



Ա Թ Ա Ծ

ՄՐՔՈՅԵՆ ՊԵՏՔՈՄԱ

ԱՐԱՔԵԼԱՊԵՏԻ



卷之三

清江先生集

清江先生集

ՍՐԲՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ

ԸՆԸՐԵԼԸՊԵՏ

ՀԻՄՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ա Գ Ա Ր Ի Ք Ի Ր Ա Ր Ա Ռ Ա Ռ Ա Ր Ե Ր Ա Ր

ԿԵՆԴՐՈՆ ՄԻՈՒԹԵԱՆ

ՊԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐՈվ, ԹԱՐԳՄԱՆՆԵՑ

Ե Տ Ա . ՊԵՏՐՈՎ ՀՈՊՈՎ ԳԵԼՈՒՆ

ՈՒ ՔԱՀԱՆԱԿԱՎԵՏԱԿԱՆ ԳԼՈՒՅՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԵՅ

ՀԱՅԱՍՏԱՆՆԵՐԸ ԿՎԵԴՐՈՅՈՅ ՎԱՐԵՐՈՒԹՅԱՆ

ՃԱՌԵՐՆ ԱՏԵԼՑՈՒՑ

Հ . Ա Ղ Ե Գ Ս Ա Ն Դ Ր Վ . Պ Ա Լ Ճ Ե Ա Ն


Մ Խ Ի Թ Ռ Ա Խ Ա Տ Տ Տ Տ է ն



Վ Ի Ե Ն Ա

ՊԱՇՏՈՎԱՆ Ս . Ա Ս Ա Ւ Բ Խ Ա Մ Ա Ն Ի Վ Ա Ր

1853 ՌՅԵ.



ԱՐԱՐ ԶԵՍ (ԶՊԵՑՐՈՒ) ՎՀՄ ՀԱՅՈՑՑՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԵԱՆ
ԵԿԵՂԵՑԵԱՑ :

Ա. ԳՐԻԳ. ԼՈՒՅԵ. Ի ՎԵՐԴԱՓ.

ՈՐ ԳԵՐԱԴՈՅԵ ԸԵՑՐԵԼՈՅ ԱԽԵՔԵԼՈՅ, ԴԱՍՈՒՅ ՇԵՄՈՅ-
ՆԵՑԵՐ ԼՐՆԵԼ ԶԵՐԱՆԵԼԻՆ ԶՊԵՑՐՈՒ ԳԼՈՒԽ ՍՈՒՐԲ ՀԱՅՈՑՈՒ
ՀԻՄՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ :

ՀԱՐԱԿԵԱՆ :

A II
5801

K
—
489

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ըստ անգամ լուսած բան է եւ շատերուն բերանը կը շրջի մեր դարուս լուսաւորութիւնը, յառաջաղիմնութիւնն ու առաւելութիւնները՝ մեր նախնեաց առանքներուն համեմատութեամբ, այնպէս որ երկնից աստղները համրող փիլխոփայէն սկսեալ մինչեւ տղէտ գեղջուկն իրեն պարձանիք կը համարի աս դարուս մէջ ծնած ու մնած ըլլալը. եւ շատերուն բերանն առակ եղած է աս մեր իննեւ-պատճենորդ լուսաւորութեալ դարը: Իրաւցընէ ալ, կը գտնուի արդեօք մէկը՝ որ մէյ մը մտաց հայեցուածն իր բոլորակին աշխարհքիս չորս կողմը պատրացընելէն ու մարդկային ընկերութեան հիմակուան մտաւոր որպիսութեան վրայ աղէկ դիատղութիւն ընելէն ետքը՝ զգարմանայ ու չաղաղակէ, թէ Աս ինչ յառաջացում է, աս ինչ լուսաւորութիւն, աս ինչ կատարելութիւն մարդկային հանձնարոյ. թող յառնեն մեր նախնիք իրենց գերեզմաններէն ու մեր՝ իրենց թոռանց եւ սերընդոց լուսաւորութիւններն ու յառաջաղիմնութիւնը տեսնեն եւ զարմանան: Հին ատենները պատմութեան մէջ թագաւորի մը իր զօրքով ծովու նեղուցի մը վրայէն նաւակամրջով մէկալ ծովեղելքն անցնիլը՝ մեծագործ բան մը կ'երեւար. իսկ հիմայ մեր սայլորդներն աշխարհածանօթ գետի մը ջրերուն տակէն իրենց բազմաբեռն սայլերովը կ'անցնին կը

դառնան եւ աչքերնուս բան մը չերեւար : Ճամանակ
մը հերակղի արձաննէն անդին ոչ ոք կը համարձակէր
նաւելու . իսկ հիմայ զբանակը մ'եղած է հին աշխարհ-
քէն նոր աշխարհք երթալ դալ : Ասկից յիսուն տարի
առաջ որուն մոքէն կ'անցնէր որ տկար երեւցած շո-
գւոյն զօրութեամբը այն թեթեւ նաւերը հանդարտ
ծովերու եւ կամ փրփրագէղ ալեաց վրայ իբրեւ մէյ-
մէկ ծովու իշխաններ պիտ'որ հրամայեն , եւ կամ այն
մեծակառոց շողեվար կառքերը՝ երկու շարք երկաթի
ձողերու վրայէն թռչնոց արագութեամբ պիտի սա-
հին անցնին : Վասն տարի յառաջ ովկ կրնար կարելի
բան համարիլ որ երկու մետաղաց իրար շօշափելովն
անանի զօրութիւն մը պիտ'որ ելլէ , որ արծաթն , ոսկին
ու պղինձը հալեցընէ . եւ կամ ովկ կրնար համոզիլ որ
այն ելեկտրական մագնիսական զօրութիւնը մեր մասց
խորհուրդը մէկմէկու յայտնելու գործիք մը պիտ'որ ըւ-
լայ այնպիսի զարմանալի արագութեամբ : Ասոնք մէկ
քանին են այնչափ անչափ պահնչելի գիւտերին՝ որոնց-
մով բեղմնաւոր է մեր դարր : Իրաւ է՝ կոյր պէտք է ըւ-
լալ մարդ , որ այս ամենայն չտեսնէ ու զգարմանայ :

Խայց եթէ գառնանք եւ մտածելու ըլլանք որ
Արագիւը մարդուս չէ թէ միայն միտք , այլ նաեւ ան-
մահ հոգի մ'ալ տուած է , որուն անբաժանելի մէկ
մասն է միտքը , ան ատեն անհրաժեշտ հարկ մըն ալ
կ'երեւայ , որ ծանր մտածող մը՝ աչքը նաեւ իր դա-
րսն հոգեւոր յառաջացման վրայ գարձընէ , քննէ , նայի
ու կշռէ : Աակայն աս համեմատութեան մէջ ի՞նչ տե-
սարան կը բացուի աչքին առջեւ . . . : Աենք անոնցմէ
չինք որ ամէն բան սեւ կը տեսնեն , որոնց առջեւ ինչ

որ վերջին դարերուն է, հոգեւոր եղելու է, մտաւոր եղելու
է, անպիտան կը տեսնուի: Եսիկա ծուռ դատում մըն
է: Բայց աս ալ սայդ է որ, թէպէտ Վրիստոսի եկե-
ղեցւոյն մէջ հաւաք, սէր ու սրբութիւն երբեք պակ-
սած չեն եւ պակելիք ալ չունին. այսու ամենայնիւ
իր անդամներէն շատերուն վրայ թէ առաջին եռանդը
մնացած չէ, եւ թէ անոնք՝ որոնք իրենց յառաջացումը
միայն մնաց վրայ դրած են եւ միայն մտքերնին լուսա-
ւորելու ջանք ունին, կամ թէ ըսենք՝ միայն մտքերնին
կը մեծարեն, այնպիսիները ստուգիւ հեռացած են քրիս-
տոնէական հոգիէն եւ երթալով կը պաղի իրենց հոգւոյ
եռանդը, եւ այսպէս կամ իրենք զիրենք անտարբերու-
թ են կը զարնեն, եւ կամ այս գժբախտ վիճակն ի-
րենցմէ շատ հեռու չէ:

Արծենք թէ աս լսածներնուս իրաւունք կը
տրուի, թէ որ անգամ մը դիտող աչքերնիս երկրիս
վրայ դարձնենք. ո՞ւր է այն եռանդուն կենդանի հա-
ւատքը՝ որով առաջին քրիստոնէից աչքին առջեւ ոչ
հայր, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ զաւակ եւ ոչ ամուսին
բան մը կ'երեւար՝ երբոր իրենց հաւատոց վրայ արատ
կամ բիծ մը պիտի հանէր: Ո՞ւր է այն սէրը՝ որով
բորբոքած էին ու կ'օրհնէին իրենց հալածիները, որով
բարիք կ'ընէին իրենց ատելեաց ու թշնամեաց: Ո՞ւր է
այն աղնուական յոյսը յաւիտենական բարեաց, որուն
համար աշխարհքս ու իր ամէն վայելմունքները ուքի
տակ կ'առնէին: Ո՞ւր է այն հնագանդութիւնն ու հպա-
տակութիւնը օրինաց եւ առաջնորդաց. ո՞ւր այն գութը
մեծին՝ իրմէն պղտիկին վրայ, եւ հպատակին՝ իր մե-
ծին: Չենք ուզեր ալ աս տխուր պատկերն աւելի կեն-

դանի գոյներով նկարել, թող կու տանք ընթերցողին որ մտածէ . . . :

Խայց խօսքերնիս դարձընենք մեր ազգին վրայ, որն որ ընդհանուր տիեզերաց մտաւորական յառաջացման ու հոգեւորական յետախաղացութեան մանրանկար մը կընանք մտածել: Ո՞ր Հայաղուց սիրան է՝ որ չուրախանայ տեսնելով աս մեր օրերուս ընդհանուր ուսումնասիրութեան ու լուսաւորութեան բաղձանքը եւ մտաւորական յառաջացումը՝ որ ամեն աեղ ամեն կողմ քիչ շատ կը տեսնուի:

Ստուգիւ երջանիկ կըլլար ազգը՝ եթէ մտաւորական յառաջացման հետ հոգւց խնամքն ու փոյթը հաւասար երթային, ան ատեն վախ չեր ըլլար ոչ կրօնական ցուրտ անտարբերութեան մէջ լինալին, եւ ոչ ալ ճշմարտութեան դէմ ոգորելին կամ պատրանաց մէջ կամակար մնալին, որոնք երկու ծայրեր են, երկուքն ալ չար ու մահաբեր՝ հոգւց: Զարադոյն է անտարբերութիւնը, վասն զի ուղղութեան յոյն ալ կը բառնայ, երբ որ հոգւց վրայ թմրութիւն մը կ'իյնայ, եւ անոր կենդանական շարժմունքը դադրելով՝ սրտին վրայ պաղութիւն մըն է կը տիրէ, եւ կըլլայ անզգայ ամեն հոգեւոր զգածմունքներու, ալ անկից ետքը մարմնաւորը միայն իրեն զգալի է, ամեն բան որ հոգեւոր է իր աչքին առջեւ ցնորք ու խարէութիւն կ'երեւայ: Եւ այսպէս ստոյգը՝ կեղակարծ, ճշմարտութիւնն անիրաւութիւն ըմբռնելով՝ կ'անիրաւի յԱստուած¹, որ յայ-

¹ Քանզի յայտներոց է բարկութիւն Աստուածոյ յերկնից ի վերայ զի գիտութիւնն Աստուածոյ յայտնի ամենայն ամպարշտութեան եւ ան է ի նոսա, քանզի Աստուած իսկ իրաւութեան մարդկան՝ ոչ ոչ լուրջ՝ յայտնեաց նոցա: Հայութ. Ա. 18, 19:

տնեալ ճշմարտութիւններուն վկայ է, եւ ուշ կամ շուտ վրէժ պիտի խնդրէ ամէն անփրաւութեան։ Իայց մենք ասոր վրայ կանդ առնել չենք ուզեր, ազգերնուս կրօնասիրութիւնն աս նկատմամբ երաշխաւորութիւն մը կու տայ։

Սակայն նոյնը կրնանք արդեօք ըսել երկրորդին վրայ ալ, անցեալն ու ներկան ուրիշ կերպ կը պատասխանեն, ուստի եւ ամէն ծանր ու առանց նախապաշտման մտածողներուն բաղձալու բան է ասոր Ճար մը գտնելն ու դարման տանելը։ **Ա**յլ արդ՝ ամենուն յայտնի է որ պատրանաց մէջ կամքը մնալը՝ հասարակօրէն կամ անդիտութեան եւ կամ ինքնահնար նախապաշտման մը վրայ հիմնուած է. քիչ կը պատահի որ դիտութեամբ եւ կամ ճշմարտութիւնը բացայացտեսնուելն ետքը՝ կամակոր յամառութիւն մը տիրէ, որն որ առհասարակ կրից ու ատելութեան պտուղն է։

Ասկից կը հետեւի ուրեմն որ զիսաւորաբար պատրանքն ու ինքնահնար նախապաշտմումը վերցընելն ու մաքերը լուսաւորելը՝ ամենէն հարկաւոր բանն է, եւ կընանք ըսել թէ ասիկայ, աստուածային շնորհաց¹ գործակցութեամբը՝ որուն վրայ ամէն մարդկային բարի գործոց եւ արդեանց արդասիքն ու յառաջացումը կը շաբժի ու կը գառնայ, մի միայն միջոց ու դարմանն է։*

Աեր Փրկիչը՝ աստուածային խնասառութիւնը՝ Ոչ ոք, ըսաւ, ճրագը կը վառէ՝ ծածկութի տակ կը դնէ, այլ աշտանակի վրայ, որպէս զի տան բնակիչներուն լոյս տայ, եւ լոյս տեսնեն ու խաւարի մէջ չխարիսափեն²։ **Ա**ս աստուածային վարդապետին խրասուց հետեւելով՝

կուզենք մենք ալ այս ճշադը վառել, որ մեր Հայկեան տան լուսաւորութիւն մը տայ եւ մառախուղը փարատի, մանաւանդ այնպիսի մառախուղ մը՝ որուն անգայտանալը, ցրուիլն ու փարատիլը՝ պայծառ միջօրեական ու նաեւ մշանջենաւոր լուսաւորութեան մը սկիզբ կը համարինք: Այն մառախուղը՝ որ շատերուն միաքը պատաժ է Ա. Պետրոսի աթոռին եւ կամ քահանայապետական դիմաւորութեան ու իրաւաբանութեան նկատմամբ:

Այսպիսի կարեւոր նիւթի մը վրայ՝ որն որ մեր ազգին համար ալ հաւատոյ միութեան խարիսխն ու նեցուին է, գուցէ ազգակցի մը սրտէ բղխած խօսքերն աւելի աղջու ըլլային. բայց որովհետեւ չէ թէ միայն մթութիւնը, այլ նաեւ նախապաշարումը փարատել հարկ է, աս պատճառու ամենեւին անհիմն կասկածի մալ տեղի չտալու համար՝ աս նիւթին վրայ Հայութերնով Անդղեացւոյ մը խօսին աւելի աղջու երեւցաւ, այնպիսի Անդղեացւոյ մը՝ որ իր ազգին մէջ գրադիառութեամբ եւ պաշտամունք հռչակաւոր է, այսինքն՝ Խռովմաս Գրութելմոս Ալայս, որ երբեմն նաեւ պաշտպան ու եռանդուն ջատագով էր Անդղեական եկեղեցւոյն, որուն թէ իր աստիճանովը՝ իրրեւ նոյն եկեղեցւոյն պաշտօնեայ, եւ թէ նաեւ իր զրաւոր աշխատութեամբը¹, սրբութիւն ու ընդհանրութիւն մը տալ կը բաղձար ու կը ջանար: Բայց որովհետեւ միանդամայն ճշմարտութեան սիրող էր եւ հլու անսացող Աստուծոյ շնորհաց աղջեցութեան, Ճանչցաւ նոյն եկեղեցւոյն՝ որուն մէջ ծնած ու կը մթուած էր, գատարկութիւնն ու խաւար

1 Անդղեական եկեղեցի սրբեալ յարատոյ հերձուածոց, եւ այլն:

անդունդը՝ ուր կը թաւալեր։ «Օսագեցաւ սրտին մէջ առտուածային շնորհաց նշոյլ մը, որն որ զինքն այն խորիսորատին մէջին առաջնորդելով՝ արքունական ճառչ բուն մէջ դրաւ։ Իսայց գեռ Քրիստոսի փարախը չէր մտած երբ որ իրքեւ իր նեղքին համոզման, մտաց լուսաւորութեան ու հաստատուն առաջարկութեան հաւաստիք մը՝ զրեց աս մատեանը, որուն մէջ իր բնածին լուսաւորեալ հանձարով մանրամասն յառաջ կը բերէ այն ամէն պատճառները՝ որոնք զինքն ի դոգ Հռոմէական սուրբ եկեղեցւոյն դառնալու ստիպեցին։


Այս է ճշմարիտ հաւատքը¹. վասն զի նաեւ մէկ է ճշմարտութիւնը՝ որուն վրայ անիկայ հաստատուած է. այսպէս նաեւ մէկ է ճշմարտութեան ձայնը, եւ ազգի, ժողովրդեան ու լեզուի հետ կապ չունի². ամէն տեղ, ամէն կողմ, ամէն ազգի եւ ժողովրդեան մէջ ազէկ կը հնչէ, ուր որ պատրաստ լսելիք ու ընտելական սրտեր կը դանուին։ Այսու ամենայնիւ աւելորդ չերեւցաւ մեր ազգին եւ ժողովրդեան համար երեք առանձին հաստածներ ալ աւելցրնել, որոնցմէ մէկն է Ա կայութիւն Հայաստանեաց եկեղեցւոյ ի վերաց զինաւորութեան Ա. Պետրոսի եւ Հռոմաց Քահանայապետաց։

1 Այս է Տէր, մի հաւատք, մի ճշմարտութեան յէլելչուն ուն միքառութիւն, մի Աստուած։ Եւ Դ. Գ. 5.

2 Զի՞նչ է կաթուզիկն։ Տիեզերական։ Զի ամենայն եկեղեցիք ուղղափառաց, որ ընդ տիեզերու են՝ մի են։ Այս Քրիստոս յամենայն եկեղեցին է, որ ըստ Աւատրեւցն հաստատու լինէ. զոր եւ առաքելական կոչվիք։ Որ զի եւ բաժանին ըստ տեղեաց, ոյլ ոչ եթէ ըստ ժողովրդոց։ Զի ի ծագաց մինչ ի ծագութեան մէջ առաջ գանինն զրաքեացն ունի լինել առիթ։ Խոսք. Անգետացեաց եպիստուն. Ա. Առաջական կայութիւն. առաջնից. (Ըստ Նորմանաց)։

Երկրորդը՝ թէ Կնչ է եւ յորում կը կայսնայ եկեղեցւոյ միութիւնը. եւ Երրորդը՝ Ա. Պետրոսին Հռոմ դալուն, նոյն քաղքին եպիսկոպոսութիւնը կանգնելուն եւ մինչեւ ցմահ կառավարելուն վրայ. աս ետքինը իրրեւ յառաջաբանական ճառ մը իսկզբան կը դնենք:

Գիտենք այս եւ կը խոստովանինք որ ասիկայ դպյան ու տկար աշխատութիւն մըն է որ յանձն առինք հրատարակելու ազգին սիրոյն համար. այսու ամենայնիւ կը յուսանք որ աս սակաւ սերմանքն ալ կը նմանին մանանիոյ հատի մը, որն որ սերմանուած ատեն՝ ամէն սերմանքէ փոքրագոյնն է, բայց երբ որ կը ծլի, կը բուսնի եւ կ'ածի, իր մեծամեծ ոստերուն տակ երկնից թռչունքն ապահովութիւն կը գտնեն իրենց բոյնը դնելու: Արտանց կը բաղձանք եւ կը խնդրենք Աստուծմէ՝ որ աս փոքր մանանիոյ հատն ալ գտնէ երկիր պարարտ ու ծլի բուսնի եւ ածի աստուածային շնորհաց ոռոգմամբ, եւ եթէ Աստուած՝ զթութեան ու ողորմութեան Հայրն ուղեր է, հաւատացելոց հոգիքն ալ իրենց սփոփութիւն, մասիթարութիւն եւ ապահովութիւն գտնեն, որ ըլլայ միանդամայն առհաւատչեայ մը յաւիտենական կենաց :



ՍՐԳՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ

ՀԱՌՄ ԳԱԼՈՒԹ

ՆՈՅՆ ՔԱՂՔԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԳՆԵԼՈՒՆ

ԵՒ ՄԻՒԶԵՒ ՑՄԸ

ԿԵՌԵՎԵՐԵԼՈՒՆ ՎՐԵՅ

Ո՞ւր գլխաւոր նպատակին ձեռք զարնելէն յառաջ՝
յանձն կ'առնունք հօստեղս անանկ խնդրոյ մը վրայ խօսելու,
որուն անտարակուսելի ճշմարտութեան՝ չէ թէ միայն իննեւ-
տասն գարեր, չէ թէ միայն բովանդակ ընդհանուր եկեղեցին
եւ քրիստոնէական հնութիւնը, այլ նաեւ նոյն իսկ պատմու-
թիւնը, նոյն իսկ պատմական հաւատքն ու ստուգութիւնը միա-
բերան կը վկայեն. կ'ուզենք ըսե՞լ Պետրոսի Հռոմ գալուն, հոն
իր եպիսկոպոսական աթոռը հաստատելուն եւ (25 տարի ալ
առաջնորդելէն ետքը) իր մարտիրոսական պսակը հոն ընդունե-
լուն վրայ: Ասիկայ անանկ ստուգութիւն մըն է, զորն որ յստա-
կատես ու փոքր ի շատէ տրամարանութիւն ունեցող միտք մը
պէտք է որ ընդունի. միայն ամբոխեալ միտքն ու կըր յամա-
ռութիւնն է՝ որ ասոր դէմ կրնայ ըմբուստանսալ: Եւ այս է պատ-
ճառը՝ որ այսափ գարերէ վեր բովանդակ քրիստոնէութիւնը,
թէ Արեւելք եւ թէ Արեւմուտք, թէ ուղղափառք եւ թէ
այլափառք, թէ հին եւ թէ նոր ազգեր, ամէնքն ալ Հռո-
մայ աթոռը ճանչցած են եւ կը ճանչնան իբրեւ Պետրոսի
աթոռ, բաց ի բողոքականաց մէջէն մինակ քանի մը վիճաբա-
նասէր, ամէն բանի վրայ երկրայով, մանաւանդ թէ չարակամ
գրագէտներէն, որոնք յայտնի տեսնելով թէ Քրիստոս իր եկե-
ղեցին աս հիման՝ Պետրոսի վրայ շինած է, եւ անոր յաջորդ-
ներուն միջնորդութեամբ կը կառավարէ, աս եկեղեցին ի հի-
մանց խախտել յուսացին՝ Պետրոսի Հռոմ գալը, հոն եպի-
սկոպոս ըլլալն ու մեռնիլն ուրանալով, երբ որ բողքականու-
թէան սաստկացած ատեն՝ ամէն բանի, նաեւ յայտնագոյն

Ճշմարտութեան դէմ հակառակիլն ու բողոքելը՝ ամէն մարդու օրինաւոր ու պատշաճական բան մը կը համարուէք: Ասոնց պարագլուխն եղաւ (1520ին) վելենոս եւ իր հետեւողները Փղակիս, Սալմասիս եւ գլխաւորաբար Փ. Շիանհայմ. բայց իրենց ձեռնարկութիւնները եւ ոչ Բողոքականաց մէջ ընդհանուր ընդունելութիւն մը դժան. մանաւանդ թէ ասոնց դէմ եղան իրենց հոչակաւոր գիտունները Յունիսո, Ակալիգեր, Պապպիս, Բլոնդել, Գաղաւոն, Բրգի, Ուսսեր, Բիրսըն, Գաւէ, Հ. Գիպպինէ, Թովմ. Խոկիսո, Պասնաժ, Համնատ, Հուկոյ, Գրոտիսո, եւ վլիրջի ատեններս Պերթուուտ¹, Կիզելեր², Գրետներ³, Միւնստեր⁴, Նէանտեր, Օլսհաւզէն եւ ուրիշ շատերը, որոնք հաստատուն պատճառներով ցուցուցին թէ Պետրոսի Հռոմ գալն ամենեւին անտարակուսելի բան է, եւ այսպէս լքան հակառակորդները եւ ասպարէզը թողուցին⁵:

1. «Պատմականորէն ըստ բաւակառնութեան ու պետքուած է, որ Պետրոս իրոց Հռոմ գացած է, և անուանութիւն՝ Ավետիք անդամ մէջ անդամ մէջն է իւնաց Հովհաննէն հոգ, այլ Երիս անդամ: Ներոնի թագաւորութեան ատեն՝ իր Հռոմ ներկոյ ըլլալն ու հոն մարտիրոսաւնալը՝ կատարեալ պատմական սառագութիւն ունի. միայն մէկ քանի հին բողոքող աստուածաբաններ կամ պատմագիրը իրենց բանակառութեան ասութիւն մէջ, որ քահանապապեականականութեան հետեւողներուն դէմ ունէին, կրնացին ասիկայ ուրանալու: (Պատմ. բանագատ. Ներած. Եւ. 2690:)

2. «Աէկ կոցմակալցութեան բանակառութիւնը մընկառ մըն էր, որ մէկ քանի Բողոքողը ուրանալ կ'ուզէին» թէ երբեք Պետրոս Հռոմ գացած շրջայու: (Պատմ. Եկեղ. Էջ 80:)

3. «Աէրջի ասեններն էր որ Բողոքողներուն բանակառութիւնը Պետրոսի Հռոմ մարտիրոսանալուն դէմ ելաւ, թէւր յաւով՝ որ աս կարձ Տամբով կրնան Հռոմայի եպիսկոպոսին իրենց անտառորդ զլիսաւորութեանէն ազատիւ: ... Այսու ամենայինի բանը հիմնովին քննենով՝ բողջաւէ է, որ Բողոքուով Պատմասիւուն մէջ այսպէս հայտնառութիւնն է իւնաց: (Ներած. Բ. Ա. Մասն Բ. Էջ 628:)

4. «Թէէպէս Բողոքող գրադէտնե-

րուն կիրքերը զիրենը մոլորեցուցին որ նաեւ առ բանս ալ, թէ Պետրոս Հռոմ գացած է, ատրակուս ատկ ձգեն, եւ աս ատրակոյցները հաւաքուելով՝ մինչեւ մատեան եղաւ, աս յանդուցն մակարով. ԱՊԵտրոսի մոտացածին ճանապարհորդութիւննի հառում, բայց նոյն իւկ անոնք՝ որոնի ուստրուսութիւնն է ան անոնք բան՝ որ իւնու ստրունէլ, վէտով որ ասոր մէջ շատ յառաջ գացած են: (Փառք աստածաբ. գրութիւնը. Էջ 144:). Ասանկ կը գրեն աս Բողոքող մատենագիրները:

5. Եւ ոչ իսկ Լուտեր՝ որ Հռոմայ Քահանապապեամաց դէմ այնչափ թըշնամութեամբ, այնչափ ատելութեամբ եւ այնպիսի գուռելն նախատեանքու զրպարատութիւններով անպատկառ կը մարդաբեր, եւ առիթ կը մնառաւէր, իւ առիթ կը մնառաւէր Հռոմայ աթոռը գետնէ գետին զարնելու, կրցաւ երբեք ըսել յայնապէս թէ նոյն քահանապապեանը Պետրոսի յաջորդները շրջան, կամ թէ Պետրոս Հռոմ եկած ըստացաւ: Միայն նոյնազգ կ'ըսէ Ը Անդամութեան միւսն վերիւլուն իւնուցուայ. Disputatio de bicipiti Ecclesia) թէ Լուտեր աղէկ գինովցած ատեն՝ ըստ Պետրոսի Հռոմ անսպազ ըլլայ: Նոյնպէս Բոցցոլոս ալ ասոր նմանը կը պատմէ: — Տես Քոն Տինինի Ալբանելոյն Պետրոսի Հռոմայ

Γνωγγ նորերս ելան Պաւր, Մայէրհօփ, Շվեկեր, Ցելեր
եւ այլն. եւ իբրեւ նոր զիւտ մը գտած՝ Պետրոսի առաջին կա-
թողիկէ թղթին մէջ յիշուած Քարելոն քաղաքը, ուսկից որ
նոյն թուղթը գրուած կը յիշատակուի, (Ա. Պէտր. Ե. 13.)
յատուկ նշանակութեամբ առնելով՝ Քաղցեացւոց մայրա-
քաղաքը մեկնեցին. եւ որովհետեւ աս թղթերը մահուան մօտ
գրած է, անոր համար կը հետեւցընէին թէ Ա. Պետրոս Հոռոմ
գացած չէ: Ասով եւ ասոր նման մտացածին ձեռնարկութիւն-
ներով իրենց նախորդներուն պարտութիւնը բառնալու կը
ճգնին, թէպէտ եւ՝ ինչպէս քիչ մը յառաջ յիշեցինք՝ նորա-
գոյն բողոքական գիտնոց մեծ մասը, եւ գրեթէ ամենքն ալ,
իրենց գէմ ելած են:

Վրդ մեղի անհրաժարելի պարտք մը կը սեպենք յայսանի
եւ պայծառ ճշմարտութեան ջատագով կենալ եւ անժըլս-
անի փաստերով ցուցընել թէ իրտ Ա. Պէտրոս Հոռոմ եկած է,
հոն նաև եղիսկողոսութիւն կամ Հոռոմայ եկեղեցին հաստատած է, ե-
ւոյն իշասերական +առջին մէջ էր արենը Քրիստոսի հաստատին դրայ
թափած է:

Աւելորդ է ըսածներուս երեք մասն ալ զատ զատ ցու-
ցընել, ինչու որ ան ամէն հին վկայութիւններն ու փաստերը՝ որ
մինակ առջի ըրս գարերէն յառաջ պիտի բերենք, երեքին
համար ալ կ'արժէն. որովհետեւ թէպէտ առանձին առանձին
մէկը՝ աս մասին, մէկալ՝ մէկալ մասին վկայութիւն կու տան,
բայց ամէնը մէկանց ամբողջապէս՝ երեք մասին ալ հաստատու-
թիւն կու տան. վասն զի աս ամէն վկայութիւններն իրենց մէջ
մէկ պատմական զօդ մը կամ յարաբերութիւն մ'ունին, որ
մէկը մէկալն հետ կապուած ըլլալով՝ մէկը զմէկալը կը վաւ-
րացընէ :

Առաջին դարուն մէջ կը վկայէ նոյն իսկ երանելցն Պե-
տրոսի աշակերտն ու իր Հոռոմայ աթոռին յաջորդը Ա. Կղեմէս,
զօրն որ Պօղոս առաքեալ իր թղթոց մէջ կը յիշէ¹ Հ. Ոռոմայ
եկեղեցւոյն կողմանէ Կորնթացւոց գրած Ա. թղթին² մէջ

Հանապարհորդութեան վրայ եւ այլն. Ա. Պէտրոս էռλεκτῶν, οἵτινες πολλαῖς
կրթութիւն Ա. : αἰκίαις, οἵτινες βασάροις διὰ ξῆλον

1. Փիլիպ. Դ. 3:

παθόντες ἀπόδεεγμα κάλλιστον

2. Τούτοις τοῖς ἀνδράσιν θείως ἐγένοντο ἐν ἡμῖν.
πολιτευομένος συνηθροίσθη πολὺ

երկու զիսաւոր առաքեալներուն Պետրոսի ու Պօղոսի մարտիրոսական մահը յիշատակելէն ետքը, զորն որ իր աչքովը տեսած կրնար ըլլալ, անմիջապէս կ'աւելցընէ, թէ Աս հոչակաւոր արանց վրայ, որոնք սրբական կենաց օրէնքները տուին, աւելցաւ անդաւ բազմութիւն ընտրելոց, որոնք անոնց օրինակին նախանձելով՝ անհնարին տանջանաց ու մարտիրոսութեանց տարին, եւ ընտրելագոյն օրինակ եղան մէր Նէր, այսինքն Հռոմայեցիներուն, որոնց անսուամբ բովանդակ թուղթը Կորնթացւոց կը գրէր. եւ իր խօսքերն անտարակուսելի են, որովհետեւ բացայսա կը զրուցէ մէր Նէր (Եν Դմին), որ է ի Հռոմ, ուր էր եւ ուստի կը գրէր Ս. Կղեմէս:

Ս. Կղեմէսէն ետքը կու գայ Ս. Խղնատիոս աստուածազգեաց հայրապետը, առաքելոց աշակերտ եւ յաջորդ Ս. Պետրոսի Անտիռոքայ աթոռոին վրայ, որն որ երկայն ատեն նշյն աթոռոին առաջնորդելէն ետեւ՝ Պետրոսի մահուանէն առ առաւելն 50 տարի վերջը, Տրայիանոս կայսեր ատեն Հռոմ տարուեցաւ ու հոն մարտիրոսութեամբ պսակուեցաւ: Աս աստուածակիր Ս. Հայրապետը՝ իր եօմը թղթերէն մէկուն մէջ, զորն որ Զմիւռնիայէն Հռոմայի հաւատացեալներուն գրած էր, թախանձանք իրենց աղաւելէն ետքը, որ ըըլլայ թէ իր մարտիրոսութիւնն արգելեն, անմիջապէս վրան կ'աւելցընէ թէ ասիկայ աղաւանք մըն է որ կ'ընէ իրենց եւ ոչ թէ կը պատուիրէ, ինչպէս Պետրոս ու Պօղոս առաքեալք իրենց մահուընէ յառաջ Հռոմայեցւոց պատուիրած էին. «Ու եթէ, կ'ըսէ, էբբեւ շուտքոսն եւ շուտքոս հրաման ուամ յեղ»,² Աս Վիպյութիւնն անանկ կը սահիպէ Բողոքականները ճշմարտութիւնը խոստովանելու եւ Պետրոսի Հռոմ գալն ու հոն մեռնիլն ընդունելու, որ մէջերնէն յանդգնագոյններն ուրիշ եղանակաւ չկրնալով աղատիլ, իրենց սովորական փախուստը սկսան փնտուելն ոչ թղթերուն վաւերականութիւնը տարակուսի տակ ձգելով. բայց փուծ եւ ընդունայն է, բովանդակ հնութեան մէջ աս թղթերէն աւելի ստուգագոյն եւ վաւերագոյն թուղթ չիկրնար գտնուիլ, ինչպէս քիչ մը ետքը երկայն կը գրենք:

1 Արբայն Խղնատիոսի մահուան՝ վրայ մատենագիրները գեռ կը վիճին: Տրայիանոսի ժամանակը պատահիլը 2 Ս. Խղն. Թղթ. Առ Հռոմայեց. սողոգ է: բայց թէ ո՞ր ատրին՝ ասոր ապ: Կոստանդինոպալ. էջ 80:

Վազի դարէն ունինք նաև զլ. Պապիս մարտիրոս, աշակերտ Ա. Յովհաննու աւետարանչին¹ եւ Փոխւգիացւոց Երապղիսի Եկեղեցւոյն Եպիսկոպոսը: Աս առաքելական Ա. Հայրն իր մատենագրութեանց Հատակոտորներուն մէջ, զորոնք Եւսերիս մեզի պահած է², կը գրէ թէ Ա. Մարկոս աւետարանիչ իր աւետարանը Հոռոմ գրեց, ինչպէս որ Հոռոտեղը Ա. Պետրոսի բերնէն կը լսէր:

Երկրորդ դարէն ունինք Հաւատարիմ եւ անկասկածելի վկայ զԴիոնիսիս Կորնթացւոց Եպիսկոպոսը (170ին), որուն թէ սրբութեան եւ թէ իմաստութեան Համբաւը չէ թէ միայն իր գաւառին մէջ, այլ ընդհանուր կը տարածէր³: Աս սուրբ Հայրը Հաղիւ թէ Հարիւր տարի Ա. Պետրոսի մահուանէն Ետքը՝ իր թուղթը (վերը յիշուած Կղեմէս Քահանայապետին թղթին պատասխանը) Հոռոմայեցւոց Եկեղեցւոյն եւ Առոտեր քահանայապետին կը գրէր, որուն մէջ յիշելով միանգամայն թէ Կղեմէս Քահանայապետին թուղթը Կորնթոսի Եկեղեցիներուն մէջ սովորութիւն եղած էր Հրապարակաւ կարգալու, գլխաւորաբար Հոռոմայ Եկեղեցւոյն բարեպաշտութիւնն ու առատաձեռնութիւնը գովելէն ու բարձրացընելէն Ետքը՝ ասանկ կը գրէ, ինչպէս որ մեր Հին Հայերէն թարգմանութեան մէջն ալ կը կարգանք. “Զի եւ գուք, տունկն այն՝ որ անկեցաւ ի Պետրոսէ եւ ի Պաւղոսէ է Հայութ եւ ի Կորնթոս, ընդ վարդապետութեանդ ձեր խառնեցէք, զի Երկողեան նորա ի միասին անկեցին եւ ուսուցին ի Կորնթոս: Սցնապէս եւ ի կողմանս Խտալիացւոյ՝ ի միասին ուսուցին եւ վկայեցին ի միում ժամանակի,,⁴ Պիոնիսիսի թղթերուն ճոխութիւնն այնչափ մեծ էր եւ այնչափ մեծ բանի տեղ կը գնէին ժամանակին Հերետիկոսներն իսկ, որ իր կենդանութեան ատենն ալ իր թղթերը սկսած էին աղաւաղել⁵:

1 Ա. Յերոնիմոս, թղթ. 29. առ թէոգորա:

2 Պատմ. Եկեղ. Գիրք Բ. Գլ. 14. 15. Գ. 89: Զեռապիր Միհթ. Ալիէնն. Թիր. 70. Գ.:

3 Ա. Յերոնիմոս կը գրէ. “Պիոնիսիսի Կորնթացւոց Եպիսկոպոսը՝ այնչափ ճարտարիսօսութեամբ ու հանձարով պայծառացած էր: Որ չէ մեջ մայն իր քաղքին ու գաւառին ժաղավարդը, այլ նաև ուրիշ քա-

ղաքներու եւ գաւառներու Եպիսկոպոսները թղթով կը նրաներու:

8անք Քահանայապետութեանց. Գլ. 21:

4 Եւսերիսոս, Պատմ. Եկեղ. Գիրք Բ. Գլ. 25: Զեռապ. Միհթ. Ալիէնն. Թիր. 70. Գ.:

5 Իսք Պիոնիսիսոս ասոր վրայ կը տրանջայ: Տես Եւսեր. Պատմ. Եկեղ. գեց. Գիրք Բ. Գլ. 23: Զեռապ. Միհթ. Ալիէնն. Թիր. 70. Գ.:



Իսյց աւելի ջախջախիչ եւ անվկանդ է Ա. Իրենէոսի (Երաննոսի) Վուկտոնի Եպիսկոպոսին (178) վկայութիւնը: Աս սուրբ Հայրը սուրբ Պողիկարպոսի՝ առաքելոց անընդմիջական աշակերտին ձեռաց տակ կրթուած ու սորված¹, եւ Հոռոմ² ալ ճամբորգութիւն ընելով՝ ամէն բանի անձամբ տեղեկացած էր: Արդ ինքն ալ այսպէս կը գրէ: “Որովհետեւ շատ երկայն կ’ըւլսց, կ’ըսէ, այսպիսի մատենի մը մէջ ամէն եկեղեցիներուն յաջորդութիւնները յառաջ բերել, անոր համար մինակ ամենէն մէծ ու ամենէն չին եւ ամենուն ժամանակ զերութ զետրոս ու Պօղոս երկու փառաւոր առաքեալներուն Հռոմ հիմնած ու հաստատած եկեղեցւոյն առաքեալներէն ընդունած աւանդութիւնն ու մարգկան քարոզած հաւատքը նշանակելով, որն որ Եպիսկոպոսաց յաջորդութեամբ մինչեւ մեր օրերն եկած հասած է, անպատճախսնի եւ կոր ի գլուխ կ’ամրցընենք զանոնք ամէնքն ալ, որոնք ինչ եւ իցէ եղանակաւ, կամ իրենց թիւր կարծեօք, կամ սնապաքծութեամբ, կամ կուրութեամբ եւ կամ չարազգածութեամբ անպատեհ վարդապետութիւն մը կը սորվեցընեն: Վասն զի աս եկեղեցւոյն հետ՝ իր էկտէնական հնիսունէան համար՝ հարկ է որ ամէն եկեղեցին միաբանին, այսինքն՝ ուր որ հաւատացեալք կը գտնուին, վասն զի աս եկեղեցւոյն ամէն կողմ տարածուած հաւատացեալներուն մէջ պահուած է առածելց առանդունէինը,³: Եւ քիչ մը ետքը կը զուցէ: “Մատթէոս Եբրայեցւոց մէջ անոնց սեպհական լեզուաւ կը գրէր իր աւետարանը՝ Եբր որ Պէտրոս ու Պէտրոս Հառոմ կ’աւետարանէին եւ եկեղեցին կը հաստատէին: Մատթէոսի աւետարանը գրուելէն ու հրատարակուելէն ետքը, Մարկոս Պետրոսի աշակերտն ու մեկնիչը՝ Պետրոսի քարոզածը գրի կ’աւանդէր,,:

Հիշենք նաեւ Գայիոս Հռոմաց եկեղեցւոյն երեցը, որ իր իմաստութեան ու հաւատոյ եռանդեան համար Եպիսկոպոս հեթանոսաց անուաննեցաւ (196—212): Ասիկա Հռոմ կադափոխգացւոց կամ Մռնատանեանց Պրոկլոս գլխաւորին հետ ըրած վիճաբանութեան մէջ կ’աղաղակէ: “Բայց Ես, կ’ըսէ, առաքելոց յաղթութեան նշաններն ալ կրնամ ցուցընել. վասն զի ուր կուզես՝ գնա, կամ Վատիկանեան եւ կամ Աստիական Ճամբան,

1 Իրեն. Գիրք Գ. Գլ. 1. 3:
2 Եւակերիոս. Գիրք Ե. Գլ. 4:

3 Իրենէոս, Գիրք Գ. 3.
4 Interpres.

աչքիդ առջեւը կը շարուին անոնց յաղթութեան նշանները, որոնք աս եկեղեցին հիմնեցին,, ։

‘Եղն ատենները (191—202) կը պայծառանար նաեւ Կղեմէս Աղեքսանդրացի հայրապետը, որ թէ Հին ու թէ նոր դարերուն մէջ իր խորունկ գիտութեամբն ու վարդապետութեամբը հոչակաւոր եղած է։ Ասիկա Տեղեկութեանց կամ Մեկնութեանց զբքին մէջ յայտնապէս կը զրուցէ թէ “Մարկոս աւետարանից գրի աւանդեց զայն ամենայն՝ զօրն որ Ս. Պետրոս Հռոմէ վարդապետած էր, եւ իր աւետարանը գրեց, ։”

Այս երկրորդ դարուն վերջն ու երրորդին սկիզբը ամենուն ծանօթ է զարմանալին Տերտուղիանոս իր խորունկ ու բազմահմտ հանձարովը, հաստատուն նկարագրովը, անաշառ եւ խիստ քննադատութեան հոգւովը, որ եւ ոչ Հռոմէական եկեղեցւոյն կը խնայէր, որուն ետքը անհաշտ թշնամի եղաւ։ Արդ նշն խիստ եւ անողոքելի անձն այս վկայութիւնը կու տայ, “Եթէ մօս ես Խտալիայի ունիս զՀռոմէ, ուսկից մեր Ճոխութիւնն է, ան ի՞նչ երջանիկ եկեղեցի է՝ ուր որ բովանդակ հաւատոյ վարդապետութիւնն առաքեալք իրենց արեան հետ հոսեցին, ուր որ Պետրոս Քրիստոսի Տեառն չարչարանաց հաւասարեցաւ (խաչի վրայ), ուր որ Պօղոս Յովիչաննու պսակաւ պսակուեցաւ, ։” Ասանկ կը գրէր իմաստուն Ափրիկեցի վարդապետն իր կանխագիտութեան գրոց մէջ (203ին): Աս միայն բաւական չէ, ուրիշ տեղ մ’ալ դարձեալ կը գրէ, “Հռոմի մէջ անընդհատ շատ շարունակուած է Եպիսկոպոսաց յաջորդութիւնը Ս. Պետրոսէն ետքը, որն որ զկլեմէս իրեն յաջորդ ձգեց, ։” Իսկ

1 Առ Եւսեբ. Պատմ. Եկեղ. Գիրք լոյն, արդ ես ասէ ունիմ ցուցանել Բ. Գլ. 25: Ուր հայերէն հին թարգմ. պյառէս ունի. “Պաւաղոսի հաստա գլուխն անդէն ի նմին քաղաքի (ի Հռոմ) եւ Պետրոս՝ եւ նա խաչեցաւ գլխիվայր, ըստ ասելոյ պատմութեանցն. եւ հաստատէ զնոյն պատմութիւն անուանս այս Պետրոսի եւ Պաւաղոսի. ունի եւ դա մինչեւ ցայսօր ժամանակի գիրքն որ անդէն . . . Ի ժամանակի իրեն գուլպարած եղեալ մարտակը ընդ Պաւաղոսի՝ այն որ էր վերակացու աղանդին Փափացւոց. զայս ինչ առաց նա (Պայտիոս երէց Հռոմայ) վասն տեղեացն՝ որ եղեալ են ի նոսա մորմինք ոուրի առաքե-

2 ‘Υποτεսπάσէաν

3 Ասանկ կը վկայէ Եւսեբիոս իր Եկեղեցական Պատմութեան մէջ շատ աեզ եւ նոյն իսկ կղեմէս Աղեքսանդրացւոյն խօսքերն ալ յառաջ կը բերէ: Ես Գիրք Բ. Գլ. 15.—Ե. 14:

4 Տերտուղ. Կանխագր. Գլ. 36:

5 Անդ:

Մկրտութեան ճառին մէջ՝ “Զանազանութիւն մը շկայ, կ'ըսէ, անոնց մէջ՝ զորոնք Յովհաննէս Յորդանանու ալիքներուն մէջ, եւ անոնց՝ զորոնք Պէտրոս Տէքերէսի ջրով մկրտեցին,, : Եղնապէս Սկորպիակոս անուանած գրքին մէջ կը զրուցէ . “Ինքնակալ ներուն վարքը կը կարդանք, Ներոն ամենէն առաջ նորածին հաւատութը Հռոմայ մէջ արեւամբ նախաւեց, եւ առ արէն Պէտրոսի ուր բէները հէտի իտպեցին եւ իտպէ վրայ պէտքաւու,, : Դարձեալ կը զրէ Մարկիոնի գէմ 1. “Տեսնենք թէ Հռոմացեցիք ալ ի մօտոյ ինչ կը հնչեցընեն, որոնց թէ Պէտքատոս եւ թէ Պէտքատարանն իրենց արեւամբը ներկուած աւանդեցին,, : Աւելորդ է խօսք մ'ալ աւելցընել աս ամէն վկայութիւններուն վրայ՝ զորոնք կու տայ Տերտուղիանոս, Պէտքատի Հռոմ երթալուն եւ հօն մարտիրոսանալուն :

Իսայց տեսնենք թէ քրիստոնէութեան ուրիշ մէկ բարձր եւ գերագոյն հանձարն ալ աս նիւթին վրայ ինչ վկայութիւն կու տայ : Որողիննէս՝ որուն մտաց սրութիւնը, աշխոյժն ու եռանդը բոլոր տիեզերք տասնուշինց գարէ վեր կը յարգեն ու կը սրանչանան, Զեփիւրինոս Քահանայապետին ատենը անձամբ հռոմ կը գտնուէր, ամէն բանի աղէկ մտադիր ու տեղեակ կ'ըլլար : Ասոր վկայութիւնը (ինչպէս Նաեւ Իրենէոսինը՝ որ յիշեցինք) աս առաւելութիւնն ալ ունի, որ եկեղեցւոյ ու իր նախնեաց աւանդութեամբ կը խօսի եւ կ'ըսէ թէ Պէտքատոս Կիւնացը վերջին ատենները Հռոմ գտնուելով՝ խաչի վրայ գլխիվայր գամուեցաւ, եւ այսպէս խաչին վրայ կախուած կ'աղօթէր, 2 :

Վակից տարբեր չիզրուցեր Պիերիոս Աղեքսանդրացի վկայն, որն որ իր խորին գիտութեան համար կրսէր Որողիննէս կը կոչուէր, եւ կը պայծառանար երրորդ գարուն մէջ շուրջ 283ին, Պէտքատոս՝ առաքելոց առաջինը, կ'ըսէ, շատ անդամ բոնուեցաւ եւ շատ անդամ բանտարկեցաւ, եւ նախատինք ու արհամարհանք կրելէն ետքը՝ վերջապէս Հռոմ խաչուեցաւ, 3 :

Խակ Կիպրիանոս Կարգեգոնացւոց եպիսկոպոսը, երրորդ գարուն կէսին (247) այնչափ եւ այնպիսի պայծառութեան հասած էր, որ եկեղեցւոյ փառաւորութիւնն ու պարծանքը կը

1 Տերտ. Կանխադր. Գլ. 5: 3 Ա. Յերանիմ. ի Ցանկն Քահա-

2 Առ Եւս. Պատմ. Եկեղ. Գիրք նոյսպետաց :

Զ. Գլ. 14.

կոչուէր : Աս սուրբ Հայրապետին՝ հերետիկոսաց տուած մղը-
տութեան վաւերութեան խնդրոյն մէջ՝ կուռնելիոս Քահանայա-
պետին կարծեաց ու հրամանաց ցուցուցած հակառակութիւնն
ու ընդդիմադրութիւնն ամենուն յայտնի է : Թէպէտ եւ աս
բիծն իր վրայէն իր մարտիրոսական արեամբ լուաց ու մաքրեց,
այսու ամենայնիւ իր վկայութիւնը մեր հակառակորդաց աշ-
քին առջեւ աւելի եւս արժէք մը պէտք է ունենալ : Արդ ինք
առ նոյն կուռնելիոս Քահանայապետ գրած թղթին մէջ կ'աղա-
ղակէ, «Ասոնցմէ զատ (Դոնատեան Հերետիկոսք) իրենց ստանուն
եպիսկոպոս մ'ալ դնելով՝ հերձուածողներէն ու արտաքիննե-
րուն ձեռքէն թղթեր կը ժողվեն, եւ ծովլէ ու ցամաքէ անցնե-
լով՝ զանոնք կը բերեն ու ընծայելու կը յանդգնին Պետրոսի
աժոռոխն եւ գլխաւոր եկեղեցւոյն, ուսկից որ Քահանայական
միութիւնը յառաջ եկած է . եւ չեն մոտածեր որ կը դիմեն
Հռոմայեցւոց, (որոնց հաւատքը՝ Առաքելոցն հռչակելովը գո-
վութիւն ընդունած է,) որոնց քով նենդութիւն մուտք չի-
կրնար ունենալ, ^{1:} Դարձեալ ուրիշ տեղ մ'ալ կը գրէ . «Կուռ-
նելիոս եպիսկոպոսութիւնն առած է Աստուծոյ ու իր Օծելոյն
Քրիստոսի վճռովը, գրեթէ բովանդակ կղերին վկայու-
թեամբը, եւ հաճութեամբ ժողովրդեան՝ որ ընտրութեան
ներկայ էր, երիցագոյն Քահանայից եւ առաքինի մարդկան
միարանութեամբ, երբ դեռ իրմէ յառաջ ուրիշ մը չէր դրուած,
երբ Փարիսանոսի տեղը, այսինքն՝ Պետրոսի անունն ու Քահանայա-
պետական գահին աստիճանը դեռ դատարկ էր, ^{2:}

Ա . Կիսպրիանոս ասոնցմէ զատ շատ ուրիշ վկայութիւններ
ալ կու տայ զանազան գրուածներուն մէջ, զորոնք շատ երկայն
կ'ըլլար հոստեղս յիշատակել . բայց անոնց տեղ աս խորհր-
դածութիւնն ընելը հարկաւոր կ'երեւսց, թէ այս ամենայն
բազմաթիւ, շարունակեալ եւ անլնդհատ հարազատ վկայու-
թիւնները, որ ըստ ինքեան ի ներքուստ իրենց անկասկածելի
վաւերականութեան դրոշմը կը կրեն, այնպիսի ատեն, այսինքն՝
երկրորդ ու երրորդ գարերու մէջ տրուած են, երբոր Հռոմայ
Քահանայապետք՝ աղքատ, աշխարհական բոնութեան առկ
ձնշուած, առանց անուան ու համբաւոյ, հալածուած եւ նե-
ղութեան մէջ էին հեթանոս իշխաններուն ու կայսրներուն

1 Թղթ առ կուռն . Քահանայապ . 55 : 2 Նոյն առ նոյն . 52 :

ձեռքէն, որոնք միայն իրենց դաշիճն եղած եւ ԶԵՆ աւելի Քահանայապետներու արեամբ թաթխուած էին. այնպիսի ատեն ահաւասիկ, որ ոչ ոք՝ չէ թէ միայն չէր մտածեր, այլ եւ ոչ իսկ կը համարձակէր կամ շահ մը կը տեսնէր զերենք շորգորթելու, այս ամենայն պարզ անկեղծ եւ աներկուանալի վկայութիւնները տրուած են, եւ ան ալ չէ թէ հասարակ մարդիկներէն, այլ քրիստոնէութեան եւ բոլոր տիեզերաց մէջ ամենէն երեւելի, ամենէն իմաստուն ու հոչակաւոր անձինքներէն, ինչպէս են՝ Գայիս, Իրենէս, Տերտուղիանս, Արոգինէս, Կիպրիանոս, Կղեմէս Աղեքսանդրացին եւ ուրիշները, ուրոնցմէշ շատերը նաեւ Հայաստանեայց եկեղեցին իրեւ սուրբ կը տօնէ եւ որոնք չէ թէ միայն ասոր կը վկայէին, այլ նաեւ նոյն Քահանայապետաց ամէն հրամաններուն կը հնազանգէին ու զլուխ կը ծուէին, զանոնք ճանչնալով իրեւ Քրիստոսի փոխանորդ եւ Պետրոսի յաջորդ, ինչու որ ճշմարտութիւնը իրեւ զլոյս արեգական պայծառ տեսած էին, եւ կը ճանչնային բռվանդակ եկեղեցւոյ ակացթելի հաւատքը թէ Հռոմայ աթոռը՝ Ա. Պետրոսի աթոռն է, չո՞ն է ուղղափառութեան կենդրոնը եւ միութեան կազը։ Աս հաւատքն ու աս համոզւմն էր՝ որ մեր հասարակաց լուսաւորութեան պատճառն ու հաւատոյ հայրը Ա. Գրիգոր Լուսաւորիչ իր թագապասակ գործակցովը ստիպեցին այնչափ երկայն ճանապարհը հաստանելու եւ դիմելու յախոռն պիտրոսի, հաւատոյ եւ միութեան կենդրոնը, անոր յաջորդին Ա. Աեղեաստրոսի արժանաւոր յարդութիւնն ու հապատակութիւնը ցուցընելու։ Թէ Ա. Լուսաւորչին եւ թէ մեր սուրբ Հարց ու եկեղեցւոյն վկայութիւնները, որոնք աս նիւթին ալ յարաբերութիւն ունին, առանձին ճառի մը մէջ ճանարման յառաջ բերելնու համար՝ հոստեղս նոյները կրկնելը աւելորդ կը համարինք։

Ի՞այց անցնինք յառաջ եւ տեսնենք հետեւեալ դարերուն վկայութիւնները, ուր միանգամայն կը դիտենք թէ շատ անգամ այնպիսի անձանց վկայութիւններ են, որոնք առնելիք տալիք մը չունին Հռոմայ Քահանայապետաց հետ, եւ ըստ հետեւորդի՝ չեն կրնար անոնց գովողներն ըլլալ, եւս առաւել շորգորթաղները։ Ասոնց կարգը կը դրուի Առնորիս հեթանոսութենէ դարձած ափրիկեցի Քրիստոնեայ մը, որ Գիոկղեափա-

նոսի ատեն իր հոետորութեամբն ու մատենագրութեամբ շատ մեծ անուն հանած էր : Ասիկայ Սիմոն Մողբն չարաչար կործանումը Հռոմ Ա. Պետրոսի աղօմքովն եղած կը պատմի :

1. Ընդգէմ Հեթանոսաց, Գիրք Բ : Վաստարակոյս Սիմոն Մողբն եղբելի կործանման յիշատակութիւնը հակառակորդաց աղաղակը պիտի գրգռէ, պիտի գուշն լցուան կործրգով թէ Սիմոն Մողբն եղբարական մահուան դէպը մահերական չէ, սայս չէ, անկից բան չի հետեւիր, եւ այլն եւ այլն Գիտենիր որ Սիմոն Մողբն կործանման պատութիւնը գետ այն պատմական ստուգութիւնը լունի՛ իրրեւ անժխտելի դէպը մը, բայց մի կրնայ բացարձակապէս ուրանաւ անոր ստուգութիւնը՝ երբ այնչափ երեւելի հեղինակներ, այնչափ սուրբ Հարք մանրամասն կը պատմեն թէ սկարաբար աներասի աղօմքով յերկինից կործանեցաւ, եւ հին աւանդութիւնն այսպէս կընդունեի, եւ այսպէս ալ կը պատմեն թէպորեասու, Առաս. Հերեւ : Գիրք Ա. ԴԼ. Ա. — Առարիսոս, Ընդգ. Հեթ : — Փիլասորիսու, Զիերիսիութեանց, ԴԼ. 29 : — Ամբոսսիս, Վեցոր. Դ. 8 : — Օգոստինսու, Զիերեսիութեանց, 29 : — Կիրեզ Երան սազինայի, Կոչուան Ընդայութեանու, որուն հայերէն հին թարգմանութիւնն ալ անհնիր, որ այսպէս մանր կը պատմէ : Այս յայնպիսի մալուրութիւն խարէսթեան գարջոցց զբաղաբն Հառամայեցաց, մինչեւ Կառագիս արքայ անգրի պատկեր կանգնէր նմա... : Մինչ դեռ յերկարէր տիրէր մնջրութիւնն, բարեաց Ծակիցր ամսութն Պետրոս եւ Պաւլոս զիւասորը եկիցիցեաց հասեալ, զիսրծանմանն մնջրութիւն խարէսթեան զայշին, եւ պերճացէալ կարճեալ ստուածն թալացեալ անկեալ մեռեալ ցուցանէին : Զի Խորսոսացէալ յանձն առեալ էր Սիմոնին յերկինս ելունել, եւ անգէն նոցաւց առաջի ի կառա ելեալ զիւաց ընդ ամսու ի վերս օդոց չը չեր : Առա ծունիր եզին երանելի առարեալքն Քրիստոսի, եւ զմիրանութեան զհաստապութիւն յայսին արարին, զոր ասացն Յիսուս, ուղմէ երկու ի ձենչ միաբանեցնեցն, անմիջապէս նոյն անենին քավ, ուր որ Կիարս կը գրաւ նուեր առ տիկիլ զննելու համար, և սկնենին պատերն Խիարսուի արեամբ սրակուցաւ : Որպէսէաւ, քիչ հեղ Ըսկրան) անսարաններուն հրապարակու ներկայ կը գտնուէր, հասարակորէն ծածկուած անենին մէջ նստած, պղամիկ ծակերէն կը զիսէր, եւ երբոր իրը կը յաջազէր՝ ան առեն հրապարակու ներկայ կը զիսէր կը ցուցընէրու : Ասեր : Զ. 13 : Ֆէ որ առ պատմութիւնը Ա. Կիւրդի եւ ուրիշ Ա. Հարց ու բրիստունաց մատենագրաց զբաժ-

Վնկից ետքը կու դայ Լակտանտիոս նոյնպէս հեթանոսութենէ դարձած, Առնորիսի աշակերտը, անոր պէս քաջ ճարտարախօս եւ մատենագիր ընտիր, որ նաեւ Կիկերոն Քրիստոնէից կը կոչուի: Արդ նոյն երեւելին Լակտանտիոս յայտնապէս կը գրէ թէ “Երբոր Ներոն կը թագաւորէր՝ Պետրոս Հռոմ եկաւ, եւ զանազան հրաշքներով՝ զորոնք նոյն իսկ Աստուծոյ իրեն տուած զօրութեամբը կը գործէր, շատերը դարձուց յարդարութիւն, եւ կանգնեց Աստուծոյ հաւատարիմ եւ հաստատուն տաճար,,¹:

Չորրորդ դարուն մէջ առջեւնիս կ'ելլէ Եւսեբիոս Կեսարացին իր անզուգական եկեղեցական պատմութեամբը, որուն մէջ չէ թէ մէկ կամ երկու տեղ, այլ ստէպ ստէպ՝ ուր որ առիթ կը պատահի՝ Ա. Պետրոսի Հռոմ գալը, մարտիրոսանալն ու Հռոմայ Եպիսկոպոսութիւնը յիշատակելին զատ 2 առանձին գլուխ մ'ալ ասոր վրայ կը դնէ. ուստի աւելորդ է մէկիկ մէկիկ յառաջ բերել: Այսու ամենայնիւ պատշաճ կը համարինք հոստեղս կտոր մը մինակ յառաջ բերել նոյն իսկ մեր նախնեաց գեղցիկ հին թարգմանութենէն:

“Հոգաբարձութիւն շնորհացն եւ ողորմութիւնն Աստուծոյ զայն զմեծ եւ զշզօրն առաքելոցն, զայն որ վասն պահչելի գործոց իւրոց էր զլուխ ամենայն ընկերաց իւրոց, զՊետրոս վարեցին շնորհքն եւ ածին ի Հռոմ քաղաք իմրեւ ընդդէմ այնր ապականչին աշխարհի (Սիմոնի Մոդի). եւ իրբեւ զառաքինի զօրագլուխ Աստուծոյ, վառեաց զնա զինու Աստուծոյ, եւ վաճառ բազմագին հոգեւոր լուսոյն յարեւելից արեւմտեայցն տանէր, եւ աւետարանէր նոցա . . . այլ իրբեւ եհաս առ նոսաքանն Աստուծոյ, նոյնժամայն շիջաւ Սիմոն եւ լուծաւ զօրութիւն նորա: Այսպէս իսկ ծագեաց լոյս աստուածպաշտութեան ի խորհուրդս լսողացն Պետրոսի՝ զի ու շատ բաւական եղեւ նոցա քարոզութիւն վարդապետութեան բանին ի լսելոցն

ներուն հետ համեմատենք՝ նոյն կը Ներոն իր արթունեաց մէջ մէկը կը դանենք: Բայց թէ Սուետանիս իկան պահէր, որն որ օդի վրայ թռաշել կը բասի կամ Սիմոնի իշնալը Պետրոսի խոստանար: Գիւն Առիք. Ճոր. 21: ազօթքին զօրութեան շիգբեր: ասիւ 1 Լակտանտ. Աւան մահու հալածկայ իր հեթանոսութեան պէտք է լաց. Գլ. Բ: տալ: Բաց ի Սուետանիսուէ՝ ունինք 2 Եւս. Պամ. Եկեղ. Գիրք Բ. Գլ. առեւ ուրիշ հեթանոս մատնագիր 13. 14. 15: — Գիրք Գ. Գլ. 2: — Գիրք մ'ալ: որ է Գիրն, որն որ կըսէ թէ Գ. Գլ. 1 եւ ուրիշ լատ տեղեր:

միայն, այլ բազում աղօթիւք եւ խնդրուածովք աղաչէին զՄարկոս՝ որ զրեաց զաւետարանն, զի նա երթեալ էր զշետ Պետրոսի, զի գրով թողցէ նոցա զյիշատակ վարդապետութեան, զայն ինչ զոր բանիւ ընկալան, զի զայն ինչ նորա յառաջադցն չէր գործեալ. եւ նոքա եղեն պատճառք գրոց այսր աւետարանիս Մարկոսի: Իսկ իբրեւ գիտաց Պետրոս զայն իսկ զայս, զոր յայտնեաց նմա Հոգին սուրբ եւ ի միտ էառ զփյթ պնդութեան մարդկան, ստուգեաց զգիրս զայս աւետարանել ի շինութիւն եկեղեցեաց: Վասն այսր իսկ Կղէմէնտոս ցուցանէ ի պատմութեան իւրում եւ վկայէ ընդ նմին դարձեալ եպիսկոպոսն Յերապոլսեայ զի անուն է նմա Պատղիաս. նշյն զՄարկոս յիշատակէ եւ Պետրոս յառաջադցն ի թղթի անդ իւրում՝ զոր գրեաց ի Հռոմ քաղաքէ, զի գրոշմէ նա զքաղաքն իւր եւ առակաւ կոչէ զնա Բարել, եւ ասէ թէ Հարցանէ զողջունէ ձերմէ ընտրեալ իբրեւ զձեզ Բարել, եւ որդեակ իմ Մարկոս,,¹:

Ա. Ամանաս ուղղափառութեան ախոյեանը՝ “Պետրոս, կ’ըսէ, որ Հրեից վախէն այրերու անձաւներու մէջ կը ծածկուէր, եւ Պօղոս առաքեալ զամբիւղով վար ձգուելով կը փախչէր, երբոր լսեցին թէ Հարկ է որ Հռոմ մարտիրոսանան, չմերժեցին անոր Ճամբան, մանաւանդ թէ խնդութեամբ կ’երթային, մէկը իբրեւ իրեններուն կը փութար հասնելու, եւ իր զոհ ըլլալուն վրայ ուրախութեամբ կը պարծենար, մէկալն ամենեւին չէր երկնչեր վերահաս ժամանակէն եւ իրեն փառք կը համարէր: Բայց ես կը հիւծիմ, եւ լուծուելուս ժամանակն եկած հասած է,,²:

Ա. Յերոնիմոս բացայսյտ կը հաստատէ Պետրոսի Հռոմ գալը, հօն մարտիրոսանալն ու եպիսկոպոս ըլլալը³. նշյնպէս առանձինն կը պատմէ թէ ինչպէս Հռոմայեցի հաւատացեալք Մարկոս աւետարանչին աղաչեցին⁴ որ Պետրոսէն լսածները գրի աւանդէ, եւ թէ աս առթով Աւետարանը գրուեցաւ: Աս սուրբ վարդապետին վկայութիւնները խիստ շատ են:

¹ Գիրք Բ. 14. 15: ² Եռագ. Միսիթ. Ալիէնն. Թիւ 70. Գ:

² Ա. Ամանաս, Վասն փախստ. իւրոյ. Գլ. 18:

³ Ա. Յերոն. Խոսք վասն շաւան-գիւն. գելս Հերես. զեկեզ.:

⁴ Նոյն. Վասն երեւելի արանց. ի Մարկոս:

‘Եւսնալէս Ա. Եպիփան Կիսպրացի և Եւ Ապտատոս Միկելի-
տացի’² Նոյնը յայտնապէս կը քարոզեն :

Հնդերորդ գարուն սկիզբը Որոսիոս Սպանիացւոց եկեղեցւոյն եռանդնոտ երէցն իր հոչակաւոր սպատմութեան մէջ ասանկ կը զրուցէ . ‘Աղաւգիոս՝ Աւգոստոսէն ետքը չորրորդ ինքնակալն՝ առաւ կայսրութիւնը եւ իշխանութիւնը վարեց 14 տարի : Ասոր թագաւորութեան սկիզբը Պետրոս Յիսուսի Քրիստոսի 8եառն մերոյ առաքեալը Հռոմ եկաւ, եւ ամեն հաւատացեալներուն սորվեցուց փրկարար Հաւատքը Հաւատարիմ խօսքերով, եւ զօրաւոր նշաններով հաստատեց, ան ատենէն Հռոմ Քրիստոնեալք գտնուելու սկսան,,³ :

Ա. Գրիգոր Նաղիանզացին ալ Մարկոսի Խտալիա գալը կը յիշէ : Խակ Ա. Օգոստինոսի⁴, Ա. Ցովչ. Ասկերերանի⁵ եւ աս ու հետեւեալ դարերուն մէջ ծաղկող ուրիշ Ա. Հարց եւ հոչակաւոր մատենագրաց վկայութիւններն ամենուն յայտնի են եւ հարկ չէ կրկնել : Աւելորդ է նաեւ յառաջ բերել հնուցմէ մնացած Քահանայապետաց ցանկերը, որոնց ամէնքն ալ միարան Ա. ուետրոսէն կը սկսին եւ պյանդէս կը յառաջանան, զորոնք ուղղող կրնայ տեսնել Աքելստրատի ‘Հռոմայ Եկեղեցւոյ հնութեան,,⁶ եւ Փրանկ, Պանքինիի մատենին մէջ⁷ :

Ի. յսու ամենայնիւ ուրիշ մէկ վկայութիւն մ’ալ հոստեղ գնելու չենք ուղեր զանց առնել, պյանդիսի մէկու մը վկայութիւնը, որն որ ուրացաւ իր Քրիստոնէութիւնը՝ ինք զինքն Աստուծոյ ու իր Եկեղեցւոյն յայտնի թշնամի հրատարակեց, որն որ ամէն սուրբ ու աստուծացին բաներն ուրիշ տակ առնել, արհամարհել ու հեգնել միտքը գրած էր : Աս Ցուլիանոս ուրացող կայսրը՝ չկրցաւ ուրանալ Պետրոսի Հռոմ մարտիրոսանալը, եւ անոր Հռոմ մեծարուած գերեզմանին վրայ աշխարհածանօթ

1 Ա. Եպիփ. Հերետ. 27. այսինքն՝ Թիւնները զատ ժողված ու ապած Կարպուկասայ, Թիւ. 6:

2 Գիրք ընդդ. Պարմենիան. Գիրք Դ. Գլ. 1:

3 ԱրոսիոսՊատմ. Գիրք Է. Գլ. 4:

4 Ի գիրսն զերեխութեանց եւ Թուղթ. 165. 183 եւ 226 եւ ուրիշ անեղբու:

5 Ճառ. Գ. ի թուղթն առ Հռոմ մայքիս: — Աս սուրբ Հարց ամէն մէկուն առանձին առանձին վկայու-

թիւնները զատ ժողված ու ապած Կիրսըն Բողոքական գիտունը աճառ վասն յաջորդաթեան առաջին եպիսկոպոսաց Հռոմայ:

6 Schelstrati, Antiquitas Ecclesiae Romae. 1692.

7 Ցառաջ. ի վարս Քահան. Հռոմ. յԵման. Փրատ. Հռոմ. 1716:

բանի մը պէս կը խօսի . “Յովհաննէսն է , կ’ըսէ , որ նախ առաջին զՅիսուս Աստուած անուանեց , երբ որ իմացաւ թէ անբաւ բաղմութիւն այնչափ բազմաթիւ յունական եւ լատինական քաղաքաց մէջ արգէն այնպէս կը հաւատային , եւ լսեց որ Պետրոսի ու Պողոսի յիշատակարանները , թէպէտ դաղանի՝ բայց արգէն կը մեծարուէր ,¹ : Աչաւասիկ Յովիանոս ուրացող կ’ընդունի թէ Յովհաննէս առաքելցյն կենդանութեան ատեն արգէն աշխարհածանօթ էր Պետրոսի գերեզմանը եւ թէ Յցնք ու Լատինք առ հասարակ կը յարգէին ու կը մեծարէին , եւ կը խոստովանի ճշմարտութիւնը՝ զօրն որ չէ թէ միայն մէկ ազգ կամ եկեղեցի , այլ բոլոր տիեզերք մինչեւ ցայսօր կը ճանչնան ու կը խոստովանին , բաց ի քանի մը յամառ հակառակորդներէն՝ որոնք գեռ կը խլսուն ու կ’ուղեն սպիրացյլ դժուարութիւններ ու առարկութիւններ փնտուել գտնել ու դիմադրել : Բայց տեսնենք առնց բերած պատճառները :

Ա . Առերբ Գրքէն վկայութիւն կամ ձեռնարկութիւն մը չունինք Պետրոսի Հոռոմ գալուն ու հոն մեռնելուն վրայ :

Բ . Մանաւանդ թէ Ա . Գրոց ցուցումները երկուքն ալ կը տապալնեն , ինչպէս յայտնի է Պողոս առաքելցյն լուութենէն թէ Հոռոմէն եւ թէ Հոռմացեցւոց դրած թղթերուն մէջ , որոնց իր բաղձանքը կը յայտնէ զիբենք տեսնելու եւ ձրի հոգեւորական շնորհքները բաշխելու , իբր թէ առաքելց մէջէն գեռ մէկն իրենց մէջ քարոզութիւն ըրած չըլլայ , որովհետեւ ուրիշ խօսքի մը մէջ դարձեալ կը զրուցէ Պողոս թէ “Այնպէս առատացեալ յաւետարաննել , ոչ ուր անուաննեցաւ Քրիստոս , չէ ժէ էբրեա յայլա նէման վէրաց շնէցէմ ,² . ուստի եւ ասկից կը հետեւցնեն թէ Հոռոմ գեռ առաքեալ մը քարոզութեան գացած չըլլայ , եւ Հոռմացեցիք քրիստոնէութիւնը հոն գացող պանդուխաներէն ընդունած ըլլան :

Գ . Կիտունք քննած դրած են որ Պետրոս Ասորեստանի Բարիլոն քաղաքն իր առաջին կաթողիկէ թուղթը գրած է , ինչպէս յայտնի է (Ա . Պէտր . Ե . 13 .) իր խօսքը . “Ողջոն տայ ձեզ որ ի Բարիլոն ընտրելակիցն եկեղեցի է , եւ Մարկոս որդի իմ , . եւ որովհետեւ , կ’ըսեն , Բ . կաթողիկէ թուղթն ալ նոյն քաղքէն դրած է³ , եւ ասոր մէջ կը զրուցէ թէ իր մահը մերձ

¹ Առ Ա . Կիւրզի Աղեքս . Ժ : ² Հոռմ . Ժէ . 20 : ³ Բ . Պետր . Գ . 1 :

է 1, այսպէս կը հետեւի ուրեմն որ Հռոմի մէջ մարտիրոսութեամբ վախճանած չէ :

Դ. Դարձեալ նյոյն իսկ ժամանակագրութիւնը՝ որն որ Գործք առաքելոցէն ու Պօղոսի թղթերէն կը հաւաքի, յայտնի կը ցուցընէ թէ Քրիստոսի թուականին 66 տարին, որն որ Պետրոսի մահուան տարին կը համարուի, ինք Ս. Պետրոս Հռոմ չէր կրնար դանուիլ:

Ե. Ա. Պետրոսի Հռոմ գալը, իր եպիսկոպոսութիւնը հոն հաստատելն ու հոն մեռնիլը հին աւանդութենէ չեն կրնար ցուցուիլ, ինչու որ (թող տաղով ան ամէն կասկածները, որ կրնան ըլլալ թէ աս գէպքերն աւանդողները աղէկ քննած ըլլան եւ կամ թէ նյոյն իսկ յիշատակարաններն եղծուած կրնան ըլլալ) եթէ այս ամենայն պատմուածները, կ'ըսեն, իրենց սկզբան կամ աղըեր տանելու հասցընելու ըլլանք, կը տեսնենք որ աս աւանդութեան հիմունքն են Իգնատիոս եւ Պապիաս, իսկ ուրիշ վկաները հեռու են ժամանակաւ, եւ այսպէս վկայութիւննին արժէք չունի, մանաւանդ որ՝

Զ. Իգնատիոսի վկայութիւնն երկբայական է, որովհետեւ գեռ յայտնի ստուգուած չէ թէ արդեօք այն թղթերն՝ որոնք Իգնատիոսի կը տրուին, հարազատ իր թղթերն են, եւ այլն։ Իսկ Պապիաս միջակ հանձարոյ տէր եւ ուրիշ բաներու մէջ ալ խարուած ըլլալով, աս բանիս վրայ ալ կրնայ խարուած ըլլալ։ Ս. Իրենէոս եւ ուրիշ Ս. Հարդ ալ ասոնց հետեւեցան։

Է. Եւ ոչ ալ եղած կամ պահուած յիշատակարանները կրնան ասոնցմէ աւելի վկայութիւն տալ, որովհետեւ անոնց ալ ժամանակակից ըլլալուն վրայ կրնայ կասկած ըլլալ։

Վ. Հաւասիկ ասոնք են բոլոր ձեռնարկութիւնները, որոնց վրայ այնշափ կը պարծին յամառ Բողոքականք։ Բայց թէ ինչ զօրութիւն ունին ասոնք, թէպէտ եւ մինչեւ հիմակ ըսածներնէս յայտնի է, բայց յանձն առնունք աս եօթն առարկութիւնները նորէն մէկիկ մէկիկ քննել։

Վ' ըսենք նախ՝ որ թէպէտ սուրբ Գրքէն յայտնի բառերով վկայութիւն չունինք, բայց ըսածնիս բոլորովին առանց Ս. Գրոց վկայութեան ալ չէ։ Յովհաննէս աւետարանիչ Քրիստոսի աս խօսքերը յառաջ բերելէն ետքը՝ թէ “Ամէն ամէն ասեմբ քեզ,

զի մինչ մանուկն էիր՝ անձամբ անձին գօտի ածէիր եւ եր-
թայիր յու եւ կամէիր, եւ յորժամ ծերասցիս՝ ձեռոս ի վեր
կալցես եւ այլք ածցեն քեզ գօտի եւ տարցին ուր ոչն կամի-
ցիս, կը յաւելու այսպէս. “Զայս ասաց նշանակեալ՝ թէ որով
մահու փառաւոր առնիցէ զԱստուած, ¹ որով յայտնապէս Պե-
տրոսի խաչի վրայ մեռնից կ'ուղէ նշանակել, իբրեւ յայտնի
ու ամենածանօթ բան մը, որովհետեւ Յովհաննէս իր աւետա-
րանը գրած ատեն՝ արդէն Ա. Պետրոս Հռոմ մարտիրոսութեան
պատկն առած էր: Երկրորդ՝ ունինք վկայութիւն Պետրոսի ա-
ռաջին կամողիկէ թուղթը, ուր որ Բաբիլոն բառը՝ յայտնապէս
Հռոմ կը նշանակէ, ինչպէս քիչ մը ետքը պիտի ցուցընենք:
Բայց դնենք թէ Ա. Գրքէն վկայութիւն մը չունենանք, ասկից
կրնայ հետեւիլ որ ըսածներնուս անժխտելի պատմական ճշմար-
տութիւնը կարող ըլլայ մէկն ուրանալ կամ տարակուսի տակ
ձգել: ‘Ներոն, Դոմետիանոս, Ներուաս կայսրներուն վրայ Ա.
Գրքին մէջ խօսք չըլլար, բայց միթէ կայ մարդ՝ որ կարենայ
ուրանալ անոնց գյութիւնը, եւ որ խելացին է՝ որ ուղէ տա-
րակուսիլ:

Երկրորդ՝ պարզ լոռութենէ կամ պարզ բացասականէ՝
ամենեւին դրական հետեւութիւն մը չկընար ըլլալ: Այսպէս
ալ Պօղոս առաքելցն պարզ լոռութենէն չի հետեւիր որ Պետրոս
առաքեալ Հռոմ գացած ըլլայ: — Պօղոս առաքեալ Եբրայե-
ցւոց գրած թղթին մէջ զՅակոբոս առաքեալ չկըներ, որն որ
ստուգիւ ան ատեն իրենց մէջն էր իբրեւ Երուսաղեմի եպիսկո-
պոս, այսպէս նաև գաղատացւոց, Եփեսացւոց, Թեսաղոնիկե-
ցւոց գրած թղթերուն մէջ իրենց եպիսկոպոսներուն յիշատա-
կութիւնը չենք տեսներ. ուրեմն կրնանք ասկից ուղիղ հե-
տեւցընել որ Յակոբոս առաքեալ Երուսաղէմ գացած չէ, թէ
Գաղատացիք, Եփեսացիք, Թեսաղոնիկեցիք եւ այլն, եպիս-
կոպոս չունէին: Ասոնք աշաւասիկ բաւական են առարկու-
թեան անզօրութիւնը ցուցընելու: Բայց սրբոյն Պօղոսի Հռո-
մայեցւոց նկատմամբ ցուցուցած լոռութեան պատճառն ալ յայ-
տնի է ամենուն, այսինքն է՝ Պետրոսի նոյն ատենները Հռոմէն
ելլելն ու հոն չգտնուիլը: Ա. Պետրոս Հերովդէս Ագրիպ-
պա թագաւորին ձեռքէն՝ բանտէն հրաշքով աղատելէն ետքը ²

Հռոմ գացած հոն քրիստոնեութիւնը քարողած էր (42ին). բայց ինչպէս կ'երեւայ՝ հազիւ թէ 7—8 տարիի չափ անցաւ, կղաւդիոս կայսեր հրովարտակին զօրութեամբը, որով բոլոր Հրեայք, եւ Հրեից անուամբ՝ քրիստոնեայք ալ, Հռոմէն կը վարնտուէին, պարտաւորեցաւ քիչ մը ատեն փախստեաց քրիստոնէից հետ Հռոմէն ելլել¹. եւ աշաւասիկ ան ատենններն

1 Արտէս զի թէ առ եւ թէ ուրիշ խնդիրներու մէջ մըր ընթերցողներն աւելի լուսաւորութիւն մ'ունենան; հոս համաստիր կը դնենք Ա. Պետրոսի Տանապարհորդութեան պատմութիւնը, ինչպէս որ եկեղեցւոյ աւանդութիւնը կը զուցէ, եւ ճիշդու անաշարժ քննութիւնը կը վաւերացնէ: Պետրոս առաքեաւ ի սրբան առաջնորդեց Երուսաղեմայ եկեղեցւոյն զրեթէ չըրս տարի, եւ անկից պյցելութեան ելաւ պյցելայլ քաղաքներու, ինչպէս Սամարիա, Լիոնիա, Յուպիտ ու Կեսարիա, եւ այնպէս քրիստոնէական կրօնը քարողելով եւ կամ ընտիիներն ի հաւասար հաստատելով՝ դարձաւ Նորէն Երուսաղեմ՝ ուր որ Յազպէ պատահան կունեիլոս հարիւրագետին դարձը պատմէց: Առ միջոցին մէջ Պօղոս առաքեաւ, որն որ քրիստոսի մահուան երկրորդ տարին արդէն դարձած էր, կրցաւ Պետրոսի հետ տեսնելի Երուսաղեմ: Չափ չափացաւ Հերովդի Ռոդրիպաս Հրեից թագաւորն իր նոր թագաւորութիւնը ազգին հաճայ ընելու մոտք՝ սկսաւ քրիստոնէաները հալածէլ, Յակոբոս Զքրեգես որդին բանտի մէջ խստի կը պահպահ անիկայ Հրաշալի եղանակարաններն ազատեցաւ եւ անիկից, ինչպէս Ա. Գիլբը կը զուցէ, «Պանց յայլ տեղին» (Գործ. Ժի.): այսինքն Հռոմ, կղաւդիոս կայսեր թագաւորութեան երկրորդ տարին (Քրիստոսի 42): (Համեմ, իրենէսս ընդդ. Հերեւ. Ա. 20: — Տերտուլ. Քատակով. Գլ. 13: — Եւսեբ. Պամ. Եկ. Բ. 14: — Յերոն. Զքրեւելի արանց. Գլ. Ա.): Հոն սկսաւ քարոզել ու հաւատացելոց բազմութիւնն օրէ որ կը շատնար, երբ որ յանկարծ նոյն կղաւդիոս կայսը Հրեից անուամբ քրիստոնէից գէմ պյն ծանօթ (Judeos im-

pulsore Christo assidue tumultuanter Roma expulit. Suet. C. 25). Հրովարտակը հանեց (50). ուստի անտարկույս Ա. Պետրոս ալ պատրիկուլց հետ Հռոմէն ելաւ ու նորէն Երուսալեմ դարձաւ, մասնաւանդ որ արդէն Հերովդի Ազրիպաս աստուածաստ պատուհասով չարաշար մռած ըլլալով: (Գործ. Ժի. 23) Հռոմայեց ցոյց անմիջական կառավարութեան տակ ինկած էր Պաղեստինի եւ իր անունն աւելի աներկիղող էր: Ինչպէս կը կարծուի՝ առ ատենններու առարկութեամբ շրջեցաւ Պօղոսու, կապագովիտ, Քաղաքիա, Փոքր Ասիս եւ Բնիթ անիփա: Բայց Ժամանակի մը կեցաւ Ենափար իրեւե եպիսկոպուս ան քաղքին եւ Տէին մուտերը Երուսաղեմայ առարկելոց ժաղավոյն մէջ զահերէց նոտա: (Գործ. Ժի. 1) Ասկից դարձեաւ Անտիփա անցաւ, ուր որ նորէն Պօղոս առաքելցյն հետ տեսնուեցաւ: (Գործու. Բ. 1) Թէ արգեօք Բարեկըն ալ քարոզէց, ասիկայ Բոգրականաց ինքնաշխար առավել է Պետրոսի Ա. Կաթողիկէի թշթղոյն մէջ յիշուած Խարելըն բառէն, զորն որ նիւթ ական նշանակութեամբ առնելով՝ վրան մուացածին չենքերնին կը շնուն թէ Պետրոս նաև Բարելն քարոզած ըլլայ բավանդակ քրիստոնէական համարութեան եւ աւանդութեան գէմ: Խոկ Անտիփա քաղքէն դարձաւ Հռոմ եւ ինչպէս Դիմինիստիոսին կորընթափ եղաւ կողմէուոսու (Բ. դարուն մէջ) կը վկայէ, Ա. Պետրոս վերջին անդամուն Հռոմ երթաւ առավելութեան վրայի վրայէն անցաւ եւ հոն առարկելական մեծ գործունէութիւնն ցուց քարոզութեամբ, եւ ոյլն թէ որ տարին Հռոմ հասած է՝ սապդ չի գիտութիւն: կը կարծուի որ Կիրսնի թագաւորութեան առջի տարիները, եւ անտարկուսիլ է որ Հռոմ գալէն մինչեւ բանտարկութիւն ու մարտի-

էր, 50ին, որ Պօղոս առաքեալ Հռոմ մնացող քրիստոնէից կը գրէր իր թուղթը՝ զիրենք զօրացընելու համար, եւ ոչ թէ Քրիստոսի հաւատքն իրենց նոր քարոզելու՝ ինչպէս կը բաղձան մեկնել Բողոքականք, եւ ասիկա ամենայայտնի բան է, ինչպէս ինք Պօղոս առաքեալ կը դրէ նոյն Հռոմայեցոց թղթոյն սկիզբը, թէ Անձկացեալ եմ աեսանել զձեղ, զի փոխեցից ի ձեզ շնորհս ինչ հոգեւորս առ ի հասուտուել զձեղ,, եւ ոչ թէ նորէն քարոզել, ուստի եւ կը մեկնէ իր միտքը. “Այսինքն է՝ միսիթարակից լինել ձեղ վասն ընդ միմեանց իմց եւ ձերդ հաւատոց,” Աս խօսքերէն յայտնի կը չետեւի ուրեմն որ Պօղոս առաքելցն թուղթը գրած ատեն՝ արդէն Հռոմի մէջ քրիստոնէական հաւատքը քարոզուած հաստատուած ու տարածուած էր, եւ Առաքեալը կը բաղձար մինակ իրենց միսիթարակից ըլլալ Քրիստոսի սիրոյն համար կրած նեղութիւններնուուն պատճառաւ, եւ միանդամոյն զիրենք աւելի եւս հաստատել, եւ չեթանո մնացողներուն աւետարանել:

Իսյց թէ ինչու համար Պօղոս առաքեալ Հռոմէն դրած թղթերուն մէջ զետրոսի անունը կամ անոր ողջոյնը չխար, սրբազն մատենադրաց զգուշաւորութեան մոտադիր ըլլող ներն ասոր ալ պատճառը դիւրաւ կրնան իմանալ: Բաւական է միայն Գործոց առաքելոց ժի. Գլուխը կարդալ, ուր որ յայտնի կը տեսնուի թէ ինչպէս Պուկաս աւետարանիչ սրբազն մատենադիրը՝ որն որ զետրոսին հրեշտակի ձեռքով բանտէն ազատիլը, Յովհաննու կամ Մարկոսի տունն երթալը, հոն աղախնոյն հետ եղած խօսակցութիւնը, անոր ապսորելը որ այս ամենայն պատմեն Յակոբոս Եղբօր Տեւան եւ ուրիշ եղբարց, մանր եւ պարագաներով պատմելէն ետքը, երբ որ զետրոսի երուսաղէմէն երթալը կը պատմէ, ուրիշ բան մը չիզուցեր՝ բայց եթէ “Յէլեալ գնաց յայլ աւեղին, այսինքն՝ Հռոմ, ինչպէս ուրիշ տեղ յիշեցինք, ուր որ ապահով էր իր կեանքը Հերովդեսի նենգութենէն: Կը տեսնեն ընթերցողք որ սրբազն մատենադրին լուռթիւնը պարզապէս զգուշաւորութեան համար էր, որ չըլլաց թէ Առաքելցն թշնամիներն անոր ուր ըլլան բոսանալը բաւական ժամանակ ան- մէջ (Դիւ. Ա. 14.) կը յայտնէ իր մացած է, որ կարող եղած է նաեւ եր- հուան մօտ ըլլալը, որն որ Քրիստոսի կու կամ ոզիկէ հովուական թղթերը 67-68 տարին պատահած է: գրելու: Աս թղթերուն երկրորդին 1 Հռոմ. Ա. 12:

իմաննալով՝ նորէն չարութիւն մը նիւթեն։ Եւ իրաւցընէ չիկրս-նար մոտածուիլ որ Ա. Ղուկաս Պետրոսի գացած տեղը զիտցած չըլլայ, ան՝ որ ամէն բան այնպէս մանր պարագաներովը կը գրէր, աղէկ զիտէր, բայց այնպիսի եղանակաւ կ'աւանդէր՝ որ հաւատացեալք կ'իմանային եւ թշնամիք բան չէին կրնար գուշակել։ — Այսպիսի զգուշաւորութիւն կը բանեցընէր նաեւ Պօղոս առաքեալ՝ երբ որ Հոռոմէն Եբրայեցւոց թուղթը կը գրէր, եւ Պետրոսի վոյ յիշատակութիւն մը չէր ըներ, որ չըլլայ թէ եկեղեցւոց գլխոյն Հոռոմ ըլլալն իմացուելով, անոր չարիք մը պատահի։ — Այսպիսի զգուշաւորութեան համար, որն որ՝ ինչպէս ըսինք՝ սրբազն մատենադրաց սեպհական էր, նշյն իսկ Պօղոս առաքեալ Հոռոմէն Տիմոթէոսի Բ. Թուղթը գրած ատեն՝ իրեն աւետել ուղելով թէ ինչպէս Կերոնի ատեանէն ազատեցաւ, այսպիսի գաղտնութեամբ կը գրէ թէ «Ապրեցայ ես ի բերանց առիւծուն, 1. այսինքն՝ ի ձեռաց Կերոնի» Ռւղողը կրնայ նոյն Բ. Թողթին Դ. գլուխը կարդալ։

Երբորդ՝ թէ Պետրոս Կաթողիկէ թղթերը Քարելոն գրած է, միայն քանի մը յանդուգն գիտնոց կարծիքը կրնայ ըլլալ, բոլոր քրիստոնէական հնութեան, ամէն կորովամիտ իմաստնոց եւ տասնուինը գարերու հաստատուն ու անփոփոխ գատման հակառակ։ Աս բանիս մէջ նշյն իսկ Բողդքականաց բանիբուն գիտուններն ընդհանուր եկեղեցւոյ հետ կը միաբանին եւ կը խոստովանին թէ Պետրոս Քարելոն ըսելով՝ Հոռոմ կ'իմանայ եւ թէ աս Հոռոմ քաղքին մէջ իր Կաթողիկէ թղթերը գրած է։ Բայց որովհետեւ հակառակորդք աս իննդրոյն ծանրութիւն մը կու տան, հարկ է որ քիչ մը կանգ առնենք հոստեղս ի ցցց ճշմարտութեան։

Ծաղ տանք այնչափ առաջին ու հնագցն Հարց եւ աւանդութեան վկայութիւնները, զորոնք վերը յառաջ բերինք, եւ որոնք արդէն ըստ ինքեան բաւական են պատճառ հասկըցող մը համոզելու։ Ծաղ տանք նաեւ այն ներքին պատճառները, որ նոյն թղթերուն ոճէն եւ գրուածքին եղանակէն կը բղևեն, ցուցընենք նաեւ արտաքին՝ բայց ամենուն աչքին զարնող պատճառներով ալ, որ անհարել եր թէ Պետրոս առաքեալ այն երկու թղթերը Հոռոմէն դուրս ուրիշ մը գրած ըլլայ,

եւ ըստ հետեւորդի՝ թէ Քաբելոն բառը պէտք է որ Հռոմ նշանակէ:

Թէ հին եւ թէ նոր պատմութիւնը հողագնախ վրայ Քաբելոն անուանի մայն երբու ուեւ կը նշանակէ, մէկը՝ բուն հին Քաբելոն Ասորեստանի հոչակաւոր մայրաքաղաքը, եւ երկրորդը՝ Եգիպտոսի մէջ աննշան տեղ մը, բերդ մը կամ ամենափոքր գեղ մը: Ա. Պետրոս ոչ մէկուն եւ ոչ մէկալին մէջ կրնար ըլլալ թղթերը գրած ատեն: Աչ առաջինին մէջ, վասն զի պատմութիւնը կը ցուցընէ որ արդէն Գայոս Աւգոստոս կայսեր ատեն Ասորեստանի եւ Քաբելոնի մէջ որչափ Հրեայք որ կային, ամէնքն ալ վարնատուեցան եւ բնաջինջ սպաննուեցան, ինչպէս կը պատմէ Յովիսեպս 1. եւ Դիոկրո² հեթանոս պատմէը կը հաստատէ թէ Կղաւդիսի ու Ներոնի ատեն բովանդակ Քաբելոն քաղաքը ջնջուած անմարդաբնակ եւ ամենեւին առանց բնակչաց էր: Այսպէս նաեւ Պլինիոս զՔաբելոն՝ անապատ կը կոչէ³, եւ Ստրաբոն բացայացտ կը զրուցէ թէ “Փլատոնիներու կյոյ մը եւ աւերակ մը դարձած է,”⁴: Ուրեմն Ա. Պետրոսի ատենը Քաբելոնի մէջ եկեղեցի կամ եպիսկոպոսական աթոռ չկար եւ ոչ ալ կրնար ըլլալ. Թող թէ ծաղկեալ եւ հոչակաւոր եկեղեցի, ինչպէս էր “Ըստրելակից եկեղեցին, որմէ սուրբ Պետրոս ողջըն կը գրէր: Եւ ոչ երկրորդը, այսինքն՝ Եգիպտոսի Քաբելոնը կրնայ ըլլալ. վասն զի, ինչպէս նոյն Ստրաբոն կը զրուցէ, ասիկա ոչ քաղաք էր, ոչ աւան եւ ոչ ալ գեղ մը, այլ աննշան տեղ մը, ուր բերդ կամ ամրոց մը կար, որուն մէջ ապաստանած էին հին Քաբելոնին կոտորածէն ազատող սակաւաթիւ Հրեայք. ուստի եւ հոն ալ Ա. Պետրոսի ատեն ոչ կարդաւորեալ եկեղեցի կար եւ ոչ ալ կրնար ըլլալ, հազի՞թէ հինգհարիւր տարի ետքը եպիսկոպոս մը գրուեցաւ:

Ուրեմն հարկ է ըսել թէ Առաքեալը Քաբելոն ըսելով՝ չէր կրնար նկարագրական մատով իրական Քաբելոն անունով քաղաք մ'իմանալ, հապա այլաբանական իմաստով Հռոմ կ'ուղէր նշանակել, իրեւ Բաբելոն՝ +աղա+ իսունակունէան: Եւ իրաւցնէ՝ ինչպէս որ ատեն մը հին Ասորեստանի Քաբելոնն էր, այսպէս Հռոմ ալ իր փառաւորութեան ու զեղծման ու

1 Գիրք Ժ. Գլ. 12:

2 Աստիճանագ. Գիրք Բ.:

3 Բնակ. Պատմ. Գիրք Ա. 60:

4 Աշխարհագր. Գիրք Ժ.:

գարշութեան ծայրը հասած էր, ուր ամենայն ազգաց խառնութեան ժողոված էր, ուր ամէն տեսակ լեզու կը խօսուէր, ամէն ազգերուն կուռքերը կը պաշտուէին, ամէն տեսակ զեղծ սովորութիւններն ու մեղկութիւնները հասարակ էին, եւ ուր վերջապէս վերջին աստիճանի խառնակութիւն մը կը տիրէր, բառին ձիշդ նշանակութեամբը : Այսպիսի բարելոնական խառնակութեան կամ խառնակ քաղքի մը մէջ, որն որ իրաւամբ բարելն, այսինքն՝ խառնակութիւն կրնար կոչուիլ, կը ծաղկէր հաստատուն արմատով՝ մեծ, գեղեցիկ եւ սուրբ եկեղեցի մը, զորն որ Ս. Պետրոս «Ընտրելակիցն եկեղեցին, կ'անուանէ¹, եւ Ս. Պողոս աս եկեղեցւոյն հաւատքը բոլոր տիեզերաց առջեւ զարմանալի կը նկարագրէ : Ասիկայ կը հաստատէ նաեւ Եւսերիոս իր վկայութեամբը՝ զորն որ վերը յառաջ բերինք² :

Եւ արդէն յայտնի բան է թէ չին քրիստոնէից մէջ աս սովորութիւնը կար, որ շատ անգամ նոյն կայսերական մայրաքաղաքը զանազան նկատմամբ բարելոն կը կոչէին : Յովհաննէս աւետարանիչ իր Յայտնութեան դրբն մէջ, ուր որ Հռոմայ վրայ կ'ուղէ խօսիլ, միշտ Բարելոն կ'անուանէ, այսպէս կ'իմանան եւ այսպէս կը մեկնեն Յայտնութեան աս բառը նոյն իսկ Բողոքականք : Եթէ Ս. Յովհաննէս աւետարանիչ այսպիսի զգուշաւորութեամբ կը վարուէր, ապա ուրեմն նաեւ Ս. Պետրոս՝ որ Հրեից ատելութեան նպատակն եղած էր, եւ գիտէր թէ իր արեան ծարաւի են, իրաւամբ աւելի եւս պատճառ ունէր այսպիսի այլարանական ոճով գրելու եւ ծածկելու օտարաց առջեւ իր տեղը : Ունինք օրինակ նաեւ Ս. Պողոս որ նոյնպէս ծածկութեամբ կը խօսէր՝ երբ որ կը գրէր, «Ազրեցայ ես ի բերանոյ առիւծուն³, այս ինքն՝ Ներոնի, ինչպէս վերը յիշեցինք :

Տայց չէ թէ միայն քրիստոնէից մէջ, այլ նաեւ չեթանոսաց մէջ չին ատենները կար սովորութիւն Հռոմ քաղաքը Բարելոն կոչելու, չէ թէ միայն առանձնական կամ ընտանեկան գրութեանց՝ այլ նաեւ հրապարակական եւ դատաստանական

1 Ա. Պետր. Ե. 13:

թէ հարցանէ զողջունէ մերմէ ըն-

2 «Պետրոս յառաջագոյն ի թղթի տրեալ իրրեւ զձեզ Բարելոն»: Գիրտ անդ իւրում՝ առ գրեաց է Հոռոմ առ Բ. Գլ. 15:

3 պ. գրական առ գրական իւր. 3 Բ. 8իմ. Դ. 17:

Եւ առաջ իւր առ Բարելոն, եւ առէ

գրութեանց մէջ : Հռոմայեցւոց անդերու ագարակներու սահմաններն որոշող հին արձանագրութիւններու մնացորդներէն , որոնք Փաւստոսի եւ Վաղերիոսի անուամբ կ'արձանագրուին , յայտնի կը տեսնենք որ նոյն խակ Վեսպասիանոս եւ Դոմետիանոս կայսրներուն ատենն ալ , Քրիստոսէ ետքը 69—96 տարիներուն մէջ , այսինքն՝ Ա. Պետրոսի մահուանէն քանի մը տարի ետքը , երբ Փաւստոս եւ Վաղերիոս անդաստանաց սահմաններն որոշելու եւ չափելու վերակացու էին , Հռոմ քաղաքը հրապարական արձանագրութեանց մէջ Բաբելոն կ'անուանուէր ։

Չորրորդ՝ Եթէ ժամանակագրութիւնն ուղղութեամբ ու կարգաւ հաշուելու եւ կարգաւորելու ըլլանք , ինչպէս որ թէ ուղղափառաց² եւ թէ բողոքականաց³ մէջէն քաջ ժամանակագիրք կը հաշուեն ու կը դնեն , ամենեւին անհամաձայնութիւն կամ ժամանակագրական վրիպակ մը չիգտնուիր Պերոսի Հռոմ գալուն ու մեռնելուն վրայ , ինչպէս որ վերը պատմեցինք ծանօթութեան մէջ :

Հինգերորդ՝ ամենեւին երկիւղ մը կամ վտանգ մը չկայ եւ ոչ ալ կրնայ ըլլալ , որ այն սուրբ եւ իմաստուն անձինք խաբուած ըլլան , եւս առաւել յանդգնած ըլլան խաբելու , որով հետեւ այնպիսի գէպքի մը վրոյ է տուած վկայութիւննին՝ որ բոլոր քրիստոնէութեան առջեւ յայտնի էր եւ յայտնի պէտք էր ըլլալ : Եթէ կուսի մը , մարտիրոսի մը , սուրբ եպիկոպոսի մը վաղքը կամ վկայաբանութիւնն անծանօթ չէր մնար ու կը տարածուէր քաղըէ քաղաք եւ գաւառէ գաւառ , կարելի բան

1. Գուլիելմոս Գուեսիոս իր "Աշբարտիուն էրաքսէպիսէտիուն էրաքսէպիսէտիուն" ըստ ամառած մատենին մէջ մէծ հմտութեամբ ժամանակագրութիւններուն մէջ այսպիսի երկու արձանագրութիւններու կամ հրատարակէ .

1. FAUSTVS ET VALERIUS

VV. PP.

... Circa urbem Babylonis Romae maritimum fiet et Gallicum , jubeo te ...

Փաւստոս եւ Վաղերիոս

Ա.Ա. Խօն . (Արք Խոհականք .)

... Զքաղաքաւոն Բաբելոնի Հռոմայ ծովակազմ լիցի եւ Գաղղիականն , հրամայեմ քեզ . . .

2. Contra (urbis Babylonis)

Romam maritimi limites fient, et Gallicus impinget . . .

Դէմ յանդիման (քաղաքին Բաբելոնի)

Հռոմայ լիցին ծովեզերեալ սահմանք , եւ ի հանդիպոյ կացցէ Գաղղիականն . . . Էջ. 307. 265

3. Ուղղափառաց մէջէն տես Պետական , Առաստան յանոն . Գիրք ԺԱ. Գլ. 13. 14. եւ Արկիոզիոս , Ժամանակուր Կորոն . Հար . Ա. Գիրք Թ. Գլ. Բ. 5. 8. եւ այլն :

3 Բողոքականաց մէջէն տես Յովս . Սկաղիկեր , Գանձ յամանակուր , Տեղիւնն է յամանակուր . Եւ-է-իւ . 197. եւ Յակ . Առսերիոս , Տարեկունիւն էն եւ Կորոն . Տարեկունիւն :

էր արգեղք որ եկեղեցւոյ զինոյն նահատակուիլը, իր մաշնու ու զերեզմանն անձանօթ մնար բոլոր եկեղեցւոյն առջեւ, և տեղի տար խորէութեան . . . Այսու ամենայնիւ սուս է բաելը թէ Ա. Խոնասիոս եւ պապիաս միայն կը վկայեն, որով չետեւ, բնչուկու որ վերը յառաջ բերինք, Կղեմէս Քահանայա պետը Ա. Պետրոսի յաջորդը, և Դիոնիսիոս Կորնմասի եւ պիսկոսուր, որոնց մէկը ժամանակակից էր եւ մէկալը մերձաւոր ժամանակաւ, նոյնը կը վկայեն: Բաց ասկից՝ պապիաս, Խրենէս եւ Արօգինէս Հռոմ գացած ու հնա թէ Ա. Պետրոսի եւ թէ Ա. Պողոսի գերեզմանները տեսած ըլլալով՝ ականա տես ու ականեցար վկաններէն լսած՝ պետք է հաստատած են:

Ա Եցերորդ՝ զարմանափ բան է թէ բնչուկու կրնայ մէկը համարձակիլ Ա. Խոնասիոսի թղթերուն հարազատութեան վրայ տարակուսիլ, ուր որ չէ թէ միայն ուղղափառք, այլ նոյն իսկ բողոքականաց ամենէն հաչակաւոր վարդապետները, կամ թէ ըսենք՝ բողոքականութեան ջահերը՝ Հոմիննետ, Թիրուն, Աւստերիոս, Գոգելերիոս, Խառհակ Վասիլիոս եւ ուրիշները զրեթէ առ հասարակ ոչ միայն կը բնութենին, այլ նաև կը պաշտպանին¹ առ թղթերուն հարազատութիւնը, եւ ոչ ալ օտար յաւելուած մ'եղած կը բնութենին: Բայց ով չիդիմեր հակառակորդաց այս տափառական փախուստը: Խոկ պապիասայ իմաստուն մնաց առ առջարական փախուստը: Խոկ պապիասայ իմաստուն մնաց իսարուած ըլլալէն չիկրնար հետեւիլ որ պապիսի աշխարհածանօթ զէպքի մը մէջ ալ, բնչուկու և Պետրոս առաքեցին Հռոմ Խառհակուիլը, Խարուած ըլլայ: Խրենէս Պապիասէն առած կամ անկից Խարուած է ըսելն ալ բոլորովին անհիմն մնածութիւն է, որովհետեւ բնչուկու վերը զրուցեցնէք, Խրենէս անձանի Հռոմ գացած, անձանի լսած ու ամէն բանի տեղեկացած էր:

Երօմներորդ՝ ամենեւին կասկած չիկրնար ըլլալ հին յիշատակարանաց ժամանակակից ըլլալուն վրայ, վասն զի, բնչուկու վերը ըսինք, Գոցիոս Հռոմացեցին երրորդ դարուն սկիզբը, պյունիքն՝ 210ին բարձրաբարբառ կաղազակէր, եւ ժամանակին

¹ Տես Խիրուն ի վեհար, բնդդէմ առ բնդդէմ Պլոնուելու: Աւստերիոս, Գոցիոսի: Կողեւերիսս եւ Խառհակ Յասաշարան յիշատակու: Վասիլիոս ի թղթեր առ Ենոսը: Որի վե-

Հերետիկոսները՝ որ հիմակուաններէն նուազ յամառ չեն,
Հոռմ գալու եւ նցյն յիշատակարանները տեսնելու եւ քննելու
կը հրաւիրէք :

Ո՞նչեւ ցայսօր պյն բազմաթիւ յիշատակարաններուն մեծ
մասը Հռոմայի մէջ կեցած են : Դեռ կը ցուցուի պուտենդիսս
Անկղիամիկասին տաշը՝ ուր որ գետրոս առաքեալ կը բնակէր,
Մամերատինեան բանտը՝ ուր բանտարկուած էր, Վիա Լադոցի
գուրը՝ ուստի հրաշքով ջուր բղխնցոց նորագարձ քրիստո-
նեանները մլրաելու համար, Յանիկուղոս լեռը՝ ուր Պետրոս խա-
չուեցաւ, եւ իր գերեզմանը Ատամիկաննեան բլին վրայ, ուր իր
սուրբ ոսկրները կը հանգչին եւ ուր ի սկզբանէ քրիստոնէու-
թեան մինչեւ ցայսօր յարեւելից եւ յարեւմախց, ծովով ու
ցամաքով՝ պյնչափ ուխտաւորք, հաւատացելոց բազ-
մութիւն կը պանդիստէին եւ կը պանդիստին : Այս ամէն յիշա-
տակարանները, Բնարքս յայտնի կ'երեւոյ, չէ թէ երեկուընէ
կամ մէկալ օրուընէ կը պատուին ի Հռոմ, ոյլ հին եւ հնա-
դցն մատենագիրը ի սկզբանէ հետէ կը յիշատակէին :

Ա. Յերանիմոս յայտնապէս կը պատուի թէ իր մանկու-
թեան հասակին առջի անդամուն Հռոմ բնակած ատեն՝ ամէն
շարաթ որ վերցիշեալ սուրբ տեղուանին ու մարտիրոսաց գե-
տիափոր գերեզմաններուն ացցելութեան կ'ելլէր : Եւսակիսս
ատենց վրայ իրեւեւ քրիստոնէութեան նիւթերուն
վրայ կը խօսի, եւ կ'ըսէ համարձակ թէ միայն աս յիշատակա-
րաններուն տեսքն իրենց արձանագրութիւններով մէկսեղ,
որ հրազդարակաւ կը կարգացուէին, բաւական էին Ա. Պետրոսի
նահատակութեան վրայ մանր ճառելու եւ պատմելու, եւ թէ
հարկ չկար ասոնցմէ աւելի բացարայտ գրելու եւ պատմելու :
“Աերոնն, կ'ըսէ, Աստուծոյ եւ բարեպաշտութեան յայտնի թըշ-
նամի էր, առաքելոց մահուան կը բաղձար, վասն զի ասոնք էին
քրիստոնէից առաջնորդներն ու դրօշակիրները : ԶՊօլաս գլխա-
պարտութեան եւ զՊետրոս խաչուելու դատապարտեց Հռոմ
քաղցին մէջ : Եւելորդ կը սեպեմ ես աս իրական գործքերուն
վրայ արտօպին վկայութիւններ վնասուել, ինչու որ արդէն հցա-
ակագ եւ ամենաշքեղ յիշատակարանները՝ որոնք պյաօրուան
օրս կը տեսնուին, ըստ բաւականին կը վկայեն 1. : Կայնոպէս ար-

ձանագրութիւններուն վաւերութիւնն ու հարազատութիւնը՝ որ իր ատենը առաքելոց գերեզմաններուն վրայ դեռ կը տեսնուէին, ամենեւին անտարակուսելի եւ ամենաստոյգ կ'աւանդէ¹: Եւ վերջապէս Գայիօսի Խօսքերը յառաջ կը բերէ, որոնք ամենուն ծանօթ են:

Վրդէն յայտնի բան է որ հիներն իրենց կուոց, դիցաղանց ու նախնեաց պատկերը շինելու սովորութիւն ունէին, որով իրենց խնջոյից կամ սեղանի նուիրական անօթները կը նկարէին ու կը զարդարէին: Առջի քրիստոնեայք աս սովորութիւնը պահեցին, եւ այսպէս իրենց հողէ անօթները Ս. Պետրոսի ու Ս. Պողոսի պատկերներով կը զարդարէին, եւ որպէս զի նկարագիրներուն վրայ տարակցյա մը չըլայ՝ ամէն մէկուն անունն իրեն քով կը գրէին: Ս. Յերոնիմոս աս բանիս վրայ իրբեւ սովորական եւ յայտնի բանի մը պէս կը խօսի. “Նշյն իսկ գդմաձեւ փոքր անօթներուն վրայ, կ'ըսէ, որոնք ուամկօրէն Սաւկոմարիա կը կոչուին, սովոր էին առաքելոց պատկերը նկարել,² ։ Աս անօթներէն անբաւ բազմութիւն մը հետզէտէ գտնուած են եւ օրէ օր Ս. Կալիստոսի, Ս. Պլրաքսչատոսի եւ Ս. Պլիսկեղեայ եկեղեցիներուն գաւիթներուն մէջ եւ գերեզմաննոցներուն մէջ, հասարակօրէն մարտիրոսներու եւ սրբոց գերեզմաններու քով կը գտնուին, որոնք արեան նշաններ ու բծեր ալ վրանին ունենալով՝ յայտնապէս կը ցուցընեն թէ ստուգիւ եկեղեցւոյ հալածանաց ատենէն, այսինքն է՝ առջի գարերէն մնացած են: Ասոնցմէ շատերուն պատկերները ֆոճճինի³ եւ ուրիշ հնախոյզները կը նկարագրեն: Եւ յայտնի կը տեսնուի որ աս անօթներն ու գերեզմանները՝ ուր որ կը գտնուին, մինչեւ Բ. գար կը հասնին: — Նշյնը կը հաստատեն նաեւ պատկերները, յախճապակները (մողայիքները), միտալներն ու դագալները, որ առաքելոց իշխաննին պատկերովը դեռ գերեզմաններու եւ ընդերկրեայ եկեղեցիներու մէջ չոռմ

¹ Ա. Երոնի թագաւորութեան առ բնու, Պատրիարքուն Եթովուայ, Գէրէ Բ: տեն Պօղոսի սակրով զիսխատուիլը եւ 2 In ipsis cucurbitaceis vasculorum, Պետրոսի խաչուիլը պատմութեան այս վուցուած է: այս պատականներով ցուցուած է: Յեշամակարաններով ցուցուած է: Յանաւանդ որ այն հռչակաւոր ու աներկրպակ պատկերները ու Պօղոսի արձանագրութիւնները Հռոմ քաղցին մէջ մինչեւ ցայսօր կեցած են, եւ աս եղածներուն կը վկայեն, ։ Եւ-

² Յանաւանդ պատկերներու ամենահարաբեր առ պատմութեան ամառապակները կը գտնուին, Ս. Պետրոսի համար հորդովթեան վրայ եւայլն. Կը թութիւն ի:

³ Ֆոճճինի, Ս. Պետրոսի համար հորդովթեան վրայ եւայլն. Կը թութիւն ի:

կը գտնուին, որոնց սկիզբը քրիստոնէութեան սկզբան հետ կը միանայ կամ գոնէ շատ հեռու չէ: Այս ամենայն հնութիւնները վատիկանեան “Քրիստոնէական թանգարանին,, մէջ պահուած են, եւ բոլոր քրիստոնէութեան ու տիեզերաց աչքին առջեւը յայտնի դրուած են:

Արդ կը հաւաքենք. թէ որ այս այսպէս է, թէ որ այս ամենայն յիշատակարանները, այն ամէն առջի երեք դարերուն առաքելական սուրբ Հարց եւ հետեւեալ տասնուինը դարերուն քահանայապետաց, երեւելի ու իմաստուն մատենագիրներուն եւ պատմագիրներուն միաբան հաստատուն վկայութիւնը, եւ նոյն իսկ ընդհանուր եկեղեցւոյ անխախտ, անընդհատ ու մշտնջենաւոր աւանդութիւնը, իր տիեզերական ժողովներուն¹ վճիռները՝ որ անսխալութեան դրոշմը կը կրեն, եւ նշն իսկ եկեղեցին՝ այնպէս բարձրաբարբառ կը քարոզեն Պետրոսի Հռոմ գալը, հոն իր ամոռուը հաստատելն ու մարտիրոսանալը, իրաւամբ ուրեմն կ'եղջակացընենք որ ի՞մ աշխարհին վրային բուշումն պարմական հաւատութը պէտք է լլրջընել, եւ ի՞մ այս ամենայն պէտք է ընդունէլ, զորն որ մինչեւ ցայսօր, դարձեալ կը կրկնենք, ի սկզբանէ հետէ այնչափ հերետիկոսաց խմբերը, մանաւանդ Յցնք՝ որ այնպէս հակառակ են Հռոմայ եկեղեցւոյն եւ այնպէս նախանձու են իր ամէն մէկ փոքր եւ ամենափոքր պատուցն, չկրցան ուրանալ, եւ ոչ իսկ Բողոքականք խմբովին այսօրուան օրս կ'ուրանան: Վ՝ յնչափ յայտնի եւ պայծառ է աս գէպերուն ճշմարտութիւնը: Իր լցուը նոյն իսկ իր անհաշտ թշնամիներուն աչքը կը շլացընէ ու մտքերնին կը յաղթահարէ. երանի՛ թէ սրտերնին ալ շարժէր անսալու ճշմարտութեան, եւ իր անխզելի հետեւութիւններուն յօժարամիտ գլուխ ծռելու:

¹ Տիեզերական ժողովներուն վճիռներն ու սահմանադրութիւնները մեկիկ մէկիկ յառաջ բերելը հարկ չհամարեցանք, որովհետեւ գործիս ըն-

թացքին մէջ արդէն պիտօք յիշուին: Տես նաև Պատմ., աիեզերական ժողովը, ի Հ. Պօղոս Ա. Յովեանեանց, Այէննու, 1846:

the first time, and the author's name is given in the title page. The book is bound in a dark green cloth with gold tooling on the spine and front cover. The spine has the title 'The History of the Decline and Fall of the Roman Empire' and the author's name 'Gibbon'. The front cover has 'The History of the Decline and Fall of the Roman Empire' and 'by Edward Gibbon'. The book is in good condition, with some minor wear to the edges and corners.

Ա Թ Ա Ռ

Ա. ՊԵՏՐՈՎԻ ԸՆԸՆՔԵԼ ՊԵՏՐ

ՀԻՄՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԵԳՐԻՒԹԻՒՐ ԴՐԵՒԵՐԵՄՈՒԹԵԿԵ

ԿԵՆԴՐՈՆ ՄԻՈՒԹԵԱՆ

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԱՏԵՆԱԳՐԻՆ

Առթե աս՝ ճեղով եւ առանց մ'եկու մը խորհրդակցու. թեան կամ յիմսու. թեան դրամ մտաենադրու. թեան մ'եջ ուղղափառ հաւատոյ հակառակ բան մ'ըսուածե, ես՝ որ դեռ նոյն հաւատոյ հազորդու. թեան մ'եջ չեմ ընդունուած, հիմակու. ընէ ես կ'առնեմ, կը դառնայարուեմ եւ ամենայն ինչ կաթու. զիկէ սուրբ եկեղեցւոյ դառնաստանին տակ կը ձգեմ:

Ա Բ Մ Ե Թ Ա Ր Ա Յ Տ Տ Ի Բ

Գ Ո Ւ Լ Ի Ե Լ Մ Ո Ս Խ Ո Ւ Տ Ե Ր Վ Տ Կ Ա Շ Ո Ս Ո Ւ

Պ Ա Տ Գ Ա Մ Ա Ւ Ո Ր

Օ Փ Ս Փ Ք Բ Գ Բ Հ Ա Մ Ե Լ Ս Ա Բ Ա Ե Ք Ե

Բ Բ Ի Տ Ա Ն Ա Կ Ա Ն Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ո Յ Ի Ն Մ Է Զ

Խ մ ս ի ր ե լ ի Տ է ր ս .

Աս մօտերս Ձեր ինձի խրկած զբքուկին մէջ՝ խիստ մեծ զարմացմամբ ու ցաւով ակնարկութիւն կ'ընէք իմ մէկ առաջարկութեանս վրայ՝ զորն որ ուրիշ անգամ ըսած էի, այս ինքն թէ՝ Կաեւ Հենրիկոս Ավթերորդին ատենն ալ Հոռոմի ավթուր՝ աղքիւր եւ կենդրոն էր Կրաւաբանութեան, ուստինաեւ գերազոյն Ատեանն էր Հաւատոյ վարդապետութեան նիւթերուն մէջ։ Աս խօսքը թեթեւութեամբ կամ առանց մտադրութեան ըսած չէի։ Ինչու որ արդէն զիտէի թէ որչափ բաղմաթիւ փաս-

տեր կան ի նպաստ ասոր։ Ըայց Զեղմէ
ակնածելով՝ Զեր ասոր վրայ խօսք բանաւ-
լէն յառաջ՝ չհամարձակեցայ յառաջ բե-
րել նոյն փաստերուն զոնէ ան մասը՝ զորն
որ ժամանակն ինծի ներած էր հաւաքե-
լու։ Եյսու ամենայնիւ յուսամ թէ կը
հաճիք որ Զեղի ընծայեմ աս իմ զիրքս՝
որուն պատճառ եղած է Զեր մէկ զի-
տողութիւնը։

Եմ մեծ յարգութեամբ

Լուսաբան, Աւոգումբէր 1850։

Զեր հաւատարիմ ծառան

Թուլլըս Գ. Ալան

ՅԱՌԱՋԱԲԱՆ

ՄԱՏԵԿԱՓՐԻՆ

ՔԱՆԻ մը տարիէ վեր աս մատենիս հեղինակը ստուտիկ այլայլած ու վրդոված հոգւով կը դիտէր Անդղիական եկեղեցւոյն անցեալ ու ներկայ վեճակը։ Վասն զի նոյն եկեղեցին՝ թէ իր հաւատոյ հանդանակներուն մէջ տուած հրամաններովը, թէ պաշտամանց գործածութեան մէջ կերպ ու սկիզբ մը չունենալովը, եւ թէ առաւել եւս իբրեւ հասարակութիւն մը՝ իր ընդհանուր նկարագրովն ու կազմուածքովը՝ հին սրբոց Հարոց հոգիէն բոլորովին օտար կ'երեւար։ Ասոր համար խորին մտադրութիւնը՝ ՃՌՈՄԻ ԳԱՀԻՆ ԳԼԽԱՏՈՐՈՒԹԵԱՆ վրայ գարձուց։ Եւ աս նիւթին վրայ ուղեց ուրիշ ամէն բաներէն աւելի ծանրութեամբ զբաղել, որ կարող ըլլայ հաստատուն ու անսիսալ որոշում ընել։

Ինք ան ատեն՝ ինչպէս նաեւ հիմակ՝ այնպէս համոզուած էր եւ է, որ Հռոմէական, Անդղիական ու Երեւելեան հերձուածող եկեղեցւոյն մէջ եղած բոլոր խնդիրն ատոր վրայ կը դառնայ՝ թէ արդէօտ Հասածայալեամբն Գլխաւորութիւնը, ինչու որ հիմայ է պահանջունք, յասագուածային իրաւանց է։ Թէ որ յաստուածային իրաւանց է, ան ատեն ուրիշ բան չիմնար

մեզի ընելու, բայց եթէ հպատակիլ Հռոմի Ճոխութեան : Եւ լաւագոյն կ'ըլլայ եթէ ասիկա ընենք յառաջ քան պարտաւորելնիս մերժելու այն թշնամիոյն վերահաս յարձակումը՝ որն որ թէ Ընդդեական եւ թէ Հռոմայ եկեղեցւոյ դէմ հաւասար ատելութիւն կը տածէ : Ասիկայ ան գուշակուած թշնամին է, Վարդիային բանը, ուրացող մարդկութեան առանձնական գառտումը կամ միտքը, որ յանդգնութեամբ ապստամբութեան դրօշը կը բանայ Աստուածային բանին դէմ՝ որն որ իր եկեղեցւոյն հետ միացած է :

Վարդ՝ ահաւասիկ մատենագիրն ուրիշ մատենի մը մէջ յառաջագոյն աս խնդրոյս վրայ հրապարակաւ այսպէս գրած էր թէ Անտոյն իմ մատու գոն ընելու համար նոյն խնդրերը իր յուղը . եւ միանգամայն ըսած էր որ Երևէ եկեղեցւոյ ժողովներէն ու սբոց Հայոց էտապարհալ վետայութեան երաշլաւուրութեան ու գոտնելու ըլլամ նէ ժամանեական գլուխութեան վրայ՝ լնալու որ հիմա է ունեն, գոյնանակ ներանաւութելու, լնու պնդու պարզութեան հանձնամ հնապահութելու, լնու որ էբրէ Ընդդեայի եկեղեցւոյն պաշտօնեայ ճը՝ իր բաղյամ, որը որ կարող էմ, հաստալ ու ուրջեցընել այն ամբողջ ու կարապէալ վարդապէտութեանը, զորն որ անբաժին եկեղեցին առնեն ապէն պահած է¹ :

Աս յայտարարութիւնները ստոյգ է՝ պարզմութեամբ, բայց միանգամայն սրտի անկեղծութեամբ տրւած էր, զորոնք Աստուծոյ ու մարդկան առջեւը կը հրատարակէր : Վարդ նոյն ատեն հին ժամանակիներուն վրայ քննութիւն ընելով՝ մաքին մէջ որոշած էր թէ իրօք յաստուածային սահմանագրութենէ զլաւաւորութիւն մը տրուած է սրբոյն Պետական աթոռին², բայց ան աս-

1 Իր մատենագրութեան անունն 2 Այսպէս ընդունուած է վե է Անդրէւան Էլեւան ուբեւլ է բնու բոյիշեալ մատենին մէջ (Բ. տպագր.) հետագա եւ այլն :

տիմանը՝ ուր որ նոյն գլխաւորութիւնը վերջի ատենները մղուած է, առիթ մը կու տայ ջատագովելու այն եկեղեցիները, . որոնք թէպէտեւ կաթողիկէ հաւատքը դեռ ամբողջ ու անարատ կը պահեն, բայց գործքով բաժնուած են նոյն աթոռէն :

Աս կարծիքն ունէր չեղնակը՝ երբոր միտքն այնպէս դրած էր թէ իր վերը յիշուած տրամադրութիւնները զենքն իր վախճանին հասցուցած են : Բայց հիմակ որ մէկ քանի տարւան ընթացքին մէջ նոյն տրամադրութիւնները զենքն ուրիշ բոլորովին տարբեր վախճանի մը տարին հասցուցին, կը պարտաւորի իր աս կարծիքը մերժելու :

Ինչու որ՝ թէպէտեւ վերոյիշեալ խնդրոյն քննութիւնն առ ժամն աս մի միայն կետին վրայ էր, այսու ամենայնիւ սրբոյն Պետրոսի աթոռին ընդհանուր եկեղեցւոյ վրայ բանեցուցած գլխաւորութիւնն իր սրտին մէջ շատ խորունկ տպաւորուած էր, եւ միանգամայն ուրիշ երկիրներուն մէջ Հռոմէական եկեղեցւոյն ներկայ վեճակը մոտադրութեամբ դիտելով, թէ ինչ սկիզբ իրեն կանոն առած է եւ թէ որպիսի պտուղ կը բերէ, սիրտը մեծապէս կը շարժէր ու կը փղձէր: Կրեն անանի կ'երեւար որ աս Հռոմէական եկեղեցին կատարեալ տէր է թէ այն մեծ քահանայական ու խորհրդական դրութեան¹, որուն դէմ ընդունայն կը ճգնին յամառ Ենդղեացիք, եւ թէ նաեւ նոյն այն կրօնական միութեան՝ որուն անունը նախատանաց բառ գիրը պէտք է որ տեսած ու ճանչցած ըլլայ թէ ինչ ըսէլ է սոսուածային սոսուածային: Ինչու որ՝ ոչինչ զեղծումն, թէպէտ եւ ցուցուելու ալ ըլլայ, կրնայ զմարդն յաստուածային սահմանադրութենէ դրուած բանն ընդունելէն: Բարեկամ մը, զօրն որ շատ կը յարգէր, անգամ մը

վայելուչ եղանակաւ իրեն ըստ .
“թէ որ Աստուած մլրտութիւնը
սահմանած է, մարդիկ չըւնին իշխանութիւն զանիկա մերժելու, թէ
եւ եկեղեցին թքով ալ մատակա-
րաբել ուզէ”:

¶ Systema sacerdotale et sacramentale.

կը կը հնչէ իրենց (Անդղեացւոց) բերանը, այնչափ տեսական ու գործնական անհնարին հակառակախօսութեանց մէջ, որոնց թոյլ կու տայ ու կը պաշտպանէ իրենց տերութեան եկեղեցին։ Մի եւ նոյն ատեն պատահեցաւ որ այն Խողոքականութեան Կորոգութենէ ջնջուած բոլոր վարդապետութիւններուն մէջէն մի միայն հաւատոյ վարդապետութիւնը, որն որ իրեն անանկ է երեւար որ թէ անդղեական եւ թէ հին եկեղեցւոյ մէջ միարան կ'աւանդուի, այսինքն՝ Մկրտութեան վերտափն ծննդեան վարդապետութիւնը՝ անդղեական Կախագահին ատեանն ելաւ, եւ անկից՝ Խորհրդագի նասող թագուհւոյն բողոքուեցաւ։ Աս զեպքը

Ա Մատենագրին խօսքերն այն աստուածաբանական վիճին վրայ են՝ որն որ 1847—1850ին Անգղիա պատահեցաւ, ինչպէս որ ատենին Եւրոպ լրագրոյն մէջ ծանուցինը (1850, թիւ 16): Ընթերցողաց լուսաւորութեան համար նոյն պատմութիւններ հստուեց կը գնենք, վերդիշեալ լրագրոյն խօսքերն ամբողջ բերելով։

“Հոս շատ նիւթ տուաւ լրագիրներու Կորհամ” (անդղեական դաւանանը ունեցող) ժողովրդապետին ու Էրուէդէրի Ֆիլիփոթու (նոյնակէս անդղեական) եպիսկոպոսին մէջ եղած աստուածաբանական դատը։ Առկից երեք տարի մը առաջ (1847ին “Եղիւմ”, 2ին) թագուհին վկորհամ, որ Ֆիլիփոթու եպիսկոպոսին թեմին մէջ, ժողովրդապետի տեղապահ մընէն էր, նոյն թեմին ուրիշ մէկ տեղույն բուն ժողովրդապետ ընտրեց։ Քայլ վերսպիշեալ Էրուէդէրի եպիսկոպոսը, “Եղիւմինի 13ին, ընտրուողին ըստ որ Զքեզ չհաստատած պարտական եմ” առաջ վարդապետութիւննեւն ունենալը քննել։ Իրաքանչ կամ անդղեական եկեղեցւոյն յայտնի վարդապետութիւնն որ Յօդուածներուն եւ եկեղեցական արարողութեանցը մէջ կայս, Ան եկեղեցական ատեանն եպիսկոպոսին դուքքն արդար սեպեց, անանկ որ ստիգմա եցաւ Կորհամ անկէ անմիջապէս

բով տեւեց. բոլորը մէկէն՝ 15 օր քննութիւնն եղաւ եւ 70 խոդիրներէ աւելի հարցուեցաւ։ Ի վախճանի Էրուէդէրի եպիսկոպոսը յանձն չառաւ որ զկորհամ պաշտօնին մէջ հաստատէ, ըսելով որ “Դիւն անանկ վարդապետութիւններ ունիս, որոնք ճշմարիս քրիստոնէական հաւատոյ եւ անգղեական եկեղեցւոյն յօդուածներուն ու որոշածներուն դէմ են»։

“Ասոր վայց Կորհամ Քէնդրողիի եկեղեցական ատենանը (Էւէլ Գորտ) բողովեց արանջնելով։ Ան առեն եպիսկոպոսն ալ յայտնի զրուցեց թէ ինչ է իր մնորութիւնը. “Յամառութեամբ կը պնդէ, ըստու, որ մկրտութեան ատեն հոգեւոր վերըստին ծնունդը աս սուրբ Խորհրդով չըլլար, եւ ի մասնաւորի ալ կըսէ թէ մանկունք մկրտութէամբ Քրիստոսի անդամ” ու Աստուծոյ որդիկը չեն ըլլար։ Եւ աս բանն հակառակ է անդղեական եկեղեցւոյն յայտնի վարդապետութիւնն որ Յօդուածներուն եւ եկեղեցական արարողութեանցը մէջ կայս, Ան եկեղեցական ատեանն եպիսկոպոսին դուքքն արդար սեպեց, անանկ որ ստիգմա եցաւ Կորհամ անկէ անմիջապէս

մատենապրին միտքը բացաւ նոյն թագաւորական գերազունութեան¹ ճշմարիս որպիսութիւնը ճշդիւ քննելու : Մինչեւ ան ատեն գեռ մօտանց քննած շըլալով՝ այնպէս կ'ենթադրեր որ ան թագաւորական գերազունութիւնը՝ գործադրութեան մէջ ստուգիւ մեծ ըրունաւորութիւն մըն է իրեն հպատակ եղող եկեղեցոյն վրայ . սակայն տեսական նկատմամբ ուրիշ բան չէ բայց եթէ առերազդոյն քաղաքական իշխանութիւն մը՝ ժամանակաւոր գատերուն եւ անձանց ու նաեւ հոգեւոր

թագուհւոյն (իրենց եկեղեցւոյն զիւյն) գատասասանին դիմել :

“Թագուհւոյն անուամբ ժողովուեցաւ տէրութեան խորհրդականաց ժողով մը, որուն մէջ կային Քէնդապրիի ու Եւրիփի արքեպիսկոպոսները, Հոնտանինի եպիսկոպոսը, Հենուատանի մարդիկը եւ ուրիշ տէրութեան մարդիկի : Աս ժողովն ընդհատութեամբ քանի մ'ամի տեւեց, սուրբ Հարքը եւ ուրիշ ամեն կարելի ին ու նոր ժամանակներու աստուածաբանից խօսքը բերուեցան, որոնց մէջ նաեւ Միլժոնի Գրաֆստ կորուսեալ ըստած բանասեղծական զիրքն ալ, եւ երկու կողմաննէ պատճառներն ու վկայութիւնները կը ելնէն ետեւ Կորհամի մլրտութեան վրայ ունեցած կարծիքն ասանկ ձևեւի խօժուեցաւ . “Սատոյդ է մլրտութիւնը փրկութեան համար ի հասարակի հարկաւոր խորհուրդ մըն է, բայց վերստին ծնընդեան (կամ արդարացուցման) չնորհքը մլրտութեան զործողութեան համեր չետ անանկ հարկաւոր չընկերանար, որ միշտ անմիջապէս ան զործողութեան հետ չնորհքն ալ զայ, հասպա չնորհքը կրնայ կամ յառաջ կամ վերքը կամ մէկանդ զալ Մկրտութիւնը չնորհաց նշան մըն է, որով Աստուածած աներեւոյթ եղանակաւ մը մարդկան վրայ կը ներդորձէ, բայց միայն անոնց վրայ որոնք ուրիշ եւ անանկ ալ կրնայ մոտածուիլ . եւ աս նիւթս ազատ թող արուած է եկեղեցւոյ պաշտօնէից, որ սուրբ Գրքէն առաջնորդուելով՝ իրենց անկեղծ առանձնական գատութեաննան առանց հակառակութիւն կամ ստուանք մը կրելու : Ասոր համար ժողովըն աս մոտաց վրայ է, որ Պի. Կորհամին վարդապետութիւնը Անդիմական եկեղեցւոյն վարդապետութեանց հակառակ չըլլալով՝ կը սկսէ Լորտ եպիսկոպոս առանց պատճառի զացած է Պի. Կորհամը ժողովով ապետութեան մէջ հաստատելու .”

Քը արժանաւորապէս կ'ընդունին : Իսկ մլրտուած տղաք՝ որոնք առանց ներգործական մնջաց կը մեռնին, ստուգիւ կը փրկուին, բայց վերըստին ծնունդը ոչ երբեք միայն մլրտութեամբ կ'ըլլայ առանց ուրիշ բան մ'ալ պահանջելուու : Աս Կորհամեան կարծիքը անզ զիմական եկեղեցւոյն վարդապետութեան հետ ազէկ բազդ ասուելէն ետքը՝ Մարտի 8ին վերջապէս որոշուեցաւ 2 քուէի կէմ (որոնց մէկը Հոնտանի եպիսկոպոսին քուէն էր) 9 քուէով . “Աս մլրտութեան զօրութեան վրայ եղած ինդիքն անանկ ինդիք մըն է որ պատուաւոր եղանակաւ ասանկ ալ անանկ ալ կրնայ մոտածուիլ . եւ աս նիւթս ազատ թող արուած է եկեղեցւոյ պաշտօնէից, որ սուրբ Գրքէն առաջնորդուելով՝ իրենց անկեղծ առանձնական գատութեաննան առանց հակառակութիւն կամ ստուանք մը կրելու : Ասոր համար ժողովըն աս մոտաց վրայ է, որ Պի. Կորհամին վարդապետութիւնը Անդիմական եկեղեցւոյն վարդապետութեանց հակառակ չըլլալով՝ կը սկսէ Լորտ եպիսկոպոս առանց պատճառի զացած է Պի. Կորհամը ժողովով ապետութեան մէջ հաստատելու .”

Sicut nubet նոյն լրաց ցն մի եւ նոյն ասրւան 20երորդ թիւը . “Օտահենութեան իրբինալին :

գործոց հետ յարակից եղող ժամանակաւոր գործքերուն վրայ, ¹:

Իսյց որչափ աւելի կը մտածեր ասոր սկզբան ու այն իշխանութեան (Քահանայապետական զվասորութեան) հետ ունեցած յարաբերութեանը վրայ, զորն որ մերժած եւ որուն որ յաջորդած էր, եւ որչափ աւելի երեք դարերու գործածութեան մէջ անոր բռնած ճամբան ու որպիսութիւնը մանր կը զններ նկատմամբ այն եկեղեցւոյն՝ զորն որ իրբեւ գերագոյն տեսուչ կը կառավարեր, այնչափ աւելի սրախ ցաւով կը համոզուեր որ աս վերը յիշուած դադասիարը անանկ բան մըն է որուն կրնայ բաղձացուիլ նոյն (Ընդդիական) եկեղեցւոյն պաշտօնեաներուն խիղճը սեթեւեթելու, բայց ոչ երբեք ջատագովելու եւ պաշտպանելու համար: Ալ վկայեր նաև իր խիղճը որ ինք՝ թէ անդդիական սարկաւագ ու երեց ձեռնադրուած ատեն եւ թէ եաքի ատեններն ալ՝ երգում ըրած էր հնազանդելու այնպիսի իշխանութեան մը՝ որուն ոչինչ եղանակաւ ոչ բնութիւնը եւ ոչ սահմանը կը ճանչնար: Իսյց երբոր կարող եղաւ ճանչնաւ ու իմանալ, այնպէս կ'երեւար իր աչքին թէ այս իշխանութիւնը (թագաւորական գերագունութիւնը)` չէ թէ միայն բոլորովին հակառակ է ան ամէն սկզբանց՝ որոնք իրեն՝ իրբեւ եկեղեցականի մը՝ սիրելի էին, այլ նաև հակառակ է այն յարաբերութիւններուն, զորոնք՝ սուրբ Գրոց եւ սրբոց Հարց ու ժողովներուն վարդապետութեան նայելով՝ եկեղեցւոյ ու տէրութեան մէջ հարկաւոր տեսած էր. կը տեսներ թէ աս մի եւ նոյն թագաւորական գերագունութեան իշխանութիւնը՝ որ բոլոր քրիստոնէութեան պատմութեան մէջ սկզբէն իվեր ամենեւ իր նմաննը չունի, ոչ միայն զեկեղեցին գերի

¹ Աս սահմանը կու տային Արեւ կաւագները եւ Արեւ Ա. իրենց նինկ ու Աւելագէրֆորս աւագուար շրջարերականին մէջ:

կընէ, այլ նաեւ անոր մշտնջենաւոր կեանքն ալ կը
բառնայ: Ա ասն զի յայտնի կը տեսնէր որ աս քաղաքա-
կան իշխանութեան յափշտակած գերագունութիւնը՝
դերագոյն իրաւաբանութիւն մըն է եկեղեցւոյ վրայ
հաւատոյ ու խրատուց¹ նիւթերուն մէջ, եւ թէ եպիս-
կոպոսաց առաքելութիւնն ու ճոխութիւնը՝ չէ թէ
միայն իրենց ձեռնազրութեան կողմանէ, այլ առաւել
եւս պաշտաման գործածութեան նկատմամբ, արքունի
թագէն եւ ժողովրդենէ կը բղիէ: Աս պատճառաւ ի-
րեն պարագ համարեցաւ առժամանցն ըմանչնալ նոյն գե-
րագունութիւնը, ապա թէ ոչ հարկ էր որ բոլորովին մէկ
զի ձգէր եկեղեցւոյ ամէն ծանօթութիւնը, որն որ ու-
րիշ բան չէ բայց եթէ աստուածային եղանակաւ հաս-
տատուած ընկերութիւն, որուն խօսք տրուած է որ
ծշմարտութիւնը միշտ իր մշջը պիտի մնայ եւ որուն
միանդամանցն արուած է Աստուծում մշտնջենաւոր առա-
քելութիւն մը՝ հոգիները կառավարելու եւ Վրիստոսի
արեամբ փրկուած մարդկային բնութիւնը՝ կատարեալ
մարդու շափուն ու գաղափարին վրայ ձեւելու:

Ուրեմն թագաւորական գերագունութիւնը եւ Աս-
տուծոյ եկեղեցին՝ իրարու բացարձակապէս հակառակ
ու անհաղորդական գաղափարներ են:

Իայց իմ սիրոս, իմ հոգիս, իմ խղճմոտանքս, նոյն
խէկ իմ միտքս, ամէն կարողութիւններս, ամէն ներքին
սկզբունքներս կ'անձկային, կը հառաչէին ու ծարաւի
էին Աստուծոյ եկեղեցւոյն, որ է Աիւն եւ հաստատու-
թիւն ծշմարտութեան: Ասոր համար ինչ վճիռ որ տա-
լու ըլլար թագուհին իր խորհրդեան մէջ՝ աչքիս առ-
ջեւ ամենեւին արժէք մը չունէր: Ինչու որ աս բանս
միայն սրտիս ծանր էր, թէ այն խորհրդեան մէջ թա-
գուհին ինչպէս իշխանութիւն կ'ունենայ վճիռ տալու:

Հաւատոյ վարդապետութեան վրայ : Ա Ճիռը հրատարակուելէն յառաջ՝ այսպէս տրամադրուած էի : Իսպց հրատարակուելէն ետքը՝ անանկ ամօթոյ, նշաւակութեան ու լքման զգածում մը տիրեց վրաս, որուն նման երրեք յառաջազդոյն չեի ունեցած, որովհետեւ զիս այնապիսի եկեղեցւոյ մը անդամ կը տեսնէի, որուն վերբն տաեանը կոչուած ըլլարով վճիռ տալու թէ իր տիրող վարդապետութեան կանոններուն նայերով՝ արդեօք տղաք յԱստուծմէ նորէն կը ծնանին ի մլլրտութեան, (կամ թէ ըսենք՝ տղոց մլլրտութիւնը վաւ է՞ է,) չկրցաւ որոշել այս կամ ոչ այլ ըսաւ թէ կղերը կրնայ հաւատալ ու սորվեցրնել կամ մէկը կամ մէկալը, եւ կամ անտարբերութեամբ՝ թէ մէկը եւ թէ մէկալը մի եւ նոյն ժամանակ : Խրաւցընէ ունէի պատճառ այնպէս ցաւելու եւ ամբնալու, վասն զի որ եւ իցէ մոլորութիւն եւ հերետիկոսութիւն թիթեւ ու անվեսաս է եթէ համեմատուի այս վարդապետութեան հետ թէ մոլորութիւնը կամ հերետիկոսութիւնը կրնայ ինչպէս որ կ'ուզուի՝ ընդունուիլ ու մերժուիլ : Որ եւ իցէ օրէնսդրական վճիռ մը, թէեւ մոլորական ալ ըլլայ, պատուաւոր կ'երեւայ այսպիսի վճռոյ մը քով՝ որն որ կը սորվեցրնէ թէ հաւատարապէս օրինաւոր է հաւատալ ու սորվեցրնել որ չողին Առորք կը արուի եւ չփարուիր աղու մի եւ նոյն ու որոշուած գործողութեան (մլլրտութեան) մէջ : Եւ ոչ խակ եկեղեցական ատենին հրամաններ՝ Պլր . Առհամին եղած առևութիւնը, որուն Վ. Հ. Կ. զըրապրիի աղքեսպիսկոպոսը եղիցի ըսելով հաւանեցաւ, եւ զորն որ մեծափառ թագուհին, Անդզիական եկեղեցւոյն վերբն կառավարիչը, իր հրամանապրով հաւատաեց, ուրիշ կերպ կրնամ ես մտածել՝ բայց եթէ իրբեւ հրատարակական խոստովանութիւն մը, թէ աս իրեն հապատակող եկեղեցին հիմնուած է ամենէն անարդ

ու անվայել եւ վտանգաւոր հիման վրայ, այս ինքն՝ ուրանալու բոլոր քրիստոնէական հաւատքը եւ այտպէս նաև գործնական հաստատութիւն տալու անսահման անկուպար անտարբերութեան¹:

Այսու ամենայնիւ կը սպարտաւորիմ խոստովանիլ որ աս վճիռները տառող իշխանութիւնը՝ մեր մեջը միայն օրինաւոր իշխանութիւնն է՝ որուն կ'իյնայ նոյները տալ: Ա ասն զի աս ան իշխանութիւնն է, որուն անդղիական եկեղեցին առջի անգամ 1534ին եւ վերջապէս 1559ին հպատակեցաւ: Աս ան իշխանութիւնն է, որուն տակ երեք դար է որ կ'ասպի, եւ որուն շնորհամունքն իր հիմակուան ժառանգութիւնն ունի: Աս ան իշխանութիւնն է, որուն բոլոր այսչափ ժամանակուան

1 Որովհետեւ Պափի Հաւատամշքի յօդուածին մէկուն՝ իր բնական իմաստին հակառակ մեկութիւն տալն օրինաւոր սեպելը, նոյն յօդուածը ճշմարտապէս եւ իրօք մերժել է: Եշրկորդ՝ Հաւատքը մի միայն է եւ մի միայն հեղինակութեամս սկզբան վրայ հիմնուած ըլլարով, Հաւատատրի մէկ յօդուածին ալ սեպհական ու բնական իմաստը՝ զիսութեամբ, կամու ու խորհրդածութեամբ մերժելը, կը քայքայէ ան միակ Աստուածային հիմք՝ որուն վրայ հաստատուելով՝ եկեղեցին մեզի կ'առաջարկէ հաւատքը: Եշրկորդ՝ եկեղեցւոյ իւրաքանչիւր մասը, որ այսպէս Հաւատամիքին մէկ յօդուածին սեպհական ու բնական իմաստը կը թողու, չէ թէ միայն նոյն յօդուածին մէջի ուղափառ վարդապետութիւնը տակուվայ կ'ընէ, ոյլ նաեւ իւրեւ անդամ ընդհանուր եկեղեցւոյ՝ վկայելու եւ ուսուցանելու պաշտօնն ու հեղինակութիւնն ալ...:

Աս նախագասութեանց սոսրազրեցին 13 հռչականոր անձինք:

* Յ. Է. Մէնինկ Զիշեսդերի աւագարկաւագը:

Ուսպերդ Խ. Աւելպերֆորս, Խագույտինկի աւագարկաւագը:
Թուովմաս Թոորը, Պրիստոլի աւագարկաւագը:

Գ. Յ. Ռի. Բառուցիչ, թագաւորական Ուսուցիչ երրայական լեզուի ի Քէմպրիճ:

Է. Բ. Բառուցիչ, թագաւորական ուսուցիչ երրայական լեզուի յօքաֆորդ.

Ճան Գիպալ, տեղակալ ի Հուրոսի: *Գ. Տատուուորթ, մշտնջենաւոր հոգաբարձու Ս. Պանդրատիսոսի եկեղեցւոյն:

Գ. Ե. Է. Պէնէլթ, մշտնջենաւոր հոգաբարձու Ս. Պօղոսի ի Կայդուպիթ (Knightsbridge).

*Բ. Գ. Աւելպերֆորս, տեղակալ յիսդ Գալլի:

Ճան Գ. Դորլարթ, փաստաբան:

*Ուիշարա Գ. է. վէնսթիչ

Եդուարդ Պէտի, փաստաբան:

*Ճէմ Ռ. Հոր, փաստաբան:

*Աստղով նշանակուած անձինքը բողոքականութիւնը մերժած ու Հռումական սուրբ եկեղեցւոյն գոյցը դարձած են: *Ծանօթանիւնն իւրիշանչին:

մէջ իր կղերն իրբեւ գերագոյն կառավարչի մը հնազան-
դութիւն երդուած է, եւ նոյն իսկ գերագունութեան
բնութիւնը կը պահանջէ՝ որ իր հպատակները զանիկա
տարակուսի տակ չգեն: Աս ան իշխանութիւնն է, որ
եպիսկոպոսները կ'անուանն եւ անոնց իշխանութիւն
կու տայ, եպիսկոպոսարանները կը կանգնէ, կը բաժնէ,
կը փոխէ ու կը վերցընէ. ժողովք կը կոչէ կամ կը
ցրուէ, անոնց ընդունակութիւն կու տայ գործքերը
յառաջ վարելու կամ կ'արդելէ, իրենց գործքերը կը
հաստատէ կամ կը ջնջէ. համառօտ ըսելով՝ ան իշխա-
նութիւնն է, որն որ կառավարութեան կերպին նկատ-
մամբ՝ Ընդդեական եկեղեցւոյն սեպհական նկարագիրը
կը կացուցանէ, ու կը զանազանէ կաթողիկէ եկեղեցիէն
եւ ուրիշ բողոքական աղանդներէն: Ա երջապէս ան
իշխանութիւնն է, որ զանիկա մէկ անբաժին ամբողջ մը
կը կացուցանէ եւ Ընդդեականութեան Պետրոսի աթո-
ռը կ'ընէ:

Աս ամէն պատճառներուն նայելով՝ ասիկայ անսանկ
իշխանութիւն մըն է, որ իրեն հետ կը կապէ զՄնդդեա-
կան եկեղեցին, զվերը եւ զաշխարհականները, թէ
իրբեւ մէկ ամբողջ մը եւ թէ իրբեւ անհատ առնելու
ըլլանք: Եւ ըստ հետեւորդի՝ այնպիսի իշխանութիւն
մըն է, որ հաւատոյ նիւթերուն մէջ տուած իրաւացի
կամ անիրաւ վճիռներով Աստուծոյ առջեւը վտանգի
կամ պարտաւորութեան տակ կը ձգէ անոնց ամենուն
խղճմտանքը՝ որոնք նոյն եկեղեցւոյն եւ նոյն տէրու-
թեան տակն են:

Արդ՝ թէ որ ես մղրտութեան վրայ տրուած թա-
գաւորական վճռոյն զլուխ ծուել ուղէի, պէտք էի ի-
րբեւ քրիստոնեայ՝ թողուլ հաւատոյ ամէն սկզբանքը,
եւ իրբեւ մարդ՝ պատուոյ ու ազատութեան ամէն զգած-
մունքը: Իսայց աւելի կ'ընտրէի Կրամազդին զոհ մատու-

յանել եւ Պուտսային երկրպագութիւն ընել, քան
թէ իմ հաւատքս տակաւին անանկ քաղաքական գե-
րագունութեան մը հպատակ ունենալ։ Եւ արդ՝ յայ-
տնի է որ Անդղեական եկեղեցւոյն մէջ մնալն ալ՝ անոր
հպատակիլ է։

Ա թագաւորական գերագունութեան ճիշդ քննու-
թիւնը՝ աչքս բացաւ նաեւ իր ախոյանին, այս ինքն՝
Պէտքառի անունին գլխաւորութեան բնութիւնը ճանշա-
լու։ Վասն զի, ինչպէս քիչ մը յառաջ յիշեցի, ան-
դղեական գերագունութիւնը իրաւաբանական իշխանու-
թիւն մըն է՝ թէ վարդապետական խնդիրներու մէջ ի-
րբեւ վերջին ատեան տուած վճիռներուն նկատմամբ,
թէ նկատմամբ իր օրէնսդիր կարողութեան՝ որով ժո-
ղովք գումարելու եւ անոր վճիռները հաստատելու իշ-
խանութիւն ունի, թէ իրբեւ դատաւոր բողոքման ա-
տենի, եւ թէ վերջապէս նկատեալ իրբեւ իշխանութիւն
մը՝ որն որ եպիսկոպոսական կարգին առաքելութիւն
ու իշխանութիւն կու տայ իր սեպհական պաշտօնն ի
գործ դնելու։

Ա յայտնի է որ ինչ եւ իցէ կրօնական դրութեան
մէջ այսպիսի մէկ զլսաւորութիւն՝ տեղ մը պէտք է
գտնուիլ։ Եւ ուր է աս տեղը կաթողիկէ եկեղեցւոյն
մէջ։ Ուրիշ պատսախան չկրցայ գտնել, բայց եթէ ըսել
որ Պետրոսի աթոռն է։ Ասով տեսայ որ եկեղեցական
պատմութեան մէջ բովանդակ վէճը՝ անդրալեռնական
եւ գաղղեական կարծեաց մէջ չէ։ Հասկա պատերազմ
մը կայ, մէկ կողմանէ՝ Կրիստոսի եկեղեցւոյն աղատու-
թեան, անկախութեան ու հոգեւորութեան մէջ, եւ
մէկալ կողմանէ՝ տէրութեան ծառայական գործիք մը
ըլլալու մէջ։ Ճշգիւ խօսելով՝ պատերազմն է Աստուա-
ծային եկեղեցւոյ մը՝ մարդկային եկեղեցւոյ դէմ։ Արկին
քննեցի հին ժամանակներուն բոլոր վկայութիւնները՝

զորոնք նոր ժողված էի եւ զորոնք հրատարակելու փոյթ
չի տարած, եւ տեսայ խմացայ որ իմ մտացս մէկ քանի
քիչ շփոթութիւններն ու անհամաձայնութիւնները, եւ
մանաւանդ ամենէն աւելի Ասպդի իշխանութիւնը՝ Իրա-
ւարանութեան իշխանութենէն չզանազաննելս իր հետե-
ւութիւններովը մէկտեղ՝ մի միայն իմ մոլորութեանս
պատճառ եղած էին: Ասկից յառաջ կու գալի՛ որ ոչ
յաստուածային սահմանադրութենէ դլխաւորութիւն
մը կրնայի խմանալ, եւ ոչ թէ որչափի լի, առատ եւ զօ-
րաւոր էր բովանդակ եկեղեցւոյն վկայութիւնը, արեւե-
լեան եկեղեցւոյն՝ արեւմտեան եկեղեցիէն բաժնուելին
յառաջ, Պետրոսի աթոռին դլխաւորութեան վրայ,
ինչպէս որ հիմակուան ժամանակը կ'ըմբռնուի, եւ թէ
հիմակուան դլխաւորութիւնը նոյն է ամենեւին առ ա-
ջնին հետ:

Անթիւ անհամար վկայութիւններուն յայտնի ճըշ-
մալատութենէն ասոր ալ համոզուեցայ որ անհիմն ու
կեղակարծ մանաւանդ թէ նենդաւոր ու ամբարիշտ կար-
ծիք է այս (Հռոմէական) դլխաւորութեան սկիզբ
Խսիդորոս Մերկատորի սուտ հրամանադիրներուն վրայ
դնելը: Ասկից զատ՝ միանդամայն աղէկ տեսայ որ քա-
հանայապետական դլխաւորութիւնն ուրացովները, եթէ
ստու զիւ պատուաւոր մարդիկ են, կը հարկադրին կամ
քրիստոնէութեան պատմութիւնը սորվելէն դադրիւ,
կամ զանիկա Ժ.Օ. դարէն սկսիլ, եւ կամ մեռած
ու նռանց ամենեւին հաւատքի եկեղեցւով մը գոհ
ըլլալ:

Այսպէս այս որոշմանս հասնելէս ետքը հարկ եղաւ
որ ասոր համեմատ ալ զործեմ, ինչպէս որ խիզնս ինձի
կ'աղդէր, ուստի եւ հարկադրեցայ Անդղիական եկեղե-
ցւոյ մէջ ունեցած վարդապետութեան պաշտօնէս ու
պաշտամունքէս հրաժարիլ: Բայց ասով միայն չշատա-

ցայ, հասկա որոշեցի զատուիլ հեռանալ այնպիսի եւ կեղեցիէ մը՝ որուն մէջ չէ թէ միայն անկարելի էր ինձի սկահել ու սորվեցընել այն վարդապետութիւնը, զորն որ Վրիստոսի անբաժանելի եկեղեցին կը խոստվանի, այլ նաեւ եւ ոչ իսկ կրնայի ուրիշ կերպ սորվեցնել, բայց եթէ իրբեւ սոսկ ինդիր մը (Եստուած պահէ զիս այսպիսի անարգութենէ) նոյն իսկ այն նախնական վարդապետութիւնը՝ որն որ հոգւոյն կենացը սկիզբ կու տայ:

Ալ մերժեմ ուրեմն ու կը թողում աս Ենդղեական եկեղեցին, վասն զի հերետիկոսութեան մէջ ինկածէ¹ այն նոր վճռով՝ զօրն որ տուաւ մեծափառ թագուշին իրբեւ նախագահ ժողովց, բայց աւելի եւս՝ վասն զի նոյն իսկ թագաւորական գերազունութիւնը՝ որուն զօրութեամբ մեծափառ թագուշին վճիռ կու տայ հաւատոյ վարդապետութեան նիւթերու մէջ, այնպիսի իշխանութիւն մըն է, որ ամենեւին ոչինչ եղանակաւ Եստուծոյ եկեղեցւոյն գոյութեան հետ կրնայ միարանիլ: Ալ մերժեմ զանիկա, վասն զի Ենդղեականք՝ իրբեւ ամբողջ բարոյական մարմին՝ չէ թէ միայն այլայլեցին եւ եղծին եկեղեցւոյ ու խորհրդներուն բովանդակ վարդապետութիւնը, այլ նաեւ՝ վասն զի իրենք իրենց հիմ դրած են ուրանալու Պետրոսի այն գլխաւորութիւնը՝ որուն կողմը կը տեսնեմ սուրբ Վիրքն ու արեւելեան

1 Տես Մէնինկ աւագսարկաւաւ մորմն կ'ընդունին զանիկայ. եւ ոչ զին վերջն մատենագրութիւնը. ալ եկեղեցին իրբեւ մորմն մը զա՞թէ բան մը կայ, որ նիւթեական նիկա մերժեց: Մէկ քանի անձինք հերետիկոսութիւն ըստո՞ւ ասիկա բողպեցին, բայց ասոնք շատ քիքիչ մը յառաջ օրէնքով հաստատութեամբ ատուած նոյն իսկ վարդապետութիւնն է: Ենչ որոնք համաձայնեցան: Ի՞նչ թիւնն է: Եթ. 43: — Բայց անգղիական եպիսկոպոսք աս վարդապետութեան համար ժողովքի կան, այլ մանաւանդ կերպական նատան, խորհեցան, եւ ունին ո՞ւ չերետիկոսութիւն ըլլալու:

եւ արեւմտեան եկեղեցւոյն միաբան վկայութիւնը։ Իսկ
ես՝ այսպիսի վկայութեան մը վրայ յեցած՝ կը հաւտամ
որ աս Պետրոսի աթոռը նոյն իսկ Աստուծմէ կանգնուած
է, ժայռ ու հաստատուն հիմն է իր եկեղեցւոյն, եւ
բարուց ապականութեան ու հերետիկոսութեան դէմ
պատսպարան :

**Ուրեմն իմ վերջին գործքս՝ իբրեւ անգղիական
պաշտօնեայ, եւ իմ վերջին պարտքս Անգղիական եկեղեցւոյն աս է՝ որ հրատարակեմ աս փոքր մատենիս մէջ
թէ ինչ էր ան պատճառը՝ որ զիս համոզեց զինքը յաւիտեան մերժելու, եւ ահաւասիկ նոյն գործքը կը կատարեմ։**

Ե Թ Ա Ռ

Ո. ՊԵՏՐՈՍԻ ԸՆԿՐԵԼՎԱՑՏԻ

ՀԱՏՈՒԱԾ Ը.

Մը բարեկան գումարուսի կայութեան վեհանութեան մը է,
ու վեհան ու զբութեան ունի :

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ այսօրուան օրս տասն'ութը
դարեն տւելի կեանք ունի, եւ եթէ դառնանք չորս կողմն
նայելու ըլլանք, կը տեսնենք որ աս քրիստոնէութիւնը
տնկուած ու քիչ շատ՝ երկրիս ամեն ազգերուն մէջ
ծաղկած է, որոնք տէրութեամբ, խմասութեամբ ու
քաղաքակրթութեամբ պայցառացած են: Աս ՚Ի՞նչու-
պանէս-նիւն բառը յայտնի ու ճշգիւ զանազանել կու-
տայ այն ամենայն ուրիշ ազգերը՝ որոնք իր ասհմանէն
դուրս են: Իայց հարկ է երկրորդ հայեցուածով մ'ալ
աս բառիս բաժանումը կամ լուծումը տալ. ինչու որ
ասիկա կը պարունակէ այլեւայլ կրօնական դաւանանք-
ներու եւ այլեւայլ հոգեւոր կառավարութիւններու
անրաւ զանազանութիւն մը, նոյն իսկ անոնց մէջ՝ որոնք
մի եւ նոյն քրիստոնէութեան անուան տակ կը պարու-
նակուին: Եւ իրաւցինէ, աս քրիստոնէայ կոչուած աղ-
գերէն գրեթէ երկու երրորդ մասը սերտ միացած է մի
եւ նոյն գլխոյ հետ, զորն որ աստուածային սահմանա-
դրութեամբ դրուած կը հաւատայ, եւ ասիկա՝ ձռումայ
եպիսկոպոսն է, սրբոյն Պետրոսի յաջորդը, գլխաւոր
կապը՝ որ զանոնք ամենքն ալ մէկ հաւատոյ ու հաղոր-
դակցութեան մէջ կը պահէ:

Ուկ որ քննելու ըլլանք մնացած երրորդ մասը, ա-
սոր ալ երկու երրորդ մասերը կը խստովանին անանկ
հաւատք մը՝ որ դրեթէ նոյն է ձռումէականին հետ, բաց

ի մէկ յօդուածէն՝ որով անկից կը զանազանին, եւ աս սիկա է չոռմայ ևպիսկոպոսն իրբեւ իրենց միութեան կենդրոն չձանչնալ, թէպէտ եւ աս ալ մտադիւր կը խոստովանին որ անիկա երբեմն եղած է զլուխ պատրիարքական ձեւով կառավարութեան՝ զորն որ իրենք ալ մինչեւ ցայսօր կը պահեն։ Յայսմ կը կայանայ արեւելեան չաղորդակցութիւնը, որն որ թէ չունական եւ թէ Առուսական եկեղեցին կը պարունակէ։ Ուրիշ արեւելեան ազանդներուն վրայ հոս տեղս խօսիլ չ'արժեր։

Անացածը, կ'ուզենքը ըսել բոլոր քրիստոնէութեան երեքին մէկին երրորդ մասը, եւ կամ՝ բազմութեան նայելով՝ Քրիստոնէութեան իններորդ մասը, կրնայ մէկ անուան հոգուտական երեսուննին տակ իյնալ, կամ թէ որ կ'ուզուի, կրնայ Քրիստոնէութեան՝ Ենդղիական-Գերմանական մասն անուանուիլ։ Ատոյզը զըուցելու համար՝ աս մասին մէջ գտնուողները, թէպէտ իրենց դաւանանքին շատ յօդուածներուն եւ իրենց մտածելու եւ զգալու եղանակին մէջ արեւելեան հերձուածող եկեղեցւոյն հակառակ են, բայց այսու ամենայնիւ կը համաձայնին անոր հետ սրբոյն Պետրոսի յաջորդին գլխաւորութիւնը մերժելու, որուն դէմ որ՝ իր ունեցած ու դործածած իշխանութեան համար՝ սովորած են տալու այն ամենազառն ու թշնամնազիր ածականները՝ զորնք լեզու մը կրնայ հնարիլ։

Բայց աս Ենդղիական-Գերմանական քրիստոնէութիւնը եւ ոչ իր մէջը հօծութիւն մ'ունի՝ ոչ իր հոգեւոր կառավարութեան եւ ոչ հաւատոյ միութեան նկատմամբ։ Որովհետեւ թէպէտ Ենդղիայի եւ կամ Եմերիկայի մէկ մասին մէջ դեռ եպիսկոպոսներէ կը կառավարուի, բայց Պիռուսիայի, Ակովիայի ու Միաբանեալ նահանգաց մէջ մերժուած է անոնց կառավարութիւնը։ Եւ ոչ իսկ իր զանազան մասերը՝ մի եւ նոյն հաւատոյ հանգանակն ունին. որովհետեւ միշտ անկարելի եղած է այնպիսի դաւանութեան հանգանակ մը շնորհը, որուն ամէնքն ալ ուզեն համաձայնիլ։

Ե վերայ այսր ամենայնի աս Անգղիական-Դելտին-
նական քրիստոնէութիւնը՝ մէկ միութիւն մ'ունի:
Ա ասն զի, ուր եւ որ կողմն որ իր սկզբան մէջ նկատե-
լու ըլլաս, կը գտնես թէ իրեւ առանձին մէկ զանգուած
մը՝ կամ ինք իրմէ փրթած եւ կամ փրցուած է այն
մեծ Հաղորդակցութենէն, որն որ գեռ յարգութեամբ
կը հնազանգի Պետրոսի յաջորդին: Եւ եթէ նաեւ իր
դաւանանքին միութիւնը քննելու ըլլաս, կը զանես որ
իր ամբողջ զանգուածը կ'ընդունի մէկ քանի հիմնական
սկզբունքներ՝ զորոնք իր մասերը (կամ կողմնակցու-
թիւնները) աստիճանաբար քիչ շատ կը չափաւորեն:
Ուստի օրինակի համար, ոմանք բոլորովին կը մերժեն,
ոմանք կը նուազեցընեն, բայց ամենքն ալ մէկանց կը
յապաւեն ու կը կրծատեն հաւատոյ խորհրդական մեծ
զրութիւնը (Ա. Խորհրդոց ամբողջ կարգը) զորն որ
կ'ընդունի քրիստոնէութեան մնացած մասը, եւ իրենց
սկզբան համաձայն՝ ամենքն ալ միաբան կ'ուրանան աս
վարդապետութիւնը թէ եկեղեցւոյ հոգեւոր կառավա-
րութիւնը կը վերաբերի Աստուծմէ սահմանուած յա-
ջորդութեան կարգաւորոշեալ անձինքներու:

Ըս զաղափարը նոյն բողոքական զանգուածին մէկ
քանի մասերը բոլորովին կ'անարդեն, ինչպէս Պիուսիայի
ու Ամերիկայի բողոքական աղանդներուն մէջ: Աւրիշ
մէկ մասին, այսինքն՝ Անգղիական եկեղեցւոյն մէջ ասի-
կայ վիճաբանութեան տակ ինկած պարզ խնդիր մըն է,
որովհետեւ իր կղերին մէկ մասն աս զաղափարը քրիս-
տոնէութեան եղծում կը համարի, իսկ մէկալ մասը՝
չերմութեամբ կը պաշտպանէ իրեւ եկեղեցւոյ գոյու-
թեան հարկաւոր: Բայց ամենքն ալ միաբան կը մեր-
ժեն այն որոշեալ մեծարանքը՝ որովհ Հռոմէ մեր առ-
ջեւը կը դնէ իրական Աերկայութեան մեծ խորհուրդը,
ասկից եղանակաւ մը բղխող սրբոց պաշտօնը, սրբոց
նշխարիներուն հրաշագործ զօրութիւն մը տալը, եւ ա-
նոնց բարեխօսութեան զօրաւոր օգտակարութիւնը՝ զորն
որ օրինաւորապէս եւ մեր օգտիւը կընանք խնդրել մե-

զի համար : Եւ աս մտածելու եղանակը գուցէ համառօսիւ մը աղջկ կը նկարուի իր գլխաւոր օրինակին մէջ : Յայտնի է որ Հռոմայ եկեղեցին, ինչպէս նաեւ արեւելեանը, մասնաւոր ու առանձին մեծ սէր ու մեծարանք ունի ամենասուրբ Կուսին Մարիամու՝ իրբեւ Սատուծոյ մեր փրկչին մօրը, ինչպէս որ նոյն եկեղեցւոյն մէջ ամենուն սիրտն անոր աստուածամայրութեան գաղափարով յափշտակուած է, ան աստիճանի՝ որ չեն կրնոր աչուրնին դարձնել առ Սատուած մանկացեալ՝ առանց տեսնելու զինքն իր մօրը բազկաց մէջ, եւ ոչ ալ իրենց հայեցուածն ուղղել Անոր իր խաչին ցաւոցը մէջ՝ առանց մէջ մ'ալ իր մայրը տեսնելու ոտքին տակ սաստիկ ցաւով խոց վերասոր : Եյսպէս որդին ու մայրն իրարու հետ անբաժին միացած են, թէ երկրիս վրայ՝ մահկանացու կենաց օրերնուն մէջ եւ թէ երկինքը Հօր Աստուծոյ աջ կողմը : Ասոր համար է որ մեր փրկութեան խորհրդին մէջ՝ որ յԱրդին կատարելապէս կատարուեցաւ, նաեւ մայրը կը մանէ՝ իրբեւ անոր մարգեղութեան գործիքը, եւ այսպէս իրեն ալ պաշտօն մը կը տրուի : Երդ ուր որ թէ Հռոմէական եւ թէ արեւելեան եկեղեցիներուն անցողողդ միաքն ու միտումն աս է, ասոր հակառակ Կրիստոնէութեան Անդղիական-Գերմանական մասն իր կարծեաց մէջ խիստ միաբան է՝ թէ ամենասուրբ Կուսին տրուած մեծարանքն ու սէրը՝ վասնգաւոր սովորութիւն մըն է, որ կոապաշտութեան կը զիմէ եւ Սատուծոյ անիրաւութիւն կընէ :

Սինչեւ հիմակ ըսածնիս համառօսելու համար՝ կրնանք մեր աչքին առջեւ դնել այսօրուան Կրիստոնէութիւնը՝ իրբեւ երեք գլխաւոր բաժին :

Աաթողիկէ Հռոմէական եկեղեցին, որն որ մինակ՝ հաւատոյ ու կառավարութեան միութիւնն ունենալով, քրիստոնէութիւն երեք մասին երկուքը կը պարունակէ :

Արեւելեան եկեղեցին, Ոռուսականը եւ ուրիշ անկից բաժնուած աղանդները :

Անդղիական-Գերմանական բողոքական եկեղեցին :

Արդ մեր օրերը՝ այնչափ այլեւայլ ազգեր, որոնք իրենց պէսպէս աշխարհային շահովն իրարմէ զատուած, եւ ազգային, բարոյական ու քաղաքական նկարագիրներովն ալ իրարմէ բոլորովին տալրեր ու բաժնուած են, միաբան կը հաւատուան որ Հռոմի եպիսկոպոսը՝ իրենց կրօնին գլուխն ու Ո. Պետրոսի յաջորդն է: Եւ Քրիստոնէութեան այնչափ հերձուածներէն ու ներքին պատերազմներէն ու խոռովութիւններէն ետքը՝ գեռ Քրիստոնէութեան երեք մասին երկուքը աս նիւթին մէջ մէկ միաք մէկ խորհուրդ ունին: Ուրեմն հարիւր վաթուն միլիոն հոգին աւելի մարդիկ (ինչպէս մեր հակառակորդներէն մէկը կը խոստովանի) զերենք ի մի զօդող երեւելի եկեղեցւոյն աստուածային կազմուածքին մէջ՝ կը ճանչնան զլսաւոր զսպանակ (Կէնողէրէն) եւ մէկ առաջին շարժող մը, որ ամեն բան կարգի կանոնի կը դնէ ու կը յարմարցընէ: Եւ ան մեծ շրջանակին՝ որն որ զերենք եւ բոլոր աշխարհքս կը պատէ, մի միայն կենդրոն՝ Պետրոսի աթոռը գիտել զլնդղիական եկեղեցին, որն որ նաեւ եպիսկոպոսութեան վրայ մէկ հաւատք ունի: Իսայց պատասխանն աս է՝ որ հիմակ բոլոր աշխարհքիս վրայ գըտնուող հազար հարիւրի չափ եպիսկոպոսներէն՝ (յանձն առնելով հարիւրի չափ անդղիականներուն պահանջումները) ստուգիւ ութ հարիւրը Քահանայապետին հպատակութիւն կը դաւանին: Այսպէս թէ որ ընդհանուր ժողովք գումարուելու ըլլայ, ամէն մարդ դիւրաւ կը տեսնէ թէ մեծագոյն կողմը որ եկեղեցւոյն հետ կը լլայ. եւ եթէ հիմակ ալ ազգերը, ինչպէս Կոստանդիայ ժողովքին մէջ եղաւ, կարող ըլլային եկեղեցին ներկայացընել, հետեւութիւնը նուազ սասցդ չէր ըլլար:

Այս է հիմակուան ատեններս իրաց որպիսութիւնը, բայց Քրիստոնէութիւնը մինչեւ հիմա տասնութը դարէն աւելի կեանք ունի:

“Յուշ լիցին քեզ աւուրքն յաւխտենից . իմացաւրուք զամն ազգաց յազգս, հարց ցհարսն քո՛ եւ պատմեսցեն քեզ, զծերս քո՞ եւ ասասցեն քեզ”¹: Աստան’ութը դարերուն ընթացքին մէջ ետ երթանք երեք հարիւր յիտուն տարի . 1850էն՝ իջնանք 1500ին :

Ուր է Կրիստոնէութեան Ընդղիական-Գերմանական մասը : Որ ազգերն էին իր մէջը : Եշլարհքիս որ տէրութիւններուն շարժում մը կու տար : Գեռ ապագային մէջ փակուած էր . բայց իր սերմը Պիկղեփին անհանդարտ հոգւոյն մէջ ծածկուած էր . երեւցաւ, եւ ան շատ էր՝ որ Հուսին մոխրին մէջ կը մըխէր : Ի վերայ այսր ամենայնի տիսուր ու նենգաւոր՝ կ’երթար կը թափառէր խոռվեալ միտքերը Ընդղիայի ու Գերմանիայի մէջ բորբոքելու, աղետաբեր թռչնոյ մը պէս Ըստուծոյ եկեղեցւոյն հոյակապ աշտարակներուն բոլորտիքը թռչութելով կամ գարշահոտ ակումբներուն մէջ իոց վերալից զեղծեալ տէրութեանց վրայի օգը կը ծծէր :

Բայց զեռ չունէր գոյութիւն մը եւ որոշուած կերպարանք մը : Եւ այն եկեղեցին՝ որն որ հիմա յանդրդնութեամբ եւ անպատիառ կը պարծի իրրեւ ու նորոշեալ, զեռ գոյութիւն լունէր : Ընդղիական-Ապսոնիական միտքերը Պետրոսի աթոռին կառավարութեան տակ կերպաւորուած ու կրթուած էին : Եւ Լուտերի ծննդեան երկիրը միաբան ու միասիրտ կը յարգէր զնոյն Վինեփրիթ՝ որ ճամբայ ելած էր այն կղզիէն (Ընդղիայէն), որն որ Կրիզոր Կահանայապետին արդեամբը Խաչին ստացուածքն եղած էր : Վինեփրիթ՝ Կրիզորի յաջորդին այցելութեան կ’երթար եւ անկից կառնէր կը բերէր առաքելական օրհնութիւնը, եւ Առողունտիա քաղքին մէջ կը կանգնէր իր հովուական գտապանը՝ զորն որ Հոռոմէն ընդունած էր : Գերմանիայի ու Ընդղիայի եկեղեցիներն առաքելական աթոռնէն իրենց կարգաւորութիւնը կ’ընդունէին . առաջինները՝ ութը դարէ, եւ վերջինները՝ ինը դարէ վեր անոր

Հայրախնամ հովանաւորութեան տակ աճած էին։ Ի վերայ այսր ամենայնինոյն իրաւունքը՝ զորն որ Գերմանիա եւ Ընդղիա հիմա չեն ճանչնար, ան ատեն իրենց եկեղեցական մատեաններուն ամէն մէկ երեսը զրուած էր։ Իրենց առաջին մետրապոլիտները քահանայապետներէն կառնէին ամենայն իրաւաբանութիւնը։ Քահանայապետներէն որոշուած էին բոլոր Ընդղիական ու Գերմանական եպիսկոպոսներուն թեմերը։ Քահանայապետներէն հաստատուած էր ամէն մէկ եպիսկոպոս իր սեպհական աթոռը, եւ այն եկեղեցիններուն ամէն մէկ հովիւներն իրենց կենաց ամենէն հանդիսական վայրկենին մէջ կ'երդնուին թէ Պետրոսին աթոռը՝ Եպիսկոպոսին նախն էլիսուը¹ պիտի համարին։

Իսյց եթէ կ'ուղէք երեքուկէս դար ալ աւելի ետ երթալ, կը տեսնէք որ Վրիստոնէութեան աս ինը մասին մէկը, կ'ուղեմ ըսել Ընդղիական-Գերմանական աղանդը, ան տաստամոնդ, յետախոյզ եւ անհանդարտ հոգին, որն որ ամէն բան քննադատութեան տակ կը ձգէ ու ոչինչ կը հաւտոյ, որն որ կը քայբայէ՝ բայց չիշիներ, որն որ կենդանական սկիզբը կը քննէ եւ աւելորդ անդամանազննութեամբ կը սպաննէ։ ան հոգին՝ որն որ սուրբ Վրոց հետ անանկ կը վարուի, ինչպէս գեղացին՝ որ ժամացոյցը կտոր կտոր կը քակէր՝ ներքին կազմուածքը տեսնելու համար, եւ ետքը կը զարմանար որ ժամացոյցը շարժում չունի. ան հոգին՝ որն որ ականայ կը թողու ժողովրդեան նոյն իսկ առաքելոց Հանդանակը, եւ թող չիտար որ մարդիկ հաւտան թէ կայ մլորատութիւն մը մեղաց թողութեան համար, բայց եթէ աս դաշտմբ որ հաղորդակցին անոնց հետ՝ որոնք նոյն մկրտութիւնը կ'ուրանան. ան հոգին՝ որն որ իր յառաջացման վերջին ծայրը հասնելով՝ բովանդակ քրիստոնէութիւնը կը մղէ յքեհանի մը մէջ, որպէս զի անկից ամէնաստուածեան մոլորութեան ցնդական հիւթը քա-

1 Principem episcopalis coronae. Վաղենտինիանոս կայսեր հրովարտակը. Ամ Քրիս. 445։

մէ . վերջապէս կը տեսնէք որ ան հօգին , այս ինքն է Բռղղոքականութիւնը , ու անենեւին էսէ վէր գոյացած :

Այսպէս որ անոնք՝ որոնք անպատկառութեամբ քահանայապետական զլիսաւորութիւնը նոր ժամանականերու յափշտակութեան մը պէս կը մերժեն , կը տեսնեն թէ իրենց գոյութիւնը շատ գարերէ ետքը սկսած է ան ենթադրուած առականութենէն՝ որուն դէմ այնպէս կ'աղաղակեն : Իսաց քահանայապետական իրաւանց դէմ կան ուրիշ աւելի հին , աւելի հաստատուն ու աւելի պատուաւոր թշնամիներ քան զանոնք՝ որոնք՝ Երողութեան ատենն եղան : Ասոնց դէմ յարձակելու համար չէ թէ երեքուկէս , այլ տասը դար ետ երթալ պատշաճ է : Յամի 850 Խտալիա , Ապանիա , Գաղղիա , Իրիտանիա , Գերմանիա , Հռոմացեցւոց բոլոր արեւելեան կայսրութիւնը , Կոստանդինուպոլաց , Եղեքսանդրիաց , Ենտիոքայ , Երուասիղեմի պատրիարքները , անոնց հպատակ եղիսկոպոսներն ու ժողովուրդները , առանց ամենեւին մաօք կամ խօսքով տարակուսելու՝ հաստատուն հաւատք ունեին Պետրոսի յաջորդին վրայ “Իրեւ երկրիս վրայ առաջին եկեղեցւոց հովումն”¹ : Վն թշնամիներն աւելի պատշաճաւոր եղանակաւ յաղթահարելու համար ուրիշ տեղ մը յառաջ պիտի բերեմ իրենց մեջ բարձր համբաւ ունեցող եւ միանդամայն ընդհանուր ժողովքի գումարուած իրենց եղիսկոպոսներուն վկայութիւնները՝ որոնք այնպիսի վկայութիւններ են՝ ուրոնցմով քահանայապետական զլիսաւորութեան ցուցուցած կասարեալ հնազանդութիւննին կը խօստվանին հաւատաց ու բարուց նիւթերու մէջ :

Այսպէս 850ին հիմնակուան Եւրոպան գոնէ ըստ մասին կարգի մտած էր , հիմնակուան օրէնադրութեան հիմունքը դրուած էին , եւ մէկ քանի տէլութիւններ՝ որոնք դեռ կը կենան , արդէն կանգնուած էին : Հիւսիս իրմէ գուրս հանեց վայրագ աղջերուն գունդագունդ

1 Ա . թէտդորս Սառպիտա՝ Աքբայ Կոստանդնուպոլսի . Քարոնիս Տուբէր . Ա՝ 809 , Թէւ 11 :

բազմութիւնը՝ զորոնք եկեղեցին պետութեանց կերպարանքի խոթեց, եւ աղասի նկքնապլուխ մարդիկներէն օրէնազիրներ կերպարանեց : Առեջն Կարոլոս Հռոմայեցոց կայսր պատկռած էր Ա. Պետրոսի յաջորդին ձեռքովը, եւ նոյն Առաքելցն սուրբ նշխարաց քով : Ելփրիդ՝ Հռոմէ երթալու վրայ էր, որ հոն կրթուի Լեռն Դիմին քահանայապետութեան ատենը : Երթանք քիչ մալ ետեւ՝ հինգ գարու չափ՝ հին հռոմէական զարդացման ատեն, երբոր Կոստանդիանոսի որդիքը հայրենական ամժուը կը նատեին, եւ Աթանաս իր հաւատքին համար գատասան ելլելու կը պարտաւորուէր : Ասրդիիէ քաղաքն ընդհանուր ժողովք կը գումարուէր, որն որ կը խոստվանի թէ Ա. Պետրոսի յաջորդն իր գերազոյն իշխանութիւնն ունի, եւ կը հրամայէ որ ամէն եւ պիտիոսս ժժուարին դէպքերու մէջ “Գլուխն զիմեն, այսինքն՝ Պետրոսի Առաստելունեան անուանին” : Եւ ասիկա չէ թէ իրբեւ նոր բան մը եւ կամ նոր իշխանութեան տուչութիւն մը կը պատուիրէ, հասկա իրբեւ “ամենաբարի ու խիստ պատշաճաւոր միջոց մը, որն որ բոլորովին համաձայն է հին սովորութիւններուն” :

Առաջին ամենզերական ժողովքն ալ՝ որուն մէջ բոլոր եկեղեցին ներկայացած էր, այն “Անկիական ժողովքը՝ որ հռչակաւոր է ամէն դարերու մէջ, կը վճռէր՝ չէ թէ նոր արաօնութիւն կամ առանձնաշնորհութիւն մը տալով, այլ իրբեւ արդէն եղածին վկայելով եւ խոստվանելով այն իրաւունքը՝ որ միշտ քրիստոնէութեան սկիզբէն հաստատուած էր, թէ առասմէական եկեղեցին մշտ ԴԱՅԱՐՈՒՆԻՒԹԵԱՆ անեցուն : Եւ ոչ ալ նոյնին էութիւնը սահմանեց, վասն զի աս իշխանութիւնն իր առաստաձեռնութենէն յառաջ եկած չէր եւ ոչ ալ իր Ճոխութեան տակ ինկած էր :

Երդ՝ եթէ քրիստոնէութեան երեք մասին երկուքը հիմա մեր ատենը՝ Քահանայապետին գլխաւորութիւնը կը խոստվանին, եւ եթէ ան ժողովուրդներն ալ՝ որ

Յասցած երրորդ մասը կը կազմեն խակըսնէ, եւ շատ դարերով կը խստովանեին, ուրեմն աս իշխանութիւնը կը քայ ստացման իրաւունքը հաստատութեամբ իրեն սեպհանել, հակառակը ցուցընելու պարտաւորութիւնն անոնց վրայ ձգելով՝ որոնք զանիկա կ'ուրանան։ Եւ ասիկա թեթեւ ու չնչն մասձութիւն մը չէ։ Վրիստոսի եկեղեցւոյն նոյն խոկ կենդրոնին մեջ կայ իշխանութիւն՝ որ գործելու մեջ չափէ զուրս գործունեայ է եւ բաղմատեսակ, գերագոյն եւ ճոխ, յարդարիչ, ոլահպանող, միաւորիչ, եւ գերագոյն գատաւոր այն մտաց մեծազօր պետութեան՝ զորն որ նոյն ինքն Աստուած հաստատեց։ Ո՞վ է ասիկայ իրեն չնորհողը. նոյն ինքն այն իշխանութիւնը քեզի պատասխանը կու տայ, թէ Աստուած է։ Եւ կը բերէ աչքիդ առջեւ ապացոյցներու անրաւրագութիւն մը, որոնք ութեւասն գարերու պատմութեան մեջ իր զցութիւնը կը ցուցընեն։ Արդ աս ապացոյցներն այլեւայլ զօրութիւն ունին։ Գուցէ ասոնց եւ ոչ մէկը այն զլիսաւորութեան բովանդակ տարածութիւնը կը սահմանէ կամ կրնայ սահմանել. սակայն մէկը մասնաւոր ձեռնարկութեամբ եւ մէկան այլեւայլ փաստերով նոյնը յառաջ կը բերեն։ Օրինակի համար. սուրբ Հայր մը յայտնի կը զբուցէ թէ “Ոմն մէկ եկեղեցի հարի է որ Հռոմաց եկեղեցւոյն հետ հաղորդակցութեան մեջ ըլլայ՝ անոր իշխանութեան բարձրութեանը համար,, ուրիշ մը “Ո՛խութիւնը անկից կը բղիսէ, երրորդ մը կը զրէ “Ուր Պետրոսն է հօն է եկեղեցին,, չորրորդ մը “Առաքելական աթոռին զլիսաւորութիւնը՝ Հռոմաց եկեղեցւոյն մեջ միշտ ծաղկեցաւ,, կըսէ։ Արդ յայտնի է որ աս ամէն բացարութիւններուն բանալի մը կը պակսի։ Եւ ահաւասիկ ասիկա կը արուի մեզի նոյն իշխանութեան ներկայ զցութեամբը, որով անկեղծաւոր ու յասակատես միտք ունեցող մարգն ան վկայութիւններուն մեջ աւելի կը տեսնէ, քան զօր նոյն վկայութիւններն առաջին տեսութեամբ կը զբուցեն։

Ա ասն զի ան ատենուան գրողները իրենց վախճան չեմ դրած աս իշխանութեան ահճանը տալու, զորն որ ըստ առթին կը յիշէին, ինչպէս որ հիմայ Երիտանաւնական միապետութեան գլխաւորութեան հպատակները, երբ որ նոյնին վրայ մինակ յիշատակութիւն ընելու առիթ մը կը պատահի, ուրիշ կերպ չեն խօսիր՝ բայց եթէ անցողաբար յիշելով իրրեւ ներկայ գոյող բան մը։ Երդ՝ եթէ Հռոմեական աթուին այս ձիրքերը՝ որ պրոց հարց շատերէն այսչափ ստեղ յիշատակուած են, ամենքն ալ կը պատշաճին իրրեւ գեռ տիրող իշխանութեան մը՝ որ միանգամայն զանոնք կը լուսաւորէ, եւ եթէ ասոնք ամենքը մեկտեղ առնելով՝ երբեմն մեկը երբեմն մեկալը քիչ կամ շատ այսպիսի իշխանութեան մը պատկերը կը նկարին, ուրեմն արդար է եւ իրաւ՝ որ այնպէս ալ մեկնենք զատնիք, որ կարող ըլլանք ըսեւ հաստատութեամբ թէ այս իշխանութիւնն ինչպէս որ հիմա կը գտնուի, այնպէս ան ատեննն ալ կը գտնուէր։ Ճշնարատութիւնը հասկրնալու համար հարկ է հարկաւոր պայմաններով սորվելու սկսիլ։ Աւրիշն խօսքերը մեկնելու ասեն՝ շատ անգամ մեծ ապրերութիւն կը գտնուի այն իմաստին մէջ՝ զոր ոլեսու նև ունենալ, եւ այն իմաստին մէջ՝ զոր կը ունենալ։ Եւ տիրող իշխանութիւնն մը՝ արդար իրաւամբ կը պահանջէ որ նման գէպքերու մէջ ասոնք ի նպաստ իրեն մեկնուին։

Վասձեցէք ծանրութեամբ թէ աս գլխաւորութիւնը՝ հիմակուան ատենս աչքերնուս առջեւ ինչ երեսոյթ կը բերէ, որն որ մի միայն է առանց օրինակի։ Կախ առաջին ասիկա Երկուպայի միապետութիւններուն մէջ ամենէն հինն է։ Քիչ է եթէ ըսելու ըլլանք որ ասիկա անտոց ծննդեան վրայ հսկեց, անտոց աճումը կը թեց, անտոց զարգացման առաջնորդեց եւ հասունութիւնը տեւական ըրաւ։ Թէ ինքն ամրացած է այնպիսի անշարժ հաւաքով մը, որուն մէջ բազմաթիւ ու այլեւայլ ազգեր միաբան էին։ Թէ այս հաւատքն իրենց ազգային գոյութենէն յառաջ էր, եւ այնչափ դարերու

ընթացից մէջ ինքն անփոփոխ կը մնար՝ երբ նոյն ազգերուն մէջ ամենայն ինչ փոփոխութիւն կը կրէր : Ինք՝ որ ամենուն վրայ հաւասար ու հայրական հոգ մը կը տարածէր, անոնց բազմատեսակ նախանձաւորութիւններուն եւ իրենց ազգային հակառակութեան ու զանազան խառնուածքին հակառակ զամենքն ալ կարդի կը դնէր, այսպէս որ Գերմանացին ու Խտալացին՝ որ ասուզիւ մէկզմէկ չեն սիրեր, Աւշն ու Ապանիացին՝ որ այնչափ իրարմէ տարբեր են, այսու ամենայնիւ հասարակաց հայր մը կը դանեն իրենց հաւատքին մէջ : Իսաց ասկից՝ աշխարհքիս ամեն հանդամնկները փոխուեցան, եւ մարդկային ընկերութիւնն իր շքանը կատարեց՝ հեթանոսական զեղծ քաղաքավարութենէն եւ քրիստոնէութեան միշտ հակառակ եղող կոշտ բարբարոսութեան մէջէն՝ անցնելով իմաստուն ու պատկառելի կառավարութեան ձեւի մը՝ որն որ հիմնեալ եր եկեղեցւոյ վրայ՝ որ իր հիւթովը զերենք կը կենդանացընէ : Աշ այնպէս Տիբերի եղերքին վրայ յարդելի անձանց երկայն յաջորդութիւն մը աս անրաւ ու բազմամարդ հասարակավետութիւնը ոչ թէ մահարեր զէնքով, այլ բանիւ հոգւոյ կը կառավարէր : Եզդ ազգի վրայ երաւ, ոմանք աշխարհակալեցին, ոմանք նուածեցան. ազգք եւ ժողովուրդք կը փոխուեին, նոր ցեղեր կը պատուաստուեին. Գերմանք եւ Խտալացիք, Փրանքեւ Գաղղթացիք, Գութք եւ Խրերացիք, Ապանք եւ Տրիտանացիք, Ալաք եւ Հոնք իրար յաղթեցին. ստոյգ է, տասն բարիկութեան դարեր անցան, նշան երկանց Խւրոսպայ՝ որ ծնանելու վրայ էր. բայց նոյն ատեն կար հոգի մը՝ որ ամենուն վրայ կը նիրէր եւ զամենքը կը կարդաւորէր, միութեան, կարդի եւ սիրոյ հոգին : Աւրծապէս խաւարը փաղատեցաւ, եւ տեսնուեցաւ որ ան բիրտ ազգերը Պետրոսի բանալիները կը յարդեին եւ Պօղոսի սրոյն կը հնազանդէին : Ես յաղթութիւնը մէծագոյն եւ բարեգուշակ նախատաւորութիւն մ'ունեցաւ աւելի հնագոյն ատենները : Աւենին Մարդեղութեան խորհրդոյն ու զեղող վարդապետու-

թիւնը բացատրեց . եկեղեցին լսեց , եւ ազատեցաւ հերետիկոսութենէն՝ զօրն որ ըստ մասին արեւելեան կայսրութեան քաղաքական իշխանութիւնը յարուցած էր : Արեւմտեան կայսրութիւնը՝ Ատախդայի մերձենալով՝ աշու դողու մէջ ինկած էր . բայց ելաւ միանգամայն Եւոն այն բարբարոսին զիմացը . եւ Ատախդա անոր ներկայութեան պարզ ու անզարդ փառաւորութենէն , եւ Աստուծոյ իշխանութիւնն Անոր առաջին պաշտօնէին անձին վրայ տեսնելով՝ յաղթահարեցաւ մնաց :

Անցաւ վրայէն տասնուչորս դար , եւ Եւոնի յաջորդը գեռ իր ամոռոր կը նստի : Հարիւրաւոր եպիսկոպոսունք եւ միլիոնաւոր հաւատացեալք գեռ կը հաւատան թէ անոր ձայնը ճշմարիտ հաւատքը կը քարոզէ , եւ թէ ամէն նոր հերետիկոսութեան դէմ զանիկա կը պաշտպանէ : Եւ Ատախդայի հրամանատարութեան տակ եղող բարբարոս զօրքը՝ Եւոնին ներկայացուցած իշխանութեան զօրութեամբ՝ սովորեցաւ օրինաց հպատակել յաջորդ դարերուն երկայն ընթացից մէջ : Բայց թէպէտ եւ մեծ էր իր ազգեցութիւնը՝ իրքեւ զլուխ եկեղեցւոյ , սակայն աւելի եւ անհամեմատ մեծագոյն է իր յաջորդին ճոխութիւնը բոլոր երկրիս ազգերուն վրայ : Եհաւասիկ աս ճոխութիւնը հաստատուն եւ անցող դողդ կեցած է աս վերջի ժամանակներուն անհաւատութեան մէջ , ուր որ “ Շատերը մոլորութեան մէջ կը թափառին ու զիտութիւնն աճած է ” , եւ նենդաւոր տէրութիւնք չորս կողմն առած իրարու հետ խօսք ըրած են , որ մարդկային միտքը , արուեստներն ու կենաց ամէն վայելմունքները փոխանակեն Աստուծոյ փրկութիւնաբեր շնորհաց ու ճշմարտութեան հետ , զօրն որ ինք (Աստուած) իր խորհրդական մարմնոցն հոգաբարձութեան յանձնած է :

Սովորութիւնները , այլեւայլ ցեղերը , պետութիւնները փոխուեցան ու աներեւոյթ եղան , բայց Ա. Պատուակերի Ե . դարուն (431) մէջ երդածն այսօրուան օրս ալ ճշմարիտ է :

Հոռոմ¹ աթոռ Պետրոսի

Հովուականն պատուց՝

Գլուխ եղեալ աշխարհի.

զոր ստացեալ չէ զինոք՝

զայն Կրօնիքն ունի¹:

Ա. Օգոստինոս Դ. գարուն վերջը Ա. Պետրոսի
աթոռը յաջորդող եպիսկոպոսներուն կարգն ու յա-
ջորդութիւնը, որոնց յանձնած էր Աստուած իր հօտք
արածելու հոգը, յառաջ կը բերեր իրրեւ պատճառ
իրեն կաթուղեկէ եկեղեցւոյն մէջ հաստատուն մնալուն:
Աքդ թէ որ ասիկայ ան ատենները հաստատուն փաստ
մըն էր, աւելի եւս պէտք չէ որ ըլլայ հիմակ՝ որ տասն-
ուչորս ու կէս գարեր երկու հարիւրէ աւելի յաջորդք
տուած են նոյն աթոռին, զորն որ առ նուազն քառա-
սուն սերունդք իրենց հպատակութեան մեծարանքովն
աւելի եւս փառաւոր ըրած են:

Ապեկի բան է որ յակլատակութիւն մը այսչափ
հաստատուն կարենայ մնալ այսպիսի պարագաներու
մէջ: Այնչափ զանազան ազգեր կրնային երբեք հաւա-
նիլ որ իրենց կրօնին դլուխն օտարական մը ըլլայ: Այս-
չափ այլեւայլ ու նախանձայոյզ ազգերու հովիւները
որոնք իրենց եպիսկոպոսական իշխանութեամբը հաւա-
սար են, կուղէին արգեօք թոյլ տալ երբեք որ իրենց
մէկ եղբայրակիցն իրենց յառաջնութեան կարգը հաս-
տատէ, կարգաւորէ իրենց դորձքերը, վճռէ որոշէ իրենց
վէճերը եւ կառավարէ զիրենք իրրեւ մի միայն հօտ, եւ
այս ամենայն տասնուշինդ գարերու երկայն ընթացքին
մէջ:

ՈՇ, ուր կրնանք գանել այսչափ իշխանութեան
հիմը: Եկեղեցին ասոր կը վկայէ, բայց ինք չէ զանիկա
ստեղծողը: Ճողովքները զինքը կը խստովանին, բայց
անիկա ժողովքներէն յառաջ էր: Ճողովքներուն առա-

1 Sedes Roma Petri, quae pastoralis honoris

Facta caput mundo, quidquid non possidet armis
Belligione tenet.

ջինը կը քապողէր որ “Հռոմայ եկեղեցին միշտ զլսաւութիւնն ունեցաւ” : Ո՞վ ունի երբեք իշխանութիւն այսպիսի Հիմնարկութիւն՝ մը դնելու եւ պահպանելու, ժողվելու ճամբու քար մը՝ որ իր ոտքին տակն ինկածէր, եւ այն քարին վրայ անանկ հաստատուն աշտարակ մը շինելու, որ իր տեւողութեամբը գարերով զիմնայ, եւ ոչ կործանիչ անձրեւներով, ոչ ողողիչ հեղեղներով, ոչ մրրկայցզ հովերուն սասակութեամբը եւ ոչ թշնամեաց մնլեզին կատաղութեամբը իր գագաթը կործանի : Ահայն ԱԷկն ասոր կարողէր զայտ կը յայտնէնոյն ճոխութիւնը, ասոր նոյն խակ եկեղեցին կը վկայէ, ասիկա դարէ դար կ'աղաղակեն անթիւ անհամար սուրբեր : Ե՞ն որ ըստ Կաղեցի լոյս, եւ “Եյսէ մարմին իմ”, ըստ նաև Պետրոսի “Դու ես վեմ, եւ ի վերայ այդք վիմի շինեցից զեկեղեցի իմ եւ դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն . եւ ասց քեզ զփականս աղքայութեան երկնից, եւ զոր միանդամ կապեսցես յերկրի եղեցի կապեալ յերկինս, եւ զոր արձակեացես յերկրի եղեցի արձակեալ յերկինս” :

I Institutio.

ՀԱՏՈՒԱԾ

Քունակոյ առելուսին էլեմունունուն առողբ Գրեւն աղացացներ :

“Խնձի կ'երեւայ որ մեր կենաց ընթացքին մէջ,
որչափ որ կրնանք դատաստան ընել, շատ բան կայ՝
զորն որ ի հարկէ ստիպուած կը գործենք, եւ շատն ալ
պատահմունքներէ կ'առաջնորդուինք գործելու։ Իսայց
Քրիստոս՝ զօրութիւն եւ խմաստութիւն Եստուծոյ՝
չիկրնար ոչ անոր եւ ոչ տաք տակ ինկած ըլլալ։ Վ ասն
զի որպիսի՝ հարկաւորութենէ՝ Եստուածային զօրու-
թիւնը, եւ որպիսի՝ զիպուածով՝ իր խմաստութիւնը
կրնայ արգեօք կանոնաւորիլ գործելու ատեն։ Եսոր
համար ամէն բան՝ զօր ինք ըստաւ, գործեց ու կրեց, բո-
լորն ալ ստուգիւ ազատութեամբ եւ լի խորհրդով ե-
ղած է,,¹ :

Ուէ որ աս խորհրդածութիւններն իրաւ են նկատ-
մամբ այն ամենայն խօսքերուն՝ զորոնք Քրիստոս երկրիս
վրայ իր մահկանացու կենաց օրերուն մէջ ըստաւ, տւե-
լի եւս պատշաճական են այն փոքր ու համառօտ վճիռ-
ներուն, որոնց մէջ ամփոփեց ան ճոխութիւնը՝ զորն որ
նոյն ատեն իր առաքեալներուն կու տար իր եկեղեցին
հաստատելու եւ շննելու համար։ Եսոնք ստեղծիչ, ա-
մենակարող եւ յաւիտենական խօսքեր են. ասոնց ամէն
մէկն իր մէջը մարդարկութիւններ, հրաշքներ եւ շատ
տեսակ խորհուրդներ կը փակի՛ :

Եղա ուրեմն առանց մասնաւոր դիաստորութեան
էլր՝ որ աս վճիռներէն ումանք առաքեալներուն ընդհան-
րապէս ըստեցան, եւ ումանք ալ առանձին Պետրոսի։
Զանազաննենք ուրեմն իրարմէ, զանազաննենք նաև խոս-
ուումք՝ կատարմանէն։ Երդ՝ յիշատակաց արժանի խոս-
տում մ'եղած է Եստուծմէ առանձինն Պետրոսի՝ եկե-
ղեցւոյ կառավարութեան նկատմամբ, ուրիշ խոստում
մ'ալ՝ ամէն առաքեալներուն մէկէն՝ Պետրոսի հետ

1 Ա. Բեռնարդոս, ի տանի համբարձ. Ճառ. Դ:

միատեղ։ Ասոնք շատ մեծ կապակցութիւն ունին մշ-
ջերնին, եւ որպէս զի զօրութիւննին աղէկ խմանանք,
զրենք երկուքն ալ դիմացէ դիմաց։

Պ Ե Տ Ր Ո Ս Ի

(Մատթ. Ժ. 18—20.)

Ա. Եւ ես քեզ ասեմ. զի
դու ես վէմ, եւ ի վերայ այդր
վիմի շնուցից զեկեղեցի իմ։

Բ. Եւ գրոնք դժոխոց զնա
մի յաղթահարեսցեն։

Գ. Եւ տաց քեզ զիականս
արքայութեան երկնից։

Դ. Եւ զոր միանգամ կա-
պեսցես յերկրի՝ եղիցի կապեալ
պիցէք յերկրի՝ եղիցի կապեալ
յերկինս։ Եւ զոր արձակեսցես
յերկինս, եւ զոր արձակիցէք
յերկրի՝ եղիցի արձակեալ յեր-
կինս։

Ա Ռ Ե Ք Ե Ա Լ Ն Ե Բ Ո Խ Ն

(Մատթ. Ժ. 18.)

Ամէն ասեմ ձեզ, զի զոր կա-
պեսցես յերկրի՝ եղիցի կապեալ
յերկինս, յերկրի՝ եղիցի արձակեալ
յերկինս։

Առվ յայտնի կ'երեւայ որ նախ առաջին չորս բան
պետրոսի մինակ խոստացուեցաւ, եւ միայն չորրորդը
ետքէն խոստացուեցաւ ամէն առաքեալներուն՝ Պետրոսն
ալ մէկտեղ առնելով։

Ա չորրորդ խոստան կատարումը հաստատուե-
ցաւ նաեւ ամէն առաքելոց մէկտեղ աս խօսքերով։

“Ողջյն ընդ ձեզ. որպէս առաքեաց զիս Հայր իմ,
եւ ես առաքեմ զձեզ։ Եւ զայս իրեւ ասաց, փշեաց
ի նոսա եւ ասէ. Առէք Հոգի սուլը. եթէ ումեք թո-
ղուցուք զմեզս՝ թողեալ լիցի նոցա, եւ եթէ զուրուք
ունիցիք՝ կալեալ լիցի,¹։

Աէկալ տեղուանքը՝ որոնք առաքեալներուն ամե-
նուն մէկանց տրուած իշխանութիւնը կը ցուցընեն,
ասոնք են։

Ե. Կոչ. Ժ. 23—25. “Տէր Յիսուս ի զիշերին՝
յորում մասնէր, առ Հաց, գոհացաւ, երեկ եւ ասէ.
Եյս է մարմին իմ՝ որ վասն ձեր բաշխի (մասնի ի մաշ),

զայս արտօնէ+ առ իմոյ յիշտառակի : ‘Եղնապէս եւ զբաժակն յետ ընթրեացն առ եւ ասէ . Այս բաժակ նոր ուխտ է իմով արեամբ . զայս արտօնէ+ +անկամ անդամ նէ ըմոնիչէ+ առ իմոյ յիշտառակի ,^{1:}

Մատրէ. Ի՞ր. 18—20. “Եւ մատուցեալ Յիսուս խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ . Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի . որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեղ : Գնացեք այսուհետեւ, աշակերտեցեք զամենայն հեթանոսս , մկրտեցեք զնոսս յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ : Ուսուցեք նոցա պահել զամենայն՝ որ ինչ պատուիրեցի ձեղ : Եւ ահաւասիկ ես ընդ ձեղ եմ զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի,, :

Մատրէ. Ճ.Օ. 14. “Եւ ասէ ցնոսա . Երթայք յաշխարհ ամենայն եւ քարոզեցեք զաւետարանն ամենայն արարածոց,, :

Պատրէ. Ի՞ր. 49. “Եւ ահա ես առաքեմ զաւետիս Հօր իմոյ ի ձեղ . եւ դուք նստարուք ի քաղաքիս յերուսաղէմ, մինչեւ զգենուցուք զօրութիւն ի բարձանց,, :

Պատրէ. Ա. 4. 5. 8. “Եւ ի հաղորդել ընդ նոսա հայիւ՝ պատուեր տայլ նոցա յերուսաղէմէ մի մեկնել, այլ սպասել աւետեայն Հօր՝ զոր լուալուքն յիշնէն : Օք Յովհաննէս մկրտեաց ի ջուր, այլ դուք մկրտիցիք ի Հոգին սուրբ՝ ոչ յետ բազում ինչ աւուրց : . . . Այլ առջիք զօրութիւն ի հասանել Հոգւոյն սրբոյ ի վերայ ձեր, եւ եղիծիք ինձ վկայք յերուսաղէմ, եւ յամենայն Հրեաստանի, եւ ի Ասմարիա, եւ մինչեւ ի ծագս երկրի,, :

Այս ամենայն կը ցուցընէ մեզի որ աս մինակ Պետրոսի եղած չորս խոստմունքներէն՝ երեքը մէկալ առաքեալներուն չէ եղած . բայց գեռ կը մնան երկու տեղուանք՝ որոնք առանձին եւ մասնաւորապէս միայն Պետրոսի կը վերաբերին :

Տէրն մեր Յիսուս Քրիստոս իր չարչարանաց աւտենները՝ երբոր ամէն առաքեալները բոլորտիքն առածէին, զՊետրոս ցուցընելով ըստ ։ “Ախմոն Ախմոն, ահաստանայ խնդրեաց ՀՅԵՒ խարբալել իրբեւ զցորեան. այլ ես աղաւեցի վասն +ո՞յ զի մի պակասեսցեն հաւատոք քո, եւ դու երբեմն դարձցիս եւ հասուագեացեալու վէշտու ո՞ւ¹:

Եւ ամէն առաքելոց մէկտեղ տալէն ետեւ առաքելութիւնը, ինչպէս որ ինքն իր Հօրմէն ընդունած էր, եւ միանգամայն շնորհելէն ետեւ մեղաց թողութիւն տալու իշխանութիւնը, որ բաներն որ արդէն իրենց առաքելութեան մէջ կը պարունակուէին, Քրիստոս յարմար ատենը գտաւ՝ երբ որ Պետրոս, Յակոբոս եւ Յովհաննէս իր սիրելի աշակերտները եւ ուրիշ չորս աշակերտ մէկտեղ էին, աս յիշատակաց արժանի խօսքերը մինակ Պետրոսին ուղղելու²:

“Եւ իրբեւ ճաշեցին, ասէ յԱխմոն Պետրոս Յիսուս. Ախմոն Յովհաննու, սիրե՞ս զիս առաստել +ան զդուսաւ: Ասէ ցնա. Այս Տէր, եւ դու զիտես զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա զգառինս իմ³:

“Դարձեալ ասէ ցնա. Ախմոն Յովհաննու, սիրե՞ս զիս: Ասէ ցնա. Այս Տէր եւ դու զիտես զի սիրեմ զքեզ: Ասէ ցնա. Արածեա զոչխարս իմ⁴:

“Ասէ ցնա երիցս անգամ. Ախմոն Յովհաննու, սիրե՞ս զիս: Տրտմեցաւ Պետրոս զի ասաց ցնա երիցս թէ սիրես զիս, եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն զիտես, եւ դու իսկ զամենայն ճանաչես, եւ եթէ սիրեմ զքեզ: Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ”⁵:

Ասոնք են սուրբ Գրոց բովանդակ այն տեղերը՝ ուրոնցմով կամ առաքեալներուն ընդհանրապէս եւ կամ մինակ Պետրոսի խօսուած է՝ իրենց պաշտամանց ու պաշտօնին վրայ. ստուգիւ շատ քիչ էին ասոնք ընդ-

1 Ղուկ. ԻԲ. 31. 32.

2 Յով. ԻԱ. 15—17:

3 Յօսէ τὰ ἀρνία μοῦ.

4 Ποιέεντε τὰ πρόσδατά μου.

5 Βόσκε τὰ πρόσδατά μου.

Հանուլը եկեղեցւոյ կառավարութեան կարգաւորութեան նկատմամբ, թէ որ ըսողն Աստուած ըլլար • բայց բաւական են Ընոր՝ որն որ միայն խօսքով կը ստեղծանէ: Բավանդակենք ուրեմն աս իրենց տրուած իշխանութիւնները, եւ նախ առաջին՝ առհասարակ ամէն առաքեալներուն մէկանց տրուածները, եւ ետքը՝ միայն Պետրոսի անձնականապէս տրուածները:

Առհասարակ առաքեալներուն տրուած իշխանութիւններուն մէջ աս յետագաները հաստարակնեցն են, այսինքն՝ եկեղեցւոյ մշտնջենաւոր կառավարութեան հարկաւորները:

Ա. Մատուցանել սուրբ պատարագը “Օ այս արարէք (պատարագի խօսքերը) առ իմոյ յիշասակի,, ասով իրենց իշխանութիւն տրուեցաւ Քրիստոսի բնական մարմնոյն վրայ :

Տ. Մեղաց թողութիւն տալ ապաշխարութեան խորհրդին մէջ. “Եթէ ումեք թողուցուք զմեղս՝ թողեալ լիցի նոցա,, եւ այլն. ասով իշխանութիւն ընդունեցան Քրիստոսի խորհրդական մարմնոյն վրայ :

Աս երկու իշխանութիւնները Քահանայութիւնը կը կացուցանեն :

Գ. Մկրտեցէք զնոսա յանուն ձօր,, եւ այլն :

Դ. Սորվեցրնել եւ մատակարարել մէկալ խորհրդներն ու. ծէսերը, իշխանութիւն ունենալով զանոնք ուրիշներուն ալ պահել տալու. “Ուսուցէք նոցա պահել զամենայն՝ որ ինչ պատուիրեցի ձեզ,,:

Ե. Պատիժ տալ եւ վերցընել. “Օ որ կապիցէք Զ. Օրէնքով պարաւորել. յերկրի,, եւ այլն:

Լ. Քրիստոսի իրենց ներկայ ըլլալը աս պաշտօններուն մէջ մինչեւ վերջը. “Եհաւասիկ ես ընդ ձեզ,, եւ այլն :

Ասոնք եպիսկոպոսութիւնը կը կացուցանեն :

Խակ որոնք որ ասոնցմէ եսքը կու գան, այն արդաւույ իտրէի իշխանութիւններն են, որոնք միայն առաքե-

լութեան սեպհական են, որչափ որ եպիսկոպոսական կարգէն կրնան զանազանութիւն:

Ը. Քրիստոսէն անընդմիջապէս կարգադրութիւն. “Որպէս առաքեաց զիս Հայր, եւ այն:

Թ. Ինդհանուր առաքելութիւն. “Դնացէք ընդ ամենայն աշխարհու եւ այն:

Աս ամէն իշխանութիւններն ունեցաւ Ա. Պետրոս մէկալ առաքեալներուն հետ մէկտեղ, եւ այսպէս ասոնց ամենուն մէջն ալ մէկալ առաքեալներուն հաւասար էր: Իսայց հետեւեալները՝ միայն իրեն սեպհական բաներ են:

Ե. Ինքն Պետրոս Աէմ դրուեցաւ, կամ հիմն եկեղեցւոյ՝ Քրիստոսէն ետքը, եւ իրեն միայն ըսուեցաւ “Դու ես վէմ (Կէֆաս, Պետրոս), եւ ի վերայ այդք վիմի շնուցից զեկեղեցի իմ,,:

Տ. Աս իրեն (Պետրոսի) վրայ շնուած եկեղեցւոյն՝ տրուեցաւ անսխալութիւն ու մշտնջենաւոր յաղթութիւն. “Դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն,,:

Գ. Երկնից ալքայութեան փականքը կամ գերադոյն իշխանութեան նշանակը, Աստուծոյ տան պաշտպանութիւնն ու Աստուծոյ քաղաքին խնամակալութիւնն իրեն միայն յանձնուեցան. “Եւ տաց քեզ զփականս ալքայութեան երկնից,,:

Դ. Անդքելն արձակելու եւ կապելու, եկեղեցական պատիմներ տալու եւ վերցընելու եւ հոգեւոր օրէնքներ հրատարակելու իշխանութիւնը, թէպէտ եւ ուրիշ տեղ ուրիշ առաքեալներուն հետ միասեղ արուած է, բայց հոսուեղս իրեն անձին մասնաւորապէս կը շնորհուի. “Եւ զոր կապեսցես,, եւ այն:

Ե. Իր եղբայրները հաստատելու կարողութիւնը, որովհետեւ իր հաւատքը երբեք պիտի չպակսի:

Զ. Գերագոյն հովուական խնամակալութիւն Քրիստոսի բոլոր հօտին վրայ. “Վասածեա զգաւինս իմ: Եւ հովիւ հօտի իմց, արածեա զոշխարս իմ,,:

Այսպէս առաքեալներուն առհասարակ տրուած

իշխանութիւնները՝ Պետրոսի առանձին տրուած իշխանութեան հետ համեմատելով՝ կը հետեւցնեմ, թէ

Ա. Ինքն Պետրոս շատ բաներ ընդունեցաւ առանձինն մէկալ ամէն առաքեալներէն զատ, իսկ անոնք առանց Պետրոսի մասնակցութեան բան մը ընդունեցան :

Բ. Պետրոսի իշխանութիւնները մինակ մէկ անձէ մը կընան գործածուիլ, իսկ անոնցը՝ շատերէն :

Գ. Եթ իշխանութիւնները կը պարունակեն մէկալ առաքեալներուն իշխանութիւններն ալ, բայց առանց անդրադառնալու :

Դ. Եկեղեցւոյ սովորական կառավարութիւնը՝ որն որ խոստացուած ու նշանակուած է երինից ալքայութեան բանալներով, եւ տրուած ու ամփոփ նկարազրուած է աս խօսքով՝ “Վրածեա զգառինս իմ,, եւ կամ Հովուական պաշտօնը, իր (Պետրոսի) անձէն կը բղիսէ. Եպիսկոպոսութիւնն ամփոփուած է Գլխաւորութեան մէջ” :

Դարձեալ աս իշխանութեան շարունակութեան ու բղխման նկատմամբ, այն սկիզբը՝ որով ամէն մէկ եկեղեցական կը հաւատայ որ եկեղեցւոյ բարւոյն համար ամէն առաքելոց մէկանց տրուած հասարակ իշխանութիւնը կը շարունակուի նաեւ զանիկա (զեկեղեցին) ի մշտնջենաւորս կառավարողներուն վրայ, նոյն սկիզբը նաեւ կը ստիպէ խոստովանելու որ եկեղեցւոյ բարւոյն համար Պետրոսի տրուած իշխանութիւնն ալ հաւասարապէս իր յաջորդաց վրայ կը շարունակուի : Եւ իրաւցնէ աս նիւթին վրայ ալ կը տարածուի այն խոստումը՝ որուն զօրութեամբ ապահոված է Պետրոսի վրայ հիմնուած եկեղեցւոյն մշտնջենաւոր տեւողութիւնը :

Խմացանք նաեւ թէ ինչ բանի մէջ առաքեալք հաւասար էին Պետրոսի, եւ ինչ բանի մէջ ինք անոնց մէ վերադոյն էր : Հաւասար էին եպիսկոպոսական իշխանութեանց մէջ, հաւասար էին դարձեալ եպիսկոպոսութեան վրայ աւելցած առաքելութեան մէջ, այս ինքն իրենց անընդմիջապէս Քրիստոսէ կարգեալ ըլլալուն ու

ընդհանուր առաքելութեան մէջ : Ուրեմն ստորին էին քան զՊետրոս մինակ անոր մէջ՝ որ իր զլսաւորութիւնը կը կացուցանէր, այս ինքն՝ կը պարտաւորէին գործածել իրենց իշխանութիւնը Պետրոսի հետ միանալով եւ իրմէ կախում ունենալով : Ինչ որ առաքեալք իրեն հետ միահանուար կամ հաւատապէս ունէին, ինք առանցին ունէր : Յիսուս Քրիստոս խոստացած ու տուած էր մայն իրեն եւ յառաջադրյա այն գերագոյն կառավարութիւնը որուն մէկ մասը ետքէն խոստացուեցաւ իրեն հետ միացեալ եղողներուն : Եմենուն առհասարակ տրուած առաքելութենէն զատ՝ ինք ունեցաւ նաեւ վերին տեսչութիւն ամենուն վրայ՝ որոնք իրեն միայն յանձնուեցան : Ինչու որ նաեւ անոնց հոգը Պետրոսի յանձնուեցաւ աս խօսքերով . “Երածեա զօշնարս իմ” : Եւ այսպէս ինք միայն եղաւ պահապան, ինք միայն հովիւ հօտին . ինք միայն՝ վէմ, որուն վրայ իրենք ալ ուրիշ քրիստոնեաներուն պէս շինուեցան : Ամառօտ ըսելով՝ ինքն էր անոնց զլուխը, եւ այսպէս իր զլսաւորութիւնն էական մաս մըն է, եւ կրնամ ըսել՝ պապակ եւ կատարումն եկեղեցւոյ աստուածային կառավարութեան : Վասն զի զլուխ չունեցող՝ մարմին չիկրնար անուանուիլ : Եյսպէս ամէնքն ալ եղան վարդապետ աշխարհի, ինչպէս որ զերենք կը կոչեն սուրբ Ափրեղ եւ սուրբ Ռոկերերան, բայց մէկու մը միայն իշխանութեան տակ՝ որն որ բոլոր ան գունդը կը կառավարէր :

Խրենք կարողութիւն ունէին իրաւարանութիւննին գործածելու, եւ այնպէս ալ գործեցին եպիսկոպոսարաններ կանգնելով եւ աշխարհքիս ամէն կողմն եկեղեցիներ հիմնադրելով . բայց այս ամենայն կընէին միացեալ ընդ Պետրոսի եւ իբրեւ անոր հպատակ :

Ուրեմն անոր զլսաւորութիւնը՝ աւագութիւն էաբժէ չէր, այլ՝ իբաւաբնաւնեան :

Առաքեալները ցրուելէն ետքը՝ զլսաւորութեան այս իրաւարանական աւագութիւնն աւելի եւս յայտնի կը տեսնուի : Վասն զի անոնք մէկու մը չաղորդեցին

ան ընդհանուր առաքելութիւնը՝ զորն որ Վրիստոսէ ընդունեցան, որովհետեւ անոնց ձեռնադրած եպիսկոպոսները շատ ամփոփած սահման մ'ունեցան իրենց իշխանութիւնը գործածելու։ Աս ալ յայտնի է որ Վրիստոս իրենցմէ ետքը անձամբ ուրիշ եպիսկոպոսներ չգրաւ։ Եյսպէսով առաքելութեան երկու առաւելութիւնները, այս ինքն՝ ընդհանուր առաքելութեան եւ անընդմիջական աստուածային կարգման առաւելութիւնները գագրեցան։ բայց Պետրոսի զլիսաւորութիւնը, որովհետեւ իր առաքելութենէն կը զանազանէր, ոչ երբ գաղրեցաւ։ Միշտ եղաւ մէկը՝ որ հարկաւ պէտք եր երկնից ալքայութեան բանալիները կրել եւ Վրիստոսի հօտին ոչխարիներն արածել։ Աս իշխանութիւնը՝ որն որ ի սկզբան խոստացուած էր եւ ետքը արուեցաւ Պետրոսի՝ որ կամարին պասակն ու գագաթն էր, աս իշխանութիւնը՝ որն որ բովանդակ եկեղեցին մէկ փարախ մը կը ժողվէ, ընդհանուր եպիսկոպոսութիւն մըն էր։ Եսոր համար զլիսաւորութիւնն ամէն եպիսկոպոսաց վրայ ալ իր իրաւաբանութիւնը կը բանեցընէ, ինչպէս որ առաքելոց վրայ կը գործածէր։ Ուստի եւ աստուածային օրէնսդրութեամբ՝ երկու իշխանութիւն կը բղիսէ եկեղեցւոյ կառավարութեան համար մինչեւ ի վախճան ժամանակաց, զլիսաւորութիւն եւ եպիսկոպոսութիւն։

Այն իշխանութիւնը՝ որ այսպէս առանձինն Պետրոսի արուած է խոստամանք որ ըլլայ վէմ, եկեղեցւոյ հիմ, անշարժ իր տեղը, բանալիներու իշխանութեամբն ամրացած, կարողութեամբ՝ երկնից ու երկրիս վրայ ամէն բան արձակելու եւ կապելու, եւ արդեամք որ ինք մինակ պէտք է ըլլալ հովիւ՝ ի պաշտօնէ հոգացող բովանդակ հօտին, այն իշխանութիւնը, կը լսեմ, ի բնէ Պետրագոյն է։ Եսիկա թէ ամբողջ հօտին եւ թէ ամէն մէկ ոչխարին վրայ կը տարածի, հաւաքապէս՝ ամբողջ եկեղեցւոյ, եւ արամարաշխապէս՝ ամէն մէկ անդամին վրայ։ Եսիկա կը պարունակէ ամէն դէպէ՝ որ կրնայ պատահիլ։ Մատղրութեամբ քննեցէք իր բուն եւ բնա-

կան որպիսութիւնը, եւ դիւրաւ կը տեսնէք որ ասիկա չիլինար մէկ ուրիշ իշխանութիւննէ մը սահմանաւորիլ կամ՝ ամփոփուիլ. որովհետեւ ինք ամէն իշխանութիւն կարգաւորելու համար հաստատուած է: Այսու ամենայնիւ մի միայն թէութեամբ կը չափաւորուի, զորն որ Աստուած աս իշխանութիւնը հաստատելու ատեն դրած է. «Ովմոն, որդի Յովեանու, սիրե՞ս զիս առաւել քան զգոսա,,. առաւել քան զՅակոբո՞ս եւ քան զՅովշաննէս»+ աս գերագոյն սէրը ստուգիւ մի միայն հարկաւոր բանն է անոր՝ որն որ այսպիսի իշխանութիւն մ'առած է այն թագաւորութեան մէջ որ շնուած է ինք զինքն աշխարհքիս համար զոհող Ոիրոյն վայ: Աս պատճառաւ նոյն իշխանութիւնն ալ շնելու, չէ թէ քակելու համար տրուած է, ուստի եւ գերագոյն է, եւ պարտական է համար տալու միայն Անոր՝ որն որ զինքը հաստատեց եւ ուզեց որ երկրիս վրայ իր անձը ներկայացընէ:

Ամէն բան արուեցաւ մեզի Աստուծոյ Որդիէն, մարմնացեալ Բանէն, այսպէս ամէն բան վերէն կարգաւորուած է, եւ ոչ թէ աս խոր անգնդին մէջէն, ուր կը գտնուինք: Ամէն բան մէկէ կը բղսէ եւ ամէն բան մէկուն վրայ ժողվուած է: Հայր գերագոյն է, բայց այսու ամենայնիւ Հայր է:

Երդ՝ աս ամէն յառաջ բերուած սուրբ Գրոց վկայութիւններն այնպէս յայտնի են, այնպէս իրարու համաձայն, այնպէս Ճիշդ՝ որ եւ ոչ կրնամ երեւակայել թէ գանուի անկեղծ հոգի մը՝ որն որ կարող ըլլայ մեր զրածներէն տարբեր հետեւութիւններ հանել անոնցմէ:

Բայց ես ուրիշ ձեռնարկութեան, մանաւանդ թէ ուրիշ Ճշմարտութեան մը կ'անցնիմ, այս ինքն թէ աս մինչեւ հիմն ստորագրուած Գլխաւորութիւնը՝ մի միայն բանալի է, որ մեզի կը բանայ եկեղեցւոյ բովանդակ հին պատճութեան խմասար: Կը տեսնենք յաստուածային կարգագրութենէ՝ եկեղեցւոյ դողը խսկըսանէ՝ աւան-

գուած իշխանութիւն մը , որն որ նոյն խակ եկեղեցւոյ աճելով կաճի , նոյն տնկցին (եկեղեցւոյն) արմատն ու բոլոր կազմուածքին զապանակն է , եւ ինք իր մէջը կը փակէ ու իրմէ գուրս կը տարածէ ուրիշ ամենայն իշխանութիւնները՝ տալով ամէն մէկուն զօրութիւն եւ ամենուն մէկանց՝ ներդաշնակութիւն :

Սինչեւ հիմա սուրբ Գրոց տրուած մէկնութիւնները զօրացընելու համար՝ հին ու նոր պատմութենէ երկու մեծ քահանայապետներու ձոխութիւնը կ'ընարեմ , որոնց մէկը՝ սրբոց Հարց , խակ մէկալը՝ հիմակուան եկեղեցւոյն անուամբը պիտի խօսին :

Մեծն Կեւոն եկեղեցւոյ Ե . գալուն , բոլոր Խոսալսայէն գումարուած եպիսկոպոսաց Տերակուախն մէջ իր քահանայապետական աթոռն ելլելուն տարեգարձը յիշելով , իր ատենիր եկեղեցւոյն այն Պետրոսի աթոռին վրայ ինչ զգածմունք ունենալն աս խօսքերով յայտնի առջեւնիս կը դնէ :

Այիրելիք , թէ եւ այսպիսի պաշտաման մասնաւ կցութեան վիճակակից ըլլալնուս համար շատ առիթունինք հասարակաց ուրախութեան , այսու ամենայնիւ աւելի ծշմարիտ եւ աւելի բարձրագոյն պատճառ ուրախութեան կ'ունենանք , եթէ չէք կանգ առներ մեր նրւաստութեան վրայ խորհելու . վասն զի շատ աւելի օդտակար եւ արժանաւոր է մասց ուշագրութիւնն երանելի Պետրոս առաքելոյն փառաւորութեան վրայ վերացընելն ու իր մեծարտնացը համար մասնաւորապէս տօնախմբելը այսօրուան օրս , որ այնչափ առատ վտակներով ողողած է իրմէ որ ամենայն երկնային պարզեւաց աղբիւրն է : Ինչու որ ինք մինակ այնչափ շնորհքներ իր վրայ ժողված է , եւ ուրիշներուն վրայ ուրիշ կերպ զեղում մը եղած չէ բայց եթէ իրեն հետ հաղորդակից ըլլալով : Բանն մարմին առած էր , եւ նոյն ինքն Վրիստոս՝ որպէս զի ինք զինքը բոլորովին մարդկացին ազգի նորոգութեան համար զոհէ , մեր մէջն եկաւ բնակեցաւ : Աստուածային խմաստութեան առջեւ ամենայն

ինչ աղէկ կարգաւորուած էր, եւ ոչինչ գժուարին էր աստուածային ամենակարողութեան։ Տարեբք իրեն կը սպասաւորէին, հրեշտակները կը ծառայէին եւ ոչինչ եղանակաւ կրնար պարապի երթալ այն խորհուրդը՝ որուն մէջ նոյն իսկ Աստուածութեան միութիւնն ու Նրաորդութիւնը գործակից կը լսային։ Ի վերայ այսր ամենայնի բոլոր տիեզերաց մէջէն մինակ Պետրոս ընտրուած էր նոյն խորհուրդն ընդհանուր աղքաց կոչմանը, ամէն առաքեալներուն եւ եկեղեցւոյ ամէն Հարցը վրայ տրամադրելու։ այնպէս որ՝ թէպէտեւ Աստուածոյ ժողովրդեան մէջ շատ եպիսկոպոսներ կան, բայց յատկապէս Պետրոսին կ'իյնայ կառավարել զանոնք ամէնքը՝ զորոնք ինքն Քրիստոս գլխաւորապէս կը կառավարէ։ Ամրելք, Աստուածոյ մարդասիրութիւնը՝ իր աստուածային կարողութեան մէջ ու հրաշալի մասին հաղորդակից ըրաւ առ անձը։ եւ թէպէտ ուղեց նահեւ որ (եկեղեցւոյ) ուրիշ իշխաններն ալ ինչ ինչ ի հասարակի իրեն հետ ունենան, բայց ինչ որ ուրիշներուն ալ չըլացաւ նէ։ նոյնն ուրիշ կերպ չընորհեց՝ բայց եթէ անոր միջոցով։

“Ա կրծապէս Տէրն մեր հարցուց ամէն առաքեալ ներուն, թէ մարդիկ ինչ կը կարծեն իր վրայ։ Աս հարցման ամէնքն ալ մի եւ նոյն կերպով պատասխան կուտային, որչափ որ անստոյդ էր մարդկան վրայ ունեցած կարծիքնին։ Բայց երբոր խնդրուեցաւ թէ ինչ կարծիք ունին իրենք՝ առաքեալները, անիկայ եղաւ առաջն զՏէր խոստովաննելու, որն որ առաջնն էր առաքեական պատույն մէջ։ Եւ երբոր ըստւ։ “Իուն ես Քրիստոս Աստուածոյ կենդանւոյ որդին,, իրեն պատասխան տուաւ Յիսուս։ “Երանի քեզի, Պետրոս Յովանու որդին, որ ոչ մարմին եւ ոչ արիւն քեզի ասիկայացնեցին, այլ իմ Հայրակ որ երկինքն է,,։ — Կ'ուզէ ըստւ։ Երանելք ես՝ որ իմ Հայրակ քեզի սորվեցուց, եւ ոչ երկրաւոր կարծիք դքեզ մոլորութեան ձգեց, այլ երկնային աղդեցութիւնը քեզի թելադրեց, եւ ոչ թէ

մաղմինն ու արիւնը քեզի ծանօթ ըրաւ զես, այլ Անիկա՝ որուն ես անդրանիկ որդին եմ: “Բայց ես, աւելցուց վրան, կըսեմ քեզի. — այս ինքն՝ ինչպէս իմ Հայրս յայտնեց քեզի իմ Աստուածութիւնս, այսպէս ես ալ քու բարձրութիւնդ քեզի կը ծանուցանեմ. — որ դու (**Պետրոս**) Ա էմ ես,, . այսինքն է ես եմ Ա էմ ան փշրելի, վէմ անկեան, որ երկու ազգէ մէկ ազգ կ'ընեմ. եւ թէպէտ ես եմ հիմք, որմէ դուրս ոչ ոք ուրիշ հիմք կրնայ զնել, այսու ամենայնիւ դուն ալ վէմ ես, վասն զի իմ զօրութենէս ամրութիւն կ'առնես, եւ ան ամեն բան՝ որ ինձի սեպհական է իմ բնածին կարողութենէս, կ'ուզեմ որ քեզի ալ ինձի հետ հաւասար ըլլայ մասնակցութեամբ:

“Եւ աս վիմին վրայ պիտ' որ շնեմ իմ եկեղեցիս, եւ գժոխոց գռները պիտի չվարենան զանիկա յաղթահարել,, : Աս ամրութեան վրայ, կ'ըսէ, պիտի կանգնեմ յաւիտենական տաճար մը, եւ իմ եկեղեցւոյս բարձրութիւնը՝ որուն զագաթը մինչեւ երկինք պիտ' որ համի, աս հաւատոյ հաստատութեան վրայ պիտի կանգնուի: Պաժոխոց դռներն աս դաւանութեան վրայ իշխանութիւն պիտի չունենան, եւ ոչ մահուան շղթաները զինքը պիտի կապեն, վասն զի ինքն է կենաց ձայն, եւ ինչպէս զինքը խոստովանողները երկինք կը բարձրացընէ, այսպէս զինքն ուրացողներն ալ գժոխք կը հալածէ: Աս պատճառաւ երանելոյն **Պետրոսի** ըսուեցաւ “Քեզի պիտ' որ տամ ես երկնից աղքայութեան բանալիները, եւ ինչ որ կապելու ըլլաս երկրիս վրայ՝ կապուի նաեւ երկինքը, եւ ինչ որ արձակելու ըլլաս երկրիս վրայ՝ արձակուի նաեւ երկինքը, : — Անտարակցոյս աս իշխանութեան իրաւունքն անցաւ ուրիշ առաքեալներուն վրայ ալ, եւ ամեն եկեղեցւոյ իշխաններուն վրայ տարածուեցաւ աս իրաւունքը. բայց ամենուն հրամայուածը՝ պարապ տեղ մէկու մը առանձինն չիյանձնուիր: Ասոր համար **Պետրոսին** առանձինն աս գործքս կը յանձնուի, վասն զի **Պետրոս** իրեւ գաղափար դրուած է եկեղեցւոյ ամեն

կառ ավարներուն վրայ : Ենարաստ կը մնայ ուրեմն Պետրոսի արտօնութիւնը կամ առանձնաշնորհութիւնը, ուր որ արդար որոշմամբ ըստ արդարութեան դատաստան կը լսայ : Աչ աւելորդ խստութիւն եւ ոչ աւելորդ ներողութիւն է հոն՝ ուր որ ոչինչ կը կապուի եւ ոչինչ կ'արձակուի, բայց եթէ զորն որ Պետրոս կ'արձակէ կամ կը կապէ : Քրիստոս՝ իր չարչարանաց մօտիկնալու ատենը, որն որ առաքելոց հաստատութիւնը պիտի տկարացընէր, ըստ Պետրոսի . «Ախմոն, Ախմոն, ահաւասիկ սատանան ուղեց զձեզ ցորենի պէս մաղել : Բայց ես քեզի համար աղաչեցի որ չպակսի քու հաւատքդ, եւ գուն երբեմն դառնաս ու հաստատես քու եղբարքդ, որ փորձութեան մէջ չեյնան» : — Ամէն առաքեալներուն հասարակ էր փորձութեան ու երկիւզի վտանգը, եւ ամէնքն ալ հաւասարապէս աստուածային պաշտպանութեան կը կարօտէին . վասն զի սատանան զամէնքն ալ ցնցելու, զամէնքն ալ կործանելու կը բաղձար . եւ ի վերայ այսր ամենայնի Տէր մասնաւոր հոգ մը կ'ունենայ Պետրոսի վրայ եւ առանձինն Պետրոսի հաւատքին համար կ'աղաչէ, իբրեւ թէ մէկալներուն հաստատութիւնն աւելի ապահով կը լսայ՝ եթէ իրենց իշխանին միաբը չճնշուի : Ի Պետրոս ուրեմն ամենուն ամրոցն ամուր պահանորդութիւն կը գտնէ, եւ աստուածային օգնութիւնն այնպիսի եղանակաւ տրամադրուած է որ Քրիստոսի միջնորդութեամբ Պետրոսի տրուած հաստատութիւնը՝ Պետրոսի միջնորդութեամբ առաքեալներուն մատուցուի :

“Ապա ուրեմն տեսնելով, սիրելիք, որ մեզի այսպիսի պահանորդութիւն մը ի մշանջենաւորս տրուած է, ըստ պատշաճի եւ իրաւամբ պէտք է ուրախանանք մեր առաջնորդին արդեանց ու բարձր աստիճանին վրայ, շնորհակալ ըլլալով մեր յաւիտենական թագաւորին ու Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ այնչափ կարողութիւն շնորհեց անոր՝ զորն որ բովանդակ եկեղեցւոյ իշխան պահած է : Եւ եթէ մեր օրերն ալ մեր միջնորդութեամբը

բան մը ըստ պատշաճի գործուելու եւ ըստ պատշաճի հրամայուելու ըլսայ, պէտք է անո՞ր կառավարութեան ու գործողութեան համարուիլ՝ որուն որ ըսուեցաւ, “Եւ դուն երբեմն դառնաս ու հաստատես քու եղբարքդ”, եւ որուն որ յազութենէն ետեւ՝ երեք անդամ սիրոյ գաւանութիւնը տալին վերջը՝ խորհրդաւոր դիտմամբ ըստ երեք անդամ. “Վարածէ իմ ոչխաղներս,, : Օսրն որ հիմակ ալ ինք անտարակոյս կը գործէ, եւ զթած հովուի մը պէս Տիրոջ հրամանը կը կատարէ, զօրացընելով զմեզ իր յորդորանքներովը, անդադար մեզի համար աղօթելով՝ որ ամենեւին փորձութենէ, մը չյաղթուինք: Եթէ աս իր հոգածութիւնն ամէն կողմ կը տարածէ Աստուծոյ բոլոր ժողովրդեան վրայ, ինչպէս ուղղութեամբ կը հաւատանք, որչափ աւելի իր պաշտպանութիւնը պիտօր աւելցնէ մեր՝ իր աշակերտաց օգտին համար, որոնց քով իր երանելի հանդասեան սուրբ գահին վրայ կը հանդչի նոյն ան մարմինը՝ որով ապրեցաւ եւ մեզի դաշներէց եղաւ: Ապա ուրեմն մեր ծառայութեան տարեգարձը, այս հանդիսական օրն ընծայենք իրեն՝ որուն պաշտպանութեամբն աժոռոյն մասնակից բլալու արժանի եղանք՝ Յիսուսի Քրիստոսի Տեսան մերոյ շնորհքը մեզի յամենայնի օդնութեան համեմով, որն որ Հօր ու Հոգւոյն սրբոյ հետ կենդանի է եւ կը թագաւորէ յաւիտեանս յաւիտենից, ամէն,, :

Երթանք յառաջ եւ տասուերկու գար ետեւնիս ձգելով՝ կանգ առնենք ուրիշ եպիսկոպոս մը նկատելու, որն որ մեծազօր ու իր թագաւորական իրաւանց վրեժինդիր իշխանի մը աղքունեաց մէջ, Պաղցիական եւ պիտուղուներուն հանդիսաւոր ժողովքին առջեւ վարդապետութիւն մը կը դնէ, որն որ վերսոյիշեալ սուրբ Գրոյ վկայութիւններէն կը բղիսէ¹:

“Ասեցեք ինձի, ով եղբարք, աշաւասիկ կաթողիկէ միութեան խորհուրդը, ու եկեղեցւոյ գեղեցկութեան անմահ սկիզբը:

¹ Պատիւէ, Խօսք ի վերսոյ միութեան եկեղեցւոյ:

“**Ճ**շմարիս գեղեցկութիւնն առողջութենէ կը ծաղի. այն որ եկեղեցւոյ զօրութիւն կու տայ, միանգամացն իրեն գեղեցկութիւնը կու տայ: Միութիւնը զանիկա կը զեղեցկացընէ, միութիւնը կը զօրացընէ: “Ելքուստ չողւով սրբով միացեալ ինք ունի դարձեալ հասարակաց կապ մը իր արտաքին հաղորդակցութեան մէջ, եւ պէտք է միացեալ մնայ կառավարութեան կապովն ալ որն որ երկրիս վրայ Քրիստոսի իշխանութիւնը կը ներկայացընէ: Այսպէս միութիւնը կը պահպանէ զմիութիւնը, եւ եկեղեցական կառավարութեան ինքոյ տակ՝ հոգւոյ միութիւնը կը պահպանուի: Ո՞րն է աս կառավարութիւնը, ո՞րն է աս կառավարութեան կերպը: Քատքմաց բան չզբուցենք, այլ բանանք Աւետարանը: Գառն բացաւ աս սրբազնն զբքին ինքը, եւ եկեղեցւոյ աւանդութիւնն ամէն բան բացատրեց:

“Աւետարանին մէջ կը տեսնենք թէ Յիսուս Քրիստոս երբ որ եկեղեցւոյ միութեան խորհուրդը սկսիլուզեց, բոլոր իր աշակերտներուն մէջէն տասուերկու մինակ ընարեց. բայց երբ որ ուզեց եկեղեցւոյն նոյն միութեան խորհուրդը կատարել, տասուերկուքին մէջէն մէկը միայն ընարեց: Առաջաց, կըսէ Աւետարանը¹, զաշակէբանն իւշ, ահաւասիկ ամենքը. իւշ ընպըսեաց է նոյնանէ Երկրագանակ, ահա առաջին մէկ բաժանումը, ահաւասիկ կը ընարուին առաքեալք: Աշ-առատէլոցն Երկրագանից էն անուանէ այսունիէ: Առաջին Ամանը՝ անուանէան Պէտքը², ահաւասիկ երկուրդ բաժանման մէջ լ. Պետրոս առաջին տեղը կը դրուի եւ Պետրոս անուանիք կը կոչուի, զօրն որ Յիսուս Քրիստոս, կըսէ Ա. Ապոլոն³, իրեն տուած էր. որպէս զի, ինչպէս որ պլասի տեսնէք, յառաջադրոյն պատրաստէ այն գործքը՝ զօրն որ կը մտածէր բովանդակ իր շնուրածքովն աս վեմին վրայ կանգնելու:

“Ասկայն այս ամենայն ուրիշ բան չէր, բայց եթէ

¹ Պատկ. Զ. 13:

² Ապոլոն. Ժ. 2:

3 Ապոկ. Գ. 16:

միութեան խորհրդոյն սկզբնաւորութիւն մը : Յիսուս
Քրիստոս աս բանիս սկիզբ մը տալով՝ իր խօսքերը
նաեւ ուրիշներուն ալ կը գարձնէ . Գացէք, քարո-
ղեցէք ես զձեզ կը խրկեմ . Եշնայի, +արողէցէ+, ես ա-
ռաւելէ՞ Այնու՞ : Բայց երրոր կ'ուզէ միութեան խորհր-
դոյն վերջին կատարումը տալ, ալ շատերուն չիդառ-
նար . ուստի եւ զՊետրոս առանձինն անձամբը կը նշա-
նակէ իր նոր անունովը՝ զորն որ իրեն տուած էր : ՈՒ-
նակ մէկը՝ մինակ մէկումը հետ կը խօսի . Յիսուս Քրիս-
տոս Աստուծոյ որդին՝ Ախմոնի Յովեանու որդւոյն հետ,
Յիսուս Քրիստոս ինք իրմէ Ճշմարիտ վէմն ու հզօրը՝ Ախ-
մոնի հետ, որ վէմ էր միայն Քրիստոսէն իրեն հաղոր-
դուած զօրութեամբ : Անոր հետ կը խօսի Յիսուս
Քրիստոս, եւ խօսելովը կը զործէ անոր վրայ, եւ անոր
վրայ կը ապաւորէ իր հաստատութեան նկարագիրը .
Եւ ես +եղ ասեմ . Գոռ ես վէճ . եւ վրան կը յաւելցընէ .
Եւ է վէճայ այդու վէճ լինեցէց վէճելցէց իճ, ու վճիռը կու-
տայ . Եւ դընեն+ դժոխոց վնա մի յաղըահարէցցէն : Այս-
պիսի պատուոյն զՊետրոս պատրաստելու համար՝ Յի-
սուս Քրիստոս, որ աղէկ զիտէր թէ իր վրայ եղած հա-
ւատքը հիմն էր իր եկեղեցւոյն, շնչեց Պետրոսի անանկ
հաւատք մը՝ որ արժանի էր հիմն ըլալու աս հրաշալի
շնուռածքին . Գոռ ես Քրիստոսն որդի Աստուծոյ վէճ-
դանոյ : Աս հաւատոյ բարձր խոստովանութեամբ՝ ար-
դիւնաւորեցաւ այն անեղծ խոստումը, որն որ եկեղե-
ցւոց հիմը կը գնէր : Յիսուսի Քրիստոսի խօսքը՝ որն որ
ուզածն ոչնչէ կը ստեղծէ, այն զօրութիւնը մահկա-
նացուի մ'ալ կու տայ : Բայց մէկը շընէ Եւ մէկը վէճ-
էլ լի Ա . Պետրոսի աս առաւելունին իրմուլ կը լըննայ .
յաւելունական եկեղեցւոյ մը սահմանուած նշունիը՝ երբեւ+
վախճան պէտուր շունենայ : Պետրոս պիտի ապրի ի յա-
ջորդս իւր, Պետրոս միշտ պիտ'որ խօսի իր գահէն . ա-
սիկայ կը սորվեցրնեն Հարք, եւ ասիկայ կը հաստատեն
630 եպիսկոպոսք Քաղկեդոնի ժողովքին մէջ ²:

“Այս գնեհնք համառօտիւ մը հետեւեալներուն
ալ : Յիսուս Քրիստոս իր նպատակին մէջ կը յառա-
ջանայ, եւ Պետրոսին՝ հաւատոյ մշանջենաւոր քարոզ-
չին՝ ըսելին եաքը թէ Պուն ես վիմ եւ ես աս վի-
մին վրայ իմ եկեղեցիս պիտի շնուր, կը յաւելցընէ Ե-
պաս + եղ զժական արտայս-նեան երինչ : Ունիս դուն ա-
ռանձնաշնորհութիւն հաւատքը քարոզելու, ունենաս
նաև բանալիները, կառավարչական իշխանութեաննշա-
նակները : Օսոյ Թանգամ հասկեցես յերկը՝ եղից կապէալ
յերին : Սմենայն ինչ աս բանալիներուն առակ ինկած է,
առմէնքը, եղարքս, թագաւորներն ու ժողովուրդները,
հովիւներն ու հօտերը : Մենք ուրախութեամբ ասիկայ
կը հրատարակենք, ինչու որ միութիւնը կը սիրենք եւ
մեզի փառք կը համարինք մեր հնազանդիլը : Պետրոսի՝
ամենեն յառաջ եւ ամէն առաքեալներէն աւելի սիրե-
լու պատուեր արուեցաւ : Եւ ետքը՝ արածելու եւ կա-
ռավարելու զամէնքը, թէ ովարները եւ թէ զառնիքը¹,
թէ որդիքը, թէ մայրերը եւ թէ նոյն խակ հովիւները,
որոն+ հովի- էն՝ նկատմամբ ժողովրդէան, ե- հօդ՝ նկատ-
մամբ առ Պետրոս . առնեք ի Պետրոս կը պատուեն զէնի-
տուս Քրիստոս, խոստովանելով միանդամայն թէ ամե-
նայն իրաւամբ աւելի սէր կը պահանջուի իրմէ, որովհե-
տեւ իր աւելի ծանրաբեռնութեան հետ՝ աւելի ալ ա-
ւագութիւն ունի, մանաւանդ որ մեր մէջը՝ այնպիսի
Պարտապետի մը կըթութեան տակ՝ կը պատշաճի որ,
իրեն խօսքին համաձայն, առաջնիք՝ իրեն պէս սիրով
ամենուն ծառան ըլլայ² :

“Բատ այսմ կը տեսնուի որ Ա. Պետրոս ամեն բա-
նի մէջ առաջննն է, առաջնն՝ հաւատքը գաւաննելու
մէջ, առաջնն՝ սիրոյ պարտաւորութեան մէջ, առաջնն՝
առաքեալներուն մէջ որ զՔրիստոս ի մեռելոց յարու-
ցեալ տեսաւ, որովհետեւ առաջննն ալ պիտօր ըլլար
Յիսուսի Քրիստոսի համար բոլոր ժողովրդեան առջեւը
վկայելու, առաջնն՝ առաքեալներուն թիւը լեցընելու

խորհրդեան մէջ . առաջինն հրաշքով հաւատոքը հաս-
տատելու մէջ . առաջինն գրեաները դարձնելու մէջ ,
առաջինն հեթանոսներն ընդունելու մէջ , եւ առաջին
ամէն բանի մէջ . . . :

“Աս միութիւնը Ա . Գամհին վրայ տեսնելն ետքը ,
կուզեք տեսնել նաեւ բովանդակ եպիսկոպոսական կար-
գին եւ բովանդակ եպիսկոպոսական խմբին մէջ : Աս-
կայն աս ալ ի Ա . Պետրոս պէտք էր յայտնուէր , աս
ալ պէտք էր յայտնուէր այն խօսքերուն մէջ թէ Ինչ
որ գուն կապելու ըլլաս՝ կապուի , ինչ որ արձակելու
ըլլաս՝ արձակուի . աս բանս ամէն քահանայապետք , ա-
մէն Ա . Հաղթ միաբան խորհրդով սորվեցուցին : Այս ,
եղբարք , աս մեծ խօսքերը՝ որոնց մէջ այնչափ յայտնի
ճանցաք Պետրոսի դլաստորութիւնը , նաեւ եպիսկո-
պոսներուն գոյութիւնը տուին , ինչու որ իրենց պաշ-
տաման զօրութիւնը բոլորովին կը կայսնայ կապելու կամ
արձակելու . մէջ զանոնք՝ որոնք կը հաւատան կամ չեն
հաւատապր իրենց խօսքին : Այսպէս աս կապելու եւ ար-
ձակելու ասատուածային կարողութիւնը հարկաւոր յատ-
կութիւնն ու դրեմէ վերջին կնիքն է քարոզութեան
զորն որ Յիսուս Քրիստոս իրենց յանձնեց , եւ այսպէս
դուք ալ իրեւ ամփոփ պատկերի մը մէջ կը տեսնեք
եկեղեցական իրաւաբանութեան բոլոր կարգը : Ահաւա-
սիկ անոր համար նոյն ինքն Կրիստոս՝ որ Պետրոսի ը-
ստ . Ինչ որ կապելու ըլլաս՝ կապուի , եւ ինչ որ ար-
ձակելու ըլլաս՝ արձակուի , նոյն բանն ըստ նաեւ ամէն
առաքեալներուն՝ աւելցընելով միանդամայն թէ Թառ-
դուին անոնց մեղքերը՝ որոնց կը թողուք , եւ պահուին՝
որոնց որ կը պահէք¹ : Եւ ի՞նչ կը նշանակէ կապելը ,
թէ ոչ բոնել , եւ ի՞նչ կ'ուզէ ըսել արձակելը , թէ ոչ
թողուէլ : Եւ ի՞նք՝ որ Պետրոսի շնորհեց աս կարողու-
թիւնը , շնորհեց նաեւ իր բերնովն ամէն առաքեալնե-
րուն . Որպէս աւագեաց զիս Հայք , ըստ , եւ ես աւա-
գեաց զիս Հայք :

զԵկ հաստատուած իշխանութիւն մը եւ ոչ ալ աւելի
անմիջական առաքում մը : Իաց ասկից՝ վրայ նաեւ հա-
ւասարապէս ամենուն վրայ, եւ ան փշմամբ՝ հաւասա-
րապէս ամենուն վրայ սփուեց մի եւ նոյն Հոգին, ըսե-
լով՝ Ինդունեցէք զՃողին սուրբ. թողուին անոնց մեղ-
քելով՝ որոնց կը թողուք, եւ պահուին՝ որոնց որ կը
պահէք:

“Ուրեմն Յիսուսի Քրիստոսի դիտաւորութիւնը
յայտնապէս աս էր, նախ մէկու մը հաղորդել ինչ որ
ետքը շատերուն հաղորդել կ'ուզէր: Իայց ետքէն եկա-
ծը՝ սկզբնաւորութիւնը չ'եղծանէր, եւ ոչ ալ զառա-
ջինն իր պատուէն կը ձգէ: Աս առաջին խօսքը՝ թէ Ի՞նչ
որ դուն կապելու ըլլաս, որն որ մինակ մէկու մ'ըսուե-
ցաւ, արդէն անոր իշխանութեան տակ ձգեց զանոնք ա-
մէնքն ալ որոնց պիտ'որ ըսուէր: Ի՞նչ որ երկրիս վրայ
կապելու ըլլաք, եւ այլն: Ինչու որ Յիսուսի Քրիստոսի
թէ խոստմունքն ու թէ իր պարգեւները անզեղջ են,
եւ ինչ որ անդամ մը առանց սահմանի եւ ընդհանուր
եղանակաւ տրուած է, անդառնալի է. մանաւանդ որ
շատերուն մէկտեղ արուած իշխանութիւնը՝ սեղմում
մը մէկաեղ կը բերէ, որովհետեւ կը բաժնուի. ուր որ
մէկու մը միայն՝ ամենուն վրայ առանց բացառութեան
արուած իշխանութիւնը՝ լիութիւն մը կը ցուցընէ, եւ
եթէ հարկ ըլլայ ուրիշ իշխանութեան հետ բաժնուե-
լու, սահման մը չունի բայց եթէ ինչ որ կանոնները
կը սահմանեն . . . :

“Այսպէս կ'իմացուի աս խորհուրդը: Ամէնքն ալ
նոյն իշխանութիւնը կ'ընդունին, եւ նոյն աղքիւրէն, բայց
չէ թէ ամէնքն ալ մի եւ նոյն աստիճանաւ ու մի եւ
նոյն տարածութեամբ: Ա ասն զի Յիսուս Քրիստոս կը
հաղորդի ինչ չափով որ կ'ուզէ, եւ միշտ այնպիսի ե-
ղանակաւ որ պատշաճագոյն է իր եկեղեցւոյն միու-
թիւնը հաստատելու: Ասոր համար է որ առաջինէն կը
սկսի եւ առաջինին մէջ բոլորը կը կերպարանէ, անկից
ետքը տարածելով կարգաւ ինչ որ մէկու մը մէջ բո-

վանդակած էր: Եւ Պետրոս, կը սէ Ա. Օգոստինոս¹,
որն որ իր գլխաւորութեան պատուովը բովանդակ եկե-
ղեցին կը ներկայացրնէր, ամենէն յառաջ եւ մինակ՝ ի
սկզբան ընդունեցաւ բանալիները, որոնք վերջէն ուրիշ
ամենուն ալ պիտի հաղորդուէին: Որպէս զի սորպինք,
ինչպէս եկեղեցւոյ Ա. Եալիսկոպոս մը² կը վարդապետէ,
թէ ի սկզբան մինակ մէկու մը անձին վրայ հաստատուած
եկեղեցական ճոխութիւնը, ուրիշներուն վրայ այսու
պայմանաւ սփուցաւ՝ որ միշտ իր միութեան սկիզբ
դառնայ, եւ որպէս զի զանիկայ գործածողներն ամէնքն
ալ անբաժանելի եղանակաւ միսցեալ մնան նոյն աթո-
ռին հետ: Եւ այս Հռոմէական աթոռն է՝ զորն որ
սուրբ Հալք այնչափ հոչակեցին, եւ գրեթէ իրալու-
հետ մրցելով՝ կը փառաւորէին առաքելական աթոռին
գլխաւորութիւնը³, գերագոյն իշխանութիւնը⁴, միու-
թեան աղբիւրը⁵, եւ Պետրոսի վիճակին մէջ՝ քահա-
նայական աթոռին ամենէն բարձրագոյն աստիճանը եւ
այլն, եւ գարձեալ ամենասուրբ գահը՝ որ աշխարհքին
ամէն եկեղեցիներուն գահէրեցն⁶ է. եպիսկոպոսութեան
գլուխը, ընդհանուր եկեղեցւոյ նախագահը⁷, հովուա-
կան պատուոյն գլուխը բոլոր աշխարհքիս վրայ⁸, անդա-
մոց գլուխը⁹, եւ մի միայն աթոռը՝ ուր որ ամէնքն ալ
միութիւնը կը պահէն¹⁰: Ես խօսքերուս մէջ լսեցիք
Ապտատոսի, սրբոյն սրբոյն Օգոստինոսի, սրբոյն Ափ-
պրիանոսի, սրբոյն Երանոսի, սրբոյն Պրոսպերի, սրբոյն
Եւփոսի, սրբոյն Խռովորետոսի, Քաղկեդօնի ժողովոյն
եւ ուրիշներուն խօսքերը: Լսեցիք որ ասոր վրայ միա-
բան կը խօսին Ծփրիկէ, Գաղղիա, Յունաստան, Կարե-
լլք եւ Կրեմուաք»:

Հիմակ ըսէք ինձի ճշմարիտը, երբ որ Ա. Եւոն

1 Ա. Օգոստ. ճառ ի Յովէ.

Ճիդ. Հաս. Գ. Մասն Բ:

2 Ա. Կեսարիոս Աբեղ. Թղթ.

առ. Ալեմմ:

3 Ա. Օգոստ. Թղթ. 43:

4 Ա. Իրեն. 3. 3:

5 Ա. Կիպր. Թղթ. 73:

6 Թէոդորէտ. Թղթ. 116:

7 Ա. Եւփոս. Թղթ. առ. Փաւաս:

8 Ա. Պրոսպ. վասն ապախտ:

9 Ժող. Քաղկ. առ. Լեւոն:

10 Ա. Ապտատ. Բ. ընդդ. Պարմ:

Հրապարակաւ եւ ծշդիւ Ա. Պետրոսի աթուին մասնաւոր առանձնաշնորհութիւնները Ա. Գրքէն յառաջ կը բերէր, արդեօք իր ունկնդիրներուն միաքէն գուրս եւ կամ իր գարուն գաւանութենէն աւելի բա՞ն կը խօսէր։ — Աչ երբեք, եւ ասիկայ այնչափ աւելի անհաւատավի է՝ որչափ որ արեւելքան եկեղեցին, որն որ միշտ նախանձախնդիր է աս նիւթին մէջ, ժողովք նստած ըլլալով՝ իր վեցհարիւր եպիսկոպոսներովը (որոնց մէջ մինակ քահանայապետական երկու հրեշտականերն արեւմուտքէն էին,) միակամ եւ միախորհուրդ եւ հանդիսաւոր կերպով սիւնհոդոսական թուղթ մը կը զրէր առ Խեւոն Վեճ, որուն մէջ ըստուած բառերն այնպէս հաւասար են Ա. Քահանայապետին գործածած բառերուն, որ ուրիշ կերպ նշանակութիւն մը չեն կրնար ունենալ՝ բայց եթէ Քահանայապետին վերը յիշուած ձառին սկզբանցը համեմատ¹։

Ալ Ճանչնան աս վեցհարիւր հայրապետները եւ յայտնապէս կը խոստովանին յանձն քահանայապետին Ա. Պետրոսի տեղակալը, “Մի միայն թարգման երանելցին Պետրոսի ձայնին,,. կը յայտնեն թէ Քահանայապետն “Իրենց գահերէց կը նստի ինչպէս դլուխը անդամներուն,,. կը խնդրեն որ իրենց գործքերը հաստատէ, “Ա ան զի որչափ բարիք ալ որդիք գործեն՝ ծնողաց կը վերադառնան,, եւ զինքն իբրեւ իրենց սեպհական ծնողը կը համարին. կը սեն իրեն թէ “Փրկիչն իր այգւցին պահպանութիւնն անոր յանձնածէ, եւ թէ թէպէտ իր անձին վրայ ժողված է առաքելական պայծառութեան լրութիւնը, ինք շատ անգամ ան պայծառութիւնը տարածած է նաև Առստանդնուագութիւնը վրայ, ինչպէս որ սովոր էր, աննախանձ իր բարեացը հաղորդակցութեան կոչելով զանոնք՝ որոնք սիրով իրեն հետ միացած են,,. կ'աղաւեն որ “Ինչպէս իրենք զիլսոյն հետ միաբան են ամէն բանի մէջ՝ որ բարի կ'երեւայ, այսպէս զլու ին ալ հածի զիջանիւ իր

որդւոց պատշաճաւոր բաներու մէջ,, եւ վերջապէս կը վկայեն թէ “Իրենց գործոց զօրութիւնը իր հաստատելուն կախուած կը համարին,,:

Աս բաներս աղեկ կշռելով՝ ես չեմ կրնար երբեք համոզիլ որ Ա. Պետրոսի իրաւանց ամենէն եռանդուն պաշտպանն աւելի մեծ իշխանութիւն մը պահանջած ըլլայ՝ քան զոր Ա. Եւ ոնք Քաղկեդոնի ժողովքին մէջ գործածեց, եւ կամ աւելի՝ քան զոր նոյն իսկ ժողովքին իր յօժար կամօքն անոր կը մատուցանէր:

Սուրբ Գրոց նոյն հիման վրայ՝ Լատերանու ժողովքը 1215ին հետեւեալ կոնդակը հանեց. “Հռոմէական եկեղեցին աստուածային կարգադրութեամբ Գլխաւորութիւն ունի ուրիշ ամէն եկեղեցիներուն վրայ, ինք ըլլալով մայր եւ ուսուցիչ՝ Քրիստոսի ամէն հաւատացեալուն,”¹:

Ի ոնի ժողովքին մէջ 1274ին Յոյներն ընդունուեցան ի հաղորդակցութիւն, որովհետեւ խոստովանեցան որ “Հռոմէական սուրբ եկեղեցին ունի գերագոյն լրացեալ զլիաւորութիւն եւ իշխանութիւն բովանդակ կամժողեկէ եկեղեցւոյն վրայ, եւ աս զլիաւորութիւնը նոյն եկեղեցին ճշմարտապէս եւ խոնարհութեամբ նոյն իսկ Աստուծու ընդունած կը ճանչնայ յանձն Երանելոյն Պետրոսի՝ առաքելոց իշխանին ու զլիայն, որուն յաջորդն է Հռոմէական Քահանայապետը իշխանութեան ըսութեամբը,,²:

Փլորենտեան ժողովքը 1439ին կը յայտնէ³ թէ “Ա. առաքելական գահը եւ Հռոմէական Քահանայապետը բոլոր աշխարհին վրայ ունի զլիաւորութիւն, եւ թէ Հռոմէական Քահանայապետը երանելոյն Պետրոսի՝ առաքեալներուն իշխանին յաջորդն է ու Քրիստոսի ճշմարիտ փոխանորդը, զլուխ բովանդակ եկեղեցւոյն, հայր եւ վարդապետ ամէն քրիստոնէից, որուն յանձն երանելոյն Պետրոսի՝ Յիսուս Քրիստոս Տէրն

1 Մանսի, Ի. 990:

2 Մանսի, Ի. 71:

3 Մանսի, Լ. 1031:

մեր շնորհեց կատարեալ իշխանութիւն արածելու, կարգաւորելու եւ կառավարելու ընդհանուր եկեղեցին, ինչպէս միաձայն եւ միաբարբառ կը հաստատուի ընդհանուր ժողովոց գործքերուն եւ սուրբ կանոններուն մէջ»:

Արդ՝ եթէ աղեկ զիտելու ըլլանք, աս վերջին երեք ժողովներուն վճիռները՝ որոնց ճոխութենէն ան ստեհնուան Ենդղիայի եկեղեցին ստուգիւ ինք զինքը պարաւանդած կը ճանչնար եւ որոնց հնազանդելէն զինքն օրինապէս ազատած երբեք չկրցաւ ճանչնալ, աւելի բան մը չեն հաստատէր՝ բայց եթէ ինչ որ սուրբ Գրոց եւ նոյն խակ Աստուծոյ եւ կամ հինգերորդ գարուն կէսին Քաղկեդոնի ժողովքին խօսքերը յայտնեցին, որոնց որ Ենդղիայի եկեղեցին դեռ հնազանդութիւն կը խոստովանի:

Եւ ոչ խակ կը համարձակիմ երեւակայել՝ թէ ինչպէս ուղղութիւն սիրող հոգի մը Տեառն մերոց խօսքերուն ու գործքերուն կարող է ուրիշ խնասա մը տալ, քան զոր տուին Ա. Լեռն Ե. գարուն եւ Պոսիւէ Ժ. Հ. գարուն մէջ:

Ա հաւասիկ տեսանք թէ ինչ է սուրբ Գրոց վկայութիւնը, եւ թէ ինչ է եկեղեցւոյ մեկնութիւնը հոռմէական դիլաւորութեան վրայ: Խնէ որ տասն'ութը դարուց ընթացքին մէջ երկու բան անխախտ մնացին, քրիստոնէական հաւատոքն ու առաքելական աթոռը, ասիկայ անկից յատաջ եկաւ, վասն զի ան՝ որ կը խոստովանէր թէ «Դու ես Քրիստոս Արդի Աստուծոյ կենգանւոյ», եղաւ միանդամայն ժայռ՝ որուն դէմ փուծ տեղ ամէն փոթորիկները կը փրփրան:

ՀԱՏՈՒՅԹ

ԳԼԻՒԹԱԿԱՆ ԲԵՐԱՆ ՀԱՅԻՆԴԱՆ ԱՅ ՊԱՀՈՅՑԻՆ :

“Հայր սուրբ, պահէ զասոնք յանուն քո, որով
ինձի տուիր, որպէս զի մէկ ըլլան ինչպէս որ մենք ալ
մէկ ենք . . . : Ինչպէս դուն զիս աշխարհք խաւրեցիր,
ես ալ զանոնք աշխարհք խրկեցի: Եւ անոնց վրայ ես
սուրբ կ'ընեմ իմ անձս, որպէս զի անոնք ալ ծշմարտու-
թեամբ սրբուած ըլլան: Բայց չէ թէ անոնց համար
միայն կ'աղաւեմ, այլ նաև անոնց խօսքովն ամէն ինձի
հաւատացողներուն համար. որպէս զի ամէնքն ալ մէկ
ըլլան, ինչպէս դուն, Հայր, յիս, եւ ես՝ ի քեզ, որպէս
զի անոնք ալ ի մեզ մէկ ըլլան, որպէս զի աշխարհք ալ
հաւատայ որ դուն զիս խաւրեցիր: Եւ ես ան փառքն՝ որ
ինձի տուիր, անոնց տուի, որպէս զի մէկ ըլլան, ինչպէս
մենք ալ մէկ ենք: Ես՝ ի նոսա, եւ դուն՝ յիս, որպէս
զի կատարեալ ըլլան ի մի: Եւ աշխարհք գիտնայ որ
դուն զիս խաւրեցիր. ես զանոնք սիրեցի, ինչպէս դուն
ալ զիս սիրեցիր,,^{1:}

Յիսուսի Քրիստոսի խոատմոնքներն ու պարզեւ-
ներն անզեղջ են, նոյնպէս եւ Յիսուսի Քրիստոսի ա-
զօթքները միշտ լսելի եղած են: Աս աստուածային ա-
զօթքին մէջ մեր առջեւը կը դնէ իր աշխարհք գալուն
վախճանը. Կապաւեցէ այն գործուը՝ զորն ու դուն ինձէ
առուիր ու գործեմ. եւ աս զործքն էր՝ աշխարհքիս վրայ
հաստատել, բայց չէ թէ աշխարհային տարբներով, մէկ
միութիւն մը՝ որուն գաղափարն ու նախատիպը նոյն
իսկ Երրորդութեան միութիւնն ըլլայ. Որովէս զի ամէնին
ալ մէկ ըլլան, ինչպէս դուն, Հայր, յիս եւ ես՝ ի քեզ, որ-
պէս չէ անոնց ալ ի մէկ ըլլան. միութեամբ՝ որ դե-
ստուել է, վասն զի իր արդիւնքն ալ աս պիտօր ըլլար
Ու աշխարհն գիտնայ նէ դուն զիս աւտաւեցիր:

Յիսուս Քրիստոս կ'աղաւէ հոստեղս իր եկեղե-

ցւոյն համար, եւ ասով մեր առջեւը կը դնէ զեկեղեցին իր ունեցած կրկին միութեամբը, որ է միութիւն մարմնոյ եւ միութիւն հոգւոյ . միութիւն՝ իրբեւ տեսանելի ընկերութիւն մը, եւ միութիւն՝ իրբեւ հոգեւոր կարգադրութիւն մը: Ասոնք անանկ միութիւններ են՝ որոնք այս մաքով կը զանազանուին . եւ թէպէտ առանձին կրնան մասածուիլ, բայց սեպհական իրական գոյութեամբ իրարու մէջ կը պարունակուին ու բոլորովին անբաժանելի են: “Ո՞ի մարմին եւ մի հոգին, ինչպէս նաև “Ո՞ի է Տէր,, որն որ յերկուս բնութիւնս է՝ որոնց մէկը մարդկային մարմին ունի, եւ աստուածային բնութիւնը պարզ հոգի է, եւ “մի հաւատք,,¹ ի մի եւ ի նոյն Վրիստոս՝ Որդի Աստուծոյ կենդանւոյ:

² ամեմատենք հիմնակ աս երկու միութիւններուն բնութիւնը՝ իր մ. նախագաղափարին եւ օրինակին, այս ինքն աստուածային Երրորդութեան հետ:

Ա. “Եկատենք նախ նկատմանը միութեան մարմնոյ:

Ի՞նչ է ան միութիւնը՝ որով Հայր եւ Որդի մի են: Ասիկայ էութեան եւ սկզբան միութիւնն է: Հայր՝ Աստուած է, Որդին ալ՝ Աստուած է. այսու ամենայնիւ երկու Աստուած չեն, ինչու որ Որդւոյն աստուածութիւնը՝ սկզբնաւորեալ է Հօրմէ. եւ ոչ ալ երեք Աստուած են, թէպէտ եւ Հոգին սուրբ ալ հաւասարապէս Աստուած է, ինչու որ իր աստուածութիւնը կը բխէ նոյն աստուածութեան աղբիւրէն, այսինքն՝ ի Հօրէ եւ յՈրդւոյ:

Ի՞նչ է միութիւն եկեղեցւոյ՝ իրբեւ տեսանելի ընկերութիւն մը, այն Միակ, Առւրբ, Կաթողիկէ եկեղեցւոյն՝ զորն որ մենք ամէնքս ալ այնշափ յաճախ կը խոստովանինք ու կը դաւանինք: Ասիկայ է միութիւն էութեան եւ սկզբան իր կառավարութեան մէջ, մի միայն անբաժանելի եպիսկոպոսութիւն. “Ո՞ի է եպիսկոպոսութիւն, որոյ մասն յիւրաքանչիւրոյն ըստ բոլորին գրաւի,,²:

1 Եպիսկոպոս. Պ. 5:

2 Episcopatus unus est, cuius a singulis in solidum pars teneatur. Ա. Կիպր. Ալասն միութ. եկ.:

Յիսուս Քրիստոս Տէրն մեր իր աղօթքին մէջ ա-
մէն բան իր աստուածային առաքմանէն յառաջ կը բերէ .
“Դնչպէս դուն զիս աշխարհք խառնէցիք, ես ալ խառնէցիք
զանոնք աշխարհք, : Եյս տեսանելի միութեան աղքիւ-
րը, այս աստուածային ընկերութեան արմատը եւ զա-
նիկայ կարգաւորելու բովանդակ իշխանութեան ակունքը՝
այն աստուածային անձին վրայ էին, որուն Պետրոս
ըսաւ. “Դու ես Կ.րիստոս՝ Որդի Աստուծոյ կենդա-
նոյ, : Եւ “Արովչեաեւ Աստուծոյ շնորհքն ու կոչումն
անզեղջ են”, նոյն աղքիւրը, արմատն ու իշխանութիւնը
կը հաղորդուէր անոր՝ որ զինքն այսպէս կը խոստովա-
նէր : “Դուն վէմ ես, եւ ես աս վիմին վրայ իմ եկեղե-
ցիս պիտի շինեմ, եւ դժոխոց դռներն անոր պիտի չկա-
րենան յաղթել, եւ քեզի պիտոր տամ երկնից արքայ-
ութեան բանալիները, : Հոս Տէրն մեր մինակ մարդ
մ’որոշեց իրմէ ետքը՝ իբրեւ զլուխ այն տեսանելի միու-
թեան՝ զորն որ երկրիս վրայ հաստատելու համար եկած
էր: Եւ երբ որ փրկութեան գործքը կատարուեցաւ, ան
ատեն ինք աս մարդուն խոստացած իշխանութիւնը
շնորհեց . “Ախմոն, որդի Յովանու, արածէ իմ գառ-
նուկներս,, : Եյսպէս Ա. Օգոստինոս սրբոյն Ախմորիանո-
սի վարդապետութիւնը ժառանգելով՝ կը բացատրէ .
“Դնք Քրիստոս կ’ըսէ Պետրոսի՝ որուն միաւոր անձին
վրայ իր եկեղեցւոյն կերպարանքը կը ձեւացընէ, Պե-
տրոս, կը սիրե՞ս զիս,, :
Հոլոր աւետարանին մէջ աս տեսանելի ընկերու-
թիւնը՝ Քրիստոսի պաքայութիւն (թագաւորութիւն)
կ’անուանուի, ասոր բանալիները կը տրուին Պետրոսին .
կը կոչուի հօտ, եւ Պետրոս է անոր հովիւը . կ’անուանի
գերդաստան, եւ Պետրոս է անդրանիկը, որուն ըսուե-
ցաւ. Հաստատէ քու եղապագդ, կ’անուանուի տուն
մը, եւ ինքն է բարի եւ հաւատարիմ ծառան՝ որ Աս-
տուծմէ անոր վրայ իշխան սահմանուած է. Առջունն
կ’անուանէ զեկեղեցին զօրաց բանակ, եւ Պետրոս է

1 Հռոմ. Ժ.Ա. 29: 2 Ա. Օգոստ. Ճ.Խ. Գ. 2:

առաջնորդը. Ա. Պօղոս կը կոչէ մարմին¹, եւ ինքն է՝ Քրիստոսէն ետքը՝ անոր զլուխը:

Եւ որովհետեւ աս եկեղեցին՝ Քրիստոսի առաջին գալստէնէն մինչեւ երկրորդ գալուստը պիտի մնար իբրեւ թագաւորութիւն, փալախ, գերզաստան, տուն, զօրք, մարմին, որոնց ամէնն ալ տեսանելի միութիւններ են, պէտք չէր որ անոնց ամենուն ալ տեսանելի զլուխ մ'ըլլ լար: Ո՞հ. ինչպէս կրնար ըլլալ որ մեր Փրկչին՝ աշխարհքէս բաժնուելու ատեն՝ իր գառնուկներն արածելու համար Պետրոսի ձեռքը յանձնած իշխանութիւնը ըստունակուէր իր յաջորդներուն անձին վրայ, որպէս զի զանոնք ի մշտնջենաւորս արածեն, մինչեւ որ Մեծ Հովհաննը նորէն երեւայ իր յայտնութեան ատեն:

Եյսպէս միայն կրնան խմացուիլ ընդհանուր ժողովներուն հրատարակածները, թէ Պետրոս Աեւոնի բերնով խօսեցաւ,, Պետրոս Աղաթոնի բերնով խօսեցաւ²: Եյս է հաւատքը՝ զօրն որ այնչափ սրբոց երկայն յաջորդութիւնը խօսուվանեցաւ, եւ ասոր մէջն ասլրեցան ու մեռան: Պըրանելին Պետրոս՝ որն իր ամուսին վրայ կ'ապրի ու կը կառավարէ, կը շնորհէ ծշմարտութիւն եւ հաւատք անոնց՝ որոնք կը խնդրեն,,³:

Ուագաւորութեան մը միութիւնն ուստի⁴ է. անկից է որ ամենայն իշխանութիւն իր իշխանէն յառաջ կու դայ: Զօրքի մը միութեան կացուցիչն որն է. ան է՝ որ բովանդակ ճոխութիւնը կամ իշխանութիւնն իր զօրավարին վրայ կը բովանդակի: Ուսկից է տան մը միութիւնը. իր տանտիրոջը կառավարութենէն: Ուստի⁵ է մարմնոյն միութիւնը. զիսոյն մշտնջենաւոր աղջեցութենէն: Եւ ի՞նչ բան է՝ որ տեսանելի եկեղեցւոյն

1 Ասոր համաձայն կը գրէ նաեւ
Ա. Յովհ. Ասկերերան. Ի՞նչ ըսել
է, որ Գրաւարնէն ու Գեւարնէը
նստողը՝ Հնդիկներն իր անդամը կը
համարի: Ի՞նչ հաւասար է աս հաւա-
սպման: Ցէ չետիւ, նրա սուսացացը
տառն էց առաջնորդ է անդամը:

σῶμα ἐποίησεν, δὲν Ρώμης καθή-
μενος, τοὺς Ἰνδοὺς μέλος εἶναι νο-
μέζει ἑαυτοῦ. Τὸ ταύτης τῆς συ-
ναγωγῆς ἔσον;

2 Ժող. Քաղկ. եւ Զ. Հռո-
մէական, յամ 680:

3 Ա. Պետր. Ասկիաբան առ Եւ-
տիքէս հերետիկոս:

անթիւ անհամար հօտերը երկրիս վրայ մէկ փարախի
մէջ կը ժողովէ . ուրիշը չէ բայց եթէ մէկ հովիւ մը միայն,
որ զԱստուած կը ներկայացրնէ : Երկու թագաւոր, եր-
կու վերին զօրավար, երկու տանսէր, երկու գլուխ, եր-
կու հովիւ՝ աս միութեան գաղափարը կ'եղծանէին :

Իսյց Յիսուս Քրիստոս Տէրն մեր զմեզ աւելի
բարձրագոյն բաներու կը վերացրնէ : Ինք կ'ազացէ որ
“Մէկ ըլլան՝ ինչպէս որ մենք ալ մէկ ենք, : Երդ՝ ինչ-
պէս որ երկու կամ աւելի Աստուածութեան աղքիւրներ՝
երկու կամ աւելի աստուածներ կու տային, այնպէս
նաեւ իր եկեղեցւոյն մէջ, նկատելով զանիկայ իրբեւ տե-
սանելի ընկերութիւն մը, երկու կամ աւելի իշխանու-
թիւններ՝ երկու կամ աւելի եկեղեցիներ կը կացուցա-
նէին : Իսյց ինք ուղեց որ աս եկեղեցին միշտ մի միայն
ըլլայ, եւ մի ալ հաստատեց միութեամբ մշտնջենաւոր
կառավարութեան՝ որ միակ աղքերէ կը բղիսէ : Կրաւ
մի միայն անբաժանելի եպիսկոպոսութիւն, որուն նմանը
երկրիս վրայ երեք պիտի ըլլայ . վասն զի ասոր օրինա-
կը պիտ' որ ըլլայ միայն աստուածային էութիւնը, այս-
ինքն՝ այն երեք անձանց միութիւնը, որ Աստուածու-
թեան մի միայն աղքերէն կը ծագի : Ա. Կիսյորիանոս, որն
որ կը ստորագրէ եպիսկոպոսութեան միութիւնը՝ թէ
“Կուրաքանչիւր ոք մէկ մասը կ'առնէ, առանց բոլորին
վրայ հերձում մը ըլլալու,, , նոյն տեղը ճշգագոյն եւս ե-
կեղեցւոյ միութիւնը՝ մի միայն աղքերէ մը բղխած կը
հաստատէ : Կը հարցընէ թէ ինչո՞ւ համար մարդիկ խա-
րէութեան մեծ վտանգի մէջ կ'ինան, եւ պատասխան
կու տայ թէ՝ վասն զի “Չեն զիմեր ճշարդունկան ունչը
գանելու եւ ոչ ալ գլուխը կը փնտռեն,, : Աս “Գլխոյն
համանելին ետքը, կ'ըսէ, ձեռնարկութիւններու հարկաւո-
րութիւն չէր ըլլարո : Կը հարցընէ գարձեալ, որն է աս
սկիզբը, որն է աս գլուխը : Տէրն մեր ըսաւ Պետրոսի.
“Դու ես վէմ,, եւ այն. եւ աս անձին վրայ ինք Քրիս-
տոս շնորհ իր եկեղեցին : Ինք կը ցուցընէ աս Պետրոսի
անձը՝ իրբեւ շատ ճառագայթներու կենդրոն մը, իրբեւ

խիտ ճիւղերով տարածուած ծառի մը արսատ, եւ ի-
րբեւ երկրիս արդասաւորութիւն տուող անթիւ վտակ-
ներու աղքիւր մը : Իսյց ասոնց ամենուն մէջն ալ, կ'ը-
սէ, ‘Միութիւնը սկզբանը մէջ պահուած է,,,: Յայտնի
է ուրեմն թէ ցորչափ որ միութիւնը կը կենայ, սկիզբն
ալ պէտք է կեցած ըլլայ, եւ յայսմ կը տեսնէ մշտա-
տեւ իշխանութեան մշտաբուխ աղքիւր մը : Եւ կ'ակն-
արկէ աստուածային Երրորդութիւնը իրբեւ ասոր մէկ
նախագաղափարը : Տէրն մեր ըստ . ‘Դս ու Հայր մէկ
ենք,,,: եւ գարձեալ զրուած է Հօր եւ Որդւոյ եւ
Հոգւոյն սրբոյ համար, թէ ‘Երեքն ալ մէկ են,,,: Եւ ար-
դեօք կայ մէկը՝ որ կարող ըլլայ կարծել թէ աս ան-
բաժանելի Աստուածութենէն յառաջ եկած եւ անոր
հետ երկնային խորհուրդներով կապուած միութիւնը
կարող ըլլայ եկեղեցւոյ մէջ պատռուիլ եւ բաժնուիլ՝
օտար կամքերու հակառակելով:

Աիւմմաքոս Կամայապետը (500ին) կ'ըսէ . ‘Եր-
րորդութեան օրինակաւը՝ որուն իշխանութիւնը մէկ ու
անբաժանելի է, մի միայն եպիսկոպոսութիւն՝ այլեւայլ
առաջնորդներու վրայ կը գտնուի,,,: Հայրն Աստուած
Աստուածութեան մէջ աս իշխանութեան աղքիւրն է,
եւ եպիսկոպոսութեան մէջ աս միութեան աղքիւրն է
Պետրոսի աթոռը: Աիպրիանոս եւ Աիւմմաքոս մի եւնոյն
եղանակաւ կը մեկնեն Տեառն մերոյ Յիսուսի Վրիստո-
սի աս աղօթքը: Տարածուի եկեղեցին՝ որչափ որ կ'ու-
զէ իր եպիսկոպոսութեան բազմութեամբը, այսու ա-
մենայնիւ ինք մէկ կը մնայ, եւ անոնք ամենքն ալ կ'ըւ-
լան մի միայն ‘միութեամբ սկզբանն,: Եկեղեցին մէկ էր,
չէ թէ միայն այն Պետրոսին անձին վրայ՝ ‘որմէ նոյն
խիկ եպիսկոպոսութիւնն ու աս անուան Ճոխութիւնը
բխեց,,,: այլ նաեւ մինչեւ ցայսօր մէկ է ի Պետրոս եւ
հիմակ իննեւտասներորդ գարուս մէջ այնպէս է՝ ինչպէս
էր ըստ ամենայն մասին երբ որ Ա. Եւոն կըսէր. ‘Ե-
թէ բան մը նաեւ հիմակուան ատենն ալ մեզմէ ուղղու-

թեամբ գործուած կամ հրատայուած է, պէտք է անոր գործողութեանց եւ կառավարութեան համարել, որուն ըսուեցաւ. “Դշւ դուն երբեմն դառնաս ու հաստատես քու եղբարդի”, եւ որուն **Տէրն մեր՝ երեք անգամ սիրոց դաւանութիւնն առնելին ետքը՝ երեք անգամ խորհրդաւոր դիմանմիր ըստու. “Արածէ իմ դառնուկներս,, : Ամենեւին տարակցո չիվերցրներ, որ նոյն դժած հովիւր մինչեւ հիմայ կը գործէ եւ կը կատարէ իր Տիրոջը յանձնարարութիւնը,, :**

Իրաւցրնէ ալ՝ մենք կենդանի մարմնոց մէջ կենդանի հոգիներ ունինք, ուրեմն չէ թէ մեռած՝ այլ կենդանի եկեղեցւոյ կը կարօտինք: Որոնք որ կը կարծեն թէ Քրիստոսի խորհրդական մարմինը կրնայ ապականիլ, կրնան նաեւ պաշտպանել թէ երբեմն կենդանի էր՝ իսկ հիմայ մեռած է, կամ թէ անգամ մը մէկ էր՝ իսկ հիմայ երեքպատիկ է: Աս երեք դաղափարներն աղեկ կրնան սահմանուիլ (առանց խիստ բառ մը գործածելու) եւ թէ պարզ եղջերուաքաղ ըսելու ըլլանք, եւ սսուզիւ որոնք որ աս դաղափարները կ'ընդունին, իրօք չեն հաւատար ոչ մարմնոյ եւ ոչ հոգւոյ միութեան, որովհետեւ յայտնի բան է որ մարմնոյ միութիւնը կ'ոչընչանայ երբոր հոգւոյ միութիւնն իրեն կենդանութիւն տալին կը դադրի:

Ինչ քաջալերութիւն կրնայ արդեօք տալ տարակուսի մէջ ինկած հոգւոյ մը՝ ըսելը թէ երբեմն **Աստուծմէ ուսուցիչ մը խրկուեցաւ**, բայց հիմայ դադրած է աս աստուածային յանձնարարութենէն. կամ ինչ խրախոյս՝ ալեկոծեալ նաւորդի մը՝ ըսելը թէ անգամ մը կար նաւ մը՝ որ ծովուն ալեաց դէմ աներկիւղ կ'արշաւեր, բայց հիմակ ալ կարելի բան չէ նոյն նաւը ստանալ. կամ ինչ միսիթարութիւն արդեօք կրնայ ըւլսալ հոգւոյ մը՝ որ անհամբերութեամբ կը հառաջէ ու կը հիւծի ճշմարտութիւնը ճանչնալու, պատասխան տալ թէ ատեն մը կը դառնուեր եկեղեցի Պիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան,, եւ թէ աս ասանկ

ալ մնաց՝ ցորչափ որ անբաժանելի կեցած էր, այսինքն՝
շատ դպրեր. բայց հիմայ բաժնուած է, ուստի եւ ոչ
ալ ճշմարտութեան սիւնն ու հաստատութիւնն է. ա-
սոր համար կեցէք ո՛ւր որ էք, հաւատացէք որչափ որ
անիկայ կը հաւատար, եւ կը փրկուիք։ Աս է անդղիա-
կանութիւնը¹։

Միթէ ասո՞ր համար Տէրն մեր կ'աղօթէր որ “Ե-
մէնքն ալ մէկ ըլսան, ինչպէս դուն յիս ես, Հայր, եւ
ես՝ ի քեզ, որպէս զի անոնք ալ մէկ ըլսան ի մեզ, եւ
աշխարհքս ալ հաւատայ որ դուն զիս խրկեցիր,։ Աշ-
կամ դեռ կը նստի՝ տրդեօք սուրբն Պետրոս իր աթու-
ռը. գեռ ի՞նքն է կենդանի եպիսկոպոսութեան մը կեն-
դանի աղքիւրը. գեռ կը խոստովանի՝ ընդհանուր եկե-
ղեցւոյ ձայնովը թէ “Դու ես Քրիստոս՝ Արդի Աստու-
ծոյ կենդանւոյ,։ ցայսօր նոյն պատասխանը չի տրուիր
արդեօք իրեն “Դու ես վէմ, եւ ես աս վիմին վրայ իմ
եկեղեցիս պիտոր շնչեմ, եւ դժոխոց դռները չկրնան
պիտի զանիկա յաղթահարել,։ Աս է ուղղափառու-
թիւնը։

“Պետրոս, կըսէ Ա. Օգոստինոս², եկեղեցւոյ ընդ-
հանրութիւնն ու միութիւնը կը ներկայացընէ,։ Աշ-
աս եպիսկոպոսութիւնը որուն կենդանի աղքերակունքը
Պետրոսի յաջորդին անձն է եւ որուն կենդրոնն անոր
աթուին վրայ է, ուսկից որ աս պատճառաւ. ալ կը
բղսէ ու նորէն հոն կը դառնայ, կրնայ պարունակել եւ
իրօք ալ կը պարունակէ բոլոր աշխարհքս, կը տարածի
ամէն ազգաց վրայ՝ առանց ազգի ու լեզուի զանազանու-
թեան, որովհետեւ Արբոց տունն օտարական չի փառեր
եւ կը մասնաւունէ ամէն լեզուները, մինչեւ ցայսօր Պեն-
տեկոստէին շնորհքները պահելով, եւ աս է անհակա-
ռակելի ընդհանրութիւն. այսու ամենայնիւ ժողվուած,
կարգաւորուած, կենդանացած եւ միաւորուած է մէկէ

1 Աս է ամէն աղանդաւորաց հի-
մակուան սկիզբն ալ. որն որ ու-
սոր հետեւութիւնն է Անիքուաթիւն։
բիւ բան չէ՝ բայց եթէ Արձաւուան։

2 Խօսք ՄՊՆ։

մը որն որ մի եւ նոյն ատեն հովիւ է մասնաւոր հօտին իրբեւ եպիսկոպոսներու եպիսկոպոս, եւ հովիւ ընդհանուր հօտին՝ իրբեւ հովիւ ամէն հաւատացեալներու, եւ աս է ծշմարիտ միութիւն։ Այս կերպով բոլոր եպիսկոպոսութիւնը Պետքոսի ժայռին վրայ հաստատուած է, որով կը լայ մէկ եւ անխորտակելի։ Եթէ ասոր մէկ մասը նոյն ժայռէն բաժնես, ալ չըլլար Պէկ եպիսկոպոսութիւն, որուն մէկ մասն իւրաքանչիւրին տրուած է՝ առանց բոլորին բաժանման։ Այսպիսի բաժանումը բոլորը կ'եղծանէ։ Խռէ որ միութիւնը վերցուի եպիսկոպոսական իշխանութեան զօրութիւնը, խրախոյուր, ազգեցութիւնը կը վերցուի, տեղ մը չեկրնար կենալ, եւ ոչ ալ շուքը կը մնայ։ Իր հետքը կը ննջուի, աշխարհային իշխանութիւնը իր պարանոցը ոսքի տակ կ'առնեն։ Եւ ան ատեն մեծ բան է, եթէ եպիսկոպոսութիւնը, երբ որ աշխարհքս զինքն ամբաստանելու ըլլայ, չաղաղակէ թէ Պէ Պէտքէ զայրէն, ¹ Վիխաննակ արձագանդ տալու այն մի միայն ձայնին՝ որ գեռ նոյն ժայռէն կը հնչէ. ² Պու ես Կրիստոս՝ Որդի Սատուծոյ կենդանւոյ, ² Առ այս Պէ նարմն էւ մէ հոգի, մէ Տէր էւ մէ հասագու ³, ի՞նչ կը յաւելցուի. Պէ մկան մէն, : Ենոնց՝ որոնք Պետքոսի ժայռին վրայ չեն հիմնուած, աս մլրտութեան միութիւնը ի թողութիւն մեղաց՝ ստուգիւ գժուարին եւ խորհրդական վարդապետութիւն մը պիտի երեւայ, զորն որ պաշտօնասէր միտքերը զանազան եղանակաւ կ'ուզեն խմանալ, բայց այնպէս՝ որ մէկու մ'ալ պարտաւորիչ չըլլայ։ Սակից կ'երեւայ որ Սատուծոյ ծշմարտութիւնը պարզ վիճարանական վճռոյ մը դարձնելը իրօք զՍատուած ուրանալ է, մանաւանդ երբ որ իր աշակերտները համարուած էք։

Սառ հակառակ՝ այս մէկ եւ ծշմարիտ եպիսկոպոսութիւնը հաղորդեցէք որչափներու որ կ'ուզէք, ինք միշտ իշխանութեան միութիւնը, վարդապետութեան

1 Մատթ. 19. 72 :

2 Մատթ. 19. 16 :

3 Եփես. 9. 4-5 :

միաբանութիւնը կը պահէ, իր կառավագութիւնը խաղաղ է, քաջալերութիւնն՝ տրիական։ Վասն զի իր սկզբան միութիւնը մէկ է, եւ “Քողօք աշխարհքիս վրայ տարածուած կաթողիկէ եկեղեցին միշտ Քրիստոսի հարսանիւաց առագաստը պիտօք ըլլայ”,¹ :

Ուրեմն զինաւորութեան՝ գէալ առ եկեղեցին, իրրեւ առ տեսանելի ընկերութիւն, ունեցած վախճանն ու պաշտօնն է միութեան պահպանութիւնը, որն որ հիմակ այնպէս անարատ կեցած է ինչպէս որ ամէն ժամանակ եւ ամէն տեղ, եւ նոյն եղանակաւ՝ ինչպէս կը Երուսաղէմի մեծ Ճողովստանոցին կամ Հրէից հին եկեղեցւոյն մէջ, ինչու որ իր հիմնադրութեան աղքիւրը մի միայն է :

Տ. Իսայց աս միութիւնն ուրիշ ազնուական միութեան մ’ալ տակ ինկած է։ Տեառն մերոյ աստուածային մարմինն իր բանական հոգիէն զատ՝ Աստուածութեան յաւիտենական Հոգւոյն բնակարան եղած է, իր խորհրդական մարմինն ալ ունի նաեւ իր հոգին, զՀոգին ճշմարտութեան եւ ամենայն ճշմարտութեան առաջնորդը։

Աս արտաքին կալմածքն ունի աւագութիւն մը աստուածային ուսման, եւ մէկ մշանջենաւոր աւանդ մը իր ձեռքը յանձնուած։ Ասոր համար ալ կըսէ Տէրն մեր։ “Եյն փառքը՝ զորն որ ինծի տուիր, տուի անոնց, որպէս զի մէկ ըլլան՝ ինչպէս մենք ալ մէկ ենք։ Ես անոնց մէջ եւ դուն յիս, որպէս զի անոնք ալ ըլլան կատարեալ ի մի, եւ որպէս զի ճանչնայ աշխարհք՝ որ գուն զիս խրկեցիր²,։ Ի՞նչ եղանակաւ Հայրն ու Արդին մէկ են. — Հոգւով սրբով՝ որ իրենց սէրն է։ Ի՞նչպէս մէկ է եկեղեցին. — Հոգւով սրբով՝ որ իր մէջը կը բնակի։ Ի՞նչպէս կը յայտնուի աս Հոգւոյն ձայնը. — Նոյն խսկ տեսանելի միութեան միջոցովը, նոյն խսկ վիմին միջոցովը՝ ուստի որ արձագանդ մը կը հնչէ. ”Իսու

1 Համանագիր Քահանասագ. յամի Տեառն 117. Մանսի Ը. Գ. Եղասիսի եւ 70 եպիսկոպոսաց. 2 Յովհ. Ժէ. 22. 23.

ևս ՚Վրիստոս՝ Որդի Աստուծոյ կենդանւոյ»,: Անոր ձեռաքովը, որն որ իր եղագաբը միշտ պիտի հաստատէ։ Անոր ձեռքովը՝ որուն ամենէն աւելի սիրելու հրաման տրուածէ, բովանդակ հօախն հոգն ինքն ունենալուն համար։ Պետրոս իր եղագաբը կը գումարէ։ Պետրոս անոնց խորհուրդը կը հարցընէ։ Պետրոս անոնց քուէները կը ժողվէ։ Պետրոս անոնց ձայնը կը վաւերացընէ։ Այսպիսի դորձքերով անոնց ընդհանրութիւնը կը ներկայացընէ։ Իրբեւ գերագոյն հովեւ, իրբեւ զրան պահապան, իրբեւ բանալիներու պաշաճնեայ, ինք ունենալով արձակելու եւ կապելու իշխանութիւնը նաև իր եղագացը վայ՝ թէ միացեալ եղեր են եւ թէ իրենց այլեւայլ արօտներուն մէջ ցրուած, ինք ճոխութեամբ կը խօսի, եւ ասով իրենց միութիւնը կը ներկայացընէ։ Ինդհանուր ժողովքի մէջ նստելով՝ աշխարհքիս կը յայտնէ թէ եկեղեցին ընդհանուր է։ Իր երկնարերձ դիտանոցին նոյնպէս կը հրատարակէ թէ ինք մի է¹։

Ծառդ խօսի Պետրոս, եւ գուք կ'ունենաք հաւատոյ միութիւն, եւ միազգի ու միօրինակ կարգ ուսման եւ խորհուրդներու կարգ մը՝ հոգեւոր կենաց մէկ ծայրէն մէկալ ծայրը, խանձապուրէն մինչեւ գերեզման։ Ինք կ'ուսուցանէ թէ մանկունք չեն կրնար ուրիշ կերպ մտնել Աստուծոյ արքայութիւնը՝ բայց եթէ վերատին ծննդեան աւազանովք, աս վարդապետութիւնն իր աշակերտներուն խիստ չ'երեւար։ Ինք կը սորվեցընէ միանգամայն թէ աստուածային շնորհքն անդամ մ'որ կորսուի մեղօք՝ մլրտութենէ եաքը, չիկրնար ուրիշ կերպ ստացուի՝ բայց եթէ ապաշխարութեամբ, եւ թէ միանգամայն նորէն Աստուծոյ արքայութիւնը մտնելու համար՝ ուստի որ գժբախտութեամբ հեռացան, հարկաւոր է իրենց՝ արտասուաց երկրորդ մլրտութիւնը, ան մի միայն տախտակը՝ որն որ ալեկոծութենէ եաքը իրենց մնացած է։ Բայց ուր որ Պետրոսի ձայնին ականջ չեղուիր, մլրտութեամն վարդապետութիւնը կամ կը

1 ՏԵ-ՄԷԹՐ, վասն քահանայապետի,

սորվեցուի առանց ապաշխարութեան, որով շուտով քար գայթակղութեան կ'ըլլայ, եւ կամ ամենեւին չ'ու սուցուիր, եւ այսպէս բովանդակ խորհրդոց կարգութունը կը խանգարի: Խնք կը սորվեցընէ նաև թէ Տէրն մեր հաստատեց ծշմարիտ վարդապետական աւագութիւն մը մեղաց թողութեան համար, եւ թէ զրաւմարդիկ՝ տալով անոնց ծշմարիտ իշխանութիւն իր մարմինը քահանայագործելու, որ մարդուս համար անպատում բարիքներու ակունք է, անհատնում սրբութեան աղըիւր եւ գերբնական սիրոյ գործիք: Ասկից կը հետեւի որ ինքն ալ իր վարդապետութիւնը լսողներէն կը պահանջէ որ իրենց ամենէն հաճոյական իղձերն իրեն ընծայեն, եւ երկրիս վրայ հրեշտակային կեանք մ'անցընեն: Այս ամենայն չխորվեցըներ երկդիմի եւ երկրայական կերպով, (ինչպէս կ'ընէ անիկոյ՝ որ իր առաքելութենէն կ'ամրէնայ, եւ ասոր համար աւելի կ'ուզէ ըսածը կերպով մ'ընդունելի ընել՝ քան թէ պաշտպանել.) ինք բացայացա կը խօսի իր առաջադրութիւններուն մէջ, եւ զօրաւոր ու հաստատուն են իր հետեւութիւնները: Յիտուսի Քրիստոսի աստուածութենէն կը հետեւցընէ անոր Ոօրը սեպհական պաշտօնն ու աւագութիւնը սիրոյ թագաւորութեան մէջ: Անոր ամենասուրբ Հաղորդութեան մէջ իրական ներկայութիւնէն յառաջ կը բերէ թէ սուրբերն անոր հետ կ'ապրին ու կը թագաւորեն, մեր աղօմքները կը լսեն ու հրաշքներ կը գործեն: Եշխարհքս կը լսէ. կը ժպահի, վրան ստութիւններ կը կցկցէ եւ կը թերահաւատի, կը գայթակղի, կը թշնամնէն եւ կը հալածէ: Բայց ընտրեալք կը դառնան եւ կը փրկուին:

Գայցէք մէյ մը անոնց քով՝ որոնք ատեն մը ի Պետրոս իրենց վարդապետն եւ ուսուցիչը կը ճանչնային, բայց ետքը պարզ հերձաւածով մը իրմէ բաժնուելով՝ թողուցին զինքն իր ժառանգութեան ստացուածքին մէջ: Ասոյդ է կը գտնէք հոն աս սերտ ու ներդաշնակաւոր կարդաւորութիւնը արիութեամբ մը պաշտպանուած,

բայց անրեզմնաւորութեամբ կամ անսարդասաւորութեամբ մ'ալ զարնուած . այնպէս որ կրնայ ըսուիլ՝ Եւ կեղեցի մը +արտապալու վիճակի մէջ, ինչպէս իրաւամբ կը սահմանէր մէկը :

Պացէք անոնց՝ որոնք մերժեցին զՊետրոս վրաբարտելով իրը թէ Աստուածային Շշմարտութիւնն աղաւազած ըլլայ, եւ թէ Կեռին պէս նստի նոյն Քրիստոսի աթոռին վրայ : Կը տեսնէք որ աս աստուածային կարգաւորութիւնն իրենց մէջ զանազան կերպով գեղած, յապաւած է. մէկն՝ աս մասը, մէկան՝ ան մասը կ'առնէ. ամէնքն ալ ունեցածնին կը բարձրացընեն, չունեցածնին կ'արհասնարհնեն. բայց ստցրն ան է որ բովանդակը չեն ճանչնար : Զկայ ալ անոնց մէջ միարանութիւն, չկայ եւ ոչ հաւատոյ միութեան ստուեր : Այլակարծները¹ անթիւ կողմնակցութիւններու կը բաժնուին, որոնցմէ ամէն մէկն ալ ժամանակին յառաջանալովն աւելի մաներ կը բաժնուի : Եւ թէպէտ ի սկզբան կը ճանչնային Հեղինակութիւն մը, բայց ետքէն նոյնը իւրաքանչւրբն իրենց վրայ առին, եւ վերջապէս ուրացան ամենայն Հեղինակութիւն : Ասկից է որ իրբեւ իրենցմէ անբաժանելի իրաւոնք մը կը քարոզեն Ա. Գիրքը մեկնելու ազատութիւնը՝ իւրաքանչւրեր իր խելսց համաձայն, եւ անկից մակարերելու ինչ որ աղէկ կ'երեւայ իրենց առանձնական դատման : Ասոր Հետեւութիւններն աս մեր ազատութեան ու ներողամտութեան դարուն մէջ սյնպէս կը հնչեն՝ իրբեւ թէ ամէն մարդ ունի Շշմարիտ իրաւոնք իր սեպհական կարծեաց վրայ սեւեռած կենալու, բայց ոչ ոք իրաւոնք ունի զանիկայ իր ընկերին առաջարկելու : Այսպէս ահաւասիկ ամենեւին Շշմարտութեան մը եւ ոչ Հետքը կը մնայ:

Այսու ամենայնիւ թէ որ գեռ գանուելու ըլլար այն Այլակարծներուն մէկ մասը, որոնց մէջ ի սկզբան աւելի մարդկային քարաքականութիւն մը կար քան թէ հաւատոյ անկեղծութիւն մը՝ թէպէտ մոլորական հա-

ւատոյ, թէ որ ՚Քրիստոսի խորհրդական թագաւորութեան մէկ գաւառը գտնուէր՝ որուն վրայ Կեսար մը աչք ձգած ըլլար, եւ ըսէր իր սրտին մէջ՝ “Տուէք ինձի ՚Քրիստոսի արքունական գաւազանը եւ ես կըլլամ ամենակարող”։ կարծէք թէ ան աշխարհային օրէնքը, ան Կեսարու քաղաքականութիւնը կարող էր արգելել գառն կործանումը, պահել հաւատոյ յաջորդական ժառանգութիւնը, եւ քարողել իր պարզութեան ու մաքրութեան մէջ։ Իսց ո՞չ, աչքերնուդ առջեւն ինչ կ'ելլէ հիմայ. երկդիմի կերպեր, որոնք մասնաւորապէս անանկ շնուրած են՝ որ իրենց անորոշ ու տարտամ իւմաստներուն համար կարող ըլլան անոնց համաձայնիլ ամէնքը՝ որոնք նոյն խորանին կը ծառայեն. կը գտնէք կարգաւորութիւն մը անանկ գէշ շնուրած՝ որ խորհրդոց հաւատացողները կը տանջուին ու կը տագնապին ասոնց կէսը միայն պահելու ստիպուած ըլլալնուն համար, իսկ չհաւատացողները կը պարտաւորին իրենց խղճմանքն անանկ յամարցընելու՝ որ գոնէ խորհրդոց մէկ կէսն ընդունին։ Եւ աս ամէն իրենց հաւատոյ սկըզբանց մէջ երկու իրարու հակառակ կողմերը, աս Լուտերական-Կալվինական հերետիկոսութեանց՝ կաթողիկէ ծշմարտութիւնները խեղդիչ խրձունքները կանգուն կեցած են թէ քաղաքական օրէնքներով եւ թէ տէրութեան շահասիրութեամբը, որ ամեննեւին խղճմանք չունի. եւ հաւատոյ ամէն վարդապետութեան վրայ ցուրտ անտարբերութեամբ մը կը նայի, բաղձալով միշտ որ ձեռքը զէնք մ'ունենայ հոգւոց վրայ տիրելու։

Աը գտնէք, համառօտ ըսելով, կարգաւորութիւն մը՝ աշխարհային վայելմանց վրայ գրուած, եւ մինակ արտաքին շքեղութիւն մը՝ փոխանակ ծշմարիտ հաւատոյ, սուրբ ու երկնային բաղձանքներուն, մահացեալ կենաց, միակ հարսին ՚Քրիստոսի։ Եւ երբէք կրնա՞ն այսպիսի կարգաւորութեանց պատշաճիլ Փրկչին խօսքերը թէ “ՈՇէկ ըլլան, ինչպէս մենք ալ մէկ ենք։ Ես՝ անոնց մէջ, եւ դուն՝ յիս, որպէս զի միութեան մէջ

կատապեալ ըլլան եւ աշխարհք գիտնաց որ զուն զիս
խրկեցիր,, :

Մէկալ կողմանէ ինչ է այն դաւանութիւնը՝ զորն
որ ի սկզբանէ այնպէս զրկած է եկեղեցին, որ դարէ
դար անդադար կը քաջալերէ իր անդամները՝ աշխարհ-
քիս գէմ գնելու, անոր սպառնալիքներն արհամարհե-
լու, մարդու մը կեանքն աղէկ ծախուած համարելու՝
թէ որ հաւատոյ վարդապետութեան մէկ մասը սպաշտ-
սպանելու համար սպառած ըլլայ, եւ փառաւոր մահ ու
մարտիրոսութիւն սեպելու՝ երբ որ աստուածային վար-
դապետութեան որ եւ իցէ մասն արեամբ կնքուի։ Աւ-
րիշ բան չէ, բայց եթէ աս՝ որ մի միայն հաւատք կայ
եկեղեցւոյ աւանդուած, եւ իրեն յանձնուած՝ որ անա-
րատ պահէ, քարոզէ, ըստ պատշաճի մերձեցրնէ, անոր
բողընները կատարեալ եւ հասուն պտղոյ հասցընէ,
սուրբ Գրոց արդասաւոր վճիռներն ու համառօտ յայտ-
արարութիւնները քաղէ, ներդաշնակէ, միաբանէ, բաշ-
խէ ու բաժնէ, այնպէս որ այր եւ կին եւ տղայ՝ ամէնքն
ալ հաւասարապէս կարող ըլլան անկից իրենց արօսար
գանել, սուրբերն աս մնենդեամբ աճին եւ աս պտուղնե-
րուն զօրութեամբն ազգեր առողջ եւ կինդամի մնան։
Եւ աս դաւանութեան հողին ան է՝ որ ինչպէս այն
առջի ատենները Տէրն մեր իր առաջակայութեամբը
կ'օգներ Պետրոսի, առաքեալներուն եւ իրենց պաշտօ-
մանց, այսպէս նաեւ աս ներկայութիւնը միշտ պիտի
շարունակէ, եւ թէ իր խոստացած Վիսիթարիը՝ չէ
թէ մինակ մէկ սերնդեան եւ կամ մէկ կամ երկու կամ
չորս գարերու պիտօր տրուեր եւ վերջին ետ առնուեր։
Նըդ՞թէ որ Կրիստոս չը կրնար թողուլ լքանել ան
մարմինը (եկեղեցին)՝ ուր կը բնակիր երբ որ դեռ Պե-
տրոս անձամբ անոր կ'առաջնորդէր, նոյնպէս չը կրնոր
թողուլ լքանել Եւ գարուն մէջ, երբ որ Պետրոսի
յաջորդներն մէկն անոր տեղը նախադահութիւնն առ-
ուած էր, եւ ոչ ալ թէ կամ ՃՐ. կամ ՃՎ. նոյն
պէս եւ ոչ ՃԹՅ. եւ կամ որ եւ իցէ գալի գարերուն

մէջ կրնայ թողուլ լքանել։ Վասն սկ աս նոսդուլ չտ-
նել ենրարրելը՝ հոլըրինին զգետնուլ ըսել է այն գաղտ-
իարը՝ որուն վաս հիմունած է Եպուուծոյ եկեղեցին, կամ
Քրիստոսի խորհրդական մարմինը՝ փիլիսոփայութեան
վարժարանինեւ գիտութեան ձիւզի մը դարձրնել ըսել է։

Աւ եթէ այսպիս ըլլալու ըլլար, Ասորին Պետու-
թիւնը (Երեւելեան կոմ Իմազանդեան կայօրութիւնը)
զանիկայ ապականած պիտ' որ ըլլար, բարբարոսութիւնը՝
բոցով եւ հրով ցրուած, Կորոգութիւնը՝ ջնջած ու
բարձած եւ Վողդեռ արդէն աշխարհքիս վրայէն վեր-
ջացած բանի մը պէս՝ վրան ծիծաղած պիտ' որ ըլլար։

Չկայ ժողովք մը՝ որ մեզմէ առաջ գումարուած
ըլլայ, ոչ Ա. Հայր մը՝ որ բան մը գրած ըլլայ, ոչ ալ
մարտիրոս մը՝ որ տանջանք կրած ըլլայ եւ հաւատա-
ցած չըլլայ Հոգւոյն սրբոյ մշանջենաւոր լուսաւորիչ
շնորհացը, որ մինչեւ ի վախճան ժամանակաց Աստու-
ծոյ եկեղեցւոյն մէջ պիտ' որ մնայ։ Ա՛րսեմ մանաւանդ՝
որ եթէ Հողին սուրբ եկեղեցւոյն ընթերակայ եղած
ըլլար՝ ոչ ժողովքներ, ոչ Ա. Հարք, եւ աւելի եւս՝
ոչ մարտիրոսներ կրնացին գանուսիլ։ վասն զի մարդիկ
սրարդ կարծեաց համար իրենք զերենք տանջանաց տակ
չեն ձգեր։ Հասդա միայն հաստատուն հատապտի մը հա-
մար։ Աւ հիմնյ որ ժամանակին յառաջանալով եկե-
ղեցին՝ Հռոմէական կայսրութեան սահմաններն անցած
է, ու ետեւէ ետեւ ազգերն իր թագաւորութեան միա-
ցուցած, Եղանակեան ու Հնդկաց Ավկիանոսը կտրած
անցած է, որպիսի իշխանութիւն եր ասիկայ իր վրան,
որով կարող եղաւ այն ընդարձակ վարդապետութեան
կարգն իրազու հետ կապելու, որ այնչափ բաժանումնե-
րուն մէջ գեղեցիկ համաձայնութեամբ մը կերպաւո-
րուած է։ Արպիսի իշխանութիւն՝ մաքրելու իր դաշտը
նորէն նորէն բռւած հերետիկոսութիւններէն, որոնք
ասաւուածային տեսչութեամբ պէտք էին յառնել զին-
քը փորձելու, ցորենը մազելու եւ յարդը բաժնելու
համար։ Կոյն իշխանութիւնը, որ կը պահպանէր եւ

Հաստատուն կը բռնէր իր արտաքին կազմուածքին միութիւնն ու ընդհանրութիւնը, ի ներքուստ ալ գործիք եղած է Հոգւոյն սրբոյ, որն որ իր հաւատքը կը սահմանէ ու կը հրամացէ:

Եւ ոչ ալ ամէն մէկ աերութիւններուն քաղաքական բաժանումն իր եպիսկոպոսութիւնն ալ նոյնափ բաժններու բաժնեց: Ա ասն զի թէպէտ եպիսկոպոսութիւնը պատշաճապէս փոքր փոքր կառավարութիւններու բաժնուած է, որոնց ամէն մէկն իր հօտին ցանկապատէն դուրս չխարածուիր, այսու ամենայնիւ որովհետեւ իր միութեան ու լրութեան մշտնջենաւոր աղբւրը՝ Պետրոսի աթոռն է, ով որ եպիսկոպոսութեան մէկ մասը կ'ունենար՝ ուրիշ կերպ չէր ունենար զանիկա՝ բայց եթէ առանց ամբողջէն բաժնուելու: Իր հաւատքն ալ մնաց համազգի եւ կատարեալ, իրբեւ Պետրոսի հաւատքը՝ որ չէր կրնար պակասել, ինչու որ մինակ մէկ հովիւ մը ամբողջ հօար նոյն արօամին մէջ կ'արածէր, որովհետեւ ինչպէս Պետրոս Լեւոնի եւ Շղաթոնի բերնովը խօսած էր, այսպէս նաեւ նոյն Պետրոս Խնովիկենախոսի եւ Պիտոսի բերնովը խօսած էր, եւ աս եղբինս նաեւ հիմաց ութհարիւր գաւառներէն իր եղբարցը մի միայն իր աթոռին ուղղուած ձայները ժողովելով՝ խմաստութեամբ զանոնք կը կշռէ, կը ներդաշնակէ եւ այսպէս անոնց մէկ ընդհանուր զօրութիւն մը կու ասյ: Աւստի ով որ ընդհանրական հովուին մարմնէն կը բաժնուի, հերձուածոյ յանցանք կը գործէ, ով որ ընդհանրական հովուին ձայնը կ'անարգէ, հերետիկոսութեան յանցաւոր կ'ըլլայ: Ա. Կեղեստինոս դատամարտեց զեւեստոր, Ա. Լեւոն՝ զըւտիքէս, որոնց հերետիկոսութիւնները եկեղեցին ալ մերժուեցան, թէպէտ մէջերնին եկեղեցւոյ խորհրդոց ամբողջ կարգաւորութիւնը եւ անհակառակելի եպիսկոպոսական յաջորդութիւն մը կը պահուէր, մէկ քանի ազգեր ալ իրենց կողմն անցած էին եւ քանի մը զարեր տեւեցին: Եղէկ զիտեմ որ ասոնց հերետիկոսութիւնները, աշ-

Խարհքիս տկար աչքովը նայելով, կրնան բնաղանցական խակ խմաստակութիւններ երեւալ: Մանաւանդ թէ իրեւ հաստատուն կը համարիմ որ Անդղիայի ամենէն պայծառատես եւ կորովամիտ իրաւագէտներէն վեց հոգի եւ ոչ վայրկեան մը կը գանդաղէին վճիռ տալու թէ ան հերետիկոսութիւնները ուսուլ ինդիւններ են, որոնք կրնան անմեղութեամբ պաշտպանուիլ եւ թէ մարդկանց խղճմտանքը՝ երբ որ սցսպիսի ոչինչ բաններով կը նեղուին, իրենք իրենցմէ կուզեն պրտուին վրայ ոստ կամ ծնկակառ փնտուել: Թաող իրենք այնպէս համարին. բայց երբ քահանայապեանները նոյն հերետիկոսութիւնները գատապարտեցին, Աստուած ալ նոյնները գտատապարտեց, անոնց հետքն ալ անցաւ գնաց, հիմայ եւ ոչ մէկ քաղաքական իշխանութիւն մը կը գտնուի՝ որ անոնց վրայ յենուել մ'ուզենայ: Ասոր հակառակ՝ Աստուածոյ եկեղեցին իր ձամբան կ'երթայ, եւ Պետրոսի ձայնը դեռ կենդանի է իր մէջը: Ինք մինչեւ ցայսօր մի եւ նոյն է իր արտաքին կազմուածքին եւ աւելի եւս ներքին դաւանամեքին մէջ:

Ինք մինչեւ ցայսօր իրաւունք ունի հնագանդութիւն ու վատահութիւն պահանջնելու, վասն զի Պետրոսի աթոռը հոն է, եւ այն ներկայութիւնը՝ որ չկղնար պակսիլ, այն իշխանութիւնը՝ որ ճշմարտութիւնները կը քարոզէ եւ սուրբեր կը կերպաւորէ, անոր ձայնն իրեն դործիք ըրած է եւ ան ժայռին վրայ կը հանգչի:

ՅԱԻԵԼՈՒԱԾ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ

Ի ՀԱՏՈՒԱՌ Դ.

Թէ ինչ է եւ յորում իւ հայաստաց եկեղեցւոյ մոռնիւնը :

Վեղեցիկ նմանութեամբ եւ առողջ վարդապետութեամբ առջեւնիս դրած է մատենագիրը եկեղեցւոյ միութիւնը, որուն ակունքը, սկիզբը կամ կենցրոնք՝ քահանայատետական զլիստորութիւնն է։ Բայց որովհետեւ ասիկայ խիստ կապեւոր նիւթ մը եւ նոյն խակ Քրիստոսի եկեղեցւոցն հոգին ու կենդանութիւնն է, հարկաւոր կը համարինք իր բասծներուն վրայ քանի մը խօսք ալ աւելցրնել։

Ապին է եկեղեցւոյ միութիւնը, նաև՝ միութիւն հաւատոյ, որով Քրիստոսի ամեն հաւատացեալները մի եւ նոյն հաւատոյ խոստովանութեամբ իրազու հետ միարան ու միաձայն կը գանուին, երկրորդ՝ միութիւն սիրոյ ու հաղորդակցութեան, որով եկեղեցւոյ ամեն անդամները մէկմէկու հետ սիրոյ, խաղաղութեան ու հաղորդակցութեան կապով կը կապուին։ Առաջնիր, այս ինքն՝ հաւատոյ միութիւնը, էական է, երկրորդը հարկաւոր է եկեղեցւոյն՝ առաջնին սբահանութեան համար։ Խակ Ա. Պետրոսի ու իր յաջօրդներուն զլիստորութիւնը զրուած է ի Քրիստոսէ բովանդակ եկեղեցւոյ մէջ աս միութիւնը սբահելու եւ սբահաննելու, որուն համար ալ Քրիստոս իրեն հարկաւոր զօրութիւնն ու իշխանութիւնը տուած է։

Եկեղեցի բաելով՝ չենք խմանար այն սրբոց ու ընտրելոց եկեղեցին, որն որ ներքին ըլլալով՝ մարգկան աեսանելի չէ, այլ զանիկայ՝ որ արտաքին ու աեսանելի է, ինչպէս որ Քրիստոս երկրիս վրայ թողուց, որուն մէջ թէ բարի ու թէ չար քրիստոնեայք մի եւ նոյն հաւատոյ, սիրոյ ու հաղորդակցութեան կապով կը կապուին, թէպէտ բովանդակ տիեզերաց երեսը ցրուած ալ ըւ-

լոն։ Տեղւոյ տարածութեամբ իրարմէ բաժնուած՝ մէկ խումբ մէկ մարմին կը կացուացաննն։ Եհաւասիկ աս եկեղեցին այսպէս մէկ է եւ մէկ ալ պէտք է ըլսայ, ինչպէս որ Կոստանդնուպոլսոյ առաջին տիեզերական ժողովքն ալ իր հանգանակին մէջն առաւ, ըսելով, “Հաւատակը ի մի սուրբ կամբողիկէ եւ առաքելական եկեղեցին, եւ ինքն Քրիստոս ալ չէ թէ բազում” այլ մի միայն եկեղեցի հաստատեց, եւ իր աստուածային արիւնն ալ թափեց “Զ է պըտիսն Աստութոյ զըսնեալն ժողովնոց է Ֆ”,¹ Այս ինքնն ի Արէից եւ ի Հեթանոսաց հաւատաց ցեալներն ի մի եկեղեցի ժողվէ, ինչպէս որ Պօղոս առաքեալ ալ կը զըսոցէ,² Ես է խաղաղութիւն մը, որ առաջ վերիսսեան Ֆ”,² Ապա միութիւնը աս եկեղեցւոյն զիսաւոր նշաննէ, որուն համար որ իր աստուածային հիմնագիրն այնպէս ջերմ խնդրուածքով իր Հօրը կաղաքէր ու կը յանձներ³։

Բայց աս միութիւնն ինչ բանի մէջ պիտի ըլսայ։ — Հաւատոյ մէջ, որով բոլոր աս երեւելի եկեղեցին՝ իրեւ բարոյական մարմին մը՝ իր երեւելի գլխովը մէկուել մի եւ նոյն հաւատոքը կը դաւանի ու կը խստավանի առանց մէկ այլայլութեան, առանց իրթնութեան, պարզ եւ անսպատուակ, այնպէս որ եթէ աս հաւատոյ միութիւնը պակսելու ըլսայ՝ եւ ոչ ալ եկեղեցւոյ միութիւնը կը մնայ, վասն զի՞ ‘Ո՞ի է Տէր, մի հաւատոք, մի մլպտութիւն’։ Պօղոս առաքեալ Քրիստոսի եկեղեցին կը նմանցընէ մարմնոյ, որ շատ անդամներէ բաղկացած է, օրոնք այնպիսի ոգւռով եւ այնպիսի զգածմամբ իրարու կապուած են, որ եթէ մէկ անդամը վշտանայ՝ ամէն անդամներն ալ կը վշտանան, մէկը վիառաւորուի ամէն անդամներն ալ կ'ուրախանան։ ‘Եթէ վշտանայ ինչ մի անդամն, կըսէ, վշտանան ամենայն անդամիքն ընդ նման։ Եւ եթէ վիառաւորի մի անդամն, խնդան ամենայն անդամիքն

1 Յովհ. Ժ. 52 :

2 Եփես. Բ. 14 :

3 Զիւ եղեցին մի՛ որպէս եւ մեք

մի եփ՛ Յովհ. Ժ. 11 :

4 Եփես. Պ. 5 :

լնդ նմա,, . եւ կաւելցրնէ “Եյլ գուք մարմին Քրիստոսի էք եւ անդամք յանդամոց նորա,,¹ ուստի կը հետեւի ուրեմն որ եկեղեցւոյ, Քրիստոսի մարմնոյն, անդամներն ալ հարկ է որ իրարու եւ իրենց զլեցյն հետ փոփոխակի սէր ու հոգւոյ կապ մ'ունենան²։ Եսիկայ առանձին կերպով մը պիտ'որ ըլլայ Ա. Խորհրդոց հաղորդակցութեան մէջ, այնպէս որ ամենայն հաւատացեալք մի եւ նոյն ասսուածային խորհրդոց հաղորդակցութեամբ իրարու հետ կապուին։ “Ո՞ի մարմին եմք բազումքս, կըսէ Պօղոս առաքեալ, զի ամենեքին ի միունէ հացէ անտի (ի մարմնոյ եւ յարենէ Տեառն) վայելեմք,,³։ Եհաւասիկ կրկին միութիւնն ասոր մէջ կը տեսնուի, միութիւն հաւատոյ՝ երբ որ մի եւ նոյն հաւատքն ունինք առ սուրբ խորհրդոց մարմնոյն Քրիստոսի, եւ միութիւն հաղորդութեան՝ երբոր միաբան եւ միախորհուրդ կը մերձենանք առ մի եւ նոյն խորհրդոցն, ինչպէս ինք Պօղոս առաքեալ յայտնի կը մեկնէ իր միտքը Հրեից օրինակաւը՝ որոնք զոհից միսն ուտելով՝ սեղանին հաղորդ կը համարուեին։ “Ո՞չ ապաքէն որ ուտեն ի զոհիցն, հաղորդք են սեղանոյն,,⁴։

Արդ ըսածներնէս յայտնի կը տեսնուի որ զլաւաւոր միութեան կայուցին ան է՝ որ հաւատացեալները մի եւ նոյն հաւատքն ունենան։ Ա ասն զի, ինչպէս Ա.

1 Ա. Կոր. ԺԲ. 26. 27 :

2 Ասոր համաձայն կուսուցանէ նաեւ Ս. Գրիգոր Լուսառորիչ. Վնովին միաբանութեամբ (հաւատոյ) ընդունին անդամն ի միմեանց զագութիւն առ շնութիւն իւրաքանչիւր կարգի ։ Եւ ամենայն որ ունի է գոբեռաւելինիք հաւատոյն եւ ի սուրբ վարուցն, ոչ միայն հրաժեշտ լինի յերանութենէ անտի, այլ եւ ի պատիժ մասնի, որդեռ ուրաքայ է յարժայ հատիւլ՝ անպիտան լինի, եւ կամ օսս ի ծառոյ կը արեալ՝ ի հուրու ։ Յահակառաջ. Եւ . 114. — Աստուած մի է, եւ Քրիստոս՝ մի, եւ մի նորա եկեղեցի, եւ

հաւատք՝ մի, եւ ժողովուրդ՝ մի, ի մի ողջոն միութիւն մարմնոյ՝ խաղաղութեանն զզդիւ կապեալ։ Զմարթի միութեանն հերձուլ եւ ոչ միոյն մարմնոյ յօդ ապատ անդամոցն հատեալ բաժանել, կամ աշեացն խեալ պատու պատու կոտորել։ Որ ի բուն արմատոյ անտի քափի ինչ ուրոյն կենդանի չկարէ մասլ, չմարթի շունչ եւ ոգի կրել, եւ զշաստատութիւն փրկութեանն կորուսանէ,։ Ա. Ակաք. Գիրք. Հայա Գոտի. Եւթւ։

3 Ա. Կոր. Ժ. 17 :

4 Անդ. 18 :

Ամբոսիոս կ'ըսէ, “Հաւատքը են հիմն եկեղեցւոյ”,^{1:}
 ԱՌէկ հիմ մը մինակ մէկ շինուածք կրնայ բառնալ, արդ
 թէ որ հաւատքը մէկ է՝ ըստ առաքելոյն, ուրեմն եկե-
 ղեցւոյ շինուածքն ալ մէկ պէտք է որ ըլլայ: Ուստի
 նաեւ Վրիստոս ալ իր մահուրնեն յառաջ եկեղեցւոյ
 միութեան համար Հօրը աղաչած ատեն, չէ թէ մինակ
 առաքելոց համար՝ այլ նաեւ անոնց ամենուն համար
 կ'աղաչէր, որոնք իրեն հաւատալով՝ նոյն հաւատոյ մի-
 ութեամբ՝ աս մի միայն իր եկեղեցին պիտի կանգնէին:
 “Այլ ոչ վասն նոցա միայն աղաչեմ. այլ եւ վասն ա-
 մենայն հաւատացելոց բանիւն նոցա յիս. զի ամենեքին
 մի իցեն, որպէս դու, Հայը, յիս, եւ ես ի քեզ, զի եւ
 նոքա ի մեզ իցեն”,^{2:} Ասոր համաձայն եւ իր առաքեալը
 Պօղոս Եփեսացւոց կը զրէր. “Մինչեւ հասցուք ամե-
 նեքեան է մե միաբանութիւն հաստատոց, եւ դիտութեան
 Որդւոյն Աստուծոյ . . . : Օ, ի մի յայսմ հետէ իցեմք
 տղայք իւսումնալու եւ պատասխալու յամենայն հողմոց վարդա-
 պէտութիւնն,^{3:} — Աս հաւատոյ միութեան համար ե-
 կեղեցին մի կ'անուանեին սուրբ Հարք. Տերտուղիանոս
 իր Կանիադրութիւնն մէջ բովանդակ տիեզերաց երեսը
 ցրուած ամէն եկեղեցիները մէկանց ասոր համար միայն
 մէկ կը կոչէ վասն զի ամէնքն ալ մի եւ նոյն հաւատքն
 ունենալով՝ “Ամէնքն ալ մէկ միութիւն կը ցուցը-
 նեն,,: Ասոր համաձայն կը զրէ Եւթիմիոս. “Եւթէ տե-
 ղերու նայելու ըլլաս, կ'ըսէ, շատ են եկեղեցիները.
 Ենէ կը օնիք ու հաստատոց հանորդականութիւնն,
 ուր որ ըլ-
 լան՝ ամէն եկեղեցիք մէկ հաւատացելոց եկեղեցի մը կը
 կացուցանեն,,^{4:}

Աս էր առաքելոց գաղափարը եկեղեցւոյ վրայ,
 ինչպէս տեսանք. աս էր եւ է նաեւ սրբոց Հարց եւ ե-
 կեղեցւոյ վարդապետութիւնը: Նոյն իսկ բնական օրի-
 նաց մէջ՝ որո՞վ կը զանազանեին որդիք Աստուծոյ յոր-
 դւոց մարդկան: — Միայն հաւատքով, եւ նոյն հա-

1 Գիրք Ա. վասն մարդեզ. Գլ. 5: 3 Եփես. Դ. 13. 14:

2 Յովէ. ԺԷ. 20:

4 Ի Սաղմ. 2Ը:

ւատքով յուսալով յԱստուած . “Եա (ՈՒՇ) յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուածոյ,”¹ : Եւ աս Աստուածոյ որդիկիններէն էին, որ համաշխարհական ջրհեղեղէն ազատեցան “Նոյեան տապանին” եկեղեցւոյ օրինակին մէջ² : Եւ արդ՝ նոր օրինաց մէջ կը արդեօք մէկը զինքը մէկ հօր՝ երինաւոր Հօր³, եւ մէկ մօր՝ Հարտին Քրիստոսի՝ եկեղեցւոյ որդի անուանել, որն որ ի Հօրէ յայնուած եւ յեկեղեցւոյ մեր գթած մօրմէն առաջարկուած ծշմարտութիւններուն մէջ անհամաձայն կը գտնուի, զոմանս չընդունիր եւ զոմանս կը զեղչէ ու կը մեկնէ, ինչպէս որ կ'ուզէ “Խռովիալ եւ տատանեալ յամենայն հողմոց վարդապետութեան” : Ասոր համար էր՝ որ նաև առաքելաշնորհ Ա . Գրիգոր մեր Լուսաւորիչը անդէն խակզբան իր ժողովուրդը կը զգուշացրնէր չանսալ ամենայն հողմոց վարդապետութեան, այլ “Ուղիղ մատքանուննեն հաւատոյ,” ունենալ . “զի նովաւ հաստատին (հաւատացեալքն) ի մի կամն Քրիստոսի եւ ի մի հաւատ,”⁴ : Եւ ո՞րն է աս հաւատքը: — Այն հաւատքն եկեղեցւոյ, որ Պետրոսի վիմին վրայ հաստատուած է, ինչպէս որ ինքն իր վարդապետութեան մէջ քիչ մը եաքը կը զրուցէ, թէ “Տէրն յաւետարանն առ Պետրոս ասաց . Դու ես վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ, այս ինքն զհաւատացեալ ժողովուրդն Աստուածոյ (որուն մէկ մասն ալ իր ժողովուրդն էր) . եւ զրունք դժոխոց զնոսա մի յաղթահարեցեն, զարձակեալսն յերկրէ սուրբս եւ արդարս ծշմարիտ հաւատով յերկինս, եւ զօր կատիցես յերկրի զմնառըրբսն եւ զանիրաւս եւ պայլահաւատուագիտ եղիցին կապեալ յերկինս ի պատիժս սպառնալեացն,”⁵ : Արդ յայտնի է, մեկնութեան կարօտ չէ, թէ մեր նախահայրը Ա . Գրիգոր

1 Ծնն . Դ . 26 :

2 Թէ կարաց ոք ապրել որ արնել, որոյ մայր չէ եկեղեցի . Ա . տաքոյ տապանին Նոյի էր, ապա Ավոր . Գիրք Հայութ Գոռի . Եթեւ . եւ որ արտաքս քան զեկեղեցի իցէ, ապրի . Ա . Կիրք . Գիրք Հայութ Գոռի . Եթեւ .

3 Չմարթի հայր զԱստուած ուն

4 Յաճախապ . Էջ 113 :

5 Անդ . Էջ 163 :

անսուրբ եւ անիրաւ կ'անուանել զանոնք ամենքը՝ որոնք սուրբ Պետրոսէն ու իր յաջորդներէն կապած են, եւ գարձեալ անսուրբ ու անիրաւ կը կոչէ զանոնք՝ որոնք այլահաստաք են, այսինքն ուրիշ բան կամ ուրիշ կերպ կը հաւատան, քան զօր կը հաւատայ Ա. Պետրոս հիմն եկեղեցւոյ եւ իր աթոռը . . . :

Եկեղեցւոյ միութեան հարկաւոր է նաև միութիւն սիրոյ եւ հաղորդակցութեան: — Ուր հաւատացելոց մէջ հերձում կայ, հոն հաւատոյ միութիւնը մեծ վտանգի մէջ ինկած է: «Քանզի չէ մարթ, կ'ըսէ Ա. Օգոստինոս, պառակտման եւ հերձուածոյ լինել, եթէ ոչ զօտար կամ զայլակերպ ինչ իրաց զշետ երթիցեն այնոքին՝ որք զշերձուածան առնիցեն,,¹: Ուստի եւ ասոր համար Պօղոս առաքեալ մեծապէս կը յորդորէ եւ կ'աղաչէ: «Վզաւեմ զձեզ . . . փութալ պահել զմիաբանութիւն հոգւոյն յօդիւ խաղաղութեան,,²: եւ Փիլիպեցւոց կը պատուիրէ: «Օ Նոյն խոչհիջու, զնոյն սէր յանձին ունիջիք, համաշունչք միախորհուրդք,,³: — Աս սիրոյ եւ հաղորդակցութեան միաբանութիւնը կամ միութիւնը այնչափ հարկաւոր բան է եկեղեցւոյ, որ մինչեւ հերետիկոսներն անդամ՝ զանիկայ եկեղեցւոյ կարեւոր կը համարին:

Բայց սրբոց Հարց եւ եկեղեցւոյ ուղած սիրոյ ու հաղորդակցութեան միութիւնը՝ չէ ան սէրը, որով մենք իրար պիտի սիրենք իբրեւ մարտ: (ինչու որ այս պիտի սիրով պէտք ենք կապուիլ նաև հրեին, անհաւատան եւ հեթանոսին հետ: եւ ոչ ալ մէկը՝ եթէ աս սէրը չունենայ՝ եկեղեցւոյ միութիւնէ բաժնուած կ'ըւլց:) այլ այն քրիստոնէից իրարու հետ առանձին սէրն ու հաղորդակցութիւնը, որով հաւատացեալք՝ իրենց հովիւներուն ու եպիսկոպոսներուն հետ, եւ ասոնք՝ իրարու եւ եկեղեցւոյ զլսոյն սրբոյն Պետրոսի աթոռին, միութեան կենդրոնին հետ կը կապուին հաւատայ մի

եւ նոյն վարդապետութեան, սիրոյ ու սուրբ խորհրդոց հաղորդակցութեան եւ խաղաղութեան կապովք։ Աս հոգւով է որ Պօղոս առաքեալ կը զրէ Կորլնթացւոց։ “Եղաշեմ զձեզ, Եղալրէ, անուամբն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի զնոյն բան ունիցիք ամենեքեան։ Եւ մի իցեն ի ձեղ հերձուածք։ քանզի էիք հաւատատեալք ի նոյն միտս եւ ի նոյն հանձար,,¹ Եւ Տերտուղիանոս կ'ըսէ։ “Ալ հաղորդինք առաքելական եկեղեցիներուն հետ, որ հաւատոյ վարդապետութեան մէջ տարբերութիւն մը չունին,,։ (Ի կանխազըր։) Ուրեմն նաև Տերտուղիանոսի ատեն առաւագելական եկեղեցիներուն հետ ալ հաղորդահան-նիւն մէր ըլլար, ու որ հաւատոյ առաջեր-նիւն ճը գործուելու։

Ըսածներնէս յայտնի կը տեսնուի որ աս հաւատոյ ու հաղորդակցութեան միութիւնները հարկաւոր են Քրիստոսի ծշմարիտ եկեղեցւոյն եւ իր ամէն մէկ անդամներուն միութեան, այնալէս որ եթէ մէկը ասոնցմէ մէկէն կամ մէկալէն զրկուած ըլլայ, ծշմարիտ եկեղեցւոյ մէջ չիկրնար համարուիլ։ Եւ ասկից կը հետեւի նաև որ երկու բան զլխաւորաբար զմարդիկ եկեղեցիներուս կը հանէ, հերետիկոսութիւն՝ որով կը բարձուի հաւատոյ միութիւնը, եւ հերձուած՝ որով սիրոյ ու հաղորդակցութեան միութիւնը կը կտրուի։

Արդ՝ մեր աստուածային Փրկիչն աս երկու չարեաց առջեւն առնելու եւ իր եկեղեցւոյն միութիւնն անարատ պաշելու մոօք՝ զրաւ բովանդակ իր եկեղեցւոյն համար զլլ։ Պետրոս եւ անոր յաջորդները այնապիսի վէմ ու հիմ մը որ իր եկեղեցին այն միայն ըլլայ ու սեպուի, որն որ աս հիման վրայ շնուռած ու յարածէ, ուստի եւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ աղէկ տեսնելով ասոր ծշմարտութիւնը՝ համարձակ կը քարոզէ։ “Վրար, կ'ըսէ, զնա (զՊետրոս) հիմ հասպատառ-նեան ամենայն եկեղեցեաց,,² եւ Ա. Ամրրոսիոս Քրիստոսի այն խօսքը մոտածելով՝ որ ըսաւ Պետրոսի, թէ Գու- ես վէմ է- է վէրայ

այլը վեհ չնեցից վեհովցի էմ, կ'աղաղակէ՛ Ապա ուր Պետքոն է, (նոյնը պէտք է ըսել իր յաջորդներուն համար ալ, որոնց անձին վրայ Պետրոս կենդանի է,), անդ եկեղեցին Սպա ուրեմն ըստ Ա. Կուսաւորչին ամենայն եկեղեցիք ըունին հաստատութիւն, թէ որ Պետրոսի հիման վրայ չեն յենած, եւ ըստ Ա. Սմբրոսիսի՝ ուր Պետրոս չժմագունուիր՝ հոն չէ Քրիստոսի եկեղեցին։ Սսիկայ կ'ակնարկէ նաեւ Ա. Յակովը Մծբնայ հայրապետը երբ որ կ'ըսէ. “Ը մաւոն որ վեմն կոչեցաւ, վասն հաւատոց իւրոց, կոչեցաւ նա վէմ Ճշմարիտ,¹ եւ դարձեալ աւելի բացայաց “Ը մաւոն գլուխն աշակերտաց . . . (իրրեւ) լուաց զմեզս իւր արտասուօք լարց իւրոց՝ ընկաւլսւ զնա Տէր. եւ արար զնա հիմ, եւ կոչեաց զնա վէճ շնուռածոյ եկեղեցոյ,²:

Ես միութեան հարկաւորութեան վրայ ոչ ոք կրնայ տարակուսիլ, ուստի եւ ով որ աս միութիւնը կը մերժէ, չէ թէ միայն Ճուոնայ Քահանայապետէն կը բաժնուի, այլ նաեւ ասով կը մերժէ նոյն իսկ հիմք՝ Պետրոսի աթոռը, որուն վրայ Քրիստոս իր եկեղեցին դրաւ. եւ այսպէս կը բաժնուի Քրիստոսի Ճշմարիտ եկեղեցիէն եւ նոյն իսկ կաթողիկէ միութենէ ու հաղորդակցութենէ։ Եսոր Ճիշդ օրինակն ունինք եկեղեցւոյ հին ժամանակները, երբոր Ա. Իրենէոս՝ Ա. դարուն վերջերը զատկական իննդրոյն պատճառաւ Եսիացւոց ու Վիկոր Քահանայապետին մէջ եղած վէճը գաղրեցնելու միջնորդ եղած էր, կ'աղաջը Քահանայապե-

1 Ա. Յակ. Մծբն. Ճառ. Ա. վասն հաւատոց։ — Այսպէս նաեւ Ա. Յով. Ոսկ. զԱ. Պետրոս “Ճիմն եկեղեցւոյ” կը կոչէ։ Մէն. Մարտ. Ճոռ Դ։

2 Մծբն. Ճառ. Է. վասն ապաշխարութեան։ Այսպէս կը խօսի նաեւ Ա. Յով. Ոսկ. “Եւ յորժամ Պետրոսն ասեմ” զիմն ասեմ զանխարտակելի, զիմն զանշարժ, զառաքեալն զմեծ, զառաջն զառաջն կոչեցեալն եւ զա-

ռաջին հնազանդեալ։ Ա. Պատարագ Գ. Պարձեալ ուրիշ տեղ կը գրէ. Պատերոս յետ գժնդակ ուրացութեանն, զի իսկ եւ իսկ զանցանն յիշեաց, եւ մինչ չեւ ուրուք յանդիմանեալ՝ խօստովան զմեզմն եղեւ եւ ելաց գառնապէս, այնպէս ջընչեաց զարացութիւնն ի բաց՝ մինչ զի առաջն էստ առաջելոցն լինէլ եւ զշամօրէն ուշեւբու առնուլ յանձն։ Ըստ Հ. Հրեւի:

աին, որ բանադրանաց տակ չձգէ զԱսիացիները, որպէս զի բոլորովին ընդհանուր եկեղեցւոյ մարմնին պահառաքի չլիլէ այնչափ բազմաթիւ եկեղեցիները՝ աւանդութեան մը պահպանութեան համար, որ հին սովորութեամբ իրենց մէջ կը կատարուէր¹: Եյսպէս նաեւ նոյն հին ժամանակիները՝ երբ որ տարակոյս մը կ'ելլէր՝ թէ մէկն ընդհանուր եկեղեցւոյ մարմնոյն մէջն է, կամ թէ կաթուղիկէ միութեան ու հաղորդակցութեան մէջ կը գտնուի, միշտ աս կանոնը պահուելով՝ կը քննուէր թէ արգեօք Հռոմի աթոռին հետ կը հաղորդակցի, թէ ոչ: Աատիրոս Ո. Եմբրոսիոսի եղայրը երբ որ տեղ մը խրկուած ատեն՝ կ'ուղէր զիտնալ թէ նոյն տեղոյն եպիսկոպոսը կաթողիկեայ է թէ չէ, կը հարցընէր թէ Հռոմայ եկեղեցւոյն հետ հաղորդակցութեան մէջ է, թէ չէ²:— Երեւելեան եկեղեցւոյն մէկ մասը, այս ինքն Կոստանդնուպոլսոյ Եկակիոս պատրիարքին կողմնակիցները՝ որ Խուտիքականաց կողմն անցած ըլլալնուն համար՝ Հռոմայի աթոռը զիրենք եկեղեցւոյ միութենէն կտրած էր, անոր մահուանին ետքը թախանձանօք կ'աղաչէին Հռոմայ քահանայապետին որ զիրենք դարձեալի հաղորդութիւն ընդունի, որպէս զի նորէն կաթողիկէ եկեղեցւոյն կամ միութեան մէջ գտնուին:

‘Եղնապէս Հովհաննէս Կոստանդնուպոլսոյ պատրիարքը Որմիզդաս Քահանայապետին զրած թղթին մէջ յայտնապէս կ'ըսէր թէ ‘Եւագելական (Հռոմայ) անուննի վրայ միշտ անեղծ պահուած է կաթողիկէ կրօնը’, եւ դարձեալ թէ ‘Ամէն բանի մէջ առաքելական աթոռին հետեւելով, կը քարոզենք զայն ամենայն՝ որ անկից վճռուած է, եւ ասոր համար կը յուսամ’ որ ձեզի հետ մի եւ նոյն հաղորդակցութեան մէջ ըլլամ, զորն որ կը քարոզէ առաքելական աթոռը՝ որուն մէջ կրօնի ամբողջ ու կատարեալ ամբութիւնն է, խոստա-

1 Ne tam multas Ecclesias omnino propter traditionis ex antiqua consuetudine inter illos usurpata observationem, a corpore

universae ecclesiae penitus amputaret. Euseb. Lib. V. Hist. Eccles.

2 Ս. Եմբր. Գիրք. Ա. 47.

նալով որ ասկից ետեւ ալ կալողլիւ էլեղջեկն մերժուածներուն անունները, այս ինքն՝ անոնց ամենուն անունները, որոնք ամեն բանի մէջ չեն համայայնիր առառածելական անուածնի, սուրբ խորհրդոց մէջ պիտի չըիշատակուին...։ Աս գաւանութեան ստորագրեցի իմ ձեռքովս, եւ գրով ուղղեցի քեզի՝ Որմիզգաս սուրբ ու երամնելի եղքօր՝ մեծին Հռոմայ Քահանայապետիդ,։¹

Աս իմաստով եւ եղանակաւ կը գրէր նաեւ Փոքր Թակողոս կայսրը՝ Եկակիսոսի եւ ուրիշ եպիսկոպոսներուն եւ անապատականներուն, ինչպէս Եփեսոսի ժողովքին մէջ կը յիշատակուի, որով յայտնի կ'երեւայ որ նոյն իսկ արեւելեան եկեղեցին՝ զշուոմէական հաւատքը, հաղորդակցութիւնն ու եկեղեցին կ'անուանէր ու կ'իմանապ կաթողիկէ հաւաաք, հաղորդակցութիւն ու եկեղեցի։

Այսպէս աւանդած է նաեւ մեզի Ա. Գրիգոր Խուսաւորիչ, եւ այս հաւատքն ու գաւանութիւնն է որ Հայաստանեայց եկեղեցին կը խոստովանի՝ երբ որ ի պատիւ Ա. Պետրոսի իր եկեղեցական պաշտամանց մէջ հանդիսիւ կ'երգէ. «Վ էտ անձնանել ի որոնոց դժոխոց,։² ուր Քրիստոսի իր եկեղեցւոյն չնորհած անյաղթելիութիւնը Պետրոսի ընծայելով՝ զեկեղեցին եւ զՊետրոս իրեւ թէ մի եւ նոյն կը խոստովանի։

Այսքափ հաստատուն էր այս հաւաաքը եկեղեցւոյ մէջ, վասն զի այսպէս նոյն ինքն Քրիստոս սահմանած էր, եւ այսպէս ալ աւետարանը մեզի կ'աւանդէ ան երեք ստեղծիչ ու հիմնադրիչ խօսքերուն մէջ, զորոնք Քրիստոս ըստ Պետրոսի. «Ղու ես վէմ եւ ի վերայ այդր վիսի շինեցից զեկեղեցի իմ.։։։ Եւ դու երբեմն գարձիս եւ հաստատեսցես զեղքարս քո.։։։ Եւ գարձաւ երեք անգամ, «Արածեա զգառինս իմ, արածեա զուխարս իմ,։. զորոնք մի առ մի մեկնելն ու բացաարե-

1 Թուղթ Յովհաննու Պատրի-

2 Ճարական, Օրհնութիւն Գրլարքի Կոստանդնուպոլսոյ առ Որ խաւոր Առաքելոցն Պետրոսի եւ միզքաս Քահանայապետ։

լը՝ ուրիշ աեղւոյ եւ ժամանակի պահելով, կը յիշենք
միայն Յունաց եկեղեցւոյն ամենէն հռչակաւոր սուրբ
Հօրը, սրբոյն Ասկերերանի, մէկ քանի խօսքերը, որ կը-
սէ. “Պետրոս չէ թէ նոյն աժտուին (Երուսաղէմի), այլ
ընդհանուր անեղւոց է Քրիստոսէ Հարդադէո դրսե-
ցաւ¹, . եւ գալձեալ Անտիոքայ եկեղեցւոյն կողմանէ կը
զըուցէ. “Չունինք քովիերնիս Պետրոսի մարմինը, այլ
Պետրոսի հաւատքը՝ իրբեւ զՊետրոս կը պահենք,
վասն զի երբ որ Պետրոսի հաւատքը կը պահենք, զինքն
զՊետրոս կ'ունենանք², . եւ կը կնքենք խօսքերնիս նոյն
արեւելեան եկեղեցւոյն ուրիշ հնագոյն ու հռչակա-
ւոր մէկ սուրբ Հօր գեղեցիկ խօսքերովը, որով Հին
Հռոմայ անեղծ հաւատքը՝ Կոր Հռոմին (Կոստան-
դնուպոլսոյ) վրայ բարձրացընելով, կ'երգէր այսպէս.

Վաղուց եր ուղեղ հաւատք Հռոմայ հնոյն,
եւ արդ իսկ ուղեղ կայ տեւէ հանդոյն,
Զօդելով զվայրսն ի բան կենարար
Յորս հայի արեւ յիւր մուտս ի խոնարհ,
Որպէս է վայել նմին եւ արժան
Որ գահերէց կայ համաշխարհական,
Երկիր պատանէ նա աստուածեղէն
Միաբանութեան ողջ եւ համօրէն Յ:

1 Ա. Յովէ. Ասկերէր. Մեկն. 3 Ա. Գրիգ. Կաղիանզ. Կոս-
Յովէ. Ճառ. ԶԼ. տանդ. Եպիսկոպոսապ. Երգ վասն
2 Անդ. Յարձանագր. Գործոց Բ. կենաց իւրոց :

ՀԱՏՈՒԱԾ Դ

Գլխաւութիւնն է շնորհականը :

Այս է հիմա տեսանք թէ Աստուած աս գլխաւութիւնն ան վախճանաւ հաստատեց, որպէս զի միութիւնը պահպանուի իր խորհրդաւոր մարմնոյն մէջ, թէ իրեւ ընդարձակ տեսանելի ընկերութեան մէջ եւ թէ իրեւ հաւատոյ ընդարձակ հոգեւոր կարգադրութեան մէջ. համառօտ ըսելու համար՝ իր վախճանն էր հաղորդակցութեան եւ հաւատոյ միութեան անարատ պահպանութիւնը: Իր աստուածային անձնն՝ որ Աստուած եւ մարդ էր, ծագեցաւ տեսանելի ընկերութիւնն ու հաւատքը՝ որ այն ընկերութեան կենդանութիւն կու տայ: Բայց հոգւոյ եւ մարմնոյ կրկին միութիւնները հաստատուն ու ամբողջ պահելու համար, կընտրէր մարդ մը՝ որն որ դալու դարերուն մէջ մըշտընծնապէս իր աստուածային անձը պիտի ներկայացընէր, եւ որն որ իրեն նկարագիրը վրան առած՝ չէ թէ պարզապէս եկեղեցին կառավարելու հարկաւոր իշխանութիւններուն մշտնջենաւոր աղքիւր պիտ' որ ըլլար, այլ մանաւանդ անոր հաւատքը յայտնող կենդանի բարբառ մը:

Այսպիսի պաշտօնի ընտրուած մարդը՝ Պետրոսն էր, եւ ինչ որ Պետրոս առաքելական ծերակուտին մէջն եղած էր, իր ամէն յաջորդները նոյնն եղան եւ միշտ պիտ' որ ըլլան եպիսկոպոսութեան մարմնոյն կամ բովանդակութեան մէջ, որուն իւրաքանչիւր մասն ամէն մէկին տրուած է, առանց ամբողջը բաժանուելու:

Այն նպատակը՝ որուն համար աս գլխաւորութիւնը տրուեցաւ, ըստ ինքեան կը մղէ զմեղ իր իշխանութեան ընութիւնը քննելու. եւ ասիկա նկատելով՝ կը տեսնենք որ տիեզերական, անընդմիջական եւ գերագոյն իրաւաբանութիւն մին է:

Բայց ասիկա ի՞նչ եղանակաւ տրուեցաւ: Այնպի-

սի եղանակաւ՝ որ մեր Փրկչին հասարակ գործելու եւ սորվեցրնելու եղանակին տարրեր չէ։ Եւ իր սովորութիւնն ան չէ մի արդեօք որ իր բոլոր տուրքերը կամ պարզեւները ձանրակշխուու խորին իմաստներով լեցուն քիչ խօսքերու մէջ ամփոփէ, զորոնք մեկնելու՝ եւ ոչ դարեր բաւական են։ Ի՞նչ են իր առակիները՝ եթէ ոչ մէջ մէկ նկարներ, որոնց ամէն մէկը մանրամասն ու փոքր միջոցի մէջ կը ներկայացրնէ մեզի իր թագաւորութեան որպիսութիւնը, իր շնորհաց ներգործութիւնը եւ իր եկեղեցոյն բախոր։ Ա'երեւայ որ Վրիտոս իր խօսքերուն մէջ, որոնք մարդկային խորհրդոց հաղորդակցութեան նուազ միջոցներն են, հաճեցաւ կրկնել այն հրաշքները զորոնք բնութեան մէջ կը գործէր, երբոր աչքին ցանցակերպին վրայ անհամար ու տեսակ տեսակ լեռներ ու գաշտեր եւ ամէն մէկ առարկաներն իրենց պատշաճուոր համեմատութեամբը նկարեց՝ իրենց դոյնն ու ձեւը այսպիսի անձուկ կիսի մը մէջ պահելով։

Սմենէն հին մարդարեութեան մէջ ինք իր բովանդակ յայտնութիւնը մարդկան համառօտեց, թէ որչափ եւ ինչ պիտ' որ ընէր եւ թէ որչափ դեռ կը մնայ կատարուելու մինչեւ «ցնորոգութիւն ամենայնի», երբոր հրատարակեց թէ կնոջ մը զաւակը՝ օձին զլուխը պիտի ջախջախէ. ուսափ եւ ասկից ետքը եկած ամէն մարդարէութիւններն ուրիշ բան չէին՝ բայց եթէ ասոր բացառութիւնը։ Այսպիս նաեւ իր խորհրդաւոր մարմնոյն սուեղման ատենը մէկ խօսքով յաւաջ բերաւ թէ այն անձը՝ որ զանիկա պիտի կառավարէր, եւ թէ իր մշարն ջենաւոր կառավարութեան որպիսութիւնը։ Եւ սուզ զի՞ ի սկզբան խոստանալով մ'ըսաւ Պետրոսին, «Դու ես վէմ», եւ աս վիմին վրայ ես իմ եկեղեցիս պիտի շնիմ, եւ գժոխոց գուները զանիկա պիտի չյաղթահարնեն. եւ ես քեզի երկնից ալքայութեան բանարիները պիտի տամ., իսկ ետքը խոստմոնքը կատարելով բասւ. «Վասձէ իմ զասնուկներս, իմ ոչխարիներուն հովիւ եղիր, պասձէ իմ ոչխարիներս»։ Աս եր Արարէն

ձայնը, որ մէկ խօսքի մէջ իր բոլոր գործողութիւնները
կ'ամփոփի՛, վասն զի ասիկա իր եկեղեցւոյն բոլոր կազ-
մուածքը յարդարից : Գարեր իրարու յաջորդելով՝ աս
խօսքերուն արժեքին վրայ նոր լոյս պիտ' որ ծագէին :
Ճամանակը գեռ բոլորովին չլուծեց մեզի առջի մարգա-
րէութիւնը, եւ ոչ ալ գեռ ըստ մեզի թէ որչափ բան
կը պարունակուի Պետրոսին ըստած խօսքերուն մէջ :

Եւ այսպէս նախ եւ առաջին՝ դլաստորութիւնը
կ'ամփոփի՛ իր մէջը զեպիսկոպոսութիւնը, այնպէս որ
թէ մետրապոլիսներուն, թէ նախապահներուն եւ թէ
պատրիարքներուն առաւելութիւններին ուրիշ բան չէին՝
բայց եթէ բխում մը ան ակունքին, ուսկից որ վտակներ
կը յառաջանան՝ հարկաւորութեան պահանջածին հա-
մաձայն՝ երբեմն մեծ եւ երբեմն փոքր, եւ ինք միշտ իր
լութեան մէջ կը մնայ :

Պահանան կենդրոն է միութեան հաղորդակցու-
թեան ու հաւատոյ իր ժողովրդապետութեան, եպիս-
կոպոսը՝ իր թեմին . բայց անիկա՝ որուն ըսուեցաւ, “Ա-
րածէ իմ գառնուկներս, նոյնպէս կենդրոն է բոլոր ե-
պիսկոպոսութեան՝ զորն որ ինք կը ներկայացընէ եւ իր
անձին վրայ կը կրէ, որովհետեւ սկզբնաբար իրմէ բխած
է եւ հիմակ ալ իրմէ կը պահպանուի :

Գուցէ նոր հաւատք մըն է ասիկա : Ատուգիւ չէ.
որովհետեւ նոյն խոկ բովանդակ հին ժամանակներուն
վարդապետութիւնն աս է . աս է մի միայն գաղափարը՝
զորն որ սուրբերը՝ Վրիստոսի եկեղեցւոյն կառավարու-
թեան վրայ մեզի կ'աւանդեն . մի միայն գաղափարը՝ որ
եկեղեցական պատմութեան դէպքերն իրարու կը կապէ
եւ գեղեցիկ կը ներդաշնակէ : Աս է Ո . Ախարիանոսի
միտքը՝ երբ որ Ո . Պետրոսի աթոռը կը կոչէր “Ախմատ
ու արգանդ կաթողիկէ եկեղեցւոյ 1 ” :

Բայց գառնամք ամենէն հին քահանայապետնե-
րէն մնացած ու դեռ պահուած շրջաբերական թղթե-
րուն, որոնք որպիսի եւ իցէ Ո . Հօր մը խօսքերէն աւելի

անհամեմատ մեծագոյն ճոխութիւն ունեցող յիշատակարանները մինակ քահանայապետէ մը ստորագրութիւններն էին՝ զորոնք կը խրկէր դաւառաց Կախագահներուն, որպէս զի իրենց եպիսկոպոսներուն հաղորդեն, եւ անոնց առջեւն ալ օրինաց զօրութիւն ունէին:

Խոնիփակիոս Ա. • Քահանայապետը (422), որուն Ա. • Օգոստինոս իր դորձքէն մէկն ընծայած էր, Թեսաղիայի եպիսկոպոսներուն այսպէս կը գրէ:

“Ի՞սդհանուր եկեղեցւոյ կերպաւորութիւնը՝ իր ծննդեան ատեն՝ երանելոյն Պետրոսի աստիճանէն սկսաւ, որուն անձին վրայ եկեղեցւոյ տեսչութիւնն (Կառավարութիւնն) ու բարձրութիւնը կը կայանայ: Ա ասն զի այն աղքիւրէն եկեղեցական բարեկարգութեան վտակը բղիսեց ամէն եկեղեցիներուն մէջ ինչ չափով որ կրօնական մշակութիւնը կը յառաջանար: Եսկից զատ բան մը չեն վկայեր Կիկիայ ժողովքին կանոնները. նոյն ժողովը եւ ոչ համարձակեցաւ անոր բան շնորհելու՝ աղէկ մտադիր ըլլալով՝ որ ունեցածէն աւելի բան մը չը կրնար իրեն արուիլ. բաց ասկից՝ Ճանչցաւ որ արդէն ամէն բան Տեառն մերոյ խօսքերուն մէջ անոր արուած էր: Ուրեմն ամենեւին տարակուսի տակ չ'իյնար որ աս եկեղեցին ուրիշ բոլոր աշխարհքիս երեսը տարածուած եկեղեցիներուն նկատմամբ՝ զլուխ է իր մարմնոյ անդամներուն, ուսկից որ բաժնուողը՝ միանդամայն քրիստոնէական կրօնէն ալ կը հեռանայ, որովհետեւ իր դոյցութիւնն ուրիշ կերպ չսկսաւ, բայց եթէ աս մի միաժն հոծ եւ խիստ կաղմուածքին մէջ:

“Եռաքելական աթոռն աս վախճանաւ ունի գրւխաւորութիւնը, որպէս զի ամենուն արդար բողոքն ալ կարող ըլլայ ընդունիլ,”¹:

♦ Ինսդհերորդ դարուն սկիզբը Քահանայապետն աս բանիս վրայ կը խօսի իրբեւ հին, ծանօթ եւ անհակա-

1 Կոստան. Թողթ. Հռ. Քահան. էջ 1037:

ռակելի, սուրբ Գրոց խօսքին վրայ հիմնուած եւ առաջինը հանուր ժողովքէն ընդունուած բանի մը վրայ:

Ուրիշ վկայութիւն մ'ալ կը բերեմ, որպէս զիցուցրնեմ որ կարգի եւ իրաւարանութեան զանազանութիւն կար նոյն խակ առաքելական ծերակուտին մէջ, ուստի եւ ըստ հետեւորդինաւեւ եպիսկոպոսական մարմնոյն մէջ: Ասսն զի աս զանազանութեան ուղիղ խմացուածէն եւ անկից յառաջ եկած հետեւութենէն կախում ունի եկեղեցւոյ ամբողջ կազմուածքին ըմբռնումը՝ իրբեւ տեսանելի ընկերութիւն:

Ես նիւթին մէջ մի միայն շացում եւ մի միայն անյարիր մտածութիւն բաւական է բովանդակն անսանկ շփոթելու, որ մարդ՝ թէպէտեւ սաստիկ կորովամտութիւն ունենայ ճշմարտութեան հասնելու՝ չիկրնար իր առջեւը զրուած ամենէն վաւեր ցոյցերուն ալ յարգն ըստ արժանուոյն խմանալ: Ա. Լեռն իր զլիսաւորութեան մէկ մասը կը շնորհէր թեւսազնիկէի եպիսկոպոսին, այսինքն զանիկա՝ իրբեւ թեւսազնիկեցւոց եպիսկոպոս իրեն պատշաճող սահմանէն վեր կը բարձրացընել, տալով իրեն իշխանութիւն դժբահանացապեար ներկայացընելու, եւ զինքը պատրիարք դնելով Երեւելեան Լիւրիկէի տասը մետրապոլիտներուն վրայ՝ Յունաստանն ալ մէկտեղ առնելով, ինչպէս որ Եղեգսանդրիայի եպիսկոպոսը՝ Լիւրիպոսի, եւ Ենտիոքայ եպիսկոպոսը՝ Երեւելից պատրիարքն էին: Եհաւասիկ Ա. Լեռնի խօսքերը:

“Ինչպէս մեր նախորդները՝ քու նախորդներուդ, այսպէս մենք ալ՝ մեր նախնիքը մեզի օրինակ առնելով՝ քու ինսամքիդ կ'աւանդենք մեր պաշտաման փոխանորդութիւնը, որպէս զի դուն ալ մեր հեղութեան նմանող ըլլալով՝ մեր հոգաբարձութեան մասնակից ըլլաս, զօրն որ մենք գլխաւորաբար, աստուածային կարգաւորութեամբ՝ ամենայն եկեղեցեաց պարտական ենք, եւ կերպով մը զգալի ընես մեր այցելութեան ներկայութիւնը այն մէզմէ այդչափ հեռու դաւառաց մէջ . . . :

“Քայց մեր փոխանորդութիւնը քու սիրոյդ կաւանդուի՝ այն կերպով որ մասնակից ըլլաս մեր հոգաբարձութեան, չէ թէ իշխանութեան լրութեան . . . :

“Եւ թէ որ քու եղբարցդ հետ քննելու որոշելու ուզած նիւթերուդ մէջ անոնց կարծիքը քու ուզածէդ տարբեր ելէ, պէտք է որ ամէն բան ժողովքին արձանագրութեամբը մեր առջեւը դրուի, որպէս զի երկրայութիւնները վերցուելով՝ ասառածային կամաց հաճոյ եղածը կարենանք վճռել . . . :

“Ա ան զի մեր միութեան զօդը չեկրնար երբեք հաստատուն ըլլալ եթէ սիրոյն խնամոց կապը՝ զմեզ իրարու հետ անբաժանելի ամրութեամբ չկապէ : Որովհետեւ ինչպէս որ մէկ մարմնոյ վրայ շատ անգամներ ունինք, եւ ամէն անգամները նոյն պաշտօնը չունին, այսպէս ամէնքս ալ մէկ մարմնն ենք ի Կրիստոս, եւ ամէն մէկերնիս ալ փոփոխակի իրարու անդամ : Տողոր մարմնոյն կապակցութիւնը մէկ առողջութիւն ու գեղեցկութիւն մը կը կացուցանէ : Եւ այս բովանդակ մարմնոյ կապակցութիւնը՝ միակամութիւն եւ գլխաւորաբար քահանայից միաբանութիւն կը պահանջէ : Որոնց թէպէտա պատիւը հաւասար է, բայց ընդհանուր (նուիրապետութեան) կարգը հաւասար չէ : Ինչու որ նաեւ երանելի առաքելոց մէջ պատույ նմանութեամբն ալ կայ իշխանութեան զանազանութիւն մը . եւ թէպէտա ամենուն ընտրութիւնը հաւասար էր, բայց մէկու մը միայն տրուեցաւ որ մէկալներէն գերազանց ըլլայ : Ես գաղափարէն ծագեցաւ նաեւ եպիսկոպոսաց զանազանութիւնը, եւ բարձրագոյն կարգաւորութեամբ մը հոգացուեցաւ որ ամէնքն ալ ամէն իշխանութիւն իրենց չսեպհականեն, այլ ամէն մէկ գաւառի մէջ զանուի մէկը որուն վճիռը գերագոյն ըլլայ իր եղբարց մէջ, եւ դարձեալ ունանք մեծագոյն եւս ընդարձակութիւն ունենալով՝ աւելի ընդարձակ հոգատարութիւն մը վրանին առնուն, եւ ասոնց միջոցովը մի միայն Պետրոսի աթոռին վրայ ընդհանուր եկեղեցւոյ հողը զայ միանայ,

որով ամեննեւին եւ ոչ մէկ բանի մէջ զլսոյն հետ անմիաբանութիւն մը գտնուի^{1,,}:

Սուրբ Աւետն աս խօսքերը կը դրէր Զորբորդ ընդհանուր ժողովքէն հինգ տարի յառաջ, որն որ (Զօրբորդ ժողովը) զինքը կը կոչէր “Ամէն անդամներու գլուխ, որդւոց հայր եւ Տիրոջ այգւոյն պահպանութեան պաշտօնեայ,,,: Ենկարելի է ասկից աւելի խօսելու յապմարեղանակ մը գտնուիլ, որն որ աս ժողովքին եւ աս Քահանայապետին խօսքերէն աւելի ազգու ըլլայ:

Ուրեմն հոս կենանք, եւ քննենք ու կշռենք թէ ինչ կը քարոզէ Ա. Աւետն:

Ա. Ա. Աւետն կը նկատէ որ թէպէտ առաքեալք հաւասար էին Կարգի իշխանութեան մէջ, կամ քահանայութեան լրութեան մէջ որչափ որ ձեռնադրութեամբ կը արուի, այսու ամենայնիւ աս իշխանութեան դործադրութեան եղանակին, տեղւոյն եւ մասնաւոր պարագաներուն նկատմամբ՝ մինակ Պետրոսի հպատակ էին, այնպէս որ թէպէտ եւ ինք Քրիստոս տուած էր անոնց առաքելութիւն բովանդակ աշխարհքիս վրայ, ի վերայ այսր ամենայնի հարկ էր որ աս առաքելութիւնը մէկուն միայն դերակայութեամբն ի գործ զրուէր: Արն որ, ուրիշ բառերով խօսելով, կը նշանակէ թէ Ա. Պետրոսի գերազանցութիւնը կը կայանար իրեն անոնց վրայ ունեցած իրաւաբանութեան վրայ, ինչպէս կ'ըսէ Ա. Յերոնիմոս թէ “Տասուերկուքին մէջէն մէկը մինակ ընտրուեցաւ, որպէս զի զլուխ մը հաստատելով՝ հերձուածոյ կաղելիութիւնը հեռանայ,,,:“

Բ. Աս գաղափարին վրայէն օրինակուած է եպիսկոպոսաց մէջի զանազանութիւնը, այնպէս որ՝ թէպէտ եւ ամէնքն ալ հաւասար են քահանայութեան մէջ, (ինչպէս նոյն Ա. Յերոնիմոս կը զլուցէ թէ “Ուր որ եպիսկոպոս մը դանուի, Հռոմ եղեր է, Գողգոթա եղեր է, Կոստանդինուպոլիս եղեր է, Հռեգիոն եղեր է, Եղեքսանդրիա եղեր է, Տանայիս եղեր է, անիկա նոյն

Ա. Ա. Աւետն թղթ. ԺԲ. առ. Անաստաս Եպիսկոպոս Թէսաղ:

կարգէն՝ նոյն քահանայութենէն է,, 1.) այսու ամենայնիւ մէկուն իրաւաբանութիւնը կը տարրերի իր ընդարձակութեամբը մէկալին իրաւաբանութենէն, ինչպէս ինք իրմէ ալ յայտնի է նկատմամբ Հռոմայ, Կոստանդինուպոլսի եւ Եղեքսանդրիայ. բայց եւ այնպէս (գաղափարը կատարելապէս նկարելու համար) միայն մէկ իրաւաբանութիւն մը կը գտնուի, որ հաւասարապէս ամենուն վրայ կը տարածուի, որովհետեւ ինչպէս մի միայն է Պետրոս առաքելոց մէջ, այսպէս մի միայն է Պետրոսի յաջորդը եպիսկոպոսաց մէջ: Եսիկայ աւելի աղէկ բացայացելու համար՝ Ա. Եւոն աւելի եւս յառաջ կ'անցնի վասն զի կ'ըսէ.

Գ. Եպիսկոպոսը գահերէց է իր թեմին մէջ, մետրապոլիտն՝ իր գաւառին, նախագահը² կամ կաթողիկոսը կամ պատրիարքն՝ իր պատրիարքութեան մէջ. բայց այս ամենայն կը դիմէ մէկ միայն նպատակի՝ “Յուրում կառավարութիւնն ու գագաթը կը կայանայ, ինչպէս Քոնիսիակիոս քահանայապետը կը նկատէ. այսինքն՝ որպէս զի իրենց միջոցովն ընդհանուր եկեղեցւոյ տեսչութիւնը միանայ Պետրոսի աթոռին հետ, եւ զիսայն հետ անմիաբանութիւն կամ երկպառակութիւն ըլլայ:

Այդ ով որ ուղիղ նկատելու ըլլայ, թէ առաքելոց խմբին եւ թէ եպիսկոպոսաց բովանդակութեան մէջ, կ'ուղենք ըսել թէ սկզբնական գաղափարին եւ թէ անոր օրինակին մէջ, ուրիշ բան չիգաներ՝ բայց եթէ երկու իշխանութիւն աստուածային կարգաւորութեամբ հաստատուած. Պետրոսի զիսաւորութիւնը, եւ առաքելոց եպիսկոպոսակցութիւնը. Պետրոսի յաջորդին զիսաւորութիւնը, եւ իր եղարդյ եպիսկոպոսակցութիւնը: Վասն զի ասկէց զատ՝ ինչ որ Մետրապոլիտներուն, Կախագահներուն կամ Պատրիարքներուն համար որոշուած է, ամէնն ալ եկեղեցական կարգաւորու-

1 Թէ մատենագիրը եւ թէ նոյն նորեր հրատարակուած տէտրակիսկ Ա. Յերոնիմոս, իր վերըբերուած մը օտար իմաստներու կը տանի: վկայութեամբը, աղէկ կը մեկնեն Ծառա. Յանրէ: .
աս խօսքերուն բուն միտքը, զորոնք

թեամբ սկսուած է, ուստի եւ պակսելու, աւելնալու կամ փոփոխուելու ևնթակայ է: Իրենք ուրիշ բան չեն ըներ՝ բայց եթէ թեթեւցընեւ այն խնամակալութիւնը, զորն որ ընդհանուր “Կախագահն” իր աստուածային սահմանադրութենէ ընդունած իշխանութեան զօրութեամբն ամէն եկեղեցիներուն վրայ ունի: Ասկից կը հետեւի որ աս գերագոյն “Կախագահն” իշխանութիւնն ամենեւին նուազութիւն մը չեկրեր անոնց գոյութեամբը: Ինչու որ անոնք իրեն դէմ ելլելու համար չդրուեցան, այլ իրեն հպատակելու համար, չէ թէ իրմէ վերցընելու համար այն խնամակալութիւնը որն որ իր գըլխաւորութեան զօրութեամբը բովանդակ եկեղեցւոյն հետ կը կապուի, այլ մինակնոյնը գիւրինցընելու համար:

Արնան այս այնպիսի գիպուածներ պատահիլ որոնց համար հարկ կը լսայ զանազան ամբողջ գաւառներու մետրապոլական իրաւունքները տարածել, կամ միացընել միայն մէկու մը ձեռք՝ որն որ պարտաւորի իրեն հպատակ եպիսկոպոսներն ու նաեւ արքեպիսկոպոսները հաստատել: Բայց ասոր հակառակ կրնան այնպիսի պարագաներ պատահիլ որոնց համար պատշաճաւոր կը համարուի որ ընդհանուր “Կախագահն” ամէն եպիսկոպոսներուն ալ ինք ուղղակի կամ անընդմիջապէս շնորհէ իշխանութեան տուչութիւնը: Ավական թէ մէկ եւ թէ մէկաւ գիպուածին մէջ ինք միշտ գերագոյն կը մնայ: Թաէ որ պատրիարք մամբաստանուելու ըլսայ, ինքն է՝ որ զանիկա կը լսէ, զանիկա կը դատէ, կ'արձակէ կամ կը դատապարտէ. եթէ անոր ձեռնադրութիւնը տարակուսի տակ կ'իյնայ, ինքն է՝ որ զանիկա կը հաստատէ կամ կ'ոչընչացընէ. եթէ անոր հաւատքին վրայ ամբաստանութիւն մ'ելլէ, ինք զանիկա անմեղ կամ յանցաւոր կը հրատարակէ. եթէ անոր կառավարութիւնը տիրապետականն է, իրեն հպատակ եպիսկոպոսները Գլուոյն կը բողոքեն, եւ անկից արդարութիւն կը գտնեն:

Առջեւ ատենաները, երբ որ հալածանաց երեք գարե-

լր նորածին եկեղեցին պիտի փորձէին, շատ պատճառ ներու համար պատշաճագոյն էր որ այն իշխանութիւնները՝ որոնք իրենց լրութեամբն ընդհանուր Կախագահին կը վերաբերէին, առատ չափով մը իր հպատակ եպիսկոպոսաց վրայ տարածուէին. բայց որպէս զի աս իշխանութիւններուն ազբիւրը յայտնի ցուցուի, վերի երկու դիպուածներուն մէջ ալ առաքելութիւնը կամ տուչութիւնը Պետրոսէն կը յառաջանար: Եղեքսանդրիա՝ Հռոմայեցւոց կայսրութեան երկրորդ քաղաքը՝ Պետրոս իր Մարկոս աշակերտը խրկեց պատրիարքական իշխանութեամբ. Անախոր՝ կայսրութեան երրորդ քաղաքը՝ ինք անձամբ եօթը տարի նատեցաւ, եւ հոն իր աւագութեան հետքը թողուց: Բայց Հռոմի մէջ վերջապէս հաստատեց իր իշխանութեան լրութիւնն ու ծշմարիտ գլխաւորութիւնը՝ զորն որ Աստուած իրեն յանձնած էր իր խորհրդաւոր մարմնոյն միութեան համար: Երդ՝ եթէ սասցէ է որ առջի չորս դարերուն մէջ աս Պետրոսի երեք աթոռներէն զատ ամենեւին ուրիշ աթոռ մը պատրիարքական իշխանութիւն չունէր, ի՞նչ պէս եղաւ որ առաքեալներէն եւ ոչ մէկը եկեղեցւոց մը իր առաքելական իրաւաբանութիւնը չմողուց: Ա. Պօղոս ստուգիւ Խփեսոսի եկեղեցին հաստատած էր, եւ Ա. Յափշանէսի իր առաքելական իշխանութիւնն ի գործ կը զնէր թէ նոյն եկեղեցւոյն եւ թէ նաև Պետրոսի մահուանէ ետքը Ասմայի բոլոր դաւառներուն մէջ. ի վերայ այսր ամենայնի Խփեսոսի եպիսկոպոսը միշտ ստորին սատիճան մ'ունեցած է: Առասանդինուպոլիս պատրիարքական աթոռ եղաւ՝ միայն Յունաց կայսրներուն ճանրակշիռ տէրութեան համար. իսկ Խրուսաղէմ նոյն սատիճանը հինգերորդ դարէն յառաջ չունեցաւ, ան ալ մինակ Աստուծոյ քաղաքը յարգելու համար:

Երեւմաից ամէն բաներուն դէմ հին նախանձաւորութիւնները՝ որոնք յունական մոտաց մէջ կը խմորուէին, եւ որոնք բազմաթիւ մանր հերձուածներէն ետքը՝ վերջապէս Փոտիոսին ատենը յայտնի ու բոլորա-

կան ապստամբութեան գարձան, առջի գարերուն մէջ Սղեքսանդրիայի ու Ծնախոքայ աթոռներուն մեծ իշխանութիւններ արուելուն պատճառներէն մէկն եղան։ Իսայց առով ալ, երբ որ քահանայապետը մեծ գատերու մէջ, զանոնք՝ ըրած գործքներուն համար պատասխան ու համար տալու կը կանչէր, եւ ոչ ձայն մը կը հանեին անոր գլխաւորութեան նկատմամբ։

Ա երջի ատենները հարկաւոր տեսնուեցաւ որ ի սկզբանէ Ա. Պետրոսի գլխաւորութենէ բղխած ու տարածուած իշխանութիւնները, ինչպէս Թաեսաղոնիկէի դիպուածին մէջ տեսանք, նորէն իր աթոռը դառնան, եւ բովանդակ մարմնոյն զլուխն ուղակի հաստատէ իր եղայրները։ Ես որոշումն ընելու շատ պատճառներ կը ստիպէին։ Խւ իրաւցընէ, միայն մէկ քանին հոս յիշելու համար, այն ամենազօր ազգային սէրը՝ որն որ մեր ժամանակիներուն սեպհական յատկութիւններուն մէջ գլխաւորն է, արդեօք եկեղեցւոյ շենքը հազարումէկ կտոր չէր ըներ, եթէ ամէն մէկ ազգի Կախագահը պատրիարքական իշխանութիւն ունեցած ըլլար։ ուր որ զիտենք թէ նոյն իսկ Հռոմէական պետութեան անյազթքաղուկը՝ որն որ այնչափ իրարու հակառակ ազգեր մէկ ամբողջի մը կերպաւորած էր, չլրցաւ Յունաց՝ Լատինացւոց դէմ ունեցած բնածին հակառակութիւնը (հակակութիւնը) մարել։ Խւ նոյն իսկ քաղաքական իշխանութեան բռնական նախանձաւորութիւնը ամէն մէկ ազգին մէջ չէր բռնադատեր արդեօք իր հպատակները՝ իրենց հոգեւոր իրաւանց գործածութիւնն իր ձեռքը յանձնելու, թէ որ ասոնք իրենց պաշտպանութիւնը չդատնէին մի միայն աստուածային սահմանադրութեան կապանաց տակ՝ որով Քրիստոս ամէն ազգ Պետրոսի աթոռին հետ կապած էր։ Ա այս ան գժրախտ եկեղեցւոցն՝ որ այսպէս նոյն կապը խղած է, ինչու որ վասն շատ չ'անցնիր՝ ամեննեւին հաւատքը չունեցող քաղաքագէտք զինքն իրենց ցեխոտ ստուդներուն տակ կ'առնեն, իրաւագէտք հաւատաց ինոդիրներու մէջ իր գատաւոր-

ները կը լսն, եւ ասոնց ամենուն իշխանութեան ձեռքը կիյնայ մարդուս խիղձը սպանանելը, ինչպէս կը պատահի (Ընդդիա) ծովագետական ատեանին բողոքին մէջ:

Բայց դառնանք մեր առաջարկութեան: Ուրեմն Եւ գարուն կէսերը, Պիտրոսի աթոռին գլխաւորութիւնը տեսանելի եկեղեցական ընկերութեան կառավարութեան նկատմամբ՝ հրապարակաւ ճանցուած ու քահանայապետներէն եւ ընդհանուր ժողովքներէն որոշուած էր, եւ ասով՝ եկեղեցական հրահանգաց կաղմուածքին հիմերը՝ ան ատենէն հաստատուն զրուած էին ապագայ գարերուն համար, որոնց իրարու յաջորդելու ատեն՝ նոյն տիեզերական գլխաւորութիւնը պահուեցաւ ամենայն ճշդութեամբ իր էութեան ու լութեան մէջ, ինչպէս որ հիմայ կը գտնուի՛ ոչ աւելի եւ ոչ նուազ: Եւ այլազգ ալ չէր կրնար ըլլալ, ինչու որ աս զլիսաւորութիւնը Աստուծմէ զրուեցաւ եկեղեցւոյ ծննդեան ատենը, եւ մնացած ամէն ստորին իշխանութիւններն անոր մէջ բովանդակեցան:

Բայց աս գլխաւորութիւնը հաւատոյ նիւթերու մէջ ալ հաւասարապէս անհակառակելի բա՞ն էր: Արնայի պատասխան տալ թէ իրաւաբանութեան աղբիւր եղողը՝ նոյնպէս պէտք է որ վարդապետութեան վերին դատաւոր ըլլայ: Վասն զի այն մեծ ու տեսանելի ընկերութիւնը մինակ հաւատքովը կ'ապրի ու անոր վրայ յենած է, եւ ով որ անոր արտաքին կերպարանաց միութիւնը կը պահէ, հաւասարապէս անարատ պէտք է որ պահէ նաեւ հաւատքն ալ, որն որ այն մարմնայն կերպարորիչ հողին է: Բաց ասկից՝ երբ որ արտաքին հաղորդակցութիւնը հաւատոյ պակսութեամբը վտանգի մէջ ինկած է, դաւանութեան խնդիրը հաղորդակցութեան խնդրոյն հետ խիստ մեծ կապակցութիւն կ'ունենայ, ու մի միայն վճիռ՝ երկու խնդիրն ալ մէկտեղ կ'որոշէ, եւ այսպէս հօգեւոր իրաւաբանութեան իրաւունքը՝ ուրիշ ամէն իշխանութիւն կը ջախջախէ, բաց ի մէկէն՝ զորն որ Վարիստոս դրած է զանիկա հաս-

տատուն բռնելու համար : Կիրնայի դարձեալ պատասխան տալ թէ մենք Աստուծմէ ետքը՝ իրօք Ա. Լեւոնի շնորհակալ ըլլալու ենք Մարդեղութեան ճշմարիտ վարդապետութեան համար . վասն զի արեւելեան եկեղեցին նուաճուած ըլլալով քաղաքական իշխանութենէ մը, որուն առաջին պաշտօնեան հերետիկոսապետին (Եւտիքեսին) բարեկամն էր, եւ դարձեալ նաեւ ինկած ըլլալով ներքին ու խորունկ քաղցկեղի մը մէջ՝ զորն որ բժշկելու զօրութիւնը հատած էր, օրինաւորապէս գումարուած ընդհանուր ժողովքի մը մէջ քիչ մը ատեն Եւտիքեսի վարդապետութիւնն ընդունած եւ իրօք անոր հերետիկոսութեան մէջ ինկած էր : Իայց Ա. Լեւոն շուտով ոչընչացուց ան ժողովքը . Ա. Լեւոն դատապարտեց այն վարդապետութիւնը եւ հրաման հանեց որ նորէն ու աւելի եւս թուով ժողովքի նստի նոյն արեւելց աշխարհքը, որն որ շատ դարերէ վեր ամէն նկատմամբ իր իշխաններուն կամացը գերի եղած էր : Պատուիրեց վեցհարիւր եպիսկոպոսաց որ բառ առ բառ կապուին իր թղթերուն՝ որոնց մէջ ճշմարիտ հաւատքը ճոխութեամբ սահմանուած էր, եւ աս մի միայն միջոցն եղաւ՝ որ զերենք, այսպէս ըսելու համար՝ իրենց կամացը գէմ, չորս դար ալ եկեղեցւոյ միութեան մէջ պահեց :

Իայց գանք ուրիշ մէկ ամենանուրը հակածառութեան մը՝ որն որ ամենէն աւելի զեկեղեցին չարչարեց, այնպէս որ երկայն տարիներով շատ յոդնեցուց զնոյն խիլ Ա. Օգոստինոս, որն որ այն Պեղագեան խնդրոյն մէջ այնչափ աշխատութիւններէն, այնչափ զրուածներէն ու աղօթքներէն եաքը, վերջապէս որո՞ւն դիմեց վերջնական որոշումն ընդունելու . — Պետրոսի աթոռունին : Եփրիկեցւոց երկու ժողովներն արդէն դատապարտած էին եւ իրենց վճիռները՝ զորոնք Ա. Օգոստինոս զրած էր, Խննովկենախոս Ա. Քահանայապետին խրկուեցան հաստատութիւնն ընդունելու համար, նոյն վարդապետին ու մէկ քանի իր բարեկամներուն թղթուքը մէկաեղ, որուն մէջ կը զրէր . “Չէ թէ մենք մեր

փոքր վտակը՝ ձեր լսյնածաւալու առատ աղքիւրին վրայ
կը հեղունք՝ զանիկա աճեցրնելու համար, այլ աս ժա-
մանակիս մեծ փորձութեան մէջ, (որմէ ազատէ զմեզ
Ենիկա՝ որուն կ'ըսենք. Այս տանիր զմեզ ի փորձու-
թիւն,) կը բաղձանք որ աս բանս ձեզմէ որոշուի, եւ մեր
փոքր վտակն ալ ծորէ ան վտակներուն դլխէն՝ ուստի
որ ձերը յորգութեամբ կը բխէ, եւ ձեր պատասխանովը
մի եւ նոյն շնորհաց հաղորդակցութեան մէջ գտնուել-
նուս վրայ միսիթարուինքն՝¹ Ա. Խննովկենտիոս (416)
ասոր պատասխան տալով՝ կը գովէ Կալքեդոնի ժո-
ղովքը՝ աս խօսքերով. “Աս խնդիրներուն մէջ, կ'ըսէ,
(որոնք եպիսկոպոսներէն եւ առաւելապէս աս Ճշմարիտ
օրինաւոր եւ ուղղափառ ժողովքէն արժանի էին ա-
մենանուրբ Ճշգութեամբ քննուելու,) հին աւանդու-
թեան օրինակներուն հետեւելով՝ եւ եկեղեցական
հրահանգները չմոռնալով, անչափ աւելի հիմայ ձեր
կրօնին զօրութիւնը Ճշմարտապէս ցուցուցիք խոր-
հուրդ հարցընելովնիդ, որչափ որ ասկից յառաջ ձեր
վճիռը տալին ետքը՝ զանիկա մեր դատաստանին տակ
ձգելը հարկաւոր համարելովնիդ. աղէկ խելամուտ ըլ-
լալով առ առաքելական աթոռն ունեցած ձեր պար-
տականութեան, մանուտանդերը մենք ամէնքս ալ՝ որ աս
պաշտօնիս մէջ զրուած ենք, նոյն խսկ Առաքելոյն ետե-
ւէն երթալու կը բաղձանք, որմէ որ նոյն եպիսկոպոսու-
թիւնն ու անոր իշխանութիւնները բղխեցին։ Առաքե-
լոյն հետեւելով՝ մենք ալ չարը դատապարտել եւ զո-
վելին ընդունել ու յարգել սորվեցանք։ Աս վերջնոյս
կարգն է ձեր գործքն ալ, որ նախնի Հարց սահմանա-
կրութիւններն ոտքի տակ առնել չուզելով, քահա-
նայական պաշտօնին համաձայն՝ կատարեցիք զայն ամե-
նայն զորն որ անոնք չէ թէ մարդկային՝ այլ աստուա-
ծային խորհրդով սահմանեցին, թէ ինչ խնդիր որ մեր-
ձաւոր կամ հեռաւոր դաւառներու մէջ քննութեան
կամ՝ որոշման տակ լինայ, վերջնական վճիռը չորուի՝

մինչեւ որ աս աթոռին չծանուցուի, որպէս զի անոր լի եւ կատարեալ ճոխութեամբն այն վծիուը՝ (թէ որ իրաւացի է,) հաստատուի: Եւ անկից՝ ուրիշ եկեղեցիք ալ (ջրերու ալեաց պէս, որ իրենց բնական աղբիւրներէն կը բղիսեն եւ աշխարհքին ամէն կողմը յստակ աղբերակունքի մը անսպառոր ջրոց պէս կ'ընթանան,) պիտի սորվին թէ ինչ պէտք են հրամացել եւ ինչ բան մաքուլ մարմարոց արժանիկ՝ ջրոց պէս պիտօր մաքրեն, եւ ինչ բանէ՝ իբրեւ անմաքրելի ցեխով աղտոտած՝ պիտի հեռանան,¹:

Հոս աւասիկ սուրբ Խննովկենտիոս կը հաստատէ թէ Ա. Հաւատոյ վերաբերեալ խնդիրները պէտք են սուրբ գահին որոշման տակ կյանալ: Ի. Աս աւանդութիւնը սուրբ Գրոց վրայ հիմնած էր, այսինքն՝ մեր Փրկչին սրբոյն Պետրոսի տրուած առանձնաշնորհութեանց վրայ: Դ. Առուրբ գահին վծիոներն անսխալ են. “Վկանակիստ ակունքէն յստակ ջրեր կը ծորեն,,: Դ. Աշխարհքիս ամէն եկեղեցիները միշտ պարտաւոր եղած են ան որոշմանց զրուխ ծուելու, “որպէս զի ուրիշ եկեղեցիք ալ սորվին թէ ինչ պէտք են հրամացել,,²:

Սոյն սուրբ Խննովկենտիոս “Եռումիդիայի ժողովքին կը դրէր. “Ճրութեամբ ուրեմն եւ պատշաճօրէն (հին կանոնին հետեւելով, զորն որ գուք ալ գիտէք թէ բուլոր տիեզերք կը պահէն), առաքելական ճոխութեան դաշտնի դասաստանաց, ան ճոխութեան, կ'ըսեմ, որուն արտաքին երեւցած առաւելութիւններէն զատ՝ ամէն եկեղեցիներուն խնամակալութիւնը տրուած է, խորհուրդ կը հարցընէք թէ ինչ վծիու պէտք է տալ տարակուսական բաներու մէջ: Իսայց ասոնց վրայ խօսելը կը թողում, ինչու որ գիտեմ թէ աղէկ տեղեակ էք, զորն որ ձեր խոհեմութեամբը գործքով ալ հաստատեցիք, զիտնալով որ ամէն դաւառներու մէջ առաքելական աղբիւրէն անդադար պատասխանը կը հոսէ անոնց՝ որոնք զանիկա կը խնդրեն: Եւ մանաւանդ երբոր հաւատոյ վրայ խնդիր մը կը բացուի, ես անանկ կը դա-

1 ԲԸՆ Տիամիկ, Անսխալ. Ք. Հո. : 2 Կոստ. Թաղթք. Ք. Հո. 868:

տիմ որ մեր ամէն եղբարքն ու եպիսկոպոսակիցները պէտք է որ դիմեն առ Պետրոս՝ իրենց անուան եւ ճուխութեան աղքակը, ինչպէս որ ձեր սիրելութիւնն ալ ըրաւ, որն որ ընդհանուր տիեզերաց վրայ ամենայն եկեղեցեաց օդատակար պիտ' որ ըլլայ: Ա ասն զի ասով ամէն չարեաց գտիչները պիտ' որ հարփադրին մեղմանալու, երբոր իրենք զերենք՝ կրկին ժողովոց տուած տեղեկութեանց համաձայն՝ մեր վճռոյն որոշմամբն եկեղեցւոյ հաղորդութենէ կտրուած կը տեսնեն: Ուրեմն ձեր սիրելութիւնն ասով կրկին բարիք կը վաստրի, որով հետեւ թէ գուք կ'օդախք կանոնները պահելովնիդ, եւ թէ ձեր արդեամբը բոլոր տիեզերք ալ կ'աղատին: Ինչու որ ասկից ետքը ուղղափառաց մէջէն ովկ պիտի հաղորդակցի Վրիստոսի հակառակորդաց հետ,,¹:

Հոս ալ վերը զրուցածներնէս զատ՝ կինանք նկատել, թէ Ա. Եմենեւին հաւատքի վերաբերած բան մ'որոշուած չէր համարուեր՝ ցորչափ Պետրոսի աթոռին առջեւն ելած ու Քահանայապետան անոր վրայ վճիռ տուած չէր: Ի. Եր վճիռ տալէն յառաջ մասնական ժողովներուն որոշումները պարտաւորիչ արժէք չունեին. “Թօնէ տարակուսական բաներու մէջ՝ ինչ չէր պէտք է բաւլ,,,: Գ. Ես որոշումները քահանայապետական վճռէն յառաջ ուրիշ զօրութիւն չունեին՝ բայց եթէ իրբեւ խորհրդակցութիւն ու տեղեկութիւն մը Քահանայապետին առջեւը զրուած դժուարութեան մը վրայ. “Արկին ժողովոց տուած տեղեկութեանց համաձայն,,,: Գ. Քահանայապետին վճիռը՝ որով ժողովները կը հաստատէր, զերագոյն դատաստան էր, որն որ դատապարտուածները եկեղեցւոյ հաղորդութենէն կը մերժէր. “Երբոր իրենք զերենք մեր վճռոյն որոշմամբն եկեղեցւոյ հաղորդութենէն կտրուած կը տեսնեն,,,: Ե. Ինչպէս եպիսկոպոսք իրենց ժողովուրդները կը հպատակէին այսպիսի վճռոյ. “Ուղղափառաց մէջէն ովկ պիտի հաղորդակցի Վրիստոսի հակառակորդաց հետ,,:

¹ Բ. Ը. Տիտիկ, վասն անսխալ. Ք. Հու:

Ա. Խնովկենտիոս ասկից աւելի բան չեր կրնար ըստ իր աթոռին իշխանութեան վրայ: Ի վերայ այսր ամենայնի ի՞նչ կըսէր ասոր վրայ Ա. Օգոստինոս . աշհաւասիկ իր խօսքերը: “Խնք (Ա. Խնովկենտիոս) ամէն բանի ան պատասխանը տուաւ, որն որ իրաւացի էր եւ պատշաճ առաքելական աթոռին առաջնորդին,¹: Բայց Քահանայապետին աս տուած պատասխանւոյն աղդեցութեան վրայ Ա. Օգոստինոսին ըսած խօսքերն այնչափ հոչակաւոր եղան՝ որ առակ եղած են: Ասոնք են իր խօսքերը. ‘Վրգէն աս նիւթին նկատմամբ գումարուած երկու ժողովներուն գործքերն առաքելական աթոռին խրկուեցան, ուստի որ պատասխանն ալ եկաւ. Խնդէրը վերջացաւ, Աստուած տար որ մոլորութիւնն ալ անդամ մը վերջանար,²:

Ա. Հարկ չերեւար կրկնելու թէ ի՞նչ կիմանար Ա. Օգոստինոս այն “Դշխանութեամբ” որն որ, կըսէ, միշտ ծաղկած էր առաքելական աթոռին վրայ,, : Ասիկա, ինչպէս մեզի կ'երեւայ, կը պարտաւորէ ուրիշ ամէն եկեղեցիները հաւատքով միացած ըլլալու անոր հետ՝ որն որ իր վրայ կը բովանդակէ այն առաքելական խոստովանութեան արմատը, որ Տեառն մերոյ երկու բնութեանց դաւանութեան կը վերաբերի, որուն հատուցում մ'ընելու համար խոստում տրուեցաւ՝ եկեղեցին իր վրայ շնորհու: Ա. Օգոստինոս եւ Ա. Խնովկենտիոս կը բացատրեն Ճշմարիտ հաւատքը՝ Ա. Կիպրիանոսին բերած աղբիւրի նմանութեամբը, որն որ եպիսկոպոսութեան միութեան վրայ ըսած ատեն թէ Ամէն մէկը մէջ մէկ մաս ունի առանց ամբողջին բաժանմանը, կը զրուցէ թէ “Աշրոր միակ աղբերէ մը շատ վատակներ կը վագեն կ'իշնան, թէպէտ աս վատակներուն բազմութիւնն անանկ կը ցուցընէ որ ան յորդ ու առատ բղիսող ալիքները ցիր ու ցան կը տարածին, այսու ամենայնիւ այն բազմութեան միութիւնը՝ անարատ իրենց սկիզբներուն վրայ կը մնայ . . . : Այսպէս նաեւ եկեղեցիներուն:

1 Ա. Օգոստ. Հատ. Ե. 645:

2 Ա. Օգոստ. Թաղթ. 43:

զեցին . . . իրմէ կը բղխէ եւ կը տալուածէ որչափ որ կարելի է յորդ առաս վտակներ, այսու ամենայնիւ մի միայն է գլուխը, մի միայն՝ ակունքը,,^{1:}

Ա Այսափ եւ այսպիսի յայտնի ու անպատճռուակ վկայութիւնները տեսնելն երգը, զօրոնք գլխաւորաբար երկու մեծանուն Հայրապետները, Ս. Օգոստինոս եւ Ս. Վիպրիանոս՝ Աքիլիկցւոց եկեղեցւոյն առաջին չահերը, եկեղեցւոյ մուութեան եւ սրբոյն Պետրոսի ու անոր յաջորդաց՝ ընդհանուր եկեղեցւոյ վրայ ունեցած զինաւորութեան վրայ ըոլոր տիեզերաց առջեւ տուած են, զարմանալի ու անըմբնելի բան կ'երեւայ, թէ ինչպէս մօտերս հրատարակուած տետրակի մը մէջ աս երկու Հայրապետներուն խօսքերը՝ եղծած ու կրծատած՝ քահանայապետական զընխաւորութեան գէմ յառաջ կը բերուին :

Սուրբ Օգոստինոս յայտնի կը վկայէ, կ'ըսէ զրողը, թէ “Քրիստոս ասաց Ուետրոսի ես աղաւեցի վասն քո. զի մի պակասեցին հաւատք քո. եւ դու երբեմ դարձցիս եւ հաստատեցէս զեղբարս քո. մի թէ միայն վասն Պետրոսի աղաւեցաց ի բաց հանելով զՅակորոս՝ զՅօհաննէս՝ եւ զայլ առաքեալն. եւ յայտնի է, որ ի դէմ Ուետրոսի՝ ի միասին իմացեալ լինին բովանդակ առաքեալքն, վասն այսորիկ ընդ աղաւեցին վասն Պետրոսի՝ առանց երկրայութեան աղաւեցաց վասն ամենեցուն,,,:^{2:}

Նախ առաջին ան Խնդէր+ է հնա եւ է նոր քրութանաց ըսուած մատենագրութիւնը, ուստի որ աս հասուածն առնուած է, Սուրբ Օգոստինոսին մատենագրութիւնը չէ, ինչպէս առհասարակ ամենուն յայտնի է, այլ անծանօթ հին հեղինակի մը. (տես Յ. Պ. Մինեի Արքոց Հարց գործքերուն նոր ապագրութիւնը. Ս. Օգոստ. Հատ. Գ.

Մասն Բ. Եր. 2206.): Այսու ամենայնիւ նոյն իսկ բնագիրն աղաւալ ու կրծատ թարգմանութեամբ յառաջ բերուած է. Լատին բնագիրը կըսէ Et Petro dicit: Ecce Satanus expostulavit, ut vos ventilet sicut triticum: ego autem rogaui pro te, ut non desicias fidem tua; et tu aliquando conversus confirmas fratres tuos. Quid ambigitur? Pro Petro rogabat, et pro Jacobo et Joanne non rogabat, ut caeteros laceam? Manifestum est in Petro omnes contineri: rogans enim pro Petro, pro omnibus rogasse dignoscitur. Semper enim in praeposito populus aut corrigitur aut laudatur. (J. P. Migne. Patrologiae Curs. S. Aug. Tom. III. P. alt. Quest. ex N. T. c. LXXV.) Ճիշդ թարգմանութիւնն աս է. “Եւ ասէ յՊետրոս, Ահա սուսանայ իւնտիւթեալ վեհերէլ իւրիւ և շահուան. այլ եւ առավելուի ձաւուած +, ու մի պատուածին հաստած +, եւ դու իւրիւն քրոջիս եւ հաստածուոյիս վեհբար +, Երկրայեցին ինչ որ արգեւք, վասն Պետրոսի աղաւեցը, իսկ վասն Յակորու եւ Յովաննու, զի զայլց լուռ իսկ եղէց, ոչ աղաւեցը: Յայտ է թէ է Պետրոս անուելն բանադրութեալ էն. զի յորման վասն Պետրոսի աղաւեցի, վասն ամենեցուն երեւի աղաւեցեալ: Քանզի միշտ իսկ է գլւանութիւն իւրաքի և ամառաւութիւն էն. յարքիւլ գումակ և առաջարար կան կրերին ծանօթ յայտաբարութիւններուն առաջին ախոցեանն ու պաշտպանը, այսպէս կը խօսի (Առածութիւնք ի վերայ Աւետա-

Ասոր համար է որ նոյն իշխանութիւնը՝ որ հաւատոյ ու հաղորդակցութեան միութիւնը պահելու պարտքն ունի, այնչափ կը գործէ եւ այնչափի ալ մինակ կարող է,

բանի, օր. Հ. 1) "Ո՞վ կրնայ տարակուսիլ որ սուրբն Պետրոս աս ազգիքով ընդունած ըլլայ հաստատուն, անցարթել, անշարժ, եւ դարձեալ այնպիսի առատ հաւատք մը՝ որ կարող պիտ'որ ըլլար հաւատել ոչ միայն հաւատացելոց հասարակութիւնը, այլ նաև իր եղբարքը՝ զատաքեաները, եւ հօտին հովիւները, արդելելով զատատանան որ զիբենք չմնալէ: Եւ ասքանս յայտնապէս կը պատշաճի անխօսքին՝ որ ըստաւ Դուռ է վեր. եւ քու Ամենն անուննդ Ախիմ (Պետրոսի) փոխեցի՝ ի նշան հաստատութեան, զորն որ կ'ուզեմ քեզի հաղորդել, ոչ միայն քեզի համար, ոյլ նույտ բուր եկեղեցոյ հոմեր, ինչու որ վառաշահուաց առ Ավագ Հետոյ լինելու: Դարձեալ մեկնելով Քրիստոսի առ խօսքերը, Այլ եւ ուղարձէ Հան +, յառաջ կը տանի իր խօսքն ու կ'ըսէ. "Պէ՛րէ, Ես էւ կ'ու հոմեր ուղարձէ, քեզի համար մասնաւորապէս, քեզի համար առանձինն եղանակաւ. չէ թէ Քրիստոս մէկաները զանց առաւ, այլ, Բաւեր Ս. Հոգէ է Քրիտ, զգլուխը հաստատելով՝ ասով կ'ուզէր արգելել որ անդամները չգեղեւին: Ասոր համար է որ ըստաւ. Ես ուղարձէ Հան ՔԱՅ, եւ չէ թէ՝ Ես ուղարձէ Հան ՁԵՐԻ: "

"Նոյն վերյիշեալ Գրիչը կը համարձակի նաև որբայն Ախիմիանոսի բերանն այս խօսքերս ալ դնել. "Փականքն ոչ տաւան նման միայնակ (այս Բնիքն՝ Պետրոսի), այլ միութեանն եկեղեցւոյ, : Եւ դարձեալ թէ "Մի միայն է եկեղեցին ի բազում անդամն բաժանեալ, եւ մի միայն հովուութիւն տուեալ բազում հովուաց որք համաճայն են ի վարդապետութիւնն հաւատաց...:

Աս Խօսքերը բոլորովին հակառակ են Ս. Վարդապետին մտացն ու բանիցը: Ս. Կիպրիանոս կը զուոցէ. Et erit unus gress et unus pastor. Et esse posse uno in loco, aliquis existimat, aut multos pastores aut plures greges? Apostolus item Paulus, hanc eamdem nobis insinuans unitatem, obsercat et hortatur dicens: Obsecro inquit vos, fratres, per nomen domini nostri Jesu Christi, ut id ipsum dicatis omnes, et non sint in vobis schismata. Sitis autem compositi in eodem sensu et in eadem sententia, etc. (lib. de unit. Ecce.) "Եւ եղիցի մի հօտ եւ մի հովիւ: Համարիցի որ ինչ արգելութէ գուցէ հնար զի ի միում վայրի հովիւք բազում մինիցին եւ հօտը բազումի: Նոյն գունակ եւ Պաւլոս առաքեալ զնմին միութենէ թելադրեալ աղաւէ յորդորելով եւ առէ. "Աղաւէմ զենց, եղի բարք, յանուն Տեառն մերոյ Ցիստոսի Քրիստոսի զի ամենեքեան զնոյն խօսիցիք, եւ մի իցեն ի ձեզ հերձուածք. այլ իցեք միամիտը համակամք համակարիք, (Պէ՛ր Հան Գումբան Եկել.): Եւ դարձեալ "Ecclesia est una, et super unum, qui claves ejus accepit, Domini voce fundata est. (Ep. 73. Ad Jubaianum) որ է. "Մի է եկեղեցի եւ հիմն նորա ի վերայ Ամենն, որ զփականն նորա ընկալաւ, Տեառն բանիւ եղեալ", (Թաղթ. 73.) Այսպէս նաև եկեղեցւոյ միութեան վրայ գրած ճառին մէջ, ուստի որ առաջիկայ հաստածը կ'առնենք, իր բուն միտքն ու հարազան խօսքերն ասոնք են: "Հանդէս հաւատանութեան ճշմարտութեանն, կ'ըսէ, զի րին առ, համա-

վասն զի հաւատոյ եւ հաղորդակցութեան նիւթի մէջ ունի պարտաւորիչ¹, ամեզեցրական, անընդմիջական եւ գերադոյն իրաւարանութիւն։ Աշ աս իշխանութիւնը և գալուն մէջ ի դործ դրուած էր եւ ոչ մէկը բողոք

ռառել է։ Խօսի ընդ Պետրոսի Տէրն, “Ես քեզ առեմ, առէ, թէ դու ես վէմ, եւ ի վերայ այդր վեմի շինեցից զեկեղեցի իմ եւ գրունք դժուոց զնա մի յաղթահարեսցեն։ Եւ քեզ տաց զփականս արքայութեան երկնից, եւ զոր կապիցես յերկրի եղիցին կապեալ եւ յերկինս, եւ զորս արձակիցես յերկրի եղիցին արձակեալ եւ յերկինս։ Եւ դարձեալ ցնդյն յետ յարութեանն իւրում առէ “Արածեա զուխարս իմ”, ։ Ի հոր մայուս վերայ շենք նշիւնցի իւր եւ նիւ այ ուրաքար ուրանիւ շշւերու իւր։ Եւ թէ այս եւ ամենայն իսկ առաքելցն յետ յարութեանն բաշխեալ, բաժանէ զզուգական իշխանութիւնն ասելով “Ուզէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զենց. առէ բ Հոգի սուրբ, եթէ զուրուք թողուցուք զենց թողիցին նամ, եթէ զուրուք ունիցիք կամեալ լիցին, բայց զի յայտ զփութիւնն առնիցէ, կարգեաց եղ ճոխութեամբն իւրով զի սկիզբն եւ բխումն միութեանն այնորիկ է դուշ առէ առնուցու սկիզբն։ Լինել էին եւ ային եւս առաքեալք որ ինչ Պետրոսն էր, հանդյն հազարութիւն առեալ Եւ պատույն Եւ իշխանութեանն, բայց սկիզբն ի միութենէ անտի ելեալ յառաջ խաղայ, եւ չուներեց չւնառուրունա՝ Պետրոս Շահն, զի գ եկեղեցիք քրիստոսի երեւիցի եւ գ առերու։ Եւ հովիւք ամենեքին են եւ հօսն մի երեւի, որ ի բոլորեցունց առաքելցն միաշունչ միարանութեամբն արածիցի, զի մի երեւիցի եկեղեցի քրիստոսի . . . Որ զայն միութիւն եկեղեցւոյ չունի, համարիցի թէ զհաւատոսն ունիցի։ Որ ընդ եկեղեցւոյ գոռայ որ կամ դի-

մագարձ լինի, որ շնուռն Պետրոսի յուրա վերայ եկեղեց լինեցան՝ բաշաւ նու, իորինցից թէ յիշեցան իւր . ուր եւ երանելի առաքեալն Պատշազն զնոյն վարդապետութիւն ընծայեցուցեալ զիսր հուրդ միութեանն գուշակիցէ, յորժամ ասիցն . “Մի մարմին եւ մի հոգի, մի յցոյ կոչման ձերոյ, մի Տէր, մի հաւատոք, մի մկրտութիւն, մի Առառուած, Բաղձալի էր աս գեղիցիկ ճառին մեծ մասը հոս տեղս յառաջ բերել, թէ որ ամբողջը թարգմանած ու հրատարակած չըլլար (Տէր Արբոն Կիշեւուն կիորին կորութանցուց կորիստուսէ, Գիրշ վան Գունդիւն եկեղեցոյ։ Ա էկնուն, 1846)։

Մեր աս մատենագրութեան սահմանն ու վախճանը շիներեր մեզի իշեալ նաեւ ան ամեն անվաւերական գեղաքերուն ու կարկատուն ձեռնարկութիւններուն վկայ, որոնկ ձեռաց տակ գտնուած մէկ քանի աստուած արանութեանց փրցուն ու հնացած առարկութիւններէն եւ կամ գուցէ նաեւ բողոքոցաց զրութեաններուն մէջն ասդիւն անդիւն մուրացածոյ ժողվուած ու կցկցած կերեւան, որոնց արդէն պատասխանը տրուած լըննցած է։

Պարզմութիւնն ու տգիտութիւնը պատրել գիւրին է։ Բայց ինչպէս որ անկեղծութիւնն ու հաւատարմութիւնը մատենագրէ կամ որ եւ իցէ գրուածքէ մը պահանջուած առաջն պայմաններն են, այսպէս նաեւ հաւատարմութիւնը կամ անհաւատարմութիւնը՝ մատենագրի կամ որ եւ իցէ գրուածքի քաջ նկարագիրը կու տան։ “Ծունանիւն թիւնուն թիւնուն”։

մը կ'ընէր, որովշետեւ այնպիսի իշխանութիւն մըն էր՝
որ ՚Քրիստոսի կարդագրութենէն՝ իրբեւ իր սկզբանէն
կը բխէր, եւ նախընթաց դարերուն մէջ իր գործա-
գրութեան օրինակն ունէր, ամեննեւին յափշտակու-
թեան կասկած վրան չունենալով։ Եւ հոս՝ տասը դար
ետ ձգելով՝ դանք Կոստանդիիայ ժողովին ատենները
մանենք, որպէս զի կարող ըլլանք այն անձին վկայու-
թիւնը յառաջ բերել՝ որն որ նոյն ժողովոյն հոգին էր,
եւ առաջին սկիզբն եղաւ ան Գաղղիական ըսուած կար-
ծիքներուն։ ի վերայ այար ամենայնի ինքն ալ կը խոս-
տովանի, ինչպէս պիտ' որ տեսնենք, այն վարդապէտու-
թիւնը՝ զօրն որ Իննովկենափառ ու Եւոսն կը սորվեցը-
նեն քահանայապետութեան ու Եպիսկոպոսութեան ի-
րարու հետ ունեցած յարաբերութեան վրայ։

“Քահանայապետական աւագութիւնը դրուեցաւ
՚Քրիստոսէ գերբնապէս եւ անընդմիջաբար՝ իրբեւ միա-
պետական ու արքունական իշխանութիւն մը եկեղեցա-
կան նուիրապետութեան¹ մէջ, եւ անով (քահանայա-
պետական աւագութեամբ)՝ որ ՚Քրիստոսէ ետքը մի
միայն ու գերապոյն է, զնուորեալ եկեղեցին մի կ'ը-
տուի։ Ուսաի ով օր ասոր դէմ ելլելու կամ նուազե-
ցընելու եւ կամ նոյն արքունական իշխանութիւնն ու-
րիշ իշխանութիւններու հաւասար գնելու յանդգնի
յամառութեամբ՝ հերետիկոս, հերձուածող, ամբարիշտ,
սրբապիղծ է։ Ինչու որ այնպիսին կ'իյնայ անանկ հերե-
տիկոսութեան մէջ որն որ շատ հեղ եւ յայտնապէս
գատապարտուած է եկեղեցւոյն ակզբնաւորութենէն,
Ա. Պետրոսի ամէն առաքելոց վրայ ունեցած զլաւո-
րութեան աստուածային սահմանագրութենէն, եւ դար-
ձեալ բովանդակ եկեղեցւոյն աւանդութենէն՝ որ ընդ-
հանուր ժողովքներու մէջ յայտնի ընդունուած ու հրա-
սարակուած է, մինչեւ աս մեր օրերը։ Ա'աւելքընէ
գարձեալ թէ ՚Պակըսան եպիսկոպոսութեան կարգը
եկեղեցւոյ մէջ ՚Քրիստոսէ անընդմիջաբար առաքեալ-

1. Ηγεραρχία.

ներուն շնորհեցաւ, նոյնպէս եւս քահանայապէտական զլուաւորութիւնը՝ Պետրոսի: Բայց թէ առաքելոց եւ թէ անոնց յաջորդներուն մէջ եպիսկոպոսական կարգը իր իշխանութեան կիրառութիւնը կամ գործադրութիւնը այնպէս Պետրոսի հպատակութեան տակ ունեցաւ ու պահեց, ինչպէս Մաքսիմոս քահանայապէտին ու անոր յաջորդներուն: Ինչու որ թէ ինք ունեցաւ եւ թէ ասոնք ունին եպիսկոպոսական ճոխութեան սկզբնական լրութիւնը: Ենոր համար այսպիսի գործքերու մէջ անոնք՝ որ ստորին կարդի են կամ հոգեւոց հոգ ունին, ստորակարգեալ են եպիսկոպոսներու՝ որոնցմէ իրենց իշխանութեան գործածութիւնը երբեմն կը սեղմուի եւ երբեմն ի կախ կը պահուի: * Եղին առանց տարակուսի մը՝ նկատմամբ բարձր աստիճանաւորներուն՝ Քահանայապէտին ալ կը պատշաճի, որ կարող է նոյնպէս անոնց հետ վարուիլ մասնաւոր ու բանաւոր պատճառներու համար,, :

* Եղին հեղինակն ուրիշ տեղ մ'ալ այսպէս կը խօսի: “ Եղին իշխանութեան (իրաւաբանութեան) լրութիւնը ծայրագոյն Քահանայապէտին վրայ կը հանգչի, եւ անոր վրայ ամէն բան սաստիկ է, բայց ուրիշներուն ալ կը հաղորդուի այլեւայլ աստիճանաւ, ինչպէս որ օրինաւորապէս կը սահմանուի այն առաջին սկզբնական իշխանութենէն,, :

Գերսոն ատենագպիրը հոս ան միայն կը հրատարակէ որն որ մինչեւ իր ատենը սերտիւ կը հաւտացուէր, մինչեւ որ արեւմտեան մեծ հերձուածն իրեն ետեւէն ձգեց ան ամէն թշուառութեանց շարքը, որոնք գեռ չգագրեցան քրիստոնէութիւնը վրդովելէն: Բայց ուրիշ բանի մը անցնելէն յառաջ մէկ քանի խօսք ալ ըսեմ աս Հոգեւոր իշտառքանունիւն բառերուն նշանակութիւնը սահմանելու համար, որոնք օրինական եւ

1. Գերսոն, Ա.ասն վիճակի եկեղ. իշխան. կապ. եւ. արձակ. վերջին խորհրդած. Ա. Ա.ասն վիճակի եւ վկայութիւնն առնուած է պալեպիսկ. խորհրդ. Բ. եւ Գ. եւ վասն ընսիէն:

միանդամայն աստուածաբանական բառեր են, զորոնք պէտք է աղաստել ամէն երկդիմի նշանակութենէ՝ որ կրնան տրուիլ ուր որ աղէկ մեկնուած չեն:

Ամէն եկեղեցականք կը հաւատան, որ քահանայական ձեռնադրութեան զօրութեամբը մէկ քանի հոգեւոր իշխանութիւններ կ'ընդունուին, դարձեալ եպիսկոպոսական ձեռնադրութեան զօրութեամբն ալ ուրիշ իշխանութիւններ կը տրուին, եւ ասոնք կը կոչուին իշխանութիւն կարգի. ուստի եւ առաջինները մի եւ նոյն են ամէն քահանաներու վրայ, նոյնակէս եպիններն ալ ամէն եպիսկոպոսներու վրայ: Աս տեսակ իշխանութիւններու նկատմամբ Ա. Պետրոս ամեննեւին առաւելութիւն մը չունեցաւ իր եղբարցը վրայ առաքելութեան մէջ, նոյնակէս Քահանայապետն ալ չունի առաւելութիւն մը իր եղբարցը վրայ եպիսկոպոսութեան մէջ: Աս պատճառաւ եպիսկոպոս մը ուրիշ եպիսկոպոսէ մը վեր չէ հարգին իշխանութեամբը, եւ ոչ ալ քահանայ մը՝ ուրիշ քահանայէ մը վեր է հարգին զօրութեամբը: Հիմակուան ճառուած բովանդակ նիւթին մէջ մեր խօսքն ամեննեւին աս կարգին իշխանութեան վրայ չէ:

Իսց ձեռնադրուողը՝ քահանայական ձեռնադրութիւնն ընդունելին ետքը՝ ուր եւ ի՞նչպէս, ո՞ւր տեղ եւ ի՞նչ պայմանով ու սեղմամբ պիտի գործածէ իրեն տրուած իշխանութիւնը: Ասոնք ամէնն ալ կ'որոշուին եպիսկոպոսէն՝ որն որ անոր հոգաբարձութեան չափաւոր հօտ կը յանձնէ, որ ըսել է թէ կու տայ անոր առաւելունիւնը, թէ պէտ ինք եպիսկոպոսը չիգաղբիր երբեք անընդմիջական հովիւ ըլլալին նոյն հօտին, որուն վրայ ուրիշ ստորակարգեալ հովիւ մը կը սահմանէ:

Եւ երբոր եպիսկոպոս մը ձեռնադրուած է, ո՞վ է որ կ'որոշէ թէ ո՞ւր եւ ի՞նչպէս եւ ի՞նչ պայմաններով պիտի գործածէ ընդունած իշխանութիւնը. կամ թէ ուրիշ բառերով ըսենք, ո՞վ կու տայ եպիսկոպոսին առաւելունիւնը, ո՞վ կ'ընարէ նոյն անձը աս կամ ան թեմը կառավարելու:

Աս առաքելութիւն տալու իշխանութիւնը պարզապէս հոգեւոր է, եւ գերագոյն ու բարձրագոյն տուրք Աստուծոյ, եւ ասոր վրայ իրենց հիմն ունին՝ գործածութեան նկատմամբ՝ ուրիշ որ եւ իցէ ամէն իշխանութիւնները, որոնք Աստուծոյ աւանդուած են եկեղեցւոյ՝ հոգւոց փրկութեան եւ իր խորհրդաւոր մարմնոցն շնութեան համար։ Եւ ո՞ր այն անկեղծ միաքը կամ սիրտն է որ կը սիրէ իր Փրկիչը, եւ կամ ո՞ր այն վեհանձն հոգին՝ որ սիրտ ունենայ ու կարենայ պաշտպանել թէ այսպիսի առաքելութեան իշխանութիւնը՝ տերութեան մը քաղաքական կառավարութենէ յափշտակուած բայց իրեն սեպհական եղած է։

Խոչ պատասխան կու տան ուղղափառք աս հարցման՝ թէ Ո՞վ է եպիսկոպոսի առաքելութիւն տուողը։ — Կու տամ պատասխանը չեղինակի մը խօսքերով, զորն որ ես մեծապէս կը յարգեմ։

“Եպիսկոպոսական իրաւաբանութիւնը չեկրնարտություն բայց եթէ մինակ Քահանայապետէն եւ կամ եպիսկոպոսներուն մարմնոցն բովանդակութենէն Քահանայապետով մէկաեղ։ Ճողովուրդներն առ յաւիտենական փրկութիւն կառավարելու, կրթելու, հնագանդութեան պարտաւորելու եւ հոգեւորական պատիմներով բռնագատելու իշխանութիւնը, մէկ խօսքով ըստնք, եկեղեցական իրաւաբանութիւնը, իրաւցընէ Հիսուսէ Քրիստոսէ արուած է, եւ ոչ ալ իսկզբան իրմէ զատ ուրիշէ մը կրնար արություն։ Խօսքերնիս յաւիտենական փրկութեան հոգեւոր վախճանին համար ընկերութեան մը մէջ մտած մարդկանց վրայ է, աս ընկերութիւնն է որ եկեղեցի կը կոչուի։ Աը խօսինք գերագոյն եւ յաւիտենական Հովուին անդին արեամբը գնուած գառնուկներուն վրայ։ Աը խօսինք այնպիսի թագաւորութեան մը վրայ՝ որն որ հոգեւոր թագաւորութիւն մըն է, որ իր սեպհական աշխարհակալութեամբը՝ խաւարի իշխանութեան ձեռքէն առնուած է խաչին յաղթութեամբը եւ դժոխոց վրայ կանգնած փառաւոր յաղ-

թանակաւը : Կը խօսինք վերջապէս ժողովուրդներու վրայ, զորոնք Հայրն Աստուած իր մարդացեալ Որդւոյն ընծայեց, ասոնց վրայ ամէն իշխանութիւն իրեն ձեռքը տարով : Երդ՝ աս իշխանութիւնը Յիսուս Քրիստոս որուն հաճեցաւ հաղորդել : Ա . Պետրոսի մինակ առանձինն եւ ամենէն յառաջ, անկէ ետքը՝ մէկալ առաքեալներուն ալ, բայց միշտ Պետրոսի հետ՝ որ անոնց Գլուխ որոշուածու դրուած էր : Աստուծոյ խօսքերուն մէջ, թէ գրուած ըլլան եւ թէ աւանդուած, ուրիշ բան չենք կրնար կարդալ, եւ է սասոյդ՝ որ Յիսուս Քրիստոս աս իշխանութիւնն անձամբ կամ անընդմիջաբար ուրիշներուն չտուաւ : Առւրբ Դիզքը յայտնապէս կը գրէ թէ երբոր Յիսուս Քրիստոս իր եկեղեցին կառավարելու իշխանութիւնը տուաւ, տասնումէկ առաքեալներէն զատ ուրիշ մը չըր գանուեր, եւ իր խօսքերն ուրիշ մը չուղեց՝ բայց եթէ իրենց միայն : Ա . Մատթէոս աւետարանին աս երեւելի պարագան աչքերնուս առջեւը կը դնէ թէ Յիսուս Քրիստոս հրամայեց տասնումէկ առաքեալներուն որ Գալիլեա առանձին տեղ մ'երթան, ուր որ ինքն ալ երեւնալով՝ ամենայն ազգերը սորվեցրնելու եւ մլրտելու իշխանութիւն տուաւ իրենց,, :

“Երթայք ասացէք եղբարցն իմոց, զի երթիցեն ի Գալիլեա, եւ անդ տեսցեն զիս . . . : Խսկ մետասան աշակերտքն զնացին ի Գալիլեա ի լեռննա ուր ժամանդիր եղեւ նոցա Յիսուս : Եւ մատուցեալ Յիսուս խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ . տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի : Գնացէք այսուհետեւ աշակերտեցէք զամենայն հեթանոսա, մլրտեցէք զնոսա,, :

“Ուրեմն եկեղեցին կառավարելու իշխանութիւնը որն որ եպիսկոպոսութեան տարածուելովը հետզէետէ ուրիշներուն ալ հաղորդուեցաւ, եւ կը շարունակուի մինչեւ մեր ժամանակը, Քրիստոս երկինք համբառնաւ լէն առաջ իր տասնումէկ առաքեալներուն տուաւ, եւ ուրիշներուն չէր կրնար տրուիլ՝ բայց եթէ առաքեալ

ներուն մէկէն, որոնք մինակ Քրիստոսէն նոյն իշխանութիւնն անդնդմիջաբար ընդունեցան : Եպիսկոպոսութեան լրութեան ու ընդհանրութեան մէջ, եպիսկոպոսք առանձին առանձին մտածելով, չեն յաջորդեր առաքեալներուն : Միայն Հռոմայ Քահանայապեար Ա. Պետրոսի յաջորդը, եւ բովանդակ եպիսկոպոսաց զումարութիւնը՝ որ Հռոմայ Քահանայապեարն իրեն դլուին ունենալով՝ առաքելական խմբին կը յաջորդէ, ունին եպիսկոպոսութիւնը՝ իր ամենայն լրութեամբը, ընդհանրութեամբն ու իշխանութեամբը, ինչպէս Քրիստոսէ հաստատուեցաւ : Ուրիշն միայն Հռոմեական Քահանայապեարն ու բովանդակ եպիսկոպոսաց զումարութիւնն է՝ որ բոլոր քրիստոնեայքն իրեն հպատակ ունի եւ իր իրաւարանութիւնը բովանդակ եկեղեցւոյ վրայ կը տարածէ : Ուստի եւի հարկէ կը հետեւի թէ մինակ Հռոմայ Քահանայապեար կամ ամբողջ եպիսկոպոսաց զումարութիւնը կրնայ կառավարուելու հպատակներն որոշել, եւ շնորհել եպիսկոպոսական իրաւարանութիւնը : Ուրիշ ով որ բլայ՝ որ այսպիսի բան մը փորձել ուղէ իրեն չվերաբերած հպատակներու վրայ, այնպիսի գործք մը կը գործէ՝ որ էապէս եւ նելքուստ բնապէս ոչինչ է եւ ոչինչ զօրութիւն ունի : “Աչ ոք կուտայ ինչ որ չունի”,¹

Յառաջ բերեմ ուրիշ վկայութիւն մ'ալ, որն որ շատ յարմար եւ սքանչելի է անդղիական սուտ գաղափարները եկեղեցւոյ կառավարութեան վրային փարատելու :

“Հիսուս Քրիստոս իր հօտն այնչափ մասերու ըրամնեց, եւ ոչ աշխարհքու այնչափ թեմերու, որ մէկը՝ Յովհաննու, մէկը՝ Անդրէասի եւ մէկալը՝ Մատթէոսի եւ այլն, յանձնէք . Հիսուս Քրիստոս եպիսկոպոսութիւնն իր բովանդակ լրութեամբը, ընդհանրութեամբն ու իշխանականութեամբը սրբոյն Պետրոսի տուաւ, եւ նոյնը շնորհեց նաև ամբողջ առաքելական

¹ Պողձնի Եպիսկոպոսութիւն, Գ. լ. լ. 81.

իսրին՝ միշտ սրբոյն Պետրոսի նախագահութեամբը. առ մէն մէկ առաքեալ ուներ լիակատար եւ ընդհանուր իշխանութիւն բոլոր եկեղեցւոյ մէջ, բայց հպատակելով սրբոյն Պետրոսի: Առաքեալք առաջինն եղան ժողովուրդը բաժնելու եւ թեմեր որոշելու մէջ, Աստուծոյ խօսքին սերմանց պաղպահը ըլլալւն եւ քրիստոնէական կրօնին բոլոր երկրիս վրայ հետեւողներ ունենալուն համաձայն: Առաքելոց ընտրած եպիսկոպոսներէն ու մանկը մէկ ժողովուրդեան ու տեղւոյ մը վրայ կապուած չէին, այլ երբեմն հոն, երբեմն հոս կը խրկուեին, ինչպէս որ քրիստոնէից պիտոյքը կը պահանջէր. աս եպիսկոպոսները կը գործէին առաքեալներէն յանձնաւական իշխանութեամբ: Աւրեմն կ'ընդունէին անընդմիջարար առաքեալներէն՝ ինչ որ անոնք Քրիստոսէն ընդունած էին: Խոկ ունանք ալ որոշուած աթոռի մը վրայ կապուած եւ մէկ սահմանաւոր վիճակի մը կառավարութիւնն առած էին: Ասոնք մնայուն եւ կարգաւոր իրաւաբանութիւն ունեին. բայց յայտնի բան է որ զանիկայ անընդմիջարար առած էին առաքեալներէն՝ որոնք զերենք եպիսկոպոս դրած էին աս որոշեալ տեղւոյն վրայ՝ քան թէ ուրիշ տեղ մը, եւ աս մասնաւոր ժողովորդեան՝ քան թէ ուրիշ ժողովուրդեան մը վրայ: Առաքելոց աշակերաններն ալ եպիսկոպոսութեան հետպահէտ տարածուելու ատեն՝ նոյն ընթացքը բռնեցին. եպիսկոպոսներուն շատնալովը թեմերն ալ միշտ աւելի եւս պղտիկցան, նոյնպէս նաև եպիսկոպոսաց իրաւաբանութիւնն ալ աւելի եւս ամփոփեցաւ: Յայտնի է ուրիշն որ աս իրաւաբանութիւնը կը արուեր անոնցմէ որոնք եպիսկոպոսները կը սահմանէին, եւ զիրենք աս կամ ան որոշուած ժողովուրդեան վրայ կը գնէին. եւ որովհետեւ աս հիմնագիրներն առաքեալներէն ընդունած սահմանագրութիւններուն ու հրահանգներուն համաձայն կը գործէին, կը հետեւի որ եպիսկոպոսներն ալ զանիկայ՝ սկզբնաւորութեանը նայելով՝ անընդմիջապէս Քրիստոսէ ընդունած կը լլային: Եյսպէս վտակները (Ա.

Ախաղրիանոսին խօսքը բանեցընելով, Գիր+ կտուն միու-նեան
Եւ է դու-ոյ.) որչափ ալ իրենց ընթացքին մէջ բաժ-
նուին ու շատնան՝ աս եւ ան կողմերն ոռոգելու համար,
եւ որչափ որ ալ մէկը մէկալէն ելլելու ըլլայ, այսու ա-
մենայնիւ եթէ դէպ ի վեր երթալու ըլլանք, կը գտնենք
որ ամէնքն ալ յառաջ եկած են մէկ աղքիւրէ մը՝ որն
որ իրենց առաջին ջրերն ու շարժումը տուաւ,,^{1:}

Ի վախճանի աս մինակ կ'աւելցընեմ թէ անիկա՝
որն որ ընդունեցաւ “Օ, ոչխարս արածելու,, պաշտօնը,
չգաղրեցաւ երբեք անոնց հովիւն ըլլալէն՝ երբոր զա-
նոնք եղբաղցը բաժնեց, ինչպէս որ եպիսկոպոս մը հօ-
տին մէկ մասն իրեն հպատակ քահանայի մը ձեռքը
յանձնելով՝ չիդադրիր երբեք անոր բուն հովիւն ըլլա-
լէն : Եշ որովհետեւ աս յանձնարարութիւնը միշտ պի-
տի տեւէր եւ մշտնչենաւոր յաջորդութիւն մը պիտ' որ
ունենար, (ինչու որ իրեն վրայ շինուած եկեղեցին եր-
բեք պիտի չյաղթուէր.) այսպէս իր յաջօրդն ալ կը
շարունակեր նոյն լրացեալ եւ որոշուած իշխանութեան
մէջ “ընդհանուր եկեղեցին յանձնանձելու, կանոնաւո-
րելու եւ կառավարելու,,^{2:} Կնք ուրեմն՝ որ իրբեւ ընդ-
հանուր եկեղեցւոյ զլուխ եւ ներկայացուցիչ՝ առաջին
ատենները Հռոմայի, Եղեքսանդրիայի ու Ենտիրայ
եպիսկոպոսներուն եւ անոնցմէ յառաջ եկողներուն ա-
ռաքելութիւնը կ'աւանդէր, եւ նոր ատեններս ալ կու-
տայ ան եպիսկոպոսաց առաքելութիւնը, որոնք ուղ-
ղակի իրմէ յառաջ եկած են, աս երկու գէպքերուն
մէջ ալ ինքն իր վոսց անբաժանելի ակունքը կը պահէ,
եւ ասիկայ է ան ամեղեղերական, անբնդմիջական եւ գե-
րագոյն իրաւաբանութիւնը՝ որն որ մինակ դլխաւորու-
թեան բնութեան կը պատշաճի :

1 Պոլքնի, Եպիսկոպոսութիւն . 2 Սահմանք Փլորենտեան ժողո-
վակ . Ե . 94 :

ՀԱՏՈՒԱԾ

Ակադեմիկոս Ելեզյանց և Նազարյան Քլինիկան:

Ե. Այս չեղանգ տեսանկը չուօմայ գահին զլիսաւրութիւնը, որ մեր օրերս կը վայելէ իր խաղաղական սաացուածքը, զորն որ բազմասեսակ ազգեր կը ճանչնան, եւ ինք Աստուծոյ մասնաւոր մէկ նախախնամութեամբն առանց նման օրինակի մը տան'ութը դարերէ վեր կը տեւէ, ուր որ իր բոլորտիքն ամեն բան, պետութիւններ, ազգեր, սովորութիւններ, մշակութիւն, գրագիտութիւն, քաղաքական իշխանութեան եւ բարյական հզօր ազգեցութիւններու աթոռներն անդադար կը փոխուին. զեռ կը կենաց աս ամենէն հնագոյն իշխանութիւնը՝ որն որ իր բոլորտիքն իրրեւ որդիք՝ բոլոր Եւրոպայի թագաւորութիւններուն ծնանիը, եւ բոլոր ազգերուն սորվելու համար իր ոտքը գալը տեսածէ. իշխանութիւն մը՝ որ մարդկային մաաց առջեւն արդար իրաւամբ իր իրաւանցը խիստ հետամուտ կ'երեւայ, եւ իրաւամբ կը պահանջէ որ ըստ արդարութեան՝ իր կողմը մեկնուին իրաւունքները, եթէ երբեք մեկնութեան հարկաւորութիւն ըլլայ. աս իշխանութեան վրայ խօսող հին հեղինակներն արգէն դյուղ բանի մը պէս կը ճառեն, եւ ոչ ալ հարկաւոր կը համարին անոր սահմանը տալու:

Բ. Տեսանկը որ աս իշխանութիւնը չէ թէ Աստուծոյ եկեղեցւոյն մէկ քանի զիջմանն եւ ոչ ալ անոր եպիսկոպոսներուն դարէ դար ըրած զիջումներուն վրայ յենածէ, այլ եկեղեցւոյ Հիմնադրին յայտնի խօսքերուն վրայ, որոնք այնպէս բացայացաւ եւ նշանաւոր են՝ որ իրենք իրենցմէ կը վկայեն թէ Ենոք խօսքերն են, որն որ այնպէս խօսեցաւ՝ ինչպէս որ երբեք մարդ մը չէր խօսած: Եսոյն խօսքերը կը քարոզեն միանդամայն այն գերագոյն իշխանութիւնը՝ որն որ միշտ կանոն եւ առաջնորդ է եկեղեցւոյ, եւ իրաւունք արժանի են որ եկե-

զեցւոյ սիրոր տարաւորութն եւ շորժեն անոր բաղուկը : Ար փակեն իրենք իրենց մէջ այն կենդանարար սերմը՝ ուստի որ եկեղեցւոյ բովանդակ կարգաւորութիւնը ծլեցաւ : Աս խօսքերուն մէջ ամեն բանի Երարչէն տրնկուած է, արմատ մը՝ որն որ զօրութեամբ կը պարունակէ թէ ամրող ծառը իր լայն ու ընդարձակ ճիւղերովը եւ թէ միանդամայն անոր բաղմաթիւ ու բաղմատեսակ տերեւներէն ամենափոքր տերեւներն ալ :

Գ. Տեսանք որ աս կենդրոնական իշխանութեան հաստատուելուն վախճանն ու առարկան ուրիշ բան չէ բայց եթէ հաստաց եւ հազօրդակցութեան միութիւնը, եւ խորհրդական մարմայն կազմութիւնը՝ ըստ չափու կատարեալ մարդուն : Եւ ասիկայ չէ թէ միայն Եստուածորդւոյն մարդեղութեան գլխաւոր վախճանն էր, հապա նաեւ կ'ակնարկէ ան փառքք՝ որն որ պիտի յայտնուի սի նորոգել ամենայնին :

Դ. Աս իշխանութեան եւութիւնը կը կոյանայ բովանդակ եկեղեցւոյ վրայ տարածեալ տիեզերական, անընդմիջական եւ գերազոյն իրաւաբանութեան մը վրայ, բնչութո որ հարկաւ կը պահանջնեն անոր հիմնադրութեան բառերուն բնական խմանն ու ան վախճանը՝ զորն որ Եստուած այս իշխանութիւնը հաստատելու առեն զիսած էր, եւ որուն համար ալ կընամը ըսել թէ ինք մարդկային մարմին առաւ :

Մինակ բան մը կը մնայ մեզի հոս տեղս ըսելու, այս ինքն թէ նոյն աս եկեղեցին է, որ իր գոյութեան սուածին վայրիկենէն՝ շաղունակ վկայած է աս իշխանութեան մշտնջենաւոր զոյութեան՝ որն որ իր շէնքը չէ, եւ որուն մէջ սերտ միութեան, զօրութեան եւ կարողութեան ամենայն բաւական պատճառը կայ : Աս բանս ես վերը արդէն ըստ մասին ցուցուցի՝ քանի մը պատճառներով, որոնք թէպէտ ստոյգ է՝ սակաւաթիւ, բայց միանդամայն հին ժամանակուան ամենէն աւելի ստիպուականներն են : Աակայն կ'ուզեմ գարձեալ ուրիշ աւելի եւս բաղմաթիւ վկայութիւններ յառաջ բերել,

սցնապիսի վկայութիւններ՝ որոնց նախառազաշարմնակքէ, աւզատ հոգի մը զիմադրելու բան չիկրնար գտննել:

Կորածին եկեղեցին առջի երեք գարերուն մեջ անզ գագար եւ մշտատեւ գառն հալածանաց տակ ըլլաղով, ընդհանուր ժողովքի մը նատելու երբեք դիւրութիւն չկրցաւ ունենալ: Աւստի եւ բոլոր այնչափ ժամանակ կառավարուեցաւ առաքելական գասուն զլուխն եղող սուրբ Պետրոսէն ընդունուած կանոնին համաձայն կարգադրուած եպիսկոպոսութենէ: Առողբ Պետրոս՝ Հռոմ, Եղեքասնդրիա եւ Ընտիղ հաստատեց անձամբ երեք մետրապոլտական աթոռները՝ որոնք երեք մեծ պատրիարքութեան մայր եղան: Կ'ուղենք ըսել որ թէպէտ նոր եկեղեցիները՝ որոնք ժամանակին յառաջանալովն աստնցմէ կը ծնննեին եւ առանձին իրենց եպիսկոպոսն ու կառավարութիւնը կ'ունենային, այսու ամենայնիւ իւրաքանչիւր մետրապոլտական եկեղեցի իր նորածին եկեղեցիներուն վրայ հայրական ազգարապութեան ու խնամակալութեան իրաւունքը կը պահէր: Կ'երջէն աս երեք աթոռներէն՝ Եղեքասնդրիայ ու Ընտիղքայ աթոռները Հռոմայ աթոռոյն սաորակարգուեցան: Եւ երկուքին եպիսկոպոսներն ալ իրենց հաւատոյ անբժութեան ու եկեղեցիներուն աղէկ կառավարութեան վրայ անոր համար կու տային: Եւ թէպէտ աս տուաջին երեք գարուց յիշատակարաններուն մեծ մասը կորուած է, այսու ամենայնիւ գեռ այնպիսի յիշատակարաններ պահուած են, որ յայտնի եւ պայծառ լուսով կը ցուցընեն Հռոմէական զլիսաւորութեան գոյութիւնը: Եւ ասիկայ այնպէս սատոյդ է որ ասկից յառաջ կը բերենք թէ մինակ Հռոմայ եպիսկոպոսն ունի իրաւունք վերին կառավարութեան աշխարհքիս բոլոր եկեղեցիներուն վրայ, այնպէս որ երբեմն զերենք իր հազարգակցութենէն կարելու հանելու կը սպառնայ, երբեմն ալ իրօք կը մերժէ իր հաղորդակցութենէն զանոնք՝ որոնք չեն պահէր կամ հաւատոյ անբժութիւնը՝ որուն պահպանութեան նոր հսկող զրուած է, եւ կամ

առաքեալներէն աւանդուած հաղորդակցութեան կանոնները: Արբոյն Կղեմայ (Հռոմայ Քահանայապետին) այն ծանօթ դէպքը, որ սուրբ Յովհաննէս առաքելցն կենդանութեան ատենն իսկ, պատուեր կուտար Կորրնթոսի եկեղեցւոյն իր հերձուածոց ծար մը գտնելու, դարձեալ սրբոյն Ա իկոսորի՝ Սահական եկեղեցին յանդիմաննելը, սուրբ Վտեփանոսին՝ Եփրիկէի եկեղեցիներուն սպառնալը, վերջապէս սուրբ Գիոնիսիոսին՝ Գիոնիսիոս Եղեքսանդրիայի եպիսկոպոսէն հաւատոյ պատասխանատութիւն ընդունելը՝ սուջեւնիս եղած ծշմարտութիւնը հաստատելու ամենաբաւական ձեռնարկութիւններ են: Եւ ձեռնարկութեան բովանդակ ոյժն ու զօրութիւնը յայնո՞ւ է որ մէկ կողմանէ Հռոմայ եպիսկոպոսը, եւ ոչ թէ ուրիշ մէկը, ըստ հարկաւորութեան իրեւ իրեն սեպհական ամենուն վրայ վերին կառավարութեան իրաւունքը կը գործածէ, եւ մէկալ կողմանէ՝ ամենեւին մէկը չ'ելեր ու իրեն վրայ իրաւունք մը բանեցընել ուղելու չիյանդգնիր:

Իսպ մէյ մ'որ հալածանաց դարերն անցան դաշին, եւ եկեղեցին կրցաւ իրեւ բարոյական մարմին՝ ազատօրէն գործել եւ Եստուծմէ իրեն արտուած իշխանութիւնը գործածել, անմիջապէս տեսնուեցաւ որ Ա. Պիտրոս իր բարձր քահանայապետական աթոռէն կը կառավարէ, կը պահպանէ եւ կը զօրացընէ թէ եկեղեցւոյ արտաքին կազմուածքը եւ թէ ներքին հաւատքը:

Հռոմայի եպիսկոպոսներուն՝ Եղեքսանդրիայի ու Ենտիոքայ եպիսկոպոսներուն վրայ ունեցած գերագոյն իշխանութիւնը՝ 325ին պայծառ եւ հաստատուն ծշմարտութիւն մին էր, որովհետեւ Հռոմայ գահն իրեւ գերագոյն ատեան մը սեպուեցաւ՝ Ենտիոքայ եպիսկոպոսին իր ստորակարգեալ եպիսկոպոսներուն վրայ ունեցած իրաւունքն որոշելու համար, եւ նոյն առթին մէջ նաեւ վկայուեցաւ թէ «Հռոմայ եկեղեցին միշաղլաւորութիւնն ունեցած է»:

Ապանիացւոց Գորտովայի եպիսկոպոսը, որն որ

առջի տեսութեամբ՝ քահանայապետական հրեշտակ եւ կայսերական դործակալ ճանչցուեցաւ, եւ իրեն հետ մէկոտեղ Ա խոսս ու Ա խնկենատիոս Ա. Աեղբեարոսի հրեշտակները՝ գահերէց կը նստէին ան ժողովցին մէջ, ուր որ կը սահմանուէր թէ Ա. Յա ամենայն պէտք է Աեղբեստրոսի Հռոմ քաղքին եպիսկոպոսին յանձնուիլ,,¹ որ վաւերական ըլլայ անոր հաստատելովը, եւ անով միայն ընդհանուր ժողովքն իր օրինաւորութիւնն ու Շոխութիւնը կ'առնէր: Եսիկայ աւելի պայծառ կը տեսնուի՝ եթէ միտ դնելու ըլլանկ որ երեքհարիւր տասն'ութը եպիսկոպոսներուն մէջէն մինակ քսանուերկուքն Եւրոպայէն էին:

Սարդիկէ քաղաքը ՅԿին մեծ ժողովք մը կը գումարուէր, որն որ ընդհանուր ըլլալու որոշուած էր, եւ որուն գահերէց կը նստէր նոյն իսկ Գորտովայի եպիսկոպոսը: Եսիկայ իր ժողովական թղթին մէջ Յուլիոս Քահանայապետին այսպէս կը գրէր. “Արովհետեւ խիստ լաւագոյն եւ ամենապատշաճ դործք մ'եղած պէտք է համարուիլ, որ ամենայն եպիսկոպոսք ամէն գաւառներէն՝ գլխոյն, այս ինքն՝ Պետրոս առաքելոյն աթուին դիմեն,,²: Ես երկու մեծ եւ հնագոյն ժողովներն ամենեւին չեն սահմաներ գլխաւորութեան բնութիւնը, մանաւանդ թէ անոր կը դիմեն՝ եկեղեցւոյ առջի վայրկենէն դոյոզ բանի մը պէս: Ե. յապէս անյոզգոզդ, անյաղթելի է ան ճշմարտութիւնը՝ զորն որ գաւաննեցաւ Հռոմայի եօթանատուն եպիսկոպոսաց ժողովքը, (որուն գահերէց էր Գեղասիոս Քահանայապետը, 494ին.) նոյն ժողովքը ան մինչեւ հիմայ կաթուղինէ եկեղեցիէն պահուած Ա. Գրոց կանոնին վրայ խօսելէն ետքը, կ'ըսէ. “Ես ամէն մարդարէից, աւետարանչաց ու առաքելոց զբքերէն ետքը, որոնց վրայ հիմնուած է կաթողիկէ եկեղեցին Եստուծոյ շնորհօքը, արժանի կը համարինք նաև նշանակելու որ թէպէտ տիեզերաց ամէն կաթո-

1 Մատեան կան. Առաք. Աթու. 46, Տպագրութիւն Պալերմինիաց: այ, Ա. Լեռն. Հատ. Գ. Եր. 2 Մանսի, Հատ. Գ. Եր. 40:

զիկէ, եկեղեցիները՝ Քրիստոսի հարամնեաց մի միայն առաջասարդ կը կացուցանեն, այսու ամենայնիւ սուրբ, Հռոմէական, կաթողիկէ եւ առաքելական եկեղեցին ամենէն զերազանցն եղած է չէ թէ ժողովական վճիռներով, հասպա զլիսաւորութիւնն ընդունելով՝ Քրիստոսի Տեառն մերոյ ու Փրկչին աւետարանական ձայնովը թէ Գոռ-էս մէմ, եւ այլն։ Որուն նաեւ ընկեր տրուեցաւ երանելի Պօղոս առաքեալ, անօթն ընտրութեան, որ նաեւ մի եւ նոյն օրը Հռոմէ քաղքին մէջ՝ Ներոնի ինքնակալին ատենը Պետրոսի հետ փառաւոր մահ կրելով, մարտիրոսութեամբ պսակուեցաւ։ Եւ երկուքն ալ հաւասարապէս՝ վերցիշեալ Հռոմէական սուրբ եկեղեցին Քրիստոսի Տեառն մերոյ նուիրեցին, եւ զանիկաց իրրեւ այնպիսի բոլոր աշխարհքիս ամեն քաղաքներուն առջեւը զրին, թէ իրենց ներկայութեամբն եւ թէ արժանաւոր յաղթանակաւը։ Առաջին է ուրեմն Հռոմէական եկեղեցին, Ամեռ Պետրոսի առաքելոյն, որն որ ամենէն այլ արտադրութիւն է այլ աղբեղութիւնն է այլ արդիշ առողջ նման բան ճը։ Խակ իրմէ եռքը՝ երկրորդն է Ազեքսանդրիայի աթոռը, զորն որ երանելոյն Պետրոսի անուամբ սրբեց իր աշակերտը Մարկոս աւետարանին, որ իրմէ Եղիպատոս խրկուելով՝ ճշմարտութեան բանը քարոզեց, եւ փառաւոր մարտիրոսութեամբ ալ պսակուեցաւ։ Երկրորդ տեղին ու պատիւն ունի Ենաթիոքայ աթոռը՝ նոյն երանելի Պետրոս առաքելոյն մեծապահաց համար, որովհետեւ ինք Հռոմէ գալէն յառաջ՝ հոն կեցած էր, եւ հոն նախ եւ առաջին, իրրեւ նոր ժողովուրդ մը Քրիստոնէնց անունն ելաւ,,²

Այց Շիմակ յառաջ բերենք այն վկայութիւնները՝ որոնք կարգաւ եօթը յետազայ յառաջաղբութիւնները կը ցուցընեն։

Ա. Հռոմէայ գահին՝ ամենայն եկեղեցեաց վրայ ունեցած ընդհանուր զլիսաւորութիւնը ճշգիւ այնպէս երանջի ատենները, ինչպէս որ մեր օրերը կ'ուզուի։

Ե. Աս գլխաւորութեան հիմք՝ սուրբ աւետարանիցներուն խօսքերուն վրայ զրուածէ, (Մատթ. Ժ.Օ. 18. Գուկ. ԻՎ. 31, 32. Յովհ. ԱՎ. 15—18.) որոնք առանձինն եւ մասնաւորապէս կ'ընծայուին Քահանայապետին՝ իրբեւ Պետրոսի յաջորդին:

Դ. Եղիշակոսպոսական իրաւաբանութեան սկզբնական բղիստումը պէտք է փնտուել յանձն Պետրոսի, եւ իր մշտնջենաւոր ազգիւրն է Հռոմայ աթոռը՝ որ զանիկայ կը ներկայացընէ:

Ե. Քահանայապետին՝ Երեւելից վրայ ունեցած գլխաւորութիւնը, նոյն իսկ Երեւելից հովիւներն ուժողովները կը դաւանին հերձուածէն յառաջ:

Խ. Ժողովներուն նկատմամբ՝ Քահանայապետին վարմունքը վաւերական ցոյց է իր բարձրագոյն աստիճանին:

Զ. Այսպէս նաև Քահանայապետին՝ ժողովները հաստատելը:

Է. Կոյնարէս Քահանայապետին հետ հաղորդակցութեան հարկաւորութիւնը:

Ըստնկ ընդարձակ դաշտի մը մէջ՝ մինակ զլիսաւոր փաստերն ու ցոյցերը կ'ընտրեմ, որոնք միանդամյն կրնան համոզել համոզուելու ընդունակութիւն ունեցողները:

Ծ. Առաջնոյն, այս ինքն՝ ընդհանուր դլիսաւորութեան նկատմամբ, սկսինք քննել տիեզերական մեծ ժողովներուն վկայութիւնը, երրորդէն՝ որն որ 431ին դումարեցաւ, մինչեւ ութերրորդը՝ 869ին. որովհետեւ ասոնք ամէնն ալ արեւելեան եպիսկոպոսներէն բաղկացած էին, եւ շատ անդամ մինակ քահանայապետական հրեշտակները, կամ զրեթէ միայն իրենք արեւմուաքէն ներկայ կը գտնուէին: Ուստի եւ աս ժողովներն իրենց ներքին ճոխութենէն զատ՝ մեզի ուրիշ փաստ մ'ալ կ'ընծայեն, որով կարող կ'ըլլանք իրաւամբ հաստատել թէ ինչ որ անոնց առջեւը կամ անոնցմէ, առանց մէկ ընդդիմութեան, ի շնորհս արեւմաեան մեծ աթոռին

կը հաստատուէր, անհակառակելի հաստատութիւն ունէր : Ա ան զի թէ որ մէկը կարենար հակառակիլ դիւրու կընար իր հակառակութիւնը յառաջ տանիլ, ուրովհետեւ այն ժողովները “ամէնքն ալ արեւելք”, արեւելքան եպիսկոպոսներէն, եւ նոյն ազգէն կայսրներու տակ գումարուած էին,,¹

Երրորդ ժողովքը գումարուեցաւ Եփեսոս, 431ին, զԱեստոր Կոստանդինուպոլուսոյ արքեպիսկոպոսը դատելու համար : Աս ժողովքին մէջ Աեղեստինոս Քահանայապետին մասնաւոր յանձնաբարութեամբը Ա. Կիւրեղ Աղեքսանդրիայ եպիսկոպոսը երեք քահանայապետական հրեշտակներով գահերէց կը նստէր : Ահաւասիկ նոյն ժողովքին մէջ խօսուածներուն մէկ կառը . Արկադիոս եպիսկոպոսն ու Հռոմէական եկեղեցւոյն հրեշտակը կ'ըսէ . “Հաճոյ ըլսոյ ձեր երանութեանց հրաման տալու որ կարգացուի այն թուղթը՝ զոր բերած ենք ամենայն յարգութեամբ անուանելու Աեղեստինոս Ա. Քահանայապետէն՝ առաքելական աթոռին եպիսկոպոսէն . որմէ ձեր երանութիւնքը կրնան խմանալ թէ որչափ հոգ ու ինամ առնի առն եկեղեցներուն լըայ,,² Խսկ նոյն թղթին մէջ գրուած էր . “Ո՞ենք մեր հոգաբարձութեամբը ձեզի խրկեցինք մեր սուրբ եղբարին ու քահանայութեան գործակիցները, մեզի հետ մէկ սիրտ մէկ հոգի եղող առաքինի եւ հռչակաւոր անձինքը՝ Պարկադիոս եւ Պաղոյեկտոս եպիսկոպոսները եւ Պիլիպպոս մեր երեցը, որ ձեր գործոցը ներկայ ըլսն եւ ի գործ դնեն մեր յառաջադպոյն սահմանած բաները՝ որոնց ձեր սրբութենէն հաւանութիւն տրուելուն ամենեւին չենք տարակուսիր,,³ : Ասիկայ կը ցուցընէ որ Քահանայապետը զԱեստոր յառաջադպոյն սահմանած բաները՝ որոնց ձեր սրբութենէն հաւանութիւն տրուելուն ամենեւին

¹ Կիւր, Քաղաքականութիւն ի Գաստիա . Գաս Ժ.Բ. :

² Կոստանդինուպոլուսութիւն . Թուղթք Քահանայապետ . Հո.ում. 1162 :

³ Այսուհետեւ Զ. 1228 :

ւեալ վճիռը . “Առւրբ կանոններէն եւ մեր ամենասուրբ
հօրն ու ծառայակցին՝ Վեղեստինոսի Հռոմայ եկեղեց-
ցոցն եպիսկոպոսին թղթէն ստիպուած , արցունքով
եւ ի հարկէ եկանք աս ցաւալից վճիռն անոր դէմ
տալու” ,¹

Բայց առկից՝ Փիլիպպոս երեցն եւ առաքելական
գահին հրեշտակն ըստ . “Ենորհակալ ըլլանք ամե-
նասուրբ եւ մեծարդոյ ժողովքիս , որ կարդացուելով
ձեր առջեւը մեր սուրբ Քահանայապետին թղթերը ,
սուրբ գլխոյն հետ՝ սուրբ անդամներու պէս միացաք :
Վասն զի ձեր երանութեանց անձանօթ չէ , որ երանե-
լի Պետրոս առաքեալ՝ ինչպէս առաքեալներուն՝ այսպէս
ալ ամենայն հաւատոյ զլուխ է” ,² : Եւ նոյն հրեշտակը
“Եսստորի դէմ եղածներուն ընթերցումը լսելէն ետքը՝
ըստ . “Եմենեւին ոչ ոք կը տարակուսի , մանաւանդ
թէ ամէն դարերու յայտնի է , թէ սուրբն եւ երանելին
Պետրոս , առաքելոց իշխանն ու զլուխը , սիւնն հաւա-
տոյ եւ հաստատութիւն կաթողիկէ եկեղեցւոյ , մեր
Տիրոջմէ Յիսուս Քրիստոսէն , մարդկային ազգին Կե-
նագարէն ու Փրկչէն , երկնից արքայութեան բանալիներն
ընդունեցաւ , եւ թէ մեղքերը արձակելու եւ կապելու-
իշխանութիւնն իրեն տրուեցաւ . որն որ մինչեւ հիմայ
եւ ի մշտնջենաւորս կենդանի է եւ կը դատէ ի յաջորդո
իւր : Եւ այսպէս մեր երանելի Քահանայապետը Կե-
ղեստինոս եպիսկոպոսն ալ ըստ կարգի իր յաջորդն եւ
իր տեղակալը՝ զինք ներկայացընելու համար աս սուրբ
ժողովքիս իրկեց զմեղ” ,³ : Առւրբ Աիւրեղ առաքելա-
կան հրեշտակին աս յայտարարութիւնը լսելէն ետքը ,
աւելցուց թէ ինք՝ ինչպէս նաեւ մէկալ հրեշտակիները
Պեղեստինոս Քահանայապետէն ամէն իրենց հրա-
մայուած բաներն արդէն կատարած ըլլալով , ալ կը
պարտաւորէին նաեւ իրենց ստորագրութիւնը տալ
Եսստորի մերժուելուն , : Եւ սուրբ ժողովքին ըստ թէ
Պրովէետեւ Ծրկադիս եւ Պրոյեկտոս հրեշտակիներն

1 Մանսի , Զ . 1211 : 2 Մանսի , Զ . 1290 : 3 Անդ :

ու Փիլիպպոս երեց եւ առաքելական աթոռին հրեշտակը ինչ որ պատշաճ էր՝ բայն, կը հետեւի նաեւ որ իրենք ալ իրենց ստորագրութեամբը ժողովքին դորձքերը հաստատեն,,,: Ա. Ավորեղ, որչափ որ ամենէն աւելի ջերմ վրէժինդիր ալ էր նէ արեւելեան եկեղեցոցն իրաւանց, Կահանացապետին վրայ խօսուածներուն դէմ ամենեւին բան մը ըստաւ։

Եւտիքեսի հերետիկոսութիւնը դատապարտելու համար 451ին Կաղկեդոնի մեծ ժողովը գումարեցաւ։ Ա. Եւսոն առ Փլարիանոս Կոստանդնուպոլսոյ արքեպիսկոպոս զրած մէկ թղթին մէջ ճշմարիտ հաւատքը հաստատած էր, եւ հետեւեալ թղթին մէջ կը խօսի այն հնագանդութեան վրայ՝ զորն որ կը սպասէր թէ ժողովն իր որոշման պիտի մատուցանէ։ Եհա իր խօսքերը. “Աս առաքելական աթոռէս խրկուած եղբարցո՞ Պատկասինոս ու Վոկենտիոս եպիսկոպոսներուն եւ Ռոնիփիակիոս ու Բարսեղ երեցներուն առ աջեկայութեամբը ձեր եղբայրութիւնը զիս ժողովքին գահերեց մոտածէ. իմ ներկայութիւնս ձեզմէ հեռու չէ, որովհետեւ իմ երեսփոխաններովն ներկայ եմ, եւ արդէն յառաջուցմէ ալ կաթուղիկէ հաւատքը քարոզելովս երբեք ձեզմէ հեռու չեմ կեցած, այնպէս որ զուք չկրնալով չգիտնալ թէ ըստ հին աւանդութեան՝ ինչ բանի կը հաւատանք, չէք կինար տարակուսիլ թէ ինչ է մեր բաղձանքը։ Եսոր համար, ամենասիրելի եղբարք, աստուածային ազգեցութեամբ յայտնուած հաւատոյ դէմ վիճարաննելու յանդգնութիւնը բոլորովին մերժուելով՝ մոլորելոց ընդունայն անհաւատութիւնն իյնայ դադրի, եւ ոչ ալ պաշտպանուի անիկա՝ որուն պէտք չէ հաւտացուիլ. որովհետեւ արդէն աւետարանին ճոխութիւններովը, մարդարէից խօսքերովն ու առաքելական վարդապետութեամբ՝ ամենայն յորդութեամբ եւ ըստ սաւորութեամբ մեկնուած ցուցուած է երջանիկ յիշատակութեան արժանի Փլարիանոս եպիսկոպոսին խրկած մեր թղթին մէջ, թէ որն է Յիսուսի Կրիստոսի Տեառն

մերոյ Մարգեղութեան խորհրդին նկատմամբ բարեպաշտ ու անկեղծ գաւանութիւնը,^{1:}

Դիոսկորոս Ծղեքսաննդրիսյի արքեպիսկոպոսն ու երկու տարի յառաջ գումարուած Եփեսոսի ժողովյն դահերէցը՝ եպիսկոպոսաց կարգն անցած նստած էր. բայց ժողովքը բացուելու ատեն՝ Պատկասինոս առաքելական ամեն ամերջանիկ եւ առաքելական առն, Հռոմ քաղլքին Քահանայապետին եւ միանդամանյն Էռլու Եկեղեցեաց Շլյոյն հրամանները, որոնցմով իր առաքելութիւնը պատշաճ համարեցաւ ծանուցանելու որ Դիոսկորոս ժողովյն մէջ չնատի, այլ միայն համար տալու համար ներս մտնէ,,,: Եւ Պուկենտիոս մէկալ հրեշտակը՝ ասոր պատճառը տուաւ, թէ «Հարկ է որ ինք իր ըրած դատաստանին համարը տայ. վասն զի գատելու իրաւունք չունենալով՝ ինք իրմէ յանդինեցաւ առանց առաքելական ամեռուին ճոխութեան ժողովք ընելու, որն որ երբեք օրինաւոր եղած չէ, եւ ոչ ալ այսպէս բան սուկից առաջ ի գործ զրուած է,,^{2:} Են ատեն Դիոսկորոս գնաց կեցաւ հոն՝ ուր որ իրեն իրբեւ յանցաւորի մը՝ պատշաճ էր կենալ։ Սոր վրայ Քահանայապետին հրեշտակիները Դիոսկորոսի գատապարտութիւնը ծանուցին աս խօսքերով. «Պատկասինոս եւ Պուկենտիոս եւ Բոնիփակիոս կը հրատարակեն. Եւ ոն՝ մեծահոչակ ու հին Հռոմաց սրբազն արքեպիսկոպոսը, մեր եւ աս սուրբ ժողովքիս ձեռքովը երանելի Պետրոս առաքելոյն հետ մէկտեղ, որ վէմ ու հիմն է կաթուղիկէ եկեղեցւոյ եւ հիմն ճշմարիտ հաւատոյ, մերկացուց զինք (զԴիոսկորոս) եպիսկոպոսութեան կարգին աստիճանէն, եւ մերժեց միանդամայն ամէն քահանայական պաշտամունքէն,,^{3:} Սոր ամէնքն ալ միաշունչ միարերան հաւանեցան, եւ բոլոր ժողովքը Եւ ոնի թղթին ծայրէ ծայր ստորապրեց։

1 Ա. Եւ Թղթ. Պ. առ. Ալենի. Քաղկեդոնի։

2 Մանսի, Զ. 579, 582։
3 Մանսի, Զ. 1047։

Արդէն ուրիշ տեղ մը յառաջ բերած եմ ժողովքին Հարց առ Ա. Եւսոն գրած թղթին նիւթը, որուն մէջ զլիսաւորութեան վրայ անհանկ յայտնի խօսքեր կը գտնուին, որ աս իրենք իրենցմէ ազատութեամբ գրած խօսքերնէն աւելի զօրաւորը գտնեն անկարելի է:

Ընատովիոս՝ Կոստանդնուպոլիսոյ պատրիարքը խոնարհութեամբ զինքը կը վատահայցնէ, ինչպէս նաև ժողովն ալ ըրած էր, թէ (ժողովցն) “գործոց բոլոր զօրութիւնն ու անոնց հաստատութիւնը” ձեր երանութեան ճոխութեան վերապահուած է,,¹ Ի վերայ այսր ամենայնի Ա. Եւսոն իրենց վճիռներէն՝ միայն հաւատոյ վերաբերեալ մասը կը հաստատէ: Խակ Կոստանդնուպոլիսոյ աթոռին վերաբերած կանոնը կը մերժէ: Եւ այսպէս քահանայապետական լի եւ կատարեալ գլուխորութիւնը յայտնի ու պայծառ կը տեսնուի աս երկու ժողովներուն մէջ որոնք հին եկեղեցւոյ ամենէն աւելի ծաղկեալ շրջանին մէջ գումարուած են. մինակ աս չէ, հապա կը հաստատուի նաեւ թէ աս զլիսաւորութիւնն արդէն իսկզբանէ վեր կար, եւ թէ հիմնուած է Քրիստոսին առ Պետրոս տուած առանձնաշնորհութեանց վրայ, որուն անձն իր յաջորդներուն մէջ միշտ կենդանի կը մտածուի: Եւ բացայատ կը հոչակուի որ եկեղեցւոյ շնորհուած անսխալութեան արտօնութիւնը՝ անոր Դյլսոյն անձին վրայ դրուած է²:

Սեստորի ու Եւտիքեսի իրարու հակառակ հերետիկոսութիւնները՝ Քաղկեդոնի ժողովքէն երկու դարէն աւելի ետքը Արեւելք վրդովմանց մէջ ձգած էին: **Վերջապէս** 680ին Կոստանդնուպոլիս Օ. ընդհանուր ժողովքը կը գումարուէր՝ գատապարտելու համար Միակամատաւանից հերետիկոսութիւնը, Եւտիքեսի խոշոր ձեւերուն մէջ խոժուած յունական հնարագիտութեան վերջին նրբութիւնը: Թռէպէտ արեւմտեան ինքնակալութիւնը շատոնցուընէ ինկած, եւ քաղաքական հակակութիւնը քրիստոնէութեան երկու մասերուն մէջ

խիստ աճած էր, բայց ի վերայ այսր ամենայնի քահանայապետական գլխաւորութեան մեծարանքը՝ առանց մեկ այլայլութեան յառաջուան պէս անփոփոխ կեցած էր: Եւ իրաւոցնէ առ Աղաթոն Քահանայապետն ինքնակալին ինչ կը զբէ: “Պետրոս” որն որ երեքպատիկ յանձնարարութեամբ ամենուն Փրկչէն ընդունեցաւ եկեղեցւոյ հոգեւոր ոչխարներն արածելու հոգը, որուն պահանորդութեան վրայ աս իր առաքելական եկեղեցին յենած հաստատած ըլլալով՝ ճշմարտութեան ճամբէն երբեք խոտորած չէ դէպ ինչ եւ իցէ մոլորութիւն: որուն ճոխութեան, իբրեւ ամենայն առաքելոց իշխանին ճոխութեան, Քրիստոսի բովանդակ եկեղեցին եւ ընդհանուր ժողովները սերտիւ յարելով՝ ամէն բանի մէջ անոր հետ միացան, եւ այլն¹:

Իր թուղթը ժողովքին մէջ կարդացուեցաւ եւ ամենուն համաշունչ միաձայն հաւանութեամբն ընդունելի եղաւ, եւ աս խօսքերով պատասխանն ալ տրուեցաւ. “Ամէներջանիկ Հայր: ինչպէս աղէկ դիտէք, մեծագոյն չարիք՝ մեծագոյն դարմաններու կը կարօտին: եւ ահաւասիկ ասոր համար Քրիստոս” մեր ճշմարիտ Աստուածը, ճշմարիտ ստեղծիչ եւ ամէն բան կառավարող զօրութիւն, տուաւ մեզի իմաստուն բժիշկ մը: Աստուածմէ այնպիսի պատուով պատուած՝ ձեր սրբութիւնը, որպէս զի ուղղափառութեան դարմանովը հերետիկոսութեան տարափոխիկ ժանախանսան անհետ ըլլայ բոլորովին, եւ առողջութեան առուգութիւնը նորէն շնորհուի եկեղեցւոյ անդամներուն: Երդ ձեր Հայրական երանութեան՝ առ ամենարարեպաշտ ինքնակալն խրկած թղթերը կարդալէն ետքը, զորոնք առաքելոց գերագոյն զլսէն զրուածի պէս կը յարդենք, ձեզի իբրեւ ընդհանուր եկեղեցւոյ առաջին աթոռին հովուին՝ յօժար կամքով կը յանձնենք ինչ որ պէտք է զործել. ձեզի՝ որ հաւատոյ հաստատուն վիմին վրայ անյողդողդ կեցած էք,,²:

Հարիսը տարի ետքը, այս ինքն 789ին, Սղբիանոս
Քահանայապետը՝ Տարասիոս Կոստանդնուպոլիսոյ նոր-
ընտիր պատրիարքին թուղթ մը կը դրէ, որն որ Լ-
ընդհանուր ժողովքին մէջ կարդացուեցաւ, եւ զօրն որ
թէ ժողովքը թէ արքեպիսկոպոսն ընդունեցան եւ մե-
ծարարբառ գովեցին։ Քահանայապետը յիշեցընելէն
ետքը ան “Հովուական խնամակալութիւնը՝ որուն համար
կը վայլէ որ, կ'ըսէ, Աստուծոյ ժողովուրդն արածենք,,
այսպէս կը շարունակէ խօսքը. “Ուէ որ մեզի խրկուած
ժողովական թղթէն խմացած շըլայինք, որ Տարասիոս
աղէկ հաստատուն է անկեղծ եւ ուղղափառ հաւատ-
քին մէջ, ամենեւին ոչինչ կերպիւ յիշեալ ժողովական
թղթոյն ականջ կը գնենք՝ Տարասիոսին աշխարհական
կարգէն եղած ըլլալուն եւ կայսերական ճոխութեամբ
եպիսկոպոսական աւագութեան բարձրանալուն համար,,։
Եսկից եսքը՝ յառաջ բերելով ան խօսքերը. Պու ես
վէմ, եւ այլն, կ'աւելցընէ թէ “Որուն (Պետրոսին) ա-
թոռը կը շողայ՝ իրրեւ բոլոր աշխարհքիս վրայ գլխա-
ւորութիւնն ունեցող, եւ Աստուծոյ ամէն եկեղեցի-
ներուն վրայ հաստատուած գլուխ։ Ուստի նոյն իսկ ե-
րանելք Առաքեալը՝ աստուածային յանձնարարութեամբ
զեկեղեցին արածելով, իր կարգին վերաբերածներէն բա-
նի մը անհոգ չէ եղած, այլ միշտ պահած է ու կը պա-
հէ գլխաւորութիւնը։ Որուն՝ թէ որ ձեր սրբութիւնը
կը բաղձայ յարիլ, եւ անարատ ու մաքուր մտօք եւ
անկեղծութեամբ պատի կը ջանայ մեր առաքելական ա-
թոռէն սորվեցուած վարդապետութեան սուրբ եւ
ուղղափառ ձեւը պահել,, եւ այլն ¹։

Աս Լ. ժողովը՝ երեսուն տարի յառաջ Կոստան-
դնուպոլիս մէկ քանի հարիսը եպիսկոպոսներէ գումա-
րուած հնագոյն ժողովք մը մերժելով՝ կը հարցընէ
թէ “Վնիկայ ի՞նչ եղանակաւ կրնայ մեծ ու ընդհանուր
ըլլալ, որովհետեւ ոչ նոյն ատենաւան Հռոմայ Քահա-
նայապետին, ոչ անոր ընթերակայ եպիսկոպոսներուն,

ոչ անոր հրեշտակներուն եւ ոչ շըջաբերական թղթին նեցուին ունէր, ինչպէս որ ժողովներուն օրէնքները կը պահանջեն,,¹:

Բայց աւելի հռչակաւոր են 869ին գումարուած ը. ժողովյն դէպքերը: Ինչու որ աստուածային Կախախնամութեան տրամադրութեամբն եղած կ'երեւայ՝ որ յունական հերձուածին կատարուելին յառաջ, նոյնին դէմ սաստիկ զօրաւոր վկայութիւն մ'ունեցուի, եւ նոյն ճոխութիւնը՝ զորն որ Յոյնք իրենք զիրենք պաշտպանելու համար ուրանալ կ'ուզէին, Երեւելք եպիսկոպոսներէն ու պատրիարքներէն պաշտպանուի: Ճողովյն սկիզբը՝ Քահանայապետական հրեշտակներն ամէն մէկ եպիսկոպոսէն խնդրեցին որ հաւատոյ դաւանանքի մը ստորագրեն եւ իրենց տան, որպէս զի իրենք Քահանայապետին ձեռքը հասցընեն. աս հաւատոյ դաւանանութիւնն իր զլիսաւոր յօդուածներուն մէջ նման էր այն հաւատոյ դաւանանութեան՝ զորն որ երեք դարէ աւելի յառաջ Արմիդդ Քահանայապետը՝ Ակակիոսի հերձուածէն ետքը՝ Կոստանդնուպոլսոյ պատրիարքին խրկած էր. եւ որովհետեւ թէ եպիսկոպոսները եւ թէ արեւելեան պատրիարքը ստորագրեցին առաջարկուած դաւանանութեան, անոր համար նորէն ի հաղորդակցութիւն ընդունուեցան: Հնազանդեցան ուրեմն հրեշտակներուն, եւ աս էր իրենց տուած հաւատոյ դաւանանութիւնը. “Դւ որովհետեւ Քրիստոսի վճիռը չկրնար պակասիլ, որ կ'ըսէ. “Դու ես վէմ, եւ աս վիմին վրայ ես պիտի շնում իմ եկեղեցիս,,. աս խօսքերն իրօք ալ հաստատուած են. վասն զի առաքելական աթոռին մէջ՝ կաթողիկէ կրօնը միշտ անարատ պահուած եւ սուրբ վարդապետութիւնը քարոզուած է: Ամենեւին մազ մ'ալ հեռանալ չուզելով ասոր ու կարց եւ զլիսաւորաբար առաքելական աթոռին դահերէցներուն հաւատքէն ու վարդապետութենէն, ասոնց ամէն որոշմանցը հետեւելով՝ կը նզովինք ամէն հերետիկոսութիւնները եւ ա-

նոնց հետ նաև զՊատկերամարտները . . . , եւ ամենէն աւելի զՓոսիս եւ զԳրիգոր Արքակուսացի՝ հայրասպանները, որոնք ամենեւին չքաշուեցան լեզունին պատեանէն դուրս հանելու իրենց հոգեւոր հօրը գէմ. եւ բոլորովին հաղորդակցութեան անարժան կը համարինք աս հերձուածոյ մէջ յամառ կեցողներուն հետեւողները, եւ անոնց հաղորդակցութեան մէջ հաստատուն մնացողները՝ երբոր առջններուն պէս չեն ուզեր հնազանդիլ . . . : Որովհետեւ, ինչպէս արդէն ըսինք, ամէն բանի մէջ առաքելական աթոռին հետեւելով՝ եւ անոր վճիռները պահելով՝ կը յուսանք որ արժանի կ'ըլանք ոյն մի միայն հաղորդակցութեան մէջ մնալու, զորն որ կը քարոզէ առաքելական եկեղեցին՝ որն որ ամբողջ ու ծմբարիս քրիստոնէական կրօնի ամրութիւնն է . . . : Եւ աս իմ գտանութիւնս ևս (Ե. Ե.) եպիսկոպոս իմ յատուկ ձեռքովս ստորագրեցի եւ Քեզի ամենասուրը, ամեներանեալ, հրեշտականան, գերազոյն եւ տիեզերական հայրապետիդ Եղիշանոսի Քահանայապետիդ քու հրեշտականերուդ ձեռքով . . . կ'ընծայեմ,,¹

Արբոյն Խնատիսի Առաստանդնուսպոլսյ եպիսկոպոսին՝ առ. “Նիկողայոս Քահանայապետ գրած հետեւեալ թուղթն ալ ժողովոյն մէջ կարգացուեցաւ եւ ընդունելի եղաւ: Նոյն թուղթն այսպէս կը սկսի. “Մարդկային անդամներու վէլքերն ու հարուածները դարմանելու համար արհեստը շատ բժիշկներ կերպաւորեց, որոնցմէ մէկն՝ աս, մէկայն՝ ուրիշ հիւանդութիւն մը դարմանեց, երբեմն գեղով եւ երբեմն կտրելով: Բայց Քրիստոռի մէր Փրկչին ու Սասուծոյ եւ մէր ամենուն Պլայոյն անդամներուն, նյնպէս եւ իր հարախն կաթողիկէ եւ առաքելական եկեղեցւոյն վէլքերը դարմանելու համար, նոյն ինքն գերազոյն Պլուխը, ամենազօր Բանն, Տեսուչ եւ Բժիշկ, ամենուն Վարդապետն ու Սասուծուծը՝ մասնաւոր առանձինն գերազոյն եւ ամենուղղափառ բժիշկ մը ճարեց յարդարեց, այսինքն ձեր հայրական

սրբութիւնն ու ձեր հայրական բարութիւնը։ Եւ ասոր համար ինք ըստ Պետրոսի՝ մեծ ու զլիստոր առաքելոյն։ “Դու ես վէմ, եւ այլն”, եւ վերջն՝ թէ “Տաց քեզ զփականա, եւ այլն։ Վրիստոս աս նուիրական խօսքերը ստուգիւ ոչ կը սեղմէր եւ ոչ ալ կ'ամփոփէր միայն Պետրոսի անձին վրայ՝ իրրեւ անձնական օրպիսութիւն մը, այլ անոր միջնորդութեամբ կը փոխադրէր անոնց ամենուն՝ որոնք իրմէ եաքը իրեն պէս գերադոյն հովիւ եւ ամենասուրբ ու նուիրական Վահանայապետ պիտ' որ ըլլային հին Հռոմայ։ Ասոր համար ալ խկզբանէ եւ հնագոյն ատենէ ի վեր, երբ որ հերետիկոսութիւններ ու քննութիւններ կ'ելլէին, նոյն աթոռին վրայ նատող՝ ձեր սրբութեան նախորդներէն շատերը, առաքելոց իշխանին յաջորդն ու անոր ըստ Վրիստոսի եռանդեան նմանող ըլլալով, շատ անգամ արմատէն խլեցին ու ջնջեցին գէշ որոնքը, եւ կորեցին նետեցին փոտած ու քաղցկեղով տոգորուած անգամները, եւ աս մեր ներկայ ատենս ալ նոյնպէս ձեր սրբութիւնը Վրիստոսէ ընդունած իշխանութիւնն արժանապէս ի գործ զրաւ,,¹

Իսկ “Նիկողայոս Վահանայապետը, ինչպէս որ ժողովքին մէջ կը կարդացուի, զլիստորութիւնը յայտնի քարոզելէն եաքը, Փոտիսումն աս եղանակաւ կը գրէ։” Պոտիչետեւ ամէն հաւատացելոց բազմութիւնը կը խնդրէ վարդապետութիւն եւ հաւատոյ ամբողջութիւն, եւ անոնց հետ թողութեան արժանաւորները՝ յանցանաց թողութեան կը սպասեն աս սուրբ հոռմէական եկեղեցիէն՝ որն որ ամէն եկեղեցեաց դլուխ է։ մեզի՝ որուն եկեղեցին յանձնուած է, կինայ որ մեծ հոգացողութեամբ զհօտ Տեառն հոգանք ու անոր վրայ հսկենք,, եւ այլն²։

Ա հաւատիկ նոյն Վահանայապետին՝ Կոստանդնուպոլսոյ աթոռին հպատակ ալքեսպիսկոպոսներուն, մետրապոլիտներուն ու եպիսկոպոսներուն զրած ուրիշ մէկ թուղթն ալ, որն որ գարձեալ նոյն ժողովոյն մէջ

1 Մանսի. Ժ. 47.

2 Մանսի. Ժ. 69:

կարդացուեցաւ : “Եսոր համար, ինչպէս ձեր խմաստութիւնն ալ ճանչցաւ Աստուծմէ լուսաւորութլով, Վրիստոսի բովանդակ ոչխարաց հոգովը բեռնաւորուած ըլլալովնիս, որովհետեւ երկնային յորդառատ շնորհաց զեղմանմբ՝ առած ենք անոր փոխանորդութիւնը, որուն մասնաւորապէս Աստուծմէ լուսուեցաւ .” Երածէ իմ ոչխարներա,, . եւ դարձեալ թէ “Եւ դուն երբեմն դառնաս ու հաստատես քու եղարներդ”, չեինք կրնար զանց առնել կամ անփօյթ ըլլալ ցրուած ու տարածուած ոչխարներուն այց առնելու, եւ մեր եղարլքն ու մերձաւորները հաւատոյ ու բարի վարուց մէջ հաստատելու,, ^{1:}

Ա երջապէս նոյն ժողովոյն երկրորդ կանոնին մէջ կը հաստատուի : “Պօղոս մեծ առաքեալը կը պատուիրէ .” Ասեցէք ձեր առաջնորդներուն ու հնազանդ եղէք անոնց, ինչու որ անոնք ձեր հոգւոցը վրայ կը հսկեն իրեւ թէ ձեզի համար պատասխան պիտ’ որ տան,, : Այսպէս մենք ալ երանեալ ‘Նիկողայոս Քահանայապետը եւ նոյնպէս իր յաջորդն ամենասուրբ Աղքահանոս Քահանայապետը, Հոգւոյն պրոյ գործարան համարելով, կը սահմանենք ու կը վճռենք որ այն ամենայն՝ զորն որ իրենք զանազան ատեն, թէ Կոստանդնուպոլսոց եկեղեցւոյն պաշտպանութեան ու անոր վիճակին վրայ, մասնաւանդ անոր գերագոյն քահանային, այս ինքն Խղնատիս ամենասուրբ պատրիարքին վրայ, եւ թէ նաեւ նորատունկ ու յափշտակիչ Փոստիսին մերժուելուն ու դատապարտութեան վրայ ժողովքով սահմանեցին ու հրատարակեցին, միշտ պահուին ու պահպանուին,, ^{2:}

Եւ Իւ. կանոնը կ’արգելէ նաեւ ընդհանուր ժողովոյն “Հին Հռոմայ գերագոյն Քահանայապետաներուն դէմ յանդգնութեամբ վճիռ հանելը,, ^{3:}

Եմու կրնայի ես հոս աելս կանդ առնել, որովհետեւ կառավարութեան ու հաւատոյ անսփառութեան մէջ զլիստարութիւնը՝ այնչափ եւ այնպիսի հին ժողովւ

1 Մանսի, Ժ. 101: 2 Մանսի, Ժ. 160: 3 Մանսի, Ժ. 174:

ներուն ճոխութենէն այնպէս հաստատութեամբ չոռա-
մայ աթոռին համար պաշտպանուած է, որ ըսելու բան
մը չիմնար: Ի՞այց ուրիշ ապացոյցներու ալ կը բաղձաք:
Եհաւասիկ ձեզի: Ա. Եմբրոսիոս 390ին իր եպիսկոպո-
սաց ժողովոյն գահերէց նստելով, Աերիկիոս Քահա-
նայապեանին՝ զբովինիանոս հերետիկոսը գատապարտե-
լուն եւ նոյն գատապարտութիւնն ամեն եկեղեցիներուն
խրկելուն համար, ասանկ շնորհակալութիւն կը մա-
տուցանէ. “Յօռ սրբութեանդ թղթին մէջ տեսանք,
կ'ըսէ, զհսկողութիւն քաջ հովուի՛ ինչպէս դու ես,
որ մեծ զգուշութեամբ կը պահպանես քեզի յան-
ձնուած դուռը, եւ խնամնոտ հոգացողութեամբ կը
պահես Քրիստոսի փարախը, ուստի եւ արժան է որ
Քրիստոսի գառնուկներն ալ քու ձայնիդ ականջ զնեն
ու քեզի հետեւին . . . : Եւ նաեւ զիտնաս որ չովի-
նիանոս, Եւքսենտիոս եւ այլն, զորոնք քու սրբու-
թիւնդ գատապարտեց, մեզմէ ալ՝ քու գատաստանիդ
համաձայն՝ գատապարտուած են,,¹:

Առջե երեք գարերուն քահանայապետաց վճռա-
կան թղթերը կորսուած են. բայց 384ին, Աերիկիոս
Քահանայապետէն, կը սկսի նոյն թղթոց կատարեալ ու
մինչեւ մեզի հասնող շաղքը: Ասոնք եկեղեցւոյ առաջինն
եպիսկոպոսին հրապարակական գործերն են, իր սովո-
րական կառավարութեան ատեն բոլոր աշխարհքիս ե-
պիսկոպոսներուն զրուած եւ անոնցմէ ալ իրբեւ օրէնք
ընդունուած: Խմաստուն մատենագիր մը՝ որ անոնցմէ
ամենէն հիները ժողված է, այսպէս կը զրէ. “Պ. յնչափ
վարդապետութեամբ ու սրբութեամբ յարգելի քահա-
նայապետներուն մէջէն, (որոնք չէ թէ միայն հպարտ
ու յանդուգն չեն կրնար համարուիլ, հապա նաեւ եւ
ոչ այսպիսի մոլութիւններու կասկած մը կրնայ ըլլալ
վասնին.) եւ ոչ մէկը կը գտնուի, որ ընդհանուր եկե-
ղեցւոյ գլուխ ըլլալու առանձնաշնորհութիւնն իրեն կամ
իր եկեղեցւոյն չսեպհականէ: Ոէկալ կողմաննէ առա-

¹ Ա. Մանսի, գ. 664:

քեաներէն եւ կամ անոնց յաջորդներէն հաստատուած քրիստոնեայ աշխատհքին այնչափ ընդարձակ եկեղեցներուն մշտէն՝ եւ ոչ մեկ եկեղեցի կը գտնուի՝ որուն առաջնորդն ինք զինքն ընդհանուր եկեղեցւոյ դլուխ անուանել յանդդնելու չափ փառատեր եղած ըլլայ, ^{1:} Տեսնենք հիմոց թէ ըսածս ի՞նչպէս կ'երեւոյ առ հին քահանայապեաներուն ընթացքէն ու խօսելու եղանակին. ի՞նչպէս առ իշխանութիւնն՝ որ հիմակ իրենց սեպհականուած է, ու կը գործածէն, նոյն կերպով նաև իրենց սեպհականուած էր ու կը գործածէն չորրորդ դարուն վերջը եւ յաջորդ դարուց մեջ աւ մինչեւ մեր ատենք, չէ թէ իրրեւ նոր բան, հասպա իրրեւ ի սկզբանէ աստուածային կարգաւորութեամբ գոյող եւ միօրինակ ու առանց մէկու մը հակառակելուն եղող բան։

Եերիկիոս 385ին Ապանխայի Կարբակոնխայի եպիսկոպոսին կը զրէ. «Մենք ամեն աշխատողներուն բեռը կը բառնանք, կամ թէ ի մեզ կը բառնայ երանելի Պետրոս առաքեալը՝ որն որ, ինչպէս վատահ ենք, զմեղ՝ իր հոգարարձութեան ժառանգը՝ կը պաշտպանէ ու կը պատապարէ», : Եւ քիչ մը եսքը. «Կուք յանձնենուած էք Հռոմայ եկեղեցւոյն՝ որն որ ձեր գլուխն է,, ^{2:} Եր յաջորդը Անաստասիոս՝ 400ին կը զրէ Յովհաննես և Երրուստիմայ եպիսկոպոսին, դատապարտելով Ալոգինեսի կարծիքները. «Առուղիւ չեմ հեղջար ամենեւին իր ժողովուրդս հոգալու մեջ՝ աւետարանին հաւատքը պահպանելու համար, որչափ որ կընամ թղթակցութիւնս կ'ընեմ իմ մարմնոյս առ երկիր զանազան դաւաներքւն մեջ ցրուած մասանցը հետ,, ^{3:}

Եպ յաջորդը Աննովկենտիոս, որուն որ քիչ մը յառաջ Ա. Օգոստինոսէն խիստ գովուած երկու թրդթերը յառաջ բերի, 410ին Կոկերայի եպիսկոպոսին կը զրուցէ. «Իրրեւ մեզի յանձնենուած, այս ինքն՝ առ դլուխն եւ առ դադամբն եպիսկոպոսութեան,, ^{4:}

1 Կոստան. Յառաջ. Եր. 3:

2 Կոստան. Եր. 624. 637:

3 Կոստան. 728:

4 Անդ. 310:

Աեղեստինս Կթահանայաւպետը 430ին Առատանազնուպոլսոց կղերին ու ժողովրդեան, որոնք Նեստորի հերեամիկոսութեամբ գեշ վիճակի մեջ ինկած էին, այսպէս կը խօսի. “Եշեղեցին բաղկացընողներուն խօսելու խօսքերուս սկիզբն ըլլաց Ըռաքելոյն խօսքը, որպէս զետուր աշակերտաներն ամենէն առաջ լսեն ան սուրբ վարդապետին խօսքերը, որն որ հեթանոսաց քարոզեց. “Թռաղ զայլ նեղութիւնս, զետ հանապաղ խուժանն ի վերայ իմ կուտեր, եւ հոգ ամենայն եկեղեցեաց,, եւ այլն : Եյապէս մենք ալ, թէպէտ հեռու ենք, բայց երբ կը լսենք որ խոտորնակ թիւր վարդապետութիւնները մեր անդամները կը յօշեն կը պատուն, ձեր վասյ ունեցած հայրական հոգերնիս սասատկանալով՝ ուրիշն հըրդեհովը մենք ալ կ'այրինք կը տուորինք. թէպէտ Եստուծոյ եկեղեցիներէն, որոնց ամէնն ալ ուր որ գտնուելու ըլլան՝ մի միայն Կրիտոսի առադասատին կը վերաբերին, ոչ մէկը հեռաւոր է, ոչ մէկալը օտարական կը համարուի : Կռոք ալ ուրեմն մեր աղեքն ըլլալով,, եւ այլն¹:

Սաոր յաջորդը Աքքառոս՝ իր ընտրութիւնը որբոյն Ախորդի ծանուցանելով, կ'ըսէ. “Վաստած համեցազմեղ քահանայութեան դերագոյն բարձրութեան կոչել,,²

Ա. Խննովիկենտիոսի յաջորդ, Օսոիմնս Կթահանայապետը, վերը միշտած թղթերը զբուելն երկուարի եաքը, այս ինքն՝ 418ին, Եւրեղիս Ափրիկէի Կախագահին եւ Կաբբեգոնի ժողովյն կը զրէ. “Արբոյ Հարց աւանդութիւնն այնչափ ճոխութիւն տուաւ առաքելական աթոռին, որ եւ ոչ մէկը կը զանուեր որն որ իր որոշման վրայ երկեցայելու յանդգներ, եւ միշտ ասիկայ օրէ օր կանոններով ու կարգերով կը հաստատուեր, ու եկեղեցական հրահանգը մինչեւ հիմայ իր օրինացը համաձայն Ա. Պետրոսի անուանիցը յառաջանալով, որմէ որ ինքն ալ կը բղիսի, անոր արժանաւոր

մեծարանքը կը հատուցանէ, վասն զի հին կանոնական ժամանակներն ըստ ամենեցուն դատման՝ այնչափ զօրութիւն ունին՝ որչափ որ առ առաքեալը, Վրիտառսի Տեառն մերոյ՝ կապեալներն արձակելու, արձակեալները կապելու խոստման հստաձայն, կրնար ունենալ. առ տեսակ իշխանութիւն արժանի եղան իր աթոռը ժառանգելու։ Խնչու որ, ինչպէս ուրիշ եկեղեցիներուն, այսպէս առաւել եւս աս եկեղեցւոյն՝ որ իր աթոռն է, հոգ կը տանի եւ չիկրնար համբերել որ սուրբ վճռոց փոփոխմամբ տարակուսի տակ ձգուի (աս եկեղեցւոյն) առանձնաշնորհութենեն մէկ նշանախէց մ'ալ, որուն ինք իր անուամբ հաստատուն, անշարժ եւ անցնցելի հիմը զրաւ, զորն որ չիկրնար մէկն առանց վտանգի յանդզնութեամբ ժառանգել։ Ուրեմն Պետրոս գլուխ ըլլալով այնչափ իշխանութեան՝ զօրն որ մեր ամէն նախնեաց եռանգն այնչափ գարերու ընթացքին մէջ հաստատեցին, այնպէս որ թէ մարդկային եւ թէ աստուածային օրէնքներով եւ կանոններով կը զօրանայ եւ կ'ամրանայ Հռոմէական եկեղեցին, որուն տթուոյն մեզմէ կառավարութիւնը եւ անոր պատուանուններուն իշխանութիւնը մեր ձեռքն ըլլալը ձեզի անծանօթ չէ, սիրելի եղալիք, հապա զիսեկը, եւ իրեւ եպիսկոպոս՝ զիսնալու կը սպարտաւորիք բայց մենք (թէպէտ եւ մեր վճիռներուն մէկէ մը քննութեան տակ ձգուիլ չկրնալու չափ ճոխութիւն ալ ունինք, այսու ամենայնիւ) ամեննեւին բան մը չենք գործած՝ որուն վրայ մեր թղթովը յօժար կամք ձեզկ ծանօթութիւն տուած չըլլանք, եւ այլն¹։

Բայց նաև նոյն ատենուան քաղաքական իշխանութիւնն ալ աս բերանը կը բանեցընէր Վահանացապետին՝ երբ որ կը խոստովանիը անոր իրաւունքները եւ կուզէր զանոնք պահպանէլ։ Ահաւասիկ Ա աղենախանս կայսեր հրովարտակը, որն որ Ա. Լեռնին՝ Առլի Հիլարիոն եպիսկոպոսէն, Գեօրին, հակառակութիւն դասած

ատենը հրատապակուեցաւ : “Այդ որովհետեւ Ա . Պետրոսի արղիւնքները , որն որ եպիսկոպոսական պատկին մէջ գլխաւոր տեղը կը բռնէ , եւ Հռոմայ արժանապատութիւնը , եւ ասոր հետ մէկտեղ սուրբ ժողովոց ճոխութիւնը՝ առաքելական աթոռին գահերիցութիւնն աղէկ հաստատած են , որպէս զե ըլլայ թէ մէկը ժպրհութեամբ յանդգնի անարժան գործքի ձեռք զարներու աս աթոռին ճոխութեան հակառակ . եւ որովհետեւ ան ատեն կրնայ վերջապէս ամէն տեղ եկեղեցեաց խաղաղութիւնը տիրել՝ երբ որ ամէնն ալ կը մեծարեն իրենց կառավարիչը . եւ աս բաներս մինչեւ աս օրս անեղջ անխախուա պահուած ըլլալով . . . կը վճռենք որ թէ Քաղղիայի եւ թէ ուրիշ գաւառներու եպիսկոպոսներուն թոյլ չորուի հին սովորութեան հակառակի ինչ եւ իցէ բանի մը ձեռք զարնելու՝ առանց յաւիտենական քաղքին պատկառելի Քահանայապետին հաւանութեան , եւ ինչ որ սահմանած է կամ պիտի սահմանէ առաքելական աթոռին ճոխութիւնը՝ թէ իրենց եւ թէ ամենուն ալ օրէնքի տեղ անցնի ,¹ :

Ամմանքոս Քահանայապետը 499ին բարուց նկատմամբ՝ անիրաւութեամբ ամբաստանուեցաւ : Խտալիայի եպիսկոպոսները , որոնց Խէոդորիկոս յանձնած էր որ ամբաստանութիւնը քննեն , պատասխան տուին թագաւորին թէ ժողովք գումարելը՝ նոյն իսկ ամբաստանուովին կիցնայ . որովհետեւ հաստատուն բռնած էին թէ Պիտրոս առաքելոյն աստիճանն ու իշխանութիւնը ու նաեւ մեծարոյ ժողովներուն ճոխութիւնը , աստուածացին հրամաննին համաձայն , ամենէն աւելի իր աթոռին յանձնած է այնպիսի իշխանութիւն մը՝ որ ամենեւին եկեղեցւոյ մէջ հաւասարը չունէր եւ ոչ իսկ անցած հին ժամանակիներուն երթալով՝ օրինակ մը կրնայ դանաւիլ ցուցընելու համար որ նման առթի մը մէջ վերցիշեալ աթոռին առաջնորդն իր ստորնագոյններուն գատաստանին տակն ինկած ըլլայ² : Եսեւ երբ

որ Վահանայապետն իշխանութիւն տուաւ ժողովոյն իր վրայ, անոնք զինքը դատելէն հրաժարեցան, յայտնի հրատարակելով որ ինք Պարզուս նկատմամբ առանց յանցանքի եւ ազատ է, ինչու որ բովանդակ դատն Աստուծոյ դատաստանին թող արուած է»:

Դաղղիսայի եպիսկոպոսները՝ որչափ որ նախանձաւոր էին ալ նէ եպիսկոպոսական իրաւանց, սասաթիկ այլ այլեցան երբ որ միայն կը մտածէին թէ գերադոյն Վահանայապետը պիտ' որ դատուեր: Իրենց զգածմունքն ամենուն անուամբը՝ մէջերնէն ամենէն հռչակաւոր Ալեննայի առւրբ Աւիտոս եպիսկոպոսին բերնովը յայտնուեցաւ, որն որ Հռոմայի ծերակուտի անդամներուն Փաւստոսի եւ Ալմինաքոսի՝ զրած թղթին մէջ կ'ըսէ. «Երբ որ Հռոմէական աթոռոցն դատին համար անձկութեան ու ահու դողու մէջ էինք, վասն զի յարձակում կրողը զլուխն ըլլալով՝ մեր վիճակն ալ կ'երերար ու կը տատանէր», եւ այլն: «Քիչ մը եռքն ալ կ'ըսէ. «Ո՞ր ամբաստանութիւն արդեօք ընդհանուր եկեղեցւոյ աւագութեան գէմ օրինաւոր կրնայ ըլլալ,,,: Եւ դարձեալ. «Ինչպէս որ ես ալ իրբեւ հռոմէական ծերակուտի անդամ եւ իրբեւ քրիստոնեայ եպիսկոպոս՝ կ'ազաշեմ կը պազատիմ ձեզի . . . որ աչքերնուդ առջեւ եկեղեցւոյ վիճակը՝ հասարակապետութեան վիճակէն վար ըլլայ: Խնէ որ աս բանս նկատելու ըլլաք այն խորին խորհրդով՝ որով վարուիլ սովոր էք, պէտք չէ որ միտքերնիդ ունենաք միայն ան դատը՝ որ կը յուզուի Հռոմայի մէջ: Վասն զի ուրիշ եպիսկոպոսներուն մէջ թէ որ բան մը խախտելու ըլլայ, կրնայ նորէն հաստատուիլ. բայց թէ որ Հռոմայի Վահանայապետին վրայ կասկած ըլլայ, անմիջապէս պիտի տեսնուի որ չէ թէ մինակ եպիսկոպոս մը, հապա ամբողջ եպիսկոպոսութիւնը կը տատանի . . . : Ան՝ որ զփալսախ Տեառն կը պահէ, ինք ստուզիւ համար պիտի տայ իր ձեռքը յանձնուած դառանց հոգացողութեան մէջ բռնած կառավարութեանը. բայց ասկից զատ՝ հօտին չ'ընար որ իր

սեպհական հովիտը վախցընէ, հապա՝ դատաւորին։ Ուստի տուեք մեղի, թէ որ գեռ չէք հատուցած, գըւ խաւոր միաբանութիւնը, եւ այլն¹։

Միջնին դարուց սուրբերուն մէջէն, որչափ որ կ'երեւայ, սուրբ Աւագոսէն աւելի Քահանայապետին ընդհանուր առաջնորդութիւնն ու պաշտօնը աղէկ ճանչցող մը զգանուեցաւ։

Եննոդիոս՝ Քաւիայի եպիսկոպոսը, աս ժողովյն վրայ ջատագովութիւն մը գրեց, որն որ սյնչափ ընդունելի եղաւ՝ որ առաքելական հրովարտակներուն կարգն անցնելու արժանի եղած է։ Եսոր մէջ այսպէս կը խօսի. “Գուցէ ուրիշ մարդկանց դատերուն մէջ ուղեց Եսատուած որ վերջ կամ սահման դնեն մարդիկ. բայց նոյն աթոռին գահերիցուն դատն անտարակոյս իր դատաստանին պահած է։ Ուղեց որ Ա. Պետրոսի յաջորդները մինակ երկնից պարտական ըլլան իրենց անմեղութեան համարը տալու եւ խորազնին քննչին (Եստուծց) քննութեան առջեւ խղճմանկընին անրիծ ընծայելու։ Եւ մի կարծէք որ վախ չունին խուզիչներէ ան հոգիները՝ զորմնք Եստուած ուրիշներէն նախամեծար ընտրելով՝ իր քննութեան վերապահած է։ Ենոր առջեւը յանցաւորը՝ ամբաստանութեան պայծառութեան նկատմամբ՝ փախստեան տեղի չունի, վամն զի իր գործոցը վկայ ունի զանիկայ՝ որն որ իր դատաւորն է։ Գուցէ բսես ինձի, թէ այն քննութեան մէջ ամէն հոգիներուն վիճակն ալ նոյնպէս պիտոր ըլլայ։ Առ տամ պատասխան թէ մէկու մը մինակ ըստեցաւ. Գու ես վէմ եւ այլն, եւ զոր միանդամ արձակեսցես եւ այլն։ Եւ դարձեալ թէ սուրբ քահանայապետներուն ճայնովն աս աթոռին արժանապատութիւնը յարսկելի եղած է, բոլոր աշխարհքիս երեսը, որովհետեւ որչափ հաւատացեալք որ կան, ուր որ ըլլան նէ ըլլան, անոր կը հապատակին, եւ ինք զլուխ զրուած է բովանդակ մարմարյն,²։

‘Այն Ա. Եւխոսո՞քանի մը տարի ետքը՝ Արմիզդ
Քահանայապետին զրելով, կը զբուցէ. ‘Երդ՝ կը տես-
նէք որ կրօնի հանգամանաց եւ կաթողիկէ հաւատոյ
ամէն կանոններուն համաձայն է, որ ձեր յորդորանաց
միշտ արթուն հոգացողութիւնը՝ ձեզի յանձնուած հօ-
տը տեղեակ ընէ ընդհանուր եկեղեցւոյ ամէն անդամնե-
րուն նկատմամբ : Խակ բոլոր Գաղղիայի եռանդեան
նկատմամբ՝ կործեմ թէ կրնամ հաստատութեամբ ը-
սել, որ հաւատոյ որպիսութեան վրայ ամէնքն ալ ան-
ձկութեամբ ձեր վճռոյն կը սպասեն,, :

Եշ Աենարիոսի թակողորիկոսի հայրենական ստո-
ցուածոց կոմսին՝ կը զրէ. ‘Պիտէք որ ժողովներու վե-
րաբերած օրէնքներուն մէկն ալ աս է, որ եթէ երբեմն
եկեղեցւոյ վիճակին վերաբերութիւն ունեցող բանի մը
վրայ տարակոյս ելտէ, պէտք է, իրբեւ հնազանդ ան-
դամ, դիմել Հռոմէական աթոռին գերազոյն եպիսկո-
պոսին՝ իրբեւ մեր զլիսյն,, :

Երբոր Աիզուերիոս Քահանայապետը Յուստինիա-
նոսին ատենը, 538ին, դաւաճանութեամբ մը Հռոմէն
աքսորուելով, գնաց Պաղապա ասպաւինեցաւ, նոյն քաղ-
քին եպիսկոպոսը կայսեր երթալով՝ Եստուծոյ դա-
տաստանը վկայ կը կոչչ այնպիսի մեծ աթոռին եպիսկո-
պոսին աքսորուելուն համար, այսպէս. ‘Իրաւ է կան աս
աշխարհքիս վրայ շատ թագաւորներ, բայց չկայ մէկը՝
ինչպէս որ Քահանայապետն է, վերազոյն բոլոր աշ-
խարհքիս եկեղեցիներուն վրայ,,¹ :

Երբէք մէկն եղած չէ, որչափ ես զիտեմ, որ Մեծն
Գրիգոր, Քահանայապետին վրայ յափշտակութեան
կեզտ մը ձգած ըլլայ, բայց եթէ զուցէ մինակ մէկ Ան-
գղիացի մը. աս բանիս վրայ սուրբ Քահանայապետն
ասանկ կը զրեր նոյն ատեննուան (Մաւրիկ) կայսեր .
‘Ամէն աւետարանը Տանչցողներն աղէկ զիտեն որ աս-
տուածային հրամանաւ որբոյն Պետրոսի առաքելոյն եւ
առաքելոց իշխանին յանձնուած է, բովանդակ եկեղե-

ցւոյ հոգը։ Վասն զի անոր ըսուեցաւ։ Ահա սատանայ եւ այլն։ Ենոր ըսուեցաւ։ Դու ես վէմ եւ այլն։ Ահաւասիկ ինքն ընդունեցաւ երկնաւոր պրքայութեան բանալիները, անոր տրուեցաւ կապելու եւ արձակելու իշխանութիւնը, անոր աւանդեցաւ բովանդակ եկեղեցւոյ եւ իշխանութեան հոգը, եւ այսու ամենայնիւ ինք զինքն ընդհանուր առաքեալ չիկոչեր։ Խակ ամենասուրբ այլն Յօվհաննէս՝ եպիսկոպոսութեան մէջ իմ ընկերս, ետեւէն կ'իյնայ ընդհանուր եպիսկոպոս անուանուելու։ Ալ պարտաւորիմ աղաղակել եւ ըսել։ Ով ժամանակներ, ով սովորութիւններ . . . : Երդեօք, բարեպաշտ տէր, ես աս բանիս մէջ իմ դամս կը պաշտպանեմ, պրդեօք անձնական զրկման մը վրէժ կ'առնեմ. ո՛հ, մանաւանդ թէ Եստուծոյ եւ ընդհանուր եկեղեցւոյ դատին պաշտպան չեմ կենար մի,,¹:

Ինք աղէկ զիտէր որ աս իր պարզ Գրէժոր Եպիսկոպոս ժամանակիցն Եստուծոյ պատուանուան մէջ ամէն բան կը յայտնուէր. որովհետեւ ինք եպիսկոպոս կը կոչուէր անուանափոխութեամբ կամ դերանունութեամբ, եւ չունէր կարօտութիւն պատուանուան մը, ինչպէս է ընդհանուր պատրիարք եւ ընդհանուր առաքեալ պատուանունը, իր դերադոյն հովուի որպիսութիւնը յայտնելու։

Ինք թէ իր նախորդներուն եւ թէ նաեւ իր յաջորդներուն պէս հաստատուն բռնած էր, որ վէճն էր մի միայն խաղիսխ եկեղեցւոյ, զո՞ն որ մէկը չէր կընարերբեք խախաել։ “Եւ ով է որ չիդիտեր, կ'ըսէր, թէ սուրբ եկեղեցին հաստատուած է առաքելոց զլիսոյն ամրութեան վրայ, որն որ իր անուան մէջ իր մտաց ամրութիւնը կը յայտնէր, վեմն (Պետրա) իր Պետրոս անունը հանելով,,²:

Եյսպէս նաեւ կը վկայէ արեւելեան մը, Ա. Առքսիմոս Կոստանդնուպոլսի Երբան՝ որ ետքը վկայ հաւատոյ եղաւ, Պետրոս Կոստանդնուպոլսոյ պատրիարքին ու

1 Ա. Գրիգ. Թաղ. Գիրք Ե. 20. 2 Ա. Գրիգ. Թաղ. Գիրք Ե. 40.

Պահակամագաւանից զլսոյն վերաբերեալ իր մէկ թղթին
մէջ ասանիկ կը զրէր 650ին մօտերը¹:

“Թռէ որ անիփա չուզեր հերետիկոս ըլլալ կամ
անամիկ համազութիւն, թող հատուցում ընէ ոչ աս կամ
ան անձին, որն որ աւելորդ ալ էր եւ անխորհուրդ,
վասն զի ինչպէս որ Հէկուն իրմէ գայթակղած ատեն
նոյնպէս գայթակղած են ամեն+ը, այսպէս ալ երբ որ
Հէկուն ճը հատուցում կը լլայ, նոյնպէս անտարակցոս ա-
մենուն ալ կը լլայ. թող ուրեմն շուտով Ճռոմէական
աթոռին հատուցում ընելու նայի: Թռէ որ ինք ասիկայ
կատարելու ըլլայ, ամէնքն ալ ամէն տեղ միարան հա-
ւանութեամբ զինքն իբրեւ բարեպաշտ եւ ուղափառ
կ'ընդունին: Վասն զի փուծ տեղ միայն կը խօսի՛ երբ
որ ինծիսպէսները համոզցընել կամ խարել կը կարծէ,
եւ հատուցում մը չըներ ու չ'աղաչեր ամենասուրբ
Ճռոմէական եկեղեցւոյն երանելի Քահանայապետին,
այսինքն՝ առաքելական աթոռին, որն որ նոյն իսկ Առ-
տուծոյ մարմնացեալ Բանեն եւ ամէն սուրբ ժողովնե-
րէն, սուրբ կանոնաց ու սահմանադրութեանց համա-
ձայն, աշխարհքիս երեսն եղող ընդհանուր ամէն սուրբ
եկեղեցիներուն վրայ յամենայնի եւ ամենայնիւ՝ պե-
տութիւն, ծոխութիւն եւ իշխանութիւն ընդունած է
կապելու եւ արձակելու: Որովհետեւ երբ որ ասիկայ կը
կապէ կամ կ'արձակէ, նոյնը երկինքը Բանն ալ կը գոր-
ծէ, որն որ երկնաւոր առաքինութիւնները կ'ուզգէ,,:
Եւ քիչ մը յառաջ ըսած էր. “Օ որն որ կը նզովէ
Ճռոմէական եկեղեցին, այսինքն՝ կանոնովէն եկեղեցին,²:

Յառաջ բերենք ուրիշ Արեւելեան մ'ալ, սուրբ
Թռէոդորոս Արքայ Ստուգիտա Կոստանդնուպոլսեցի,
որն որ 809ին կը զրէ. “Առ ամենասուրբ եւ գերազոյն
Հայր հարանց, Տէր իմ Լեւոն, Առաքելական Քահանա-
յապետ: — Որովհետեւ Քրիստոս Տէրն մեր՝ մեծին
Պետրոսի երկնից ալքայութեան բանալիները տուած ա-
տեն, շնորհեց նաեւ հովուական իշխանութեան արժա-

նապատռութիւնը, հարկ է անստարակցս որ Պետրոսի
եւ իր յաջորդներուն ծանուցուի ինչ նորութիւն որ
եկեղեցւոյ մէջ հնարուի անոնցմէ՝ որոնք ծշմարտութե-
նէ մոլորած են . . . : Փրկէ զմեզ, գերազոյն հովիւ ե-
կեղեցւոյ երկնից ներքեւը,¹:

Արդ աս ամէն վկայութիւններէն յայտնի կը տես-
նուի, որ անոնցմէ քարոզուած զլիսաւորութեան բնու-
թիւնը՝ Յիսուսի Քրիստոսի բովանդակ հօտին վրայ
տարածուող գերազոյն իշխանութիւն մըն է, որն որ
թէպէտ իւրաքանչիւր ստորակարգեալ հովիւներուն
մասնական պաշտամանց մէջ չիմոններ, բայց ամէն բան
կ'ընդգրիէ, կը կարգաւորէ ու միութեան մէջ կը պահէ,
ինչպէս ինքն Ա. Գրիգոր կը նկատէ. “Են ըսածին նկատ-
մանք՝ թէ առաքելական աժոռուին հպատակ է, եւ չեմ
գիտեր եպիսկոպոս մը՝ որ այնպէս (հպատակ) ըրլայ,
երբ եպիսկոպոսաց մէջ յանցանք մը գտնուի: Իսայց ե-
թէ պակառութիւն մ'եղած չէ, ամէնքն ալ հաւասար են
ըստ հոգւոյ խոնարհութեան”,²: Ինք կը յանձնէ նաեւ
իր Աիկիլայի մէջ գանուող պաշտպանին՝ որ եպիսկո-
պոսաց իրաւաբանութեան մէջ չիմառնուի, եւ անոնց
մէկուն անհնազանդութեան մէկ գործքը մեղադրելով՝
կ'ըսէ. “Թձէ եւ չորս պատրիարքներէն մէկն ալ ասիկայ
ըստած ըլլար, ի հաւատս իմ կը զօռուցեմ՝ որ այսպիսի
մեծ խեռութիւն մը առանց մեծ գայթակղութեան չէր
կրնար անսյնիլ”,³: Եւ աս պաշտօնը հարկաւորապէս ի
մէջ կը բերէ հաւատոյ պահպանութիւնը, որով եւ
գերազոյն ատեանը հաւատոյ դատերուն մէջ, եւ ըստ
հետեւորդի նաեւ վճիռ տալու մէջ անսխալութեան
առանձնաշնորհութիւնը:

Մինչեւ հիմակ ըսածներնէս յայտնապէս կը հե-
տեւի թէ զառանցելոց մտածութիւն է ասկից նուազ
զլիսաւորութիւն մը երեւակայելն ալ միայն, որն որ
կարող ըլլայ միանդամայն միութիւնը պահպանել:

1 Բարոնիոս, Ամ. 809. Թիւ 14: 3 Ա. Գրիգ. Թող. Գր. Բ. 52:

2 Ա. Գրիգ. Թող. Գր. Թ. 89:

Բ. Խակ երկրորդ զլիսոյն նկատմամբ՝ զրեթէ, մինչեւ հիմաց յառաջ բերուած ամեն վկայութիւնները, զլիսուորութեան հիմք կը զնեն Վարիստոսի Տեառն մերոյ առ Պետրոս բառած խօսքերէն կամ մէկուն կամ մէկալին եւ կամ երեքին վրայ մէկանց եւ զսուրբ Պետրոս հաստատութեամբ կը համարին իրրեւ մշանջենաւորապէս կենդանի իր յաջորդներուն մէջ։ Եւ ասիկայ աշաւասիկ կը տանի կը հասցընէ զիս երրորդ զլիսոյն։

Դ. Եկեղեցւոյ կարդաւորեալ կառավարութիւնը միշտ յարաբերութիւն ունի Պետրոսի հետ՝ իրրեւ եպիսկոպոսի մէջ նախագաղափարի հետ։ Եւ իրաք ալ ինքն եղաւ առաջին եպիսկոպոս, եւ եղաւ եպիսկոպոս բովանդակ հօտին, եւ այսպէս նաև արմատ ու սկիզբ եպիսկոպոսութիւն։ Իսոյց ինչպէս որ իր անձը սկսութարութեամբ իր ամեն յաջորդներուն մէջ, եւ եպիսկոպոսութիւնը միշտ կենցանի իշխանութիւն մը պիտի շարունակէր իր ամեն յաջորդներուն մէջ, եւ եպիսկոպոսութիւնը միշտ ի մշանջենաւոր նեցուկը, եւ իրրեւ ազբիւր մը որմէ ի մշանջենաւոր ջրեր կը բոլիսն։ Ար աեսնենք ուրեմն որ աս գաղափարը, որն որ արդեամբ խակ նախնի վարդապետներուն միարք զրաւած էր, անոնցմէ տրուած վկայութիւններով յայտնի եւ եւս քան զեւս բացայացաւ եղաւ մինչեւ որ Ա. Յօնավայի եւ Ա. Տռնաւենդուրայի կատարեալ արամարանելուն ու եռանդուն սիրովը բոլորովին սպարզեցաւ։

Ա. մենին առաջ՝ Տերառուղիանոս երկրորդ գարուն մէջ այսպէս կը զրէ. «Ա ասն զի եթէ զուն զեռ երկինքը զոցուած կը կարծես, յիշէ որ Տերն մեր անոր բանալիները Պետրոսի թողուց, եւ անոր ձեռքովը՝ բովանդակ եկեղեցւոյ»¹։

Ա. Ամսպիանոսի բոլոր հոգին աս խորհրդով զրաւած կ'երեւաց։ Ինք այսպէս կը խօսի. «Եւ ասիկայ անկից կը սպասահի, եղբաղը, որ մարդ ճշմարտութեան սկիզբը չելեր. եւ զլուխն ալ խնդրելու ըլլայ՝ երկնաւոր

վարդապետին ուսումը չխաղահեր : Աս բաներուս եթէ մարդ միայն միտ դնելու եւ քննելու ըլլաց, երկայն ծառաերու եւ նուրր ձեռնարկութիւններու հարկաւորութիւն չունենար, վասն զի ասոր ցոյցը զիւրին է հաւատոյ, որով շուտով ճշմարտութեան կը հանուի : Տերն մեր իր ճառը Պետրոսին կը դարձնէտ աս խօսքերով . «Ես քեզի կ'ըսեմ, թէ գուն վիմ ես, եւ ես աս վիմին վրայ իմ եկեղեցին պիտի շնորհ, եւ գժոխոց դոները զանիկայ պիտի չկրնան յազմահայել : Եւ պիտի տամբ քեզի երկնից աղքացութեան փականքները, եւ զորոնք որ գուն երկրի վրայ կը կապես երկինքն ալ կազած ըւլան, եւ զորոնք որ երկրի վրայ կ'արձակես երկինքն ալ արձակութին, : Եւ նոյն իսկ իր յարութենէն եռքը անոր ըստեւ . «Կատածէ իմ ոչխարներս,, : Ենոր (Պետրոսի) վրայ մինակ կը շնէտ իր եկեղեցին, եւ անոր հրաման կու տայ ոչխարներն արածելու : Եւ թէպէտ ամէն առաքեալներուն ալ յարութենէ եռքը հաւասար իշխանութիւն բաշխեց ըսելով, «Դնչպէս որ առաքեց զիս Հայր, ես ալ զձեզ կ'առաքեմ . . . առեք Հոգի սուրբ . թէ որ մէկու մը մեղքերը թողուք՝ թողութիւն ըլլաց անոր, եւ թէ որ մէկուն մեղքերը բռնէք՝ բռնուած ըլլան,, . բացց որսպէս զի միութիւնը յայտնէ, դրաւ մի միայն աթոռ մը, եւ իր ճնխութեամբն այնպէս կարգաւորեց՝ որ նոյն միութեան սկիզբը մէկէ մը միայն բղխէ : Մէկալ առաքեալներն ալ այն հաւասար Պետրոսի առաքեալ էին, անոր հաւասար պատուոյ եւ իշխանութեան բաժմնորդ ըլլալով . բացց սկիզբը միութիւնէ ելած յառած կը խաղայ, եւ զիխաւորութիւնը Պետրոսի կը արուի, որսպէս զի յայտնի երեւայ Քրիստոսի եկեղեցւոյն միութիւնը եւ մի աթոռը : Հովիւ ամէնքն ալ էին . բացց յայտնապէս մէկ է հօտը՝ որն որ բոլոր առաքելոց միարան հաւանաւթեամբը պիտօր արածուի . որսպէս զի յայտնապէս մի միայն երեւայ Քրիստոսի եկեղեցին : Եյս մի միայն եկեղեցին է զորն որ Հովիւ առաքելոց միարան հաւանաւթեամբը պիտօր

կողմանէ, կը նշանակէ, այսպէս ըսելով. «Պէկ է իմ
 աղաւնիս, իմ կատարեալս, մէկ է իր մօրը, ընտրեալն
 իր ծնողին,,,: Ով որ աս միութիւնը չունի, կը կարծէ
 որ հաւատքն ունենայ: Ով որ եկեղեցւոյ գէմ կը գո-
 ռայ կամ կը հակառակի, եւ ով որ կը թողու Պետրո-
 սի աթոռք՝ որուն վրայ եկեղեցին շինուեցաւ, կը կար-
 ծէ թէ եկեղեցւոյ մէջն է, ուր որ երանելի Պօղոս առա-
 քեան ալ աս վարդապետութիւնն ընելով՝ միութեան
 խորհուրդը կը ցուցընէ, ըսելով. «Պէկ մարմին եւ մէկ
 հողի, մէկ ձեր կոչման յոյսը, մէկ տէր, մէկ հաւատք,
 մէկ մլրտութիւն, մէկ Աստուած,,,: Պէտք է որ աս
 միութիւնը հաստատուն պաշենք, մանաւանդ մենք ե-
 պիսկոպոսքս՝ որ եկեղեցւոյ մէջ գահերէց կը նատինք,
 որպէս զի եպիսկոպոսութիւնն ալ մի միայն եւ անբա-
 ժին ցուցընենք: Ոչ ոք ստութեամբ իր եղբարքը խա-
 րէութեան մէջ ձգէ, եւ ոչ ոք հաւատոյ ճշմարտու-
 թիւնն անիրաւութեամբ եղանէ: Մի միայն է եպիս-
 կոպոսութիւնը, որմէ առանց ամբողջութիւնը բաժ-
 նուելու՝ իւրաքանչեւրքը մաս մ'ունին: Մի միայն է
 եկեղեցին՝ որ բերրի ծննդականութեամբ կածի ու կը
 տարածի բազմութեան (հաւատացելոց) մէջ: Ինչպէս
 արեգական ճառագայթները շատ են, բայց լցուած մէկ է.
 Ճառին ոստերը շատ են, այլ ճառը մէկ է հաստատուն
 արմատին վրայ տնկուած, եւ երբ որ մէկ ակունքէն շատ
 վտակներ յառաջ խաղալու ըլլան, թէպէտ ջրերու շա-
 տութենէն՝ բազմութիւն մը կը տեսնուի, սակայն միու-
 թիւնն ակունքին վրայ կը մնայ: Առ բաժնէ արեգական
 ճառագայթն իր գնդէն. աս բաժնուած լցուած ալ մի-
 ութեան մէջ չիմնար: «Օառէն ոստ մը կարէ բրցուր.
 Կտրուած ոստը ալ ճիւղ չիկրնար արձակել: Բաժնէ
 վտակ մը իր ակունքէն. բաժնուած մասը կը ցամքի:
 Այսպէս նաեւ Աստուածոյ եկեղեցին լուսով լցուած՝ իր
 ճառագայթը բոլը աշխարհքիս երեսը կը ցոլացընէ.
 սակայն լցուած մէկ է որ ամէն կողմը ընդհանրապէս կը
 ծաւալի, եւ մարմնոյն միութիւնը չիքակուիր. իր բեղ-

մնաւոր արգասաւորութեամբը ճիւղերը տիեզերաց ա-
մէն կողմը կը տարածէ, եւ իր վտակներն ալ յորդու-
թեամբ ու առատութեամբ կը քաւեցընէ. այսու ամեւ-
նայնիւ մի միայն է զլուխը, մի միայն սկիզբը եւ մի
միայն մայր առատ բազմածին ծննդականութեամբ,^{1:}

Արդ աս հռչակաւոր խօսքերուն մէջ, ով կինայ
տարակուսիլ թէ Կիսպրիանոս կաթուղիկէ եկեղեցւոյ
նկարագիրը կընէ, եւ թէ իր զլսաւոր նպատակն է
կաթողիկէ եկեղեցւոյն չէ թէ միայն մի եւ անբաժին
ըլլալը, այլ նաեւ անբաժանելի ըլլալն ալ հերետիկո-
սութեան եւ հերձուածոյ դէմ հաստատուն հիման
վրայ գնել ու ցուցընել: Եւ իր մոքին մէջ ո՞ր եկեղե-
ցւոյ մասն է՝ որ արեգական լուսոյն, ծառի արմատին,
աղբեր, զլսոյ եւ մօր նմանութիւններուն կը պատաս-
խանէ. եթէ ոչ Պետրոսի անձն ու աթոռը, ուսկից որ
սկսու: Ասիկա ցուցընելը, կ'ըսէ, հաւատոյ դիւրին է,
որովհետեւ շուտ մը ճշմարտութիւնը վրայ կու գայ:
Ո՞ր ճշմարտութիւնը. — Պետրոսի զլսաւորութիւնն
ու տիեզերական հովուական հոդաբարձութիւնը: Ասոր
վրայ շատ անգամ նորէն նորէն կը դառնայ: Եւ իրաւ-
ցընէ՝ իր խօսքերն են. «Ճոն կը խօսի Պետրոս՝ որուն
վրայ շինուած է եկեղեցին, ուսուցանող յանուն եկե-
ղեցւոյ^{2:} — Պետրոս՝ զորն որ Տէրն մեր ամենէն յա-
ռաջ ընտրեց եւ որուն վրայ իր եկեղեցին շինեց,,^{3:} —
Պետրոս՝ որուն վրայ Աստուծոյ շնորհքովը եկեղեցին
շինուեցաւ^{4:} — Մի միայն եկեղեցի Պրիստոսէ Տէառ-
նէ մերմէ հիմնուած Պետրոսի վրայ՝ որ է ծագումն
եւ սկիզբն միութեան^{5:} — Եմենէն առաջ Պետրոսի՝
որուն վրայ շինեց Տէրն մեր իր եկեղեցին եւ հաս-
տատեց որ անկից ծագի միութիւնը եւ այնպէս ալ
հրատարակեց, տուաւ աս իշխանութիւնը՝ որ ինչ որ
ինք երկրիս վրայ արձակէ՝ երկինքն ալ պիտ' որ արձա-

1 Կիպր. Վասն միութեան եկեղ.

2 Կիպր. Թազ. 69:

3 Կիպր. Թազ. 71:

4 Կիպր. Վասն բարւոյ համբե-

րութեան:

5 Կիպր. Թազ. 70:

կուի¹: — Աստուած մէկ է, Գրիստոս մէկ, եկեղեցին մէկ, եւ մէկ է աթոռը՝ որ Աստուածոյ ձայնովը վիմին վրայ հաստատուած է, ²: Այսպէս կը գրէ իրեն համար Կոռնելիոս Քահանայապետին. “Գիտենք որ զերենք յորդորեցինք կաթողիկէ եկեղեցւոյ արմատն ու արգանցը ճանչնալու եւ հաստատուն պահելու,, : Աը զրէ դարձեալ նոյնին. “Աը համարձակինն ծովին անցնելու եւ Պետրոսի աթոռին թղթեր բերելու, ան դլխաւոր եկեղեցւոյն՝ ուստի որ սկիզբն առաւ քահանայական միութիւնը,, ³: Եւ ուրիշ տեղ մ'ալ. “Տէրն մեր . . . եւ պիսկոպոսական ստատիւն ու եկեղեցւոյ կառավարութիւնը հաստատած ատեն, ասանկ կը խօսի աւետարանին մէջ եւ կըսէ Պետրոսի. “Եւ ես քեզ ասեմ,, եւ այն: Ուստի ժամանակինն եւ յաջորդութեանց իրար փոխանակելով՝ եպիսկոպոսաց կարգաւորութիւնն ու եկեղեցւոյ կառավարութիւնը յառաջացաւ, այնպէս որ եկեղեցին եպիսկոպոսաց վրայ կարգաւորեցաւ,, ⁴:

Ա. Կիսրիանոսի աս մտածութիւնը քիչ մը ետքը աւելի եւս լուսաւորեց Ա. Ոպտատոս, որն որ Գոնաւտեանց մէկուն դէմ ձեռնարկելով՝ այսպէս կը խօսի. “Չէք կինար ուրանալ որ նախ առաջինն եպիսկոպոսական աթոռը դրուեցաւ սուրբ Պետրոսէն Հռոմ քաղաքը՝ ուր որ ինք կը նստի, ամեն առաքեալներուն զլուխն ըլլալով, նաեւ Կեփաս կոչուած է. աս մի եւ միակ աթոռին վրայ հարկ էր որ ամենուն կողմանէ միութիւնը պահուէր, եւ ոչ առաքեալները կարող էին իւրաքանչիւր իրենց մէյմէկ սեպհական աթոռ պահանջել. այնպէս ան ատենէն ի վեր հերձուածող եւ մեղաւոր պիտի համարուէր ով որ աս աթոռին դէմ ուրիշ աթոռ մը կանգնելու ըլլար,, ⁵: Եւ դարձեալ. “Ի շնորհս միութեան՝ երանելին Պետրոս արժանի եղաւթէ ուրիշ առաքեալներէն վեր սեպուելու եւ թէ առ

1 Կիպր. Թ. 73:

2 Կիպր. Թ. 40:

3 Կիպր. Թ. 45, 55:

4 Կիպ. Թ. 27:

5 Ա. Ոպտատոս, Ընդդէմ. Պարմ.

Գիլք Բ. Գ. 2:

անձին երկնից արքայութեան բանալիներն ընդունելու, որպէս զի իրմէ՝ ուրիշներուն հաղորդուի,,^{1:}

Ա. Պակիանոս Ապանիացին նոյն ատեններն ուրիշ Գոնատեանի մը զրելով՝ կը զրուցէ. “Երդ նոյն իսկ Տէրն մեր առանձին Պետրոսի խօսեցաւ, որպէս զի մի- ութիւնը մէկուն վրայ կարող ըլլայ կերպարանել,,^{2:}

Ա. Ամբրոսիոս նոյն մտածման վրայ եւ նոյն աե- սութեան մէջ էր: Ուստի ինքն ալ խօսելով Ակուի- լէայի ժողովքին անուամբը, որն որ արեւմտից զրեթէ բոլոր գաւառներէն ժողված էր, Գրատիանոս կայսեր ասանկ կը ըսէ. “Չեր դժութեան պէտք էր աղաճէլ, որ թող չարուի որ Հռոմայ եկեղեցին բովանդակ Հռոմէա- կան աշխարհքին զլուխն ու առաքելոց սուրբ հաւատքը խոռովութեամբ վրդովի: Ա ասն զի աս աթոռէն, իրբեւ ակունքէ մը ամենուն վրայ մեծարոյ հաղորդակցութեան իրաւունքները կը բղխեն,,^{3:} Եւ ասով կարծեմ թէ ըսել կ'ուզէ որ մէկ առանձին եկեղեցի մը ամենեւին իրաւունք չունի ուրիշ եկեղեցիներու հետ հաղորդա- կցութիւն խնդրելու, երբ որ ինք Հռոմէական եկեղե- ցոյն հետ չի աղօրդիի:^{4:} Եւ խօսելով ան տեղոյն վրայ՝ թէ “Դու ես վէմ,” ասանկ կը զրուցէ. “Ուրեմն երբոր Քրիստոս իր սեպհական ձոխութեամբը անոր (Պետրոսին) տուաւ թագաւորութիւնը, չէր կրնար ար- դեօք աս մարդուս հաւատքը հաստատել, երբոր վէմ կոչելովը զինքն եկեղեցւոյ հիմնակեց,,^{5:} Եւ դար- ձեալ. “Աս ան Պետրոսն է՝ որուն ինք ըսաւ. Դու ես վէմ եւ այլն: Ասոր համար ուր որ Պետրոսն է՝ հոն է նաև եկեղեցին, ու մահ, այլ յաւիտենական կեանք,,^{6:} Պետրոս եւ եկեղեցի անանկ կը մտածուին, իրբեւ թէ մի միայն գոյութիւն ունենան. եւ Պետրոսի ներկայու- թիւնը, այսպէս իր յաջորդներուն մէջ մնալով, թէ զեկեղեցին կը ներկայացընէ եւ թէ անոր ոչ ժամանա-

1 Անդ. Գեղք է. Գլ. 3:

4 Տես Պալլերինի, Գլ. 13:

2 Ա. Պակիան. Թղ. Գ. առ. Սեմբռոն. 26:

5 Ա. Ամբրոս. Վասն հաւատ.

3 Մանակ, Հատ. Գ. 622:

Գիլք. Գ. Գլ. 1:

6 Կոյն. Ի Աղջմ. Խ:

կաւոր՝ այլ յաւիտենական հիմն է : Ավշափ որ շենքը տեւելու ըլլայ, այնչափ ալ նոյն հիմք զանիկայ վեր պիտ' որ բռնէ :

“Եղին դարուն մէջ (386ին) Ալրիկիոս Քահանայապեան Սփրիկեցի եպիսկոպոսներուն կը զրել. “Պետրոսին՝ որով առաքելութիւնն ու եպիսկոպոսութիւնն ի Քրիստոս սկսաւ.”¹ :

“Եղինպէս Ա. Յերոնիմոս. “Բայց դուք կ'ըսէք, եւ կեղեցին Պետրոսի վրայ հիմնուած է : Ուկայտ ուրիշ տեղ մ'ալ տափկայ նաեւ ամէն առաքեալներուն համար կ'ըսուի, եւ ամէնքն ալ երկնից արքայութեան բանալիները կ'ընդունին ու եկեղեցւոյ հաստատութիւնը նոյնպէս անոնց վրայ ալ զրուած է . ի վերայ այսր ամենայնի տասուերկուքին մէջն մինակ մէկը կ'ընարուի, որպէս զի գլուխը հաստատուելով հերձուածոյ առիթը բարձուի,² :

Ծաէ որ առաքեալներուն զլուխ մը հարկաւոր էր, որչափ եւս առաւել եպիսկոպոսներուն : Այսպէս կը մտածէր Ա. Յերոնիմոս՝ երբ որ Անտիոքայ պատրիարքական թեմէն Գամասոս Քահանայապետին կ'աղաղակէր . “Ալ խօսիմ ես Ձկնորսին յաջորդին եւ խաչին աշշակերտին : Ես՝ որ ուրիշին ետեւէն չեմ երթար, բայց եթէ Քրիստոսի իրուեւ իմ գլխայս, միացած եմ ի հաղորդակցութեան ձեր երանութեան հետ, այսինքն՝ Պետրոսի աթոռին հետ . եւ զիտեմ որ աս վիմին վրայ եկեղեցին շնուռած է : Օտար է անիկայ՝ որն որ աս տնէն դուրս զՊառն կ'ուտէ : Ավ որ քեզի հետ չեմ գիտողիք, կը ցրուէ . այս ինքն՝ ով որ Քրիստոսի հետ չէ, Կեռին հետ է,,³ :

Գանք հիմնակ ան մէծ Առուբրին, որն որ Ա. Հաղց մէջ այնպէս է, ինչպէս Պօղոս՝ առաքելոց մէջ, եւ ինչ որ սուրբն Թառվմաս Սկուխնացի՝ վարդապետաց մէջ : Ալ ճանչնայ արդեօք ինքն ալ զառւրբ Պետրոս իրուեւ

1 Կաստան, Եր. 651 :

279: Տես նաեւ վերը, էջ 94 :

2 Ընդդէմ Յովիան . Հատ . Բ. . 3 Առ. Գամաս . Թաղթ . 15 :

եկեղեցական կառավարութեան արմատ եւ իրեւ միշտ կենդանի մնացող իր յաջորդներուն մէջ։ Բաւական էր աս հարցման պատասխան տալու համար յիշել հոս տեղս իր մէծ հաճութիւնն ու հաւանութիւնը՝ որով կը գովէ ու կը բարձրացընէ Իննովկենախոս Քահանայապետին քիչ մը առաջ յիշուած թուղթը, որուն մէջ նոյն այս գաղափարը լուսաւորուած ու պայծառացած է։ Բայց ասոնցմէ առելի շատերը կան, եւ մենք այն շատերուն մէջէն մինակ մէկ քանի կտորները յառաջ կը բերենք։

Արդ՝ Առուրբ Օգոստինոս իր անձին վրայ Մանիքեցւոյ մը խօսած ատեն՝ այսպէս կ'ըսէ. «Կաթուղիկէ եկեղեցւոյ ծոյցը կը պահէ զիս ազգաց ու ժողովրդոց հաւանութիւնը . . . հրաշքներով սկսուած, յուսով սնած, սիրով աճած, հնութեամբ հաստատուած ճոխութիւնը։ Ար պահէ եպիսկոպոսաց յաջորդութիւնը մինչեւ հիմակուան եպիսկոպոսութիւնը նոյն իսկ Պետրոսի առաքելցն աթոռին, որուն Տէրն մեր իր յարութենէն ետքը իր հօախն ոչխարներն արածելու յանձնեց։ Ի վախճանի կը պահէ զիս նոյն իսկ կաթողիկէ անունը, ¹։ Արդ երրորդ պատճառին զօրութիւնը տիեզերականութեան կամ ընդհանրութեան եւ Պետրոսի հովուական պաշտաման շարունակութեան վրայ է։ Ուրիշ Մանիքեցւոյ մ'ալ կ'ըսէ. «Ի՞նչ կը դանդաղինք ուրեմն ծածկուելու այն եկեղեցւոյն գողը, որն որ ըստ բովանդակ իսկ մարդկային ազգի խոսառվանութեան՝ առաքելական աթոռէն եպիսկոպոսաց յաջորդութեամբը, ճոխութեան ծայրն ու գագաթը հասաւ, երբ որ հերետիկոսք իր բոլորակն անօգուտ աղաղակելով կը պարաեին, եւ կէս մը կը դատապարտուեին նոյն իսկ ժողովրդեան դատաստանովը, կէս մը ժողովներուն ծանրութեամբը եւ կէս մ'ալ հրաշքներուն վեհութեամբը, ²։ Իսկ Պոնատեաններուն՝ որոնք առաքելական յաջորդութիւնը, եկեղե-

1 Ա. Օգոստ. Ընդդ. Եպ. Մա- 2 Ա. Օգոստ. Վասն օգտութեան- նիք. Հաստ. Ը. Գիրք. Ա. Գլ. Դ. Հաստ. Գլ. Ժ. Ճ. Հ.

ցւոյ խորհրդոց ամբողջ թիւն ու անոր հաւատքն առանց
ամենեւին տարակուսի կը լուղունէին, բաց ի մէկ կէտէ՝
որն որ իրենց հերձուածը կը կացուցանէր, ասանկ կը
խօսէր. “Պիտիք թէ ինչ է կաթողիկէ եկեղեցին, եւ
ինչ՝ որթէն կտրուիլը. թէ որ կան մշջերնիդ խոհեմներ,
թող գան եւ արժապին մէջ կենդանութիւն գտնեն : Եւ
կէք, եղալք, թէ որ կ'ուզէք որթին վրայ պատուաս-
տուիլ . . . ցաւ է մեզի երբ որ զձեղ որթէն կտրուած
նետուած կը տեսնենք : Հաշուեցէք եպիսկոպոսները՝
նոյն իսկ Պետրոսի աթոռէն սկսելով, եւ տեսէք թէ
Հարց այն շարքին մէջ՝ ինչպէս մէկը մէկալին յաջորդած
է : Ան է վէմը՝ զորն որ գժոխոց գռները պիտի չկրնան
երբեք յաղթահարել,,¹ : Առանց տարակուսի մը Ա .
Օգոստինոս ան ատեն զլլ. Պետրոս կը տեսնէր իրբեւ
կենդանի իր յաջորդներուն մէջ : Իսյց որն էր անոր
գլխաւոր պաշտօնը՝ իրբեւ գահերէց : Տէրն մեր ըստ
Պետրոսի՝ որուն անհատ անձին վրայ իր եկեղեցւոյն
գաղափարը կը ձեւէր. “Պետրէ, կը սիրե՞ս զիս,,² : “Պ
Պետրոս միայն ամէն հովուաց միութիւնը նկարուած
էր,,³ : “Ինչու որ զնոյն իսկ Պետրոս՝ որուն իրբեւ իր ան-
ձին՝ իր ոչխարներուն հոգը յանձնած էր, իրեն հետ մէկ
ընել կ'ուզէր, որպէս զի ասանկով իր ոչխարներն անոր
ձեռքն աւանդած ատեն՝ ամփկայ ըլլայ դլուխ, եւ անոնք
մարմնոյ կերպարանքն ունենան, որ է եկեղեցւոյ,,⁴ : “Պե-
տրոս եղաւ որ ըստ . . . Իու . Ես . Քրիստոս՝ Որդի Առ-
տուծոյ կենդանւոյ, : Մէկը մինակ ամենուն տեղը պա-
տասխան տուաւ, վասն զի անոնց ամենուն մէջ միու-
թիւն կար : Ան մէկ առաքեալը, այսինքն՝ Պետրոս, ա-
ռաքելոց կարդին մէջ էր առաջին եւ դլուխ, որուն վրայ
եկեղեցին կերպաւորուած էր,,⁵ : “Աս եկեղեցին Պետրոս
առաքեալ իր առաքելութեան զլխաւորութեան զօրու-
թեամբը կը ներկայացրնէր, ինք ըլլալով անոր ընդհան-

1 Ա . Օգոստ . Հատ . թ . Սաղմ .
առ . Դանատ :

2 Նոյն, Ճառ . ՃԱՅ . Հատ . Ե :

3 Ա . Օգոստ . Ճառ . ՃԽԲ :

4 Նոյն, Ճառ . ԽԶ :

բութեան գաղափարը^{1:} — Երեն ըսուեցաւ. Ես կուտամ քեզի երկնից արքայութեան բանալիները, որպէս թէ միայն ինք Պետրոս կապելու եւ արձակելու իշխանութիւնն առած ըլլայ, որովհետեւ իրօք ալ այնպէս պատահեցաւ, որ ինքն առանձին ամենուն անուամբն ըսաւ եւ ամենուն հետ մէկտեղ ընդունեցաւ իշխանութիւնը, իրբեւ նոյն իսկ միութեան ներկայացուցիչ։ Ես սոր համար մէկն ամենուն անուամբն ըսաւ, որովհետեւ ինքն է միութիւն յամենեսին^{2:} — Տէրն մեր Յիսուս Քրիստոս ընտրեց իր աշակերտները չարչարանքէն յառաջ . . . եւ գլխաւորաբար զՊետրոս, որովհետեւ Պետրոս է առաջին առաքելոց մէջ,^{3:}

Հռոմայ քահանայապետին ինչ ըլլալը կամ գաղափարը չիլքնար աւելի պայծառ խօսքի ձեւով մը յայտնուիլ, քան զոր Ա. Օգոստինոս հետեւեալ խօսքերով կը բացատրէ. «Պետրոս՝ որ եկեղեցւոյ կաղապար է. որուն վրայ ամէն հովիւներուն միութիւնը կերպաւորուած է. որն որ ունի իր անձին վրայ մարմնոյ կերպարանքը, այս ինքն՝ եկեղեցւոյ, ընդհանրութեան եւ միութեան դրոշը, եւ ինք իրբեւ այսպիսի ուրիշներուն հետ մէկտեղ բանալիները կ'ընդունի,,» :

Իսայց Եփրիկէի եկեղեցին թող տալէն յառաջ յառաջնանք մինչեւ 646, երբ որ նոյն եկեղեցին բոլոր մէկտեղ՝ Ծակոդորոս Քահանայապետին ասանկ կը դրէր :

“Առ Ծակոդորոս Քահանայապետ, ամէներջանիկ Տէր, ամբարձեալ առաքելական գահին գագաթը, առ սուրբ Հայրն Հարանց, առ գերազոյն Քահանայապետ ամենայն առաջնորդաց, — Կոլումբոս՝ եպիսկոպոս Եռումիզիայի ժողովոյն առաջին աթոռոյն, եւ Ատեփանոս՝ եպիսկոպոս Շաւերիտանիայի ժողովոյն առաջին աթոռոյն, եւ ամէն եպիսկոպոսք վերը յիշուած Եփրիկէի գահառին երեք ժողովներուն :

1 Ա. Օգոստ. Համ. Գ. 822.

2 Կողն, Համ. Գ. 800.

3 Ա. Օգոստ. Համ. ՄՊԵ.

“ԱՎ ոք կիմայ տարակուսիլ առաքելական աթու-
սին մէջ առատ եւ անհատնելի աղբիւր մ’ըլալուն
վրայ, որն որ ամէն քրիստոնէից համար իր ջրերը կը
հեղու, ուսկից որ բազմաթիւ վտակներ կը բաժնուին՝
բոլոր քրիստոնէական աշխարհքն առատապէս ոռողե-
լու համար։ Հարց վճիռները սահմանադրեցին որ ի պա-
տիւ երանելցին Պետրոսի ամենայն մասնաւոր մէջարան-
քը տրուի աս աթուոյն, երբ որ կը քննէ աստուածային
բաները, որոնց ինչպէս ամէն տեղ՝ այսպէս առաւել եւս
զլիսաւորաբար առաջնորդներուն նոյն խիլ առաքելական
զլիսէն ճշգիւ քննուիլը կուզուի, որուն հին խնամակա-
լութեամբ՝ սեպհական է չարը դատապարտել եւ բա-
րին հաստատել։ Ա ասն զի հին կանոններով սահմա-
նուեցաւ, որ ամէն բան ինք ոլէտք է քննել», եւ այլն¹։

Վակից ետքը ժողովյն գործոց կարգին մէջ կան-
ցընեն Խննովլինտիոս Քահանայապետին, 416ին՝ Կար-
քեզնի ժողովյն տուած պատասխանը, զորն որ վերը
յառաջ բերի եւ զորն որ մէծ գովեստով կ’ընդունի Ա.
Օգոստինոս, ինչպէս տեսանք, որով առաքելական ա-
թուին իշխանութիւնը՝ եկեղեցւոյ իրբեւ կենդանի ու-
մշտնչենաւոր աղբիւր կը նկարագրուի։

Դառնանք հիմայ յոյն Հարց, եւ քննենք թէ իրենք
ինչ բան կը ճանչնան յանձն եւ ի պաշտաման սրբոյն
Պետրոսի։

Առողինէս կը ճառէ “Պետրոսի յանձնուած իշխա-
նութեան բարձրութեան վրայ՝ նկատմամբ արածելու
դհօսն եւ զեկեղեցին, որն որ իր վրայ՝ իբրեւ գետնի վրայ
հաստատուած է”,²։

Ա. Գրիգոր Կիւսացին կը զրէ. “Պետրոսի մի-
ջնորդութեամբը տուաւ (Քրիստոս) եպիսկոպոսներուն
երկնաւոր պատիւներուն բանալիները”,³։

Եթ եղբայրը Ա. Տարակեղ կ’ըսէ. “Են որ իր հա-
ւառքով մէկայները գերազանցած էր, եկեղեցւոյ շե-

1 Մանսի, Ճ. 919։

3 Ճառ վասն պատճ. Հատ. Բ.

2 Առ. Հռ.ոմ. Գիլք. Ե. 568։

743—749։

նուածքն իր վրայ ընդունեցաւ,, . եւ ուրիշ տեղ մ'ալ՝
“Երանելոյն Պետրոսի . . . որ ամէն առաքեալներէն ըն-
տրելագոյնն ու նախամեծարն եղաւ եւ ուրիշներէն աւելի
մեծագոյն վկայութիւններ ընդունեցաւ, երկնից ար-
քայութեան բանալիները յանձնուեցան,, ^{1:}

Ա. Գրիգոր Նաղբանզային. “Հեք տեսներ որ թէ-
պէտ Քրիստոսի ամէն աշակերտներն ալ ազնուացած
եւ արժանի ընտրութեան եղած են, բայց մէկը մինակ
կոչուեցաւ վէմ, եւ իրեն միայն եկեղեցւոյ հիմ ըլլան
աւանդուեցաւ,, ^{2:}

Ա. Յովհաննէս Ոսկերերանին այնչափ վկայու-
թեանց մէջէն՝ մինակ ասոնք կ'ընտրեմ. “Պէկու մը
յանձնուեցաւ Քրիստոսէն հօտը. անիկայ ամենուն բե-
ռը կը բառնայ: Քրիստոս անոր ձեռքը տուաւ ընդհա-
նուր եկեղեցւոյ գահերիցութիւնը: Ինք երբոր անոր բա-
նալիները յանձնեց, մահկանացու մարդու մը ձեռք իշ-
խանութիւն տուաւ երկնից ամէն բաներուն վրայ,, :

Աս Հարց ժամանակին ետքը գումարուած արեւե-
լեան ընդհանուր ժողովքներն ալ զՔահանայապետը՝
իրբեւ Ա. Պետրոսի աթոռը նստող կը յարգէն: Դ. Հա-
տուածին մէջ յառաջ բերի Ծոնիփակիոս Քահա-
նայապետին 422ին զրած հռչակաւոր թուղթը՝ որն որ
կատարեալ նոյն գաղափարը կու տայ, զօրն որ հիմայ կը
նկարինք: Եւ դարձեալ վերը յառաջ բերուած Ա. Լեռնի թղթին վրայ՝ հոսանքս հետեւեալն ալ կ'ա-
ւելցընեմ:

“Ամենասիրելի եղարցս, ընդհանուր Ալիքնական
գաւառին մէջ հաստատուած եպիսկոպոսներուն, —
Լեռն Եպիսկոպոս Հռոմայ:

“Աստուծոյ շնորհքն ուզեց որ ամէն ժողովըոց
ու ամէն աղջայ մէջ պայծառանայ աստուածային կրօ-
նին պաշտօնը. եւ Տէրն մեր Յիսուս Քրիստոս մարդ-
կային աղջի Փրկիչը պատուիրեց որ յառաջագոյն օրինաց

ու մարդարկից պատգամներովը հրատարակուած ճշմարտութիւնը առաքելական փողոյն ձեռքովն ընդհանուր տիեզերաց փրկութեան համար տարածուի, ինչպէս որ գրուած է . “Ի՞նդ ամենայն երկիր եւ բարբառ նոցա եւ մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա,, : Բայց Տէրն մեր ուղեց որ աս պաշտօնին տնտեսութիւնն այնպիսի եղանակաւ ամէն առաքեալներուն պաշտաման վերաբերի, որ գլխաւորաբար առաքելոց մէջէն գերագունին՝ Պետրոսին վրայ լինայ . որպէս զի անկից՝ իրեւ զլիսէն՝ իր պարզեւները բովանդակ մարմնոյն զեղանին, այնպէս որ՝ ով Պետրոսի ամրութենէն հեռանալու ըլլայ, ինք զինքն աստուածային պաշտամանէ գուրս ձգուած մերժուած ճանչնայ : Վասն զի զինքն իր անհատական միութեան հաղորդակից ընելով, ինչ որ ինքն էր՝ այնպէս զանիկայ ալ անուանեւ ուղեց, ըսելով . Պատ էս վէճ, եւ է վէճայ այդր վէճ շնեցէց պէտքէցն էմ . որպէս զի յաւիտենական տաճարին շինուածքը, Աստուծոյ շնորհաց զարմանապանը տեսչութեամբը, իր հիմը Պետրոսի ամրութեան վրայ ունենայ . այնպիսի հաստատութեամբ եկեղեցին զօրացուց, որ ոչ մարդկային յանդզնութիւնը կարենայ զանիկայ նուածել, եւ ոչ ալ գժոխոց գռները կարենան յաղթահարել,,^{1:}

Գրեթէ նոյն ժամանակները, 450ին, ՊաղյաՊղակիդիա կայսրուհին աս խօսքերը կը գրէր Թահոգոսիոս կայսեր :

“Ուրեմն ձեր հեր հեղութիւնն այնչափ շփոթութեանց ճար մը գտնելով, հրաման տայ որ կաթողիկէ կրօնին ճշմարտութիւնն անսարատ պահուի, որ առաքելական աթոռին կարդագրութիւններուն ու վճիռներուն համաձայն, զօրն որ մենք ալ իրեւ ամենէն գերագոյն կը մեծարենք, Փլարիանոս իր եպիսկոպոսութեան վիճակին մէջ բոլորովին անմիաս մնալով՝ դատաստանն առաքելական աթոռոյն ժողովքին յանձնուի, ուր որ եպիսկոպոսական աստիճանի իշխանութիւնը կանգնեց անիկայ՝

որն որ ամենէն յառաջ երկնային բանալիներն առնելու արժանի եղաւ,,^{1:}

Ասիկա պիտ' որ պաշտպանէք Ա. Լեւոնի ձոյսութիւնը՝ Կիեսոսի մէջ 449ին գումարուած ժողովքին դէմ, որն որ ըստ ռամկաց ընդհանուր ժողով կը կոչուէք :

Փելքս Գ. Քահանայապետը 490ին օձենոն կայսեր կը զրէ գովելով քիչ մը յառաջ նոր ընտրուած Փլաւիտա Պատրիարքը “իր արժանապատութեան սկիզբը երանելի Պետրոս առաքելոյն աթոռին ընծայելուն համար,, . եւ կը խօսի անոր զրած թղթոյն վրայ, որուն մէջ Փլաւիտա կը խնդրէք “զօրանալ այն իշխանութենէն՝ որմէ Քրիստոսի կամքը, շնորհաց լիութիւնն ամէն եպիսկոպոսաց վրայ կը բղիսէ,,^{2:}

Գեղասիս Քահանայապետը 492ին Պետրոսի աթոռին վրայ խօսելով՝ կ'ըսէ թէ “Ենոր զօրութեամբն ամէն եպիսկոպոսաց արժանապատութիւնը միշտ զօրացած ու հաստատուած է, եւ թէ երեքհարիւր ութեւտասն Հարց հանդիսաւոր ու մասնական դատաստանին զօրութեամբն իր ամենէն հին պատիւն ամրող անարատ կը մնար, որովհետեւ աղէկ կը յիշէն Տեառն մերոյ վճիռը, : Խսկից ետքը Ա. Գրոց երեք տեղուանքը յառաջ բերելով ասանկ կ'աւելցրնէ. “Պնջու ուրեմն այսպէս Տեառն մերոյ խօսակցութիւնները յաձախ Պետրոսի ուղղուած են: Մէկալ երանելի ու սուրբ ռապետալք հաւասար զօրութեամբ զարդարուած չէին: Եւ ինչ կինայ արդեօք մէկը պատասխան տալ, բայց եթէ աս՝ թէ որպէս զի զլուխ մը հաստատուելով՝ հերձուածոյ առիթը վերնայ, որպէս զի մի եւ հոծ եւ սերտ միացեալ երեւայ Քրիստոսի մարմնը, որպէս զի մէկ ըլլայ եկեղեցին, ամենահաստատուն հաւատոյ առարկան, մէկ ըլլայ նաեւ մի միայն Տեառն մերոյ ու Փրկչին տունը՝ որուն մէջ մինակ մէկ մարմնով ու միայն մէկ բա-

1 Թաղ. Գաղ. Պատրիարքաց առ. 2 Պանսի, Է. 1098:

Թակողոսի թուղթս Ա. Լեւոնի:

ժակով մենք ամէնքնիս ալ անանինք : Աս պատճառառ , ինչպէս ըսի , մեր նախնիքը , եկեղեցեաց մեծարոյ հովիւները , ՚Քրիստոսի սիրովը լցուած ըլլալով , ան աթոռէն ուր որ Պետրոս հաստատած էր իրենց եպիսկոպոսութեան սկիզբը , իրենց ամրութեան ամենազօր հաստատութիւնը կը խնդրէին : Որպէս զի այսպիսի տեսութեամբ ամենուն յայտնի ըլլայ ՚Քրիստոսի եկեղեցւոյն՝ ամենայն նկատմամբ ճշմարտապէս մէկ եւ անլուծանելի ըլլալը , որն որ միաբանութեան կապանքովն ու սիրոյ սքանչելի գործքերով խիտ առ խիտ հիւսուած ըլլալով՝ ՚Քրիստոսի մի միայն եւ առանց կարանի զգեստն երեւայ , զորն որ նոյն խիկ խաչահանու զինուորները չհամարձակեցան պատռել ,¹ :

Ա եղիլիսոս ՚Քահանայապետին 538ին դրած մէկ թղթին հատակոտրին մէջ կը կարդանք . “Աւ ոք , թէ աղէկ եւ թէ գէշ տեղեկացած ըլլայ , կրնայ տարսակուսիլ Հռոմէական եկեղեցւոյն՝ ուրիշ եկեղեցեաց հիմն ու ձեւն ըլլալուն վրայ , եւ ոչ ալ ողջամիտ հաւատացեալ մը ուրիշ եկեղեցիներուն անկէ յառաջ դալը կը տղիտանայ : Պասն զի թէպէտ ամէն առաքեալներուն ընտրութիւնը հաւասար էր , այսու ամենայնիւ ուրիշներէն աւելի գերազանցութիւն մը շնորհեցաւ Պետրոսի , որուն համար ալ անիկայ Աեփաս անուանեցաւ , ինքն ըլլալով ուրիշ ամէն առաքելոց զլուխն ու սկիզբը . եւ ան բանը՝ որ ի սկզբան զիլսուն վրայ կատարուեցաւ , իր յաջորդներուն վրայ պէտք է լրանալ : Ասոր համար սուրբ Հռոմէական եկեղեցին՝ անոր արդեանց համար Տեառն ձայնովը նուիրուած եւ սրբոց Հարց ճնշութեամբը հաստատուած ըլլալով , ուրիշ ամէն եկեղեցիներուն վեայ զիլսաւորութիւն ունի , եւ ինչպէս եպիսկոպոսներուն երեւելի գործողութիւնները , իրենց գատերն ու բողոքները , այսպէս նաեւ եկեղեցիներուն մէծ վէճներն ալ պէտք է որ միշտ , իրեւ իրենց զիլսոյն , անոր առջեւն ելլեն : Պասն զի ով ուրիշներէն վեր դրուած

1 Մանափ , Ը . 75 :

է, պէտք չէ թողուլ որ իր կամացը գեմ ուրիշ մը իրմէ վեր զրուի, որովհետեւ նոյն եկեղեցին՝ որ ամենէն առաջինն է, իր ճոխութիւնն այնու պայմանաւ ուրիշ եկեղեցիներուն բաշխած է, որպէս զի մասնակից ըլլան անոնք ալ իր խնամակալութեան, բայց ոչ երբեք՝ իր իշխանութեան լութեան։ Ասոր համար արդէն յայտնի զիտցուած բան է որ առաքելական աթոռին բողոքող ամէն եպիսկոպոսաց դատերը, նոյնպէս մեծագոյն դատերու յառաջցումն ալ նոյն առաքելական աթոռին վերապահուած են. եւ թէ այսպիսի բաներու մէջ ամէն բանէն աւելի իր որոշումէն կախում պիտի ունեցուի։ Թէ որ երբեք եպիսկոպոս մը յանդզնի աս ընթացքին ընդդիմանալու, զիտնայ որ պատասխանատու պիտօր ըլլաց նոյն սուրբ աթոռին նաեւ իր աստիճանին վտանգովը,¹:

Խնական բան է որ կառավարող իշխանութիւն մը իր վրայ պէտք է ընդարձակ եղանակաւ խօսիլ. բայց ուրիշ եպիսկոպոսներն ալ անոր վրայ խօսելու ատենանին նոյն բանը կը յայտնեն։ Եւ իրաւցընէ՝ Ա. Կեսարիոս (502ին) Առևի եպիսկոպոսը՝ Արմենացոս քահանայապետին շատ խնդիրներ առաջարկելէն ետքը, Հռոմէական աթոռին վրայ կը խօսի իրբեւ սկզբնական աղքեսւրի մը, եւ առ պատճառատառ՝ իրբեւ եկեղեցական օրինաց մշտնջենաւոր պահապանի վրայ։ “Քնչպէս որ, կըսէ, երանելի Պետրոս առաքելոյն անձէն եպիսկոպոսութիւնը սկիզբ ունեցաւ, այսպէս ալ հարկ է որ ձեր սրբութիւնը յայտնապէս յարմար կանոններով այլեւայլ եկեղեցիներուցոցնէ թէ ինչ պէտք են պահել²։” Եւ Յովհաննէս Առաւեննայի արքեպիսկոպոսը կը զրէ Ա. Գրիգորին. “Այն ամենասուրբ աթոռին վրայ՝ որն որ իր իրաւոնքներն ընդհանուր եկեղեցւոյ կաւանդէ³։” Ատեփանոս Լարիսայի մետրապոլիտը 531ին բանիսկակիոս քահանայապետէն օգնութիւն կը խնդրէ, յիշեցընելով իրեն թէ

1 Արանի, թ. 33.

3 Ա. Գրիգ. Թղթ. Գիլք Գ. 57.

2 Արանի, լ. 241.

“Առ Պետրոս՝ ձեր սուրբ եկեղեցւոյն ու բոլոր աշխարհ-քիս հայրն ու վարդապետը՝ Տէրն մեր երրորդ անգա-մուն ըստ . Աը սիրես զիս . Արածէ իմ ոչխարներս : Ա-մենէն յառաջ իր յանձնարարութիւնը ձեզի տուաւ , եւ ետքը ձեր միջնորդութեամբը շնորհեց աշխարհքիս ամէն սուրբ եկեղեցիներուն¹, :

Աս հաւատքին մէջ մնած մեր բեղան ալ կ'ըսէ . “Ասոր համար երանելին Պետրոս առանձին եղանակաւ ընդունեցաւ երկնից արքայութեան բանալիներն ու գա-տողական իշխանութեան գլխաւորութիւնը , որպէս զի բոլոր աշխարհքիս հաւատացեալքն իմանան թէ որոնք որ ինչ եւ իցէ եղանակաւ իր աթոռէն ու իր ընկերու-թենէն կը հեռանան , չեն կրնար իրենց մեղաց կապան-քէն արձակուիլ , եւ ոչ ալ երինաւոր արքայութեան դռնէն ներս մտնել², :

Ինկմարոս մեծ արքեպիսկոպոսը , եպիսկոպոսական իրաւանց այն խիստ պաշտպանը , թա . դարուն մէջ կը զրէր . “Տէրն մեր նոյն աթոռին վրայ՝ իրբեւ իր գա-հուն վրայ գահէրբէց նստելով , կը քննէ ուրիշներուն գործքերը , եւ սքանչելի կերպով ամէն բան կը տնօրինէ՝ իրբեւ իր սեպհական աթոռէն, : Եւ քիչ մը ետքը . “Ամէն բան՝ ինչ որ մենք կաթողիկեայ եպիսկոպոսք՝ ըստ սուրբ կանոնաց եւ ըստ վճռոց առաքելական աթո-ռոյն Քահանայապետաց՝ կը վճռենք եւ կը դատենք , առաքելական աթոռն ու կաթողիկէ եկեղեցին ի մեզ՝ որ առաքելոց տեղը եպիսկոպոս ընարուած ենք , ինչ-պէս որ կարգադրած ատեննիս՝ մէկտեղ կը կարգադրէ , նոյնպէս եւ վճռած ատեննիս՝ նոյն ինքն ալ մեզի հետ ըստ կանոնաց կը վճռէ , եւ դատաստան կտրած ատեն-նիս՝ ինքն ‘ալ մեզի հետ կը դատէ : Եւ մենք՝ որ սուրբ կանոններն ու առաքելական աթոռին Քահա-նայապետաց վճռուներն ի գործ կը դնենք , նոյն խսկ ա-ռաքելական վիմին դատաստանին ներքեւը (որովհե-տեւ մենք ուրիշ բան չենք , եթէ ոչ օգնիչ անոնց ,

որոնք սրբագրատիես կը դատեն, եւ գործադիր արդար
դատաստաններու,) կը հնազանդինք Հոգւոյն սրբոյ՝ որն
որ անոնցմով խօսեցաւ, եւ կը հնազանդինք առա-
քելական աթոռին՝ ուսովից որ կրօնի, եկեղեցական կար-
գալրութեան եւ կանոնական դատաստանի վտակը
բղիոց¹, :

‘Եղին ատենը (847ին) կը զրէր ‘Ղոթարիոս կայսր՝
առ ամենասուրբ Հայրն մեր հոգեւոր Աեւոն, գերա-
զին եւ ընդհանուր Քահանայապետ։ Ա երին տեսչու-
թիւնն ուզեց որ առաքելական աթոռն եկեղեցեաց
զիւաւորութիւնն ունենայ, որն որ երանելոյն Պետրո-
սի միջնորդութեատրը՝ բովանդակ աշխարհքիս վրայ,
ուր որ քրիստոնէական կրօնը կը տարածի, գլուխ եւ
հիմն է պրութեան։ որպէս զի ինչ եւ իցէ դատի,
ինողրայ եւ գործառնութեան մէջ որ եկեղեցւոյ պի-
տոյքը պահանջելու ըլլայ, ամէնքն անոր զիմեն՝ իրեւ
կրօնի դրօշ եւ արդարութեան ալընկը², :

Ա երջապէս Գրիգոր Ղ. քահանայապետը 830ին
ամէն եպիսկոպոսներուն ասանկ կը խօսի. ‘Մենք աս
մեր հրամաններուն մէջ նոր բան մը չենք հրամայեր,
հապա կը հաստատենք ան բաները՝ որոնք ամենէն յա-
ռաջ մեզի շնորհուեցան։ Վ ասն զի եւ ոչ մէկը կը տա-
րակուսի թէ ոչ միայն ամէն եպիսկոպոսական խնդիր-
ները, այլ նաև ամէն կրօնական նիւթերը՝ առաքելա-
կան աթոռին՝ իրեւ ամէն եկեղեցիներուն գլխոյն առ-
ջեւը պիտօր ելլեն, եւ իրենց կարգաւորութիւնը պիտօր
ընդունին անկից՝ ուստի որ սկիզբն առաջ են, որպէս
զի օրինադրութեան գլուխը զանց առնուած չերեւայ։
Եւ անոր ճոխութեան հաստատութիւնը պարտաւոր
են յարգելու ամէն եպիսկոպոսնք՝ որոնք չեն ուզեր
բաժնուիլ առաքելական վիմին ամրութենէն, որուն
վրայ Քրիստոս ընդհանուր եկեղեցին կանգնեց³, :

1 Թառվաստինի, Հքահանգք ե-
կեղեցւոյ, Հատ. Ա. Գիրք Ա. 2 Մանափ, ԺԴ. 884.
Գլ. 5.

Եւ հոստեզս՝ հին բարեկարգութեան եղծանելէն,
Եպեւելից բաժանումն ըլլալին եւ առաջ վճռականնեւ
բուն հասարակուելէն յառաջ աս վկայութիւններուն
շաբթի կը գոցեմ ուրիշ երկու վկայութիւններով՝
որոնք առջիններէն չորս գար եռքն են, եւ երկու մեւ
ծահուշակ Վապրոցական վարդապետներէն առնուած
են, որոնք աս նիւթին, ինչպէս նաև ուրիշ շատ նիւթ
թիւն մեջ, եկեղեցւոյ առջի գարերէն ի վեր իւ եւ
բովանդակ զօրութիւն ունեցող մէկ քանի սկզբունք-
ները՝ իրենց պայծառ լուսաւորութեան մեջ զրին:
Այս աս գառանութիւնը, որն որ Առարք Օգոստինոսին
քով ընդ ազօտ է, բացայցաւ եւ պայծառ է Ա. Ճառվ-
մանին քով, որոն հաւասարը՝ զմիաքն իրեն աղա-
խին կը գործածէ, որպէս զի մեկնէ ինչ որ նոյն հա-
ւասարն անմիջական տեսութիւններ երկուքին մեջն ալ-
տեսու : Արդ նոյն Ա. Ճառվմաս այսպէս կը զրէ :

“Ասկից յայտնի է որ հաւասարացեալ ժողովուրդը
կառավարող զերազոյն իշխանութիւնը՝ եպիսկոպոսա-
կան արժանասպատութեան կը վերաբերի :

1. “Արդին ինչպէտ յայտնի է որ թեպէտ ժողովուրդ-
ները կը զանազանուն զանազան թեմերով ու քա-
ղաքներով, այսու ամենայնիւ ինչպէս եկեղեցին մէկ է,
այսպէս ալ մէկ քրիստոնեայ ժողովուրդ պէտք է բւ-
լու : Աւրեւ ինչպէս մէկ թեմի մը հոգեւոր ժողովը-
զեան՝ մէկ եպիսկոպոս կը ինպրուի, որ բոլոր ան ժո-
ղովուրդեան զլուին ըլլաց, այսպէս ալ բովանդակ քրիս-
տոնեայ ժողովուրդեան մեջ պէտք է որ բովանդակ եկե-
ղեցւոյ մէկ զլուիս մը ըլլաց :

2. “Այս նոյն եկեղեցւոյ միութեան հարկաւոր է
որ ամեն հաւասարացեալք հաւասար մեջ միաբան ըլլան :
Իսաց շատ անգամ կը պատահի որ հաւասար վերաբե-
րեալ բաներու մեջ իսնդիբներ կ'ելլին, եւ եկեղեցին կը
բամենուի կարծեաց զանազանութեամբ՝ եթէ մէկու-
մը վճռովը միութեան մեջ պահուերու չըլլար : Աւրեւ ին-
եկեղեցւոյ միութիւնը պահուերու համար՝ հարկ է մէկը

գանուիլ՝ որ բովանդակ եկեղեցւոյն գահերէցն ըլլայ։ Եւ գործեալ զիտենք որ Կրիստոս Հարփաւոր բաներէն չզրկեց իր եկեղեցին, զորն որ սիրեց եւ որուն համար արիւնը թափեց, ուր որ (Առէից) Ճաղպիզանոցին համար ըստ Աստուած։ “Օ ինչ ինչ առնել էր այցւոյ խումբ, եւ ես ոչ արարի նման։ (Ես. Եշ. 4.) Աւրեմն տարակուսերու բան չէ որ Կրիստոսի կարդաւորութեամբ մինակ մէկը եկեղեցւոյ վայ դիմաւոր եղած է։

3. “Կարձեալ ոչ որ կրնայ տարակուսիլ եկեղեցւոյ կառավարութեան աղէկ կանոնաւորուած ըլլալուն վայ։ վասն զի եղած է Անոր կազդադրութեամբը՝ որով թագաւորք կը թագաւորին եւ հզօրք արդարութեան օրէնք կը գնեն։ (Առակ. Ը., 15.) արդ՝ կառավարութեանց մէջէն ամենէն աղէկն ան է, որուն մէջ բարձրութիւնը մէկէ, մը մինակ կը կառավարուի, եւ ասիկա յայտնապէս կ'երեւոյ կառավարութեան վախճանէն՝ որ է խաղաղութիւն։ եւ թէ նոյն խակ հօգատակաց խաղաղութիւնն ու միութիւնը՝ կառավարչի մը նպատակն է։ Բայց միութեան մինակ մէկը շատ աւելի յարմար պատճառ է՝ քանի թէ բարձրութիւնը։ Քայտնի է, ուրեմն որ եկեղեցւոյ կառավարութիւնն այնպէս տրամադրուած է, որ միայն մէկը բովանդակ եկեղեցւոյ գահերէցն ըլլայ։

4. “Աւելի եւս, զինուորեալ եկեղեցին՝ յաղթանակող եկեղեցին նմանութեամբ յառաջ կու զայ, ուստի եւ Ո. Քովշաննես Քայտնաթեան մէջ աեսաւ զերուաղէմ, որ երկինքէն վար կ'ինքնար. եւ Ո. Պավլոսի ալ ըսուեցաւ որ ամեն բան լերան վրայ իրեն ցոցուած օրինակին համաձայն շնէ։ Արդ՝ յաղթանակող եկեղեցւոյն վայ միայն մէկը գահերէց է, որն որ նաև բոլոր ամեղերաց գահերէցն է, այս ննին՝ Աստուած։ Բնչու որ Քայտնութեան մէջ ալ կըսէ. “Անոնք անոր ժողովուրդն ըլլան, եւ ննին ալ անոնց Աստուածն, (Յայտ. Եւ. 3.) Ազա ուրեմն նաև զինուորեալ եկեղեցւոյ մէջ մէկը միայն կայ, որ ամենուն գահերէցն է։

Ասոր համար է, որ Ավելի (Ա. 11.) մէջ կը զբացէ. “Ճաղվին Յաւդայի որդիքը եւ Խօսայիլի որդիքը մէկ տեղ, եւ զննն իրենց իշխանութիւն մը (ըստ լու մը), եւ Տէրն ալ կըսէ, (Յակ. Ժ. 16.)” “Պայաց մէկ հօտ եւ մէկ հօվիւ, :

“Թէ, որ մէկն բակլու բրայ թէ մէկ զլուին ու մէկ հօվիւը՝ Քրիստոն է, որն որ մի միայն փեսայն է միոց եկեղեցւոյ, ասով բաւական պատասխան տուած չ'ըւլար: Թէպէտ յայտնի բան է, որ ինք Կրիստոն է, որ եւ կեղեցւոյ ամեն խորհուրդները կը կատարէ, վասն զի ինքն է՝ որ կը մղատէ, ինքն է՝ որ մեղքերը կը թողու, ինքն է ճշմարիա քահանան՝ որ ինք զինքը խաչին սեղանոյն վրայ գուշեց, եւ իրեն զօրութեսուին որ բառ օրէ խորաններու վրայ իր մարմինը կը քահանայագործուի. ի վերաց սցըր ամենայնի ինք որովհեաւ մարմնով ամեն հաւատացելոց ներկայ պիտի չմնար, ընարեց պաշտօնեաններ՝ որ անոնց ձեռքով վերոյգրեալ խորհուրդները հաւատացելոց մատակարարէ, ինչպէս վերը զրուցեցինք: Կոյն պատճառաւ ուրեմն (որ իր մարմնաւ որ աեսանելի ներկայութիւնը եկեղեցին պիտի բառնար) հարկ էր յանձնել մէկու մը՝ որ իր տեղն ընդհանուր եկեղեցւոյ հոգաբարձութիւնը վրան տանելը: Ասոր համար էր՝ որ համբարձմաննէն առաջ ըստ պիտուի. “Վասածէ իմ ոչխարներսու, (Յակ. Իմ. 17.)” եւ չարարանքէն ալ յառաջ թէ. “Եւ զո՞ն երբեմն զառնաս ու հաստատես քու եղապքու. (Պատ. Իմ. 32.)” եւ մինակ իրեն խստացաւ. “Եւ քեզի պիտի տամ երկնից արքայութեան փականքը, որ ցուցուի թէ բանալիներուն իշխանութիւնը իրեն ձեռքովն ուրիշներուն ալ պիտի տապածի, որպէս զի եկեղեցւոյ միութիւնը պահուի:

“Եւ ոչ ալ կընայ ըստիլ որ թէպէտ աս աւագութիւնը տուառ Պիտրոսի, այսու ամենայնիւ անկից ուրիշ չիհաղորդուիր: Ա ասն զի յայտնասպէս կ'երեւայ թէ Քրիստոն իր եկեղեցին անանկ հիմնադրեց, որ մինչեւ ի փախճան ժամանակի պիտի տեւէ ինչպէս կը զբա-

ցէ Եշայի. “Աշաւթի աթոռը նստի, եւ անոր թաշգաւորութիւնը յաջողցընէ, եւ զօրացընէ զանիկա իւրաւամբ ու արդարութեամբ, ասկից եսքը եւ յաւիտեանս ժամանակաց։ (Ես. թ. 7.) Երդ՝ յայցանի է որ կենդանի եղողներն իրենց պաշտօնին մէջ անանկ զրաւ, որ իրենց իշխանութիւնը ետքէն եկողներուն ալ անցնի, յօդուտ եկեղեցւոյ մինչեւ աշխարհքիս վերջը, մանաւանդ որ ինքն ալ Մատթէոսի աւետարանին մէջ (Իր. 20.) կըսէ. “Աշաւասիկ ես ձեզի հետ եմ առէն օր՝ մինչեւ աշխարհքիս կատարածըր։”

“Եսով աշաւասիկ կը մերժուի ունանց յանդուգն մոլորութիւնը, որոնք Պետրոսի չնուղանդութենէն ու հոգատակութենէն իրենք զերենք դուրս հանելու կը ջանան, անոր յաջորդն եղող Հռոմաց Քահանացապեսն ընդհանուր եկեղեցւոյ հովին ընդունելով”¹։

Ս. Խոնավինողուրա ասոնց վրայ կ'աւելցընէ ինչ որ հարկաւոր է. “Տէրն մեր Յիսուս Քրիստոս ամէն բանի արարին ու կառավարը, երկինք համբաւնալու ըլլալով՝ յանձնեց իր եկեղեցին առաքեալներուն, որ կառավարին ու առարձեն, եւ ամենէն աւելի մասնաւորապէս յանձնեց Պետրոս առաքելցն՝ բովանդակ հաւատացելով։ “Երածէ իմ ուխարներս, Ի՞սպաց որպէս զի ընդհանուր եկեղեցւոյ կառավարութիւնն աւելի կարգաւ յառաջանայ, սուրբ առաքեալք՝ զանիկայ պատրիարքութեան, նախագահութեան, արքեպիսկոպոսութեան, եպիսկոպոսութեան, ժողովուղապեսութեան եւ որիշ կանոնական բաժանմունքներու բաժնեցին. այնպէս որ անհնարին ըլլալով մէկու մը կամ մէկ քանիներու ձեռքովներ բար պատշաճի ամէն հաւատացելոց կարուտութիւնները լեցընել, իրենց հոգեւոր փրկութեան ամէն հարկաւոր եղած բաներուն մէջ աս հոգացողութեան մասնակից ըլլալու որիշներն ալ կանչեցին, իրենց արուած սահմանին մէջ յօդուտ հոգւոց եւ հովուական ինստանկալութեան

1 Ս. Թեովմ. Բաղանդակութիւն, Ընդդ. Հեթանոսաց. Գ. 76.

լրութեան համանձայն։ Կաեւ շափ մը առհմանուեցաւ ասոնցմէ ամէն մէկուն իշխանութեան, մնալով իշխանութեան լրութիւնը Հռոմէական եկեղեցւոյ առաքելական աթոռին վրայ, որուն մասնաւորապէս գահերէց է Պետրոս առաքեալ՝ առաքելոց իշխանը, ուր որ ինք իր յաջորդներուն ալ հաւասար իշխանութիւնը թողուց։

“Աս իշխանութեան լրութիւնը եռապատիկ է, այս ինքն թէ Գերագոյն Քահանայապեան ինք միայն առանձինն ունի իշխանութեան այն լրութիւնը՝ զորն որ Վրիստոս եկեղեցւոյ չնորհեց։ Թէ բոլոր եկեղեցիներուն վրայ՝ ուր որ գանուելու ըլլան, իր սեպհական Հռոմէական աթոռին պէս հաւասար ամենուն վրայ ալ իշխանութիւն ունի. եւ թէ իրմէ կը հոսէ բովանդակ եկեղեցւոյն մէջ ամէն ստորակարգեալներուն վրայ ինչ եւ իցէ իշխանութիւն, որչափ ամէն մէկուն պատշաճ է աս իշխանութեան մաս ունենալ, նոյն եղանակու. ինչ պէս որ յերկինս ամէն բարեաց մի միակ աղբիւրէն՝ Յիսուս Վրիստոսէն՝ ամէն սրբոց վրայ փառքը կը հեղու, որչափ որ ամէն մէկն այլեւայլ եղանակու իրեն հաջորդակից կը լլան իրենց ընդունակութեան համաձայն։”¹

Աս ամէն մինչեւ հիմակ ըսածներնուս էութիւնը նոյն բանն է, որն որ գարի գար աւելի եւս յայանապէս կ'երեւայ, այս ինքն թէ եկեղեցւոյ միութիւնն ու երեւելիութիւնը կը կախուի սրբազն Քահանայապետէն, եւ զինքը մերժողները ոչ Վարժնոյ եւ ոչ Հոգեւոյ միութիւնը կը պահեն։ Եւ մեծ զօրութիւն կ'աւելցնէ մեր նախընթաց ձեռնարկութեան վրայ յիշեցընելն՝ որ հակառակ կողմանէ եւ ոչ մէկ բանաւոր պատճառ մը կընայ մտաց առջեւը դրուիլ, որ կարող ըլլաց եկեղեցւոյ մէջ թէ առաքելութեան եւ թէ իրաւաբանութեան սկզբան ու շարունակութեան վրայ յագեցուցիչ պատասխան մը տալ։ Փուժ աեղ կը վնասուիք ասոր հակառակ կառավարութեան կերպ մը, որն որ միանդամայն

Հաստատուն ըլլալով՝ կարող ըլլայ փորձի տակ ամուր կենալ եւ անիշխանութեան ու վրդովման մէջ չինայ : Եւ ի՞նչ է ասիկայ՝ բայց եթէ ըսել թէ մարմին մը զլուխ կը խնդրէ, եւ մէկ տեսանելի մարմին մը տեսանելի զլուխ մը կ'ուզէ :

Դանք հիմայ ըորբորդ զլիոյն, այս ինքն թէ քահանայապետին՝ Արեւելից վրայ ունեցած զլխաւորութիւնը՝ նոյն խակ Արեւելից զլխաւոր կառավարներն ու ժողովները յայտնապէս կը խոստովանէին հերձուածէն առաջ : Եւ թէպէտ ասիկա կատարելապէս բովանդակած է առաջնին եւ երկրորդ զլիոյն մէջ, այսու ամենայնիւ հոս ալ քիչ՝ բայց բռնագագախ փաստեր կ'աւելցընեմ : Եւ իրաւցընէ 519ին երեսունուեօթը տարւան հերձուածը վերջացաւ, որուն նեցուկ եղած էր կոստանդնուպոլսոյ Ակակիոս պատրիարքին տկարութիւնը, որն որ Յունաց կայսեր ամենայն քաղաքական իշխանութիւնն իրեն օգնական առնելով՝ հերետիկոսաց հետ հաղորդակցութիւն ըրած, Աղեքսանդրիայի ու Ենտիոքայ պատրիարքներուն յաջորդութեան մէջ միջամուխ եղած, եւ արեւելեանն եկեղեցւոյն անթիւ անհամար վնասներ պատճառած էր : Օ ենոն կայսրն Ակակիոսի թելագրութեամբը՝ Հենոպէի իոն կամ Միաստորէն անուամբ հրովարտակ մը հրատարակած էր, որն որ ամենուն կամքին կը թողուր իրեն աղէկ երեւցածին պէս ընդունիլ կամ մերժել Քաղկեդոնի ժողովոյն հաւատքը, եւ բոլոր կայսրութեան եպիսկոպոսները նոյնին ստորագրելու կը ստիպէր : Փեկիքս քահանայապետը վկակիոս իր չար գործոցը համար հանդիսապէս եպիսկոպոսական աստիճանէն մերժեց ու բանագրեց . բայց կայսրը զենքը պաշտպանեց ու պահեց կոստանդնուպոլսոյ աթոռին վրայ եւ ուրիշ պատրիարքներ ալ իրեն յաջորդեցին : Այսպէս բոլոր Արեւելք բաժնուեցաւ Արեւմուսպէն, դուրս առնելով շատերը՝ որոնք ամէն տեղ ամէն կողմ բոլորովին կապուած էին Հռոմէական հաղորդակցութեան հետ՝ բանի տեղ չգնելով ու ար-

համարհելով հալածանքը: Ա երջապէս 519ին խաղաղութիւնը նորէն հաստատուեցաւ աս եղանակաւ, որ Յովհաննէս Կոստանդնուպոլսոյ պատրիարքն ու բոլոր իրեն հպատակ եպիսկոպոսները պարտաւորեցան ստորագրել Որմիջդ քահանայապետէն տրուած գաւանութեան մը, որով ամէն բանի մէջ հնազանպութիւն կը գաւանէին Հռոմէական աթոռուոյն, եւ այն աթոռոյն վրայ՝ աստուածային սահմանադրութեամբ հաստատուածան մը, որուն հետ անբաժանելի է հաւատոյ մշանջենաւոր մաքրութիւն ու իրեն հետ հաղորդակցութեան հարկաւորութիւնը, եւ յանուանէ ալ կը նզովիին իրենց Եկակիոս պատրիարքն ու բոլոր անոր ետեւէն զացողները: Ես արդէն նոյն գաւանութեան ձեւը յառաջ բերած եմ Ութերորդ ժողովյն գործոց պատրաստութեան մէջ, որ ժողովքին մէջն որ նորէն գործազրուեցաւ: Յովհաննէս պատրիարքը եպիսկոպոսութեան մի միայն աթոռին քարոզ կ'ըլար՝ երբոր կ'ըսէր. “Ալ յայսնեմ որ Պետրոս առաքելոյն եւ կայսերական քաղաքին (Կոստանդնուպոլսոյ) հաւատաքը նոյն հաւատքն է, ասպագային համար կը խոստանամ որ կաթողիկէ եկեղեցւոյն հաղորդութենէ բաժնուողներուն, այսինքն՝ ամէն բանի մէջ առաքելական աթոռին հետ չմիաբանողներուն անունները պիտի չըիշուին սուրբ խորհրդոց մէջ,,¹: Կրտ կը հարցընեմ, կրնայ արդեօք ասկից աւելի կատարեալ հպատակութիւն մ'ըլլալ:

Յուստինիանոս կայսրը 536ին նոյն գաւանութեան ձեւին ստորագրեց եւ ընծայեց Եղաթոն Վրահանայապետին, զրպէս զի վերցուի իր վրայէն կեղա անունը թէ ինք նապաստաւոր էր Կոստանդնուպոլսոյ Անթիմոս պատրիարքին հերետիկոսութեան, զորն որ նոյն Վրահանայապետն իրաւամբ վար առած էր: Եւ կ'ըսէ. “Վսոր համար ամէն բանի մէջ առաքելական աթոռոյն հետեւ ելով՝ կը դաւանինք ինչ որ նայն աթոռը հրամայած է:

Եւ կը խոստովանինք որ այս ամենայն առանց նուազութեան պիտի պահուի, եւ կը հրամայենք որ ամեն եպիսկոպոսք աս գաւանութեան համաձայն գործեն. պատրիարքները հնազանդին ձեր սրբութեան, մետրապոլիտք՝ պատրիարքներուն, մնացածներն ալ իրենց մետրապոլտին, որպէս զի ամեն բանի մէջ մեր սուրբ կաթողիկէ եկեղեցին իր ամրութեան մէջ պահուի,¹ Յուստինիանոս կայսրը կրնար արդեօք աւելի եւս յայտի եղանակաւ մը իր գաւանութիւնը տալ, այս ինքն թէ առաքելական աթոռու հիմն է կաթողիկէ հաւատոյ, որն որ յայտնապէս կը զբցուի նոյն գաւանութեան ձեւին սկիզբը:

Ա. Մարտինոս Կայանայապետը 650ին ատենները իր տիեզերական իրաւաբանական իշխանութիւնն ի գործ կը գնէր, երբոր իրեն փոխանորդ կ'որոշէր Արեւելքի մէջ Յովհաննէս Փիլադելֆիայի եպիսկոպոսը. “Որպէս զի կարող ըլլաս, կ'ըսէր, կարգի գնել ան բաները՝ որոնք կարօտ են ուղղութեան, եւ եպիսկոպոս, քահանայ ու սարկաւագ ստհմաննես անոնց վրայ՝ որոնք Երուսաղեմի ու Անտիոքայ աթոռներուն հպատակ են, պարտաւորելով զքեղ զօրութեամբ առաքելական ճոխութեան՝ որ տրուած է մեղի Աստուծմէ յանձն սրբոյն Պետրոսի առաքելոց իշխանին, որ ամենայն եղանակաւ ասիկայ յառաջ տանիս, վասն զի ժամանակիս հարին ու ազգաց Ճնշումը կը ստիպէ,”² Պ. Գլասյն մէջ զրածներս ալ կ'արժեն աս իշխանութեան գործածութիւնն արդարացընելու համար:

Իսաց ասկից՝ Գեղասիոս Կայանայապետը կը հարցընէ թէ ինչու Եկալիսոս Առատանդնու պոլսց պատրիարքը չիփութար հարկաւոր աեղեկութիւնները առլու առաքելական աթոռին, որմէ որ ան կողմերուն (Արեւելքին ընդհանրապէս) հոգն իրեն յանձնուած ըլլալը դիսէր³:

1 Մանսի, Ը. 857:

3 Մանսի, Ը. 61:

2 Մանսի, Ը. 806:

Եհաւասիկ մէկ քանի դէպքեր աշ որոնք կը ցուցինեն թէ արեւելեան պատրիարքները ։ Առողջական աթոռէն կը հաստատուեին :

Վեղեստինոս Քահանայապետը կը հաստատէ զՄաքսիմիանոս Առատանդնուպոլսոյ աթոռին վրայ, ուսկից որ մերժուած էր Եւեստոր 432ին եւ ասանկ կը գրէ. “Չեռքերնիդ առէք ան նաւին զեկը՝ որ ձեզի ազէկ ծանօթ է. կառավարեցէք զանիկայ, ինչպէս որ ձեր նախորդներէն սորված ըլլալնիդ զիտենք,”¹ ։ Ես Քահանայապետն Եղէքսանդրիայի, Ենտիոքայ եւ Ծաւսաղոնիկէի եպիսկոպոսներուն գրած ըլլալով՝ եպիսկոպոսներուն փոխադրութիւնը հաստատելով, բաւական որ ընդհանուր բարւոյն համար ըլլայ, Պրոկոլ Արտղիկոնէն փոխադրուեցաւ Առատանդնուպոլսոյ պատրիարքական աթոռը²:

Ամագղթկիոս Քահանայապետը 482ին Առատանդնուպոլսոյ Եկակիոս պատրիարքին գրած մէկ թղթին մէջ կ'ըսէ թէ ուրիշ բան չկանգնըրուիր Եղէքսանդրիայի նոր պատրիարքէ մը բայց եթէ որ “ընդունի այն կարգաւորութիւնը՝ զորն որ ինք իր աթոռին մէջ կը բաղձայ մեր առաքելական ճոխութեան հաւանութեամբը”,³ Եւ Ենտիոքայ պատրիարքին համար կ'ըսէ. “Պաղենատիոնի մեր եղբօն ու ընկերակցին եպիսկոպոսութիւնն առաքելական աթոռին գոգն ընդունելով՝ այնպիսի քաղաքի մը առաջնորդը մասնակից կ'ընենք մեր ընկերակցութեան, մեր հաղորդութեան ժողովներնուս մէջ Քրիստոսի մեր Եստուծոյն շնորհքովը”:

Մաքսիմոս Ենախոքայ պատրիարքը հակառակ կանոնաց ըկտրուած էր Գիտուկորոսէն 449ին Եւեստոսի աւազակական ժողովյն մէջ. բայց նոյն Մաքսիմոս իր աթոռին վրայ նորէն հաստատուեցաւ Ա. Եւստոնէն Քաղկեդոնի ժողովքին մէջ. Ենաստովոս Առատանդնու-

1 Կոստանդ. 1206:

Թամմասինի, Հրահ. Եկեղեց. Մասն

2 Սոկրատ. Պատմ. Ե. 39. 40.

Բ. Գիրք Բ. Գլ. 61:

3 Մանսի, Ե. 991. 992:

սովորաց աղքեալիսկոպոսն ըստաւ . “Ալ վճռենք որ ան չժու-
ղովքին մէջ եղածները բոլորն ալ ամենեւին արժէք մը
չունենան , բայց միայն ինչ որ Ենտիոքայ մեծ քաղաքին
սուրբ Մաքսիմոս եպիսկոպոսին կը վերաբերի : Վ ասն
զի Ա . Եւ ոն Հոռոմայ աղքեալիսկոպոսը զինքն ի հաղոր-
դութիւն ընդունելով՝ վճիռ տուաւ թէ պէտք է որ
անիկայ Ենտիոքայ եկեղեցին կառավարէ . աս հրամանին
ես ալ համաձայնելով՝ նոյնը ես ալ կը հաստատեմ եւ
ինձի հետ աս սուրբ ժողովս,,^{1:}

Հետեւեալը բողոքներու կը վերաբերի :

Իոնիփակիոս . Ե . Քահանայապետը, 422ին, թե-
սաղիսայի եպիսկոպոսներուն գրելու ատեն՝ առջի գարե-
րուն մէջ իր աթոռին ցուցուած հպատակութիւննե-
րուն դէպքերն ասանկ առջեւնին կը զնէ . “Կր վրայ շե-
նուած ընդհանուր եկեղեցւոյն հոգատարութիւնը՝ աս-
տուածային վճռով Պետրոս առաքելցն հետ անբաժին
է . աս եկեղեցին՝ ըստ վկայութեան աւետարանին՝ ինքն
ալ իր վրայ հիմնուած կը ճանչնայ : Եւ աս իր աւագու-
թիւնն ամենեւին առանց անձկութեանց չէ . որովհետեւ
ստոյդ է որ իրաց բովանդակութիւնն իր որոշմանէն կը
կախուի : Ես բաներա իմ միտքս կը յափշտակեն կը տա-
նին Երեւելից այն գաւառները՝ զորոնք մեր իննամակա-
լութեան զօրութիւնը եղանակաւ մը աչքերնուս առ-
ջեւը կը բերէ կը ցուցընէ . . . : Եւ հարկը կը պարտաւո-
րէ զմեզ օրինակներով՝ ալ ցուցընել որ առաջնն ա-
րեւելեան եկեղեցիները կարեւոր զործքերու եւ ծանր
վէճերու մէջ միշտ Հոռոմէական աթոռոյն խորհուրդ կը
հարցընեին , եւ որչափ որ հարկը կը պահանջէր՝ անոր
օգնութիւնը կը խնդրէին : Քարեցիշատակ Եթանաս եւ
Պետրոս Եղեքսանիգրիսայի եպիսկոպոսները օգնութեան
կանչեցին աս աթոռը : Եւ երբոր արդէն շատ ժամա-
նակուընէ վեր անդադար վրդոված Ենտիոքայ եկեղեցին
տակն ու վրայ կըլլար , նախ Մեղետիոսի եւ ետքը Փլա-
րիանոսի ատենը , յայտնի է որ խորհուրդ կը խնդրուէր

աս առաքելական աթոռէն։ Որուն ճոխութեամբը, շատ խօսակցութիւններէ ետքը, ամէն մարդ գիտէ որ Փլարիանոս ընդունեցաւ հաղորդակցութեան չնորհըը, ուսկից որ միշտ զրկուած կը մնար՝ եթէ ասկից նոյն չնորհաց համար զրուածներ խրկուած ըլլային։ Բարեյիշատակ Ծնէոդոս կայսրը՝ “Ա, եկտարիոսի ձեռնադրութիւնը հաստատութեան կարօտ տեսնելով, որովհետեւ մեր կանոնին համաձայն չը եղած, (պարզ աշխարհականութենէ առնուած ըլլալով,) ծերակուտի անդամներէ ու եպիսկոպոսներէ բաղկացած պատղամաւորութիւն մը խրկեց, որ փուժով խրկուի հաղորդակցութեան թուղթը, որն որ ըստ կանոնի Հռոմէական աթոռէն կը խրկուի մէկու մը եպիսկոպոսութիւնը հաստատելու համար։ Եսկից քիչ մը ետքը, այսինքն իմ նախորդիս բարեյիշատակ Խննովիենստիոսի ժամանակը, արեւելեան եկեղեցիներուն հայրապետները ողբալով երանելոյն Պետրոսի հաղորդութենէն բաժնուելուն վրայ, իրենց պատգամաւորներովը նորէն հաշտութիւն կը իննդրէին, ինչպէս որ ձեր սիրելութիւնն ալ արգէն աղէկ կը յիշէ։¹

Եսիկայ համաձայն է Առզոմենոս յոյն պատմչին ըստծններուն հետ, թէ “Հռոմայիցւոց եպիսկոպոսը քննելով ամէն մէկուն (Ա. Աթանասի, Պօղոս Կոստանդնուպոլաց եպիսկոպոսին, Մարկեղոս՝ Անկիւրիայ եւ Եսկեղերիոս՝ Գաղայի եպիսկոպոսաց) դէմ եղած ամբաստանութիւնները, երբոր տեսաւ թէ ամէնքն ալ համաձայն էին Նիկիայ ժողովքին վարդապետութեան, առառ զիրենք ի հաղորդութիւն, իրեւեւ իրեն հետ միաբան։ Եւ իրեն վրայ ամենուն հօգն ըլլալով, իր աթոռին տատիճանին համեմատ, ամէն մէկուն իր եկեղեցին նորէն ձեռքերնին յանձնեց։²

Պրիդոր Վահանայապետը կը լսէր Կոստանդնուպոլսեցի Յովհաննէս արբային դատը, որն որ Յովհաննէս պատրիարքին վճռէն՝ Վահանայապետին բողո-

քած էր . ինք նոյն վճիռը ջնջեց , եւ զպատրիալքն ստիպեց որ զըբանն ոորէն ընդունի ^{1:}

Գրեթէ 500ին Երեւելք եպիսկոպոսները Ակակիոսի հերձուածէն նեղուած տաղտկացած՝ Ախմաքոս Քահանայապետին օգնութիւնը կը խնդրէին , աղաչելով որ զերենք ի հաղորդութիւն ընդունի : Եսոնք բարի հովուին առակը յիշելէն ետքը , յայտնի կըսէին թէ կ'աղաչեն իրեն չէ թէ մէկ ոչխարի մը կորստեան , այլ գրեթէ աշխարհքիս երեք մասին համար . “Դուք , կըսէին , իրեւ ձեր որդւոցը դժած հայրը , Ակակիոս մեր հօրը պատուիրանազանցութեամբ կորսուինիս աեսնելով , մի գանդաղիք , վասն զի գուք էք որ երանելի Պետրոսէն՝ սուրբ վարդապետէն՝ որ ըստ օրէ կը սորվեք ձեզի յանձնուած Քրիստոսի հօան արածել , բոլոր աշխարքիս երեսը՝ ուր որ բնակութիւն կայ , որն որ ոչ թէ բռնութեամբ՝ այլ կամաւոր յօժարութեամբ ի մի միութիւն միացած էն , ^{2:}

“Քանի մը ասարի ետքը նման դիմուածի մը մէջ զիմեցին Որմիզդ Քահանայապետին զրեթէ երեքհարիւր Եսորի վանահարք , քահանայք ու սարկաւագունք , աս ձեւով . “Ըս ամենասուրբ եւ ամէներանեալ պատրիալք ամենայն աշխարհի՝ Որմիզդ , որ Պետրոսի առաքելոց իշխանին աթոռն ունի , — Երկրորդ Եսորւոց գաւառին խոնարհ վանահարց եւ ուրիշ միանձնաց աղաչանքն ու խնդրուածքը :

“Որովհետեւ Քրիստոս Տէրն մեր զձեզ ընտրեց հայր , հովեւ , վարդապետ եւ հոգւոց բժիշկ , կ'աղաչենք ձեզի , ամէներանեալ Հայր , որ յառնէք եւ ինչպէս որ իրաւունք ունիք , այնպէս ալ աս հերձուած ու պատուած մարմնոյն վրայ բողոք բառնաք , վասն զի գուք էք ամենուն դլուխը . եւ հաւատոյ ու կանոնաց ոտքի տակ առնուելուն եւ եկեղեցւոյ Հարց հայհոյութեամբ նախատուելուն վրէժն առնէք : Հօան իր կամօքն ու յօժարութեամբն առջեւնիդ կ'իյնայ , զձեզ կը

Ճանշնայ իր ճշմարիտ հովիւն ու վարդապետը՝ որուն յանձնուած է հօտին հոդը՝ իր փրկութեան համար,¹:

Հետեւեալ վկայութիւնն առնուած է Ախողոսի մեարապոլտի մը թզթէն, որն որ Միակամադաւանից ձեռքէն Ճնշուած կը տառապէր 643ին:

“Առ ամէներանեալ հայր հարանց, արքեպիսկոպոս եւ ընդհանուր պատրիարք Թռէոգորոս, — խոնարհ Ակրդիս եպիսկոպոս, ողջոյն ի Տէր, :

“Քրիստոս Տէրն մեր հաստատեց ձեր առաքելական աթոռը, ով սրբազն իշխան, իրբեւ աստուածային եղանակաւ մը գրուած հաստատուն հիմն, որուն վրայ հաւատքը յայտնի նշաններով գրտշմուած է: Ասսն զի գուն ես վէմ, ինչպէս ճշմարտութեամբ կը քարոզէր Բանն աստուածային, եւ քու հիմանդ վրայ եկեղեցւոյ սիւները խարիսխնին գրած են: Քու ձեռքդ դրաւ երկնից բանալիները եւ հրատարակեց որ գուն կարող ըլսա ճոխութեամբ արձակել ու կապել երկրի ու երկնից վրայ,”²:

Ահաւասիկ Ատեփանոս Գորայի եպիսկոպոսին եւ Երուսաղեմայ պատրիարքին ժողովոյն առաջին տնդամոյն աղաչանաց մէկ կտորը, որն որ Վարտինոս Գահանայապեամն Լատերանեան ժողովոյն մէջ կարգացուեցաւ, 649ին:

“Ար բաղձայինք երբեմն աղաւնոյ թեւերն ունենալ, ինչպէս Գաւիթթ կը գրուցէ, որ թռչենք եւ այս ամենուն ծանօթ բաները ձեղի ծանուցանենք: Բայց որպէս զի բոլոր վերքին վրայ զրուելու գեղին խորհուրդն ընդունինք, աշաւասիկ ամէն բան կը յայտնեմ ձեր զերագոյն աթոռին, իրբեւ այնպիսւոյ մը՝ որ ճոխութեամբ եւ հնուցմէ սովորած է դպրման տանել այնպիսի բաներու իր առաքելական կամ կանոնական իշխանութեան զօրութեամբը. Երբ յայտնի բառերով՝ չէ թէ միայն երկնից արքայութեան բանալիներն անոր յանձնուած են, այլ նաեւ միայն ինք ճշմարտապէս մէծ եւ առա-

1 Մանափ, Ը., 428.

2 Մանափ, Ժ., 913:

քելոց իշխանը Պետրոս զանոնք ընդունեցաւ, երկինքը
բանալու՝ ողջամիտ հաւատացեալներուն, եւ նոյնպէս
փակելու՝ շնորհաց աւետարանն ուրացողներուն։ Իւաց
առկից՝ նոյնպէս մինակ իրեն հրամացուեցաւ արածել
կամողեկէ եկեղեցւոյ գառնուկները՝ երբոր Տէրն իրեն
ըստ։ ՊԵՊՐՈՒ Է՛ ԱԵՐԸ ՊԼԱ ։ ։ ։ ։ ԵՐԱՇԵ Է՛ ԱՎԱՐՆԵՐՅԱ ։
Եւ նորիէն Պետրոս ուրիշներէն աւելի եւ առանձինն եւ-
զանակաւ հաստատուն ու անցողզողդ պահելով հաւ-
ատքն առ Տէրն մեր եւ Աստուած, արժանի եղաւ եր-
բեմն գառնալու՝ վտանգի մէջ ինկած ընկերներն ու հո-
գեւոր եղբարքը հաստատելու, ինչպէս որ աստուա-
ծային արամադրութեամբ քահանայական իշխանու-
թիւնն ու ճոխութիւնը ամենուն վրայ առած էր նոյն
իսկ Աստուածմէ, որ մեզի համար մարմնացաւ։

“Ասոր տեղեակ ըլլալով բարեյիշատակ Սոփրո-
նիոս՝ Կրիստոսի Աստուածոյ մերոյ սուրբ քաղաքին պա-
տրիարքը ։ ։ ։ Հաստատեց զիս Պողոթայի սուրբ տե-
ղոյն վրայ, եւ հոն կապեց զիս անցոյծ կապանքով ու-
լսաւ։ “Դուն պատախան պիտի տաս Անոր՝ որն որ
“Աստուած ըլլալով, մեզի համար իր կամօքն աս սուրբ
“տեղոյս վրայ ըստ մարմնոյ խաչեցաւ, երբոր փառօք
“փառաւորուած՝ սոսկալի գալստեան ատենը դատելու-
“ըլլայ զիենդանիս եւ զմեռեալս, թէ որ զանցառու-
“թիւն մ'ընելու ըլլաս եւ փոյթ չտանիս իր հաւատոյ
“վտանգներուն, զորն որ անձամբ կատարելու արգելուած
“եմ, ինչպէս քեզի յայտնի է Սարակինոսաց ասպա-
“տակութիւններէն, որ մեր մեզաց համար վրանիս եւ
“կած հասած են։ Ա-Ե-Զ-Ն Ա-Ր-Ա-Դ Հ-Ա-Մ-Ա-Ր Ե Հ-Ա-Գ-Ա-Ն-Լ՝ Ա-Կ-Ե-Ց
“Ե-Ր-Ի-Է-Ց Ա-Է-Հ Ճ-Ա-Յ-Ր-Է-Ց Ա-Հ-Ա-Լ Ճ-Ա-Յ-Ր-Է-Ց, Ա-Է-Ն-Լ-Ց-Ա-Ր Հ-Ա-Ա-Ն-Է-Ց Ա-Ր-Ա-Ն-Է-Ց
“+Ե-Լ-Ա-Կ-Ա-Ն Ա-Բ-Ա-Ր-Ա-Ն, Ա-Ե-Ր Ա-Ն-Ա-Ր-Ա-Ր Ա-Ր Ֆ-Ա-Ն-Է-Ց Ա-Ր-Ա-Ն-Է-Ց
“Հ-Ա-Ա-Կ-Ա-Ն Հ-Ա-Ր-Ր-Ա-Կ-Ա-Ն Ա-Բ-Ա-Ր-Ա-Ն-Է-Ց Ա-Բ-Ա-Ն-Է-Ց Ա-Բ-Ա-Ն-Է-Ց
“Ֆ-Թ-Է Ե-Ր-Կ-Ո-ւ, Հ-Ա-Վ-Ա շ-Ա-Մ Ե-Ր-Կ-Ո-ւ շ-Ա-Մ Հ-Ա-Վ-Ա շ-Ա-Մ Ե-Ր-Կ-Ո-ւ
“Հ-Ա-Մ-Ա-Ր-Ա-Ն Ա-Մ-Ա-Ն բ-Ա-Ն յ-Ա-Ր-Ա-Ն յ-Ա-Ր-Ա-Ն Ա-Մ-Ա-Ն յ-Ա-Ր-Ա-Ն յ-Ա-Ր-Ա-Ն
“ա-յ-ն սուրբ անձինքներուն՝ որ հոն կը զանուին, եւ եր-
“բ-ե-ք մի հանգչեր, մի գաղթիր անընդհատ խնդրելն ու-

“պաղատելէն, մինչեւ որ առաքելական խոհեմութեան
“համաձայն, որ յԱստուած կը հիմնի, դատաստանը
“յաղթութեամբ կարուի,,^{1:}

Եւ ոռոմայի եպիսկոպոսին՝ ժողովներու նկատմամբ
բռնած ընթացքը՝ յայտնի կը ցուցընէ իր աստիճանը։
Եւ իրօք ալ Աեղեստինոս Քահանայապետը, իր՝ Եր-
լորդ ընդհանուր ժողովքին Խրկելու հրեշտակիներուն
աս հրահանգները կու տար։

“Երբոր Աստուծոյ օգնութեամբը, ինչպէս որ
վստահ ենք ու կը յուսանք, ձեր սէրը սահմանած տեղը
հասնի, խորհրդակցեցէք ամէն բանի մէջ մեր Ախորեղ
եղբօր ու ընկերին հետ, (որն որ արդէն աս նիւթին մէջ
իրրեւ քահանայապետական հրեշտակ ճամբայ ելածէր,)
եւ կատարեցէք ինչ որ ձեզի խորհուրդ տալու ըլլայ,
եւ մենք կը պարտաւորենք զձեղ այնպէս գործէլ, որ
առաքելական աթոռոյն Ճոխութիւնը պահուի։ Ճէ որ
ձեզի տրուած հրահանգներն ասոր համաձայն են, ժո-
ղովքին մէջ մտէք։ Իսկ թէ որ անիկայ ինդրոյ տակ
իյնայ, դուք պէտք է որ իրենց վճիռները դատէք, եւ
ոչ թէ վիճի մէջ մտնէք,,^{2:}

“Եղն ժողովքին կը զրէ Քահանայապետը, ինչ-
պէս արդէն տեսանք, թէ ինք եւ ոչ կը տարակուսի որ
յանձն չառնուն հաւանելու այն ամէն բանին՝ որն որ
ինք հրամայած է կատարելու։ Իսկ ժողովքը պատաս-
խան կու տայ. “Ձեր սրբութեան աստուածպաշտու-
թեան եռանդը եւ հաւատոյ անեղծութեան վրայ ու-
նեցած փոյթն ու հոգաբարձութիւնը, որն որ սիրելի
ու հաճոյ է Աստուծոյ՝ մեր ամենուն փրկէնն, մեզի մեծ
զարմացման արժանի եղաւ։ Ա ասն զի դուք՝ որ այնչափ
մեծ էք, ասովորած էք ամէն բանի մէջ հռչակաւոր ըլ-
լալու եւ ձեր փոյթն եկեղեցւոյ նեցուկն ընելու,,^{3:} Եւ
կ'աւելընեն թէ իր դատաստանին պահած են Հովկ-
հաննու՝ Անտիոքայ պատրիարքին ի հաղորդութենէ
մերժուիլը։

1 Մանսի. Ժ. 894. 2 Կոստան. 1152. 3 Կոստան. 1166. 1174.

Աս կերպով կը զրէ Ա. Եւ ոն Քահանայապետը
Քաղկեդոնի ժողովքին՝ իրբեւ ստոյգ համարելով որ
ժողովքին Հարքը պիտ' որ ուզեն սիրով ընդունիլ իր
թուղթը, որուն մէջ ճշմարիտ հաւատքը սահմանած էր:

Սոկրատէս ու Առզոմենոս կընծայեն մեզի բանալի
մը աս տեսակ խօսակցութեանց խմաստը բանալու: Եւ
ուաջինը կը խօսի. “Եկեղեցական կանոնին վրայ՝ որ եւ
կեղեցիներուն կը պատուիրէ թէ Հռոմայի եպիսկոպո-
սին վճռոյն հակառակ կանոններ չշինուի,, . եւ մէկալը
կըսէ թէ Յուլիոս Քահանայապետը զրեց Եւսեբեան
եպիսկոպոսներուն թէ “Կուիրապետական օրէնքն է
ոչինչ եւ անվաւեր համարել ինչ որ Հռոմայի եպիս-
կոպոսին վճռոյն դէմ եղած է,,¹:

Այսպէս զՄիոսկորոս դատապարտուած կը տես-
նենք՝ առանց յառաջադցյն Եւ ոն Քահանայապետին
ծանուցանելու ժողովք դումարելուն համար: Եւ եօ-
թներորդ ժողովքին մէջ, 787ին, անկից յառաջ դումա-
րուած հարիւրաւոր եպիսկոպոսաց ժողովն ընդհանուր
չըրատարակուեցաւ՝ միայն աս պատճառաւ, որ Քա-
հանայապետին հրեշտակները ներկայ չեն Պնչպէս որ
ժողովքներու օրէնքը կը պահանջէ,,:

Ա. Ծակողորոս Ատուգիտա Եւ ոն Գ. Քահա-
նայապետին, 800ին մօտերը, Առատանդնուպոլսէն կը
զրէ. “Եթէ անոնք՝ որոնք ուղղափառ ժողովք մալ
չեն կրնար գումարել առանց ձեր հաւանութեան
(ինչպէս հին եւ տիրող սովորութիւն է), այս իշխա-
նութիւնն իրենց յափառակելով յանդգնեցան հերե-
տիկոսական ժողովք մը գումարելու. որչափ եւս աւե-
լի արդար է՝ մանաւանդ թէ հարկաւոր, որ ձեր աս-
տուածային զլիսաւորութիւնն օրինաւոր ժողովք մը
գումարէ,,²:

Քիչ մը ետքը՝ նոյն խակ Յունաց հերձուածէն քիչ
մը յառաջ, Նիկողայոս Ա. Քահանայապետը կը դրէր
Մէքայէլ կայսեր. “Աղէկ միտ դրէք որ ոչ Նիկիայ եւ

1 Սոկրատ. Բ. 17: Առզոմ. Գ. 10: 2 Բարոն. Ամ. 809, թիւ 16:

ու ուրիշ ժողով մը առանձնաշնորհութիւնն մը շնորհեց Հռոմայ եկեղեցւոյն, գիտնալով որ յանձն Պետրոսի նոյն եկեղեցին կատարելապէս ստացած է ամէն իշխանութիւններու իրաւունքը եւ Քրիստոսի բովանդակ հօտին կառավարութիւնը, : Եւ ասով Ռոնիփիակիոս Քահանայապետին մէկ թուղթը կ'ակնարկէր, որն որչորս դար յառաջ նոյն բանը զրած էր¹:

Օ. Կախրնթաց Գլխոյն մէջ ըստածնիս՝ խիստ կապակցութիւն ունի ժողովները հաստատելու իշխանութեան հետ: Եւ զուցէ ուրիշ բան մը այնպէս ճրշդիւ չիցուցըներ Ա. Պետրոսի ամոռոխն ընդհանուր դլխաւորութիւնը՝ ինչպէս աս իրաւունքը:

Ա. Յերոնիմոս մեզի կը ծանուցանէ թէ չորրորդ դարուն վերջերը Երեւմուտքի եւ Վրեւելքի ժողովներն անընդհատ Հռոմէական ամոռոխն կը դիմէին՝ գժուարին խնդիրներու մէջ որոշում մ'ունենալու համար: “Ես Քահանասո՞ւ Հռոմայ քաղքին եպիսկոպոսին քարտուղարն էի, եւ պատասխան կու տայի արեւելեան եւ արեւմտեան սիւնհոդոսներուն հարցմանց”,²:

Ա. Կմնովկենտիոս մէկ քանի տարի ետքը կը զրէ թէ եւ ոչ մէկ բան մը առանց նոյն ամոռոխն հաւանութեան կը կատարուէր:

Քայց աս իշխանութեան ամենէն նշանաւոր գործածութիւնն՝ ընդհանուր ժողովներու հաստատութիւն տալն է, առանց որոյ նոյն ժողովները կաթողիկէ եկեղեցւոյ ձայնը չեն հնչեցըներ: Եւ աս իշխանութիւնն ըստ բաւականին ցուցուած կը լսայ՝ թէ որ մինակ մէկ քանի ժողովներու օրինակները յառաջ բերենք, որոնք ուրիշ կողմաննէ ընդհանուր ժողովք կ'ը լսային՝ թէ մինակ քահանայապետական հաստատութիւնը պակսելու ըլլար, եւ ասոր ներհակ մէկ քանին ալ՝ որոնք ըստ ինքեան ընդհանուր չեն, մինակ նոյն հաստատութեան զօրութեամբն ընդհանուր եղան: Առջիններուն կարգէն է Ուիմինիի ժողովքը 359ին գումարուած 400 եպիսկո-

պոսներով, որուն դաւանութեան ձեւին արեւելեան ե-
պիսկոպոսներն ալ ստորագրած էին: Ի վերայ այսր
ամենայնի Դամասոս Քահանայապետին ասար ասպի
ետքը գումարած Հռոմոյի ժողովցն մէջ հրատարա-
կուեցաւ, որ հօնտեղը (Ոխմինի) ժողովուած եպիսկո-
պոսացթիւը պարտաւորութիւն մը չէր կրնար գնել,
որովհետեւ Հռոմոյ եպիսկոպոսին հաւանութիւնը կը
պակսի: Եւ ասիկայ միշտ պահուեցաւ¹: Բայց աւե-
լի նշանաւոր է Եպիսկոպոսի երկրորդ ժողովցն գէպքը, որն
որ ըստ օրբնի գումարուած էր, ժողովուած էին ամէն
Երեւելեանք եւ Ա. Եւոնի հրեշտակները, բայց Քա-
հանայապետին ետքէն չհաւանելովն անվաւեր ըլլարով
Եփեսոսի առազական ժողովը անունն ընդունեցաւ:

Երկրորդներուն կարգէն է Կոստանդնուպոլիս միայն
արեւելեան եպիսկոպոսներէ գումարուած ժողովը՝ ուր
որ Հոգւոյն սրբոյ Աստուածութիւնը խոստովանեցան,
եւ որն որ անոր համար միայն ընդհանուր ժողովներուն
կարգն անցու եւ երկրորդ ընդհանուր ժողով համարե-
ցաւ՝ որովհետեւ Դամասոս Քահանայապետը հաւա-
տոյ վերաբերեալ վճիռները հաստատեց: Այսպէս
նաեւ ուրիշ ժողով մ'ալ, որն որ Յուստինիանոսին
թախանձանօքը, Ալիքիլոս Քահանայապետին բաղձա-
նացը դէմ եւ բոլոր Երեւմուտք սաստիկ հակառակէ-
լով գումարուած էր, ետքէն հինգերորդ ընդհանուր
ժողով անուանեցաւ, որովհետեւ նոյն Ալիքիլոս վեր-
ջը հաստատեց: Կոյնապէս ամենուն ծանօթ բան է, որ
մի միայն Քահանայապետաներուն գերագոյն իշխանու-
թիւնն էր՝ որ ստիպեց Երեւմուտքը եօթներորդ ընդ-
հանուր ժողովն ընդունելու, որուն մէջ Երեւմուտքէն
մինակ քահանայապետական հրեշտակները կային: Այս
դրէք նաեւ սրբոյն Եւոնի՝ որ Եպիսկոպոսի երկրորդ ժո-
ղովը կ'ոչընչացցնէ՝ ի բաց առնելով միայն Ապքսիմոսի
ձեռնազբութիւնը Ենախորպայ համար, եւ կը հաստատէ
Քաղկեդոնի ժողովքը՝ ի բաց առնելով Կոստանդնու-

1 Թոռողթ Աբենհոգոսական, Մանսի, Է. 355:

պոլսոյ աթոռին բարձրանալը։ Եւ երրորդ ընդհանուր ժողովքը Աեղեստինոս Քահանայապետին որոշման թող տուած ըլլալով Ընտիրքայ Յովհաննէս պատրիարքին բանագրանքը, Աեքսոտոս իր յաջորդն ասանկ կը զրէ առ սուրբ Ավորեղ։ “Ակատմամբ Ընտիրքայ Եպիսկոպոսին եւ ուրիշներուն՝ որոնք անոր չետ” Աեստորի կողմը բռնեցին, եւ նկատմամբ անոնց՝ որոնք եկեղեցիները կը կառավարեն եկեղեցական հրահանգաց գէմ, մենք այսպէս որոշեցինք որ Եթէ անոնք ամէնքն ալ զգաստանան եւ իրենց գլխաւորներովը մէկտեղ մերժեն ինչ որ սուրբ ժողովքը ձեր հաւանութեամբը մերժեց, պէտք է որ նորէն իրենց եպիսկոպոսական աթոռը դառնան,,¹ :

Հում 485ին գումարուած ժողովքը, խնդիրն ըլլալով միայն Փելքս Քահանայապետին անուան համար՝ որն որ Ըկակիոսի մերժուելուն հրօվարտակին վրայ դրուած էր, Կոստանդնուպոլսոյ կղերին զրած ատեն աս խորհրդածութիւնը կ'ընէ. “Ամէն անդամ” որ Ըստուծոյ քահանայքն Խտալիայի մէջ կը ժողվուին եկեղեցական եւ մանաւանդ հաւատոյ խնդրոց համար, կը պահուի այն սովորութիւնը՝ որ առաքելական աթոռին եպիսկոպոսաց յաջորդը բովանդակ Խտալիայի ամէն եպիսկոպոսներուն անձամբը, իր ամէն եկեղեցիներուն վրայ ունեցած հոգաբարձութեան համաձայն, ամէն բան կը կարգաւորէ, վասն զի ինք ամենուն դլուին է, որովհետեւ Քրիստոս երանելոյն Պետրոսի ըստա. Դասես չէմ եւ այլն։ Աս ձայնին հետեւելով “Աիլիա ժողվուած երեքհարիւր ութեւտասն Հալք, ժողովքին գործոց հաստատութիւնն ու հաւանութիւնը Հոռմէական սուրբ եկեղեցւոյ թողուցին, եւ աս երկու բանս Քրիստոսի շնորհաց օգնութեամբը մինչեւ մեր օրերը ամենայն յաջորդութեանց մէջ կը պահուի,,² :

Վարդ՝ Եթէ այսպիսի վարդապետութեան մը, որ այնպիսի ճոխութենէ հրապարակաւ կը հրատարակուեր եւ ոչ ոք գէմ կ'ելլէր, պէտք չէր հաւատք ընծայել,

ստուգիւ խիստ քիչ պատմական գործքեր կը գտնուէին, որոնք մեծագոյն հաւատոց արժանաւորէին:

Պեղասիոս Քահանայապետը 495ին Գարդամիայի եպիսկոպոսներուն կը զրէր. “Ա ստահ ենք որ Ճշմարիտ քրիստոնէի մը անծանօթ չէ որ ամէն մէկ ժողովքի վճիռները՝ որոնք ընդհանուր եկեղեցւոյ հաւանութեամբն ընդունելի եղած են, ուրիշ եկեղեցի մը չիլրանար գործադրելի ընել՝ բայց եթէ առաջին եկեղեցին, որն որ թէ կը հաստատէ իր ճոխութեամբն ամէն ժողովք, եւ թէ կը պահպանէ իր մշանջենաւոր կառավարութեամբը, այսինքն իր գլխաւորութեան զօրութեամբը, զորն որ երանելին Պետրոս ընդունեցաւ Քրիստոսի կենդանի ձայնովը. ինչպէս որ իրօք ալ եկեղեցին, հետեւելով նոյն ձայնին, նոյնը միշտ պահածէ եւ կը պահէր,”¹:

Փերրանդոս Կարքեդոնացւոց հռչակաւոր սարկաւագը 533ին Հռոմայ եկեղեցւոյն երկու սարկաւագներուն այսպէս կը զրէր. “Եստուածային պատուիրանները մինակ կանոնական զրքերուն մէջ են, եւ Հարց վճիռներն ընդհանուր ժողովոց մէջ ոչ պիտի ուրացուին եւ ոչ ալ մերժուին, այլ պէտք են ընդունելի ըլլալ եւ պահուիլ, ինչպէս որ սուրբ Գիրքը մեզի կը պատուիրէ ըսելով. “Ասէ, որդեակ, քու հարցդ խրատներուն (օրէնքներուն) եւ քու մօրդ օրէնքները (խորհուրդները) մի մերժերո, : Ինչպէս ինձի կ'երեւայ, յայտնի բան է որ Հարց օրէնքները կը պալունակուին կանոնական զրքերուն մէջ, եւ մօր խորհուրդներն ընդհանուր ժողովոց մէջ: Ռաց ասկից՝ եպիսկոպոսունք որ հոն կը ժողովուին, իրենց սեպհական սահմանադրութեանց կը ստորագրեն, որպէս զի տարակոյս մ'ալ չմնայ վիճով անձանց վրայ: Ռայց իրենց ստորագրութենէն զատ՝ ուրիշ ստորագրութիւն մը չփափահանջուիր: Ինչու որ ասիկա միայն բաւական կը համարուի կատարեալ հաստատութիւն տալու՝ երբոր բովանդակ եկեղեցւոյ

ծանուցանելով՝ ոչ վեասու եւ ոչ ալ կայթակղութեան եղբարց առիթ տուած են, եւ միաբան ու համաձայն գտնուած են առաքելական աթոռուին հետ, որովհետեւ անոր հաւանութեամբը հաստատուած են,¹:

Եւ Արդ ինծի կ'երեւայ որ մինչեւ հիմակ յառաջ բերուած վիայութիւնները կը ցուցընեն նաեւ վերջին միացած զլուխը, սյսինքն՝ Կահանայապետին հետ հաղորդակցութեան մէջ ըլլալու հարկաւորութիւնը։ Յօէ որ իր գլխաւորութիւնը բոլոր եկեղեցւոյ վրայ կը տարածի, ինչպէս նաեւ կը տարածի իր միաւորիչ, կառավարիչ, կարգաւորիչ եւ պահպանիչ իշխանութիւնը՝ որն որ իր բարեկարգութիւնները կը պահպանէ, եւ է քարոզիչ հաւատոց եկեղեցւոյ։ թէ որ աս իշխանութիւնն ուղղակի պիտ' որ բղիսի Տեսոն մերոյ շնորհքէն, որն որ մինակ Պետրոսի ամբողջ շնորհեց նոյն եպիսկոպոսութիւնը՝ որուն միայն մէկ մասն ուրիշները անոր հետ հաղորդակցութեամբ ու անկէ կախուելով պիտի ընդունէին։ թէ որ որչափ աս եպիսկոպոսութիւնը կը տեւէ՝ նոյնչափ ալ եկեղեցւոյ գոյութեան սկզբնական որպիսութիւնը պիտի աեւէ։ թէ որ ինք (Պետրոս) իր անձին վրայ ունենալով ամբողջ եպիսկոպոսութիւնը՝ որուն մինակ մէկ մասն ունին ուրիշները, ինք կենդանի աղջիւր եւ սկիզբ է առաքելութեան եւ իրաւաբանութեան։ թէ որ արեւելեան եկեղեցին աս գլխաւորութիւնը ճանչցաւ ան ասեն՝ երբ որ կայսերական իշխանութիւնն այնչափ ճոխացած էր իր վրայ եւ երբ որ հոռմեական հաւատքը ալ կայսերական իշխանութեան տակ քաղաքականօրին չէր ինկած։ թէ որ սկեղեցիք չեն կրնար Հռոմայ եպիսկոպոսին վճռոյն դէմ կանոններ շինել,, . թէ որ անոր աթոռը սկը հաստատէ զամէն ժողովներն իր ճոխութեամբը, եւ կը պահպանէ զանոնք իր շարունակ կառավարութեամբը,, . ի՞նչպէս ուրեմն պիտի չկրնայ ըսուիլ կենդրոն միութեան, այնպէս որ “ով որ կը յանդգնի բաժնուիլ Պետրոսի հիմէն,

չիկնասր ոչ ճանչնալ եւ ոչ ալ ամենեւին մնան ունենալ աստուածային պաշտաման մէջ,,^{1:} Օարմանալիք բան մըն է արգեօք, որ չիգտնուիր սուրբ մը՝ որն որ ասդաղափարով առգորուած չըլլայ. այնպէս որ Ա. Եմբրոսիոս կ'աղաղակէ. “Ուր Պետրոսն է՛ հօն է եկեղեցին,, եւ սուրբ Յերոնիմոս. “Ով որ քեզի հետ չիժողվեր՝ կը ցրուէ,, եւ սուրբ Պատատոս. “Ճերձուածող է, մեղաւոր է՝ ով որ ան միակ աթոռին դէմ ուրիշ աթոռ մը կը կանգնէ,, սուրբ Օգոստինոս. “Եկէք, եղբարք, ապրեցէք նոյն արմատին վրայ, պատուաստուեցէք նոյն որթին վրայ. աս է ան վէմը՝ որուն դէմ գժոխոց հպարտ դռները զօրութիւն չունին,, եւ բովանդակ արեւելեան եկեղեցին միաբան. “Ծնոնց անունները՝ որոնք կաթողիկէ եկեղեցւոյ հաղորդակցութենէն բաժնուեցան, այսինքն՝ առաքելական աթոռին հետ ամէն բանի մէջ միաբան չեն, չըիշատակուին սուրբ խորհուրդներու մէջ,, եւ դարձեալ թէ՝ “Մենք կը հետեւինք եւ կը հնազանդինք առաքելական աթոռին, եւ կը հաղորդակցինք անոր հետ հաղորդակից եղողներուն, նոյնպէս նաեւ կը դատապարտենք անկից դատապարտուածները,,^{2:} Եւ կամ պիտօր զարմանանք արգեօք որ հին կաթողիկէ եկեղեցին՝ իր ամենէն բաղմաթիւ ընդհանուր ժողովներուն մէջ գումարուած՝ յայտնի խոստովանած է թէ Ճռոմէական եպիսկոպոսը գործարան է Ճոգւոյն սրբոյ՝ որ ի նմա կը բնակի. “Կեւոն ամենասուրբ եւ ամէներանեալ արքեպիսկոպոս մէծ եւ հին Ճռոմը քաղաքին՝ մեզմով եւ աս ժողովքովս, ամէներանեալ Պետրոս առաքելոյն հետ մէկտեղ, որն որ վէմն ու հիմն է կաթողիկէ եկեղեցւոյ եւ նեցուկ ուղեղ հաւատոյ,: “Եոյն իսկ հերեաիկոսութիւնը՝ մէկումը բերնով՝ որ աս կղզւոյս (Ընդղիայի) մէջէն ելած էր, ինքնակամ աս բանս կը վարդապետէր Ա. Օգոստինոսին

1 Սոկրատէս, Գեղասիսս Քահանայապետ, Ա. Լեւոն, ամէնքն ալ եւ դարսւն մէջ:

2 Մեննաս, Պատրիարք Կոստանդնուպոլսի, ի ժողովին իւրում, յասի 536:

ատենը: Պեղագիս Ծարիտանացին իր հաւատոյ դաւաւ նութիւնը տուաւ. Իննովկենախոս Ա. Քահանայապետին առջեւն աս խօսքերով. “Աս է հաւատքնիս, ամենասուրբ Քահանայապետ, զորն որ ուղղափառ եկեղեցւոյ մէջ կը սորվինք, զորն որ միշտ ունեցանք եւ միշտ պիտ'որ պահենք: Որուն մէջ, եթէ ըստ պատահման բան մը անպատշաճ եւ անիմաստ զբցուած է, կը բաղձանք որ ուղղէք գուք՝ որ Ա. Պետրոսի հաւատքն ու աթոռն ունիք: Ծայց եթէ մեր աս գաւանութիւնը ձեր առաքելական դատաստանին ընդունելի եղած է, ով որ ինձի կընդդիմանայ՝ կը մեղանչէ, եւ ասով ինք զինքը կը ցուցընէ տգէտ կամ չարամիտ եւ կամ նաեւ եւ ոչ իսկ կաթողիկեայ. բայց երբէք զիս հերեաիկոս պիտ'որ չկարենայ ցուցընել”,¹:

Ա. Երենէոս, առջի հին սուրբ հայրը, եպիսկոպոս եւ վկայ Գաղղիայի մէջ, որուն ծագումն յցն էր եւ որն որ երկու աստիճանաւ միայն յետնագոյն էր Յովհաննէս առաքեալին, ասոնց ամենուն պատճառը կուտայ՝ թէ “Հարկաւոր է որ ուրիշ ամէն եկեղեցիք, այս ինքն՝ հաւատացեալք, ուսկից որ ըլլան, միաբանին աս եկեղեցւոյ հետ՝ ասոր զլիսաւորութեան վերագունութեան համար, որով առաքելական աւանդութիւնն անսոնց ամենուն քովն ամէն տեղ պահուած է”,²:

Ա երջապէս ինձի կ'երեւայ որ եկեղեցւոյ ամբողջ դաւանութիւնը, նկատմամբ աս կենդանի իշխանութեան զորն որ Աստուած եկեղեցւոյ կենդրոնին մէջ դրած է, կրնակը համառօտել նշանաւոր վարդապետի մը խօսքերով, որն որ սրբոց Հարց վերջինը կ'ըսուի եւ որն որ նաեւ իր օրէրը սիրելի եւ յարգելի էր անոնց՝ որոնք նոյնպէս սիրոյ ու յարգութեան արժանի էին, կ'ուղեմ ըսել՝ Ա. Շեռնարգոսին խօսքերովը, որն որ ասանի կը խօսէր Եւղինէոս Քահանայապետին՝ որ երբեմն իր կրօնաւորն ու հոգեւոր որդին էր, բայց ետքը՝ իրրեւ սրբոյն Պետրոսի աթոռին աթօռակալը՝ իր Հայրն եղաւ: Աս սրբոյն

1 Ա. Օգոս. Հատ. Ժ. Յաւել. Հաւատ. Պեղագ: 2 Գիլք Գ. 3:

բերնովը կը խօսի անթիւ բազմութիւն անհամար վարդապետաց, սրբոց եւ մարտիրոսաց, որոնք երբեք ուրիշ հայրենիք, ուրիշ յոյս կամ քաջալերութիւն չունեցան, բայց եթէ Աստուծոյ եկեղեցւոյն մէջ, եւ շարունակեցին կենդանի պահելու նոյն մշտնշենաւոր ու կենդանի աւանդութիւնը՝ զօրն որ ժառանգած էին: Երդ ինք Արեւնարդոս մեկնելով Ա. Օգոստինոսին աս խօսքերը “Աս է վէմը՝ որուն դէմ դժոխոց հապարտացեալ դռներն ամենեւին զօրութիւն մը պիտի չունենան,, ասանկ կը ձեռնարկէ:

“**ապա**, քննենք մեծ փութով ու ժրութեամբ, թէ դուն ով ես, այսինքն՝ դուն հիմայ որպիսի անձ կը ներկայացընես Աստուծոյ եկեղեցւոյն մէջ: Դուն ով ես: Աեծ քահանայ, ծայրագոյն քահանայապետ: Դուն իշխան եպիսկոպոսներու, ժառանգ առաքեալներուն. դուն՝ Եքել քու երախայրիներովդ, դուն՝ Կոյ քու կառավարութեամբդ, Եքրահամ՝ նահապետութեամբդ, Աելքիսեղեկ՝ կարգովդ, Ահարոն՝ արժանապատուութեամբդ, Առվլսէս՝ ճոխութեամբդ, Ասմուէլ՝ գատաւորութեամբդ: Դուն ես, որուն արուեցան բանալիները, որուն յանձնուեցան ոչխարները: Ատոյդ է՝ կան ուրիշ երկնից դռնապաններ եւ հօտերու հովիւներ. բայց դուն այնչափ աւելի փառաւոր ես, որչափ որ ուրիշներէն տարրեր եղանակաւ երկու անունն ալ ժառանգեցիր: Անոնք իւրաքանչիւլքն իրենց որոշուած մասնաւոր հօտերն ունին, քեզի՝ ամէնը մէկանց, մէկուդ՝ մէկ մը մինակ յանձնուած է. դուն՝ չէ թէ միայն ոչխարներու, այլ նաեւ ամէն հովիւներուն մի միայն հովիւն ես: Ա՛ռվես իմանալ ուսկից ասիկայ կը ցուցընեմ: Աստուծոյ խօսքէն: Ինչու որ որո՞ն արդեօք, չեմ ըսեր եպիսկոպոսաց մէջէն, այլ նաեւ առաքեալներուն մէջէն, ասանկ բացարձակապէս, ասանկ առանց զանազանութեան ամէն ոչխարք յանձնուեցան: Պէտքո, նէ ո՞չ պէս կը ո՞չ արածէ ի՞մ ոչխարներս. ո՞ր ոչխարները. գուցէ աս

կամ ա՞ն քաղքին կամ գաւառին եւ կամ որոշեալ
թագաւորութեան ժողովուրդները : Իմ ոչխարիներս ,
կըսէ : Ով յայտնի չփառեաներ որ ոչ մէկը կամ մէկալը
որոշեց , այլ զամէնքն ալ յանձնեց : Ամենեւին բացա-
ռութիւն մը չըլար՝ ուր որ զանազանութիւն մը չե-
գանութիր : Աստ պատահման ուրիշ առաքելակիցներն ալ
ներկայ էին , երբոր մէկու մը մինակ հաւատալով զա-
մէնքը՝ ամենուն մէկանց միութիւն կը յանձնէր իրբեւ
մէկ հօտի եւ մէկ հովուի մէջ , ըստ այնմ . Մէ է աղառնի
ի՞մ , չեղչոյի ի՞մ , կարարեալ ի՞մ : Ուր միութիւն է՝ հոն եւ
կատարելութիւն : Մէկալ թիւերը՝ որովհետեւ միու-
թենէ կը հեռանան , չունին կատարելութիւն՝ այլ բա-
ժանում : Ասոր համար էր որ մէկալներն աս խորհրդոյս
տեղեակ ըլլալով՝ ամէն մէկը մէյմէկ ժողովթեան վե-
ճակեցան : Եւ նոյն խակ Յակոբոս՝ որն որ սիւն եկեղե-
ցւոյ կը կարծուէր¹ , Պետրոսի թող տալով ընդհանուր
տիեզերքը՝ մինակ Երուսաղէմ քաղքովս դոհ եղաւ :
Պայելապէս ինք հոն զրուեցաւ , որպէս զի իր հան-
գուցեալ եղօրը զաւակ յարուցանէ հոն՝ ուր որ ա-
նիկայ սպաննուեցաւ , որովհետեւ եղքայր Տեառն կո-
չուած էր : Երդ նոյն Տեառն մերոյ եղօրը ետ քաշուե-
լէն տեղի տալէն ետքը , ով է որ յանդգնի Պետրոսի
առանձնաշնորհութեան ձեռք զավնելու :

“Կապա ուրեմն քու կանոններուոդ համաձայն , ու-
րիշները հոգատարութեան մինակ մէկ մասին մասնակից
եղած են , դուն՝ իշխանութեան լրութեան կոչուած ես :
Ուրիշներուն իշխանութիւնն որոշ սահմանով մը չա-
փաւորուած է , քու իշխանութիւնդ կը տարածի անոնց
վրայ ալ՝ որոնք ուրիշներուն վրայ իշխանութիւն առած
են : Միթէ չե՞ս կրնար դուն , երբոր բաւական պատճառ
մը ըլլայ , եպիսկոպոսի մ'ալ երկինքը փակել , եպիսկո-
պոսութենէ զինքը մերժել ու նաեւ սասանայի իշխա-
նութեան մասնել : Աննահանջելի , անխախուտ ուրեմն
կը մնան քու վրագ քու առանձնաշնորհութիւններդ՝

թէ արուած բանալիներուն եւ թէ յանձնուած ոչխարտ
ներուն վրայ: Ահա քեզի ուրիշ բան մ'ալ որն որ առ
ջիններուն պէս քու առանձնաշնորհութիւններդ քու
վրադ կը հաստատէ: Եշակիերանները կը նաւելին եւ Տէրը
կ'երեւար ծովեղերքին վրայ, եւ՝ որն որ աւելի հեշտա-
կան էր, զգեցեալ նորակենդան մարմնով: Տեսնելով
Պետրոս որ Տէրն էր, ինք զինքը ծով նետեց եւ այնպէս
եկաւ հասաւ անոր քով, ուր որ մէկալները նաւով ե-
տեւէն կու գային: Աս ի՞նչ բան է: Իրաւցընէ՝ Պետրոսի
առանձինն քահանայապետութեան նշանն է, որով չէ
թէ միայն մէկ նաւ մը, ինչպէս մէկալներն իւրաքանչիւր
իրենը, այլ բոլոր տիեզերքն ինքն առաւ կառավարելու:
Ա ասն զի ծովը բոլոր աշխարհքս է, իսկ նաւերը՝ եկեղե-
ցիներն են: Ուստի եւ աս պատճառաւ ուրիշ անդամ
ալ ծովու ալեաց վրայ Տիրոջը պէս քալելով՝ ինք զինքը
մի միայն Վրիսատոսի փոխանորդը ցուցուց, որ չէ թէ
մինակ մէկ ժողովրդեան, այլ նաեւ ամենուն վրայ պի-
տի ըլլար. որովհետեւ ջուր+ ժողովրդ+ են¹: Այս-
պէս ահաւասիկ ուրիշներէն ամէն մէկն իրենց նաւերն
ունենալով, քեզի յանձնուած է ամենամեծ նաւ մը՝ ա-
նոնց ամենուն նաւերէն բաղկացած՝ նոյն իսկ տիեզերա-
կան, բոլոր աշխարհքիս վրայ տարածուած եկեղեցին,²:

1 Յայտ. ԺԷ. 15:

2 Ա ասն խորհրդած. Գելք Բ. ԳԼ. 8:

Հ Ա Տ Ո Ւ Ա Ծ 2.

Ա. ՊԵՐԵՐՈՒ Ք ԱՅԼՈՒՄ ԵՆ ԵՎ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ ԱՅ :

Հոս հասնելէն ետեւ ալ ինչ կը մնայ ինծի, բայց
եթէ հարցընել ձեզի. մենք՝ իրեւ անդղիացի քրիստո-
նեայք՝ Ա. Պետրոսի աթոռին ի՞նչ պարտական ենք:
Ես ըսեմ ձեզի. Ամէն բան անոր պարտական ենք:
Ա ամս զի եթէ անիկայ է ընդհանրապէս կաթուղիկէ,
եկեղեցւոյ արմատն ու արգանդը, որչափ եւս առաւել
առանձինն մերն է: Երբ որ Օգոստինոս կրօնաւորն Ան-
գղիա եկաւ մէկ քանի առաքեալներով կամ քարողիչ-
ներով, ինք իր ինքնայօժար կամ քն եկաւ, թէ ուրի-
շն խրկուեցաւ, ով տուաւ իրեն այն առաքելութիւնը,
ով այն հոգեւոր իրաւաբանութիւնը, ով զինքը Կա-
խագահ զրաւ Անգղիայի, եւ տուաւ իշխանութիւն նոր
եպիսկոպոսներ սահմանելու: Ատուգիւ այսպիսի գործքի
մը իշխանութիւն կը պահանջուէր, եւ ուստի առաւ-
զանիկայ, ստոց է՝ որ ասիկայ իրեն Գհենդի թագաւորը
չընորհեց, ինչու որ դեռ եւ ոչ Վրիստոսի փարախն ըն-
դունուած ըլլալով՝ ի՞նչպէս կրնար այս առաքելութիւնը
տալ իրեն. եւ դնենք թէ արդէն ընդունուած ըլլար,
ի՞նչպէս արդեօք կրնար Հովուի մը առաքելութիւն
չնորհէլ: Բայց սակայն ինք դեռ եւ ոչ Անգղիայի միա-
հեծան թագաւորն էր. ի՞նչպէս ուրիշն կարող էր անոր
մէջ հոգեւոր գաւառ մը սահմանել: Չերկընցընենք.
Օգոստինոս իր առաքելութիւնն առաւ Պետրոսի աթո-
ռէն, եւ անկից նաեւ ընդունեցաւ իշխանութիւն՝ ուրիշ
եպիսկոպոսաց թեմերը սահմանելու, անկից բղինեց իր
անոնց վրայ ունեցած ճոխութիւնը, եւ այն աթոռին
յանձնարարութեամբն իր յաջորդներն ալ նոյն իշխա-
նութիւնն իրմէ եաքը պահեցին: Այսպէս կանգնեցաւ
եկեղեցին Ալպիոնի մէջ, այն կղզին զանազան բաժին
բաժնուեցաւ, եւ ամէն մէկ բաժինն ինք Օգոստինոս
ոռողեց աւետարանին կենդանարար ջրովը՝ որուն աղ-

բիւրը Պետրոսի աթոռն է: Իբրեւ կենդանի անդամ՝
մասն եղաւ կենդանի մարմնոյ, որն որ արդէն դլսէն
կարգաւորուած ու պահպանուած ըլլալով՝ ինքն ալ
նոյն դլուխն ունեցաւ:

Աս դլուխն էր Ա. Պետրոս, որ գեռ իր յաջորդներուն մէջ կենդանի է: Այս այսպէս ըլլալով, ի՞նչ ընթացք կարծէք որ բռնած ըլլայ քաղաքական իշխանութիւնն այս ամենայն բաներուն մէջ: Հաւանեցաւ որ հոգեւոր իշխանութիւնը գործէ, աւելցուց անոր գործողութեանց վրայ քաղաքական ճոխութիւնն ու առանձնաշնորհութիւն: աշխարհական օրինաց հաստատութեամբ հաստատեց այն հոգեւոր հպատակաց բաժանմունքը, որն որ հոգեւոր իշխանութենէ սահմանուած էր: բայց ասիկայ ըրբաւ ոչ իր խելքին աղէկ երեւցածին պէս կամ իր ճոխութեամբը եւ ոչ ալ համարեցաւ մշակներ խրկել Աստուծոյ այգւոյն մէջ: Հոգտարաւ եւ պահպանեց քաղաքական իրաւաբանութիւնը խառն գատերու մէջ, որոնց մէջ հոգեւոր իրաւաբանութեան հետ միշտ միաբան կը գործէր: Բայց ոչ երբեք իրեն սեպհականեց հոգեւոր իրաւաբանութեան սկիզբ ըլլալ մը՝ հաւատոյ նիւթերու մէջ, ոչ իբրեւ գերագոյն գատաւոր եւ ոչ ուրիշ ինչ եւ իցէ անուամբ¹:

Օգոստինոս եպիփառոպոսին ունեցած իշխանութիւնն ուրիշ էր, Եղեկերպութեամբաւորինն՝ ուրիշ: ասիկայ Օգոստինոսին հոգեւոր որդին էր եւ անոր ժամանակաւոր տէրը: ինը դարձէն աւելի անեղծ պահուցաւ աս յարաբերութիւնը: եւ որովհեաեւ ասիկա քրիստոնէական հաւատոյ առաջին սկզբանց վրայ հիմնուած էր, մեզի ասիկայ միայն այլանդակ բան մը կ'երեւայ՝ որ հարկ կը տեսնէք նոյնը դարձեալ ցուցընելու, իբրեւթէ երբեք կարելի եղած ըլլայ ումանց ասիկայ տարակուսի տակ ձգելու: Իբն աս է՝ որ բովանդակ Անդղիա-

1 Ասիկա իմաստութեամբ ցու որ կը կոչուի “The appellate Jurisdiction of the Crown,” դին վերջին մատենագրութեան մէջ.

յւոց հին եկեղեցին աս յարաբերութեան վրայ հիմնուած էր: Օգոստինոս իր խաղաղական եւ աղօթանուէր կենացը հրաժարական ողջոյնը տալէն ետքը, կը հեռանար Հռոմանցի բյուրներուն վրայ կանգնուած սուրբ մենաստանէն, որուն սեամներուն, ո՛չ . . . որչափ Ալպիոնի պանդուխորք եւ քանի քանի գարեր այցելութեան կ'երթային ու կը համբուրէին:

Դեռ պարզ քահանայ մին էր՝ երբ որ առաքելութեամբ խրկուեցաւ Օգոստինոս առաքելոց իշխանէն, որպէս զի ինչպէս երբեմն իր շուքը հիւանդները կը բժշկէր, այսպէս անոր անձամբ հոն (Անդղիա) երթալովը, գերիները՝ որդւոյ, Անդղիացիք՝ հրեշտակի գարձնէ: Ահաւասիկ Գրիգոր քահանայապետին խօսքերը. ‘Ամէն բանի մէջ խոնարհութեամբ հնազանդ եղէք Օգոստինոսի ձեր առաջնորդին, զորն որ նաև ձեզի Աբրայ կը սահմանենք. զիանալով որ ձեզի ամէն կողմանէ օգտակար է ինչ որ անոր հրամանին համաձայն կատարելու ըլլաք: Ամենակարողն Աստուած պաշտպանէ զձեզ իր շնորհքովը. ինձի ալ ընէ այս շնորհքը՝ որ ձեր աշխատանաց պտուղը յաւխանական հայրենեաց մէջ տեսնեմ: Որպէս զի եթէ ձեզի հետ չեմ կրնար աշխատիլ, այսու ամենայնիւ մասնակից ըլլամ վարձուց հատուցման ուրախութեան, որովհետեւ ես ալ կը բաղձամ աշխատելու: Աստուած զձեզ, ամենասիրելի որդեակը, անարատ պահէ,¹:

Ա. Օգոստինոս վերջէն Ա. Գրիգորի հրամանաւեպիսկոպոս ձեռնադրուեցաւ Աիրդիլիսոս Առլի նախաւգահէն: Եւ աս մինակ բաւական էր ցուցընելու թէ ինչպէս իրարմէ տարբեր է իրաւարանութեան եւ կարգին ինդիրը: Ա ասն զի Ա իրդիլիսոս չունէր իշխանութիւն զօգոստինոս Անդղիա խրկելու. բացց իր հոգեւոր վերնագունէն հրաման ընդունելէն ետքը, կարող եղաւ տալ անոր այն իշխանութիւնները՝ որոնկը ձեռնադրութենէ կը բղինէն եւ որոնց գործածութեան համար Օ-

գոստինոս Ա . Գրիգորէն առաքելութիւնն ընդունած էր : Ա իրդիելոսին արդէն Ա . Գրիգոր՝ Պալլիոն շնորհած էր, այսինքն՝ զինքը ներկայացրնելու իշխանութիւնը Պաղեայի ամէն եպիսկոպոսներուն վրայ : “Որովհետեւ ամենուն յայտնի է, կը դրէր իրեն Ա . Գրիգոր, թէ ուսկից մոտած է Պաղեայի գաւառներուն մէջ սուրբ հաւատքը . ուստի երբ որ քու եղբայրութիւնդ առաքելական աթոռին հին սովորութեան կը բողոքէ, ուրիշ բան չ'ըներ, բայց եթէ բարի որդւոյ մը պէս՝ իր մօրը զիրկը կը վագէ : . . . Ի՞այց եւ այնպէս հին սովորութեան համաձայն Ըստուծոյ աղդմամբը քու եղբայրութեանդ կը յանձնենք որ մեր աղնուականադոյն որդւոյն Քիլդերերդի թագաւորութեան երկիրներուն մէջ ամէն եկեղեցեաց վրայ մեր տեղը հոգ ու իննամ ունենաս,,¹ : Եշւ այսպէս նոյն իշխանութիւնը՝ որ տուաւ Ըուլի եպիսկոպոսին ճոխութիւն մը Պաղեայի բոլոր եպիսկոպոսներուն վրայ, նաեւ զԸնդդիա եւ անոր ապագայ եպիսկոպոսներն ալ Օգոստինոսին ձեռքն յանձնեց : Ուրիշ թղթով մ'ալ Ա . Գրիգոր Օգոստինոսին իշխանութիւն կու տայ երկու իրամեծ զատ գաւառներ սահմանելու, իր սեպհականն ու Խօրդի գաւառը, երկուքն ալ իրենց եպիսկոպոսներովլը, եւ կ'ուղէ որ ինք Օգոստինոս Պատուծոյ Տեառն մերոյ հրամանաւ բռվանդակ Իրիսանիայի եպիսկոպոսներն իրեն հպատակ ունենայ,,² :

Դարձեալ Ա . Օգոստինոսի հարցման պատասխան տալով՝ ուրիշ տեղ մ'ալ կը զրուցէ . “Մենք քեզ ճոխութիւն մը չենք տար Պաղեայի եպիսկոպոսներուն վրայ . . . : Ի՞այց քու եղբայրութեանդ հոգաբարձութեան կը յանձնենք ամէն Բրիտանիեան եպիսկոպոսները,,³ :

Այսպէս անդղիական նուիրապետութիւնը Ա . Գրիգորի ջանքովլը կանգնեցաւ . եւ մետրապոլուտական

1 Ա . Գրիգ . Թ.Ղ . Գ.Ք . Ե . 53 :

2 Ա . Գրիգ . Թ.Ղ . Գ.Ք . Ժ.Ա . 65 :

3 Անդ . 64 :

եկեղեցիներն իրմէ զրուեցան եւ իրմէ հաստատուեցան .
եւ Ա . Օգոստինոսի ամէն յաջորդները նորէն Ա . Գրիգորի
գորի յաջորդներէն առաջին առաքելութեան ու իրաւաբանութեան շարունակութիւնը կ'ընդունեին :

Բառինիփակիոս Ե . 622ին Յուստոս Կ . աղքեալիս
կոպոսին կը զրեր . “Քաց ասկից՝ թուղթս րերողին
ձեռքովը խրկեցինք ձեր եղացրութեան Պալլիոն . .
շնորհելով ձեզի միանգամայն եպիսկոպոսներու հանդիսական ձեռնազրութեան իշխանութիւնը, ուր որ պատշաճ յարմարութիւնը կը պահանջէն,”¹ :

Մնորիոս Քահանայապետը Եղուին թագաւորին
խնդրելովը Գրենդըռապրիի ու Խորդի երկու աղքեալիսկու-
տոսներուն Պալլիոն խրկեց՝ իշխանութիւն տալով ի-
րենց որ եթէ իրենց մէջէն մէկը մեռնելու ըլլայ, կեն-
դանի մնացողը կարող ըլլայ մեռնողին տեղ ուրիշ մը
ձեռնազրել : “Ինք պէտք է որ աս մեր յանձնարարական
իշխանութեամբ՝ որ կու տանք, անոր տեղն ուրիշ ե-
պիսկոպոս մը դնէ : Աս շնորհքն ընելու շարժեցանք թէ
ի սիրոյ՝ որ զմեղ ձեզի հետ կը կապէ, եւ թէ այնչափ
դաւառներու ընդարձակութեան համար, որոնք, ինչ-
պէս ամենուն յայտնի է, զմեղ ձեզմէ այնչափ միջոցով
կ'անջրապետեն,”² : Այս Քահանայապետը 626ին կը զրեր
Ոնորիոս աղքեալիսկոպոսին, “Ալ խնդրեք որ ձեր աթո-
ռին ճոխութիւնը հաստատուի մեր ճոխութեամբն ու
տուչութեամբը : Ասոր համար ըստ հին սովորութեան
զորն որ ձեր եկեղեցին բարեյիշատակ Ա . Օգոստինոսի
ձեր նախորդին ժամանակէն ի վեր ունեցած է, մնք
ալ երանելոյն Պետրոսի առաքելոց իշխանին ճոխու-
թեամբը” կը շնորհենք ձեզի Մնորիոս եպիսկոպոսիդ, եւ
ձեր ամէն յաջորդներուն մշտնջնաւոր նախագահու-
թիւն Ռիտանիայի ամէն եկեղեցիներուն վրայ : Աւստի
հրաման տուինք որ Անդղեայի ամէն եկեղեցիներն ու
դաւառները ձեր իրաւաբանութեան հպատակ ըլլան,
եւ մետրապոլտական աթոռը, աղքեալիսկոպոսութեան

1 Մանսի, Ժ . 550 :

2 Մանսի, Ժ . 680, 583 :

սպատիւն ու Ենգղեացւոց ժողովրդեան բոլոր եկեղեցիներուն զլուխը ասկից ետքը ի մշտնջենաւորս Գենղըրպրարի քաղքին մէջ հաստատուն մնայ, ^{1:} Եւ կ'ազաէէ զԵստուած որ մշտնջենաւոր անխախտութեամբ ասրանս հաստատէ . “Ճետեւելով, կ'ըսէ, ձեր վարդապետին ու գլխոյն Ա. Գրիգորի կանոններուն, :

Ա. իտաղիանոս 637ին Թէ՛ոդորոս արքեպիսկոպոսին կը զրէր . “Գիտենկը որ կը բաղձաք ձեր հպատակեալթեմին հաստատուիլը, որովհետեւ ամէն բանի մէջ մեր առաքելական ճոխութենէն տրուած առանձնաշնորհութիւններով կը բաղձաք պայծառանալ : Ասոր համար պատշաճ համարեցանք ձեր զգօն եւ արթուն սրբութեան յանձնել Երիտաննեան կղզւոյն բովանդակ եւ կեղեցինները : Աւստի եւ երաննելոյն Պետրոսի առաքելոց իշխանին ճոխութեամբը, որուն Տէրն մեր կապելու եւ արձակելու իշխանութիւն չնորհեց, մենք՝ որ մեր արձանաւորութենէն գուրս՝ նոյն իսկ երկնից արքայութեան բանապիններն ունեցող երաննելոյն Պետրոսի տեղը կը բռննենք, կը չնորհենք ձեզի՝ Թէ՛ոդորոս եպիսկոպոսիդ եւ ձեր յաջորդներուն, այն ամէն բան՝ որն որ հնուցմէ տրուած է, ասկից ետեւ առանց նուազութեան մը միշտ պահելու այդ ձեր Գենղըրպրիի մետրապոլական աթոռին վրայ, ^{2:}

Ա. յոււ ամենայնիւ աս իշխանութիւնները կրնայ ետ առնել կամ փոփոխել անիկայ՝ որն որ տուած է : **Ա.** ասն զի կը գաննենք որ 795ին Աբնուլիոս Աերկիայի թագաւորը Լեւոն Գ. Քահանայապետին զրած ու խնդրած ըլլալով, որ նորէն ետ դարձուի Գենղըրպրարիի գաւառախն ան մասը, զորն որ Ազրիանոս Քահանայապետն Ափիա թագաւորին աղաջանիքովը՝ արքեպիսկոպոսական գաւառը մը կանդնած էր Լիչիլտի համար, այս իր խնդիրքը կատարուեցաւ : Ո՞ի եւ նոյն աւեն Ենգղեայի բոլոր եպիսկոպոսներն աղաջանիք կը խրկէին գերազոյն Քահանայապետին՝ նորէն ընդունելու

1 Մանափ, Ժ. 580 :

2 Մանափ, Ե. 24 :

սցն առանձնաշնորհութիւնը, որն որ ժամանակին խռովութեանց պատճառաւ խափանուած էր, այս ինքն թէ մէկ արքեպիսկոպոս մը կարող ըլլայ ուրիշն յաջորդը ձեռնազբել, եւ թէ նաև կարել ըլլայ Պալմիոնն ալ առանց Հռոմ երթալու ընդունել¹: Յամին 1072 մէծ ինդիր մ' լսւ, երբոր Թօսվան Առորդի արքեպիսկոպոսն ուրացաւ Գևենդըրապրիի նախագահութիւնն իր աթոռին վրայ: Եւ այսպէս Ազեքսանդր քահանայապետին հրամանաւը Ուխնդոն ժողովք մը գումարուեցաւ, որպէս զե վախճան տրուի աս գործքին, եւ Լանֆրանդ արքեպիսկոպոսը կը ծանուցանելը քահանայապետին թէ իր բովանդակ Անդղեայի վրայ ունեցած նախագահութեան փաստերը յայտնի եւ ամենապայծառ են. “Ինչու որ, կըսէ բառ առ բառ, իրեւ ամենազօր ամբութիւն մը եւ վաւերական նեցուկ մը՝ բովանդակ խրնդացն մէջ յառաջ բերուեցան այն առանձնաշնորհութիւններն ու զրուածները, զորոնք ձեր նախորդները Գրիգոր, Տանիփակիոս, Ոնորիոս, Վիտաղիսանոս, Աերգիոս, Գրիգոր եւ վերջապէս Լեւոն, Գևենդըրապրիի եկեղեցւոյն առաջնորդներուն, Անդղեայի թագաւորներուն եւ ուրիշներուն այլեւայլ ատեն՝ այլեւայլ պատճառներու համար տուին կամ փոխազրեցին,²:

Եւ որովհետեւ նոյն արքեպիսկոպոսին նախագահութիւնը բովանդակ Անդղեայի վրայ կը տարածէր, եւ եպիսկոպոսաց ձեռնազբութիւնն ու ժողովոց գումարումն ալ կը պարունակէր, երբոր կը ցուցուի թէ աս առանձնաշնորհութիւնն իրեն տրուած ու ապահովցուած էր Քահանայապետին ճոխութեամբը, անովմանգամայն յայտնի կը ցուցուի թէ բոլոր անդղեական եկեղեցւոյն առաքելութիւնն ու իրաւաբանութիւնը միշտ եւ հանապազ Պետրոսի աթոռէն կը յառաջանար: Ուստի եւ ով որ ըլլայ զեպիսկոպոսներն անուանողն ու ընտրողը, այն իշխանութիւնը՝ որ մասնաւոր անձ մը կը գնէր մասնաւոր թեմ մը կառավազմելու, անընդմիջա-

սղէս կամ ընդմիջապէս Պետրոսի աթոռէն առաջ կու զար, այս ինքն՝ ան աթոռէն, որն որ մշտնջենարուխ աղբիւր է առաքելութեան ու հոգեւոր իրաւարանութեան։ ‘Եախաղահութիւնները՝ զորոնք ինքն հաստատած էր, ինքն ալ հաստատուն կը բռնէր, եւ որն որ սկզբնարար Ա. Պետրոսի ճոխութեան հաղորդակցութիւն մըն էր, (ինչու որ միայն իրմէ կը բղխէ մէկ եսպիս կոպոսին՝ մէկակին վրայ ունեցած գերազունութիւնը,) անիկայ ամէն տեղ հաստատուն կը մնար՝ եթէ Ա. Պետրոսի հետ միացած ըլլար։’

Ավ որ հոգեւոր իրաւարանութեան աղբիւրն է, հարկաւորապէս նաեւ վարդապետութեան գերազոյն դատաւորն է։ Մանաւանդ որ Պետրոսի աթոռին որպիսութիւնը բովանդակ եկեղեցւոյ մէջ, Գենդըքալքրիի աթոռին հիմնարկութենէն շատ գարեր յառաջ, յայտնի իսկ կը ցուցընէ որ ան Գենդըքալքրիի աթոռն իր գոյութիւնն առնելէն ետեւ՝ ի հարկէ պէտք է միշտ եկեղեցւոյ մէկ գաւառն ըլլալ եւ միանգամացն հպատակ Պետրոսի աթոռին։ Եթէ եկեղեցւոյ որ եւ իցէ գաւառը կարող ըլլար իր սեպհական ճոխութեամբն ու ինքնազգութիւն հաւատոյ մէկ մասին վրայ ալ վճիռ տալ, ասոր ամենափոքր չար հետեւանքը կը լսար նոյն գաւառին՝ եկեղեցւոյ մնացած մարմնէն բաժնուիլը։ Ա ասն զի ի՞նչ բան կինայ արդեօք հաւատոյ միութիւնը սպահանել եթէ հասարակաց գլխոյ մը չհպատակուի։ ‘Այս ինքն Աստուած՝ եւ ոչ տասուերկու անհատ անձինքներու ընկերութեան մէջ այնպիսի եղանակաւ ուղեց զործել։ Եւ ի՞նչպէս կինայ ըլլալ մէկ եսպիսկոպոսութիւն մը, որուն մէկ մասը իւրաքանչիւրք բռնած ըլլան՝ առանց բոլորին բաժանմանն, երբ որ նոյն եպիսկոպոսութեան համար չկայ օրէնք մը՝ որ յենած ըլլայ այնպիսի ճոխութեան վրայ, որն որ իրեն բնածին է, ինչպէս կը ծանուցանէ նոյն սուրբ Հայոքը, որ աս գաղափարը կուտայ եպիսկոպոսութեան վրայ։’ Պիութիւնն ամրող սպահուած էր իր աղբերականց մէջ,։’

Ի՞սաց ասկից՝ զործոց վրայ անցնինք : Խնը գարեն աւելի Պիետոսի աթոռն աս աղջին մէջ գերագոյն եւ կեղեցական ատեանն եղաւ, եւ հաւատոց խնդիրները կընային անոր առջեւը դրուիլ իրեւ վերին եւ գերագոյն ատեան բողոքման : Խնըհարիւր վաթսուն տարւան միջոյին մէջ, վաթսունուինն աղքեպիսկոպոսունք Ա . Օգոստինոսի աթոռին վրայ Գևեղըրապրիի մէջ նստեցան, նոյն իսկ անոր հրամանաւն ու ճոխութեամբը, որն որ յառաջազոյն զօգոստինոս խրկած էր :

Ի՞սաց որ ճոխութեամբ եօթանասներորդ եպիսկոպոսը նոյն աթոռն անցաւ : Ով տուաւ Իսարգեր վարդապետին ոչ թէ սուրբ կարգերը, ոչ թէ եպիսկոպոսական նկապագիրը, այլ առաւելունիւն գործածելու անանկ իշխանութիւններ՝ որոնք Գևեղըրապրիի աղքեպիսկոպոսական աթոռին նկարագրին հետ միացած են . եւ ով տուաւ ճոխութիւն մը Նախադահութեան իշխանութիւնները գործածելու Գևեղըրապրիի գաւառին մէջ : Աւրիշ բան չիկրնար պատասխանութիլ, բայց եթէ Եղիսարեթ թագուհին էր, որ թէ նոյն առաքելութիւնն ու թէ նոյն ճոխութիւնն անոր տուաւ կամ գոնէ, համարեցաւ թէ կու տայ :

Յիշենք պարզապէս պատմական գէպքերը : Եղիսարեթ թագուհին աթոռը նստած ատեն տեսաւ որ խնըհարիւր եօթանասուն տարւընէ վեր հռոմէական աթոռին եւ Ընդդեմի եկեղեցւոյն մէջ հաստատուած հին յարաբերութիւնը նորոգուած էր իր քրոջը ձեռքով՝ հօրն ու եղբօրը կողմանէ պատճառած խռովութիւններէն եաքը : Աս յարաբերութիւնը երկու գլխաւոր զըմիններու վրայ էր, այս ինքն թէ միշտ Քահանայապեսն է՝ որ եպիսկոպոսները կը դնէ, եւ թէ ինքն է գերագոյն եկեղեցական գատաւոր : Եղիսարեթ խորհրդանոցին ձեռքով վճիռ մը հանեց, որով Քահանայապեսն աս երկու իշխանութենէն ալ կը զրկուէր : Եւ աս վճիռն ընդունուեցաւ, թէպէտ եւ եպիսկոպոսը, իրենց ժողովքն ու երկու համալսարանք ընդ-

դէմ բողոքեցին։ Ծայց Եղիսաբեթ ասով մինարկ գոհ չեղաւ։ Աս երկու իշխանութիւններն ով պիտի առներ։ Հարկ էր որ մէկու մը վրայ դանուելին։ Եղիսաբեթ կը տենչար իր թագն ասոնցմով շքեղացընել։ ուսաի եւ յափշտակեց Քահանայապետէն, որպէս զի իր զլսոյն վրայ Քահանայապետական երեքպատկեան թագ մը շնիւ։ Ասով ինք զինքը եկեղեցական գերագոյն գատաւոր դրաւ, եւ հրատարակեց որ ամենայն բողոքներ՝ որոնք մինչեւ նոյն ատեն արքեպիսկոպոսական պալատէն։ Քահանայապետին առջեւը կ'ելլէին, անկից ետքը աշխարհական թագին առջեւն ելլէն։

Հարկ չկայ աս նիւթին վրայ ասկից աւելի մաքերնիս յայտնել, վասն զի վրան շատ ժամանակ չանցաւ թագաւորութեան ամէն ատեանները հաստատեցին որ աս իշխանութիւնը թագին վրայ է։ Եւ նոյն վարդապետութեան համաձայն՝ Դրիտանիայի մեծափառ թագուհին՝ եկեղեցական դատաւորութեան գերագոյն ճոխութիւնը գործածելով, ոընչացուց անդիմական արքեպիսկոպոսին ատեանին վճիռը, եւ ինք վճռեց թէ աս եկեղեցւոյն կղերը իւրաքանչիւր ոք ինչպէս կ'ուզէ, ինչպէս իրեն ազէկ կ'երեւայ՝ կրնայ քարոզել ու սորվեցընել աս երկուքին մէկը, որն որ կ'ուզէ, այսինքն կամ սորվեցընել թէ տղաք սուրբ միրատութեամբ Աստուծմէ կը վերանորոգին եւ կամ վարդապետել թէ նոյն վարդապետութիւնը՝ “Հոգեսապան հերետիկոսութիւն է,,։ Եւ որպէս զի ազատութիւնն աւելի եւս կատարելագործուի, այս մեր օրերը մի եւ նոյն եկեղեցականը՝ կրնայ միրատութեան սուրբ աւազանին քով ու միրատութեան արարողութեան բառերն արտարերած ատեն, յայտնել իր հաւատքը իրբեւ անսացող առաջին կարծեաց, իսկ բեմին (ամպիսնին) վրայ պարտաւորել ունկնդիրները՝ որ երկրորդ կարծեաց հաւատան։

Յափշտակուեցաւ միանգամայն եպիսկոպոս գնելու իշխանութիւնը, կ'ուզենք ըսել նոր սկիզբ մը դրուեցաւ առաքելութեան եւ իրաւարանութեան։ վասն զի ան

ժամանակուընէ վեր անգղիական եկեղեցւոյն ամէն մէկ եպիսկոպոսը միշտ եւ միայն թագաւորական ծոխութեան հրամանաւ կամ յանձնարարութեամբ հաստատուած դրուած է։ Ասոր վրայ մէկը խորհրդով կը դրէ։ “Հոգեւոր ծոխութեան ցանկացող եւ հետամուտ իշխանները՝ երբեք չյանգղնեցան իրենց ձեռօք մինչեւ խորաններու վրայ ալ իշխել, աղեկ ճանչնարով որ ասով այլանգակութիւնն աւելի չարագոյն կը լսոր՝ քան թէ սրբազդութիւնը։ Այսու ամենայնիւ անընդունակ ըլլարով ուղղակի կրօնի սկիզբ եւ կանոն համարուելու եւ ընդունելի ըլլարու, կը ջանան եւ հետամուտ եղած են տիրապետելու քահանայական գնդի կամ մարմնոյ մը միջնորդութեամբ, որն որ իրենց կամացը գերի եղած է։ Եւ աշաւասիկ կը տեսնուին քահանայապետներ՝ առանց առաքելութեան, վաճառականներ նոյն ծշմարտութեան՝ որմէ իրենց ժողովութեան այնչափ կը ծախեն, որչափ որ բաւական կը համարին քաղաքական ապստամբութիւնները դադրեցընելու։ Իրենք են՝ որ Քրիստոսի արիւնը գործիք մ'ըրած են բարոյական ծառայութեան եւ քաղաքական տնտեսութիւններու, մինչեւ որ գայ այն օրը, որուն մէջ սոսկալի արկածներով սորվին թէ ամենէն չարագոյն յանցանկն՝ որ իշխանութիւն մը կրնայ գործել իր ու մարդկային ընկերութեան մեծ վեստովը, նոյն իսկ այն խառնուրդն է՝ որով բանգղակ կրօնը կ'եղծանի, ¹։

Իսպակեր եպիսկոպոս դրուեցաւ չորս անվիճակ եւ պիտակուններէ, որոնք ամեննեւին իշխանութիւն չունին Գեհնդրբապրիի աթոռին առաքելութիւնն անոր տալու։ Իսպակ իրենք յայտնապէս զրուցեցին թէ Եղեսարեթ թագուհւոյն մասնաւոր յանձնարարութեամբն աս բանս կ'ընեն։

Իսպակ յուցընելու համար թէ ինչպէս այս առաքելութեան եւ հոգեւոր իրաւարանութեան աղքիւրը թագաւորական իշխանութիւնէ ըղիւել տալ կ'ուղեին, բա-

ւական է, միայն միտ դնել այն օրինաց՝ որն որ կը վճռէր
որ եթէ աղքեպիսկոպոս մը սահմանուած ատենուան
մէջ չ'ուզեր համաձայնիլ թագաւորական հրամանին՝
որ կը պատոսիրէ եպիսկոպոս մը սահմանել, (ո՞ն ո՞ն Ե-
րեւան բարեւուն մէջ Երեւեւ վեր պատուակած, թէպէտ Հոտիկ
եւ Աէմբարդն եպիսկոպոսութեան տուչութիւնն առնող
անձնիքներէն էին.) թագաւորական իշխանութիւնը
կրնայ գաւառին մէջ որ եւ իցէ եպիսկոպոսին յանձնել
որ իր հրամանը կատարէ, եւ այսպէս ինք զինքը վերին
կառավար կը կարդէր աղքեպիսկոպոսի առանձին եւ
յատուկ ճոխութեան վրայ:

Իաց ասկից՝ գաղթականութեանց եպիսկոպոսներ-
րուն արուած հրամանագիրները յայտնի խօսքերով կը
հրատարակեն թէ եպիսկոպոսական իրաւաբանութիւնը
նոյն հրամանագիրներուն զօրութեամբ կանգնուած թե-
մերը կառավարելու համար իրենց արուած են թագա-
ւորական իշխանութենէն. որն որ չէ թէ միայն կը շնոր-
հէ ասանկ իրաւաբանութիւն մը, այլ նաեւ արուածն
ալ ետ կ'առնէ: Աս իշխանութեան մէկ նորագոյն յի-
շատակարանը ձեռքերնիս է: “Թագուհին հաճեցաւ
միացեալ տէրութեանց մեծ կնքով կնքուած հրամա-
նագրով՝ Գուիպերի եպիսկոպոսութիւնը նորոգել, եւ
անանկ արամագրել որ աս թեմը մնակ Գուիպերի,
թրի Ալիվրսի եւ Կէսփի վիճակները պարունակէ, եւ
կոչուի Գուիպերի եպիսկոպոսութիւն: Դարձեալ մե-
ծափառ թագուհին հաճեցաւ անուանել եւ ընտրել
զմեծարգոյ Հովիւն ի Տէր զԳէորգ Յովանիատ
Մաւրիէն աստուածաբանութեան ուսուցիչը՝ որն որ
յառաջադրոյն Մանրէալ Եպիսկոպոս էր, Գուիպերի եպիսկո-
պոս: Մեծափառ թագուհին ասկից զատ հաճեցաւ
Գուիպերի հին թեմին այն մասին վրայ՝ որ Մոնրէալի
շընանակը կը պարունակէ, հաստատել եպիսկոպոսական
աթոռ մը, որն որ պիտի կոչուի Մոնրէալի եպիսկոպո-
սութիւն, եւ անուանեց ու ընտրեց զՓրամնկիսկոս Գուլ-
ֆորտ՝ աստուածաբանութեան ուսուցիչը, որ եպիսկո-

պոսութեան կարգ ու ձեռնադրութիւն առնէ Մոն-
րէալի աթոռին համար,,¹:

Ա. գործքին մէջ արքեպիսկոպոսին այս միայն կը
մնայ որ կը պարտաւորի որոշուած անձը ձեռնազրել
ընդ պատժովք ինչքերն յարքունիս զրաւուելու եւ
բանտ մտնելու եւ ինք արքեպիսկոպոս ոչ նէմ եւ ոչ
ուստի կը պայ ձեռնադրուողին:

Ա'. Ճափութիւննը իր քահանայապետական
ճոխութիւնը գործածելով՝ մետրապոլիսներու բազ-
մութիւն մ'ալ ընտրեց, ինչպէս Կալկաթայի մետրա-
պոլիսը՝ որուն հպատակ կարդեց բոլոր Հնդկաստան, եւ
Սինհի մետրապոլիսը՝ որուն իշխանութեան տակ
ձգեց Աւստրալիա, Վան Տիէմենի երկիրը եւ Վոր Օն-
լանդիան: Բայց հոստեղս հարկ է միտ դնել եւ երկու
բան ալ աղէկ զանազանելու է:

Ա'. Թէ մէկը եպիսկոպոսութեան առաջարկելու
եւ ընտրելու իշխանութիւնը բոլորովին տարբեր է եպիս-
կոպոս դնելու կամ հաստատելու իշխանութենէն. վասն
զի երկրորդը հոգեւոր կառավարութեան տուչութիւնը
մէկուեղ կը պարունակէ: Ենուաննելու կամ առաջարկե-
լու առանձնաշնորհութիւններն իրաւցընէ կրնան տրուիլ
եւ իրօք ալ երբեմն արուած են աշխարհական իշխա-
նութեան՝ սուրբ աթոռին չնորհելովը. իսկ մէկալ իշ-
խանութիւնը չիկրնար ուրիշ կողմանէ բղլսել՝ բայց եթէ
հոգեւոր աղքիւրէ:

Ա'. Քաղաքական իշխանութիւնը կրնայ, երբոր
իրեն հաճոյ կ'երեւայ, իր օրէնքներովն ալ հաստատու-
թիւն տալ հոգեւոր իշխանութենէ որոշուած թեմե-
րուն, որպէս զի քաղաքական զօրութիւն մ'ալ աւելնայ
եպիսկոպոսներուն հոգեւոր գործոց վրայ, որոնք հոգե-
ւոր իշխանութենէն միայն իրենց տուչութիւնը կը ճանչ-
նան: Բայց Ենդղիայի մէջ բաներն ուրիշ կերպ են.
վասն զի հոն եպիսկոպոսական թեմ մը կը կերպաւո-
րուի, կը կանգնուի, նորէն կը բաժնուի եւ կը փոփո-

1 Լբագիր Լուստոնի:

իտւի՝ ինչպէս որ միայն քաղաքական իշխանութիւնը կ'ուզէ: «Եոյն իսկ հոգեւոր իրաւաբանութիւնը՝ զորն որ եպիսկոպոս մ'իր հօտին վրայ ունի, կը փոխադրուի իր հօտին մէկ մասին նկատմամբ՝ ուրիշ եպիսկոպոսի մը, եւ աս ամէն փոփոխութեան մէջ եպիսկոպոսը պարզապէս չէլոք կը մնայ:

Ուստի եւ պատահեցաւ որ առանձին եպիսկոպոսներ, որոնք Գենդըրապրօիի գաւառին կը վերաբերէին՝ իրեւ անոր հպատակները, յանկարծ առանց ամենեւին նոյն աթոռին զիսութեան միջին մետրապոլիտի մը հպատակ դրուեցան: Արդ բովանդակ անդղիական «Եորոգութիւնն ըստ գոյացութեան աս երկու ծխնիներու վրայ կը պտրտի, թէ քաղաքական իշխանութիւնը հոգեւոր առաքելութեան եւ իրաւաբանութեան սկիզբն եղած է, եւ ասով՝ նաեւ եկեղեցական նիւթերու մէջ գերագոյն դատաւոր է: Ասոր համար որոնք որ աս երկու նիւթերուն փոխութը կ'ուզեն, ուրիշ բառերով կը խնդրեն որ նոյն իսկ «Եորոգութիւնը քակէ քայքայէ եղած չարիքը, եւ այսպէս կաթողիկէ միութեան դառնայ:

Հստուած տայ՝ որ ասոնց ձայնը լսելի ըլլայ. բայց նշանները շատ քիչ են: Ի վերայ այսր ամենայնի եթէ այս ամենայն՝ որ մինչեւ հիմակ առջի հինգ հատուածներուն մէջ յայտնապէս մեկնուեցաւ, յայտնի կը ցուցընեն թէ գլխաւորաբար աս երկու նիւթերուն վրայ կը կայանայ Քահանայապետական Ճոխութիւնը, այսպէս նաեւ յայտնի եւ գործքով հաստատուած է որ Եղիսաբեթ ուրիշ եղանակաւ իրեն չկրցաւ առնուլ այս գլխաւորութիւնը՝ բայց եթէ յափշտակութեամբ: Եսկից կը հետեւի ուրեմն որ աշխարհական իշխանը Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ խորհուրդներն աս կամ ան տեղոյ շրջանակին մէջ մատակարարել տալու իշխանութիւնն ալ իրեն կը սեպհականէ, եւ երկինից արքայութեան բանալիներն ու կապելու եւ արձակելու իշխանութիւնն ալ իրմէ պէտք է որ աւանդուին: Ո՞իթէ 18 գարերուն մէջ կրնայ արդեօք գտնուիլ Քրիստոնէութեան

դէմ ասկից տուելիք անազորոյն ու վեասակար հերետիկա-
սութիւնն մը . աս է որ Աստուծոյ եկեղեցին ի սիրան վե-
րաւորելու կը ջանայ :

Վնգղիական եկեղեցին ուրիշ անգամ՝ ալ մեղա-
դրուած է ծնունդ ու գերի տէրութեան ըլլալուն հա-
մար : Ճշմարիտ է աս համարումը, բայց յորում է յան-
ցանքը : Յայտնի է որ անդղիական եկեղեցին չըսուիր
ծնունդ ու գերի տէրութեան՝ ասոր համար որ տէրու-
թեան պաշտպանելովը հաստատուած է, որ իր եպիս-
կոպոսներն աղքունիքն անուանած են ու խորհրդանո-
ցին մէջ կը նստին եւ անոնց դորձքերը քաղաքական
արժեք ունին, որ իր կղերին անդամները քաղաքական
պաշտօն ունին . վասն զի ասոնք ամէնն ալ կրնան ան-
վեսա, ուղիղ ու նաեւ օգտակար բաներ ըլլալ : Հապա-
խնք գերի կը լսայ տէրութեան՝ երբ որ կը վարդապետէ-
թէ իր առաքելութեան ու հոգեւոր իրաւաբանութեան
սկիզբն ու հաւատոյ վարդապետութեան նիւթերու մէջ
իր գերագոյն դատաստանը՝ քաղաքական իշխանութեան
ձեռքը փոխադրուած է : Եյս ամենայն աղէկ խմանարու
համար նորէն Խղիարեթէն սկսինք : Ինք ձեռքն ունե-
նալով աս քաղաքական օրինաց զէնքը, որն որ Ան-
գղիայի նկատմամբ՝ Հռոմէական աթոռին առաքելու-
թիւն տալու եւ եպիսկոպոսութեան տուչութիւնն ա-
ւանդելու գերագոյն իշխանութիւնը կը շիջուցանէր,
այս երկու իշխանութիւններն ալ թագաւորական գա-
հին յափշտակելով, որպէս զի զասոնք միշտ իրեն պա-
հէ երդում ընելու հրաման առւալ եւ ուղեց որ երդ-
ման ձեւն ալ ան ատենուան եպիսկոպոսներուն առ-
ջեւը դրուի : Են ատենները նախագահական աթոռն
որք մնացած էր, եւ միայն 16 եպիսկոպոսունք գեռ-
կենդանի էին : Ասոնցմէ 15ը յանձն չառին խորսակելու
այն օղը՝ որով իրենց աթոռները 960 տարիէ՝ Տրիտո-
նեան եկեղեցւոյն սկզբէն վեր՝ Հռոմայ եկեղեցւոյն հետ
միացած էին, եւ աս երկու իշխանութիւններուն՝ ար-
քունական թաղին վրայ փոխադրուիլն ալ չուղեցին . եւ

ասոր համար օրինաց զօրութեամբ աթոռներնէն մերժուեցան : Միայն Կանատավի Ք. իշխան եպիսկոպոսը հաճեցաւ աս պայմաններն ընդունել եւ այսպէս աթոռը պահել, իր սեղանին մեծ մասը պալատականաց առջեւը դնելով : Եյսու ամենայնիւ ոչ նոր Կախաղահին հաստատութեան եւ ոչ ալ անոր ձեռնադրութեան մէջ մաս ունեցաւ :

Ա հաւասարիկ աս եղանակաւ հին եպիսկոպոսութիւնը՝ որն որ իր յաջորդութիւնը՝ Ա. Օգոստինոսէն, եւ առաքելութիւնը՝ Ա. Պետրոսէն ունէր, յրուեցաւ քայքայեցաւ աքսորներով, բանտարկութիւններով եւ տառապանքներով : Այս եպիսկոպոսութիւնը՝ որն որ զրեթէ հազար տարի զԸնդդիա կրթած էր քաղաքականութեան մէջ, մշակած եւ բիւր եղանակաւ երջանիկ ըրած էր, եւ որով նաեւ Անդրիա քրիստոնէական մեծ մարմանոյն անդամ եղած էր, ոչընչացաւ : Եւ անոր տեղն ելաւ նոր եպիսկոպոսութիւն մը՝ որուն առաքելութիւնը թագուհին յառաջ կու դար, եւ ամէն բան՝ միշտ կը կախուէր Անդրիայի արքունական թագէն, որուն վրայ միանգամայն իր վարդապետութեան գերագոյն ատեանը կը զրուի : Եյս է իր ծագումն եւ այս՝ իր սկիզբը, որուն վրայ հիմնուած է հոգեւոր իշխանութեան՝ քաղաքականին հպատակ ըլլալը՝ հոգեւոր, հաւատոյ եւ բարուց նիւթերու մէջ : Եթէղըն մարդկային բանի մը դարձնելու զանացին . յանդզնեցան աս բանս փորձելու, եւ յաջողցուցին :

Խակ ես՝ որովհեաեւ այնչափ բազմամեայ նեղութիւններէն, մտածութիւններէն, քննութիւններէն եւ սպօթքներէն եպիսկոպութիւն Աստուծոյ զիթութեամբն աստուածային լոյսը սրտիս զարկաւ, ուրիշ բան չեմ ըսեր՝ բայց եթէ աս որ — լուելս՝ ծածկել պիտօր համարուէր իմ ամենասասատիկ համոզումն, որն որ ոչ այնպէս շուտով ստացուած է եւ ոչ ալ առանց ծանր նեղութիւններու աւելցած :

Ով որ կարծէ թէ այսպիսի եկեղեցւոյ, այս-

պիսի եպիսկոպոսութեան վրայ վստահ կընայ ըլլալ եւ
աս տեսակ կրօնի մէջ իր հոգին կընայ փրկել, երթայ
փաթթուի անոր, անոր գութ ունենայ, ի նպաստ անոր
զրէ, անոր կողմը պատերազմի, անոր ձեռքը յանձնէ իր
հոգին։ Բայց ասոր ներհակ իմ պարտականութիւնս՝
որ ունիմ ամենակարող Աստուծոյ եւ իմ հոգւոյս
յաւիտենական փրկութեան, կը պարտաւորեն եւ կը
ստիպեն զիս՝ խօսքով, զրուածով եւ զորձքով յայ-
տնել իմ հաւատքս՝ որ կը դաւանիմ, թէ անգղիտական
եկեղեցին հանգիստոր խարէութիւն մըն է, եւ այնչափ
առաւել վտանգաւոր է հոգւոյ, եւ առանձինն այնպիսի
հոգիներու՝ որոնք յօժարամութեան եւ հնազանդու-
թեան զգածմունք ունին, այնպիսի հոգիներու՝ որոնք
կը կարծեն թէ ‘Ղն մէկ մարմին եւ մէկ հոգի,, ցորչափ
որ կը պնդէ նոյն եկեղեցին թէ կաթողիկէ մարմնոյ մէկ
մասը կը կացուցանէ, թէպէտ եւ ինք՝ զինքն անոր հետ
կապող էական կապերը քակեց, եւ թէ ունի նոյն հո-
գեւոր իշխանութիւնները՝ զորոնք յափշտակելէն ու իր
քմացը համաձայն նորոգելէն կամ կարկատելէն ուրիշ
բան ըրած չէ։

ՀԱՏՈՒՄԾ Է.

Սբինյան Պետքոսէ Քւեստորութիւնն է - Շատառորդուն գերաժունութիւնն
որդիւնները :

Արրօյն Պիետրասի եւ իր յաջորդներուն զլիսաւու-
րութիւննը, որ Աստուծմէ հաստատուեցաւ իր եկեղե-
ցւոյն մէջ ի մշտնջենաւորս տեւելու համար, Հաւատոյ
եւ Հաղորդակցութեան միութիւնը պահպանելու հա-
մար դրուած է : Իսայց աս զլիսաւորութիւնն Ենդղիա-
կան տէրութեան եկեղեցւոյն մէջ բոլորովին ջնջուեցաւ
Եղիսաբեթ թագուհւոյն հրամաննաւը, երբոր արքու-
նական թագին հայրենի ժառանգութիւնն մը հրատա-
րակեց անոր երկու զլիսաւոր իրարու հետ կապուած եւ
իրավմէ անբաժանելի իշխանութիւնները, այսինքն՝ ու-
րիշներուն վրայ հոգեւոր իրաւարանութիւնն ծնանելու
կամ բղիսելու իշխանութիւնը եւ գերադոյն դատաւորու-
թիւնը հաւատոյ վերաբերեալ նիւթերու մէջ : Ուստի
եւ ես կը հարցընեմ. Աստուածուստ հաստատուած
զլիսաւորութեան այս երկու արքիւնքները, այսինքն՝
Հաւատոյ եւ Հաղորդակցութեան միութիւնը, արդեօք
պահուած են այն կրօնին մէջ՝ որ թագաւորական
զլիսաւորութենէն կերպաւորած է եւ է մարդկային շե-
նուածք մը : Ենդղիական եկեղեցին ունի՝ հաւատոյ
միութիւն. ունի՝ բոլոր աշխարհքիս երեսը տարածուած
կաթողիկէ եկեղեցւոյն հետ հաղորդակցութիւն : Հա-
ւատոյ նկատմամբ՝ աստուածային յայտնութիւնը վերջի
ատենները երեք մեծամեծ ձիւղեր բաժնուած է, որոնք
առաքելական հանդանակին մէջ ըստ բաւականին նշա-
նակուած են, եւ են՝ Երրորդութեան, Մարդեղու-
թեան եւ Եկեղեցւոյ վարդապետութիւնները : Աս
վերջինն էր՝ որուն վրայ յարձակումն եղաւ անդղիական
Ետրոգութեան ատեն. ուստի եւ առ այն պէտք է զի-
մենք նոր եկեղեցւոյն միութիւնը ճանչնալու համար :
Ենդղիական հաղորդակցութիւնն անփոփիս հաւատոյ

միութիւն ունի՝ կաթողիկէ եկեղեցւոյ եւ խորհրդոց կարգաւորութեան վրայ, որն որ ուրիշ բան չէ բայց եւթէ Վրիսառափի Մարդեղութեան մերձեցուցումը իր խորհրդական մարմանոյն եւ անոր վերաբերած հոգիներուն: Ո՞վ կրնայ համարձակիլ եւ ըսել թէ նոյն Ենդղեական հաղորդակցութիւնն ունի հաւատոյ վարդապետութիւն մը, որուն մէջ ամէնքն ալ միաբան ըլլան:

Հեմ խօսիր այս կամ այն աւետարանսական անտարբեր կողմնակցութիւններուն, բարձր եկեղեցւոյն կամ անոր մէջ Աքսֆըրտեան շարժման վրայ . բայց եւ այնպէս նոյն անգղեական եկեղեցին բոլորը մէկանց իբրեւ մէկ զանգուած մ' առնելով՝ կ'ուսուցանէ՝, կ'աւանդէ՝ արդեօք հաստատուն վարդապետութիւն մը, թէ ուր հիմայ կաթողիկէ եկեղեցին, թէ Հռոմեական եկեղեցին անոր մասն է, թէ նաեւ յունական եկեղեցին ալ նոյնպէս է, թէ Ակովանիայի քահանայականութիւնն անոր մէկ ճիւղն է, թէ անգղեական եկեղեցին անսխալ է, թէ ընդհանուր ժողովքները կրնան սխալիլ, թէ բովանդակ եկեղեցին կը սխալի, թէ կրնայ ստութիւնն Եստուածային ճշմարտութեան տեղ սորվեցընել: Ենդղեական եկեղեցւոյն մէջ ամէն մէկը կրնայ աս հարցմունքներուն այնպէս պատասխան տալ ինչպէս որ իր խելքին կը փչէ եւ կամ ամենեւին պատասխան չիտար: Ի՞այց ամէնքն ալ ստէպ կը կրկնեն. “Կը հաւատամ ես սուրբ կաթողիկէ եկեղեցւոյն: Աակայն ի՞նչպէս կրնան հաւատալ անոր՝ զորն որ ամենեւին չեն զիտեր:

Ուրբ մկրտութեան զօրութեան նկատմամբ, միթէ անգղեական տէրունեան եկեղեց-ոյն երկու մեծ մասերն անգագար ձեռքերնին զէնք՝ իրարու հետ չին կուռիր աս վարդապետութեան վրայ, երկու կողմն ալ ծուռ եւ թիւր գաղափարներով առգործուած ըլլալով բառերուն պարզ նշանակութեան վրայ ալ:

Ի՞այց երեւակայեցէք մէյ մը, որ վերջի հակածառութիւնները մկրտութեան վրայ ըլլալու տեղ՝ ամե-

նաստրբ հաղորդութեան որպիսութեան վրայ եղած
ըլլային։ Ար զարհուրի մարդուս հողին՝ մինակ միտքը
բերելով այն հայհոյութիւնները՝ որ պիտի ըսուէին, եւ
այն անհաւատութիւնն աս սուրբ խորհրդոյն վրայ, որ
անոնց մտաց մէջ արմատացած պիտ' որ երեւար։ Դրոշ-
մէն, քահանայական կարգէն, խորհրդական արձակու-
մէն յառաջ եկած արդիւնքները թողունք։ բայց չկայ
Ենդզիայի մէջ զիւղականաց ժողովրդապետութիւն մը՝
որուն անդամները մէկտեղ ժողված ատեն՝ վերը յի-
շուած խնդրոց կամ անոնց մէկ մասին առաջարկու-
թիւնը՝ կուռոյ եւ երկապառակութեան նիւթ չըլլայ։

Բայց կայ մանաւանդ ուրիշ բան մ' ալ՝ որ ուղղա-
կի կը ցուցընէ անոնց ամենուն սիրտը, որոնք հոգաբար-
ձութիւն մը յանձն առած են ուրիշներուն հոգւոցը,
եւ ասիկայ պէտք է որ իրենց սրտին մէջ օր օրուան
վրայ կոկծագին վէրքերն աւելցընէ՝ տեսնելով որ նոյն
անդզիական եկեղեցին՝ Կորոգութեան առաջին ժամա-
նակներէն վեր՝ մերժած ու ջնջած է ապաշխարութեան
հրահանգը, զօրն որ բոլոր աշխարհք ընդունած է եւ
կը պահէ։ Եւ աս ապաշխարութեան տեղ ի՞նչ արդեօք
զրած է։ Ո՞՛չ, միթէ իր որդիքն ամիսներով եւ տարի-
ներով պարտաւորին պիտ' որ մեղք մեղաց վրայ դիզելու,
եւ իրենք իրենցմէ պիտի դառնան կատարելութեան եւ
ի հաղորդակցութիւն եկեղեցւոյ։ Եւ կամ թէ մեղաց
մէջ պիտ' որ շարունակե՞ն մինչեւ մահուան անկողինը,
պարզապէս Աստուծոյ ներողութեան ապաւինելով։
Բայց արդէն նոյն խսկ առողջութեան ատեն ի՞նչ կապ
միութեան կայ Հովուին եւ իր հօտին մէջ։ Հովիւն իր
ձեռքն ի՞նչ հնարք ունի իր ժողովրդականաց իրղձ-
մաններին վստահութիւնն իրեն ձգելու, որպէս զի ա-
նով իրենց գաղանի վէրքերը բժշկի։ Ո՞ր կանոնին պիտի
հետեւի մկրտութենէ եաքը զործուած մեղքերուն
համար։ Եւ այսպիսի երեւելի խնդիր մը՝ որուն ամէն
օր ամէն ժամանակ հարկաւորութիւն ունի եկեղեցւոյ
պաշտօնեաց մը, դիո որոշուած է անդզիականութեան

մէջ : Պաշտօնելից ամէն մէկը կը պարտաւորի ժողովրդոց ցուցընել իրենց հոգւոյն փրկութեան ճամբան, աղոց սորվեցընել, չափահաներուն յիշեցընել այն առանելութիւններն ու պարտքերը զօրոնք ունի միլտուած անձ մը, եւ թէ ինչպէս կը պարտաւորին ամէնքն ալ ապաշխարութեան դիմել մեղաց մէջ իյնալին ետքը : Ար պարտաւորին դարձեալ հոգեւարներուն եւ անօրէնութեանց բեռան տակ Ճնշուած մեղաւորներուն անկողնոյն քով կենալ . բայց այսպիսի ատեն ո՞ր կողմը պիտի բռնեն, պիտի լսէն անոնց խոստովանութիւնը, թէ պիտի հրամայեն որ միայն Վասուծոյ խոստովանին . պիտի տա՞ն անոնց արձակում, թէ պիտի համոզընեն որ Վասուծուած միայն ինք իրմէ եւ ոչ թէ իր պաշտօնելից միշնորդութեամբ մեղքերնին կը թողու : Վ. մէն մէկն իր անձեական հաւատքին համաձայն պիտի պատասխանե, առ հարցումներուն . բայց մեղաւորը կը մեռնի :

Վնդղեական եպիսկոպոսները կու տա՞ն իշխանութիւն խորհրդական խոստովանութեան, թէ երբոր առ բանիս վրայ կը հալցուին, երկդիմի խօսքերով փախուստ կը վնասուեն¹ :

Եւ եթէ անցնինք առաքելական յաջորդութեան վարդապետութեան վրայ մտածելու, միթէ ասիկայ անդղեական եկեղեցին կընդունի եւ կը խոստովանի², թէ իրրեւ պարզ վիճաբանական խնդիր մը ըմբռնած է : Դեռ շատ ատեն չէ՝ որ եպիսկոպոս մը հանդիսական պարագայի մը մէջ, ուր՝ որչափ կը յիշեմ՝ ներկայ էին անդղեական – եկեղեցական նուիրապետութեան առաջին պատուաւոր անձինք, Ա. Պօղոսի մայր եկեղեցւոյն մէջ ժողովրդեան քարոզելու ատեն, զօրաւոր խօսքերով բոլորովին զանիկայ կուրանար . իսկ ասոր հետեւութիւնն ուրիշ բան չեղաւ, բայց եթէ՝ որ այն խօսակցութիւնը տպագրել առալու չինդրեցին : Աակայն կարելի է որ ունանք այն վարդապետութեան՝ եկեղեցւոյ օգտին համար կարեւորութիւն մը տան :

1. Ա. յազիսի գէպքեր մատենագրին ծանօթութեան հասած են :

Վիթէ ամենքն ալ աս կարծեաց վրայ չե՞ն, որ
ազօթից հասապակաց գիլքը մէկ վախճան մը կը զիտէ,
եւ (անդղիական առհմանազբութեան) ԱՅՆ. յօդուած-
ները՝ անոր ներհական վախճան մը: Կաթողիկէական
հոգւոյ մնացորդները, որ ասզին անդին այն չարեաց մէջ
գեռ կը պլայան, խառնուած են թունաւոր հոգւով՝ ու-
լոգութեան՝ որ անոնց մէջ կը փայլատակէ, եւ է ծանր
վիճարանութիւններու նիւթ մը, թէ ան երկուքին մէ-
ջէն որը զմէկալը պիտի մեկնէ: բայց թագուհւոյն գաղ-
տնի խորհուրդը կ'երեւայ որ կշոյն թամթին վրայ ի
շնորհս ԱՅՆ. յօդուածներուն գահավէժ թաւալում
մը տուած ըլլայ: Ուստի եւ յայանի կը տեսնուի, որ
Կորոգութեան ատեն շինուած ու տաշուած այն ամեն
վարդապետութեանց գիզումը, մինչեւ հիմակ Անդղիա-
կան եկեղեցւոյն մէջ մէկ անհնարին խառնակութեան
վիճակի մը մէջ կը գտնուի: Որչափ որ գեռ աղէկ բան
մ'ունի, այն ամենայն Հռոմեական եկեղեցին անփոխիս
առածն է: ուր որ փոփոխելու փորձն ըրին, հոն չիկըր-
նար անուն մը արուիլ թէ ի՞նչ էր եղածը՝ բայց եթէ
ստուգիւ մէկ անորոշ, երկդիմի, բազմակերպարան (եւ
իրաւցընէ աճընալից) բան մը, զորն որ Աւետարանականն
ու Անդղիական-Կաթողիկէականը իրաքանչեւր իր խե-
լաց համաձայն իր կողմը կը քաշէ: Իսովանդակ խորհր-
դոց կարգաւորութիւնը բոլորովին փոխուած է, եւ
շատ ժամանակ չէ թագաւորական հրամանադիր մը
հրատարակուեցաւ, որն որ կղերին իշխանութիւն կու-
տայ սորվեցընելու իրարու հակառակ վարդապետու-
թիւններ խորհրդոց նկատմամբ:

Եւ ասիկայ կմայ արդեօք ըլլալ Աստուծոյ ճըշ-
մարտութիւնը: Ուրեմն Տէրն մէր անոր համար հաս-
տատեց եկեղեցի մը, որպէս զի մարդիկ ասզին անդին
զարմանի՞ն՝ իրարու հակառակ վարդապետութեանց հոգ-
մերէն: Բայց ես ետ կը կենամ ալ յառաջ երթալէն
ասանկ նիւթի մը մէջ, որուն վրայ կրնայ մարդ հատոր-
ներ զրել, գոհ ըլլալով իսր զրած վախճանով՝ այն-

պիսի մահաբեր սկզբունքներու միայն մէկ քանի հետեւութիւնները շօշափելու :

Եկեղեցւոյ մասցած մասին հետ հաղորդակցութեան նկատմամբ, թագաւորական գերագունութիւնն ինչ ըրած ունի անոր համար. չէ թէ միայն իրօք պատուեց այն հաղորդակցութիւնը, այլ նաեւ բոլորովին անհարձ ալ ըրաւ : Եւ թէպէտ սասցդ է որ ուրիշ հաղորդակցութիւններն ալ դժբախտութեամբ հերձուածողական են, իրօք գլխոյն միութենէ բաժնուած ըլլալովնին, բայց անոնք գոնէ հերձուածողական սկզբան մը վրայ շինուած չեն, եւ ոչ այնպիսի սկզբը մը սրբացուցած են : Յոյնք եւ ւայք կրնան մէկ քանի ժամու մէջ նորէն ընդունիլ Պետրոսի գլխաւորութիւնը :

Կոյն իսկ Միաբնակք կը պահէն նուիրապետութեան սկզբունքը իր լրութեան մէջ, եւ նաեւ այն նուաստութեան ու անպատուութեան փոսին մէջ որ ինկած են, գեռ յաթուն Ա. Մարկոսի միութեան կենդրոնը կը ճանչնան, եւ կրնան երբոր ըլլայ՝ յիշել որ Ա. Մարկոս Ա. Պետրոսէն խրկուեցաւ : Բայց անգղիականութիւնն իրբեւ իր սեպհական հիմնան վրայ՝ այնպիսի սկզբան մը վրայ յենած է, որ ուղցակի Ա. Պետրոսի գլխաւորութիւնը կ'ուրանայ, սկիզբն բաժանման եւ հերձուածոյ, որ եկեղեցւոյ միութիւնը կը սահմանէ կը սեղմէ ամէն մէկ եպիսկոպոսի վրայ, կամ թէ ճշգաղոյն ըսելու համար՝ զամնէքը թէ եպիսկոպոսները եւ թէ հօտերը մէյմէկ գերի կը շինէ քաղաքական իշխանութեան : Եյնպէս որ՝ եթէ ամէն տեղ աս սկզբան համաձայն գործուելու ըլլար, այնչափ քրիստոնէութիւններ պիտի ըլլային, որչափ քրիստոնէայ ազգեր կը գտնուին : Բայց ասչափ բաւական է բաժանմանց վրայ, որ այնչափ յուսահատական նեղութիւն ու անձկութիւն մը կը ձգէ սրտին վրայ, մինչեւ որ վերջապէս որոշումը ընել կու տայ թէ ուրեմն երկրիս վրայ եւ ոչ եկեղեցի մը կը զանուի . անհրաժարելի՛ հետեւութիւն ամէն Ենգղիականի՝ որն որ իր սկզբան համաձայն կը մտածէ :

Վիթէ չե՞ն լսուիր ամէն օր իրենց մէջ աս խօսքերս թէ Հռոմէական, Յունական, Ենդղիական եկեղեցին, թէպէտ չե՞ն խոստովանիր մի եւ նոյն դաւանութիւնը եւ ոչ ալ մի եւ նոյն կառավագութեամբ միացած են, ի վերայ այսր ամենայնի մի միայն եկեղեցի կը կացուցանեն, որն օր ըսել է թէ հոգեւոր ընկերութիւններ իրարու դէմ նզովքի կայծակներ արձակելով, կը կերպարաննեն այն միութիւնը մարմնոյ եւ այն միութիւնը հոգւոյ, որ մէկ Աստուած եւ մէկ հաւատք միայն ունի: Եւ երբօր առանձնական մէկու մը խղճմանքը հարցընելու ըլլայ թէ ի՞նչ պէտք եմ ես հաւատալ՝ իրբեւ հաւատոյ վարդապետութիւն՝ այն նիւթերուն մէջ, որոնց վրայ աս Ճոխութիւններն իրարու հետ անմիաբան են. ի՞նչ պատասխան պէտք եմ տալ: Աս բանիս միտ դրուելու ըլլայ, ամէն մտածող մարդու աչքին առջեւ կու դայ որ աս է անդղիականութեան վերջին հետեւանքը՝ թէ հիմնակուան ատեն երկրիս վրայ չկայ վարդապետ մը՝ որուն հաւատալու եւ հնազանգելու պարտաւոր ըլլանք: Եւ ասիկայ ուրիշ բան չէ՝ բայց եթէ զնապ անհասագութիւն: Աը իննդրեմ որ աս բանս մտածեն անոնք՝ որոնք կ'երեւայ թէ որոշած են «հաւատարմութիւն», ըսածնին՝ Ենդղիական եկեղեցւոյ փոխանակել, կաթողիկէ հաւատոյ պահպանութեան համար, որուն անուամբ ուրիշ ատեն մեծամեծ բաններ կը խօսէին:

Բայց հիմայ ժամանակն է ուրիշ կողմ դառնալու: Մրգեօք ասառուածային գլխաւորութիւնը հասաւ իր վախճանին, որուն համար հաստատուեցաւ: Պահեց հաւատոյ եւ հաղորդակցութեան միութիւնը: Հաւատոյ նկատմամբ, դարձէք որ կողմ որ կ'ուզէք՝ ուր եւ որչափ որ կը տարածի այն հաղորդակցութիւնը՝ որն որ հիմնուած է Ա. Պետրոսի աթոռախն վրայ, ուր որ ըլլայ՝ երբեք չէք կրնար գտնել դաւանութեան տարբերութիւն մը վարդապետութեան վերը յիշուած երեք զլուխներուն նկատմամբ: Աչ կղերին եւ ոչ աշխարհականաց մէջ տարաձայնութիւն մը կայ Արքորդութեան,

Վարդեղութեան եւ Եկեղեցւոյ վարդապետութեան
վրայ, եւ ոչ ալ անոնցմէ յառաջ եկած հետեւու-
թիւններուն վրայ: Հասարակ ժողովուրդն իր առանին
գործքերուն զբաղած՝ ամենեւին տարակոյս մը չունի
ոչ վարդապետութեան նկատմամբ եւ ոչ ալ կասկած
մը տղոց կրթութեան, մոլորելոց հոգատարութեան,
հոգեվարներու մխիթարութեան վրայ: Ամէն կողմէ ե-
պիսկոպոսական ժողովներ կը գումարին, եւ խորհուրդ-
ներուն որոշումներն ու ազաշանկները կը խրկուին հա-
սարակաց ամենուն Հօրը, առանց յամսու հակառակա-
րանութեան, առանց դաւանութեան փոփոխութեան՝
երկրիս մէկ ծայրէն մէկալ ծայրը: Փրկչական կենդա-
նաբար մարմինը շքեղ հանդիսութեամբ հրապարակա-
կան ճամբաններու մէջէն կը տարուի, եւ ամէն սիրո
կ'ամբանայ կը վերանայ առ Տէրն փրկութեան, ամէն
ծունը կը կրկնի երկրպագութեան կ'իջնայ, Քրիստոսի
իրական ներկայութեան հանդիսական շքեղ զգած-
մունքը կը լեցընէ մէծ եկեղեցին, եւ իրեն կը գրաւէ կը
յափշտակէ ժողովելոց սիրոք: Եւ առաւել քան զայս՝
ի Վարմինն Քրիստոսի կ'ապրին եւ կ'ածին սուրբերը,
արանց ու կանանց ընկերութիւններ անով կը զօրանան
մահացուցման ու սիրոյ աշխատութեանց մէջ: Ենդղիա-
կան հաղորդակցութեան մէջ մերկ սեղանն ու դատարկ
տապանակը կը մբռնեք իրբեւ նշանակ մը, եւ ասով
կ'ունենաք միայն արտաքին վայելութիւնն մը, յարդու-
թիւն մը եւ կարգ մը, որ աս աշխարհքիս մէջ տիրող-
ներն են: Քաաջինին (Հոռմէական հաղորդակցութեան)
մէջ կը տեսնէք ժողովուրդ մը երկրպագութեան մէջ
ընկղմած, ինկոց ամպ մը, Աստուած ներկայ, եւ ասով
նաեւ աղքատութեան, ժուժկալութեան, կրօնական
ընկերութիւններ՝ որոնք հանդերձեալ աշխարհքին զօ-
րութիւններն են. Ենդղիական հաղորդակցութեան
նոյն իսկ կղերին մէջ վիճմունք, բաժանմունք, անտար-
բերութիւն եւ հաւատոց ամէն վարդապետութեան
թերահաւատութիւն: Կոաջինին մէջ աղէկ մտածուած

եւ հաստատուն կարգաւորութիւն մը ամէն հաւատացեալներէն ընդունուած, որն որ զամէնքն ալ կ'ընդզրկէ, եւ կ'արացընէ խանձարութէն մինչեւ գերեզման:

Աշխարհքիս ամէն կողման հաղորդակցութեան նկատմամբ, կաթողիկէականք մեր օրերն աւելի պատշաճութեամբ կրնան ըսել, քան թէ ան ատենները՝ երբ որ կը դրէր Ա. Օգոստինոս թէ՝ “Կաթողիկէ եկեղեցւոյ ծոցը կը պահէ զիս ազգաց ու ժողովրդոց հաւանութիւնը, կը պահէ հրաշքներով սկսած, յուսով սնած, սիրով աճած, հնութեամբ հաստատուած ճոխութիւնը: Կը պահէ եպիսկոպոսաց յաջորդութիւնը՝ մինչեւ հիմակուան եպիսկոպոսութիւնը, նոյն իսկ Պետրոսի առթոռը՝ որուն Տէրն մեր իր յարութենէ ետքը իր հօտին ոչխարներն արածելու յանձնեց: Ի վախճանի կը պահէ զիս նոյն իսկ կաթուղիկէ անունը, զորն որ այնչափ հերետիկոսութեանց մէջ մինակ եկեղեցին ստացած է, այնպէս որ թէպէտ հերետիկոսք ալ ուղին կաթողիկեայ անուանուիլ, այսու ամենայնիւ թէ որ օտարական մը հարցուելու ըլլայ թէ ուր է կաթուղիկէականաց ժողովատեղը, ոչ ոք կը համարձակի իր եկեղեցին ցուցընել” : Եսդեօք ասիկայ տասնուշորս դար յառաջ գրուած մարգարէութիւն մը չէ^թ. այսու ամենայնիւ նոյնպէս ստոյգ են հետեւեալներն ալ. “Եսքիստոնեայ անուան այսպիսի եւ այսափ քաղցր կապերը՝ իրաւամբ սերտ կը կապեն հաւատացեալ մը կաթուղիկէ եկեղեցւոյն հետ, թէ եւ մեր բնական հասողութեան յամբութեամբ կամ մեր վարուց անարժանութեամբը ճշմարտութիւնը դեռ չերեւայ մեղի իր լրութեամբ: Բայց է Յեղ (ի Անիքեցիս) ուր այսպիսի բաներէն եւ ոչ մէկը կը գտնուի՛ որ զիս հրաւիրէ եւ բռնէ, մինակ կը հնչէ եւ կը լսուի ճշմարտութեան խոսդունք՝ որն որ, ուր որ անանկ յայտնի կ'երեւայ՝ որ ամենեւին տարակուսի տակ չ'ենար, ստուգիւ նախադասելի է քան աս ամէն բաները, որոնց համար կապուած եմ կաթողիկէ կրօնին մէջ. բայց երբոր մինակ կը խոս-

տացուի ու չիցուցուիր, ոչ ոք կրնաց զես շարժել ան հաւատքէն՝ որն որ այնչափ եւ այնպիսի հանգոցներով կը կապէ հողիս քրիստոնէական կրօնին հետ,, :

«Քիչ խօսքով բոլոր մէկանց ամփոփելու համար, ես իմ կողմանէս յառաջ բերի Ա. Գրոց ցոյցերը Ա. Պետրոսի զլիսաւորութեան վրայ՝ որ շարունակուած է իր յաջորդներուն մէջ. բայց ո՞ւր են Վիկտորիա թագուհոյն քահանայապեսութեան համար Ա. Գրքէն ցոյցեր։

Խմ կողմանէս յառաջ բերի նաեւ Ա. Հարց եւ ժողովներուն ապացոյցները Ա. Պետրոսի զլիսաւորութեան վրայ. ո՞ր Հարք, ո՞ր ժողովները կ'ընդունին տէրութեան ժամանակաւոր զերազունութիւնը հաւատոյ եւ եկեղեցւոյ բարեկարգութիւններուն վրայ։

Յառաջ բերէ ով որ զիտէ, եւ ան ատեն մէկը մէկալին հետ կը բազգատենք։

Այթէ Ա. Գրոց մէջ քիչ խօսուած է ի նպաստ զլիսաւորութեան Ա. Պետրոսի : Ո՞րչափ բան ըստուած է նոյն իսկ առաքելութեան եւ եպիսկոպոսութեան վրայ. Եստուծոյ խօսքերը քիչ են, բայց կը ստեղծեն ու կը պահպանեն : Դրէք բոլոր աշխարհքիս ծանրութիւնն ան խօսքերուն վրայ՝ զորոնք ինք ուղղեց Պետրոսի, եւ ահաւասիկ այն ամէն ծանրութիւնը կը վերցընեն : Բայց թագաւորական զերազունութեան նկատմամբ ամեննեւին չեի կրնար բան մը յառաջ բերել Ա. Գրքէն, եւ ոչ իսկ բառ մը, բայց եթէ գուցէ կ'ուղեք աս խօսքերը. «Տուք զվայսերն՝ կայսեր, եւ զլչստուծոյն՝ Եստուծոյն» :

Խսկ Նւանգութեան նկատմամբ, Հենրիկոս եւ Եշղիսաբեթ տասնուշինդ գալութերու ընթացքին հակառակեցան : Խլեցին զանիկայ՝ որն որ գրեթէ հազար տարի իրենց եկեղեցւոյն արմատն եղած էր. բաժնուեցան Պետրոսի աթոռէն եւ բովանդակ թագաւորութեան մէջ անվախճան երկպառակութիւններ, հերձուածներ, բաժանումն ու անտարբերութիւնն սերմաննեցին : «Քանոդեցին այն կրօնական միութիւնը՝ որն որ ժողովրդեան մը

ամէն բանէն աւելի պատուականագոյն ժառանգութիւնն է : Ասիկայ կարող եղան ընել, ասիկայ իրենց թշր արուեցաւ ընելու . եւ հիմակ ալ շատ եպիսկոպոսներ, բազմագոյն եւս ժողովուրդներ՝ որ ժամանակաւ հնազանդ էին Ա. Պետրոսի, բայց ժամանակաւոր հպատակք չենրիփոսի ու Խղիսաբեթի յաջորդներուն, կը բաղկացընեն այն հաջորդակցութիւնը՝ որն որ անոնց վրայ ալ նոյն հոգեւոր գերագունութիւնը կը տարածէ . ուրոնք նոյնպէս կտոր կտոր բաժնուած՝ մկրտութեան վարդապետութիւնը կ'ուրանան, որովհետեւ այսպէս հրամայուած է իրենց այն հոգեւոր գերագոյն ճոխութենէն : Առաջի տեսիլ մըն էր հերձուածոյ եւ հերետիկուութեան՝ զորն որ տեսաւ բանաստեղծն երբոր կ'երդէր .

Զըհերձնու իսկ այնպէս կարաս
Մինչ ըզվերին մասն յատակին
Կամ թէ զերիթ այնը բառնաս,
Որպէս զայր ես տեսի բնաւին
Հերձ ի ծնօտից մինչ ի յետոյս :
Ընդերք աղեաց նորա կային
Կախեալ զմիջացն ի խոնարհ կոյս,
Երեւէին խորոչք սրտին
Եւ տխուր պարկն յայտ յանդիման :


Ապնայի արդեօք կարծել որ աս ժանա ցնորքն ինձի ամենասատեղծ Արարէն ուսուցիչ իրկուած ըլլայ : Ասիկայ ըլլայ մատակարար իր խորհրդոց, ասիկայ սիւն եւ հասասատութիւն ճշմարտութեան :

Որո՞ն ուրեմն գառնամ, թէ ոչ քեզի, փառաւոր չոռմշական եկեղեցի, որուն Աստուած առաստութեամբ ծնորհեց կրկին իշխանութիւն կառավարելու . եւ սորվեցընելու: Վառկդ են Պետրոսի բանալիները, քուկդ նաեւ Պօղոսի երկսայրի սուրբ: Անոնք իրենց արեամբ զքեզ ծիրանեգոյն ներկեցին, եւ զքեզ իրենց վարդապետութեամբ բեղմնաւորեցին: Ծատ ուշ զայ զքեզ, զքեզ՝ որ իմ մանկութեանս վրայ պէտք էիր հսկել այն-

պիսի սիրով, եւ դրոշմել քու քաղցր ու սոսկալի կնիքդ
իմ երիտասարդութեանս վրայ: Դրուն պէտք էիր ինձի
ուղեկից ըլլալ ճշմարտութեան ամենապայծառ գա-
ւառներուն մէջ եւ զիս հեռու բռնել տարակոյմներէ
ու երկիւղալից տարիներու երկայն հոգեվարութենէ: Այսու
ամենայնիւ դեռ զքեղ չճանչցած՝ քու վրադ կը
զմայէի: Դեռչէի մեծարեր քու իրաւունքներդ, սակայն
եւ այնպէս կը զգայի քու աներկիւղ ոգւոյդ բարձրու-
թիւնը՝ որն որ ամէն բան յանձն կ'առներ թողուլ լքա-
նել՝ քան թէ Քրիստոսի ժառանգութիւնը կորսընցը-
նել: Աը զգայի ան գերբնական խմաստութիւնը՝ որուն
միջնորդութեամբ “Երբ որ աս երկրիս թագաւորու-
թիւնները՝ երբեմն աս աշխարհակալը, երբեմն ան օ-
րէնադիրը, երբեմն Կարոլոս Ո'եծ մը, երբեմն Փիլիպ-
պոս Աւգոստոս մը կ'ունենային, միայն Հռոմայի մէջ
դարերով կը տեւէր հոգեւոր կառավար մը, որն որ Ե-
ղիայի վերաբերուաւ շարունակ խորտակելով եռացած
ալիքները, անոնց մէջէն ապահովութեամբ ճամբայ կը
բանար դէպ ի ցամաք եղերքը,,¹: Եւ հիմայ կը տեսնեմ
որ Եղիայի Աստուածը քեզի հետ է: Ո՛վ ցանկալիդ.
այնչափ երկայն ատենէ վեր, ո՛հ, ինչպէս ուշ կրցայ
հասնիլ, միայն թէ շնորհէր ինձի Աստուած՝ որ ասկից
եաքը քու պաշտպանութեանդ տակ հանգարտութեամբ
անցընեմ աս գմնդակ կենաց մնացորդը, եւ ոչ ալ աս
փարախէն գուրս թափառիմ. այլ մանաւանդ միշտ
մերձ մնամ առաջին Հովուին աթոռին քով, որն որ
ըլլայ ինձի Անդարձակ քարանձաւի ստուեր նեղու-
թեան եւ մառապանաց երկրիս վրայն:

1 Անդղեական Եկեղեցի սրբեալ, եւ այլն. 394:

ՅԱԽԵԼՈՒՄԾ ԹԱՐԳՄԱՆՉԻՆ



Ա Կ Ա Ց ՈՒ Թ Ւ Ւ Կ

ՀԵՇԱՍՏԵՎԵՑՑ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ի ՎԵՐԱՅ ԳԼԽԱԽՈՐՈՒԹԵԱՆ

ԱՐԲՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ

Ե Ւ

ԳՐԱԴԱՎՈՅՆԵՑՑ ՀՈՒՄԵՅ





ՎԱԿԱՅՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

Ի ՊԵՐԱՅ ԳԼԽԱՌՈՒԹԵԱՆ

ՄՐԲՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ

Ը Ա

ՖԱԿԱՆԱՅԱՊԵՏԱՅ ՀՈՌՄԱՅ

ՔՐԻՍՏՈՍ Յիսուս Փրկիչ աշխարհի երբ որ իր աստուածային առաքումը տիեզերաց առջեւ յայտնել կուզեր, կը հնազանդեցրներ իր հրամանաց աշխարհքիս տարելքը, ու անթիւ անհամար հրաշքներ կը գործէր մարդկան սիրով շարժելու եւ իր շնորհաց գործակից ըլլողներն արքայութեան ժառանգութեան կը պատրաստէր: Իսյց երբ որ կուզեր իր ըստ մարմնոց աղջակցաց իր երկնաւոր առաքումն ու աստուածային վարդապետութիւնն ընդունելի ընել եւ համոզցրնել, նոյն իսկ աստուածային խմատութիւնը կը զեջաներ մարդկային սրտի բերմանն եւ իրենց նախահարց ու մարդարէից խօսքերովն ու դուշակութիւններովն անոնց միաքը կը բանար: Ալ պատմէ աւետարանիչը՝ թէ երբ որ եկաւ Կազարեթ, իր մննդեան քաղաքը, ըստ սովորութեան մատաւ ժողովրդանոցին մեջ քարոզելու եւ սորվեցրնելու. եւ երբ որ անոնց նուիրական մատեանը ձեռքն առաւ կարգալու եւ մեկնելու, (աստուածային տրամադրութեամբ) բացուեցաւ մարգարէին այն խօսքը՝ որ կըսէ. “Հողի Տեառն իմ վրաս է, եւ ասոր համար ալ զիս օծեց ու իրկեց՝ աւետարանն աղքատներու քարոզելու, զղացեալ սրտերը բժշկելու, գերիներու թողութիւն,

կուրերու տեսութիւն քարոզելու, եւ (հոգւով ի մեղս) վերաւորեալները թողութեամբ արձակելու,,^{1:} Աս խօսքէն Փրկիչն առիթ առնելով՝ իր աստուածային վարդապետութիւնը կը բանար, կը յայտնէր ժողովրդեան առջեւ. եւ կ'ըսէ աւետարանիցը թէ “Ամէնքը կը վկայէին իրեն (կը հաւանէին, կը համազուէին իր խօսքերուն) եւ կը զարմանային ան շնորհաց խօսքերուն վրայ՝ որոնք իր բերնէն կ'ելլիին,,: Աղէովպեանց դէպքն ալ յայտնի է:^{2:}

Երինաւոր վարդապետին կը հետեւէր իր առաջին աշակերտը, եւ իրբեւ նորածին եկեղեցւոյ զլուխ՝ երրոր Պենտէկոստէից օրը իր առաքելական ձայնը կը բարձրացրնէր, նոյնակս իր վարդապետութեան սկիզբը մարդարէներէն կ'առնէր, եւ այն ապշած բազմութեան միաքն ու դատումը շակելէն ետքը՝ նոր վարդապետութիւնն իրբեւ իրենց նախահայրներէն ու մարդարէներէն գուշակուած՝ առջեւնին կը գնէր: Գիտէր Առաքեալը թէ որոնց հետ կը խօսի: Ալ խօսէր անոնց հետ՝ որոնք կը պարծէին թէ “Ո՞ենք Երրահամու որդիք ենք,,: Եյսպէս հեթանոսաց Վարդապետն ալ իրենց նախնեաց արձանագրութիւններէն ճշմարիտ Աստուծոյ գոյութիւնը կը քարոզէր հեթանոսաց: Իսց նոյն առաքեալը՝ երբ որ Երրայեցւոց կը գրէր, կրնայ ըսուիլոր իր վարդապետութիւնը բոլոր անոնց նախահայրներէն ու մարդարէներէն կը հաստատէր:

Եյս ամենայն պատահական կամ դիպուածական բաներ չէին, այլ յառաջ կու գային քաղցր տնտեսութենէ եւ մարդկային սրտի քաջ տեղեակը ըլլալէն, որուն ազնուական ձիլքերէն մէկն ալ աս է՝ իր նախնեաց ու նախածնողաց վրայ հակում ու մեծարանք ունենալ: — Եյսպիսի ազնուական սրտերու կ'ուզենք մենք ալ ձեռնառու ըլլալ եւ նոյն խսկ մեր նախնեաց ու նախահարց վարդապետութիւնն ի վկայութիւն կոչել այնպիսի ճշմարտութեան՝ որ ըստ հոգւոյ մեր սրտին կենդանութիւնն ու նորոգութիւնն է, կ'ուզենք ըսել ի վկայու-

թիւն գլխաւորութեան Ա. Պետրոսի եւ իր յաջորդներուն ընդհանուր եկեղեցւոյ վրայ:

Ելենք մեր քրիստոնէութեան սկիզբը, քննենք մեր հաւատոց լուսաւորութեան աղբիւրը: Եռջեւնիս կ'ելք առաքելաշնորհ հայրապետ մը, որ իր դառն չարչարանօքը սերմանած, արեամբն ոռողած ու լուսաւոր վարդապետութեամբը քարոզած հաւատքը Հայաստան աշխարհին մէկ ծայրէն մէկալ ծայրը ծշմարիտ առաքելական եռանդեամբ կը տարածէ, եւ հեթանոս կռապաշտ Հայաստան քիչ ժամանակուան մէջ կ'ըլլայ “Ճշմարիտ երկրպագու . . . Հօր՝ Հոգւով եւ Ճշմարտութեամբ,,¹: Երդ՝ ինչպիսի հաւատք էր՝ զորն որ կը քարոզէր Ա. Գրիգոր Լուսաւորիչ, ուր սորված էր եւ ուստի կը բերէր: Ես հարցմանց պատասխանը յայտնի է: — Մեր լուսաւորութեան եւ հաւատոց Հայրն՝ իր մօրը կաթին հետ ծծած էր այն քրիստոնէական սկզբունքը եւ այն հաւատոց վարդապետութեամբ մնած ու զարգացած էր, որն որ Կեսարիայի արքեպիսկոպոսական աթոռին հաւատքն ու դաւանութիւնն էր: Ի՞նչ էր նոյն աթոռին խոստովանութիւնը՝ Ա. Պետրոսի աթոռին ու Հոռմայ քահանացապետաց գլխաւորութեան վրայ: — Եյն հին խոստովանութիւնն ու հաւատքն էր՝ զորն որ Վրիստոսի եկեղեցին միշտ ունեցած է եւ այսօրուան օրս ուղղափառ տիեզերք ունին: Եսիկայ պարզապէս ըստուած խօսք չէ, այլ անտարակուսելի ծշմարտութիւն մը: “Եղին իսկ Ա. Լուսաւորչի ատենները (Դ. գարուն երկրորդ կէսին) Կապագովկացւոց կամ Կեսարացւոց եկեղեցին իր պայծառութեան վերջին ծայրը հասած էր, եւ երեք կապագովկացի հայրապետք, Ա. Գրիգոր Եստուածաբան՝ Կապագովկացին, Ա. Բարսեղ Կեսարացին, եւ Ա. Գրիգոր Կիւսացին իր եղբայրը, բոլոր տիեզերքն իրենց ուղղափառ վարդապետութեամբ կը լուսաւորէին: Եսոնք յայտնի կը խոստովանին, կ'ընդունին ու կը մեծարեն Պետրոսի աթոռին եւ Հոռմայ քահա-

նայապետներուն զլիսաւորութիւնն ու իշխանութիւնը բոլոր եկեղեցւոյ վրայ : Ա . Գրիգոր Նիւսացին Եւրոպ- տունիւն Շառովն մերջին զլուխը զՊետրոս Խչնան առա- ծելց կը կոչէ , եւ զեկեղեցին անոր գաւանութեան վրայ շինուած կը քարոզէ . եւ գարձեալ կ'ըսէ . “Քրիստոս Պետրոսի միջնորդութեամբ տուաւ եպիսկոպոսներուն՝ երկնաւոր պատիւներուն բանալիները ,^{1:} Ա . Գրիգոր Եստուածարան կ'աղաղակէ . “Ար տեսնե՞ս , թէ ինչչպէս Քրիստոսի աշակերտաց ամենքն ալ մեծ , ամենքն ալ փառաւոր եւ ամենքն ալ արժանաւոր ըլլալով իրենց ընտրութեան , ասիկայ (Պետրոս) մինակ վէմ կոչուած է , եւ եկեղեցւոյ հիմունքն իր հաւատքին վրայ առած է . իսկ մէկալ աշակերտներն անոր իրենցմէ գերազոյն ըլլալը հանդարտ սրտիւ կը տանինն ,^{2:} Ա . Բարսեղ կ'ը- սէ . Պետրոս ուրիշ առաքեալներէն ասով կը զանազա- նէր , որ “Հաւատաքով մէկալները գերազանցած էր , եւ ասոր համար եկեղեցւոյ շինուածքն իր վրայ ընդունե- ցաւ^{3:} : Ուրիշ տեղ մը երբ որ Եռաքելոյն խօսքովն Ե- նանիայի ու Ասքիրայի իյնալ մեռնելուն վրայ կը խօսի , “Երաննելին Պետրոս , կ'ըսէ , այնչափ ու այնպիսի վճռոյ պաշտօնեան , որն որ ուրիշ ամենէն ընտրելագոյնն ու նախամեծարն եղաւ , եւ մէկալներէն աւելի մեծազոյն վկայութիւն ու շատ ընդարձակ երանութիւն ժառան- գեց , որուն նաեւ երկնից ալլքայութեան բանալիները յանձնուեցան , ասիկա , կ'ըսեմ , երբ որ լսեց ի Տեառնե- Ենէ ու լուսացից^{4:} , եւ այն , : “Եսյնը գարձեալ ուրիշ Ճառի մը մէջ^{5:} կրկնելով սուրբն Բարսեղ՝ իր միաքն ու խօստովանութիւնն աւելի եւս կը հաստատէ :

Եսոնք են Կապագովկացւոց կամ Կեսարացւոց ե- կեղեցւոյն ամենէն հոչակաւոր սուրբ վարդապետներուն վկայութիւնը : Բայց մենք ասոնցմով գոհ չենք ըլլար :

1 Աւան Պատժ . Հատ . Բ . 946 : Կեսար . Ընդդ . Եւնում . Գիրք Բ :

2 Ճառ . Իջ . Աւան զամակաւորու- **4** Ա . Բարսեղ . Ճառ . Գ . Վասն թիւնն ի վիճմունս պահելոյ :

3 Ա . Բարսեղ . Առքեպիսկոպոս մեղաց :

Առուրբք Բարսեղ գործքով եւ պրդեամբ Հռոմայ Քահանայապետաց զլիսաւորութիւնը կը դաւանէր: Երբ որ Սոխա Սրբանոսաց ու Մարկեղեանց կողմնակցութեամբ կը պառակտէր տակնուվրայ կը լսար, Կեսարիայի արքեպիսկոպոսն այս ամենայն չարեաց մի միայն դարման կը համարէր թուղթ դրել կամ պատգամաւոր խրկել Հռոմայ Քահանայապետին, եւ բանը տեղն ի տեղը անոր հասկըցընել, որպէս զի, ինչպէս կը դրէ սուրբ Ամենասին՝ Աղքաքսանդրիայի պատրիարքին, “Հռոմայի Եպիսկոպոսն աս (Սոխացւոց) կողմերը պատահածները կը է, նկատէ ու խորհուրդ տայ: Եւ որովհետեւ դժուարին է որ հասարակաց կամ սիւնհոգոսական թղթով կամ հրովարտակով հօն (Հռոմ) մարդ խրկուի, ինչ է՛ Եկեղանակներն աս խնդրոյս մէջ ի գործ զնելով՝ ընտրէ մէկ քանի հոգի որ գան եւ մէջ մէջը ուղեղ ձամբէն շեղողներն ու հեռացողներն ուղղեն, պատշաճօրէն ու խոհականութեամբ զբանն ձշմարտութեան համառօտելով,¹:

Բայց որպէս զի կարող ըլլայ մէկը զօռւցել թէ աս վարդապետութիւնն իրենցմով սկսած է, յառաջ բերենք նոյն խակ Ա. Բարսեղի առ Գամասոս Քահանայապետ զրած թուղթը, որուն մէջ չէ թէ միայն անոր կը դիմէ իրբեւ առ գլուխ եկեղեցւոյ, Սոխացւոց երկապառակութիւնն իր ճոխութեամբը գագրեցընելու, այլ բոլոր տիեզերաց առջեւ կը վկայէ որ աս էր նաեւ եկեղեցւոյ հին սովորութիւնը՝ զիմել յաթոռն Պետրոսի, ուսկից Քահանայապետք եկեղեցւոյ հոգաբարձութիւնը կը լընէին: Եւ մաազրութեան արժանին ան է, որ Ա. Բարսեղ մասնաւորաբար Կեսարացւոց եկեղեցին յառաջ կը բերէ ու կը յիշեցընէ թէ ինչպէս դար մը յառաջ Գիոնեսիոս Հռոմայ Քահանայապետն իրենց վրայ իր հայրական հոգացողութիւնը կը տարածէր: Եւ հաւասիկ Ա. Բարսեղի վերոյիշեալ թուղթը՝ զորն որ առ Գամասոս քահանայապետ զրած է:

1 Թառուղթ առ Ամենասա Պատր. Աղքաքսանդրիայ:

“Հին սիրոյ օրէնքները նորոգելն ու Հարց խաղաղութիւնը, ան Վրիստոսի երկնային եւ փրկաւետ պարգեւը որն որ ժամանակ անցնելով խանդարեցաւ փճացաւ, դարձեալ իր առջի զօրութեան ու կենդանութեան բերելը՝ մեզի հարկաւոր եւ օգտակար, իսկ ձեր քրիստոսասէր ոգւցն՝ աղէկ գիտեմ որ ուրախարար պիտի որ երեւայ: Այնչափ տեղւոյ անջրապետութեամբ մէկ մէկէ բաժնուած զատուածները, ի մարմնի Վրիստոսի՝ սիրոյն կապով ի մի ներդաշնակութիւն անդամոց յօդեալ տեսնելէն աւելի ի՞նչ ուրախալի բան կրնայ ըլլալ: Ու ծարդոյ Հոյր, զըեթէ բովանդակ Արեւելք (Արեւելք ըսելով կ'ուզեմ իմանալ այն ամէն Կիւրիկէն մինչեւ Եղիպտոս տարածուած երկիրները) անհնարին մրրկով ու աղմկով կը վորովի, երբոր ճշմարտութեան թշնամի Արիստին յառաջադոյն ցանած հերետիկոսութիւնը՝ հիմակ անամօթաբար ու լըրութեամբ երեւան ելլելով եւ իրրեւ դառնաբեր արմատ վնասակար ու մահարեր պտուղ յառաջ բերելով չորս դին կը տիրէ: Ա ասն զի ողջամիտ վարդապետութեան դրօշակիրներն իւրաքանչիւր թեմերու մէջ զըպարտութեամբ եւ անիրաւութեամբ եկեղեցիներէն հեռացուած ըլլալով, իշխանութիւնն այնպիսեաց ձեռքն ինկաւ, որոնք պարզամտաց ողիները գերի կը վարեն: Ասոնց մի միայն ազատութիւնը՝ ձեր զթութեան այցելութենէն սպասեցինք. եւ ձեր առջի ատենները ցուցուցած զարմանալի ու սքանչելի սէրը զմեզ միշտ միսիթաբած է, եւ նորերս քալ ձեզմէ այցելութիւն զանելու ուրախալց համբաւով՝ քիչ մ'ատեն հոգւով քաջալերուած զօրացանք: Բայց երբ որ յոյսերնիս հատաւ, ալ չկրնալով տանիլ՝ որոշեցինք որ թղթով մը ձեզի աղաւենք որ մեզի օգնութիւն համելու յորդորուիք, եւ մեզի հետ համամիտ համազգած եղողներէն քանի մը հոգի խրըկէք, որպէս զի կամ այլամիտ անմիաբանները մէկմէկու հետ հաշտեցինեն, կամ Աստուծոյ եկեղեցիներն ի բարեկամութիւն ածեն, կամ գոնէ վրդովման ու շփոթու-

թեան տածիները ձեզի աւելի յայտնի ծանուցանեն, այնպէս որ ասկէ ետեւ ձեզի ծանօթ ու յայտնի ըլլայ թէ որոնց հետ պէտք է հաղորդակցութիւն ընել : Ամենեւին նոր բան չենք պահանջեր, հապա այնպիսի բան մը՝ որ արդէն ուրիշ երանելի ու աստուածահաճոյ արանց եւ զլատուորաբար ձեզի սովորական եղած է: Որոնցիւնեւ յիշադականերու յաջորդութենէն, եւ մը չարչը հարցուցած լած ըլլալէն, եւ մինչւ հիմայ պահանգած նորմէրէն սորմած ի՞նչայած չէրտենտ, որ Դիտնեսէն երանելը ետէսէնուորուը՝ որն որ յեր +ուլ նէ ուղղը հասագուլ եւ նէ ուղիւ աստատուլ պայծառապայտ, մը կեսարչայի եկեղեց-ոյն այսելու-նիւ ըստն եւ մը հարչը նորմէրու մինչառած է, եւ մեր գերի ինկած եղբարքը փրկանաւորելու համար մարդ է խրկած: Խակ հիմակ աւելի դժմղակ ու տիրական է մեր բաներուն վիճակը, եւ մեծագոյն փութոյ ու հոգաբարձութեան կը կարօտի: Ա ասն զի չէ թէ երկրաւոր հողեղէն շինուածոց քանդման ու կործանման համար կու լանկ ու կողըանք հապա եկեղեցեաց աւերման քայքայման համար, ամէն օր չէ թէ մարմնոց ծառայութիւն, հապա հերետիկոսութեան պաշտպաններէն գործուած հոգւոյ գերութիւնը կը տեսնենք: Անոր համար թէ որ շուտով օդնութեան համնելու ցիութաք, քիչ մը ետքը՝ ամէնքն ալ հերետիկոսութեան իշխանութեան տակն ինկած ըլլալով, պիտի չկրնաք գտնել մէկը՝ որուն ձեռնտու օդնական ըլլաք,^{1:}

Ա յլ արդ՝ յայտնի է ուրեմն եւ ոչ ոք կրնայ տարակուսիլ որ կեսարացւոց եկեղեցին ի սկզբանէ այս հաւատքն ունէր Ա. Պետրոսի աթոռուին զլսաւորութեան վրայ. եւ աս հաւատքին մէջ ծնաւ, սնաւ ու զարգացաւ մեր Կախահայրը Ա. Դիրիգոր: Եւ ուղիղ բանը կը ցուցընէ որ աս մեր առաքելաշնորհ հայրապետն Արեւմուտքէն կամ Հռոմէն Հայաստան գարձած

1 Ա. Բարսեղ Թոռողթ 70 առ նաեւ Թոռողթ 90 առ եղբարս եւ Դամասոս Քահանապատ: Տես Եպիսկոպոսունու արեւմուեայս:

եկած ըլլալով՝ հարկ էր որ նոյն վարդապետութեամբ, նոյն ուսմանից եկած ու նոյնն ալ քարոզած ըլլայ: Ասոր վրայ ապահովութեամբ ըլլալ. Յովսէփ կաթողիկոս իր եպիսկոպոսակցօքք Յունաց նամակ գրած առեն՝ յայտնապես նոյնը կ'ակնարկէ, ըսելով. «Պոյնապէս եւ զշաւատան որ ի Վրիտառոս՝ ընկալեալ ի սուրբ եպիսկոպոսապետէն Հռոմաց, որ լուսաւորեաց զիսաւարային կողմանն հիւսիսոց,,¹ Իսայց յառաջ երթանք ու հարցընենք. Ո. Գրիգոր ուսամի առաւ իր ձեռնազրութիւնը, եւ իր ձեռնազրութիւնն առնելէն եաքը ո՞ր աթոռէն կախում ունեցաւ, իր յաջորդները ո՞ր աթոռէն կը պարտաւորէին ձեռնազրութիւնն առնուլ: — Եյն աթոռէն՝ ուր կը նատէր Ո. Իսարսեղ, այն աթոռէն՝ որ բոլորովին հպատակ էր Հռոմաց աթոռին . . . : Ասոնք այնպիսի ապացոյցներ են, որ ամէն առողջ ու տրամաբանող միաքերն իրենց կը գրաւեն ու կը գերեն . . . :

Այսու ամենայնին նոյն քահանայապետական դրւխաւորութեան վարդապետութիւնը վնասուենք նաեւ նոյն իսկ Ո. Լուսաւորչին վարդապետութեան մէջ. ո՛հ. աս Հայաստանեացյ առաքեալն իր առաքելութեան դաշտն մէջ ինչպէս քրանաջան փութով այս կենդանացուցիչ վարդապետութեան սերմունքը ցանած, այս կենդանացուցիչ վարդապետութեան տունկը խորունկ արմաններով իր ժողովրդեան սրտին մէջ տնկած է: Ասոնք են իր խօսքերն ու վարդապետութիւնը. «Փրկիչն եւ բարերար եւ որդի Աստուծոյ եւ օծեալ . . . հարցանելք . . . Դուք զ՞ո՞ ուստեք ասէք թէ իցեմ: Որոց (աշակերտացն) առաջնան Պէտքան, ասէ թէ Դու ես Վրիտառոս որդի Աստուծոյ կենդանւոյ. վասն որոյ եւ զերանութիւնն ընկալաւ: Ասէ. Երանի է քեզ Պետրոս՝ որդի Յովինանու, զի ոչ յերկրէ տոհմակցաց քոց, ի մարմնոյ եւ յարենէ ազդի քոյ, ի մարդկանէ առեր զուզայդ զիստութիւն. այլ Հայր ի յերկնից ետ ի սիրտ քո, եւ յայտնեաց քեզ: Եւ արար զնա Աքէ հասդա-

պատմեան ամենայն եկեղեցեաց,^{1:} Եւ երբ որ առաքելոց
անունները կարդաւ կը յիշէ, ասանկ կը սկսի. “Արիս-
տոսագունդ եւ խաչակիր առաքելոցն, որոց գլւառովն
զիւարըս, եւ Անգրեաս, Յակոբոս^{2:}, եւ այլն: Եւ ուրիշ
առթի մը մշջ աւելի բացայաց կը քարոզէ. “Տերն
յաւետարանսն առ Պետրոս ասաց. “Դու ես վէմ, եւ ի
Պարայ այզը վիսմի շնուցից զեկեղեցի իմ, այս ինքն՝ զշա-
ւատացեալ ժողովուրդն Աստուծոյ, (որուն մէկ մասն
ալ իր ժողովուրդն էր.) եւ զրունք դժոխոց զնոսա մի
յաղթահարեացեն, զարձակեալսն յերկրէ սուրբս եւ ար-
դարս ճշմարիտ հաւատով յերկինս, եւ զոր կապիցես
յերկրի զանսուրբսն եւ զանիրաւս եւ զայլահաւատա՝ եւ
զեցին կապեալ յերկինս ի պատիժս սպառնալեացն,^{3:}

Հայց Հայաստանեայց առաքեալը հաւատարիմ
աշակերտ էր իր Փրկչնն, ինչ որ բերնով կը սորվեցը-
նէր՝ գործքով ալ կը կատարէր, եւ այն խօնարհ անձը՝
որ յանձն չը առներ երթալ նստիլ տիեզերական ժո-
ղովոց մը մշջ, որ ըլլայ թէ իրլեւ խոստովանող մեծա-
րուի^{4:}, երբ որ Տրդատ եռանդուն ու քաջ թագաւորը
փառօք եւ շքով եւ մեծ պատրաստութեամբ կ'երթար
Հռոմ, ինքն ալ կ'ընկերանար ու կը դիմէր Ա. Պետրոսի
յաղորդը մեծարելու. կ'ուզենք բաել մեր հոչակաւոր
կաթողիկոսներէն մէկուն խօսքովը “Կոնսարհ սրտիւ եւ
աներկրաց մտօք էառ յանձն գնալ... ի Հռոմ եւ առ-
նուլ ձեռնադրութիւն (կաթողիկոսութեան) ի սրբոյն
Ոեղբեատրուէ,,^{5:} Ա.յալէս Հայոց նորածին եկեղեցոյն

1 Առ. Ագաթ. էջ 339—340:

2 Առ. Ագաթ. էջ 509:

3 Յաճախ. էջ 163: Անացած
վկայութեաները թէ Ա. Գրիգորի
եւ թէ Ա. Յակոբայ Ածընաց Հայ-
րապետին վարդապետութենէն տես
վերը Յաւելուած Թարգմանչին ի
Հատուած Գ. էջ 76—86:

4 Բայց եւ ոչ սուրբն Գրիգոր
հաւանեցաւ երթալ, զի մի զառա-
ւել պատիհն վասն խոստվանողա-
կան անուանն ի ժողովոյն (Նիկիայ)

կրիցէ, որպէս զի այսպէս փափա-
քանգը եւ մեծաւ փութեավ կոչեն:
Խոր. Գէրէ Բ. Գլ. Զթ.

5 Ասոնք են Գրիգոր Տղայ կա-
թողիկոսին խօսքերը, զորոնք ամ-
բողջ յառաջ բերելը լաւագոյն կը
համարինք: “Առդ եթէ առաջին
հոյը սուրբը կոչելի է մեզ զմերն
սուրբ Լուսաւորիչ եւ խոստվանող
քահանայապետն Գրիգորիսս, պար-
տիմք զմուա ածել եթէ նա վճա-
րեցան այսու օրինգը, թէ ոչ. ար-

առաջին հովեւը եկեղեցւոյ գլխոյն հետ հաւատոյ ու
հազրողակցութեան միութեան կապով անխղելի եւս կը
կապուէր, եւ իր Հայ ժողովուրդը՝ որ օտար գաւթէ
Քրիստոսի ոչխարաց գտուիթը մտած էր “Ի՞նդ դուռն
ժանաւոր անձն սրբութեամբ եւ քննութեամբ գտանի՞ց յազդս եր-
կրածնաց իրեւու զնա, թէ ոչ : Մի-
թէ բաւական համարեցաւ զայր
անձին իւրում կամ զերկոն կամ
զարչարան բազմապատիկք, կամ
զբանարարելութիւն բազմորեայ ի
խոր վիրապին եւ ի մ.ջ թունաւո-
րացն, կամ զշբեշտակին սրբոյ
ընալցութիւնն, կամ զբազմապա-
տիկ շնորհսն պարզեւեալ նմա ի
վերայ տանս Հայոց : Միթէ ամբար-
տաւանեաց պյուտ ամենայնիւ, եւ
կամ բաւական համարեցաւ անձին
իւրում զայր ի պատիւ աստիճանի
եւ կամ թէ ոչ խոնարհ սրտիւ եւ
աներկեայ մտօք էտո յանձն զնապ
ի Կեսարիա, եւ գարձեալ ի Հռոմ
եւ առնուլ ձեռնադրութիւն ի
սրբյն Աթողեստրոսէ . եւ կամ թէ
իւրին ամենայն ոչ կացին ի նոյն
միաբանութեան սէր, : Թաւ-Ալ ու-
Վարդակ : Հայոց : Էլ 73, 74 :

առենէ վեր Հռոմ սրբոց առաքելոց
գերեզմանն ուխտատեղի էր թա-
գաւորներու եւ իշխաններու . ե-
պիսկոպով ունէին սովորութիւն
անգամ մը Հռոմ առաքելոց գե-
րեզմանին եւ Հռոմայ Քահանայա-
պետին այցելութեան երթալու,
ինպէս յայտնի է Ա. Իւբենէսուի եւ
ուրիշ եպիսկոպոսաց պանդխտու-
թենէն : Տե՛ս ի Պիտիքի : Հայու Եւ-
խանութեան իւ սորինանեթեան Եւ-
իւղաց : Հայու . Գ. 376 :

Պօղոս առաքեալ ալ չգնաց Ե-
րուսաղէմ զՊետրոս տեսնելու (Գո-
ւառ Ա.) : Ա. Յովհան Ռոկեբրուան
կոստանդնուպոլսոյ եպիսկոպոսա-
պետը, նոյն իսկ Ա. Լուսաւորչայ
դարուն մ.ջ. հրապարակական ա-
տենաբանութեանց մ.ջ ըսածներ-
նուս կը վկայէ եւ կը յայտնէ իր
սրտին բաղձանիքն ալ գոնէ ան-
գամ մը Հռոմ առաքելոց գերեզ-
մանին այցելութիւն բնելու : Ա-

ովարայց, յանձն իր հովուին՝ կը լսէր ու կը ճանչնար դռնապանին, Պետրոսի յաջորդին, ձայնը, կ'երթար անոր ետեւէն, եւ կըլլար “մի հօտ եւ մի հովիւ”,¹ Եշր ջանիկ ժամանակ:

Այս հաւատքը Ա. Լուսաւորչին անցաւ իր յաջորդաց վրայ նոյն հաստատութեամբ եւ եռանդեամբ, եւ ահա կը տեսնենք որ Ա. Վ. քթանիսի կաթողիկոսութեան ատեն Սարդիկէ 347ին գումարուած սուրբ ժողովքին ամենայն մեծարանկով կը հպատակի Հայոց եկեղեցին, ինչպէս որ մեր կանոնադիրները մինչեւ ցայսօր մեզի կ'աւանդեն. իսկ նոյն Սարդիկէի ժողովոյն մէջ ահաւասիկ աս կանոնները դրուած եւ հաստատուած են: “Ժող. Սարդ. Կան. Յ. Ասիս եպիսկոպոս ասէ. Եթէ ոք յեպիսկոպոսաց դատեսցի վասն իրիք եւ համարիցի զանձնէ թէ արդար է եւ կամիցի զի միւսանդամ ժողով լինիցի, յայնժամ եթէ հաճոյ ձեզ թուի պատուեսցուք զյիշատակ սրբոյն Պետրոսի առաքելոյ, զի որք զդատաստանն զայն քննեցին՝ զբեսցեն Յուղոսի եպիսկոպոսի Հռոմայ. եւ սա եթէ պատշաճ համարեսցի լինել միւսանդամ դատաստան, լիցի եւ սահմանեսցէ նա զդատաւորսն: Ապա թէ տեսցէ զի . . . : Թռուի այս ամեննեցուն հաճոյ: Ետ պատասխանի սիւնհոդոսն. Հաճոյ է: Կան. Գ. Գաւդենտիս եպիսկոպոս ասաց. Եթէ հաճոյ թուի պարտ է յայդ վճիռ զոր բերէք եւ լի է սրբութեամբ, յաւելուլ այսպէս. զի եթէ եպիսկոպոս ոք անկցի յիշխանութենէ դատաստանաւ եպիսկոպոսացն այնոցիկ՝ որ յարուարձանեայ տեղիսն իցեն, եւ բռզուցից զի դատաստան իւր կատարեսցի ի Հռոմ քաղաքի, այնուշետեւ այլ եպիսկոպոս ի նորա աթոռ ամենեւին մի դիցին յետ բողոքելոյ այնր որ անկեալն համարի յիշխանութենէ. բայց եթէ յորժամ դատաստանն վճարիցի յատենի եպիսկոպոսին Հռոմայ: Հաճոյ թուի . . . :

եւեթ տեսաներց, եւ զբանգն՝ յու կ'երգէ. Վեպու. Ել 524:

բում կապեցաւու: Ճառ Ը. Եփու: Յառաքելոց յաթոռ հասեալ:

“Նշնը կը հաստատէ նաեւ Ա. Սուրբ սոկերացն երկրագագեալ:

Ներսէս Շնորհալի, որն որ այսպէս 1 Յովհ. Ժ. 1-16:

կան. 7. Ասիսու եպիսկոպոս ասաց. Եւ այս եւս հաճոյ
թուեցաւ. զի յորժամ եպիսկոպոս ոք ամբաստանու-
թիւն կրիցէ եւ եպիսկոպոսունք նահանգին այնորիկ ժո-
ղովեալ դատիցեն զնա եւ արկանիցեն զնա յաստիճա-
նէն, յորժամ բողոք կարդացէ որ անկեալ համարեալն
է եւ ապաստանիցէ առ երանելի եպիսկոպոսն եկեղե-
ցւոյն չոռմայ եւ կամիցի քննութիւն. յայնժամ եթէ
իրաւ համարիցի եպիսկոպոսն չոռմայ թէ միւսանդամ
լինիցի քննութիւն, արժանի համարիցի զրել առ ե-
պիսկոպոսունսն այնոսիկ՝ որ յայլում ի սահմանակից եւ
ի մերձաւոր նահանգի իցեն, զի զգուշութեամբ զամե-
նայն քննիցեն եւ ըստ ջշմարտութեանն սահմանիցեն։
Եպա թէ նա՝ որ աղաչիցէ միւսանդամ առնել հարցա-
փորձ քննութեան վասն անձինն ածիցէ պաղատանօք
զեպիսկոպոսն չոռմայ ի հաւան՝ զի առաքեսցէ յիւրմէ
անտի երիցունս, այն ի կամս եպիսկոպոսին չոռմայ ա-
պաստան իցէ՝ զինչ կամիցի եւ զինչ ի գետ համարիցի։
Եթէ արժան համարիցի առաքել զերիցունս՝ որիք եր-
թեալ դատիցեն հանգերձ եպիսկոպոսօքն՝ ունիցին զջո-
խութիւն կամ զիշխանութիւն այնը՝ յորմէ առաքինն.
այն ի նորա կամսն յանձն իցէ։ Եպա թէ այսպէս հա-
մարիցի թէ բաւական են դաւառակից եպիսկոպոսունքն
առնել վախճան դատաստանին, արասցէ որ ինչ դիպող
հաշուիցի ըստ խմաստուն խորհրդոց իւրոց,¹ :

Վս հաւատոյ եւ հաղորդակցութեան կապով, որ
կաթուղիկէ եկեղեցին Ա. Պետրոսի աթոռին հետ կը
կապէր, Հայոց եկեղեցին անխղելի կապուած էր նաեւ
սրբոյն Վ քթանիսի յաջորդաց ատենները։ Ասոր զեղե-
ցիկ եւ անժխտելի վկայութիւնն ու հաստատութիւնը
կու տայ նոյն իսկ Ա. Ասհակ Մեծ կաթողիկոսը Վ ա-
ղարշապատու ժողովքին կանոններովը, ուր այսպէս կը
կանոնազրէ. Վի է Տէր, մի հաւառք, մի մկրտու-
թիւն. զի որ այլեւայլ կամի ասել, յայտնապէս եւ
զհաւատոյն կամի ասել բաժանումն. քանզի եկեղեցի

1 Տես նաեւ մեր Կանոնագրոց մէջ։

մեզ ոչ ցուցանէ պատուիրանն Աստուծոյ, որ ի քարանց եւ ի փայտից է շինեալ . այլ զհաւատով շինեալ զազգ մարդկան ի վերայ վիմին հաստատութեան : Ապա ուրեմն ճշմարիա հաւատն է եկեղեցի, որ գումարէ եւ շինէ զմեզ ի մի միաբանութիւն գիտութեան Որդույն Աստուծոյ . քանզի նոյն ինքն կենարարն ուսուցանէ ասելով ցՊետրոս . Դռու ես Ալմ եւ ի Ալբայ այդը վեհ շնեցի վէիւղէցի իմ եւ դրունք դժոխոց պէտք մի յաղթահարեսցեն : Երդ զի՞նչ խմանացեն զասելն ցՊետրոս՝ վէմ, միթէ որպէս զմի ոք ի քարանց . քառ լիցի . այլ մարդ բանաւոր, ժլուխ առաստելսկան դասուն . եւ զի անդրդուելի հաւատովք խոստովանեաց զՃրիստոս՝ Որդի Աստուծոյ, երանութիւն ընկալաւ եւ վէմ անուանեցաւ : Ապա ուրեմն շինեալքն ի վերայ նորա չեն քարինք՝ այլ մարդիկ նորին հասապոյ հաղորդավոյ +¹ :

“Եղն հոգւով լցեալ էին իր աշակերտքն ալ, եւ անոնց գլխաւորներէն մէկը Պօղոս առաքելցն բերնովն ասանկ կը խօսի . “Աչ զի ես միայն արժանի եղայ խորհրդոյն, որ արուաս եմ առաքելոց, այլ թէ եւ Պէտրոս՝ որ ժլուխն է առաստելց՝ տեսանիցէ, չկարէ ճառել”² : Ուրիշ մեծանուն աշակերտ մ’ալ, Մովս . Խորենացի, Ա. Պետրոսի կողմանէ կը խօսի . “Քանզի ահա նկար օրինակ մեծի բարւոյն առաջաւ հասապոյն, եւ յառաջաձայնեալս ի Տեառնէ վէմ, շարժիմ ի բարձր աստիճանէ կատարելութեանն յամենեւին ի ստորին եւ ի վերջին խոնարհումն,³ եւ գարձեալ “Յօրմէ եւ պատուեցայ այնուհետեւ առաջնոցն առաջադրոյն ժող ժահեցիսունեամբ : . . . Հասից յաստաջն ժայր կապարէլս-նեան, եւ եղեց էպահակալ արտայունեանն, նիհն էիւղցուոյ,⁴ : Եւ եթէ նոյն Մովսեսի Խորենացւոյն Հայոց պատմութիւնն ալ մատգիր աչքով քննելու ըլլանք, կը տեսնենք որ թէ Նիկոայ, թէ Կոստանդնուպոլիսի եւ թէ Եփեսոսի ժող :

¹ Կանոնագիրք ձեռագիր . Մատենադարան . Արևոտնական արքա . Միամիթ . Վիէն . Թիւ 44: Բառառն . ի Պետր . Առաք :

² Եզնիկ Կողբացի, Եզն ազանք . 4 Անդ :

զովսերը յիշատակած ատեն՝ միշտ կամ Հռոմայ Վահանայապետին անունը եւ կամ անոր անուամբն եկող հրեշտակին անունը՝ ամէն Եպիսկոպոսներէն ու պատրիարքներէն յառաջ իրեւ նոյն ժողովսերուն մէջ գահերէցներու անունը կը յիշէ¹:

Այս ափառս, զբեթէ, երկուհարիւր տարի այն մեր Կախահօրմէ ժառանգուած ու պահուած հաւատոյ անեղծութիւնը՝ սկսաւ ոմանց ոմանց մաքին մէջ եղծանիլ, եւ անզգոյշք տկարացան՝ երբ որ մոլորութեան մթութիւն մը Ասորւոց կողմանէ կու գալ կը պատէր այնպիսիներուն աչքը, որմէ աղատ մնացողներն աչքերնին արցունք, սրտերնին ելած՝ դառն կ'ողբային: “Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյն, կը գոչէ մեր ծերունի Ռազբեւանդայ Եպիսկոպոսը, զի... վոգովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն, զրդուեցաւ ուղափառութիւն, կայկայեցաւ տղիառութեամբ չարափառութիւն,,²: — Եւ գժբախառութիւնն ան էր, որ նոյն ողբայի մթութիւնը, թէպէտ երբեմն կը փարասէր, բայց երբեմն ալ աւելի կը թանձրանար: Այսու ամենայնիւ աստուածային Կախախնամութիւնը Ա. Լուսաւորչին հաւատոյ հարազատ որդւոց համար զԳևեսէմ անարատ կը պահէր³: Եւ ժամանակ ժամանակ երեւան կ'ելլէին ողջամիտ հայրապեաք եւ ուղցութեան վարդապետք, որոնք ճշմարտութեան լուսով լուսաւորուած՝ ուրիշներն այ բանիւ եւ արդեամբ լուսաւորելու կը ջանային եւ յայտնի խօսքերով Հռոմայ հայրապետաց զլիսաւորութիւնը կը դաւանէին: Եւ ահաւասիկ նոյն իսկ Հայաստանեայց եկեղեցին՝ իրեւ եկեղեցի՝ այս քահանայապետական զլիսաւորութեան յայտնի ու պայծառ դաւանութիւնը տալով, եօթներորդ դարուն վերջերը (677) Առհակ ԳՏ. կաթողիկոսին ատենէն սկսեալ կ'երշէր հրապարակաւ այն գեղեցիկ շարականն ի պատիւ

1 Առվա. Խոր. Պատմ. Հայ. Էջ.

356 · 446 · 522:

2 Անդ. Աղմ:

3 Ծննդ. Խէ. Ելլց. Ժ. 23:

եկեղեցւոյն Հռոմաց, “Ակեցո զորդի ծառայի քո, զօր ի Հռոմաց գահիցն վերապատռեցեր, ուր եղին զվեմն հաւատոյ հիման սուրբ եկեղեցւոյ”,¹ Բայց Հայոց եկեղեցին ասով չշատացաւ. քիչ մը ետքը Ա. դարուն սկիզբէն սկսաւ նոյնպէս հանդիսիւ եւ հրապարակաւ երգել. “Որ Գերադոյն ընտրելոց առաքելոցն դասուց անուանեցեր լինել զերանեւէ Պատրիարք, Գլուխ սուրբ հաւատոյ հիմն Եկեղեցւոյ”,² եւ դարձեալ “Ա Էմ անվանելի ի դրանց գժոխոց”,³ եւ խոստովանիւ թէ խոստացաւ Քրիստոս “Տալ զփականս ալքայութեան երկնից երանելոյն Պետրոսի”,⁴ եւ դարձեալ “Փակողն ալքայութեան երկնից սուրբ առաքեալն Պետրոսի”,⁵ Եւ մտադրութեան արժանին ան է, որ բովանդակ աս եւ ուրիշ շարականներուն մէջ թէպէտ ամէն տեսակ գովաստները թէ սրբոյն Պօղոսի եւ թէ մէկալ առաքեալն երրուն արուած կը տեսնենք, բայց միայն Պետրոսի կը դանենք արուած հիման, դլայոյ եւ փականաց իշխանութեան պատիւն ու սեպհականութիւնը: Եւ այս ամենայն շարականները Յովհաննէս Գ. Խմաստասէր կաթողիկոսին կը տրուին:

Այսու հոգւով էր՝ որ Զաքարիա կաթողիկոս ալթա. դարուն մէջ յայտնապէս կը զրէր. “Դ Հռոմ հանդերձեալ էր կարգել (Քրիստոս) զաթոռն Պետրոսի եւ Պաւղոսի, եւ զգլաւաւորութիւն սուրբ եկեղեցւոյ”,⁶ Ճա. դարուն մէջ (955) Մեծն Խոսրով Ընձեւացեաց եպիսկոպոսն իր զրուածոց մէջ այս վարգապետութիւնը կը քարոզէ, չէ թէ միայն մէկ կամ երկու տեղ, այլ ուր առիթ մը կը հանդիսի սրբոյն Պետրոսի անունը յիշելու, միշտ Պլայո պատուով կը յիշէ: “Որպէս խրատէ զլուխ առաքելոցն Պետրոսի, եւ “Որպէս զրէ զլուխ ա-

1 Ազգային աւանդութիւնը զնոյն իսկ Սահակ Գ. կաթողիկոս ասոր առաք. Պետրոսի եւ Պաւղոսի: Հեղինակը կը համարի, զորն որ նաև նոյն շարականին շնուրածքն ու ոճն առակուուի կը ապք. Պետրոսի եւ Պաւղոսի: Հաստատեն:

2 Օրհնութիւն ի տօնի Գլխաւ.

առաք. Պետրոսի եւ Պաւղոսի:

3 Տես վերը, էջ 85:

4, 5 Հարց ի տօնի Գլխաւ. ա-

պք. Պետրոսի եւ Պաւղոսի:

զիսիվայր, կ'ըսէ, սուրբն Պետրոս, եւ համբուրէ զիսաչն եւ ի նմին խաչին զնոյն քարողէ, այն՝ որ վէմն էր հաւատոյ հիման առաքելոց եւ մարգարէից,¹:

Ի՞սկ հոս պէտք է քիչ մը կանդ առնել կենալ, ուր որ սուրբ եւ մեծանուն հայրապետներու բազմութիւն մը առջեւնիս կ'ելլէ, որոնք իրաւամբ Հայաստաննեայց երկրորդ թարգմանիչները կրնան ըսուիլ, եւ արդեամբ ալ անոր մեծ երախտաւորներն են: Հարիւր երեսունուեօթը տարւան մէջ (1065—1202) այսպիսի հռչակաւոր վեց կաթողիկոսներ Ա. Գրիգորի աթոռը՝ փոքր ընդհատութեամբ՝ իրարու յաջորդեցին, եւ անուանի արքեպիսկոպոս մ'ալ (Հայաստաննեայց Պողոսը) ազգային ժողովոյ մը բերանը կ'ըլլար: — Կուղեղնք լսել ասոնց ամենուն դաւանութիւնը Ա. Պետրոսի եւ իր յաջորդներուն Ա. «Քահանայապետաց գլխաւորութեան վրայ, եւ իմանալ իրենց փոյթն ու ջանքը Պետրոսի աթոռին արժանաւոր հպատակութիւնն ու մեծարանք ցուցընելու. պատմութիւնը հաւատարիմ վկայ կեցած է, եւ իրենց զրուածքները՝ ան իրենց հաւատոց եւ սրտի զգածմանց անմահ յիշատակարանները թագուն մնացած չեն եւ ոչ ալ կրնան մնալ²:

Գրիգոր Բ. Վկայասէր, որուն գրուածներն իր հոգւոյն թարգմաններն են, հպատակութեան ժողովը կը զրէր Գրիգոր Լ. Հռոմայ Քահանայապետին, կը նզովիր զնվ որ նոյն Քահանայապետը նոյն օրերը նզոված էր³, եւ դեսպան կը խրկէր Հռոմ իրեն ու իր ժողովը եան Հռոմայ եկեղեցւոյն հետ ունեցած միութիւնը ցուցընելու (1080): Գրիգոր Լ. Քահանայապետան իրեւ հասարակաց ամէն հաւատացելոց հայր՝ հայրա-

1 Թուղթ առ. Աբրեհիմ ամիրա վահան հաւատոյ Գրիգորայ որդւոյ նաքիայ: Զեռ. թիւ 279. Բ:

2 Գրիգորիսս որ եւ Վահրամ նախաձայնեալ, եւ Բասիկոս, որք ոչ ըստ մարմեռ միայն հազորդեալք՝ նորին աղնուականութեան, այլ եւ

հոգեւորապէս հետեւեալք հօրն առաքինութեանց: Նաեւ լսողք եւ կեղեցւոյ լուսաւորութեան՝ յետ նոցին . . . Ա. Ներս. Ըստ աբովակնեաց:

3 Թուղթ Գրիգորի է. Քահ. առ. Եպ. Բնենեւենդ. Գիգ է. 26:

զիլսիվայր, կ'ըսէ, առւրբն Պետրոս, եւ համբուրէ զիսաչն եւ ի նմին խաչին զնոյն քարոզէ, այն՝ որ վէմն էր հաւատոյ հիման առաքելոց եւ մարգարէից,¹:

Իսյց հոս պէտք է քիչ մը կանգ առնել կենալ, ուր որ սուրբ եւ մեծանուն հայրապետներու բազմութիւն մը առջեւնիս կ'ելլէ, որոնք իրաւամբ Հայաստանեայց երկրորդ թարգմանիչները կրնան ըսուիլ, եւ արդեամբ ալ անոր մեծ երախտաւորներն են: Հարիւր երեսունուեօթը տարւան մէջ (1065—1202) այսպիսի հոչակաւոր վեց կաթողիկոսներ Ա. Գրիգորի աթոռը՝ փոքր ընդհատութեամբ՝ իրարու յաջորդեցին, եւ անուանի աղքեալիսկոսու մ'ալ (Հայաստանեայց Պօղոսը) աղղացին ժողովց մը բերանը կ'ըլլար: — Կուզենք լսել ասոնց ամենուն դաւանութիւնը Ա. Պետրոսի եւ իր յաջորդներուն՝ Ա. Քահանայապետաց գլխաւորութեան վրայ, եւ իմանալ իրենց փոյթն ու ջանքը Պետրոսի աթոռին արժանաւոր հպատակութիւնն ու մեծարանք ցուցընելու. պատմութիւնը հաւատարիմ վկայ կեցած է, եւ իրենց գրուածքները՝ ան իրենց հաւատոց եւ սրտի զգածմանց անմահ յիշատակարանները թագուն մնացած չեն եւ ոչ ալ կրնան մնալ²:

Գրիգոր Բ. Ա կայասէր, որուն գրուածներն իր հոգւոյն թարգմաններն են, հպատակութեան թուղթ կը զրէր Գրիգոր Ե. Հռոմայ Քահանայապետին, կը նզովէր զով որ նոյն Քահանայապետը նոյն օրերը նզոված էր³, եւ գեսապան կը խրկէր Հռոմէ իրեն ու իր ժողովզեան՝ Հռոմայ եկեղեցւոյն հետ ունեցած միութիւնը ցուցընելու (1080): Գրիգոր Ե. Քահանայապետն՝ իրեւ հասարակաց ամէն հաւատացելոց հայր՝ հայրա-

1 Թուղթ առ Աբրէհիմ ամիրա հոգեւորապէս հետեւեալք հօրն ավան հաւատոյ Գրիգորայ որդւոյ ուարինութեանց: Նաեւ լողք եւ Վասակայ: Չեռ. թիւ 279: Բ:

2 Գրիգորիսս որ եւ Ա ահրամ նախաձայննեալ, եւ բասիլիսս, որը ոչ ըստ մարմար միայն հազրդեալք՝ ոչ ըստ մարմար միայն հազրդեալք՝ նորին աղնուականութեան, այլ եւ առ Եպ. Բենեւենդ. Գիլք Ե. 26:

կան սիրով եւ զթով կընդունէր պատգամաւորը եւ նոյն զթով թղթին պատասխանը կը զբէր¹, իրեն եղբայրակից կ'անուանէր Հայոց կաթողիկոսը, եւ իրմէ կ'ուղէր Հայաստանեայց եկեղեցւոյն դաւանութիւնը, զորն որ Գրիգոր կաթողիկոս անձամբ Քահանայապետին կը տանէր կու տար²:

Խարսեղ Ա. կաթողիկոս իր յաջորդն ու քեռորդին նոյն ուղղութեան ճամբան բռնեց, ինչպէս կը վկայէ Գրիգոր Դ. Տղայ³, որ շատ շանցաւ՝ նոյն աթոռը նատաւ:

Տղայ իրմէ առաջ 1113ին Հայոց կաթողիկոս օծուեցաւ Գրիգորիս կամ Գրիգոր Գ., Պահապատունի: Սսիկայ իր 52 տարւան (1113—1165) հայրապետութեան մէջ թէ բանիւ եւ թէ արդեամբ իր սէրն ու մեծարանքը Հռոմայ աթոռին շատ առժի մէջ ցուցուց: Ենտիոք քահանայապետական հրեշտակին հետ ժողովքի նստելն եաքը՝ անոր հետ ուխտի կ'երթար Երրուսաղէմ, հոն դարձեալ ժողովքի կը նստէր. իր ժողովրդեան մէջ գտնուած թերութիւններն ուղղել կը խոստանար, եւ հպատակութեան թղթով պատգամաւոր կը խրկէր Հռոմը իր եւ ազգին կողմանէ: Ա. Պետրոսի յաջորդը գթած հօր մը պէս սիրով եւ պատուով կընդունէր կաթողիկոսին պատգամաւորները⁴, եւ ի նշան սիրոյ ու միութեան՝ քօղ ու դաւազան հայրապետական կը խրկէր իրեն⁵:

Խրեն յաջորդեց իր հարազատ եղայրն ըստ մարմնոյ եւ սրտակից ըստ հոգւոյ Ա. Կ. երսէս Շնորհալի (1166). անուանը համեմատ՝ հոգւով ու սրտիւ լցեալ շնորհաք, հայր եւ յանձնանձիւ ազգին: Սսիկա իր նախընթաց հայրապետական աւելի եկեղեցւոյ միութեան ետեւէն

1 Թառզթ Գրիգորի Է. Քահ. առ. Գրիգոր կաթող. Հայոց, Գրիգոր կաթող. կ'անձակ. պատմ. Հայց: — Ա. Կ. երսէս:

2 Կիրակ. Գ. անձակ. պատմ. Հայց: — Ա. Կ. երսէս: — Ա. Կ. երսէս. Հնորհ: — Հ. Ա. կ'անձակ. պատմ. Հայց: — Ա. Կ. երսէս:

3 Թաղթ առ. Տուտէորդի, էջ. 76: 4 Առ. Բարսնիսի, Ամ. 1143, թիւ. 23: — Լամբը. Պողոս:

5 Լամբը. անդ:

ինկաւ, վասն զի ինքն ալ հոգւով եւ մտօք միացեալ էր կաթողիկէ եկեղեցւոյ հետ՝ որուն դլուխ եւ առաջնորդ կը ճանչնար Հռոմայ քահանայապեալ. ուստի եւ Մանուէլ կայսեր կը գրէր. «Աս զի եւ լուաք թէ սուրբ եւ առաջնորդ անհնայն Եղիսակուստաց (ըստ ձեռագր.) Հայրապետն Հռոմայ է- Քո կանոնուն Պետրոսի առաջելոյ՝ յիւրոց անտի իմաստնոց առաքեաց խօսել առաջի սուրբ թագաւորութեանդ ձերոց Հասան Ջոն-Ռեան հաւատոց, ^{1:} Ես խօսքերն իր սրտին փափուկ զգածմանց, իր ճշմարտասէր հոգւոյն, իր մասց ողջամիտ համոզման թարգմաններն են: Իսայց Ա. Հայրապետն իր դաւանութիւնը Ա. Պետրոսի եւ իր յաջորդներուն զլիսաւորութեան վրայ ի լուր տիեզերաց բարձրաբարբառ կը քարոզէ իր անշափ այնչափ զրուածոց եւ եկեղեցական կարգաւորութեանց մէջ, որոնցմէ մէկ քանին հոսանելոս յառաջ կը բերենք: Եր Եղեսեայ ողբերն ամենուն յայտնի են. նոյն ողբերուն մէջ ասանկ կը խօսի.

Եւ դու Հըռոմ մայր քաղաքաց
Գերապայծառ եւ պատուելի,
Մեծին աթոռըդ Պետրոսի
Առաքելոց զլիսաւորի:
Եկեղեցի անշարժելի
Ի կեփայեան շնորհալ վիմի
Ի դրանց գժոխոց անշաղթելի
Եւ կնիք երկնիցըն բացողի,^{2:}

Ուրիշ տեղ մ'ալ.

Աշակերտաց գերագունին,
Սուրբ հաւատոց անշարժ վիմին ^{3:}

Եյսպէս նաեւ կանոնական ժամակարգութեանց մէջ իր եկեղեցւոյն բերնովը կ'երգէ.

Գլխոյն ընտրեալ հօտին փոքու՝
Սաստէր զիսորհուրդն ոչ գիտելոյ ^{4:}

¹ Ա. Կերս. Ծնորհ. Թաղթ առ. 3 Ա. Կերս. Ծնորհ. Ողբերգ.
Մանուէլ կայսր:

² Ա. Կերս. Ծնորհ. Ողբ Եղե- 4 Երգ յաղագս մեծի ուրբաթ.
սեաց: Զեռագիր, թիւ 63: գիշերի:

Ալիք. Գ. էջ 135:

Եւ դարձեալ.

Ճնորհեալ վիմին եկեղեցւոյ,
Զոր պահեցեր ի հոսելոյ,
Եւ կանգնեցեր ի գլորելոյ
Վասն սրտիւն արտասուելոյ¹:

Անծանօթ չեն մէկալ շարականները, զորոնք Հայ-
աստաննեայց եկեղեցին եօթը դարեւ վեր ամեն տարի
կերպէ հրապարակաւ, որոնք անտարակոյս մեր նախնի
սրբոց Հարոց անարատ հաւատոց եւ ողջմտութեան ան-
եղծ զրոշմբ լսողներուն սիրար կը տպաւորեն: “Ա էմն
հաւատոյ, կաղաղակէ Հայաստաննեայց եկեղեցին, զմայ-
լեալ անմահական բաժակաւն, այսօր բաշխեր ծա-
րաւեաց,,² Երդ յայտնի է՝ որ թէպէտ նոյն օրը ամեն
առաքեալք անմահական բաժակաւ զմայլեցան, բայց
Պետրոս էր՝ որ յանուն ամենեցուն միայն կը խօսէր,
ուստի եւ Պետրոս միայն էր “Ալլին հաւատոյ,, որ
“բաշխեր ծարաւեաց,, հաւատոյ շնորհքը, եւ իրրեւ եւ
կեղեցւոյ զլուխն տիեզերաց կը քարոզէր նոյն օրը քրիս-
տոնէութեան հրատարակուիլու: Այսու մտօք է, որ ու-
րիշ հանդիսաւոր օր մ'ալ “Ա էմ հաւատոյ,,³ կը կո-
չուի Յովլանու որդին, եւ աս կոչումը Ա. Աերսէս կո-
տայ իրեն չէ թէ մէկ երկու տեղ, այլ իր ամեն զբուած-
ներուն մէջ ուր տեղ օր առիթ մը կը պատահի:⁴
Բայց երբ օր իր գեղեցիկ ողբերգութեանց վերջը հաս-
նելով՝ իր յիշատակարանը կը զրէ, կարծես թէ իր
հաւատով վառուած սրանն եռանդն ու շարժումը
չկրնալով զապել, լեցուն բերնով իր խոնարհ սիրար կը
հանդարտեցրնէ զրածներուն ուղղութեան վրայ, իրը
թէ ըսածն ու զրածը չէ թէ նորաձեւ եւ աննշան էին,
այլ Պետրոսի հիման, Պետրոսի անշարժական հաւատ-
քին վրայ շինուած: Ա հաւասիկ իր խօսքերը.

1 Երդ յաղագո մեծի ուրբաթ .
գիշերին:

2 Տէր երկնից ի Դ. աւուր չափաւ, կը 403—469 եւ ուրիշ
պիտաեկ:

3 Օրհն. յգ. աւուր Ապրամ:

4 Տես Ա. Կ. երս. Ճնորհ. Բանիք
զբուածներուն մէջ:

Ի զրել բանիւ աստօւածական ,
Ոտիւք չափել ներտաղական ,
Վասն էութեանն անչասական ,
Եւ Բանին Հօր մարդեղութեան ,
Ոչ նորաձեւ եւ աննըշան
Յինէն շինած առանց հիման .
Այլ է վրայ անշարժական
Անդն եռեալ սս կերպեան ։¹

Անցնինք իր յաջորդին։ Գրիգոր Վ. Տղայ Ա.
Ներսիսի եղբօրդինն, նոյն եռանգեամբ եւ հոգւով
պաշտպան ու ջատագով էր ողջամիտ վարդապետու-
թեան, եւ ժամանակին նախանձայցդ յաշաղկոտներուն
դեմ՝ որոնք մոլորեալ մոօք եւ խստացեալ սրախւ հեր-
ձուածն ու պառակտումը յառաջացընել կուզեին, ե-
ռանդուն թուղթ մը զրեց², որուն մէջ սկիզբէն մինչեւ
վերջը ողջմոտութեամբ կը սանձահարէ հակառակորդ-
ները, եւ յայանի ու պարզերես կը դաւանի եւ կը
պաշտպանէ Ա. Պետրոսի եւ Հռոմայ աթուին գլխաւո-
րութիւնը³։ Աը զրէ աշաւասիկ համարձակ. “Ղեւոն
Հռոմայեցի էր ազգաւ եւ գտներէցնեւամբ”⁴ եւ այլն,, :
Եւ դարձեալ հեղնելով իր հակառակորդները կըսէ .

1 Ա. ‘Ներսէս Շնորհալի. Բան եւ աւազակք. եւ այս ըստ առ ի
հաւատոյ. Յիշատակարան երգո-
ղին. էջ 222.

2 Պատասխ. թղթոյ Գրիգորի
Տուտէոր. :

3 Անդ. էջ 23. 25. 74. 75. 76.
77. 82.

4 Աշաւասիկ իր ամբողջ խօսքե-
րը. “Ղեւոն հռոմայեցի էր ազգաւ
եւ գահերիցութեամբ եւ ի Հռոմը
երկուք լուսաւորը են աշխարհի՝ Պե-
տրոս եւ Պաւլոս, ի նոսա զիարդ
ընակէր Ղեւոն կամ որո՞վ օրինա-
կաւ. Խոկ եթէ նորա ի նա ընակե-
ցան աստօւածային զօրութեամբն
եւ հոգւովն՝ կարելի է. այլ ոչ ա-
զարտելի։ Եւ եթէ յայն սակս է
անիծեալ, կարծեմ թէ եւ նոցայն
դամբարան՝ է այր աւազակաց, եւ
որ ի նմացն են հանգուցեալ՝ գողք

“Առաջ էին խոստմռնք նորու (Քրիստոսի) առ Պետրոս
թէ ի վերայ այզը վիսի շնուցից վեկեղեցի խմ, եւ
զրունք դժոխոց զնա մի յաղթահարեցեն: Երդ յաղ-
թահարեցաւ եւ կորեաւ,¹ եւ այլն: Օանց կ'առնենք
մանրամասն յիշատակել թէ ինչպէս ուրիշ տեղեր ալ
զլ: Պետրոս կը կոչէ “վեմ հաւատոց, գլխաւոր առա-
քելոց”²:

“Եցն ատենները կը պայծառանոր նաեւ Ա. Կեր-
սէս Լամբրոնացի Տարսոնի ապքեպիսկոպոսը: Պատմու-
թիւնն ու իր մասենազրութիւնները յայտնապէս կը
քարոզեն իր սրտին անշիֆանելի եռանդը Լատին եկեղե-
ցւոց հետ միութիւնն ու համաձայնութիւնը պահելու-
եւ յառաջացրնելու: Բաւական է կարդալ միայն իր
առ Լեռնթագաւոր զրած թուղթը³: Մասդրութեան
արժանի է նաև իր պքանչելի ատենաբանութիւնը՝ զորն
որ Հռոմլայի մեծ ժողովոյն մէջ խօսեցաւ՝ այնպիսի
ազնուական համարձակութեամբ, որ մինչեւ ցայսօր ըն-
թերցողներուն սիրոը կը յափշտակէ: — Ո՛հ. առա-
քելաշնորհ Հռոյրապեան ինչ ուրախութեամբ կը նկա-
րագրէ ժողովականաց սուջեւ Հայաստանեաց եկեղե-
ցւոյն երջանկութիւնը՝ որ երրեմն ունեցած էր, թէ
ինչպէս Աստուծոյ սեղաններն երկնից աստղներուն պէս
բազմացած էին, ինչպէս արթուն հովիւք կը հսկէին եւ
Քրիստոսի հօան ի լցոս պայծառութեան կ'արածուեր:
Բայց այս ամենայն երր կը պատահէր: — Երբ որ
մեր եկեղեցին “Պետրէ Ֆիոն-Ռեան Եկեղեց-ոյ վէճ պնդեալ
էր”⁴: Ե՞ն աւաղ՝ երբ որ իր աչքը Հայոց եկեղեցւոյն

յեռագնուու եւ ի փայլակնացեալ
սրտէ յառաջ բերի վիճարանու-
թիւն եւ կորի, որպէս եւ վիզոյէ
ճշմարփու բանն տէրունի եթէ Յառ-
ւելուածոյ սրտի խօսի բերանն:

1 Պատասխանի թղթոյ Գրիգո-
րի Տուտեար. 20:

2 Անդ 25, 82:

3 Կերու. Լամբր. թղթ. առ
Լեռնեալքապայ: Տպ. Անեսու. 1838:

4 Կերու. Լամբր. Ատենար. Կոր
Տպագր. Անեսու. էջ 120. «Մա-
նաւանդ. տայր եւ Հայաստանեացս
աշխարհ», մինչ դեռ է Գունդան Էլլ-
ուցույ վէճ պնդեալ եր, պառազ
Աստուծոյ առաս եւ բազում, եւ
յերկիր մեր իրեւ զաստեզօ երկնից
բազմացան սեղանքն Աստուծոյ ըստ
տեսլեան Ա. Գրիգորի, եւ այլն:

եւ երկրին իր ատենուան թշուառութեան վրայ կը դարձընէ, պատճառն ի՞նչ կը համարի. “Պու այս էր վասն . . . ով աւելի եցաւ զըն ճարմնն ՚Յընեպոսէ է բաղստ ճարմնն, զըն բաժանեցաւ զըն եկեղեցի նորս է բաղստ ճառսննա,,^{1:} Աս ողքոց հառաջանքը հնչեցրնելէն եարը՝ դարձեալ յուսով ու ակնկալութեամբ զօրացած՝ ձայնը կը բարձրացընէ ու կը յորդորէ ժողովքը շնել եկեղեցին։ — Որպիսի հիմնն վրայ։ — Լոենք իր խօսքերը։ “Պուարուք եւ գուք, նահապեաք ազգաց մերոց ի ծագաց երկրէ, որ հասէք ընդ նմա ի Արտն քաղաք փրկութեան մերոց։ Ահա հասեալ են ոտք մեր առ գրունս երկնաւորն Երուաղիմի։ եւ հանդերձեալ եմք շնել զիմնալի տաճարն Աստուծոյ՝ ով հիմնեցաւ է վերայ Պէտքոսէ,^{2:} Այւ այս Պետքոսի աթոռն ուրիշ զրուածքի մէջ ամենէն գերազցն եւ ամենէն վեր կը քարոզէ։ “Որ Հռոմայն է (պատրիարքութիւն) ըստ կարգի (ժամանակին) երրորդ էր պատուով, թէպէտ եւ զըսունէտամբ առաջին։^{3:}

Լամբրոնացւոյն վերջի տարիները (1195ին) Գրիգոր Օ. Եպիկրատ նստաւ Ա. Լուսաւորչի աթոռը։ աս հայրապեալ վերջինն էր Կերսիսեանց ու Գրիգորիսեանց մէջն։ բայց եղաւ միանդամայն առաջին եւ սկիզբն ողջ ջամփա կաթողիկոսաց երկայն ու անընդհատ յաջորդութեան մը, որ երկուհարիւր տարիէ առելի սրբոյն Պետքոսի աթոռին հետ միացած ու Ա. Քահանայապեաց հպատակութեան մէջ՝ Հայոց եկեղեցւոյն առաջնորդեցին եւ նոյն եկեղեցին կաթողիկէ հաւատոյ ու հաղորդակցութեան մէջ պահեցին, ըստ մեծի մասին իրենց օգնական ունենալով Առորինեան թագաւորները, որոնք արդէն իրենց ալլունական թաղը Հռոմայ Գրահանայապեաց պարտական էին, ինչպէս մերագնեայ Արտակոս պատմիւ Լեռն առաջին թաղաւորին համար “Պարծանս իւր վարկաւ, կըսէ, զուրբ առ պեալսն Պետքոս եւ զՊաւողոս, որ կան ի Հռոմայեցւոց քաղաքի,

1 Ատենաբան. էջ 127։

2 Անդ. էջ 139։

3 Ա. Ներս. Լամբր. Խորհրդատութիւն ի կարգութեալ եկեղեցւոյ։

որպէս թէ ի նոցունց առեալ զօրհնութեան պատկն, ¹ Եւ իրաւցընէ, Խննովկենտիոս Գ., Քահանայապետն էր որ իր կարգինալին ձեռքով զլաւորաբար իր ու նաև կայսեր անուամբ Հայոց իշխանը թագաւոր կը պատկեր, վասն զի կաթողիկէ միութեան մէջ կը ճանչնար զինքը: Եսոնք պատմական առուցութիւններ են, որոնց հարկ է զլուխ ծոել ու հաւանիլ: Բայց մենք դառնանք եւ տեսնենք թէ նաեւ Գրիգոր Օ. Եպիփառ ինչ յարաբերութեան մէջ էր Հռոմաց Քահանայապետաց հետ: Եր թղթերը գաղտնի մնացած չեն: Գրիգոր Օ., ասանկ կը զրէ Խննովկենտիոս Գ., Քահանայապետին:

“Ձեզ՝ որ էքդ զլուխ յետ Գրիփառսի, սրբեալք ի նմանէ եւ զլուխ կաթողիկէ եկեղեցւոյդ Հռոմայեցւոց, ամենայն եկեղեցեաց մօր, որ եւ էքդ զգօն եւ սուրբ, եւ որպէս պարտ եւ պատշաճ է լինել փոխանակ առաքելոցն բարձրագոյն Քահանայապետ, եւ ձեզ սրբոց ալքեպիսկոպոսաց, եպիսկոպոսաց, կարգինալաց, երիցանց, կղերիկոսաց եւ ամենեցուն՝ որ են յեկեղեցւոյդ անահ սրբոյ, ողջոյն եւ սէր եղբայրութեան: Խաղաղութիւն Եստուծոյ լիցի ի միջի ձերում: — Գրիգորիոս ծառաց Յիսուսի Գրիփառսի, շնորհօքն Եստուծոյ կաթողիկոս համօրէն եկեղեցւոյս Հայաստանեաց, որդի սրբոյ եկեղեցւոյդ՝ որ է հիմն օրինաց համօրէն քրիստոնէութեան:

“Գիտաւֆիք զի մէք եպիսկոպոսապետք, եպիսկոպոսք, երիցունք եւ կղերականք՝ կամք յաղօթս առ Քրիստոս Յիսուս, որ է մէր ամենեցուն զլուխ, զի պահացէ զձեզ եւ զորս ընդ ձեզ են յամենայն չարեաց, զի յորժամ զուք՝ որ զլուխդ էք, անարատք իցէք, եւ մէք՝ որ անդամքան եմք, բարւոք եւս կացցուք ձերով օրհնութեամբդ: Կռանիջեք, Տէք, զի եկն եհաս առ մեզ Առզունտացւոց եպիսկոպոսապետն՝ այր լու եւ խմաստուն եւ մէծ, եւ յԱստուծոյ եւ ի բարձր Հռոմայեցւոց եկեղեցւոյդ եւ քոջի Հռոմայեցւոց կայսերդ

1 Պատմութիւն Հայոց ձեռագ. Թիւ. 82, 84:

կուսէ երեր առ մեղ զթագն (վայելութեան) եւ պատկեաց զթագաւորն մեր լեւոն, եւ զարձոց մեղ զպահն զոր ի վաղ . . . :

“Պիտասաջիք եթէ եւ յայանեաց նա մեղ զձեր հրամանագ՝ զոր կամակար մառօք լուաք, եւ կամակարութեամբ իսկ համեալ եմք ընդ օրէնս եւ ընդ եղբայրութիւն մեծի Հռոմայեցւոց եկեղեցւոյդ, որ է համօրէն եկեղեցեաց մայր, զոր ընկալեալ էր մեր, եւ այժմ իսկ զնա ընդունիմք եւ մատղիւր ձերոց հրամանացդ կամիմք Հնագանգել։ Պատկառ կան ձերոց հրամանացդ եւ համօրէն եպիսկոպոսապետքս եւ եպիսկոպոսք եւ ամենայն կղերականք եկեղեցւոյս որք ենն յերկրի մերում եւ բազումք իսկ Տեռառն շնորհօք։ Եւ մեք աղաջեմք զձեղ . . . ,¹”

Իսկ Իննովկենտիոս Պռ. առ պատասխանք կուտար։

“Եյնու ծանեաք զքեղ հաստատեալ ի կաթողիկէ հաւատսո, եւ լինել Կաթողիկոս ոչ անուամբ միայն այլ եւ արդեամբք, զի զգլասաւորութիւն առաքելական աթոռոյս ընկալեալ՝ ամենայն եկեղեցեաց մայր զնա դաւանիս, եւ զմեզ՝ զլուխ համօրէն հաւատացելոց։ Պահա զի ծանեաք զառաւելութիւն Պետրոսի, եթէ յանձն պար նմա Տէր արածել զհամօրէն զամենայն ոչխարս իւր՝ երից կրկնեալ զբանն եթէ “Արածեա զոչխարսիմ”, եւ ի վերայ ամենեցուն առ հասարակ ետ նմա զիշխանութիւն կապելոց եւ արձակելոյ, ասելով ցնա։ “Զօր միանգամ կապեցես յերկրի՝ եղեցի կապեալ յերկինս, եւ զոր միանգամ արձակեցես յերկրի՝ եղեցի արձակեալ յերկինս,։ Եւ զիտացեր իսկ զառանձինն շնորհս առաքելական աթոռոյս, որ վասն արդեանց երանելոյն Պետրոսի՝ որ ոչ եթէ ժամանակաւ, այլ իշխանութեամբ երիցագոյնն էր յառաքեալսն, եւ ոչ ժողովոց ինչ կանոնեալ սահմանոք, այլ աստուածեղէն հրամանաւն, ի մէջ համօրէն եկեղեցեաց զգլասաւորութիւնն եւ զաւազութիւն ընկալաւ կանգնեալ ի վերայ անշարժ հիմանն, զորմէ ասէ առաքեալն Պաւղոս եթէ “Հիմն այլ՝ ոք

ոչ կարէ, զնել քան զերեւայն, որ է Ախուս «Քրիստոս», զորմ, և Ճշմարտութիւնն առ, յաւետարանին առ Պետրոս. «Խ մերոց այդք վեմի շնուցից զեկեղեցի իմ», և գրունք դժոխոց զնա մի յաղթահարեցեն, «Քանդի Պետրոս (Հաննարի) յետ Քրիստոսի հոմի մի, և մի հօտ տիեզերական եկեղեցի, դրոց Տէրն յաւետարանի միայէ տանը լուծ. «Դւ այլ եւս ոչխողք են իմ, որ ոչ են յայտ զատ թէ, և զայն եւս պարտ է ինձ ածել այսը, և ձոյնի իմում լուիցեն և եղիցին մի հօտ եւ մի հոմի», Եյտ և քո եղասյրութեանդ խելանու իրազգած վեալ եթէ բառ Վառքելոյն ամենեքին մի մարմին եւը ի «Քրիստոս», և եթէ իրազանչեւր՝ անդամք միմանց, զմեղ՝ զոր Տէր, անսես զմեր անարժանութիւնու արարեալ, փոխանակ իւր եւ յաջորդ Խշանին առաքելոց կատեցու լինել, գլուխ եկեղեցւոց դաւանիս, և զքեղ եւ զեղաստ քո եւ զերիսկոպոսակիցսդ իրեւ զմերոց մարմանոց մասունա ճանաչես, զիտացեալ՝ եթէ որդիս ուս կարէ ինքնին պառող առնել, եթէ ոչ կացցէ, յորթն, այսդիս եւ անդամք զգացցեն ինչ եւ ըդործիցեն բնու, եթէ ոչ կացցեն ի միութեան մարմանոց: Վարս խնդամք յոյժ զի անցողդորդ կացեալ ի կաթողիկէ, հաւասոս, զեւանդն եւ զգութ առ մեզ ցուցնես, և առաքելուկան աթոռոցս որդի զքեղ դաւանիս, ոյնու իսկ զի ամենեցոն քառ ճանաչես, և ի մենջ զեկեղեցւոց կարգաց խրատուցն Խշանութիւն խոստուինիս¹:

«Եկին ճեզն Գրիգոր Օ. կաթողիկոս դարձեալ ու թիշ թողթ մի զրեց Վահանացապետին, որուն մէկ մասն աղ յառաջ թերենիս պատշաճ կերեւայ իր որդիսկան միրոյն ու մ.ձարանաց եւ հարատակութեան մէկ ցոյցը տարու, զորն որ Ո. Պետրոսի աթոռին կը դաւաներ. առ են իր խօսքերը:

«Քահերիցուն ամենայն եկեղեցեաց, որ ունիք զառաքելուկան աթոռ յետ Վատուծոյ՝ որ է գլուխ ա-

մենայն բարութեանց, եւ մեծի խոստովանողին երկրաւոր աթոռոյն ՚Վրիստոսի, գլխաւոր տանն ասպնջականութեան ամենայն համօրէն ժողովրդոց եւ կրօնից եւ պայտագատին երանելոյն Պետրոսի երիցու, իշխանի եւ հօր ամենայն աշխարհի յետ ՚Վրիստոսի, աստուածամերձ եւ քրիստոսակիր մեծի ՚Քահանայազետի իննովկենաւեց եւ տիեզերական հայրապետի բարձրագոյն աթոռոյն Հռոմայեցւոց քաղաքի, որ արքունական յաղթութեամբն իւրով զամենայն աշխարհը ընդ իւրով իշխանութեամբ նուածեաց, եւ հոգեւոր հօր մերում ի ՚Վրիստոս, բարձրացելոց փառօք այնպիսի քաղաքի. — ՚Վրիգոր կլասսեր եպիսկոպոս, կաթողիկոս ամենայն Հայոց, մեղաւոր եւ ծառայ հաւատացելոցն ՚Վրիստոսի, եւ ամենայն արքեպիսկոպոսունք, եպիսկոպոսունք, առաջնորդք վանաց եւ քահանայք եւ ժառանգաւորք, որ ընդ մերով վարչութեամբ կայցեն, աղօթք հանապազորդ ի Տէր:

“Որովհեաեւ յաթոռ սիրելի աշակերտին ՚Վրիստոսի նստիք եւ տիրեք համօրէն աշխարհին Խւրոպացւոց, նմին իրի եւ մեղ պարտ եւ պատշաճ է աւելագոյն մեծարել զձեղ. եւ քանզի հայր համօրէն քրիստոսական հաւատոյ էք, զձեր հրամանս բարձրում սիրով ընկալաք, եւ եղաք յաւս եւ յերեսս մեր, եւ գովութիւնս մատուցանեմք Արարէն համօրէն տիեզերաց . . . մանաւանդ թէ ի զոգ մայրենի զթոյ ձերոց իրերեւ ի նոյն եւ ի նմին զաթի զգուեալ եմք եւ ի հայրենի ծոց ձեր մնեալք, ցանկանք եւս եւ փափաքիմք զի ի խոսսալից ի պարարտ եւ ի ջրարրի վայրի եւ առ աղբերս զիտութեան ձերոց հաւատոցն եւ պատուիրանաց օրինայն եւ եկեղեցւոյ հանգուցեալ անանիցիմք, եւ ի ձերոց ստեանց զիիցեմք հանապազօր եւ արքենայցեմք կաթամբ՝ որ ի ձերոց լանջացն հոսէ, եւ այսու աճեալ զարդանայցեմք: Ուսաք եւս յայսանեէ հեղուլ զարիւն վասն օրինացն ՚Վրիստոսի . . .: Արդ կարի ուրախ եղաք ի ՚Վրիստոս, զի մայրն եկեղեցեաց՝ որ զամենայն տիեզերս լուսաւորէ:

ին բայց մեծապոցառ լուսառութեամբ, կատեցաւ
եւ յուղափառ եկեղեցի Հայոց բարեպեն օրուն նոյել
եւ միսիթարութիւննեն մասուցանիւննեն¹:

Չէ թէ միայն կաթողիկոսը, այլ նաև Եւրոպի թա-
գավորը թուղթ հպատակութեամբ կը գրէք Խնճուղիւն-
ական Դաքանացարեամբն. եւ թուղթը կը սկսի այս-
պէս. «Պեծապատուի. Հօր ի Քրիստոս եւ Տեսան, Խ-
նճուղիւնեայ շնորհօքն Շատուծոյ մածի Քահանացարե-
ամ եւ ամեզերական Պատի, որ այնչափ եւ այնպիսի
պատույ արժանառ որ է. — Եւրոպի նորին շնորհօք եւ
դժութեամբ Հռոմացեցւոց պետութեամ արքայ ամե-
նոյն Հայոց, ողջոյն եւ զանձեւ խոհ զիստինն եւ զանձ-
եայն օրում ձեռնհան իցէ: — Փառք, քահանթիւն եւ
պատու ամենազօրին Շատուծոյ, որ զձեղ զայնչափ եւ
զայնպիսի Հռոմեաց բառ ձերոց արժանեաց առաջնորդ
եմի զեցւոյ իւրոյ լենել կատեցաւ. . . . Զերոյ լուսոց
արթեամբ եւ կինուանարար յորդորինուն խրատու մե-
ծարույ Հօր մերոյ Պողոսուացւոց արքեպիսկոպոսի
ուժուալք եւ խրատուալք՝ զհամօրէն լայնածառաւ եւ
զիւծառարած թագութեամբ թիւնու աւանդեալ մեզ ի
Տեսանէ, եւ զանձեայն Հայուսուսնեաց զցրուալուն ի
Տեսաւոր խոյրս ի մի մարտնութիւնն օրույ Հռոմացե-
ցւոց եկեղեցւոյդ Տեսան օդնուկանութեամբ կուել
միւսունդամ ցանկութք եւ բրձութք ²:

Վայ թուղթոյն ալ Խնճուղիւնսիս Դաքահանացա-
ռեատ երեցն պատասխան մը կը գրէ, որուն մէկ փոքր
Հռոմուածք հօս կը զնենք. «Պայլ Խնճուղիւն եթէ զո-
իրեւ զիշեան ու զբանիս զոտուելութիւն իշխանու-
թեան առաքելութիւն ամուսույթ քաջ զիստացեալ զիւծ-
արույ եղաւոյ մեր զՊողոսուացւոց արքեպիսկոպոսն,
զՊարինաց եղիսկոպոսն, զիմն յեօթանց անտի եպիս-
կոպոսուց որ առ թիւթերակաց են մեզ ի Հռոմաց-
եցւոց եկեղեցիս, մարդառէք կամոք եւ լոջանութեամբ
բնիւրար, եւ ոչ միայն զիմրիս եւ օրէնս ուսար, այլ եւ

1 Առ Խոյնալզ. Ամ 1202. թիւ 31. 2 Առ Բարուա. Թողթ. Պժին.

որպես ի թռւղթադ զրես, նովին խակ օրինաք զայցնաւծուալ քո արքայութիւնդ կամիս կարգեալ յարգարել, եւ զշամօրեն զւայս կոչել ի ծոց Հռոմացեցւոց եկեղեցւոցս¹

Կարիգոր Օ. կաթողիկոսին յաջորդը Յովհաննէս Ե. նոյն հոգւով կը զրեր Քահանացապետին՝ հետեւ ևս կալ խօսքերը: “Մեծարեալ հօր ի Քարիստոս եւ Տեսան Խննովիկենաւոյ, շնորհաքն Աստուծոյ մեծի Քահանացապետի եւ ամեղերական Հայրապետի: — Յովհաննէս նորին շնորհաք խոնարհ նուասա կաթողիկոս Հայոց, հնազանդ եւ հպատակ ձերոյ սրբութեամն, արձանաւոր հնազանդութեամբ եւ մեծարանօք ողջյն եւ խնդութիւն բազմացի: Անձառ եւ անպատում տեսլութեամբն Աստուծոյ Տեսան մերոյ, յորմէ համօրէն բարիքն բիսեն, ծանուցեալ եկեղեցւոյն Հայոց զատուածատուրն զահերիցութիւն եւ զաւագութիւն սրբոյ եկեղեցւոյն Հռոմացեցւոց, նորա դուստր մասերիմ լեալ է, եւ մեք պաշաննեայք նորա, թէպէտ եւ անարժանք²

Աս թղթերն աւելի քան զւյս արեգական յայտնի կը ցուցընեն թէ բնապէս սուրբ Առւատորչին յաջորդներն իրենց բազմութիւ եսպիսկոպոսներովն ու ժողովրդով, նոյնպէս եւ Հայոց թագուարն իր մեծամեծներովը սրբոյն Պետրոսի յաջորդին զիւսաւորութիւնը կընդունէին, կը հպատակիին, կը մեծարելին:

Կարիգոր Օ. Քահանացապետ Հեթում Ա. թագուարին եւ Օապէլ թագուհւոյն իրենեւ ջերմեռանդ որդոյ ու զստեր մեծ առանձնաշնորհութիւններ կուտար³ (1239), զօրոնք երկայն կը լսայ հոստեղս յիշատակել: Բայց նոյն սարին Կոստանդին Ա. կաթողիկոսը կը նորոգէր իր որդիական հլու հնազանդութիւնը Հռոմաց Քահանացապետներուն, եւ կը խնդրէր նոր եմիփորոն (Պալլիոն), որն որ իրաւարանութեան ու իշխա-

1 Առ. Բազրւառ. Թղթ. ի: բաւա. Գիրք Ը. 75:

2 Առ. Բազմալդ. 1205: — Բաւ. 3 Առ. Բայնալդ. 1239 Թիւ. 82:

նութեան սուշութեան նշան մըն է : Գրիգոր ԹՏ .
Քահանայապետը չէ թէ միայն կոմիողիկոսին խնդրա-
ծը , այլ նաեւ եպիսկոպոսական թագ , ուրար եւ մա-
տանի մեկտեղ կը խրկէր՝ հայրազովթ սիրով զբած
թղթով մը , որուն մեջ առ հասուածը կը կարգացուի :

“Ապէս զի զշոռմէականն սուրբ եկեղեցեաւ ի-
րրեւ զզլիսով ամենայն խակ եւ բնաւ հաւասացելոցն
Քրիստոսի եւ զվարդապետաւ փարեալ , որպէս որդի
ոք զմարդն մեծարանօք զիրկս արկանիցէ , երանելոցն Պե-
տրոսի եւ մեզ , որ ասառուածեղէն կարգօք՝ զայնը եկեղե-
ցւոյ , թէպէտ եւ առանց շատ ինչ եւ բաւական արժա-
նեաց , զգահերեց զլիսաւորութիւնն ունիմք , եւ մերոց
յաջորդայն օրինօք փոխանորդելոց՝ միշտ եւ հանապազ
հնազանդ եւ հապատակ զանձն քո կացուցեալ , հաւա-
տարիմ եւ ջերմեռանդն աեւեալ մնացես՝ առաքեմք
քեզ զԱմիփորոնն (զՊալլիսն) , զոր խնդրեցեր , այլովք
եւս խնդրուածովք՝ որ ի ձեռն հրեշտակաց քոց ի քոյ
կողմանէ առ մեզ հասին , եւ լսելի եղեն մեզ . զի քոյ
Եմիփորոնդ՝ որ նախորդաց քոց վաղ խակ յառաքելա-
կան ամոռուոյս շնորհեցաւ , վասն կարի իմն հնութեանն
մաշեալ սպառեալ է , որպէս նորին խակ հրեշտակէն
փոյթ յանձին կալան յայտնել մեզ : Եռաքեմք եւ եւս
առ եղայրութիւնդ զիսոյրդ եւ զուրարն եւ զմատանիդ
ի ձեռն հրեշտակաց յառաջազոյն ասացելոց ի նշան
առաքելական մերոյ զիժոյ շնորհաց եւ պարզեւոց եւ ի
յայտաբարութիւն եռանդման քո . եւ քեզ միւսանդամ
իրրեւ մեծարեալ անդամոյ Հռոմէական եկեղեցւոյս ,
յորս կարացուքն Տերաբի՝ ողնական եւ նպաստաւոր
լինել խոստանամք,,^{1:}

Առ թուղթա՞ ուրիշ խորհրդածութեան մ'ալ
տեղ կը բանայ առ ջեւնիս . այսինքն թէ ուրեմն Հայոց
կոմիողիկոսներն ալ՝ իրրեւ հարատակ Հռոմէական եկե-
ղեցւոյ սովորած էին Հռոմէական Քահանայապետաց
իրկած Եմիփորոնը զործածել , ինչպէս հիմայ կայլու-

1. Առ Անդրեալզ . Ամ 1239 . թիւ 83 :

զիկէ եկեղեցւոյ մէջ արքեպիսկոպոսներն ու պատրիարք-ները հանդիսական պատրիարքի մէջ կը գործածեն:

Տասնումեկ տարի եւրքը (1251) «Քահանայապետն իրբեւ ընդհանուր հօմիւ եկեղեցւոյ՝ կը խնդրեր կաթողիկոսէն՝ Հայոց եկեղեցւոյ դաւանութիւնը Հոգւոյն սրբոց ի Հօրէ եւ յԱրդւոյ բղլաման վասյ: Կաթողիկոսը կը լսէր հովուին ձայնը, ժողովք կը կոչէր Ախաղքին մէջ եւ Քահանայապետին հրամանը կը յայտնէր. ժողովքին Հաղպար «Ուղղակի խոստվանեին զՀռոմայեցւոց խոստվանութիւնն, եւ լի են, կ'ըսէին, աստուածաշունչ Գիրք այսպիսի ձայնիւք: Որպէս զրեաց վէճ հաւատոց երանէլ աստափեալն Պէտրոս, որ վասն ծշմարէպ հաւատոցն երանեցաւ ի Տեսոնէ,,¹ եւ այսպէս ալ Հռոմէ կը զրէին:

Չենք ուզեր յիշել Հեթում Ա. Եւ ոն Գ. եւ Հեթում Բ. թագաւորներուն՝ Ա. «Քահանայապետաց հետ ունեցած հպատակութեան ու հաղորդակցութեան յարաբերութիւնները, միայն յառաջ կը թերենք հոստեղս Նիկողայոս Գ.» Քահանայապետին առ Հեթում Բ., զրած թղթին մէկ մասը, որ առանկ կը սկսի. «Աիրելոյ որդւոյ ի Քրիստոս, Հեթոյ փառաւոր թագաւորի Հայաստանեաց. — Նիկողայոս Քահանայապետ Գ.» — Զ. Քրիստոսի փոխանորդութիւնն կրելով յերկրի արտաքոյ մերոց արժանեաց եւ արգեանց, մեծաւ եւ արժանաւորն իսկ խնդութեամբ զեղաւ սիրամեր, յորժամ ի լսելիս մեր եհաս եթէ սիրաք թագաւորաց եւ իշխանաց պատկառ կայցեն հաճոյից կամաց մեծի թաղաւորին, յորմէ ի բարձրութիւն թագաւորութեանն հասեալ են: Զի արդ իսկ լուսք եւ ցնծացաք յոյժ ի Տէր, որպէս յանուն ձեր պատմեաց մեզ սիրելի որդի մեր Եղբայր Յովհաննէս Մոնղէկուրուացի ի կարգէ Արսերաց, որ զթուղթս մեր զայս ընծայէ քեզ, եթէ որպիսի սէր եւ ջերս եռանդն առ Հռոմէական եկեղեցիս, առ մայրն եւ ուսուցիչ ամենայն

1 Աիրակ. Գանձ. Թում. Հայ:

հաւասարելոց, ունիցիս, եւ եթէ իրեւ իշխան ոք յուղափառ իշխանաց ընդ նմին եկեղեցւոյ զմիութիւնն պահելոյ առաւելուցու ի քեզ պատրաստութիւն կամաց եւ կամակար յօժարութիւն։ Յաւել ասել վերագոյն յիշատակերալ Եղբայրն, զի եւ լուսաւոր յիշատակի հայր քո եւ նա իրեւ որդի հնազանդ եւ ուղղափառ քրիստոնեայ յերկրաւոր կենաց աստի զբաւեցաւ . . . ,¹ :

Օանց կառնենք գարձեալ յիշել Ռոնիփակիոս Ռ. Քահանայապետին ու Ամրատ թագաւորին եւ ուրիշ իշխանաց մէջ եղած թղթակցութիւնները, որոնք առ մերջիններուն՝ Հռոմայ դահին ունեցած հպատակութիւնն ու հաղորդակցութիւնը յայտնի եւ պայծառ կը ցուցընեն, բաւական համարելով յառաջ բերել միայն Գրիգոր Լ. կաթողիկոսին առ Ռոնիփակիոս Ռ. Քահանայապետ (1297) գրած թղթին սկիզբը, որ այսպէս կը սկսի. “Եմենասրբոյ Հօրմերում, Փոխանորդիդ ի վերայ երկրի Քրիստոսի Տեառն մերոյ եւ Եմուակալիդ Ար, եւ Գլխաւ. Եռաք. Պետրոսի, Հովուապետիդ Տիեզերաց՝ Հօտին Քրիստոսի. եւ զլլոյդ ամենից եկեղեցեաց եւ Գրասահարակիդ ամենից Քրիստոնէից, զծունը եւ զպարանոց խոնարհեցուցեալ, զԱրբազան գարշապարդ համբուրեմ սիրով։ — Ես նուաստ Գրիգոր Կաթողիկոս Հայոց, համդերձ Եպիսկոպոսօք եւ ամենեկումը Գրղերամիք. եւ խնդրեմ զօրհնութիւն ինձ եւ իմոցս, եւ այն։ Եւ քիչ մը վերջը կ'ըսէ. “Ա ասն զի Ճանաչեմք մէք զսուրբ Եկեղեցիդ Հռոմայ՝ Մայր եւ Ուսուցիչ ամենից այլոց եկեղեցեաց, եւ Եղբիւր Խմաստութեան, Տիսպ Արքութեան եւ կանոն Ուղղափառն Հաւատոյ,² եւ այն։

Խակ Ռոնիփակիոս Ռ. Քահանայապետ ասանկ կը սկսի նոյն թղթոյն պատասխաներ. “Ի բանից անտի թղթոյ քոյ եւ ի պատճելոյ հրեշտակի քո՞ որ մատոց մեզ զթուղթն, յայտ եղեւ մերում առաքելու-

1 Առ. Աւազնազդ. Ա.մ. 1289. 2 Զեռագիր Վեհն. Միկիթ. Մատենագարանի. Թիւ. 157.

թեանն մեծարանք քո եւ սէր, զոր առ մեղ եւ առ սուրբ եկեղեցին Հռոմանցեցւոց՝ առ մայր ամենայն եկեղեցեաց եւ վարդապետ՝ ունիս։ Յայտ եղեւ եւ ծշմարիտ եւ անապակ խօստովանութիւնն, որով զմեղ գլուխ համօրէն կաթողիկէ եկեղեցւոյ, պայաղատ Պետրոսի եւ տեղապահ Յիսուսի Քրիստոսի եւ հովիւ ամենայն տէրունական հօտին ճանաչես խօնարհութեամբ . . . ,¹։

Մտնենք մէջ մ'ալ չորեքտասաններորդ գար։ Ի՞նչ տեսարան կը բայցուի առջեւնիս։ Ալ տեսնենք երկու աղպային՝ Ասոյ Օ. (1307) եւ Ետանայի (1316) հռչակաւոր ժողովներ։ ասոնց գահերէց կը նստի Ա. Լուսաւորչին աթոռակալն ու աղզին առաջն հովիւ Կոստանդին Բ. կաթողիկոսը։ ժողովականնքն են երեւելի աթոռներուն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, ներկայ է նաև եւ թագաւորն իր իշխաններովը եւ բազմութիւն վանականաց։ Ի՞նչ վճռուեցաւ այսպիսի մեծարոյ ժողովներու մէջ։ — Ասոյ ժողովոյն Հաղպը մեծ հաստատութեամբ իրենց հարց եւ նախնեաց հաւատքը՝ Հռոմէական աթոռին զլիաւորութիւնը միարան ու միաշունչ նորէն հաստատեցին եւ ստորագրեցին աս վճռոյս, “Հնագանդել պարտ է սուրբ եւ առաքելական եկեղեցւոյն Հռոմայ, վասն զի հաստատեալ է ուղղափառ հաւատով յառաքելոյն Պետրոս։ քանզի որդէս հարցին հնագանդէ գլուխն, նոյնուկո ընդհանուր եկեղեցն՝ ոչ է հարցին Քրիստոսն, հնագանդէ ուղարքն նմա՝ ոչ գլուխն՝ Քրիստոսն հնագանդէ եկեղեցնոյն,²։ — Ասոյն ժողովն իրեն սեպհականեց ու հաստատեց Գրիգոր Ե. կաթողիկոսին թուղթը³, որուն մէջ աս խօսքերը կը կարգանք։ “Ի՞նգունիսք զամենայն քրիստոնեայք Հռոմայ եկեղեցւոյն, զի այն մեր էն առ Եպոնութ, որդէս եւ առաջն առուտոյն, եւ անմիջաբար առնուն յլստուծոյ զամենայն խօստութիւն եւ զինամք, որպէս եւ մեր Ա. Հաղպն ամենայն,։

1 Գիրք Դ. Թաղ. 271։

2 Ահմանք Ժողով. Ասոյ։

3 Թղթ. Գրիգորի Ե. կաթող.

առ Հեթում։

Բայց մեր նախնիքն այսպահով գոհ չեղան . ուզեցին սանձահարել երկայն ատենէ վեր յառաջ եկածիրենց հակառակորդաց կողմը՝ Հաղբատացիներուն, Չորսյգետացիներուն եւ Անահնեցիներուն յամառ աշակերտներն ու հետեւողները . ուստի եւ գումարեցին Ետանայի ժողովքը¹, որն որ նոյնպէս լցեալ Հոգւով սրբով՝ Ասոյ ժողովքին սահմանադրութիւնները նորէն հաստատեց աս խօսքերով . “Եւ մեք ի ձեռն աստուածաշունչ Գրոց եւ սուրբ Հարցն վարդապետութեանց, եւ կանոնեալ սահմանաց ուղղափառ ժողովոց՝ զբազում ժամանաբանեալ ընդ նոսա (վերսցդեալ Հաղբատացւոց ու Չորսյգետացւոց կողմնակիցներուն հետ), ունայն եւ մնոտի եւ առասպելաբանութիւն ցուցաք զուսումն նոցա, եւ գտաք արդար եւ ճշմարիտ եւ ուղիղ զաւանդութիւն ժողովոց սրբոց Հարցն եւ կաթողիկոսին Գրիգորի: Եւ տեսաք զի ըստ հետի շառաց արքոյն Գրիգորի Նորոյ Լուսաւորչն եւ առաքելական կանոնացն էր, եւ այլն:

Այս էր մեր հարց ու նախնեաց հաւատքը չորեքտասանելորդ գարուն մէջ, ինչպէս որ իննեւտասանելորդ գարուս մէջ ողջամիտ եւ ուղղափառ Հռոմեական Հայը կը խոստովանի: “Եոյն երանաշնորհ հայրապետք՝ երբ որ ժողովքին մէջ սուրբ խորհրդոց կատարման ու տօներուն կարգաւորութեանց վրայ վճիռ կու տային, այսպէս կ'աղաղակեին. “Օ այս հրամայեաց սուրբ Եղեքսանդրոս (Պատին Հռոմաց, որ եօթներորդ էր ի Պետրոսէ) մեծ եւ փառաւորեալ վկայն Գրիտառոսի,

1 Ժողովքն այսպիսիները կը կոչ աւանդուչէ “արս տղէտո եւ ընդդիմասաց քամարտութեանն, որոց փոյթն է եղանել զնամարտութիւն կանոնիս, եւ զփարանութիւն մեր՝ որ ընդ ուղղափառ եկեղեցին ըւծանել եւ քակել . . . որբ եւ այսոր անդը ընթացեալ աղարտելով զնքը մարտութիւն կանանիս, որ հաստատեալ եղաւ մերոյ եկեղեցւոյն ի մայրագաղաքն Ախս ի սուրբն Առ-

փիս, եթէ ընդդէմ աւանդութեանց սրբոյն Գրիգորի լուսաւոր չին մերոյ է եւ առաքելական կանոնացն . և այսորուն անորէ եւ ուժի բանեւն իւրեւուն գիտական է պարզաբան կաբէտաւ գարձուցանէին ի ճշմարտութենէ կանոնիս . եւ ժողովս եւ կոյտո առնեկին, կոչելով ընդդէմ աւանդութեանց կաթողիկէն եւ առաքելական եկեղեցւոյն, Առաջնուն ժամանակ Ասոյ:

ո՞ւ պամանայի կտնենու Ե- պաշտառութենու լւաղէս ո՞ւնէր
ի ո՞բդոյի Պետրոսով, : Գարձեալ Հռոմայ եկեղեցիէն
բաժնուիլն ու պառակտիլ՝ Քրիստոսի Ճշմարիտ եկե-
ղեցիէն բաժնուիլ ու պառակտիլ համարելով, “Պա-
ռակտումն, կ'ըսեն, ի մեծ եկեղեցւոյն Հռոմայ եւ յայ-
լոց եկեղեցեաց . . . բաժանումն է ի կաթողիկէ ե-
կեղեցւոյ”, : Եւ այսպէս երբ որ իրենց վճռոյն՝ Ճշմար-
տութեան չանսացող անսաստ հակառակորդներուն վրայ
երկնից շանթերը տեղալ եւ ալքայութեան դռները
գոցել կը սպառնացին, չեին ըսեր թէ կը նզովենք կը
մերժենք ի սրբոյ եկեղեցւոյ, այլ թէ “Ի ձեռն Հոգւոյն
սրբոյ հրամանին՝ որոշեմք եւ ի բաց հերքեմք զնոսա ի
կանոնքին Ե- առագելական սուրբ Եկեղեցւոյն Հոգայ, :
Արդ՝ յայտնի է ուրեմն որ ըստ վճռոյ մեր երանելի Հարց՝
Հռոմէական եկեղեցիէն մերժուողները յեկեղեցւոյն
Քրիստոսի մերժուած են: Բառերը յայտնի են:

“Եղին ատենները կը հովուէր ընդհանուր եկեղեցին
Յովհաննէս ԻՒ. եւ ասդիէն անդիէն Հայոցմէ ոմանց
ոմանց վրայ հաւատոյ նիւթերու մէջ ամբաստանութիւն-
ներ Հռոմ կը լսուէին. երբ որ քահանայապետական
աթոռը նստաւ Ռենեդիկտոս ԱՒ. որ աս ամէն բանե-
րուն իր կարգինալութեան ատենէն տեղեակ էր, ատեան
մը դրաւ նոյն ամբաստանութիւնները քննելու¹: Որչափ
որ ալ ասոնք ազգին մարմնոյն վրայ չեին իյնար, (որով-
հետեւ ինչպէս տեսանկը՝ իր կաթողիկոսն ու մեծ աթոռ-
ներուն եպիսկոպոսները, թագաւորը, իշխանքն՝ իրենց
ժողովրդովը եկեղեցւոյ դիլոյն հետ միացած էին,) այլ
ոմանց ոմանց վրայ² դէպ ի ներսի կողմերը, այսու ա-
մենայնիւ Ա. Քահանայապետն այն քննութեան ատեա-

1 Ա. յապէս կը գրէ ինք Բենե-
դիկտոս Ժ. Հայոց կաթողիկո-
սին: Առ. Ռայխալդոսի, Ամ. 1341.
Թիւ. 46:

2 Առ պարագան յայտնի գրուած
է ամբաստանութեան թղթին մէջ
“Consequenter ex depositionibus

et confessionibus eorum (Arme-
norum et Latinorum) inventum
est dictos Armenos vel aliquos ex
eis tenere credere et docere articulos
infrascriptos. Rainald.
Ann. Ecc. ann. 1341. § 48.

նէն խմբագրուած ամբաստանութիւնները Հայոց կաթողիկոսին խրկելով՝ խրատ եւ հրաման կու առք աղջին ժողով գումարելու, եւ անով՝ խոտորեալներն ուղիղ ծամբուն մէջ դնելու: — Վիսիթար կաթողիկոս Լեւոն թագուորին հետ միաբան խորհրդով, իրրեւ որդի հնազանդ, առանց յապաղելու. Ասոյ Օ., ժողովը քը գումարեց 1342ին. եւ Քահանայապետին՝ հպատակութեան, սիրոյ ու մեծարանաց թուղթ մը գրելով¹, քահանայապետական հրամանին կատարուիլը ծանուցանելէն ետքը՝ եղած ամբաստանութեանց զէմ զրուած ջատագովութեան զիրքն առանձին պատգամաւորութեամբ Հռոմ խրիեց, պատրաստ ընծայելով զինքն ու իր ազգը Քահանայապետին որոշման գլուխ ծռելու ամենայն հպատակութեամբ, եւ ասոր համար կը ինզրէր որ խրիէ իրեն Քահանայապետաց այլեւայլ օրէնքները, որ ընդհանուր եկեղեցւոյ բարեկարգութեան համար արուած են: Ըենեղիկոս Ֆանին յաջորդած էր Կղեմէս Օ., որն որ կաթողիկոսին եւ իր ժողովոյն մէջ ներկայացած եկեղեցւոյն ողջմոտութիւնն իմանալով՝ սիրով եւ յօժարութեամբ հայրական թուղթ մը զրեց, որուն մէկ մասը յառաջ կը բերենք հոստեղս, ինչու որ առ բաներուն վրայ աւելի պայծառ լոյս մը կու տայ:

“Առ մեծարգոյ եղբարս, Վիսիթար՝ կոչեցեալ կաթողիկոս Հայոց եւ արքեպիսկոպոսունս եւ եպիսկոպոսունս, եւ առ որդիս սիրելիս արբայս եւ առ այլ ամենայն կղերս կարգեալս ի Հայոց աշխարհի:

“Քանզի, ըստ վկայելոյ աստուածեղէն իմաստութեանն ի ձեռն նուիրական պատգամաց, իմաստութիւն որդւոյ ուրախ առնե զհայր, եւ զմայր արտմեցուցանէ անմտութիւն որդւոյ, մեք՝ որ թէպէտ եւ անարժան խկէաք, զպաշտօն յանձն առաք յԵստուծոյ՝ հովուելոյ զհամօրէն եկեղեցի եւ զեկեղեցի սուրբ Հռոմայ, զտիկին եւ զվարդապետ ամենայն հաւասացելոց եւ զհարսն

մեր, ուրախ լինիմք վասն ձեր եւ այնչափ իմն մանաւանդ ցնծամք եւ բերկրիմք ի Տէր, որչափ զի լսեմք եթէ ծշմարիտ խմաստութեանն, այն խակ է կաթուղիկէ հաւատոցն լուսով փայլեալ շողայցէք: Բայց յոյժ իմն տառապեցաք ի սիրոս մեր՝ յորժամ լուր եհաս եթէ լուսաւորութիւն կողմանցն այնոցիկ մմագնեալ իմն իցէ ի խաւարէ անտի մոլորութեանց նոցին հաւատոց: ըղձանալք խակ կարի զի խոյս տուեալ ձեր ի խաւարէ կողմանցն այնոցիկ, պայծառութիւն նոցին հաւատոց փայլեցէ ի ձեզ եւ մինչեւ ի լոյս անդր յաւիտենից երկնաւորն հայրենեաց ուղեցեսէ զձեզ եւ ժամանողս արասցէ: Երդարեւ խակ թուղթքն ձեր՝ զոր կանիսաւ ի ձեռն մեծարոյ եղարց մերոց Յովիշաննու Մարդարեան եւ Ենտոնիոսի եպիսկոպոսի եւ սիրելոյ որդւոյ մերոց Գանիելի ընթերցողի եւ տեղակալի կարդի Արքերագոյն եղարց՝ որ ի Հայաստան իցեն, եւ ազնուական առնն Գրիգորիոսի Զէնկիզ, պատգամաւորաց ձերոց յղեցէք յառաքելական աթոռս մեր, բովանդակեալ ունին զամենայն՝ զոր կանիսաւ ուրեմն առաջինն մեր երանելի յիշատակաց արժանի Շենեղիկոս Ճաճ. Քահանայապետ իւրովք թղթովքն հայրենի իմն զթով, խնդրեաց ի ձէնց եւ ազդ արար զի ընդդէմ կոռուիցիք մոլորութեանց ինչ կաթուղիկէ հաւատոցն, որք բազում իմն վտանգաւ, որպէս լսէր ի հաւատարիմ վկայութեանց, սաստկանային ի կողմանն յայնոսիկ, եւ զի գուն եղեալ ջանայցէք հաւատարիմ եւ զգուշագոյն հոգաբարձութեամբ Ծնջել եղծանել զնոյնս ի սրտից Հայոց, առնելով եւս դատապարտ զնոսին ի ժողովս ձեր :

« ոս տեղս Քահանայապետն իր անուամբ Հայոց համար հրեշտակներ անուաննելին ու խրկել խոստանալին ետքը ասանկ կը զրէ:

“ Ամին իրի խրատ տամք եւ յորդորեմք զընդհանուր ժողովս ձեր, եւ պատուէր եւս առանձինն տուեալ յսնձն առնեմք ձեզ զհրեշտակն զայնոսիկ՝ յորոց ձեռն զհրովարտակս եւ զվճիռս քահանայապետական զորս

խնդրեցէքզ, յղեմք առ ձեզ, մանաւանդ թէ եւ զմեղ իսկ ի նոսա, զի առ մերոյ եւ առ նորին աթոռոյ մեծարանաց, մարդասիրութեամբ ժողովնցէք զնոսա, եւ գնիցէք նոցա զարժանաւոր մեծարանս, եւ նոցա իրբեւ հրեշտակաց աթոռոյն՝ զորմէ ասացաք, մեծաւ փութով եւ ցածութեամբ ունին մասուցանիցէք եւ անկեղծաւոր մտօք հաւանեալ անսայցէք կենարար խրատուց եւ հրամանաց նոցա եւ թելազրութեանց եւ վարդապետութեանց եւ հնազանդ լինիջիք նոցա արգեամբք եւ գործովք . . . :

“ աստատութեամբ իսկ դիտիցէք, զի եթէ զամենայն՝ զոր ասացաքս, առնիցէք, զոր օրինակ ունիմք իսկ ակն, ի ծոց սրբոյ մօր եկեղեցւոյ դգուեսուք զձեղ, եւ որչափ ինչ կարող եւ ձեռնհաս իցեմք Տերամբ՝ ձեռնտու եւ օգնական լինիցիմք ձեղ յառաջամիտ պարզեւօք, ի դէպս դէպս ձեր կարեւորս, եւ ոչ ամբաստանելեացն ինչ զձէնջ՝ եթէ գուցեն, դիւրագոյն ունին հաւանութեան մասուցանիցեմք . . . ” :

• Վահանայապետական հրեշտակներն իրենց յանձնուած պաշտօնը եւանդեամբ կը կատարէին, եւ Մխիթար կաթողիկոս նորէն Վրիտառի փոխանորդին առջեւն իր եւ իր եկեղեցւոյն դաւանութիւնը կը զնէր: Իսկ քահանայապետը Հայոց եկեղեցւոյն հաւատոյ սկզբնական անեղծութիւնը պահելու բաղձանքով՝ առանձին երկայն թուղթ մալ կը զրէր կաթողիկոսին եւ իր մէկ քանի տարակյաներուն լուծումը կը իրեն զրէր: Մեկ նպատակէն գուրս կ'երեւայ նոյն թուղթն ամբողջ հոստեղս յառաջ բերել. այսու ամենայնիւ հարկ կը համարինք հասուած մը մինակ առնուլ, ուսկից յայտնի կը տեսնուի թէ ինչ բանի մէջ Հայոց եկեղեցւոյն հաւատաքը հաստատուն մնացած էր: Աը զրէ Վահանայապետը:

“ Երդ յառաջին զլուխ պատասխանուոյ քոյ, յուրում հիմն կաթողիկէ հաւատոյն զայն համարիս, զի

դու եւ եկեղեցի Հայաստանեայց, որ քեզն հնազանդիցէ, հաւատայք եւ ընդունիք, խոստանայք ունել եւ ասես դու եւ եկեղեցի Հայաստանեայց՝ որ հնազանդեալն է քեզ, թէ Հռոմէական եկեղեցի միայն՝ որոյ վերագոյն Վահանայապետն է Պատին Հռոմայ, կամողիկեայ է եւ ի նմին եւեթ է ծշմարիտ փրկութիւն, մի ծշմարիտ հաւատք եւ մի ծշմարիտ մլրտութիւն եւ ծշմարիտ թողութիւն մեղաց, խնդրեմք նախ թէ հաւատաս դու եւ եկեղեցի Հայաստանեայց՝ որ հնազանդեալ է քեզ, եթէ ամենեքին՝ որ ի մլրտութեան զնոյն կամողիկէ հաւատս ընկալան, եւ ապա ուրեմն ի հաղորդութենէ հաւատոց Հռոմէական եկեղեցւոյն՝ որ մի միայն կամողիկեայն կամ ընդհանրականն է, անջատեցան կամ յետոյ անջատելոց են, հերձուածողք իցեն եւ հերետիկոսք՝ եթէ յամառութեամբ իմն որոշեալք ի հաւատոց նորին Հռոմէական եկեղեցւոյ կայցեն մնասցեն այնպէս։ Երկրորդ անգամ խնդրեմք եթէ հաւատաս դու եւ Հայք քեզ հպատակեալք, զի ոչ ոք կարող է ի ճանապարհորդ մարդկանէ արտաքոյ հաւատոց եկեղեցւոյն այնորիկ եւ հնազանդութեան Վահանայապետն Հռոմայ՝ ժամանել ի փրկութիւն։

“Խսկ յերկրորդ զլուխս անդ ասես, եթէ հաւատաս դու եւ ընդունիս թէ միայն Վահանայապետն Հռոմայ զլիութիւն իշխանութեանն ունիցի, զոր երանելի առաքեալն Պետրոս ունէր, եւ թէ նոյն Վահանայապետն Հռոմայ՝ արեգերական փոխանորդ է Վրիստոսի, եւ դարձեալ եթէ դու կամողիկոսդ Հայոց՝ հնազանդ ես Վահանայապետն Հռոմայ եւ լինելոց խսկ ես այսուհետեւ, սակայն վասն այսր հնազանդութեան չկամիս բնաւ չառնուս յանձն զի փոքրիկասցիս դու եւ եկեղեցի քո կամ կորուսանիցէք ինչ եւ կամ նուազեալ գտանիցիք ի շնորհաց, յազատութեանց, յառաջնորդութենէ, ի վիճակէ, յիրաւանց եւ յիշխանութենէ հրամայելոց համօրէն ամենայն Հայոց՝ զորս նախնիք քոյ եւ եկեղեցի Հայոց ի նմին Հռոմէական եկեղեցւոյ ընկալան եւ

պաշեցին . նա մանաւանդ աղաչես զի մեք՝ որ վերագոյն
Քահանայապետս եմք , առ ի մշտնջենաւոր յիշատակ
մեր , անփոփոխ մնացեալ յառաջագոյն ճառելոցն , ար-
ժանի համարիցիսկը յաճախել առաւելուլ զազատու-
թիւնս եւ զերաւունս քո եւ զեկեղեցւոյ քո , որչափ
հնար իցէ ըստ Աստուծոյ լինել : Ասես միւսանդամ ենէ
հաւատաս եւ ընդունիս նէ պարու եւ պատշաճ է ամենայն
եպիսկոպոսաց կանոն-դիլին եւ առատեւլական եկեղեց-ոյ հնա-
զանդ լինել ։ Քահանայապետին Հումանուց , +անդէ ՀՅիսուս-
Քրիստոս Սլուտուն իշխանութեան ետ երանելույն ՊԵպունի
վասն նորա եւ վասն այնոցին՝ ոյ պատեղէ նորա սունեցին : Կար-
ձեալ ասես , եթէ հաւատաս դու եթէ ո եւ պէտ Քա-
հանայապետ Հումանոյ , որ վերագոյնն է՝ յանցեալ , յայժ-
մու եւ ի հանդերձեալ ժամանակս , էր , է եւ լինելոց է
ետեղակալ երանելոյն Պետրոսի , զի անմիջնորդական
իմն պայմանաւ էր , է եւ լինելոց է տիեզերական փոխա-
նորդ Քրիստոսի : Կարձեալ խոստանաս եթէ որչափ
ի կարի քում իցէ , հոգ մեծ յանձին ունիցիս զի ամե-
նայն եկեղեցականք եւ աշխարհականք քեզ հպատա-
կեալք զամենայն ճառեալդ եւ զի մի ի նոցանէ առ-
անձինն սրտի մտօք հաւատասցին եւ կալին ,¹ :

**Անարդասաւոր չեղսու այս վերոյիշեալ քահա-
նայապետական թուղթն ալ , եւ Ախիթար կաթողի-
կոս այնչափ յօժարամիտ էր սուրբ աթոռին ամենայն
ակնարկութեանց հնազանդելու , որ զՅակոր կաթողի-
կոս՝ որն որ իր նախորդն եղած էր , անյապաղ ճամբայ
կը զնէր Քահանայապետին առջեւն իր եւ իրեն հնա-
զանդ Հայոց եկեղեցւոյն հաւատոյ անարդասութիւնը
պարզելու : Այնչափ ծանր էր ուղղահաւատ կաթողի-
կոսին սրտին Քրիստոսի փոխանորդին աչքին առջեւ ա-
րատաւոր երեւալը :**

**Ստոյդ է՝ որ այլեւայլ օտար վարդապետութեանց
հողմունքը՝ որոնց ուստի գալն եւ ուր երթալը չէր գիտ-
ցուեր , ցորենի մէջ որոմ ցանած էին , եւ այս որոմներն**

ասդին անդին կը ծլեին . բայց արթուն հովիւք իրենց ոչխաղներն այնպիսի վնասակար արօտներէն կը զգուշացրնեին , ինչպէս մինչեւ հիմակ յառաջ բերուած վկայութիւնները յայտնի եւ պայծառ կը ցուցընեն : Եւ եթէ այնպիսի աստուածուսոյց հովիւներուն յաջորդութիւնը քաղաքական խռովութեանց պատճառաւ ընդհատելու ըլլար , ինչպիսի գեղեցիկ ապագայի մը ակնկալութիւն կինար ըլլալ : Բայց աստուածային տեսչութիւնը՝ որուն դատաստաններն անկննելի են , անանկ որոշած էր՝ որպէս զի ընտիրներն երեւան :

Հաս չանցաւ՝ եկան հասան ան գժբախտ եւ աղետալից տարիները , որոնց մէջ արդէն հոգեվարութեան մէջ ինկած թագաւորութիւնն իր վերջին շունչը կուտար , որով չէ թէ միայն Հայ ազգին վերջին երեքհարիւր տարւան քաղաքական կենդանութիւնը կամ գոյութիւնը երկրիս վրայէն բոլորովին կը չնջուէր (1393) , այլ նոյն իսկ բարեկարգութիւնն եւ ուղղութիւնը օր ըստ օրէ երթալով կ'եղծանէր , երբ որ աշխարհակործան բռնաւորութիւն մը , գարշ զեղսութիւնն ու անդութբարբարոսութիւնը կ'ողողէր այն գժբախտ երկիրները : Այսու ամենայնիւ գեռ զեղծումն ընդհանուր չէր աղզին մէջ , գեռ առաջին զեղեցկութեան դրոշմը կը տեսնուէր իւս դար եաքը , երբ որ Հայոց հրեշտակներն իրենց կաթուղիկոսէն եւ Հայաստանեայց եկեղեցւոյն անուամբ Փլորենտիա կը հասնէին ընդհանուր ժողովքին մասնակից եւ խորհրդակից ըլլալու՝ եկեղեցւոյ զլսոյն գահերիցութեամբ :

Բայց բազմավանդ ու տաժանելի երկայն ձամբ բորբութիւն մը զըկեց զերենք այս չնորհքէն , եւ հասած ատեննին ժողովքն արգէն լրնցած գտան , թէ պէտ Քահանայապետը , արեւելեան ու արեւմտեան կայսրներն ու ժողովական հայրապետաց եւ կարդինալաց մեծ մասը գեռ ներկայ կը դտնուէին , ուստի եւ կրնայ ըստիլ որ ժողովքը գեռ լուծուած չէր : Աակայն մենք մտադրութեամբ քննենք ու տեսնենք Հայոց եկե-

զեցւոյն պատգամաւորաց հոգին ու ընթացքը, որ չէ թէ միայն իրենց եկեղեցւոյն հաւատոյ դաւանութիւնը ողջմութեամբ կու տային, այլ նաեւ եթէ անոնց մշջ օտար վարդապետութիւն մը կը դանուեր, յօժագ կամօք ուղեցւու պատրաստական կը ցուցընեին վերենք՝ կաթողիկէ եկեղեցւոյն ու անոր գլխոյն առջեւը:

Ասյց ի՞նչ էր արդեօք իրենց խոստվանութիւնը եւ ինչպիսի վկայութիւն կու տային Հայոց եկեղեցւոյն կողմանէ : — Լսենք իրենց բուն խօսքերը՝ զորոնք կը խօսեին Քահանայապետին առջեւն ելած եւ իրենց հրեշտակութեան ու Հայոց եկեղեցւոյն դաւանութեան վաւերական թղթերն ընծայելէն ետքը . “Օ, Քրիս-

Տ Հնութիւնը պահած է մեզի Կոստանդին կաթողիկոսին իր պատգամաւորներուն ձեռքը տուած մէկ թուղթը՝ զորն որ հոս կը դնենք :

Իւնաւունիւն Հոբովովուրց Հայոց, որ է ուրբիւրէ անոր իւրիւնց առության է Փալքիւրուս, առանձ Դաբրանունիւն :

Կոստանդին ծառայ ծառայից Տեառն մերց Յիսուսի Քրիստոսի, շնորհաքն Աստուծոյ կարգեալ պատրիարք Վաղարշապատու, գրեմ զայս թուղթի վաստակոր քաղաքն Կափացւոց : Առաքեմ զօրհնութիւն իմ ամենայն ժողովուեամն, որ բնակեալ իցեն ի Կափա : Որդեակը իմ հաւատարիսք, պարծելով իմ զրեմ առ ձեզ, այս ինքն որդւոյ իմոնՃՐ Սարգսի վարդապետի, որ անցեալ նստի յաթռու ի Կափացւոց քաղաքի փոխանակ ընդ իմ, եւ արքեպիսկոպոսի որդւոյ իմում անդրանիկի եւ ամենայն քահանացից սրբոց, Ստեփանոսի, Մովսեսի եւ այլոց ամենեցուն, եւ աղ նուական քաղաքացեաց Կափացւոց, այս ինքն է՝ Ամուրբեթայ . . . եւ այլոց ամենայն քաղաքացեաց զօրութեամբ Հոգւոյն սրբոյ գրեմ զայս թուղթ եւ տամ ձեզ զօրհ-

նութիւն եւ զողջպին : Օրհնութիւն սրբոյ խաչի եւ սրբոյն Գրիգորի լիցի ի վերայ ձեր յաթռուոյ սրբութենէ մերմէ : Փրկեսցէ զձեղ Աստուած իւրով ողբրմութեամբն յամնայն փորձանաց սատանայի եւ ի հոգեւորականն եւ ի մարմնաւորականս : Յաճախեսցէ Աստուած զորդիս եւ զդատերս եւ զինչս ձեր :

“Գրիտասչիք, որդեակը իմ սիրելիք, այս ինքն՝ որդի իմ Սարգիս վարդապետ, եւ գուք քահանացք եւ քաղաքացիք, յայտնի լիցի ձեզ զի եկն առ մեզ Եմանեսիոս եպիսկոպոս եւ ած զձեր թուղթան ի Կափայէ, ընդ նստին եւ զժուղթա փոխանորդի մէծի քահանայապետին, եւ զթուղթի եւս տեառն բգեշխի : Ընթերցար եւ ուրախ եղեաք զի գրեցէք վասն միութեան ընդ Հռոմայիցւոց եկեղեցւոյ . իրբեւ զայն լուայ, շնորհս եւ գոյսութիւնս մատուցի Աստուծոյ, շնորհք Հոգւոյն սրբոյ են՝ զի սկիզբն եղեւ այդր գործոյ . ի դէպ եւ արժան է քրիստոնէից ի միութեան եւ ի միաբանութեան կալ, ես հանդերձ կատարեալ ճոխութեամբ ետու իշխանութիւն Սարգսի վարդապետի՝ որ կայ փոխանակ անձին իմոյ, եւ Մարկոսի վարդապետի, եւ Թափ-

տոսի աթոռն ունիս, փոխանորդ՝ Քրիստոսի ես ի վերայ աթոռոյ առաքելոցն։ Եկեղեց եմք առ զլուխոդ մեր, եկեղեց եմք առ հովեւդ։ Դու ես հիմն եկեղեցւոյ, անդամ՝ որ զանձն ի բաց հեռացցյա, ի քէն ի բաց հեռացցյա, եւ զհօտ՝ որ ի քէն զանձն ի բաց անջատեաց, գազան չար պատառեաց։ Եկեղեցի՝ որ զքո զհետ ոչ եկն կամ քեւ ոչ պատապարեցաւ, ի հիմանց խարիսքեալ կործանեցաւ։ Գլուխդ, լեր վշտաց անդամոցն վշտակից։ Հովեւդ, ժողովեա զհօտդ։ Դու՝ որ ունիս զեշխանութիւն երկնաւորական փականացն, բաց մեզ զդուռն կենացն յաւիտենից։ Քանզի իշխանութեամբ հայրապետին (պատրիարքին) մերոյ եւ համօրէն եպիսկոպոսաց ազգին մերոյ եկաք առ քո սրբութիւնդ եւ տեսաք։ Եհա հանգանակ մեր եւ հաւատ, եթէ է ինչ պակասութիւն՝ ուստ։ Ճանապարհն եւեթ եղեւ մեզ խափան՝ զի յամեցաք։ Օառայք քո եմք, ¹

Այսափ միայն բաւական չէր։ Եւգինեսոս ՚Ի. իրեւ առաջին հովեւ եւ վերակացու հօտին Քրիստոսի, կը քննէր հրեշտակներուն դաւանութիւնը, ուղղելու բաները կ'ուղղէր, եւ առջեւնին կը զնէր կաթողիկէ հաւատոյ դաւանութիւնը եւ ընդհանուր ժողովոյն վճիւները ², զորոնք նոյն հրեշտակները յանուն Հայաս-

մայի վարդապետի, եւ Յովակիմայ եպիսկոպոսի Բներիսյ, զի երթիցեն ի ժողովն, եւ լուսատու լիցի նոցա Հոգին սուրբը եւ զօրութեամբ Հոգուոյն սրբոյ, զօր օրինակ եղեն միաբան սուրբն Սեղբեստրոս եւ սուրբն Գրիգորիոս, այսպէս միաբանեացէ եւ զմեզ Աստուած ի խաղաղութեան, ի ուր եւ ի միութեան, եւ զոր օրինակ ինքնակալն Կոստանդիանոս եւ ինքնակալն մեր Տրդաս կալան ընդ միմեանս զիմարանութիւն եւ կուեցին դաշնն, ըստ նմին օրինակի եւ գուք հաստատեածիք զոր արարին նոքա վասն միաբանութեան, եւ մեք յօժար իսկ եմք ի գործս ինքնակալացն այնոցիկ։ ՚Ա

եւ որ ինչ թելադիր լինիցի Հոգին սուրբ սրբոյ ժողովոյն, կամք կազմ եւ պատրաստ այնմ հնազանդ լինելու։ Գրեւու է ԻԵ անեւան Յառեւէ, յակ Տետրա 1438։

1 Լաբր. Հաւաք. սրբոց ժողովոց. Յաւել. Հաստ. Եւ. 203։

2 Ասանկ կը վկայէ նոյն իսկ Քահանայապետն իր կոնդակին մէջ. ՚Իսկ զշայր իրաւացիկ մատք մեծաց եւ աշխարհագոյժ գովութեանց արժանաւորս համարիմք. Քանզի վաղվաղակի իսկ իբրեւ ի ժողով կուեցան ի մէնջ, իբրեւ յանկացողք իմն եկեղեցական միութեան՝ զվարդապետս իւրեանց մեծարոյս, զառտուածապաշտու եւ զուսեալս հան-

տանեայց եկեղեցւոյ՝ հլու հպատակութեամբ կ'ընդունէին ու կը ստորագրէին։ Եւ ահաւասիկ իրենց ստորագրած վճիռներուն ու գաւանութեան մէջ ասոնք ալբառ առ բառ կը գտնուին։ “Այսմանեմք դարձեալ եթէ աթոռն առաքելական եւ Քահանայապետն Հռոմայ ունի զգիսաւորութիւն ընդ բնաւ տիեզերս, եւ նոյն Քահանայապետն Հռոմայ յաջորդ է երանելոյն Պետրոսի իշխանին առաքելոց, եւ Ճշմարիտ փոխանորդ Քրիստոսի, գլուխ բովանդակ եկեղեցւոյ եւ հայր եւ վարդապետ համօրէն ամենայն քրիստոնէից, եւ նմին իսկ յանձն լեալ է երանելով Պետրոսի ի Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ լի եւ կատարեալ իշխանութիւն արածելոյ, հովուելոյ, վարելոյ զընդհանուր եկե-

դերձ բաւական իշխանութեամբ, այս ինչն՝ ընդունելոյ զայն որ զինչ Հոգին սուրբ յայտ առնէ սրբոյ ժողովյա, անտուստ ի հեռաւոր աշխարհաց բաղում ճգամբք եւ վաստակովք եւ ծովուն վտանգաւ առ մեզ եւ առ սուրբ ժողովս որոշեալ յղեցին։ Իսկ մեք, որպէս ինչ վայելն եւ արժան էր պաշտամանս հավուութեան՝ յանկացեալք լրջմուութեամբ ընդ կատարումն այդպիսւոյ գործոյ սրբոյ՝ յաճախագոյնս ճառ արկեալ խօսեցափ ընդ նոյն վարդապետոն զայսմ սրբոյ միութենէ։ Եւ զի մի եւ գոյզն ինչ յապաշտմն սրբոց իրացու լինիցի, որոշեցափ յամենայն իսկ ի կարգէ սրբոյ ժողովյա արս ուսեալս եւ ճարտարս յաստուածեղէն եւ ի մարդկեղէն իրաւունս, որ ամենայն հոգաբարձութեամբ եւ փութով եւ մեծաւ ջանիւք խօսեցան ընդ նոյն վարդապետոն վասն նոյցին իրաց եւ հարցեալ քննեցին ճշիւդուակաւ զշաւաստ նոյցա եւ զիսութենէ էութեան Աստուածութեանն, եւ զաստուածեղէն անձանցն Նըրոդութեան, եւ զմարդկութենէ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ զի մութանց եկեղեցին համարդութեան կ'ընդունի որ ուղղափառ հաւատոցն եւ պաշտամանց համաշխարհական եկեղեցւոյ անդ իցեն։ Կմին իրի յետ բազում վիճմանց եւ խօսից եւ բանակցութեանց, եւ յետ ոչ սակաւ խոյզ եւ ինդիր առնելոյ վիպաւութեանցն որ ի Հարց եւ ի Վարդապետաց անտի սրբոյ եկեղեցւոյ ի մէջ ածան, եւ յետ քննելոյ զիրսն՝ զրոց բանքն իսկ էին, ապա այնուհետեւ, զի մի միւսանդամ երկեւան ինչ երկմտութեան ի ներքս մտանիցէ առ նոսմին Հայս զշաւատոցն Ճշմարտութենէ, եւ զի յամենայնի զնոյն խորհրցին ընդ առաքելական գահուն, եւ զի սոյն եւս միութիւն հաստատուն եւ մշտնշենաւորական առանց ամենայն երկմտութեան եւ կասկածանաց հանապաղորդիցէ, բարուոք եւ ի դէպ վարկաք ի սմին հրավարտակի՛ որում հաճ եւ հաւան գտաւ սուրբ ժողովս Փղորենտական, աւանդել նոյցին վարդապետացն, հանդերձ նոյցին իսկ հաճութեամբ, կարծ ի կարծոյ զծրշմարտութիւն ու զզափառ հաւատոցն զր զվերագոյն ասացելոց իրացն դաւանէ եկեղեցի Հռոմէական։

զեցի. զոր օրինակ եւ ի գործս ամեղ տիեզերական ժողովոց եւ ի սուրբ կանոննան կայ, :

Դարձան հրեշտակներն իրենց հայրենիքը ժողովոյն պատգամներովը, ինչպէս տասնութեամբ դար յառաջ կը դառնար երբեմն Ա. Լուսաւորչին աջակիցն ու յաջորդը՝ Նիկիական կանոններով : — Ա. Ուշտակէս կը դառնար մեծ վատաշութեամբ իր ազգայնոց՝ Հոգւոյն սրբոյ պատգամներուն հպատակելուն վրայ : Աը դառնային նաեւ Կոստանդին կաթողիկոսին հրեշտակները՝ առ Գրիգոր Թմ. կաթողիկոս, բայց թէ ինչպէս՝ պատմութիւնը կը լուէ:

Սակայն աս ատոյդ է՝ որ այս ամենայն այնպիսի ատեն կը պատահէր, ուր արքունական գաւաղանք ջախահած, իշխանութիւնն ու թագը գերութեան տակ կը հեծէին, եւ հայրապետական աթոռը գահասիրութեան ու երկպառակութեան նիւթ եղած էր, եւ կը լուէ արտասուօք թէ “Յաւուրան յայնոսիկ ոչ գոյր թագաւոր Խարայէլ”, եւ այր իւրաքանչեւր զհաճոյս աշաց իւրոց առնէր, ¹ Ահ. որ հայրենասէր սիրտն է՝ որ լսէ այս ամենայն եւ չայ ու չողքայ Երեմիայի հետ. “Առգ առին ճանապարհք Ախոնի. զի ոչ գոյր երթեւեկ տօնից տարեկանաց նորա. ամենայն դրունք նորա եղեն յապականութիւն. եւ քահանայք նորա հաշեն, հառաշեն եւ յոգոց հանեն. կուսանք նորա ի գերութիւն վարեցան. եւ ինքն դառնացեալ յանձն իւր :... Զի՞նչ վկայութիւն վկայեցից քեզ կամ զի՞նչ նմանութիւն նմանեցուցից զքեզ, դուստր Երուսաղէմի. ով մսիթարեսցէ զքեզ, օրիորդ դուստր Ախոնի, զի ծանրացաւ բաժակ բեկման քո. իսկ ով իցէ որ բժշկեսցէ զքեզ”, ² Աստուծոյ բարեինամը տեսչութիւնը միայն այս ամենայն չարեաց եւ թշուառութեանց կրնար դարման մատուցանել, որուն առջեւը պատուական էին մեր Ա. Լուսաւորչին բազմամեայ չարչարանքներն ու անեղծ հաւատոց անշէջ բորբոքը, որուն համար ալ աստուածային

զթութիւնն իր առաքելական արդեանց ծննդականութիւնն ու արգասաւորութիւնը չեր գաղրեցըներ, եւ իր հոգեւոր սերնդոց մէջն կը պահէր իրեն “Պօթն հազարները, ¹ Տրդատայ տան մէջ: Աւստի եւ կաթողիկոսներուն յաջորդութեան մէջ կը տեսնենք նաեւ արթուն եւ զգաստ հովիւներ՝ որ ճշմարտութիւնը կը ճանչնային եւ “Ոչնչ զգացուցեալ մարմնոց եւ արեան,, ² առաջին հովուին ետեւէն կ'երթային եւ անոր ձայնին միամիտ սրտիւ կը լեին:

Այսպիսի աստուածուսոյց հայրապետաց թիւը մեծ է. բայց համառօտիւ անցնելու համար, առանց մի առ մի Հայաստանի մէջ կամ Հայաստանէն գուրս այլեւայլ եպիսկոպոսաց ողջմտութիւնը յիշելու՝ դիսորաբար կաթողիկոսաց վրայ կ'ամփոփենք մեր մոտադրութիւնը:

Աշտասաններորդ գարուն կէսին Ատեփանոս Ա. կաթողիկոսը, որուն խմաստութեան համբաւը միայն Հայաստանի մէջ ամփոփած չէր ³, 1549ին Հռոմ կ'երթար, եւ հոն իր հապատակութիւնն ու յարդութիւնը Ա. Պետրոսի յաջորդին մատուցանելէն ետքը՝ կը խրնդուի միանդամայն որ Հայոց աղդին վրայ առած կաթողիկոսութեան կամ պատրիարքութեան իշխանութիւնն ընդունի ու հաստատէ: ⁴:

Արկրորդ տարին Յորելեան ներողութեան յիսնամեակն էր, Ատեփանոս կաթողիկոս կեցաւ Հռոմ այն առանձինն ընորհաց մասնակից հաղորդակից ըլլալու, եւ

1 Հռոմ. Փ. Ա. 14:

2 Գաղատ. Ա. 16:

3 Հ. Մկ. Ա. Զամ. Պատմ. Հայ. Գ. 518:

4 Ուայնազդո՞ւ՝ իր եկեղեցական տարեգիրներուն մէջ (յամն 1549, Թիւ 35.) նոյն իսկ Հռոմայի կարգինաներուն ժողովքին արձանագրութիւնը յառաջ կը լերէ այսպէս. “Հռոմ. 31 Օգոստ. 1549. ժողովք (Consistorium) Եղաւ, ուր մեծարդույ Մարգեղոս յանուն Ա.

Խաչ Երուսաղէմի կարդինալը (Tit. S. Crucis in Jerusalem) Խոաքբացաւ Հայոց պատրիարքի մը վրայ, որ այն օրերը Հռոմ եկած էր իր հնազանդութիւնը Ա. Քահանայապետին ու Հռոմայի եկեղեցւոյն ընծայելու, ինդքելով որ իր Հայոց ժողովքեան կողմանէ պատրիարքութեան ընտրուիլին ընդունուի Ա. Քահանայապետէն. եւ աս բան յանձնուեցաւ նոյն Մարգեղոս կարդինալին, եւ այլն,

այնպէս կը դառնար իր Հայրենիքը Եհաստանի վրայէն,
ուր որ իր կենաց վախճանը հասնելով՝ լաւագոյն կե-
նաց կը փոխազրուէր¹:

Ի՞ տեղակալն ու յաջորդը Աշխայէլ կաթողիկոս
նոյն հոգեւով ու հաւատով դեսպան խրկեց Պիոս Դ.
Քահանայսավետին (1563) եւ աս խորին մատղու-
թեան արժանի թուղթը զրեց: ‘Պ դրանէ Եշմիածնի
եւ յամենայն սրբոց անդ բնակելոց, եւ յամենայն արք-
եպիսկոպոսաց եւ պաշտօնէլոց տեղոյն այնորիկ, եւ ի
Աշխայէլէ պատրիարքէ, եւ յամենայն եղբարց սիրե-
լեաց, որք ամենեքին ջերմ եռանդեամբ համբուրեն
զնշանարս սրբոց առաքելոց եւ արդեամբք իսկ համբու-
րենք զոտս Հօր մերոյ Ա. Պիոսի Չորրորդի, որ Ճշմար-
տապէս Պետրոսն է. զիսաղաղութիւն եւս տանք ամե-
նայն մեծարգոյ կարդինալաց, ամենայն թագաւորաց
եւ իշխանաց քրիստոսասիրաց. Ամէն:

‘Պիտութիւն լիցի Արբութեան Դում, զի յամի
Տեառն 1562 ի 20դում աւուր Մայիս ամսեանն ի Աե-
րաստացւոց քաղաքէն ես Աշխայէլ կաթողիկոս առա-
քեցի առ երանութիւն ձեր զլրգարն օրհնեալ եր-
կոքումք թղթովք, յորոց մին վասն զշնազանդութիւն
սրբութեան քում մատուցանելոց յանուն մեր ամենե-
ցուն եւ համբուրելոց ջերմ սիրով զոտս երանութեան
քո, իսկ երկրորդն թուղթ օրհնութեան մերոյ վասն
նորա եւ գործակալութեան յինէն, զոր եւ հաստա-
տեմք առաջի ամենեցուն վերագոյնդ յիշատակելոց, զի
լիցի գործակալ մեր օրինաւոր եւ հաւատարիմ առ երա-

1 Ստեփ. Եհացին իր ժամանա-
կագրութեան մէջ ասանկ կը գրէ. ·
“Երթայ (Ստեփան կաթողիկոս) ի
Հոռոմ, եւ կատարեալ զշնազան-
դութիւն եւ զուխան իւր՝ գայ ի
Լէոպոլիս, եւ մեռանի յայսմ ամփ
(1551), որպէս ցուցանէ գերեզմա-
նագարին նորա զի՞ն. Hoc sepul-
crum est Rev. patris Stephanii
Patriarchae majoris Armeniae, qui
Romae fuit, et Leopolim adve-

niens animam suam Deo tradidit.
1551. այսինքն՝ Գերեզմանա այս է
մեծարգոյ Հօր Ստեփանոսի պատրի-
արքի Հայոց մեծաց, որ չոքաւ ի
Հոռոմ, եւ հասեալ ի Լէոպոլիս՝ զո-
գի իւր աւանդեաց Աստուծոյ, —
Այսպէս կը պատմէ նաեւ Առաքել
Պատմ. էջ 358: Ասիկայ իր մահուան
տարւոյն ու տեղոյն վրայ ամէն
ատարակոյսը կը բառնայ:

նութեան քում հանդերձ որդովլ իւրով՝ որոյ անունն
Առւլթանն կոչի եւ մանկամբն Շղեքսանդրիւ, հաստա-
տուն յուսով ակն ունելով եւ խնդրելով, զի հաստա-
տեսջիք եւ նորոգեսջիք զկոնդակն մեր, զոր ի վաղ
ժամանակս երանելիք բարեյիշատակ Աեղբեստրոս Քա-
հանայապետ, եւ Ա. Կոստանդիանոս կայսր շնորհեցին
Տրդատայ թագաւորի մերում, եւ Ա. Գրիգորի նա-
խնոյ պատրիարքի (կաժողիկոսի) մերում, եւ առա-
քեսջիք առ մեզ միւսանդամ, նորոգեալ զէին զայն
բարեկամութիւն ի միջի մերում, զի եղեցի և հօպ և և
համա, եւ հասեալ իսկ է ժամանակն զի եւ այդ կատա-
րեսցի եւ աղատեսցուք ի դերութենէ աստի ձեռամբ
ձերով: Եւ տուաք Երդարու առաքելոյ մերում զնշանս
զայսոսիկ, զի ընծայեսցէ սրբութեան քում, մեռն,
խաչ ոսկի, մաստանի օրհնեալ եւ զնշեսրս Ա. Յահո-
դոսի մարտիրոսի, զցանկ ամենայն տեղեաց, մենաստա-
նոց եւ ամենայն ժողովրդոց Հայոց աղդին մերոյ: Վար-
ձեալ եւ զօրինակ վերոյգրեալ կոնդակին մերոյ, որ
զրեցաւ պատուական եւ անեղծ արեամբն Քրիստոսի
յաւիտեան . . . : Եւ մեք ամենեքին եմք հնազանդք
սրբութեան քում: Զոր ինչ եւ հրամայեսցես նմա
(Երդարու) ընկալցուք մեք միամիտ սրտիւ մինչեւ յօրն
Քրիստոսի իրրեւ զվերոյիշեալ կոնդակն: Զի ձեռք
մեր եւ լեզու կարկամեալ է ի մէջ անհաւատից, որոց
վասն ոչ թուղթս եւ ոչ ընծայս արժանաւորս սրբու-
թեան քում կարեմք առաքել: Աչ միայն ի Տաճկաց
երկնչիմք, այլ առաւել եւս ի չարաց Քրիստոնէից, որք
ի մէջ անհաւատիցն խառնեալք են, զի եւ ամենայն
ուրեք գտանին լաւքն եւ վատք: Այլ բարեկամութիւն
մեր եւ քաղաքավարութիւն ընդ լաւսն է: Եւ եթէ
պատգամաւորդ մեր ողջամբ առ ձեզ հասանիցէ, եղեցի
նա բանալի հոգւոյ մերոյ, եւ մեք ուրախ եղեցուք եւ
կամակար մաօք առաքեսցուք ձեզ թուղթս չփակեալ
զրեալ վերոյգրեալ նշանագրովք, զորս ոչ ոք զիտէ բաց
ի նմանե: . . . Քրեցաւ թուղթս յլջմիածին յամի

Յօննդեան Յիսուսի ՚ Քրիստոսի 1563, յառաջնում առողջ ամսեանն Վարդիկի,, :

Խոկ Արգար՝ ազգին կաթողիկոսին անուամբ՝ ՚ Քահանասապետին ձեռքը՝ զրով տուած հաւատոյ դաւանութեան մէջ քահանասապետական գլխաւորութիւնն այսպէս յայտանդիման կը խոստովանի . “Խու ես գերազոյն ՚ Քահանասապետ չորից ծագաց երկրի . զոր միանգամ արձակեսցեաւ եղեցի արձակեալ, եւ զոր կապեսցեաւ եղեցի կապեալ : Աչ ինդրեմք զի հայեսցիս ի յանցանս եւ ի մեզս գերելոց, այլ արձակեա զմեզ . եւ համարեա զմեզ ի հօտս քո հաւատացեալս՝ նորոգեալ զհին ուխտն եւ զհնազանեգութիւն առ սուրբ Հռոմեական եկեղեցի, զի եմք մէք ծառայք սրբութեան քո անպիտանք, որպէս ասէ Մարգարէն . Աչ արգարացի առաջի քո ամենայն կենդանի,, :

Եւ դարձեալ նոյն իսկ քահանասապետական իրաւաբանութեան լիութիւնը Հայոց վրայ Ա. Լուսաւորչին օրերէն ընդունուած ըլլալը խոստովանելով՝ այս վկայութիւնը կու տայ իր ազգին կողմանէ : “Օ այս ինչ ունիմք վասն յանցաւորաց, կապելոց կամ նզովելոց, զի եթէ քահանայ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս կամ կաթողիկոս զի ոք ի յանցաւորաց կապեսցէ կամ ընդ բանիւ արասցէ, եւ մեռանիցի մինչ չեւ արձակեալ իցէ զյանցաւորն զոր ի կենդանութեանն կապեալ էր, զնա՞որ կապեալն է կամ նզովեալ, ոչ ոք ի յաջորդաց նորա՞որ զյանցաւորն կապեաց կամ ընդ բանիւ արար՝ կարիցէ արձակել, բայց միայն գերազոյն ՚ Քահանասապետն Հռոմայ, առ որ առաքեմք զաղաւաւորն զայն՝ որ զղջացեալ իցէ յիւրոց յանցանաց, թղթով՝ որով նզովեցաւ, վասն արձակելոյ ի նզովիցն եւ պատառելոյ թղթոյն այնորիկ, քանզի քեզ միայն արժան է արձակել զնա, եւ պատառելով զմուղթն՝ որով կապեցաւ, տալ զնա միւսանցամ եկեղեցւոյ մերում ըստ վարդապետութեան Ա. Գրիգորի հայրապետի մերոյ . . . : Այսպէս եւ խոստավանիմք եթէ ասաց ՚ Քրիստոս Ա. Պետրոսի առաքելոյ

թէ Արաքետ պլղաբն էմ, եւ վասն նորա խնդրեաց զի մի պակասեսցին հաւատք նորա, եւ որ որ ի մնջ ոչ խոստովանեսցի զերագոյն զաթոռն Պետրոսի եւ զՏէր Կթահանայապետն Հռոմոց՝ զլոււխ եւ հայր ամենացն աշխարհի, որ ստացեալ ունի զփականս, նա՞ եւ զաւետարան եւ զԵրուսաղէմ եւ զաթոռն Վրիգորի Ճշջմածին ուրանաց:

“Խնայեա յիս, երանելի Հայր, որ այսպէս համառօտ զՀաւատոս Հայոց հարի ի զիր, եւ սակաւ բանիւք զվերագոյնդ զրեալ զեօթանասուն եւ երկու զիրս յիշատակեցի, զի չէ երրեք արժան զնել զկանթեղ յանդիմն արեգական, զի դու ևս խմասուն եւ գիտես զամենացն:

“Պրեցաւ հաւատք Հայոց սակաւ բանիւք վասն ընթերցողաց ձեռամի Արքարու եւ Եղեքսանզզրի երիցու Հայոց, թարգմանութեամի Յովհաննու Մկրտչի ի Հնդկաց ի մեծ քաղաքն Հռոմ, ի ժամանակս Կթահանայապետութեան Ա. Տ. Մ. Պիտոսի Գ., Կթահանայապետի, յամի Կոնդեան Տեատրն մերոց Յիսուսի Վրիգտոսի 1564, ի տասներորդում աւուր Կոյեմիներ ամսեան,,¹

Քիչ մը ետքը (1572) Օտքարիա կամ Սզարիա Ասոյ կաթողիկոսը՝ իր ու իր չորս թեմական եպիսկոպոսներուն ստորագրութեամի ուղղափառ հաւատոյ դաւանութեան թուղթ զրեց ու իրկեց Հռոմ Վրիգոր Ժ. Կթահանայապետին: Եսով չշատանալով՝ նոյն թուղթը կրկին անդամ նոյն ստորագրութիւններով անոր յաջորդին Աեքստոս Ե., Կթահանայապետին ալ կը իրկեր 1585ին²: Հազեւ թէ վրայէն 20 տարի անցաւ Կթաւիթ Ե., կաթողիկոսն ալ 1605ին իր ու իրեն վեց

1 Ասցնարդ. 1564. Թիւ. 52: — Ա. Փափազեան, Պատմ. Եկեղ. Հ. Մկր. Ա. Զամշեան, Պատմ. Հայ. Գ. 519:

2 Առեփանոս Լեհացի, ժամանակադրութիւն, յամի 1572 և 1585: — Հ. Մկր. Ա. Զամշ. Պատմ. Հայ. Գ. 528: — Գ.եր. Խզնատ. տիայ:

իսլամակողութերուն ստորագրութեամբը խոստովանեցաւ սրբոյն Պետրոսի աթոռին զիտառորութիւնը՝ Պօղոս Ե. · Քահանացապետին տաղով իր հաւատոց դաւանութեան ու Հպատակութեան թուղթը. նոյն դաւանութիւնը գրեց երկու տարի հոգքը իր բոլոր ժողովրդով մէկտեղ¹:

Գեղեցիկ ցոյցեր էին ասոնք, եւ ստուդիւ ճշմարտակը եւ իր սրբոց նախնեաց ողջամիտ վարդապետութեան հետեւող հոգի մը առանց սրտին փղձկելուն չիլինար զատնիք կարդալ: — Տասը տարի մ'ալ յառաջ անցնելու ըլլանիք՝ կը հանդիպինք Վելքիսեթ Եջմանայ կաթողիկոսին, որն որ աւելի հանդիսաւոր եղանակաւ իր հպատակութիւնը Հռոմայ աթոռին կը զաւանել, երբ որ իր ամենէն հռչակաւոր քարոզիչը Օքքարիա վարդապետը հրեշտակութեամբ նոյն Պօղոս Ե. · Քահանացապետին ուղբը կը խրկէր (1617) իր վարդապետութեան ողջմասութիւնը ցուցընելու եւ իր որդիական հնազանդութիւնն անոր ընծայելու: Խակ Քահանացապետը կաթողիկոսին հայրական սիրոց թուղթ եւ մէկ քանի ասհմանազրութիւններ գրելէն զատ՝ իրեն ընծայ խրկէց ոսկի խաչ մը Վրիստոսի խաչախայտին մասնկով եւ քահանացական զգեստ. բաց ասկից՝ Հահարաս Պարսից թագաւորին ալ յանձնաբարական նամակ գրեց, որ կաթողիկոսին եւ Հայոց ազգին զիւրութիւն ընել: Ուստի եւ, ինչպէս Ատեփանոս վարդապետ Լեհացի կը գրէ, “Վելքիսեթ կաթողիկոսն վառեալ ի սէր Ա. Փափին” կրկին յետ երից ամաց զնոյն Օքքարիա վարդապետ առաքէ առ ի հաստատել պնդագոյն զիւր անվրէալ հնազանդութիւնն նմա, եւ առնուի Փափին զամենայն կերպ ուղղափառ հաւատոց, որով բազումք ի Հայոց ածան ի հնազանդութիւն մէծի եկեղեցւոյն Հռոմայ²:

1 Ատեփանոս Լեհացի, ժամանակագր. յամի 1605—1607: — Հ. Միք. նակագր. յամի 1617:

2 Ատեփանոս Լեհացի, ժամանակագր. յամի 1617:

Ա. Զամշ. Պատմ. Հայ. գ. 600:

Բայց Մելքիսեծ կաթողիկոսին եռանդեան ու սիրոյն առջեւն ասոնք քիչ էին: 1622ին առ Գրիգոր Ժեւ Կահանայապետ եւ 1623ին առ Ուրբանոս Բ: Կահանայապետ նորեւն նորեւն դաւանութեան ու հպատակութեան թուղթ կը զրեր: Աս հռչակաւոր ու եռանդուն կաթողիկոսը՝ 1626ին Լէոպոլսց Կիլիոլայս ալգեղավիսկոպոսը ձեռնադրեց՝ նախ Հռոմեական ու զգավառ եկեղեցւոյն դաւանութիւնն անկից ընդունելով¹: Եփանս որ տարի մը ետքը իր բարձրագիւն կենաց վախճանիր համենելով՝ Կամենից քաղքին մշջ հողին աւանդեց Արարաքին ձեռքը²:

Արկու տարի ետքը 1629ին յաջօրգեց Լէջմիածնայ աթոռը Մովսես կաթողիկոս, եւ նոյն տարին առանց յապաղելու չեւ թէ միայն ինք առանձինն, ոյլ տասուերկու եպիսկոպոսներու ասորագրութեամբ ու կնքով ու զգավառ հաւատոց դաւանութիւն խրկեց Հռոմեա Ուրբանոս Բ: Կահանայապետին³: Աս իր հպատակու-

1 Ստեփանոս վարդապետ Ուռշաբեանցի ապագա մանր կը պատճէ իր ժամանակագրութեան մէջ 1630երորդ տարին, եւ վաւերական կոնդակներն ու յիշատակարանները ձեռքն ունեցած կը վկայէ: — Աս բանիքուն ու սուուցաբան ժամանակագիրը, որ իր հռչակաւոր Հայերէն բառարանովն եւ ուրիշ դրաւոր գործքերովն ալ շատ առանձինի եղած է, ԺԲ: գարուն առջի կեսին կը պայծառանար, եւ իր ընդգարձակ ու կարունեակ դիտութեան համար Բազմապայծառ եւ Աստուածաբանեական վարդապետ կը կոչուէր: Տեղոյն պատշաճ չենք տեսներ առանձին վրայ երկայն զրեցն, եւ կը խրկենք առ այժմ մեր ընթերցողները Բառալուստ Տամաւրոդ հասորին (1852) 86—95 էջերը:

2 Նոյն Ստեփանոս Ա. Լէհային պյառէս կը զրէ 1627երորդ տարւոյն մէջ: Աշւ ինքն Մելքիսեծ կաթողիկոս չունեց լիւ կամենից, որ Մար-

տի ձ ձեռնագրէ եպիսկոպոս զթուրուս արեգացյն երրեմն կանանդի Լամենիցացի, առնէ կոսակ Մարտի 14, որով զաթուան Լէջմիածնի յանձնէ Խաչակ կաթողիկոսին եղորորդուոյ խրում, յետոյ վհարէ զկեանս իւրաք և Մարտի 18, եւ թագի յորմն եկեղեցւոյն Աւետաման Սուրբ Աստուածածնին, զըր բնակն էր որրագործեալու:

3 Ստեփանոս Լէհայի, որ այս ամէն բաներուն մանաւանդ Լէհաստանի մէջ պատահած գեղքերուն ամենէն աւելի տեղեակն ու զրեթէ ժամանակակից պատմին է, մանաւանդ որ շատ գեղքերուն նոյն խոկ վաւերական կոնդակներն ու յիշատակարանները ձեռքն ունէր, Լէոպոլսցւոց եւ Մաճառաստանի մերձակայ դաւաներուն կրօնական գեղքերուն վրայ շատ լւսաւորութիւններ կու տայ, որոնց վրայ տեղն ի տեղն խօսիլը ուրիշ առթի եւ պատեհութեան կը պահէնք:

թիւնը գարձեալ երկու անդամ Հռոմեաց աթոռին ընծայեց^{1:}

Իսպաց հոս հարկ է անցնիլ ուրիշ մայրաքաղաք մը, եւ տեսնել թէ այնպիսի թագաւորական քաղքի մէջ ուր որ պատահած գեղքերուն վրայ ձգուած քօղը չենք ուղեր վերցրնել, աս ատենները քանիք եւ քանիք եղան՝ որ ճշմարտութիւնը ճանչցան, եւ վատօք, տառապանօք ու հարածանօք հանդերձ ունեցան բաւական արութիւն “Արտիւ հաւատալու յարգարութիւն եւ բերանով խոստովաննելու ի փրկութիւննու: — Յովհաննէս Պատարիալք Կոստանդնուպոլաց 1631ին Հռոմ գնաց իր ուխտը կասարելու եւ իր հպատակութիւնը Ա. Պետրոսի աթոռին ցուցընելու^{2:} Կոյնոպէս Օաքարիա պատրիալք զրեց իր հնազանդութեան թուղթը Աւրբանոս Ռ. Քահանայապետին: Եւ քանի մը տարի երթը, 1642ին, իր երկրորդ յաջորդը Արքակոս պատրիալքը թէ իր հպատակութեան եւ թէ ուղղափառ Հռոմեական հաւատաց դաւանութեան թուղթը երկու անդամ վերցիշեալ Ա. Քահանայապետին ընծայեց, որմէ պատասխանն ալ ընդունեցաւ: Այսպէս Խաչատուք պատրիալքը 1642ին, այսպէս նաև Յառվմաս պատրիալքն ի հաղորդակցութիւն Հռոմաց եկեղեցւոյն կը մանեն, նոյն առաքելական աթոռին բոլոր տիեզերաց վրայ ունեցած զլիաւորութիւնն ու զահերիցութիւնը իրենց նախորդներուն պէս թղթով խոստովաննելով, եւ քահանայապետական օրհնութեան արժանի կը լսացին:

* աստատուն մնալով խօսքերնուս վրայ՝ չենք ուղեր մնանքամասն յիշել հոսանքս ոչ զՅովհաննէս Ամեղայ արքեպիսկոպոսը, որ պատրիալքական իշխանու-

1 Գերապ. Խնաստիս Ա. Փափակեան, Պատմ. եկեղ. էջ 872: — Հ. Միք. Ա. Չամչեան, Պատմ. Հայ. Գ. 611:

2 “Յովհաննէս վարդապետն պատրիալքն Կոստանդնուպոլաց անդամնէ ընդ Եկհաստան ի մեծն Հռոմ,

եւ անդէն գուխան իւր եւ զհնափակեան գուխան ի մերում յիշառակ զգասմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ յամեն Տեղան 1236: զորդ օրինակն առ իս առիք. Արէկ. Ա. Էկհ. յամ. 1631:

թիւնն ալ երբեմն առած էր, ոչ զՅովհաննէս Աշգե-
սիսյ ալքեպիսկոպոսը, ոչ զՊօղոս Տեղիկիոյ եպիսկո-
պոսը, ոչ զՊսկան Ուլու եպիսկոպոսը, եւ ոչ զՊսկան
բազմարդիւն վարդապետը՝ որ Հռոմ Օրսինի կարդի-
նալին առջեւը 1664ին հաւատոյ դաւանութիւնը կու-
տարլ¹, եւ ոչ ալ ուրիշ այնչափ ան դարուն վարդա-
պետներն ու երեւելի անձինքը՝ որոնց ճշմարտասէր
սրտերն եւ աստուածապաշտ հոգիներն աստուածային
ազգեցութեանց կամակար անսացին . եւ կը դառնանք
դարձեալ Աշմիածնայ աթոռը:

Արդ՝ Մովսէս կաթողիկոսին յաջորդեց Փիլիպպոս
կաթողիկոս 1633ին: Ասոր օրերը երբ որ Հ. Պօղոս
Ծիրոմալի առաքելութեամբ Հայաստան կը խրկուէր,
Ուրբանոս Բ. Քահանայապետը՝ որուն սրտին շատ
սիրելի էր Հայոց ազգը, նոյն Փիլիպպոս կաթողիկոսին
(1640) աս հայրախնամ թուղթը կը գրէր:

“Փիլիպպոսի Հայոց հայրապետի, Ուրբանոս Քա-
հանայապետ Բ.: — Մեծարդոյ եղայր, ողջոյն եւ ա-
ռաքելական օրհնութիւն: — Ոչինչ բացարձակութիւն
վայրաց ընդ տիեզերս կարող է զաղգս ի քահանայապե-
տական հոգաբարձութենէ անջատել: Կմին իրի զայն
խորհի հանապազ, զի զամենայն ազգաց վերջանկութիւն
եւ զփրկութիւն հոգւոց հայթայթել կարիցէ: Այլ
առանձինն ընդ Հայոց ազգն ունիմք կամ բարեախորժս
եւ ոչ սակաւ նշանակս քահանայապետական սիրոյ ցու-
ցանել նմա ցանկամք, զի վաղ ուրեմն յանցեալ ժա-
մանակսն էր համամիտ ընդ եկեղեցւոյն Հռոմայ եւ
զՊետրոս յանձին յաջորդաց իւրոց բարեպաշտութեամբ
մեծարեաց, եւ սյս յայտ ի հնոց յիշատակարանաց
պատմութեանն է: Քահանզի բաց ի յիշատակացն փո-
փոխ սիրոյ սրբոցն Աեղքեսարոսի Քահանայապետի եւ
Պարիգորի ալքեպիսկոպոսի Հայոց, որք չեն ինչ ձեզ
անձանօթ, տեւէ բաւէ տակաւին մեծապայցառն յի-
շատակ Փղորենտեան ժողովոյն, յորում մեծաւ բարե-

1 Ստեփ. Ա. Լէհացի յամն 1664:

պաշտութեամբ եւ նախանձու, ի քահանայապետութեան Եւդինէոսի Պ. ի միաբանութիւն մանին Հայք ընդ եկեղեցւոյն Հռոմայ, եւ մեծաւ հաճութեամբ ամենայն ազգաց՝ զանձինս ի միութիւն առաքելական աթուոյ կապեցին։ Օր կարէ ապաքէն եղայրութիւն քո պայծառապոյնս առնուլ ի միտ ի գրոց անափի ժողովյն այնորիկ եւ ի հրովարտակէ վերագոյն Ճառելոյ Քահանայապետին, որ ոչ կարի հեռի ժամանակաւ՝ իշխանութեամբ սուրբ ժողովյն գրեցաւ ի ձեր լեզու եւ ի լցոյ ընծայեցաւ . . . Ի նմանէ (ի Պիրումալլիէ) ընդարձակագոյնս կարես առնուլ ի միտ թէ որպիսի սիրով խորովիմք եւ զոր խնամն ունիմք, զի մի պակաս ինչ լեալ գտանիցի յայնցանէ զոր մարթ իցէ մեզ առնել ի շահ օգտութեան քոյ եւ համօրէն Հայոց աշխարհին։ Եւ նա իսկ լիով յայտ արարեալ ցուցցէ թէ որպէս ցանկացեալ եմք զի դու սիրով զմիութիւն աթուոյս այսորիկ սրբոյ ընկալցիս, եւ զիաթողեկէ հաւատսն՝ առանց որոց անհնար է հաճոյ Աստուծոյ լինել, հաւատացես սրտիւ յարդարութիւն եւ բերանով խոստովան լիցիս ի փրկութիւն։ Զայս սուրբ հաւատս ողջ եւ անարատ ունի Հռոմէական եկեղեցի, վարդապետ ամենայն եկեղեցեաց, զայս եւ իշխանք առաքելոցն Պետրոս եւ Պաւղոս արեանն իսկ վկայութեամբ ուսուցին, եւ զայս սուրբքն Ոեղեստրոս Քահանայապետ եւ Գրիգոր արքեպիսկոպոս ձեր քարողութեամբ ընդհանուր սիրեալ ծաւալեցին։ Եւ մեք ուխտա Ձերմաներմա վասն մշտնջենաւոր երջանկութեան եղայրութեան քոյ առ Պարզեւին ամենայն բարեաց յղեալ աղաչեսցուք հանապազ զզթութիւն նորա զի ուղղեսցէ զլորհուրդս քոյ եւ լուսով աստուածեղէն շնորհաց իւրոց քեզ օգնական լինիցի։

“Պիեալ ի Հռոմ . . . յ18 աւուր Մայիս ամսեանն 1640 . յեւթնեւտասներորդ ամի քահանայապետութեան մերոյ,”¹

1 Յաւելուած ի քահանայապ. Կոնդ. Տարած. Հատ. Ա. 221:

Փիլիպպոս կաթողիկոս կը լսեր Կրիստոնու փախա-
նորդին ձայնին ու կոչման, եւ յօժարամիտ իր կաթողի-
կէ հաւատոց գաւանութիւնը թղթով՝ 25 եպիսկոպո-
սաց եւ ութը վարդապետաց ստորագրութեամբ՝ նոյն
Պիրումալիքին ձեռքով (1647) Հոռոմ կը խրկէր, եւ իր
հյու հնազանդութիւնը՝ Խննովկենախոս Ճ. Քահա-
նայապետին ու անոր յաջորդներուն կը գաւանէր: —
Տասնուեօթը տարի եսքը (1664) վերոյիշեալ Ամեայ
եպիսկոպոսին աշակերտը Խաչատրուք Ասոյ կաթողիկոսը
զրով քահանայապետական գլխաւորութիւնը կընդ-
ունէր, եւ ուղղափառ հաւատոց գաւանութիւնը 13 ե-
պիսկոպոսներու եւ 9 վարդապետներու ստորագրու-
թեամբ Աշոցի եպիսկոպոսին ձեռքով Եղեքսանդր Ա.
Քահանայապետին կը ներկայացրնէր²:

Քահանացապետական դլիսաւորութեան վրայ այս
շափ եւ այսպիսի վկայութիւններն ու գաւանութիւն-
ները բաւականին առելի կը ցուցընեն թէ մեր նախահօք՝
Ա. Գրիգոր Լուսաւորչին վարդապետութիւնն ու հա-
ւատքը Ա. Պետրոսի աթոռին ու անոր աթոռակալնե-
րուն վրայ ինչ խորունկ ու հաստատուն արմատ ձգած
էին մեր ազգին մէջ, որ ոչ հողմունք փորձութեանց
եւ ոչ հեղեղը հալածանաց կրցան արմատաքի խլել,
մանաւանդ թէ մնաց միշտ օրհնութեան ճիռ մը, որ
երբեմն կը պարապտանար ու կ'ուռծանար։ Եյտու ամե-
նայնիւ կ'ուղենք յառաջ տանիլ մեր պատմական ցոյ-
ցերուն ու վաւերական յիշատակալաններուն շարունա-
կութիւնը, կամ ճշգիւ խօսելով՝ կ'ուղենք քիչ մ'ալ
հոչակաւոր Ատեփան Ա. Լեհացւոյ ժամանակակից ժա-
մանակագրին խօսել առլ, որն որ աչքը տեսածն ու
ականջօք լսածը զրի առած է, որուն՝ չէ թէ միայն
իր ժամանակադրութեան կերպարանկը ճշմարտութեան
դրոշմը մէկտեղ կը կրէ, այլ նաեւ որիշ պատմիչներն

1 Ամերիկ - Ա. Լեհցային, յամին
1640, 1647) — Հ. Միլիք - Ա. Զամշ
Հենրի, Պատճ. Հայ - Պ. 621:

2. Առելի. Աւազացի, յամի 1664:
— Հ. Միք. Ա. Չանչեան, Պատմ.
Հայ - գ. - 698:

եւ նոյն իսկ գեղքերուն վաւերական ու հրապարակական յիշատակարանները ճշմարտութեան աներկեցյելի երաշխաւորութիւնը կու տան¹։ Լսենք ուրեմն իր խօսքերը։

“Յակոր կաթողիկոսն Եջմիածնի, կըսէ զիտնական վարդապետը, 1680 թուականին մէջ, այր առաքինի, մեծահոգի, զրեաց առ Եղեքանդը Ե. եւ առ Խնոշենցիոս ՓԱՆ. վասն միաբանելց զեկեղեցիս Հայոց ընդ Հռոմայ, եւ առ այս բազմից յղեաց ի Հռոմ զԱռաքել վարդապետ Ռոբիկ կոչեցեալն եպիսկոպոսն Երնջակայ։ Խնքն եւս կամեր գնալ ի Հռոմ, բայց վասն խռովութեան իրիք ի մէջ նորին եւ Եղիազարու Վ., որ յետոյ յաջորդեաց նմա, ոչ կարաց։ Բայց սակայն գոլով ի Կոստանդինուպոլիս, արար զդաւանութիւն ուղղափառ հաւատաց առաջի Տ. Գասպարի Գասպարինին, եպիսկոպոսին Զիվկենոյ եւ այլ եկեղեցականաց, գոլով ԶԲ. ամաց եւ չորից ամսոց, յայսմ ամի Օգոստոսի Ա. որոյ օրինակն է առ իս. եւ զինի ոչ բարում աւուրց վախճանի, եւ թաղի ի գերեզմանատանն Պէյօղլի, յորոյ դամբարանէն ոչ սակառ նշանք լինին։”

ՎԱ յաւելունք հոստեղս նոյն իսկ կաթողիկոսին իր ստորագրութեամբ տուած գտուանութեան վաւերական օրինակը։

“Բատ անշուշտ եւ անհրաժեշտ եւ ամենաճշմարիտ աւանդութեան Տեսուն մերոյ Յիառուսի Քրիստոսի եւ ըստ քարոզութեան ականատեսից Բանին կենաց մատակարարուղաց, Արքազանաց Առաքելոց։ Եւ ըստ ուստուցման եւ հետեւման Աղջադաւանից Արբոց Հայրապետաց նախկնեաց եւ վերջնոց։ Եւ ըստ ընարութեան եւ գտուանութեան Երկուասանից Վարդապետացն Աստուածաբանից։ Եւ ըստ կանոնագրութեան եւ Ասմանադրութեան Զորից Արբոց Ժողովոցն Ամիկիոյ, Կոս-

¹ Այս ամենայն կը հաստատուի Թագին մէջ, որուն օրինակը մեր նաեւ նոյն ատեն Եւդոկիացւոց մատնագարանին մէջ պահուած գրուած ընդարձակ Քաջալութեան է։ Թիւ 157.

տանդնուպոլսոյ, Եփեսոսի եւ Քաղինդոնի, կամաւ, յօժարութեամբ, աներկբայ Հաւատով, անդառնալի Յուսով եւ անվախճան Աիրով: Ես նուաստ ծառայ Քրիստոսի Յակոբ Կաթողիկոս ամենից Հայոց, եւ Պատրիարք Աշղարշապատու, Կուսակառոյց Մեծի եւ Արքոյ Աթոռոյն Էջմիածնի, գոլով ԶԲ. ամաց եւ չորից ամսոց, յամի ԽՕ. երորդի Հայրապետութեանս իմոյ, մերձ ի ժամ մահուան իմոյ, ի մայրաքաղաքս Առատանդնուպոլիս, ընդ հովանեաւ Արքուհւոյ Սատուածածնի Եկեղեցւոյս, առաջի Ամենատեսին Աստուծոյ, եւ առաջի Ամենապատուոյ Եպիսկոպոսին Տեառն Գրասպարի Գրասպարինին, Աերատեսչի Արքոյ Աթոռոյն Զիրիկոյ, եւ Տ. Ֆրանչիսկոսի Շիլի, ի կարգէն Յիսուսեան, ետու զգաւանութիւնս իմ, որպէս հաւատամ եւ դաւանիմ զօր ինչ ի վերոյգրեցելցն տւանդեցաւ, եւ խոստովանիմ թէ մեծ եւ Առաքելական Ինդհանուր Առուր Եկեղեցին Հոռմայ ունի լի եւ զերագոյն կատարեալ Եշխանութիւն եւ Պիտութիւն ի վերայ Ինդհաներականի Կաթուղիկէի Եկեղեցւոյ: Հաւատամ եւ զԱ Եհապեան նոյնոյ Արքոյ Եկեղեցւոյն Աթոռակալ եւ Փոխանորդ Արքոյ Գլխաւորի Առաքելոյն Պիտուսի, կապող եւ արձակող յերկինս եւ յերկրի: Հաւատամ զիալեալն ի նմանէ՝ կալեալ յերկինս եւ յերկրի, եւ զթողեալն՝ թողեալ յերկինս եւ յերկրի: Ոնդունիմ եւ պատուեմ: Ինդունիմ եւ պատուեմ զնոյն Ինդհաներական, Մեծ եւ Առաքելական Առուր Եկեղեցին Հոռմայ. եւ հետեւիմ հնազանդութեամբ Ապրդապետութեան նորա ի կեանս յայս եւ ի հանդերձելումն: Հերքեմ եւ նզովեմ զընդդիմակս եւ հակառակոզս նոյնոյ Արքոյ եւ Առաքելականի Եկեղեցւոյն Հոռմայ եւ Հաւատայ նորին, ի կեանս յայս եւ ի հանդերձեալն:

“Պիեցաւ դաւանութիւնս այս ի թավ. Հայոց. Ո. Ռ. Իմ. ին յՕդոսատոսի Ա: Որ ինձ Յակոբայ Ամենայն Հայոց Կաթուղիկոսի ընդունելի է: Ատան որոյ

առ ի հաստատութիւն սորա ձեռամբ իմով ստորագրեցի. Յակոր կաթողիկոս ամենայն Հայոց,,^{1:}

Յառաջ տանինք Ստեփանոս Ա. Եկհացւոյն վկայութիւնները:

“Ի վախճանիլն Յակոբայ կաթողիկոսի նստի (1681) յաթոռն Եջմիածնի Եղիազարն Ապյեցի: Ու ի կենդանութեանն Յակոբայ զլսութութիւն ինչ յարուցանէ ընդ նմա, եւ հրամանաւ Տաճկաց թագաւորին երթեալ ի Աիս ի նմին կաթողիկոսէն Խաչատրոց ձեռնադրի կաթողիկոս ի վերայ Հայոց, որք ընդ իշխանութեամբ Օսմանցոց բնակէին: Զմեռոն օրհնէ յԱրուսաղէմ, եւ ի ձեռն Կուիրակաց իւրոց բաշխէ ընդ բոլոր Թռութքառատան, արգելելով զնուիրակութիւն Եջմիածնի: Կամէր երթալ ի Հռոմ, եւ նորոգել զվաղեմեան միաբանութիւնն ընդ սուրբ Եթոռուոյն Հռոմ, բայց հասեալ ի Զմիւռ, ի սաղբելց Ֆուղայեցւոցն եւ այլոց՝ փաշային տեղոյն հրամանաւան արգելանի երթալ: Ուստի դարձեալ յԱրուսաղէմ, գտանէ զԴրաւիրակսն Եջմիածնի, եւ նոքօք գայ ի Կոստանդինուպոլիս, եւ անտի երթայ յԵջմիածնին: Եղիա Եղիապիսկոպոսն Բեթղեհէմի ձեռնադրին իւր (Ստեփ. վարդապետի) ականատես վկայ կենաց Եղիազարու:

“Խաչակ վարդապետն Սակուեցի, աշակերտ Յակոբայ կաթողիկոսին, առաջին արքեպիսկոպոսն Հայաստաննեայց եւ առաջնորդ աթոռուոյն Թռագէոսի սուրբ առաքելոյն, այր յոյժ իմաստուն եւ առաքինի, մինչեւ Երգար Սահակ կոչիւր, առուաջի Տէր Վարդանայ Յունասեան, մինչդեռ սա քարոզելով ընդ Հայաստան ըըրջէր, արար (1682) զդաւանութիւն ուղղափառութեան, եւ զնոյն դաւանութիւն իւր յղեաց առ Խննոչենցիոս Ժ. Փափն: Ու առաքեաց զՄակուիցի Փիլիպպոսն աշակերտն իւր ի Հռոմ, որ ընդ իս ի միասին ուսաւ

1 Ձեռագիր Վեհէն. Մխիթար. նուանեցեալ եպիսկոպոս Երնջակայ Մատեն. Թիւ 157. ուր նաեւ գաւառին, ոչ միայն գրեաց, այլ հետեւեալ գէպքը կը կարդացուի: բազմից գիմեաց ի Հռոմ, եւ ան- “Առաքեալ վարդապետ Բողոքիկ ա- դէն զկեանս իւր զրաւեաց:

ղամենայն գիտութիւնս, էառ եւ զաստուածաբանաւ կան վարդապետութիւնն, բայց գարձեալ առ վարդապետն՝ զինի սուղ ժամանակի վախճանի ոչ առանց մեծ տրամութեան ամենեցուն:

“Ազարիաս կաթողիկոսն Աղուանից ոմամբք եպիսկոպոսօք իւրովք զգաւանութիւն ուղղափառ գրեաց առ Խնոշենցիոս Ժ. Փափն: — Կոյնափես եւ յաջորդ նորին Ամէոն կաթողիկոսն, 1695,, : Աս կաթողիկոսին համար գարձեալ նոյն ժամանակագիրն ասանկ կը գրէ. “Ամէոն Աղուանից կաթողիկոսն, ընդ որոյ իշխանութեամբ են Ծամախս, Կանճայ, Ծիրուան, Վարապաղքարք եւ գաւառոք, առ այն Հայրապետն (Խնովիենախոս Ժ. Բ.) զպատուական թուղթ հնազանդութեան գրեաց, զը ես Շաբաթմանեցի, ի վազուց հետէ զինքն հնազանդ սուրբ եկեղեցւոյ Հռոմայ զրէ: Խնդրէ ի սրբազն Փափէն զյանձնարարական թուղթ¹ առ Պարսից արքայն Ծահուլթան Հիւսէինն, որպէս զի ըստ առաջին թագաւորացն Պարսից, անխափան կարասցէ ինքն հովուել զհօտ իւր,, : Խւ Խնովիենախոս Ժ. աս թուղթս իրեն կը գրէր, որն որ անժխտելի ապացոյց է մինչեւ հիմայ գրուածներուն:

“Մեծարդոյ եղօր Ամէոնի հայրապետի Հայոցն Ծիրուանայ, Խնովիենախոս Քահանայապետ Ժ. Բ.: — Մեծարդոյ եղբայր, ողջոյն եւ առաքելական օրհնութիւն: — Զթուղթ գրեալ յեղբայրութենէ քումէ յամի հազարերորդի վեցհարիւրորդի լննաներորդի հինգերորդի ընթերցաք մեծառ հաճութեամբ, քանզի երեւելի փոյթ հնազանդութեան եւ սիրոյ առ այս սուրբ աթոռս ընծայեցուցեր ի նմին ոչ սակաւ խոնարհութեամբ քան աստուածապաշտն մոօք. զորմէ եւ յայտ առնես թէ ոչ նոր ինչ է մտաց քոց, այլ անդուսա ի վերուաստ ի բազում ամաց հետէ յօրինակէ

1 Թէ Խնովիենախոս Ժ. Բ. չէ նատիռս Զամբողպի Յիսուսեանը, թէ միայն յանձնարարական թուղթ Լեհաց թագաւորին գեսպանը, նոյն այլ նաև պատգամանոր խրկած է ժամանակագիրը կը պատմէ, 1695ին: Ծահին աս բանիս համար զէ. Իդ-

առաջին եւ արդարեւ հցակապ եպիսկոպոսաց ազգին
 Հայոց ի քեզ լեալ եւ իննամով եւ հաւաստեաւ մին-
 չեւ ցայժմ պահեալ առաւելու օրբատօրէ եւ վառեալ
 բորբոքի: Ինգունիմք ճշմարտիւ զայս խմացուած մտաց
 քոց առանձինն ըլձիւք քահանայապեատկանն սիրոյ, եւ
 չկասկածեմք թէ այսպիսի գեղեցիկ նախանձ պտուղս
 ընտիրս բերիցէ եւ կամ զմեծ մասն այսր հօտի, Աս-
 տուծոյ օրհնութեամբ, միւսանգամ ի ծոց եւ ի ստինս
 մօր նորա Հռոմէական եկեղեցւոյ դարձուցանել կարի-
 ցէ, եւ դարձն առ նա կարող իցէ բառնալ եւ կամ գո-
 նեայ նուազեցուցանել զաղէտսն՝ զոր աշխարէք յորմէ
 հետէ անջատումնն լեալ է: Երդ զի յայնպիսի զործ
 բարեպաշտութեան՝ որ եւ լին է անզուգական փառօք
 յերկոսին իսկ կեանս, սրտի մտօք ձեռնամուխ լինիցիս, ի
 պարտուց պաշտաման մերոյ թելադիր լեալ յորդորեմք
 եւ ջերմագոյնս աղաչեմք, զի երեքիմն պատուիրանին՝
 զոր եղայրութիւն քոյ ի թուղթս իւր յիշատակէ,
 սրտի մտօք հնապանդեսցուք, որով Հիսուս Քրիստոս
 Տէրն մեր զհոգ հոգւոց փրկելոց պատուական արեամբ
 իւրով՝ ճշգագոյնս արար յանձնն Պետրոսի իշխանի ա-
 ռաքելոց, զորոյ զաթոռն իսկ ունիմք յԱստուծոյ տես-
 չութենէն, թէպէտ եւ առանց արժանաւորութեան:
 Այլ զոր օրինակ ներքին զգածմամբ հայրական սրտի
 կարեկից լինիմք վշտաց այնր եկեղեցւոյ՝ որ երբեմն ծաղ-
 կեալ բարգաւաճէր, ցանկատիք անձկութեամք զի հնար
 լիցի ամենեւին բառնալ նոցա ի միջոց եւ կամ գոնեայ
 մեղմանալ. յայն սակա ոչ զադարեսցուք ամենեւին զօդ-
 նականութիւնս իշխանութեան մերոյ մատուցանել, որ
 քեզ եւ ժամանակիդ նապաստաւոր կարիցին լինել. եւ
 եթէ յօս ինչ յաջողութեան որպիսի եւ իցէ ի հե-
 ռաստանէ նշմարիցի գտցի ոք անվրէազ որ ըստ հրամանի
 մերում, որպէս ցանկապ, խօսեսցի ընդ թագաւորին
 Պալափյ եւ տացէ նմա զթուղթ մեր եւ զմեծարանս:
 Առ այժմ ջերմաջերմ աղաչեմք զամենազօրն Աստուծ
 օգնել եւ պաշտպանել վաստակոց քոց եւ բարեպաշտն

ուխտից, եւ քեզ, մեծարգոյ եղբայր, գորովագութիմն սիրով մատուցանեմք զառաքելական օրհնութիւն։

“Պարեալ ի Հռոմ առ Ա. Մարեմայ Մեծի, եւ կնքեալ մատանեաւ ձկնորսի ի ներորդ աւուր Յունիոս ամսեանն 1698, ի հինգերորդ ամի քահանայապետութեան մերոյ,,¹ :

Ար զրէ գարձեալ նոյն ժամանակագիրը:

“Պարիգոր կաթողիկոսն Ասոյ եկն ի Հռոմ 1693 զուխտն իւր կատարել, ածեալ ընդ իւր դՅակոր եւ պիսկոպոսն Հալէպցի եւ գՅովչաննէս եպիսկոպոսն. արարին զգաւանութիւն երեքեան։ Կաթողիկոսն գարձաւ յերկիր իւր, իսկ եպիսկոպոսունքն՝ ընդ այլ։

“Միսիթար վարդապետն եպիսկոպոսն Մոկաց, Լալուակ Միսոյ կոչեցեալ, եկեալ ի Լէոպոլս, առաջի Վարդանայ Յունանեան արքեպիսկոպոսին մերոյ արար զգաւանութիւն ուղղափառ հաւատոյ²։

“Մ լսա վարդապետն Շամախիցի, եպիսկոպոս Շամախու եւ այլ քաղաքաց, նմանապէս զրեաց 1695 զշնազանդութիւն եւ զգաւանութիւն առ Խննոչենցիոս Փափին, զոր ես թարգմանեցի,, :

Խննովկենտիոս ՃՐ. նոյն թղթոյն աս պատասխանը տուաւ :

“Մեծարգոյ եղբօր Վլասայ եպիսկոպոսի Հայոց, Խննովկենտիոս Քահանայապետ ՃՐ. — Մեծարգոյ եղբայր, ողջոյն եւ առաքելական օրհնութիւն։ —

1 Յաւել. ի Քահանայապ. կոնդակ. Տարած. Հաւ. Ա. էջ 349։

2 Այսպէս կը զրուի նաեւ Թխուղթ քաջալերական առ Ուղղափառ մերազնեայս՝ որբ ի քաղաքին Եւդոկիա, մատենին մէջ. “Մովսէս վարդապետ Երեւանցի յամ Տեառն ԻՌԶԹին եկն ի Լէոպոլս. իւր ի ձեռս իմ առար զՊաւանութիւն կաթողիկէի հաւատոյ, հրապարակաւ յեկեղեցւոց։ . . . Միսիթար վարդապետ Լալուակ Միսոյ

մականուանեցեալ, եպիսկոպոս Մոկաց յամի Տեառն ՈՊՂԳին եկեալ ի Լէոպոլս, արար հանդիսապէս առաջի իմ զգաւանութիւն կաթողիկէի հաւատոյ։ Գո՞ն եւ այլք բազումք ի ժամանակիս մերում, որբ զնյոյն շաւիզ ունին ուղղափառութեան, եպիսկոպոսունք, վարդապետք, քահանայք, արեղոյք, եւ այլք ի գղերց յիւրաքանչիւրոց թեմից կաթողիկոսաց, եւ աշխարհականք զբեթէ անբարք, որբ զիթառնիք ձեզ են, թողում։”

թմէպէտ եւ լուսաւոր յայտարարութիւն հնազանդութեան եւ մեծարանաց եղբայրութեան քոյ առ մեզ եւ առ այս սուրբ ամժոռ՝ զառաջինն մեծի ուրախութեան պատճառք եղեն քահանայապետական ոգւոյս, սակայն քանզի կարի յոյժ հոդ ի մտի ունիմք զհանդամանաց իրաց ուղղափառն ձայոց՝ որք երբեմն ուրեմն սրբութեանն օրինակօք առ հասարակ ծաղկեալ բարդաւաճէին յոյժ, եւ զի զհուչակաւոր ազգն ձեր, որպէս վայել է, մեծ եւ արգոյ համարիմք, չեղեւ մեզ հնար առանց անհնարին թաղծութեան եւ ցաւոց ընթեռնուլ զթուղթ քոյ, յորում յիշատակես զդժնդակագոյն աղէտս, որովք այժմ պաշարեալ կայք, եւ աշխար եղեալ լսա վասն ջերմագոյն սիրոյ հայրական կամացն՝ որովք զբովանդակ ազգն ձեր յակն առեալ սիրեմք, ցանկասք ապաքէն զի յառատ յորդութիւնս ամենայն նպաստաւորն իրաց՝ հանդերձ ամենայն խաղաղութեամնն եւ ամենայն հանդարտութեան յաջողութեամբ վայելցէք, եւ որպէս ինդրեսդ՝ չառնեմք ինչ զանց մասուցանել այս իրաց զօգնականութիւնս պաշտաման եւ ճոխութեան մերոյ, որք կարեւորն եւ պտղարեր կարիցեն լինել, յոյր սակս եւ ջերմաջերմ պաղատանօք առ Աստուած ձայրն ողորմութեանց ընթանամք։ Եւ եթէ արդարեւ կամիցիք ի ձէնջ եւս կուսէ յաւելուլ յայդ ամենայն ճշմարտութեամբ դառնալով առ Տէր սրտիւք, ոչինչ մնայցէ այնուշետեւ՝ որում չկարիցեմք ակն ունել ի նմանէ, որ ոչ պակաս է մեծութեամբ յողորմութեան իւրում որչափ կարողութեամբ ի գործս իւր։ Ասկայն զայս առանձինն պարտ է ունել ձեզ միշտ հասաստութեամբ ի մտի, զի ջանայցէք յարել հանապազ յայս սուրբ ամժոռ երանելոյն Պետրոսի իշխանի առաքելոցն, եւ մի վարիցիք այսուշետ օրինակաւ իւիք ի զարտուղի մոլորութիւնս։ Օ՞ն առ, մեծարգոյ եղբայր, հովուական աքնութեամբ, որպէս պարտիստ, եւ մեծաւ հաւաստեաւ ուշ եղեալ՝ մի գագարիր երբեք ի մատակարարելոյ զիրկական եւ զսուրբ

զալմանն՝ որ վասն հանդերձեալ վառաց ճշմարփիսն կենաց կարեւոր իցէ, եւ նպաստամատոց խակ ի բառնալ զաղետա ժամանակաւորս, զորոց այժմ բանք են, յապահովս լիալ եթէ ոչինչ հնար է լինել ի քէն, որովհետ հանդերձ մեծամեծ յարդանօք ամենայն առաքինեաց, ոչ միայն մերում մարդասիրութեան, այլ եւ կամաց եւ պաշտպանութեան ամենակալին Աստուծոյ առաւել արժանաւոր լինել կարասցես, եւ քեզ գործ վաղութիւնն սիրով զառաքելական օրհնութիւնն մատուցանեմք:

“Պիտեալ ի Հռոմ առ Ա. Մարեմայ Անձի, եւ կնքեալ մատանեաւ ձկնորսի ի Եներորդ աւուր Յունիոս ամսեան 1698, ի հինդերորդ ամի քահանացազետութեան մերոյ,”¹:

Անկը յաջորդներն ալ:

“Սահապետ կաթողիկոսն յայսմ ամի 1695 Անդամում, 5 զրեաց զիմուղի, որոյ օրինակն առ խո է, առ Խնոմշենցիս Փափն, զաւանելով զնա Տիեզերաբյու Պետաց Պետա, եւ ամենայն Կրիստոնակալաւան աղանց, մանուանոր մերս սեռի Լուսաւորչականի եւ Հայազունի Ա. Հայր, խնդրելով զնաւանկալութիւն նորա ի վերաց Հայոց, եւ այնու Արոյ ի սեր վառեալ սուրբ Հայրապետն, պատասխանւոյ եւ ընծայից արժանի առնել:

“Արհնաս Ա. Թոխամթցի, արքեպիսկոպոսն եւ առաջնորդն Երուսաղեմայ ի այն ամի (1699) Վեկտեմք, Ժ. ի Կոստանդնուպոլիսէ սռ նոյն Արքազան Փափն զրեաց, զաւանելով այսպիսի բանիւք: Գաւանիմք եւս զԱ Եհապետն Հռոմոց ճշմարփա յաջորդ զլիսաւոր Առաքելոյն Պետրոսի, զլուխ ամենայն հաւատացելոց, ծայրագոյն դատաւոր ի մեջ Եկեղեցւոյ Արքոյ, եւ ընդհանրական Ա արդապետ բոլոր Եկեղեցւոյն Կրիստոնոսի: Դրաւանէ զերիսւս ի Կրիստոն բնութիւնս, զՀոգւոյն Արքոյ բզիսութիւն ի Հօրէ եւ Ալրդւոյ, զներկաց արքայութիւնն, եւ զերանելի կեանս Արքոց, զՔաւարանն եւ

1 Յաւել. ի Քահանացազ. Ամենակ. Տարած. Հաւ. Հատ. Ա. 350:

զայլն։ Աղելուկ զօրշնութեան նամակի ի սուրբ Հայրապետէն։ Որոց թղթոց օրինակը են առ իս:

“Եզիս արքեպիսկոպոսն Խեթդէհմի՛ որ ի սուրբ ծնունդն Քրիստոսի, յորմէ ես առի զարբազան կարգս եւ դքահայութիւն, յայսմ ամի 1700 դարձաւ յԱշբուսպէմ։ Աս յառաջնորդէն Եշրուսպէմի եւ ի Հայոց թղթովք առաքեցաւ ի Հռոմ առ Իննոչ։ ԺՊ. Հանդերձ հնագանդութեամբ եւ այլն։ Խնդրելով զյանձնարարական զիրս առ թագաւորն Ապլիացւոց եւ Ապանիացւոց, որպէս զի ուր եւ զիսկեսցի ի վերսց ծովագերել զնաւ ինչ, զի նմա եղեալ Հայսն մի զերեսցեն։ զոր եւ ընկալաւ խակ։ Աս էր ճշմարիտ ուղղամբառ, խոնարհ եւ սրբակեաց։”

“Եսայի Գանձասասարաց, Կարապաղի եւ Շիրուանաց կամ ողիկոսն յայսմ ամի (1712) առ թագաւորն մեր Խեցաց Օգոստոսն զրեաց, առաքելով ընդ Յուղայի Քրուշնապիին Եշրուիգային զմուղթան։ ցուցանելով զնիքն հաւասարիում Սուրբ աթոռոյն Հռոմայ, եւ որդւոց նորին թագաւորացն Քրիստոնէից։”

“Այսն կամ ողիկոսն Եսայի զրեաց եւ առ Աղեմէս Ժ. Փափն, առաքելով նմա զդաւանութիւն ուղղամբառ հաւաստոյ։”

“Աստուածատուրն Համատանցին նստի կամ ողիկոս Եշմիածնայ յայսմ ամի (1717), յետ մահուանն Եղեքսանզրի, որ զոլով ուղղամբառ՝ զրեաց առ Աղեմէս Փափն զմուղթ հնագանդութեան իւրոյ, եւ զմեծ զուգասանս Սուրբ Եշկեղեցւոյն Հռոմայ։”

Եփ յաջորդն ալ Կարապետ Աւճնեցի նոյն ուղղութեան Ճամբան բռնեց եւ զրեց Խննով։ ԺԳ. Քահանացապետին թուղթ հնագանդութեան ու հպատակութեան¹։

“Չենք ուղեր ալ յառաջ տանիլ այս պատմական զեպքերուն ընթացքն ու հրապարակական գաւանութիւններուն յաջորդութիւնը. բայց չենք կրնար միան-

1 Գեր. Խզն. Ա. Փափազեան, Պատմ. Եկեղեց. 934.

դամայն զանց առնել խորհրդածութիւն մը՝ զորն որ
ճշմարտութենէ եւ արդարութենէ կը ստիպուինք ընե-
լու, թէ այն ամեն արիստիրտ անձնիքն ու ժողովուրդը՝
որ վերջին գարերուն մէջ այնպիսի համարձակութեամբ
ճշմարտութիւնը դաւանեցան, որպիսի ժամանակ էին
եւ ի՞նչ բանի ակնկալութիւն կ'ունենացին։ Տարակցս
չկայ որ Վրիստոսի այն խօսքն էր իրենց հասուցումը՝
թէ “Յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք”, իրենց
վարձքն ու հասուցումն էր արհամարհութիւն, վեշտ եւ
հալածումն։ Իսայց այն ամենայն չէր կրնար զերենք
խախտել. ինչու որ Պետրոսի ժայռին վրայ յենած ամ-
րացած էին, եւ իրենց հառաջանքն ու հեծութիւնները՝
զորոնք աշխարհք կ'արհամարհէր, առանց արդեանց եւ
վարձուց չէին մնար Աստուծոյ առջեւ, այլ պաղատու-
ու արդասաւոր կ'ըլային իրենց ազգակցաց մէջ։ Եւ այն
քահանայապետական գլխաւորութեան դաւանութիւնը՝
զորն որ մեր նախահայրը Ա. Գրիգոր իր արեամբն իր
հոգեւոր որդւոց սրտին մէջ դրումած էր, 15 դարերու-
յեղափոխ դէպքերուն մէջ անջնջելի մնալէն եռքը՝ նո-
րէն նորէն հաստատութիւն կ'առներ, ինչպէս ութեւ-
տասներորդ ու իննեւտասներորդ գարուց գէպքերը կը
վկայեն։ Աստուծային տեսչութիւնը կը յարուցաներ,
նոյն իսկ Հայաստանի մէջէն մեր երանաշնորհ Հիմնա-
գիրը զՄխիթար Ա. Աբրաստացի, որ իր առաքելական
ջանքովն ու ողջամիտ վարդապետութեամբը, որուն ան-
ժխտելի ապացոյցներ են իր մատենագրութիւնները,
“Օ որդիսն Աստուծոյ զյրուեալնն, ժողովել կը ջանար
Վրիստոսի մի փարավոր՝ որուն առաջին հովիւը Պե-
տրոսի գաւագնաւ. Վրիստոսի հօտը կ'արածէ։ Եւ կը
գներ Հիմն մշանջենաւոր քարոզութեան մը, երբ որ
գեռ այն անմեղ արեան ջերմ դոլորշները կը ծխէին
հռչակաւոր մայրաքաղաքին ծովափունքը, ուր որ մեր
Ա. Լուսաւորչին հոգեւոր որդին եւ իր քահանայու-
թեան զործակիցը Տ. Կոմիտաս վկայն այնպիսի արիստ-
թեամբ իր հայրենի հաւատոց վրայ կեանքը զոհելով՝

դահճի սրոյն տակ իր արեան մինչեւ վերջին կաթիլը կը թափէր, եւ այն սուրբ ու անրիծ արեան մէջ թաթ-խուած մարմինը վկայ կը թողուր իր փարգապետութեան Ճշմարտութեան ու աստուածային սիրոյն, որով որ իր գերեզմանէն գեռ ամէն հայրենակցաց սրտին գորովա-կան ձայնով կը գոչ. «Պհաւասիկ ես իմ բարոք պա-տերազմն պատերազմեցայ, ընթացքս կատարեցի, հա-ւատքս պահեցի եւ արգարութեան պսակն արդար դա-տաւորը հատոց ինծի¹: Բայց դուք, աղդակիցք իմ, անսացեք ինծի, զրոշմեցեք սրտերնուդ վրայ ողջամիտ վարդապետութիւնները՝ զոր քարոզեցի հաւատքով ու սիրով ի Վրիսատոս Յիսուս². առեք պահեցեք այն գեղեցիկ աւանդը՝ որ մեր Կախահօր եւ նախահարց բեր-նով Հոգին սուրբ ձեղի կաւանդէ: Լսեցէք այն երկնա-ւոր ու կենդանաբար ձայնին, որ Պետրոսի ժայռէն իր սրձագանդը կու տայ, թէ Կայք առ իս ամենայն աշ-խատեալք եւ ես հանդուցից զձեզ,,:

Աս երկնաւոր ձայնին մենք ալ մեր նուաստ ձայնը կը խառնենք, մենք՝ որ աս փոքր մասենազրութեան մէջ ուրիշ բան չունինք աչքերնուս առջեւ, բայց եթէ՝ որ մեր հայրենեաց աւանդենք իր հայրենական անարատ աւանդութիւնը, եւ լուսաւորենք միաքերը՝ որ նախա-պաշարմամբ մթնցած կ'երեւան. մանաւանդ որ մեզի աս բարեբախտութիւնն ու երջանկութիւնը սրուած կը համարինք, որ այնպիսիներուն կը խօսինք, որոնց այս ամենայն պէտք չէ որ անծանօթ ըլլոյ, ինչպէս երբեմն իրեն երջանկութիւն կը համարէր Պօղոս առաքեալ՝ ընարութեան անօթը, եւ համարձակ կը զրուցէր. «Առ-քայ Ազրիպա, համարիմ զանձն երանելի, զի քո առաջի այսօր տալոց եմ պատասխանի, մանաւանդ զի զիտակ իսկ ես ամենայն կրօնից եւ ինդրոց Հրեից³, : Եւ եթէ գանուեցաւ Փեսատոս օտարազդի մը՝ որ Առա-քելցն հոդելից վարդապետութիւնը մոլորութիւն կը

1 Բ. Տիգ. Դ. 7, 8:

3 Գործ. Ի. 2, 3:

2 Բ. Տիգ. Ա. 13, 14:

յանդիմաններ, մեր ազգակցաց կրօնասիրութիւնն ու անաշառող գատառատանը մեզի լաւագոյն գործոց եւ պատասխանւոյ մը իրաւացի ակնկալութիւն կու տայ. որովհետեւ վատահենք որ իրենք իրենցմէ պայծառ կը տեսնեն թէ Ճշմարտութիւն¹ կը բարբառինք, եւ յանձնչենք առներ որ աս ամենայն ծածկուած սեպուի իրենց առջեւ: Ուստի եւ չենք հարցըներ Առաքելոյն հետ. «Հաւատասահ, արքայ Ազրիապաս, մարդարեից,» վասն զի աղէկ գիտենք որ մեր ազգայինք սրտանց կ'ուղեն հաւատալ իրենց մարդարեից, սրբոյ Լուսաւորչին եւ ուրիշ մեր սրբոց Հարց վարդապետութիւնն է՝ զորն որ Հռոմէական եկեղեցին կը խոստովանի, զորն որ ուղղափառ տիեզերք եւ 200 միլիոն մարդիկ կը դաւանին:

Եթէ մօտերս հրատարակուած հրապարակական դրուածքի մը յորդորն ընդունելի է, թէ Փոքր մասը մէծ մասին պէտք է համաձայնիլ, ահաւասիկ առջեւնիս պատեհ դէպքը կեցած է, եւ համեմատութիւնն այնպէս պայծառ է՝ որ անոր հետեւութիւնը պարզամիտ գեղջուկն ալ կ'ըմբռնէ: Աշխարհքիս վրայ շուրջ 3 միլիոն ժողովուրդ մը առանձինն մէկ կողմը կը գրանուի, եւ մէկալ կողմանէ՝ 200 միլիոն զանազան ու երրեմն նաեւ իրարու հակառակ ազգերէ, բայց հաւատոյ եւ հաղորդակցութեան միութեամբ անխղելի կապուած ժողովուրդ մը բոլոր տիեզերաց երեսը բռնածտարածուած կը գտնուի, զորն որ իննեւտասն դարուց ոչ բռնութիւնները եւ ոչ նենդութիւնները, ոչ հերձուած եւ ոչ խարէութիւն կրցան բաժնել կամ նուածել, զորն որ եւ ոչ դժոխց գոները պիտի կարենան յաղթահարել:

Եւ արդ եթէ մի է Աստուած, նոյնպէս հաւասպն ու եկեղեցին ալ մէկ պիտօր ըլլայ, կը հարցընենք ուրիմն թէ որ մասը որուն պիտի համաձայնի: Կը զրտնուի արմեօք մէկը՝ որ կարող ըլլայ ըսել թէ 200 մի-


լիոնէ բաղկացած ամենէն հին եկեղեցին պէտք է որ
շուրջ Յ միլիոն ժողովողեան մը հնազանդի . . . : Որպի-
սի խանգարեալ միտք պիտի ըլլայ, որ այսպէս կարե-
նայ մտածել . . . : Ըայց մենք մեր ազգայնոց ծանր
մտածողներէն ուրիշ պատասխանուց մը կը սպասենք,
եւ զմեղ երանագոյն կը համարէինք՝ եթէ Ազրիպպա-
սայ խօսքերուն՝ որ ըստ Պօղոսի, թէ “Փոքու իմն հա-
ւանեցուցանես զիս լինել քրիստոնեայ,”¹ նման արձա-
գանդը հնչէր այնպիսի սրտերու, որոնց քաղցր էր մե-
զի նոյն Առաքելցն յիշատակաց արժանի պատասխանը
տալ. “Խնդրէի յԱստուծոյ եւ փոքու եւ մեծաւ, ոչ
միայն զքեզ, այլ զամենեսեան՝ որ լսեն ինձ այսօր, լի-
նել այնպիսի որպէս եւ եսս եմ,,²: Եւ դարձեալ՝ “Եթէ
ըստ Ճանապարհն՝ զոր ասեն հերձուած, այնպէս պաշ-
տեմ զհայրենի Աստուածն. Հաւատացեալ ամենայնի՝
որ ինչ յօրէնսն եւ ի մարդարէս (որ ինչ յօրէնս կա-
թողիկէ Հռոմէական եկեղեցւոյ եւ ի տուրբ Հարս մեր)
զրեալ է,,³. Եւ կնքել խօսքերնիս Քրիստոսի մեր
Փրկչին խօսքերովը. “Քննեցէք զգիրս, զի դուք հա-
մարիք նորօք ունել զիեանսն յաւիտենականս,,⁴:

1 Գործ. ԻԶ. 28:

2 Անդ. 29:

3 Անդ. ԻԴ. 14:

4 Ցովչ. Ե. 39:



ՅԱՆԿ

ԵԱՄԱԶԱԲԱՆ	5
Արբայն Պետրոսի Հռոմ գալուն , նցն քաղքին Եպիսկո-	
պոսութիւնը կանգնելուն եւ մինչեւ ցմահ կառա-	
վարելուն վրայ	13
Յառաջաբան մատենադրին	5
Հատուած Ա . Արբայն Պետրոսի գլխաւորութիւնը կեն-	
դանի իշխանութիւն մըն է , որ կեանք ու	
զօրութիւն ունի	19
Հատուած Բ . Քահանայապետական գլխաւորութեան	
սուրբ Գրքէն ապացոյցներ	34
Հատուած Գ . Գլխաւորութեան վախճանն ու պաշտօնը .	
Յաւելուած Թարգմանչին ի Հատուած Գ . Թէ ինչ է եւ	
յորում կը կայանայ եկեղեցւոյ միութիւնը .	76
Հատուած Դ . Գլխաւորութեան իշխանութիւնը . . .	87
Հատուած Ե . Վկայութիւն եկեղեցւոյ ի նպաստ գլխա-	
ւորութեան	115
Հատուած Զ . Արբայն Պետրոսի գլխաւորութիւնն ու	
թագաւորական գերագունութիւնը . . .	188
Հատուած Է . Արբայն Պետրոսի գլխաւորութեան եւ	
թագաւորական գերագունութեան ար-	
դիւնքները	205
Յաւելուած Թարգմանչին . Վկայութիւն Հայաստանեայց	
եկեղեցւոյ ի վերայ գլխաւորութեան սրբայն Պե-	
տրոսի եւ քահանայապետաց Հուոմայ	217

